

Բ. ԹԱՇԵԱՆ

# ՀԱՅԿԱՐԱՆ

Է. — Ը. ԳԻՐՔ

(Բարեփոխուած)



ՀԱՄԱԶԳԱՅԻՆԻ ՎԱՀԵ ՄԵԹԵԱՆ ՏՊԱՐԱՆ

Բ. ԹԱՇԵԱՆ

# ՀԱՅԿԱՐԱՆ

Է. ԵՒ Ը. ԳԻՐՔ  
(Բարեփոխուած)

Է. ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

ՀԱՄԱԶԳԱՑԻՆԻ ՎԱՀԵ ՍԵԹԵԱՆ ՏՊԱՐԱՆ  
ՊԵՅՐՈՒԹ

## 1.— ՎԱՀԱԳՆԻ ԾՆՈՒՆԴԸ

Երկնէր երկին, երկնէր երկիր,  
Երկնէր եւ ծովն ծիբանի.  
Երկն ի ծովուն ունէր  
Եւ զկարմրիկն եղեգնիկ.  
Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,  
Ընդ եղեգան փող բոց ելանէր.  
Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ.  
Նա հուր հեր ունէր,  
Ապա քէ բոց ունէր մօրուս,  
Եւ աշխունեն էին արեգակունեն:

## ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆ

Երկնում էր երկին, երկնում էր երկիր,  
Երկնում էր եւ ծովը ծիբանի.  
Երկունքը բռնել էր ծովում  
Նաեւ կարմրիկ եղեցնիկին.  
Եղեցնի փողովը ծուխ էր ելնում.  
Եղեցնի փողովը բոց էր ելնում.  
Եւ բոցիցը դաւրս էր վազում  
Մի պատանեկիկ:  
Վազում էր խարտեաշ մի պատանեկիկ.  
Նա հուր մազեր ունէր, (ապա քէ)  
Բոց մօրուն ունէր,  
Եւ աշխերն էին արեգակներ:

## ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Փոփոխակներ. — Բնադիրը նոյնութեամբ առած ենք Մովսէս Խորենացիի «Հայոց Պատմութիւն»էն, զոր Հրատարակած են Մ. Արեգեան եւ Ս. Յարութիւնեան (Տիգիս, 1913, էջ 85-86): Այս Հրատարակութեան հետեւած է նաև Սուրբաթեան իր «Գրական գոհարներ»ուն մէջ (Թիգիս, 1922, էջ 5): Դուրեան պատրիարք չէ մը տարբեր ձևով կու առյ բնադիրը. Հաւանարար օղտուած է Հ. Յովսէփ Վրդ. Գաթըրճեանի մէկ գործէն («Պատմութիւն մատենադրութեան Հայոց», Վիեննա, 1851, էջ 34): Կէտ առ կէտ նոյն են Դուրեանի եւ Գաթըրճեանի փոփոխակները: Հայր Գաթըրճեան ծանօթագրութեան մը մէջ կը յայտնէ, թէ իր փոփոխակը առած է 1695ին Ամսթերտամի մէջ Թովմաս Վանանդեցիի «Հոգաբարձութեամբը տպուած Խորենացի»էն: Կը կարծենք, թէ աւելի Հարազատ է Արեգեան-Յարութիւնեան փոփոխակը, ուր պահուած են գողթան երգերուն յատուկ դաշնակաւոր կրկնութիւնները եւ զոր նոյնութեամբ կը գտնենք Ս. Արեգեանի «Հայոց Հին Կրականութեան պատմութիւն» գործին մէջ (Երեւան, 1944, հտ. Ա., էջ 31):

Թարգմանութիւնը. — Աչքի առջեւ ունեցած ենք Ստ. Մալիսանեանի եւ Սուրբաթեանի աշխարհաբար թարգմանութիւնները: Կը թուի, թէ աւելի ճիշդ եւ բնադիրն աւելի Հարազատ է Սուրբաթեանի թարգմանութիւնը: Բաղդատութեան համար ստորեւ կու տանք նաև այդ թարգմանութիւնը.

Երկնում էր Երկինքը, Երկնում էր Երկիրը,  
Երկնում էր եւ ծովը ծիրանի.  
Երկունքը ծովում բռնել էր  
եւ կարմրիկ եղեգմիկին.  
Ծուխ էր գուրս գալիս եղեգմի փողից,  
Բոց էր գուրս գալիս եղեգմի փողից.  
Բոցի մէջ վազում էր խարտեաշ պատանին.  
Կրակէ մազեր ուներ պատանին,

Ապա քէ ուներ բոցավառ մօրուի,  
Եւ աչենք էին զոյգ արեգակում:

Ահա՝ նաև թարգմանութեան փորձ մը մեր կողմէ:

Երկունքի մէջ էր Երկինքը, Երկունքի մէջ էր Երկիրը,  
Երկունքի մէջ էր նաև ծիրանի ծովը.  
Երկունքը բռնած էր ծովը  
Եւ կարմրիկ եղեգմիկը.  
Եղեգին փողէն ծուխ կ'ելլէր,  
Եղեգին փողէն բոց կ'ելլէր,  
Բոցին մէջ կը վազէր խարտեաշ պատանին մը.  
Հրեղէն մազեր ուներ (պատանինը),  
Ապա նաև բոցեղէն մօրուի,  
Եւ աչենք արեգակում էին:

Ահազն. — Իրանական ծագում ունի այս բառը. զենաերէն՝ Վերիթագնա, պահլաւերէն՝ Վարհագնա, որմէ Հայերէն՝ Վարհագն-Վահազն: Պարսիկներուն, ինչպէս Հայոց մէջ յաղթութեան աստուածն էր: Համեմատուած է յունաց Հերակլէսին Հետ, բայց այս Համեմատութիւնը այնքան ալ ճիշդ չէ, որովհետեւ Վահազն աստուած էր, իսկ Հերակլէս միայն դիւցազն եւ մահկանացու: Խորենացի կը «Ճարդացնէ» Վահագնը, թէն կը վկայէ, թէ վրաց աշխարհին մէջ աստուածացուցած էին զայն եւ իր Հասակին չափ արձան կանգնեցուցած էին ու զոհեր կը մատուցանէին անոր:

Գողքան Երգեր. — Մեր պատմահայրը՝ Մովսէս Խորենացի, բացի զուս պատմական աղբիւրներէ, յաճախ կը յիշատակէ նաև կէս-պատմական, կէս-առասպելական աղբիւրներ, զորս կը կոչէ «առասպել, վէպ, զրոյց, վիպասանք, երգարանք բանաւորք, թը-ւելեաց Երգը»: Ապա կ'աւելցնէ, թէ գինեւէտ Գողթն զաւատի բը-նակիչները պահած էին «Թուելեաց Երգերը» եւ կ'երգէին փանդիր ընկերակցութեամբ: Դիցարանական կամ գիշազնաշունչ այս Երգերը հեղինակի անունով ծանօթ չեն, պարզապէս «Գողթան Երգեր» կը կոչուին թերեւս այն պատճառով, որ գողթնեցիք, երկար ատեն

պահած ըլլալով իրենց հեթանոսական հաւատքը, աւանդապահը դարձած էին մեր հին առասպեկներուն, զրոյցներուն, թուելեաց եւ վիպասանական երգերուն։ Մասնաւոր երգիչներ կամ գուսաններ կ'երգէին ու փանդիսի վրայ կը նուագէին հայկական վիպասանութեան կամ հազներգութեան այդ գեղեցիկ դրուագները։

## 2. ՀՈՂԻՆ ՌԻԺԸ

... Յաջորդ օրը բոլոր քաւդեաներն ու աստղահմաները ժողովուեցին եկան եւ ասացին թագաւորին։ «Հիմա որ հայոց Արշակ թագաւորը եկել է քեզ մօտ, ի՞նչպէս է քեզ հետ խօսում, ի՞նչ լեզու է բանեցնում կամ ի՞նչպէս է իրեն պահում»։ Թագաւորն ասաց. «Նա իրեն համարում է ինչպէս մէկը իմ ծառաներից. ուզում է իմ ոտքի հողը գառնալ»։ Նրանք ասացին թագաւորին. «Արա՛ ինչ որ քեզ ասում ենք. նրան այստեղ պահիր, մարդ ուղարկիր հայոց աշխարհը, բերել տուր այնտեղից, Հայաստանի սահմաններից, մօտ երկու բեռ հող եւ մի ամանով ջուր։ Յետոյ հրամայիր, որ բոլորնի յատակի կէսի վրայ շաղ տան Հայաստանից բերուած հողը, ապա դու ինքդ հայոց Արշակ թագաւորի ձեռքից բռնած նախ տար խորանի այն տեղ, որտեղ բնական գետին է, եւ նրան հարցմունքներ արա։ Յետոյ նրա ձեռքերը բռնած՝ հայկական հող շաղ տուած տեղը տար եւ լսիր, թէ ի՞նչ կը խօսի, եւ այն ժամանակ կը գիտենաս, թէ երբ նրան արձակելու լինես Հայաստան, քո ուխտն ու դաշինքը կը պահէ՞ թէ ոչ։ Որովհետեւ եթէ հայկական հողի վրայ խիստ լեզուով խօսի՝ իմացիր, որ հայոց աշխարհը հասնելուն

պէս հէնց նոյն օրը նոյն լեզուն կը բանեցնէ, նոյն պատերազմը կը նորոգէ քեզ հետ, նոյն ճակատամարտերը, նոյն թշնամութիւնները կը շարունակէ»։

Պարսից թագաւորը, քաւդեաներից այս լսելով, մարդիկ ուղարկեց Հայաստան, որ գնան այդ հմայութեան նիւթերը բերեն ուղարկով։ Քիչ օրերից յետոյ եկան ու բերին ինչի համար որ ուղարկուած էին։ Ապա Շապուհ թագաւորը հրաման էր տալիս՝ իր խորանի յատակի կէսի վրայ շաղ տալ Հայաստանից բերուած հողը եւ վրայից ջուր ցանել, իսկ միւս կէսը թողնել բնական հողով։ Եւ հայոց Արշակ թագաւորին բերել տուեց իր առաջ եւ միւս մարդկանց հրամայեց հեռանալ, եւ նրա ձեռքիցը բռնած ճեմելով շրջում էր։ Խորանում երթեւեկելիս, երբ ճեմում էին պարսկական հողի վրայ, ասաց նրան. «Արշակ թագաւոր հայոց, դու ինչո՞ւ ինձ թշնամի եղար. ես քեզ որդու նման սիրեցի, կամեցայ աղջիկս քեզ կնութեան տալ, իսկ դու ինձ դէմ խստացար, հակառակ իմ կամքի, ինձ թշնամի գարձար եւ ահա ամբողջ երեսուն տարի է ինձ հետ պատերազմեցար»։

Արշակ թագաւորը ասում է. «Մեղանչեցի եւ յանցաւոր եմ քո առաջ. որովհետեւ ես եկայ, քո թշնամիներին յաղթեցի ու կոտորեցի եւ յոյս ունէի քեզանից կեանքի պարզեւ ստանալու. բայց իմ թշնամիները ինձ մոլորեցին, քեզանից վախեցրին եւ վախչել տուին։ Եւ երդումս, որով քեզ երդուեցի, ինձ քո առաջ բերեց. ես հիմա քո առաջն եմ, քո ծառադ՝ քո ձեռքի տակ եմ. ինչպէս ուղում ես վարուիր ինձ հետ, եթէ կամենում ես՝ սպանիր, որովհետեւ ես, քո ծառադ, շատ յանցաւոր եմ քո առաջ, մահապարտ եմ»։ Շապուհ թագաւորը նրա ձեռքից բռնած շրջում էր ճեմելով եւ, իբրեւ թէ միւս մահապարար, բերում էր հայկական հող շաղ տուած յատակի վրայ։ Իսկ երբ (Ար-

շակը) այն տեղն էր հասնում, հայկական հողի վրայ սոք էր զնում, սաստիկ ըմբոստանալով եւ հպարտանալով լեզուն փոխում էր, սկսում էր խօսել եւ ասել. «Հեռո՛ւ ինձանից, չարազործ ծառայ, որ տէրերիդ վրայ տէր ես զարձել, եւ ես չեմ ների քեզ եւ քո որդոց իմ նախնիների վրէժը եւ Արտաւան թագաւորի մահը: Որովհետեւ այժմ գուք, ծառաներդ, ձեր տէրի՝ մեր բարձն էք յափշտակել, բայց ես չեմ թոյլ տայ այդ, մինչեւ դարձեալ մենք մեր տէղը չդրաւենք»:

Շապուհը դարձեալ նրա ձեռքից բռնած տանում էր պարսկական հողի վրայ, այն ժամանակ (Արշակը) զըղջում էր սասաների համար, խոնարհում էր, նրա ոտքերն էր ընկնում, սաստիկ ափսոսում, զղջում էր սասաների վրայ: Իսկ երբ ձեռքից բռնած տանում էր հայկական հողի վրայ, առաջինից աւելի խիստ էր խօսում: Նորից հեռացնում էր այդ հողի վրայից, սկսում էր խօսքերով ապաշխարել: Առաւտից մինչեւ երեկոյ շատ անդամ փորձեց նրան, որ երբ հայկական հող շաղ տուած յատակի վրայ էր տանում (Արշակը) խստանում ամբարտաւանում էր, իսկ խորանի բնական հողի վրայ լալիս էր, դղջում արտայայտում:

Երբ երեկոյ եղաւ, պարսից թաղաւորի ընթրիքի ժամը հասաւ. սովորութիւնն այնպէս էր, որ հայոց թաղաւորի համար բազմելու տեղ էին պատրաստում միեւնոյն տախտի վրայ, իրարու մօտ. օրէնք էր, որ պարսից թաղաւորն ու հայոց թաղաւորը մի տախտի վրայ էին բազմում, մի գաճի վրայ, իսկ այդ օրը նաի պատրաստեցին այնտեղ գտնուած բոլոր թաղաւորների բազմելու տեղերը, եւ ամենից վերջը բոլորից ներքեւ, Արշակի բազմելու տէղը, որի յատակում հայկական հող էին շաղ տուել: Նախ բոլորը բազմեցին ըստ իրենց աստիճանների, յետոյ բերին բազմեցրին Արշակին: Նա մի կարճ ժամանակ բազմեց մնաց մռութիւները կախած.

յետոյ ոտի կանգնեց ու ասաց Շապուհ թաղաւորին. «Իմս է այդ տեղը, որտեղ դու բազմել ես. վեր կաց այդ տեղից, որ ես բազմեմ, որովհետեւ մեր (Արշակունեաց) տոհմի տեղն այդ է եղել. իսկ եթէ ես իմ աշխարհը գառնամ, քեզանից մեծ վրէժներ կը պահանջեմ»:

Այն ժամանակ պարսից Շապուհ թաղաւորը հրաման էր տալիս բերել երկաթէ շղթաներ, կապել Արշակի պարանոցը, ոտքերն ու ձեռքերը, տանել նրան Անդմըչն բերդը, որին ասում էին Անյուշ բերդ, եւ կապած պահել այնտեղ մինչեւ մեռնի:

**ԹՐԴՅՆ. ԱՏ. ՄԱԼԻԱՍԵԱՆ** **ՓԱՒՍՏՈՍ ԲՈՒԶԱՆԴ**

### ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

**ՈՒԺ.** — Այս բարին ուղղական հոլովը կը գրուի ոյժ, յիով, իսկ հոլովումի ատեն եւ բարդածանց բառերու մէջ՝ ուժ, առանց յիբ: Մենք նախնանտեցինք վերջին ձեւը, որովհետեւ ոյժը կրնայ կարդացուիլ ույժ: Կը կարծենք, թէ ի վերջոյ պիտի ընդունուի եւ ընդհանրանյ ուժ գրելաձեւը:

**ՔԱԼԵՆԵՅ.** — Բնադրին մէջ գրուած է. «Ապա կոչեաց թաղաւորն պարսից Շապուհ զգիւթիսն և զատկազգէտոն և զբաւգեայն»: Դիւթը հաւանօրէն գհուկն է: Դիւտար է ըսել, թէ ինչո՞վ իրարմէ կը տարբերէին գիւթը, աստեղագէտը եւ քաղեան: Ենթագրելի է, որ քաղեայ տարբեր ձեւն է քաղեայ բարին, իսկ քաղեայ՝ կը նշանակէ քաղեացիք: Իրապէս, քաղեացիները միայն կը զրայէին աստղաբաշխութեամբ, արմինքն՝ գուշակութիւններ կ'ընէին աստղերու եւ մոլորակներու շարժումներուն համաձայն: Պարսից թաղաւորները սովորութիւն ունէին աստղահմաներ պահելու իրենց արքունիքին մէջ եւ անոնց ինորհուրդին կը գիմէին գործի մը ձեռնարկել առաջ: Շապուհ թաղաւոր, ըստ այս սովորութեան, իր

քաւդեաներուն կարծիքը հարցուց այն մասին, թէ Արշակ պիտի պահէ՞ր արդեօք իր ուխտն ու դաշինքը եւ պիտի Հնազանդէ՞ր երեն՝ արեաց արքային, եթէ ազատ ձգէր զայն երթալու իր երկիրը:

Թագաւոր. — «Եւ ասացին թաղաւորին»: Այսուել խօսքը պարսկաց Շապուհ Բ. թագաւորի մասին է, որ իշխեց 311-380, ամբողջ եօթանասուն տարի: 364 թուին Շապուհ Բ. Հայաստան արշաւեց: Պարսիկները գրաւեցին եւ աւերեցին Տիգրանակերտը, բայց Հայկական բանակը, Վասակ Մամիկոնեանի Հրամանատարութեամբ, ի վերջոյ ջախջախեց թշնամին: Շապուհ դիմեց նենգութեան. 367 թուին խարբութեամբ Տիգրան հրաւիրեց Արշակ Բ. և եւ Վասակ Մամիկոնեան սպարապետը, Հաշուութիւն կնքելու պատրուակով, բայց, Հակառակ իր երդումին եւ ուխտին, զաւաճանութեամբ սպաննել տաւաւ սպարապետը, իսկ Արշակ Բ. ը ցմահ բանտարկութեան, զամապարտեց Անյուշ բերդին մէջ:

Խորամ. — Կամարաձեւ դաշիճ, ատեան, արքունի ատեան: Հին ատեն հրեաները կը չինէին շարժական խորան, որուն տակ կը պահուէր ուխտի տապանակը: Նոր առումով՝ եկեղեցիի մէջ մասնաւոր սեղան մը, որուն առջեւ պատարադ կը մատուցուի:

Ցանել. — Բնադրին մէջ՝ «զուրն ցանել ի վերայ (Հողոյն)»: Արեւտահայ աշխարհաբարի մէջ գործածական չէ ջուր ցանել բացատրութիւնը. ջուրը կը սփոնի կամ կը թափեն, բայց չեն ցաներ:

Շակ տալ. — Յըուել, սփոնել (Հող կամ ջուր):

Հմայութիւն. — Կախարդութիւն, կախարդական ազօթք եւ գործողութիւն: «Հմայութեան նիւթեր»՝ ակնարկութիւն Հայաստանէն բերուած հողին ու ջուրին:

Արտաւան. — Պարսկաստանի վերջին թագաւորը՝ Պարթևական տոհմէ (216-226): Պարսիկ իշխաններէն մէկը՝ Արտաշեր Սասանան սպաննեց Արտաւանը եւ Պարսկաստանի մէջ հիմը գրաւ նոր արքայատահմի մը, որ իր անունով կոչուեցաւ Սասանեան: Սասանեան առջմի թագաւորները կը սերէին, ըստ Հին Արշակոնիներու, Արտաշեր Սասանեանէն, այսինքն՝ Արտաւանի ծառաներէն, ուրեմն նաեւ հայ Արշակունիներու ծառաներէն: Այս է պատճառը,

որ Արշակ կ'ըսէ Շապուհի: «Դուք, ծառաներդ, ձեր տէրերի՝ մեր բարձն էք յափշտակել»:

Քարձ. — Նստարան, բազմոց, գահ: Հին դարերուն, մանաւանդ Պարսկաստանի մէջ, թագաւորները բարձ, այսինքն՝ մասնաւոր տեղ մը կը չնորէէին ազատներուն կամ նախարարներուն, ճաշկերոյթի ատեն: Երբ թագաւորը անոնցմէ մէկուն Հանդէպ գժողութիւն մը ունենար, անոր բարձը վարի շարերը կ'իջեցնէր, իսկ եթէ ուղիղ յարդել ու պատուել մէկը, անոր բարձը աւելի վեր գնել կու տար: Բարձի աւանդութեան համար նախարարները յանախ արինոտ կորիներ կը մղէին իրարու դէմ:

Ապաշխարել. — Զղջալ, տուժել գործուած յանցանքի կամ սիսալի մը Համար:

Տախտ. — Բնադրին մէջ եւս այս ձեւով գրուած է բառը, որ պահաւական ծագում ունի եւ կը նշանակէ թագաւորական գահ, դահոյք, բազմոց:

Մոռուք. — Քիթ բերան. մռութը կախել՝ երեսը թթուեցնել, ամբողիւ:

Անդմբջն. — Հայերէն՝ Անյուշ բերդ, որ կը գտնուի Պարսկաստանի Խուժատան կամ Խուզիստան գաւառին մէջ: Փաւասոս յաճախ կը յիշառակէ այս բերդը՝ Անդմբջն անոնցով, ուր ցմահ կը բանտարկուէին քաղաքական ծանր յանցանք գործողները: Կը պատժուէր այն մարդը, որ կը համարձակէր պարսից թագաւորին յիշեցնել Հոն բանտարկուած յանցագործները: Օտարներ Անյուշ բերդը կը կոչէին «մոռացութեան բերդ»:

ՓԱԼԻՍՏՈՍ ԲՈՒԶԱՆԴԻ. — Կամ Բիւզանդ, Բիւզանդացի: Դ. դարու պատմիչ: Գրած է 65 տարուան հայոց պատմութիւնը, Տրդանի որդի հոսրով կոտակէն մինչեւ Հայաստանի բաժանումը պարսից եւ յունաց միջեւ (387): Գիրքը գրուած է Դ. դարու վերջերը, հաւանարար 390ին (ըստ ուրիշներու՝ Ե. դարու 70ական բուականներու): Ամանց կարծիքով՝ Փաւասոս յայն է, իսկ իր գործը յունարկէ թարգմանուած է հայերէնի. ուրիշներ կը կարծեն ընդհակառակն, քէ հայ է, Սահառութեան տոնեմէն, սակայն Բիւզանդիո-

նի մէջ ստացած ըլլալով իր ուսումը, կազուած է բիոգանդացի։  
Փաւստոսի հայոց պատմութիւնը լեցուն է առասպելներով,  
զրոյցներով, իրաշաղան անցքերով և ժողովրդական աւանդու-  
թիւններով։ Լեզուն պարզ է, անպահոյն, գերծ՝ արտեստականու-  
թենէ և սերեւը։

Փ. Բուգանգ զուրկ է բննադատական ոգիւն և մեթոսէ։ Կը  
պատմէ իրական ու անիրականը, յաճախ իրարու խառնելով եր-  
րաշք ու իրականութիւնը, առանց պատճառարանական կազի և  
ժամանակագրութեան, բայց կու տայ այնպիսի տեղեկութիւններ,  
որոնց չենք հանդիպիր մեր միւս պատմիչներուն մօտ։ Իր գործը  
կրնանք կոչել վիպածեւ պատմագրութիւն։

**ՍՏԵՓԱՆՈՍ ՄԱԿԻԱՆՍԵԱՆ (1857-1947)։** — Ծնած է Ախալցխա  
(Վրաստան), 7 նոյեմբեր 1857ին։ Ուսումը ստացած է հայկական  
և առևական վարժարաններու մէջ։ Աւարտած է էջմիածնի Գէորգ-  
ան Ճեմարանը և Փերերապուրի համալսարանը։ 1944ին երե-  
տանի մէջ իրատարակուեցաւ իր հասահատոք «Հայերէն բացառրա-  
կան բառարան»։ Գրած է «Խորենացու առեղծուածի շուրջը» և  
ուրիշ գործեր։ Գրաքարէ աշխարհարարի քարգմանած է Փաւստոս  
Բուգանգի և Խորենացի հայոց պատմութիւնները։ Եղած է ան-  
դամ Հայաստանի Գիտութեանց ակադեմիային։



### 3. Ս. ՍԱՀԱԿԻ ԵՒ Ս. ՄԵՍՐՈՋԻ ՄԱՀԸ

... Այն ժամանակի մեծն Սահակի վրայ մահուան  
հիւանդութիւն հասաւ. աշակերտները նրան առան փո-  
խագրեցին Բլուր կոչուած զիւղը, իբրեւ մի աւելի ըն-  
տանի եւ պարսից զօրքերից ազատ տեղ, որոնք նրանց  
նեղութիւն էին տալիս։ Այստեղ հասաւ նրա վախճանը,  
յիսունեւմէկ տարի եսլիսկոպսապետութիւն անելուց  
յետոյ, սկսելով հայոց վերջին Խոսրավ թագաւորի եր-  
րարող տարուց մինչեւ պարսից Յազկերտ երկրորդ թա-  
գաւորի առաջին տարուայ սկիլը, նաւասարդ ամսի  
վերջին, իր ծննդեան օրը։ Մահկանացու ծնուելով՝  
անմահ թողեց իր յիշատակը, պատուեց պատկերը,  
պատկանեց կոչումից, կեանքից կեանք փոխադրուեց եւ  
այնպէս կենցաղալարեց այնքան տարի, որ ծերութիւ-  
նից ոչ մի տեսակ պակասութիւն չերեւաց նրա վրայ,  
եւ ոչ որեւէ ախտի ենթարկուեց։ Նրա մասին պէտք էր  
փառաւոր ճառ զրել, բայց որպէսպի խօսքիս երկարու-  
թիւնը ընթերցողին ձանձրոյթ չպատճառէ, ուրիշ տեղի  
եւ ժամանակի կը թողնենք այս բաները, այս գրքից  
դուրս, ինչպէս սկզբի մասին էլ խոստացանք գրել։

Բայց նրա պատուական մարմինը վերցրին նրա  
սարկաւագապետ Երեմիան իր աշակերտակիցներով եւ  
նրա հարսը, Մամիկոնեան տիկիննը, Դստերիկ անունով,  
որ Վարդան ստրատելատի կինն էր, տարան թաղեցին  
իրենց Աշտիշատ զիւղում, որ զտնւում է Տարօն դա-  
ւառում։ Նրա աշակերտները, կրօնաւոր սպուդէնները  
իրենց գաւառները ցրուելով՝ վանքեր հիմնեցին եւ եղ-  
բայրներ ժողովեցին։

Սուրբ Սահակի վախճանուելուց վեց ամիս յետոյ,  
Մեհեկան ամսի տասներեքին, երանելի Մեսրոպն էլ  
այս աշխարհից փոխուեց Վաղարշապատ քաղաքում,  
գերազանցելով բոլոր առաքինի մարդկանցից, որպիսիք  
այն ժամանակ կային: Որովհետեւ ամբարտաւանու-  
թիւնը եւ մարդահաճութիւնը նրա վարքում երբեք տեղ  
չգտան, այլ հեզ, բարեացակամ եւ բարեմիտ լինելով,  
երեւում էր բոլորին՝ երկնայինների սովորութեամբ  
զարդարուած: Որովհետեւ նա հրեշտակի տեսք ունէր,  
ծննդական միտք, պայծառ էր խօսքով, գործերով  
ժուժկալ, մարմնով փառահեղ, սովորութիւններով ան-  
նման, խորհրդակցութեամբ մեծ, հաւատով ուղիղ,  
յուսով համբերող, սիրով անկեղծ, ուսուցանելիս ան-  
ձանձրոյթ: Բայց որովհետեւ բոլոր բարեմասնութիւն-  
ներն անկարող եմ թուել, խօսքս կը դարձնեմ նրա  
մարմնի յուղարկաւորութեանը:

Ինչպէս լսեցի բազմաթիւ եւ արժանահաւատ ան-  
ձերից, խաչի աղօտ ձեւով լոյս էր շողում այն տան  
վրայ, որտեղ երանելին հոգին աւանդեց. եւ շուտով  
շանհետացաւ այս շողքը, քչերին տեսանելի չեղաւ, այլ  
ամբողջ բազմութեանը, այնպէս որ չառ անհաւատներ  
մկրտուեցին: Այս ժամանակ ժողովուած բազմութեան  
մէջ աղմուկ եւ շփոթութիւն ծաղեց՝ այն պարկեշտ  
մարմինը թաղելու տեղի պատճառով, եւ դեռ մահից  
առաջ նա մեռելութեան վարդեցրել էր իրեն: Բաժան-  
ուել էին երեք խմբի. մի մասն առաջարկում էր տանել  
ծարօն, իր ծննդավայրը, միւսները՝ տանել Գողթն,  
որտեղ առաջին անգամ ուսուցել էր, մի մասն էլ առա-  
ջարկում էր թաղել հէնց Վաղարշապատ քաղաքում,  
սրբերի հանգստարանում: Բայց յաղթեց քաջ Վահան  
Ամատունին, որ աւելի ջերմեռանդ էր հաւատով եւ  
հզօր էր մարմնաւորապէս, որովհետեւ պարսիկներն  
այդ ժամանակ նրան էին հաւատացել մեր հայոց աշ-

խարհի հազարապետութիւնը: Նա մարմինը վերցրեց  
եւ արժանավայել յուղարկաւորութեամբ տարաւ իր  
գիւղը՝ Օշական: Եւ նոյն լրուեղին խաչի երեւոյթը  
զիւղը զնում էր դէմ յանդիման ամբողջ ժո-  
ղովրդին, մինչեւ նրան հողին յանձնեցին Վահանը եւ  
նրա սպասաւոր Թաթիկը, որից յետոյ նշանն աներե-  
ւոյթ եղաւ: Խսկ եպիսկոպոսապետութեան աթոռը  
իրրեւ տեղակալ նստեց, երանելի Մեսրոպի հրամանով,  
նրա աշակերտը՝ Յովսէփ քահանան, որ Վայոց Զորից  
էր, Հողոցիմ գիւղից:

**Թրգմն. ՍՏ. ՄԱԼԻԽԱՍԵԱՆ ՄՈՎՍԻՍ ԽՈՐԵՆԱՑԻ  
ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ**

Ա. Սահակ.— Սուրբ Սահակ Պարթեւ, եպիսկոպոսապետ կամ  
կաթողիկոս: Ծնած է Կեսարիա, 348ին: Կաթողիկոս ընտրուած է  
387ին, աշակից եղած է Մեսրոպ Մաշտոցի՝ հայկական այրուեկնի  
գիւտին ատեն: Դարձած է վարիչը Աստուածաշունչի թարգմանու-  
թեան գործին: Վախճանած է 439ին եւ թաղուած Աշտիշտի մէջ:

Ա. Մեսրոպ.— Սուրբ Մեսրոպ Մաշտոց, որդի Վարդանի: Հայ  
այրուեկնի գիւտարարը: Ծնած է 361ին, Տարօնի Հացեկաց գիւղին  
մէջ: Հինգանդիրն է Հայկական ոսկեղարին և հայ պարութեան: Յա-  
ջորդաբար եղած է արքունի քարտուղար, զինուորական եւ կրօ-  
նտոր: Վախճանած է 440 Փետրուարին և թաղուած Օշականի մէջ:

Քուրք.— Բազրեւանդ գաւառին մէջ գիւղ մը, ուր իր մահկա-  
նացուն կնքեց Ս. Սահակ 439ին:

Բնաւանի:— Բնաւանին մէջ՝ ընտանեղոյն: Մալխասեան այս  
րառը թարգմանած է «առվոր». մենք աւելի յարմար նկատեցինք  
«ընտանի»:

Եպիսկոպոսապետութիւն:— Կաթողիկոսութիւն: Ամենայն հա-  
յոց կաթողիկոսները կը կոչուին նաեւ եպիսկոպոսապետ եւ ծայ-  
րագրին պատրիարք:

Խոսրով Գ.— Թագաւոր Հայաստանի պարսկական բաժնին (388): Պարսից թագաւորը՝ Շապուհ գահընկէց ըրաւ Խոսրովը եւ շմթայակապ արդելափակեց Անյուշ բերդին մէջ (392), ուր մնաց քանի մը տարի: Վերստին գահակալեց Վուամշապուհի մահէն ետք (413) եւ մեռաւ 414ին:

Յազիկերս Բ.— Թագաւոր պարսից (439–457), իր օրով տեղի ունեցաւ հայոց ապատմբութիւնը Վարդան Մամիկոնեանի հրամանատարութեամբ (451):

Նաւասարդ:— Հայկական տոմարի առաջին ամիսը: Ս. Սահակ վահճանեցաւ Նաւասարդ ամսու 30ին (439 Սեպտեմբերի 7): Ս. Մեսրոպի մահը տեղի ունեցաւ Մեծեկան ամսու 13ին (440 Փետրուար 17): Հայկական տարուան ամիսներն են, յաջորդական կարգով, 1. Նաւասարդ, 2. Հոռի, 3. Սահմի, 4. Տրէ, 5. Քաղոց, 6. Արաց, 7. Մեծեկան, 8. Արեգ, 9. Ահեկան, 10. Մարերի, 11. Մարգաց, 12. Հրոտից: Բոլոր ամիսները ունէին 30ական օր. վերջին ամիսէն ետք կու գան հինդ «յաւելեաց» օրերը, ընդամէնը 365 օր:

«Այս գրքից դուրս»:— Խորենացի կը խոստանայ ներբողական ձառ գրել Ս. Սահակի մասին՝ «այս գրքից դուրս»: Այս եւ նման ակնարկութիւններէ ումանք կը հետեւցնեն, թէ մեր պատմահայրը գրած է Դ. գիրք մըն ալ, որ մեր ձեռքը հասած չէ: Իրողութիւնն այն է, որ իսոստումը կայ, գրուածքը չկայ:

Ստրատեատ:— Յունարէն բառ՝ ստրատելատէս. կը նշանակէ զօրավար, սպարապետ: Պատուանուն, որ կը տրուէր յունական բանակի վերին հրամանատարին:

Աշտիշատ:— Ցարօն գաւառին մէջ գիւղ մը, որ հեթանոսական շրջանին կը պատկանէր Վահունի քրմապետներուն, իբրեւ իբրենց սեփական կալուածը, իսկ քրիստոնէութեան շրջանին գարձած էր սեփականութիւնը Գրիգոր Լուսաւորչի եւ իր ժառանգորդներուն:

Սպուղէ:— Յունարէն բառ: Բառական իմաստով՝ ժիր, գործունեայ. իբրեւ գոյական՝ ճգնող վանական, եկեղեցական, կրօնաւոր:

Եղբայր:— Վանական միաբանութեան անդամ, միաբանակից,

ուխտակից: «Եղբայր ի Քրիստոս»՝ կոչում, զոր բարձրաստիճան հոգեւորականները կու տան իրարու:

Վաղարշապատ:— Արարատեան դաշտին մէջ քաղաք մը, հիմնը առած՝ Հայոց Վաղարշ թագաւորին կողմէ (117–143), իբրեւ աթոռանիստ քաղաք կամ մայրաքաղաք: Հայրապետական աթոռ եւս փոխադրուեցաւ այս քաղաքը, իսկ Գրիգոր Լուսաւորիչ Հոնչինել տուաւ էջմիածնի մայր տաճարը:

Մարդահանութիւն:— Մարդոց հաճելի ըլլալ: Այսաեղ գործածուած է չողոքութութիւն, կեղծաւորութիւն իմաստով:

Մննդական:— Մննդագործուող, ստեղծագործող (միուք):

Խորիդակցութիւն:— Այսաեղ կը նշանակէ խրատատուութիւն, խրատ տալ, խոհականութիւն, զգօնութիւն:

Վահան Ամաստումի:— Հայոց նախարարներէն մին, որ պարսից կողմէ Հազարապետ, այսինքն՝ արքունի գործակալ նշանակուեցաւ Հայաստանի մէջ (432–449):

Հազարապետութիւն:— Հազարապետի պաշտօն: Հայաստանի մէջ, Սասանեան թագաւորներու օրով, արքունի գործակալ, որ տուրքերը կը հաւաքէր եւ Պարսկաստան կը զրկէր: Բուն Պարսկաստանի մէջ՝ բարձրագոյն պաշտօնեայ, թագաւորի խորհրդական, վարչապետ:

Օշական:— Վաղարշապատի մօտ զիւղ մը, ուր կը թաղուէին մարտիրոսներ կամ վկաներ, այսինքն՝ քրիստոնէական հաւատքի համար նահատակուած անձեր: Օշականի մէջ թաղուած է նաև Մեսրոպ Մաշտոց: Այս գիւղին տէրն էր հայոց Հազարապետ՝ Վահան Ամաստումի, որ Մեսրոպի աշակերտը եղած է:

Ցովսէփ Ա:— Կաթողիկոսի տեղապահ, ապա՝ կաթողիկոս ամենայն հայոց (441–452): Յազկերտի Հրամանով տարուեցաւ Պարսկաստան եւ նահատակուեցաւ Ս. Ղեւոնդեանց հետ 454ին:

ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ:— Հիմներորդ դարու պատմիչ: Գրած է հայոց պատմութիւն մը, սկիզբէն միթչեւ իր օրերը: Մնած է Տարօնի Խորին կամ Խորոնէ գիւղը, հաւամաքար 410–412 բուականներուն: Դեռ պատմի՛ Աղեքսանդրիա կը դրկուի բարձրագոյն

ուսում սռանալու. կը վերադառնայ. Հայաստան 439էն ետք, երբ արդէն վախճանած էին իր ուսուցիչները՝ Ս. Սահակ և Ս. Մեսոպ:

Խորենացիի կը վերագրուին բազմարիւ ինքնազիր աշխատութիւններ և քարգմանութիւններ, շատերը՝ կարսուած կամ անյայտ, առ նուազն ստուգման կարօւ: Արշավես քարգմանած է Պիտոյից գիրքը յունարիեւ: Լեզուի վարպետ մըն է եւ քարքը մշակոյրի տէր անձ մը: Ունի կենդանի եւ առոյգ ռն, նուրք նաշակ եւ պատշաճութեան զգացում: Օգտագործած է բազմարիւ աղքիւններ, հայ եւ օսար, ինչպէս նաև հայ ժողովրդական առասպելներ, զրոյցներ, բուելեաց եւ վիպասանական երգեր, եւայլն:

Խորենացիի մէջ զարգացած է ֆնական ու ֆնադատական ոգին: Բարեխիդն է իրեւ պատմիք: Կը ֆննէ իր օգտագործած աղքիւնները եւ կ'ընդունի ինչ որ արժանահաւատու կը քուի իրեն: Իր ծառումը եղած է գրել հայոց հայաստի պատմութիւնը, ուր դէպեհը իրարու կը յաջորդեն ժամանակարական կարգով: Մեր պատմիչներուն մէջ ամենէն զրագէտն է, արուեստագէտի խառնուածքնով եւ լայն հայեացքով: Վերլուծող է եւ համադրող, միշտ հետամուտ՝ նշամարտութեան:

Ամանց կարծիքով՝ Խորենացի ծնած եւ ասքած է 7րդ, նոյնիսկ 8րդ եւ 9րդ դարուն: Սակայն բանափուրեան մէջ հիմա ըմդունած է այն կարծիքը, թէ ապրած ու զործած է 5րդ դարուն: Կը կոչուի նաև մեր պատմահայրը կամ ֆերազահայրը:



#### 4. ՀԱՅՐԵՆ

«Գընամ, կու գընա՞մ» կ'ասէր իմ մանչուկն, ես աւտալու չի. Երբ «քարով մընա» ասաց, ես աւօս չաւօս կենայի. Երբ զոտքն ի զանկուն եղիք, ես հայրան ի վար մընացի. Այլ բան չիկարցի ասել. «Ուր երբաս՝ նամբեկդ ի բարի. «Այն նամբովն որ դուն երբաս, վարդ ու մուրտ առջեւըդ բուսնի. Այն բաղաքն որ դու մտնուս, Գըրողին ձայնըն չիհասնի.

«Այն մանլիսն որ դուն նստիս, գաւաքներըդ գինով լցուի, «Ծովերն այլ գինի դառնայ ու նաւերը՝ տօսուղանի»:

**ՆԱՀԱՊԵՏ ՔՈՒԶԱԿ  
ԹԱՐԴՄԱՆՈՒԹԻՒՆ**

«Պիտի մեկնիմ, պիտի մեկնիմ» կ'ըսէր մանչուկս, ես չէի հաւտար.

Երբ «մնաս բարով» բաւ, ես շուարած մնացի. Երբ ուոտքն ասպանդակն անցուց, ես զմայլած մնացի. Սա միայն իրեն կրցայ ըսել. «Ուր երբաս, նամբադ բարի բլայ. Այն նամբով, որ դուն երբաս՝ վարդ ու մրտենի բող բուսնին առջեւդ.

«Այն բաղաքն, ուր դուն մտնես՝ Մահուան ձայնը բող չիհասնի. Այն հաւաքոյրն, ուր դուն նստիս՝ գաւաքներդ.

«Ծովերն ալ բող գինի դառնան ու նաւերը՝ բաժակ»:  
**Թարգմ. Ա. 20ՊԱՆԵՍՆ**

**ԱՇՈՒՎ.** — Պարսկերէն աշըք բառին հայացած ձեւն է աշուղ եւ կը նշանակէ սիրահար: Աշուղները ժողովրդական երգիչներ են եւ կը յիշեցնեն մեր իին գուսանները կամ Գողթան երգիչները: Անոնց պէս կը շրջէին տեղէ տեղ եւ կ'երգէին ու կը նուազէին իրենց կամ ուրիշներու յօրինած երգերը: Միջին դարուն՝ այս երգիչները կը կոչուէին տաղասաց: Աւելի ետքն է, որ աշուղ բառը սկսած է գործածուիլ տաղերգութերուն համար: Բուն աշուղները անոնք են, որ քէ՛ տաղեր կը յօրինեն, քէ՛ կ'երգեն եւ քէ կը նուազեն երածշտական մասնաւոր գործիքներու վրայ, որոնք կը կոչուին սազ (տալիզ), սանքուր (ժնար) ժեմանչէ (ջուրակ) եւն: Հայ աշուղական բանաստեղծութեան մեծագոյն դէմքերէն է Սայար — Նովա: Կայրած է ժէ՛ դարուն: Հայ աշուղներու մասին արծէաւոր ուսումնասիրութիւն մը գրած է Գ. Ախվերդեան:

## ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

**ՀԱՅՐԵՆ.** — Հայերէն բառին կրծատուած ձեւն է: «Հայրէն ասել» կը նշանակէ երգեր յօրինել Հայկական երաժշտութեամբ ու ոճով: Հայրէնները կը յիշեցնեն հին գուսանական երգերը եւ անոնց յատկանշական դրուժք կը կրեն:

Գլնամ, կու գընամ! — Ուրիշ օրինակի մը մէջ՝ «գընամ ու գլնամ»:

Կու! — Միջնադարեան հայերէնի մէջ կը գործածուէր այս ձեւը. կը համապատասխանէ մէր կը-ին:

Աւոտ չաւօտ (մնալ). — Միջնադարեան հայերէն. յատուկ է Ակնայ բարբառին: կը նշանակէ ապչած, չուարած մնալ:

Կենայի. — Ուրիշ օրինակի մը մէջ՝ «մնացի»:

Զիկարցի. — Երեւան տապարուած «Ընտիր էջեր» ժողովածուին մէջ՝ «չի կարցի»:

Մտնուս. — Ուրիշ օրինակի մէջ՝ «մտնաս»:

Գըրող. — Նոյն ժողովածուին մէջ՝ «գրող», մանրատառ գո-ով եւ ո-ով: Գըրող միջնադարեան հայերէն է եւ կը նշանակէ հոգէառ

Հրեւտակէ՝ ըստ Հայոց Հեթանոսական հաւատքին: **Փոխարեւորար**՝ մահ:

**Այլ. — ԱԼ (Հաղկապ):**

**Տօսուղամի. — Պարսկերէն տօսրկնամի. գինիով լեցուն դաւաթ, զոր զինարբուջի ատեն կոչնականները իրարու կենաց կը լսմէն վերջին պահուն:**

**ՆԱՀԱՊԵՏ ՔՈԽՉԱԿ. —** Դեռ նշուած չէ, թէ ո՞ւր եւ ե՞րբ ծնած է Քուչակ: Սակայն իր տաղերուն լեզուն, ոնք եւ տաղաշափութիւնը կը յայտնեն մօտիկ առքչութիւն մը Ակնայ ժողովրդական երգերուն հետ: Կ'եմբադրուի, թէ ծնունդով ակնցի է: Ապարած է ժէ՛ դարուն: իր կեսամին վերջին շրջանը անցուցած է Վանայ խարակնիս զիւզը, ուր մեռած եւ քաղուած է 1592ին, իմշապէս ցոյց կու տայ այդ գիւղին մէջ երեւան համուած գերեզմանախարի մը արձանագրութիւնը: Աւեն մը իր գերեզմանը ուխտանդի դարած էր: Դեռ անկուծելի կը մնայ նաեւ Քուչակ բառին իմաստը: Օմանի զայն կը բացարեն քուրքերէն Քիւչիւք կամ Քէօչէք բառերով, բայց երկուեն ալ կասկածելի նմբադրութիւններ են միայն:

Բացառիկ տաղանդով եւ խոր զգայնութեամբ օժտուած աշուղ մըն էր Քուչակ: Գրած է խրատական, պանդուխտի եւ սիրային երգեր: Իբրև սիրոյ երգիչ՝ կը մնայ անգերազանցելի: Գրեք իր բոլոր տաղերը կազմուած են անշատ ժանեակներէ: Կը քուի, թէ ազգուած է Հաֆրզ, Սաստի, Օմար Խայեան պարսկի բանաստեղծներէն: Պատկերաւոր արտայատութեան անմրցելի վարպետ մըն է Քուչակ: Իր լեզուն խառն է օտար բառերով եւ կը յիշեցնէ միշնադարեան հայերէնը: «Քուչակնամ» կոչուած տաղերը մէկ ժամանակի եւ մէկ հեղինակի ստեղծագործութիւն չին համարուիք. անոնցմէն ումանի կը վերագրուին ուրիշ աշուղներու եւ անանուն վերամշակողներու:

Գերման բանաստեղծ Հանս Պիրկէ «հայ սոխակը» կոչած է Քուչակը, որուն սիրային տաղերուն կերմաններէն բարգմանութիւնը իրատարակեց 1924ին: Ֆրամացի գրագէտ մը, էտուն Ֆա-

զի բաղդատելով Քուչակը Օմար Խայեամի հետ, աւելի բարձրարժէք գտած է հայ աշուղը իր զգացման խորութեամբ, զերմութեամբ, պատկերենքու նոխութեամբ եւ ինքնատպութեամբ:

Քուչակի տաղերէն ուսանէ բարզմանուած են ֆրանսերէնի, անգլերէնի, ռուսերէնի, գերմաներէնի, յունարէնի եւ տամբլարէնի:

**ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՆԵՐ.**— Արհստակէս Վրդ. Տէվկանց (Տէւկանց) առաջին անգամ հրատարակեց Քուչակի տաղերէն մաս մը «Հայերդ» անունին տակ: Կարապէտ Կոստանեանց եւս նմոյշներ հրատարակած է Քուչակեան տաղերէն իր «Միջնադարեան հայ տաղերու ժողովածուներուն մէջ»: Արշակ Զոպանեան 1902ին լոյս ընծայեց իր հաւաքած Քուչակեան տաղաշարքերը «Նահապէտ Քուչակի գիւտանը» ընդհ. խորագրին տակ, իսկ 1907ին հրատարակեց Les Trouvères Arméniens Փրանսերէն հասուրը, ուր զետեղուած են 120ի չափ Քուչակեան տաղեր եւ այլ հին ու նոր հայ աշուղներու գեղեցկագոյն էջերը, Փրանսերէն թարգմանութեամբ: 1923ին լոյս տեսաւ նոյն հեղինակին La Roseraie d'Arménie եռահատոր ստուար գործը, ուր նոյնպէս թարգմանուած են Քուչակի եւ այլ աշուղներու տաղերէն զանազան նմոյշներ: Վերջապէս, 1940ին Փարիզի մէջ հրատարակուեցաւ Քուչակի տաղերուն լիակատար ժողովածուն, քննական ուսումնասիրութեամբ մը եւ ծանօթութիւններով, դարձեալ Արշակ Զոպանեանի խմբագրութեամբ: Մեր տաղերը առնուած է այդ ժողովածուէն:

## 5. ԼԵԶՈՒՆ

Ա՛յ լեզուն, լեզուն. լեզուն որ չըլլի, մարդ ընչի՞ նման կըլլի: Մէկ աղդի պահողը, իրար հետ միացնողը լեզուն առ հաւատար: Լեզուգ փոխի՛ր, հաւատագ ուրացի՛ր, էլ ընչո՞վ կարես ասիլ թէ ո՞ր աղդիցն ես: Ի՞նչ քաղցր, պատուական կերակուր էլ տաս երեխին, էլի իր մօր կաթը նրա համար շաքարից էլ ա անուշ, մեղրից էլ: Մօր կաթն էլ որ ծախենք, առնող չի ըլլի: Մեր աչքը հանենք ուրիշն տանք, ուրիշը կարելի՞ ա զնել տեղը: Մեր օրօրոցի վրայ մեր լեզուով մեղ նանիկ ասեցին, էն էլա մեր միտքը չի՞ պէտք է ընկնի: Ասենք՝ նոր ապրանք շատ ես առել, Հինը պէտք է ոչի՞ն ածած: Էն վայրենի աղդերն էլ իրանց սոսու լեզուն աշխարհի հետ չեն փոխիլ: Զօ լսել ես շատ անդամ մուկիկի ձէն ասս', քո սազն ուր բայաթի՞ն աքեզ դիր գալիս, թէ էն: Էնպէս մարդ կայ՝ տար, տասնըհինգ լեզու դիտի, ամա նա իր լեզուն միշտ ամենիցը լսու աշի, իր աղդի հետ խօսալիս՝ ամօթ աշամարում կամ ուրիշ լեզուով իր միտքն ասի, կամ ուրիշ բառ հետար խառնի: Խառնի՛ քո սիրական խաչի հետ ձուկը, շաքար, կանֆէտ, չամիչ, չիր, խիզիլալայ, տես ի՞նչ համ կունենայ:



Աչքիս լիս, մի՛ մտածիր թէ լսողն ի՞նչ կասի : իսկ զիտուն, լուսաւորեալ մարդը նա է, որ ամէն լեզու քանի կարայ, խստակ խօսայ : Դու քո լեզուն որ խստակ խօսաս, ի՞նչ վնաս ունի . հէնց զիտում ես, խելքը ձեռիցդ կառնեն, թէ սովորած իմաստութիւնդ ջուրը կը թափի, կամ թէ չէ տէրութեան սիրտն ես ուզում շահիլ : Բարեխնամ տէրութիւնը ե՞րբ կուղի, որ մարդ իրան լեզուն կտրի, իր աղղիցը հեռանայ : Բաս էլ ո՞ւր են էսքան վարժատուն շինում, վարժապետ պահում, աստիճան, պատիւ տալիս : Ֆրանցուկ, նեմէց, ինգիլի որ քո լեզուն սիրում, գովում են, քանի՞ պատիկ դու էլ պէտք է սիրես ու գովին :

Քեզանից չեմ նեղանում, աչքի՛ լոյս, մեր բախտիցը ժամանակն էնպէս ծոռւել էր մինչեւ Հիմա, որ մարդ իր կլուխը չէր կարում պահիլ, ո՞ւր մնայ լեզուի դարդը քաշիլ : Ես ա պատճառը, որ մեր նոր լեզուի կէպը թուրքի ու պարսից րառ ա: Բայց սրա գեղն էլ հեշտ ա, քիչ քիչ կարելի ա խստակել, երբ որ աղդը ուսում առնի ու իր լեզուի րառերը քիչ քիչ հասկանայ : Ես էլ հերիք ա, որ թուրքի լեզուն, որ իրանք՝ թուրքերը չեն գրում, միայն խօսում են, մեղանից ո՞րքան բռի են ու կոպիտ, բայց էլի էնքան ա նրանց լեզուի համն ընկել մեր աղդի բերանը, որ խաղ, հեքիաթ, առակ թուրքերէն են ասում, իրանց լեզուն թողում . պատճա՞ռ, շունքի սովորութիւն ա ընկել : Ազգին անհաւատ են կանչում, լեզուն սիրում . զարմանալու չի՞ :

ԶԵ՞Կ եմ ասում ձե՛զ՝ հայոց նորահաս երիտասարդ, մեր անունին մեռնեմ, մեր արեւին դուրբան . տասը լեզու սովորեցէք, մեր լեզուն, մեր հաւատը զայիմ բռնեցէք : Մէկ զարդակ լեզոն ի՞նչ ա, որ մարդ չկարենայ սովորիլ : Բաս չի՞ք սովիլ, որ դուք էլ գըրքեր գրէք, աղդի միջումն անուն թողաք, մեր գրքերն էլ օտար աղդեր թարգմանեն, մեր անունը յաւիտեանս

յաւիտենից մնայ անմահ : Ի՞նչ կուղէ Փրանցուզերէն, նեմէցերէն զիտենանք, մենք չենք կարող էնպէս բան գրիլ, որ նրանց միջումն անուն ունենայ, չունքի նրանց միտքն, նրանց սիրտն ուրիշ ա, մերն ուրիշ . մէկ էլ, որ նրանց միջումն էնքան գրող կան, որ ո՛չ թիւ կայ, ո՛չ հետար : Բաս ձեր սիրտը չի՞ ուղիլ, որ դուք էլ ուսանաւոր գրէք, ձեր միտքը, ձեր խորհուրդը յայտնէք, որ այլազգի իմանան, թէ մեր միջումն էլ ա էլել երեւելի գրող ու մեր լեզուն դհա աւելի սիրեն : Աստուած կեանք տայ էն ծնողացը, որի որդիքը ինձ մօտ են : Նրանց առաջին խնդիրն միշտ էն ա էլել, որ նրանց որդիքը լաւ հայերէն զիտենան : Գերեզմանն էլ, որ մտնիմ, նրանց էս սուրբ խօսքը մտքիցս չի գնալ :

#### Խ. ԱԲՈՎԵԱՆ

#### ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Կըլիք .— Կ'ըլլայ : Արովեան իր գիրքը գրած է Քանաքեռի բարբառգ : Այս իրողութեան պէտք է վերագրել լեզուական, քերականական և ուզգագրական զարտուղարթիւնները, որոնք նկատելի են իր գործին մէջ : Առանց ապաթարցի գրուած են նաեւ կունենայի, կասի եւն :

Նանիկ ասել .— Օրօր ըսել երգելով՝ մանուկը քնացնելու համար :

Էլա .— Գոնէ :

Դէն ածել .— Մէկ կողմ ձգել, մէկդի նետել :

Սովոր .— Կոպիտ, անմշաշ, անմշակ :

Բայարիք .— Արեւելեան երաժշտութեան յատուկ տիսուր եղանակ մը . բայաթիք գցել՝ բարձր ձայնով ողբալ :

Դիր գալ .— Դիւր գալ, հաճելի ըլլալ :

Աշել.— Տեսնել, նայիլ, սպասել, այստեղ կը նշանակէ համարել. լուս աչել՝ գերազանել:

Խաշ.— Կերակւրքի տեսակ մը, որ կը պատրաստուի կենդանիներու ռաքերէն, գլուխէն եւ փորութիքն: Մէկուն խաշը եփել՝ ասացուածք մըն է, կը նշանակէ ծեծել:

Կանֆէտ.— Շաքար, շաքարեղէն:

Զիբ.— Չորցուած միրգ, տանձի, խնձորի, ծիրանի, զեզչի, սալորի չիր: Զիբ ընել՝ ժողովրդական ասացուածք մըն է, կը նշանակէ գրամը ուտել, վատնել:

Խիզիլալայ.— Զենկիթ, խաւիար (ըստ ոմանց՝ կարմրախայտ):

Լիս.— Լոյս: Բնագրին մէջ այս բառը գործածուած է երեք ձեւերով՝ լոյս, լուս, եւ լիս:

Կարայ.— Կրնայ:

Խոտակ.— Յաստակ, որոշ, մաքուր: Խոտակել՝ յստակել  
թաս:— Հակա:

Նեմէց.— Հին ատեն այս անունով կը ճանչցուէին գերմանացիները:

Ծոռուել.— Փոխուիլ, ուղիղ ճամբէն շեղիլ, ծուռ երթալ:

Բնի.— Կոպիտ, անտաշ, անկիրթ, կոշտ. Փոխարքարար, անհարթ, զժուռապնաց. բայ ճանապարհ՝ անհարթ ճամբայ:

Չուրիքի.— Թուրքերէն բառ. կը նշանակէ որովհետեւ, վասն զի:

Ղայիմ բռնել.— Հաստատ, ամուր պահել:

Այլազգ.— Ուրիշ ազգի պատկանող. այս անունը կը տըուի մասնաւորաբար թուրքերուն: Կը նշանակէ նաեւ ուրիշ տեսակ, ուրիշ կերպ:

«Ինձ մօտ».— Այս խօսքով Արովեան կ'ակնարկէ իր տան մէջ հիմնած մասնաւոր վարժարանին, ուր կ'ուսանէին 10-14 տարեկան հայ եւ օտար աշակերտներ, թիւով 25 հոգի:

ԽՍ.ԶԱ.ՏՈՒՐ ԱԲՈՎԵԱՆ (1809-1848).— Ըստ նորագոյն հետազոտութիւններու՝ ծնած է 1809ին, Քանաքեն գիւղը, Երեւանի մօտ: Տար տարեկանին կը տարուի կշմածին, ուր կը մնայ հինգ տա-

րի: 1824ին կը մտնէ Թիֆլիսի ներսիստան գպրոցը, որ նոյն տարին բացուած էր: 1829ին քարգմանի պաշտօնով կ'ըմկերանայ Դարպանի համալսարանի ուսուցչներէն Ֆրիդրիխ Պարրուտի, որ Երեւան եղած էր Արարատի գազարը բարձրանալու համար: Ցաջորդ տարին Պարրուտի միջամտութեամբ կը մտնէ Դարպանի համալսարան: 1836ին կը վերադառնայ հայրենիք եւ կը նշանակուի Թիֆլիսի գաւառական ուսումնարանի փոխ մեօրէն: 1843ին կը փախադրուի Երեւան, իբրև տօնորէն տեղւոյն պետական գիմնազիանին: Պարի 2ին կը մեկնի տունէն եւ այլեւս չի վերադառնար: Իր մահուան պարագաները մինչեւ հիմա կը մնան անյայտ:

Գլխաւոր երկերը.— «Տաղեր», «Պարապ վախոնի խաղալիք», «Հազարփեշէն», «Պատմութիւն Տիգրանի», «Ամերիկու լուս ցից», «Նախաշատիդ», «Աղասու Խաղը», «Դորպատեան յիշտուակարան», «Աղաչին սէրը» (վիպակ), «Թուրքի աղջիկ» (վիպակ), «Ուսմնեա» (վիպակ), «Ֆէոդորա» (Երգախաղ մէկ արար), «Վէրք Հայաստանի», ուրբ հայրենասիրի» (վէպ):

Արովեան սկսած է զիկլ նախ գրաբար ուսանաւորներ: Մասնակի քարգմանութիւններ ըրած է Կեօրէէն, Շիլերէն, Ժ. Ժ. Շուույէն եւ Հովերոսի «Էլիականա»էն: Բացի իր մայրենի լեզուէն՝ հմուտ էր գերմաներէնի եւ ուստերէնի. լուս գիտէր նաև քրանչերէն, քարարերէն եւ պարսկերէն: Հիմնադիրն է արեւելահայ գրականութեան: Հալածուած եւ ուրացուած իր ժամանակակիցներէն, չէ կրցած լիովին արժեցնել իր բացառիկ կարողութիւնները:

Իր գլուխ գործոցն է «Վէրք Հայաստանին», որուն մէջ ի յայտ կու զան արուեստագէտի իր հարուստ խանուուածքն ու նուրք զգայնութիւնը: Այս գործը, ներշնչուած՝ ազգային ազատագրութեան իսէւալէն, դիւցազնաշունչ պատմում մըն է եւ կը համարուի մեր դիւցազներգական գրականութեան լաւագոյն նմոյշներէն մէկ: Վէպին հերսոր՝ Աղասի, խտացումն է հայ ժողովուրդի բարձր առաջինութիւններուն:

Արովեան լայն չափով կու տայ բարք, կենցաղ, ժողովրդական տիպարներ եւ հայրենի բնութիւն: Պարզ իրականութիւնները կը վերածէ ոլլերգական, երեւմն դիւցազնական վիճակներու: Իր

ոնք, արեւելածեւ եւ հայադրոշմ, հազորդական է առանց հուեռական ըլլալու: Հայրենասիրական ջերմ շունչը կենդանի ու բարխուն կը դարձնէ «Վէրք Հայաստանի»ն, հակառակ իր երկար ու միօրինակ նկարագրութիւններուն եւ կարգ մը ուրիշ քերութիւններու:

**ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՆԵՐ.**— Այս կոորը առնըւած է «Վէրք Հայաստանի» գիրքին (Բ. գլուխ, Գ. հասուած): Տարբերութիւններ կան Թիֆլիս (1908) և Երեւան (1939) տպագրուած օրինակներուն մէջ: Վերջինը աւելի լիակատար է եւ աւելի հաւատարիմ սկզբնագրին:

«Վէրք Հայաստանի»ն գրուած է 1840ին, Թիֆլիս, առաջին անգամ հրատարակուած է հեղինակին մահէն տասը տարի ետք, 1858ին, Ներսիսեան դպրոցի տպարանին մէջ, Թիֆլիս:

**ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ.**— Սխալ է գրել սպանութիւն, սպաննիչ, սպաննումն, երկու նով: Արմատը սպան է, բարդութեան կամ ածանցումի ատեն արմատը կը մնայ անփոփոխ: Գրաբարի մէջ բայը սպաննել է, աշխարհաբարի մէջ՝ սպաննել. ներուն մէջտեղի այրը կը զնջուի եւ երկու ները կը միանան իրարու: Կան, որ կը գրեն սպանել, մէկ նով:

**ՇԱՐԱԴՐՈՒԹԻՒՆՆ.**— Հայ լեզուն Հայրենիքին եւ Սփիւռքի մէջ:

## 6. ԱՇՈՒՂ ՄՈՒՇ

Երթանք, Թոռնիկ, մեր աւերակ Աստուածածնայ վանքը, որուն տաճարը միայն ողջ մնացած է. աղբիւր մը կը բիւր տաճարին հիման տակէն, եւ աղբիւրին մօտ հաստաբուն ուռենի մը տնկուած է: Աւանդաբար կ'ըսեն, թէ այդ տեղ անյիշատակ գերեզման մը կայ առանց խաչքարի, եւ այդ գերեզմանը աշուղ Մուշյինն է:

Աշուղները աշխարհիս վրայ աննշան մարդիկ են, ո՞վ պիտի անոնց հոգին հողայ, կամ յիշատակը պատուէ, խաչքար մը տնկէ անոնց գերեզմանին վըրայ: Բայց երջանիկ է աշուղ Մուշոն, որովհետեւ իր գերեզմանաքարը Աստուածածնայ փոքրիկ տաճարն է, որուն հոգանին տակ կը հանգչի արդար հոգի Մուշոն:

Կան աշուղներ, որ աւելի բարոյական իրերատներ ունին եւ գեղեցիկ բանաստեղծական գովասանքներ կը յօրինեն սուրբերուն վրայ: Մեր աշուղ Մուշոն այս կարգէն էր: Յիսուս պատուիրեց առաքելոց, որ ցուալ եւ մախաղ չառնեն ճամբորդելու տաեն. աշուղները միշտ կը պահեն այս պատուէրը. անուուն, անընչասէր, թափառաշրջիկ մարդիկ են: Միայն սազ մը ունին, կը նետեն թեւերնուն եւ կը շրջին գիւղէ գիւղ. ուր որ հարսնիք կամ հոգեճաշ լլլայ, անհրաւէր, ազատ կերպով կ'երթան: Գիտեն պարագային յարմար ուրախական կամ ողբական երգեր ու խաղեր կանչել:

Զմեռ ժամանակ իրենց համար շատ նպաստաւոր է, երբ գիւղացիք դաշտային աշխատութենէ կը դադրին, տաք գոմերը կը քաշուին. մանաւանդ երբ լսեն, թէ աշուղ է եկեր գեղը, ամէն տեղէ կու դան, կը հաւաքուին: Երգահան աշուղը կը սկսի իր խաղն ու հեքիաթը: Տեսնես, Թոռնիկ, ի՞նչ զմայլանքով մտիկ կ'ըսնէ մեր անգիր ու պարզամիտ ժողովուրդը. անոր հա-



մար աշուղը տիրացուէն շատ գերազանց է, վարդապետի քարոզէն աւելի հեթափն անոյշ է:

Մեր Մուշոյի մասին զուարձալի բան մը կը պատմեն: Լսելով, որ մօտակայ զեղը հարսնիք կայ, զիշերանց այնտեղ կ'երթայ. Եղանակը ձմեռ է, սաստիկ ալ ձիւն կու դայ: Ճանապարհին խուժք մը դայլեր զինք կը պաշարեն: Մուշոն ճարպիկ էր, գայլելը խարելու կերպը լաւ զիտէր. իսկոյն մէջկապը կը քակէ եւ ծայրը դետին կը ձգէ. գայլերը կը սկսին ծայրին հետ խաղալ, աշուղն ալ միւս կողմէ իր ֆեմանը կը զարնէ:

Կը թուի, թէ Մուշոն փորձով զիտէր, որ զազաններն ալ ականջ եւ ճաշակ ունին երաժշտութեան: Այսպէս՝ սիրար գող, աշուղ Մուշոն կ'երթայ կը հասնի մեծ ծառի մը մօտ, որ զեղէն քիչ հեռու էր. իսկոյն ծառին գրայ կ'ելլէ եւ կը շարունակէ գայլերու սիրած եղանակը նուազել զայլերը ծառին բոլորտիքը շարուելով կը նստին, մտիկ կ'ընեն: Գեղի հարսնեւորները ֆեմանի ճայնն առնելով կը հասկնան, որ Մուշոն է եկողը, գուրու կ'ելլեն դիմաւորելու, խեղճ զայլերուն նուազահանդէսը հարամ կ'ըլլայ: Մուշոն կ'ազատի եւ կը մտնէ հարսնետուն, կը սկսի նոյն քաղցր եղանակը նուազել:

Աշուղ Մուշոն գայլերը ողովելով կըթեց, որ մարդ չուտեն, որ իրենց բաժին կերակուրը միայն ոչխարն է: Ինձ կը թուի, թէ Մուշոյի միտքն այն էր, որ դայլերը կըթելէ ետք, կ'ուզէր զիւղացւոց բրտութիւնն ալ կըթել, որպէսպի իրարու միու չուտեն, ո՛չ թէ անոր համար, որ արենակից եղբայր են, այլ առաւել Յիսուսի պատուէրին համար, որուն համաձայն բոլոր մարդիկ եղբայր են իրարու:

Մուշոն միայն զիւղական ժողովուրդին աշուղն էր, ան չէր սիրել երբեք քաղաք երթալ. կը սիրէր զիւղերը, դաշտերը, լեռները, ծաղիկները, կարկաչահոս

աղքիւրներու ջուրերը: Վերջապէս շատ կը սիրէր Արարշին ձեռքով ստեղծուած բնութիւնը: Անոր համար երբեմն գեղէն աներեւոյթ կ'ըլլար: Իր սիրական ընկերը սազն էր, կ'առնէր զայն եւ կ'երթար ման կու դար դաշտային ու լեռնային վայրեր:

Մեր գեղացի աշուղ Մուշոն շատ մեծ անուն ունէր, իր սազն ու ֆեմանին պէս իր ճայնն ալ քաղցր ու ազգեցիկ էր, բնաւորութեամբ ուրախ, զուարթամիտ մարդ էր: Խոր ու ջերմեռանդ հաւատք ունէր գէպի սուրբերը, ամէն տարի ուխտի կ'երթար Մշոյ Սուրբ Կարապետին եւ սազն անոր գերեզմանին վրայ դնելով կ'աղօթէր. «Ո՞վ մուրատատուր Սուրբ Կարապետ, դուն որ քրիստոսի քաւոր եղար, քու ծառայ Մուշոյին երգելու չնորհ տուր»:

### ԽՐԻՄԵԱՆ ՀԱՅՐԻԿ

#### ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Մախաղ.— Տառլակ, ընդհանրապէս բարակ կաշեէ չինուած, որուն մէջ ճամբարդները ուտելիք եւ այլ անհրաժեշտ իրեղէններ կը գնեն:

Անընչակը.— Ինչք, գոյք, ստացուածք չսիրող. կազմուած է ինչք եւ սէր սատերէն եւ ան մասնիկէն: Ինչքը բարդումք տաեն կը կորսցնէ քն, որ արմատական չէ, իսկ ին կը վերածուի ը-ի: Նոյն ձեւով կագուած է ընչաքաղց բառը, որ հականին է անընչասէրին:

Հոգենաց.— Կամ հոգեհաց. Հոգիի ճաշ, Հոգիի հաց, զոր ննջեցելին տէրերը թաղումէն ետք կու տան յուղարկաւորներուն եւ աղքատներուն: Այս սովորութիւնը վերցած է հիմա:

Խաղ կանչել.— Կամ խաղ ըսել, բարձր ճայնով երգել: Խաղ կապել՝ երգ յօրինել:

Երգահան.— Երգ հանող, յօրինող, եղանակ հնարող: Աշուղ-

ները նաեւ Երդահան են, իրենց շարադրած ոտանաւորներուն եղանակը իրենք կը յօրինեն:

Անգիր.— Գիր չունեցող, այստեղ գործածուած է գիր չճանչող, անգրամանաչ, անդրագէտ իմաստով:

Մէջկապ.— Մէջքի կապ, գոտի:

Հարամ ըլլալ.— Ժողովրդական բացատրութիւն մը. քիթէն բերնէն զալ: Հարամ արարերէն բառ մըն է, որ կը նշանակէ պիղժ, անոսւրը, բան մը՝ որուն վրայ կրօնական արգելք դրուած է:

Ողոքել.— Բարկութիւնը իջեցնել, սիրու առնել, համոզել, աղաշել:

Մուրատառուր.— Մուրատը փափաքը, ուժառը կատարող, այս մակգիրը կը տրուի մասնաւորապէս Մշոյ Ս. Կարապետին, որուն կ'ըսեն նաեւ «Մշոյ Մուլթան» կամ «Մուլթան Ս. Կարապետ»:

Քաւոր.— Կնքահայր:

ԽՐԻՄԵԱՆ ՀԱՅՐԻԿ (1821—1907).— Բուն անունվ՝ Մկրտիչ Խրիմեան, վանահայր Վարդապայ Վանիին, առաջնորդ Վանի եւ Տարօնի, պատրիարք Պոլսոյ եւ կաթողիկոս ամենայն եայոց (1892—1907): Ծնած է Վան 1821 Ապրիլ 4ին: 1847ին ուսուցչական պաշտօն կը վարէ Պոլսոյ: 1854ին վարդապահու կը ձեռնադրուի Աղքամարի մէջ: 1862ին առաջնորդ կ'ընտրուի Տարօնի: «Հայրիկ» մակդիր իրեն տուած է Մուշի հայութիւնը, իրեն արտայայտութիւն երախտագիտութեան եւ սրուագին գորովանի: 1868ին եպիսկոպոս կը ձեռնադրուի Գէորգ Դ. կարողիկոսէն, յաջորդ տարին Պոլսոյ պատրիարք կ'ընտրուի (1869—1873): 1878ին Եւրոպա կ'նրքայ իրեն եալխագահ Պերլիմի վեհաժողովին հայ պատուիրակութեան, առանց սակայն Եւրոպական որեւէ լեզու գիտնալու: 1879ին կը նշանակուի առաջնորդ Վանի, ուր կը հիմնէ տպագրական մամուլ: 1885ին կը վերադառնայ Պոլսոյ: 1890ին Երևանիմ կ'ափսորուի ժաղաքական պատճաներով: 1892 Մայիս 5ին կ'ընտրուի ամենայն եայոց կաթողիկոս: Կը վախճանի էջմիածին, 1907 նոյեմբեր 11ին:

Գլխաւոր Երկիրը.— «Հրատիրակ Արարատեան» եւ «Հրատիրակ Աւետեաց» (Երկութն ալ գրաբար եւ հայկական չա-

փով), «Մարգարիտ արքայութեան Երկնից», «Ժամանակ եւ խորհուրդի իւր», «Վանդայժ», «Հայզոյժ», «Դրախտի ընտանիք», «Սիրաք եւ Սամուէլ», «Պապիկ եւ Թռութիկ»: Հրատարակած է նաև «Արծուի Վասպուրականի» համելէսը:

Խրիմեան առաջին մշակներէն է գաւառական գրականութեան: Իր գործերը, բարոյախօսական եւ հայրենագիտական բովանդակութիւն ունին առհասարակ: Բոլորին մէջ ալ աիրապետով է ժողովուրդը կրքելու հիմնական ձգտումը եւ բարակական բարեխառնուրդինը: Լեզուն խան է գրաբարի եւ գաւառի յասուկ հոլովներով, բառերով ու ասոյթներով: Անը պարզ է եւ ինքնատիպ: Զինք վարողը ժողովուրդին օգտակար ըլլալու մոահոգութիւնն է միշտ: Հայ ոզիի յատկանշական գիծերը կամ իր անձին ու գործին մէջ: Իր խանուածքին ինքնայտուկ դրոշմբ աւագ տեղ մը կ'ապահովէ իրեն մեր գրականութեան եւ համբային կեամբի պատմութեան մէջ:

Խրիմեան կը վայելէ արդար եւ ամուր համբաւ մը, իրեւ ժողովրդանուէր գործիչ եւ քաջ հովիւ:

ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ ՆԱՆՈԹՈՒԹԻՒՆՆԵՐ.— Մեր կտորը առնըւած է Խրիմեանի «Պապիկ եւ Թռութիկ» հատորէն, որ հայրենախօսական գործ մըն է, գրուած երուսալէմ եւ լոյս տեսած էջմիածին, Մայր Աթոռի տապարանէն, 1894ին: Այդ գործին մէջ գրագէտ կաթողիկոսը ի յայտ կու գայ իր անձնաւորութեան ու կոչումին ամենէն կարկառուն չորհներովը: Պապիկն է, որ իր թռոնիկին կը պատմէ ամէն ինչ որ կապ ունի Հայրենիքին ու ժողովրդին հետ, ընտանիկան կեանքին, առն ու կայքին հետ, եկեղեցին ու զպրոցին հետ, Հայ կենցաղին ու աւանդութիւններուն հետ, կրօնական ծէսերուն, սովորութիւններուն ու աօներուն հետ:

ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ.— Հայ լեզուի մէջ օգիրով վերջացող բառ չկայ: Օ այնը հանելու համար բառերուն ծայրը կը դրուի ոյ. օրինակ՝ յետոյ, անզոյ, երեկոյ, հանոյ եւն: Իսկ ոգիրով կը վերջանան միայն

այս եւ քո բառերը, ինչպէս նաև ուցանել մասնիկով անցողական բայերուն հրամայականները. օրինակ՝ կեցո, մատո եւն. : Այս կանոնին համաձայն, սխալ է գրել Մուշօ, Գարօ, Կարօ: Բայց, նուիքազործուած սովորութիւն մը յարգած ըլլալու համար, կը շարունակեն գրել Մուշօ, Գարօ, Կարօ, որոնք սեռականի մէջ կ'ըլլան սակայն Մուշոյի, Գարոյի, Կարոյի:

**ՇԱՐԱԴՐՈՒԹԻՒՆ**— Երգահանդէս մը կամ նուազահանդէս մը :

### 7. ԷՈՒԱՆԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՑ ՀԱՅՈՑ

Ու դուն լրոնկ չափեցիր անամպ երկնից կես-քոլոր,  
ծով ու ցամֆի վարագոյր բացիր, ներկեւ մըտար խոր,  
երբ արեգակը կու զար հրեղէն ոստով, յօդս ի վազ,  
Արշալոյսի ցող սրբուր եւ առաւօսն հըրամազ.  
Կացի՞ր, արե՛ւ, յես կացիր մ'ելներ երկինքդ կապոյտ,  
Թո՞դ լուսնեկիդ ի մոն զալ դեռ ի մէջ քուխ ամսերուդ:  
Կա՛ց, կա՛ց, լուսնակ դու առաջ, լեռնէ ի լեռ,  
սարէ ի սար,  
Մէջ ձորերու, խորերու անցիր յուշիկ, հաւասար.  
Հետ ժեզ ունիմ ես զանգատ, ժեզ նահապետն ունի բան,  
Սիրտն երկութ է նեղքըւած, ու ցաւերն, ո՞հ, զանգան:  
Պայծա՛ն լուսնակ, մի՛ փախչիր՝ թէ տրամուրեան  
լըսեն ձայն,

Յաւած սրտի մխիթարանի եւ դու կանգնել երկինքն  
այս.  
Ման գաս երկիրն Եղեմայ, քայց ոչ ի հինն այն գիշեր,  
Երբ երջանիկ էր դեռ մարդ, լոկ սէր ու կեանի կը  
յիշէր:  
Ճերմակ ճանանչըդ յայնժամ տաք էր զրերուն ու  
ծաղկանց,  
Ուր որ կաքէր քու շաղիկ, կենդանութիւն էր անանց...  
Դարձիր նայէ հիմ՞ի վար, նայէ ի փէշ սարերուն,  
Նայէ ի տափ տանարիս եւ ի հողանիք գեղերուն...  
Ա՛խ, գերեզմանին են հայց, որ ոչ եւս են յաշխարիք,  
Մաշած նշխարք մեր հարանց՝ քաղուած ի խոր  
խաւարի...  
...

Հ. ՂԵՒՈՆԻ ԱՀԻՇԱՆ

ԳՐԱՎԱՆՈՒԹԻՒՆ. — Մեր հիմ «գաղութիւն» բառը այժմ փոխարինուած է «գրականութիւն» բառով: Դարձութիւնը կազմեւած է պարսկերէն գերից բառէն, որ կը նշանակէ գրագիր, այսինքն գիր գրով: Համաձայն հիմ այս ըմբռնումնեն՝ ամէն գիր

գրող գրագիտ էր, իսկ ամեն գրուած բան գրականութիւն։ Ժամանակի ընթացքին փոխուեցան բային իմաստն ու տարողութիւնը։ Այսօր կան բազմաթիւ սահմանութեար։ Ռմանց կարծիքով՝ գրականութիւնը ամբողջութիւնն է մարդկային մտքի ստեղծագործութեանց։ Ռուբիշներ գրականութիւն կը կոչեն մարդկային մտքի, կամքի եւ զգացումի գրաւոր արտայայտութիւնը։

## ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Լապտեր։ — Գեղեցիկ փոխարեռութեամբ մը Ալիշան Աստուծոյ կողմէ վասուած «Ըստուր» կը կոչէ լուսինը։ Նոյնքան պատկերալից են «զիշերուան առանորդ», «մթութեան անփակ աչք» վերադիրները։ Ամբողջ քերթուածը լեցուն է այսպիսի ինքնատիպ փոխարեռութիւններով։

Կայծակ։ — Պատկերաւոր բացատրութեամբ մը աստղերը կը նմանցուին աղամանդէ կայծակներու։

Կար մի։ — Կաթիլ մը, ողուտ մը (Ճառագալթ)։

Աման։ — Փոխարերարար։ լուսին սկաւառակը։

Ցիս։ — Իմ մէջս։ յ նախդիր է։

Զիմչ։ — Ինչպէս, իբրև, զերդ, նման։

Ո՞նց։ — Ի՞նչպէս (զարմացական)։ Ի՞նչպէս (հարցական)։

Ո՞րքան։

Կենացդ։ — Կենաքիդ։ «կենացդ երկրորդ զիշերին» բացարութիւն մըն է, որ կը նշանակի լուսնի ծառման յաջորդ զիշերը։ Լուսնական ամիսը 29 ու կէս օր է։ այդ ժամանակամիջոցին լուսինը կը բարորէ չորս շրջաններ, որոնք կը կոչուին նոր լուսին, առաջին ժառորդ, լրումն լուսին կամ լիալուսին եւ վերջին ժառորդ։

Ճախարակ։ — Անուաւոր գործիք մը, որ իր առանցքին վրայ դառնալով շարժման մէջ կը գնէ իրեն կապուած ուրիշ անիւններ։ Աստղագործի յատուկ անուաւոր գործիք։ Դուրք։ «Աստուծոյ ճախարակէն քաշուած» պատկերաւոր բացատրութիւն մըն է եւ կը նշանակէ Աստուծոյ կողմէ ստեղծուած։

Հնդ երկին։ — Դէպի երկինք, երկինքին մէջ։

Կէս բոլոր։ — Կէս բոլորակ, կէս չըջան։

Խոր։ — Գոյականաբար՝ խորխորատ, անգունդ։

Յօդս ի վազ։ — Օդին մէջէն վազելով։

Նահապէտ։ — Ալիշանի գրական ծածկանուանն է։ բառական առումով կը նշանակէ տոնմէն մը պետք, առհմապետ, ցեղապէտ։

Եղեմ։ — Դրախտ, ազգային աւանդութեան մը համաձայն՝ դրախտը կը գտնուէր Հայաստանի մէջ, Եղեմայ երկրը բացատրութիւնը ակնարկութիւն մըն է այդ աւանդութեան եւ փոխարերարար կը նշանակէ Հայաստան։

Անանց։ — Անցք, վերջ չունեցող, չմարող։

Հիմ։ — Հիմ։ ա-ը ջնջուած եւ ապաթարցով փոխարինուած է գանկ մը շահէլու համար։

Տափ։ — Տափարակ տեղ, գետին։

Հողքանիք։ — Գերեզման, գերեզմանատուն։ Կ'ըսուի նաև Հողքարք, Հողքրտիք։ Նոյն ձեւով կազմուած է Հողքէրք բառը, այսինքն այն հողք, զոր ննջեցեալին տէրը երեք անգամ ափով կը նետէ գերեզմանին մէջ դրուած դագաղին վրայ։

Հարանց։ — Հայրերու, զրաբար հարք (Հայրեր) բառին սեռական հոլովը։

ՀԱՅՐ ԵԿԵՂԵՆԻ ԱԼԻՇԱՆ (1820 — 1901)։ — Նմած է Պոլիս՝ 1820 Յուլիս 6ին եւ վախճանած Վենետիկի՝ 1901 նոյեմբեր 9ին։ Մկրտութեան ամուսնն է Քերովիկ։ Տասներկու տարեկամին Վենետիկ կը տարուի ուսանելու։ 1863ին կ'աւարտէ Սուրբ Ղազարի դպրանցի շրջանը եւ կը դառնայ Միջիքարեան Միարանութեան անդամ։ 1840ին վարդապետ կը ձեռնադրուի։ 1849 — 1852 կը վարէ «Բազմավիճակ» հանդէսին խմբագրապետի պաշտօնը, իսկ 1866ին մինչեւ 1872՝ Սուրբատ — Ռաֆայէլեան վարժարանի տեսչութիւնը։ 1890ին կը տօնուի իր գրական գործութեութեան յիսնամեայ յորելեամբ։ Մածկանութեանը են Հ. Դ. Մարգար, Նահապէտ, Ալիշանեան եւն։

Գլխաւոր երկերը.— «Այրարատ», «Աշխարհագրութիւն քաղաքան», «Արշալոյս ժիրտումէութեան հայոց», «Ընդ եղեւնաւ», «Կամենից կամ տարեզիրք հայոց Լեհաստանի եւ Ռուսանոյ», «Հայապատում», «Հայ - բուսակ», «Հայաստան նախ քան զայաստան», «Հայ - մենեաց», «Հին հաւատութիւն հայոց», «Յուշիկի հայրենաց հայոց», «Նշմարք եւ նշխարք Հայաստանի», «Նուազք» (ժերքուածներ, հինգ հատոր), «Շիրակ», «Շնորհալի եւ պարագայ իւր», «Սիսուան կամ տեղագրութիւն Սիւնեաց», «Սիսական կամ համագրութիւն հայկական Կիլիկիոյ», «Տեղագիր Հայոց Մեծաց կամ աշխարհագրութիւն Հայաստանի» եւայլն: Ռւմի բազմաթիւ քարգանութիւններ օտար լեզուներէ, ինչպէս նաև իտալերէն, ֆրանսերէն, անգլիերէն եւ գերմաներէն գրուած գործեր: Իր երկերուն մեծ մասը կը մնայ դեռ անտիպ:

Ալիշան համբերատար ու տեմազան աշխատանիով պըրապըտած եւ հաւաքած է ինչ որ կապ ունի հայ երկրին ու ժողովուրդին հետ: Այս հաւաքումներուն կը պակի սակայն զիտական-քըննադատական ոգին: Հայրենիքը չէ տեսած, բայց զգացած է զայն երեւակայութեամբ ու հոգիով: Իր ժերքուածները, գրուած ու մանքիկ շունչով եւ ջերմ հայրենամբութեամբ, կրօնագքաց ոգիի դրաշմը կը կրն եւ ունի ժնարական ժաղցրութիւն: Լեզուն գրաբարախան է առհասարակ: Իր գործերէն ումանք գրուած են գրաբար՝ այս պատճեռով ալ մատչելի չեն ամենուն եւ գրեթէ չեն կարդացուիք այսօք: Մեծ եղած է Ալիշանի ազդեցութիւնը իր աշակերտներուն եւ ժամանակակիցներուն վրայ:

## 8. ՓԱՐԻԶ ԵՒ ԼՈՆՏՈՆ

Մանշն անցնիլը վտանգ մը անցընել է, եւ Լոնտոն երթալը ուրիշ աշխարհ երթալ է: Ինձ մանաւանդ ո՞ր չափ անախորժ է ովկիանը. ո՞չ իր զորշաղոյն թլիայրդ ալիքները կը սիրեմ, ո՞չ իր կատաղութիւնը: Բայց ովկիանոսի ալիքներէն ալ կ'ազատի մարդ. եւ ահա զացի Լոնտոն ու գարձայ: Լոնտոն փնք միայն տէրութեան մը չափ մեծ է ու բազմամարդ: Փարիզ երկու միլիոն բնակիչ ունի, Լոնտոն՝ չորս միլիոն:

Եւ ո՞րչափ տարբեր են երկու քաղաքները:

Փարիզ աշխարհի քաղաքն է, Լոնտոն աշխարհի ոստանն է: Փարիզ՝ սիրելի, Լոնտոն՝ պատկառելի: Փարիզի յատկանիշն է վայելչութիւն, Լոնտոնինը մեծվայելչութիւնն է: Փարիզ ցնծուն եւ արթուն, Լոնտոն զործոն եւ խոհուն: Փարիզ ամէն բանի ծաղրածու, Լոնտոն ամէն բանի ակնածու: Փարիզ յաճախթեթեւ է ու անզգաստ, Լոնտոն միշտ ծանր ու զգաստ: Փարիզ այսօր ձեռներէց, վաղը ձեռընթափ, Լոնտոն անյողդողդ ձեռնարկու: Փարիզ հաւասարութեան քաղաք, Լոնտոն ազատութեան քաղաք: Փարիզ միշտ կը խլուտի, Լոնտոն երբեմն կը շարժի:



Փարիզի մէջ փողոցները կ'ապրին մարդիկ, Լոն-  
տոնի մէջ տուները կ'ապրին: Փարիզ եկեղեցի երթալը  
ամօթ կը համարուի, Լոնտոն եկեղեցի չերթալը ամօթ  
կը համարուի: Ընտանիք եւ կրօնք. ահա երկու մեծ  
քաներ, որոնցմով անկարելի է, որ մարդ մը առաքինի  
չըլլայ, որոնցմով անկարելի է, որ աղդ մը մեծ չըլլայ:

Աշխարհի մէջ կէտ մըն է այս կղղին, բայց ատեն  
կայ, որ այդ կէտը աշխարհի կը հրամայէ, ինչպէս  
ֆոքո ըստու օր մը Նափոլէոն Մէծին:

Անդլիացին մեծ կը դժայ ինքվինքը, բայց ամբար-  
տաւան չէ. ինչ որ ամբարտաւանութիւն կը թուի եր  
վրայ, շատ անդամ ամչկոտութիւն է: Կարծես դեռ խո-  
պան բան մը ունին այս մարդիկ, որ կը խսնին: Բարե-  
կամիս մէկը կ'ըսէր, թէ քաղաքակրթեալ վայրենիներ  
են, եւ այս ալ թերեւս իրենց մեծութեան գաղտնիքնե-  
րէն մէկն է: Բայց, մէկդի գնելով այս մասնաւորութիւ-  
նը, կ'ըսեն թէ ոչ ոք անդլիացի լրտի մը չափ գիտէ  
մեծարել գիմացինը եւ քաղցր ու քաղաքավար ըլլալ:

Որչափ որ մարդ ընկերհաշտական դաղափարներով  
տողորուած ըլլայ, անկարելի է, որ հիացմամբ կանդ  
չառնէ անդլիացի աղնուականի մը առջեւ: Եւ ի՞նչպէս  
մեծ չղղայ մարդ ինքինք եւ մեծութեան կնիքը չկրէ  
վրան, երբ որդի ի հօրէ վեց կամ ութ հարիւր տարուան  
նախահայրերու զաւակն է, ամէնն ալ, տանուտէները,  
ամենուն ալ քաղաքը՝ Լոնտոն: Այս իմաստով պիտի ըլ-  
լայ, որ մէր նախնիք, որոնք ոստանիկ բառը կը գործա-  
ծէին ընդհանրապէս, հօրորդի կ'ըսեն եղեր աղնուական  
մարդուն, ինչպէս կարդացած եմ կարծեմ Խորենացիին  
մէջ:

Անգլիոյ մէջ մէն մի ոստանիկ թագաւոր մըն է:  
Այս ճշմարտապէս ազատ երկրին մէջ անձն իւր ոք, թէ  
նախարար ըլլայ, թէ տանուաէր կամ հասարակ տան-  
տէր, իր տանը մէջ թագաւոր է: Ահա այս ձեւով կը

յայտնեն անհատական աղատութեան այն մեծ սկզբուն-  
քը, զոր ունին անդլիացիք, անյեղիի, ընդհանուր ու  
բացարձակ: Զգիտեմ տեղ մը գրուած է այս խօսքը,  
բայց ամէն անդլիացիի սրտին մէջ դրուած է, աւան-  
դութեանց մէջ, բարուց մէջ արձանադրուած է:

Այսպէս են մեծ մասամբ քաղաքական աղատու-  
թեան սկզբունքներն ալ. աւելի շատ աւանդութեանց  
եւ բարուց մէջ հաստատուած են, քան թէ դաշանց եւ  
սահմանադրութեանց մէջ, ինչպէս դատական օրէնք-  
ներն ալ աւելի դատաւորին խղճին մէջ գրուած են, քան  
թէ օրինադիրքերու մէջ: Երջանի՛կ աղդ, օրէնքի պէտք  
չէ ունեցած աղատ եւ կանոնաւոր աղդ մը ըլլալու հա-  
մար:

Եւ այս՝ այն բրիտանական աղդն է, որուն համար  
երկու հաղար տարի տառաջ մեծ աշխարհակալ եւ մեծ  
քաղաքագէտ մը Յուլիոս Կեսար բասած էր. «Այս ան-  
րանները մարդ ըլլալիք չունին»: Եւ մենք այս հակիրճ  
տողերուն մէջ նշանակեցինք արդէն մէկ քանին այն  
բարոյական պատճառներէն, որոնք այդ «անբան»ներու  
երկիրը աշխարհի առաջին քաղաքակրթեալ երկիրն  
ըրին:

Մարդ երր այս երկիրը կը տեսնէ ու իր բնակիչնե-  
րը կը ճանչնայ, մէկէն կ'ըսէ ինքն իրեն. «Ո՞ւր էր թէ  
մնային միշտ սասանկ»: Առաջին անդամ Լոնտոն գալուս  
այս եղաւ իմ տպաւորութիւնս. անկէ ի վեր տասն ան-  
գամ նորէն եկայ, տպաւորութիւնս միշտ նոյնը մնաց:

Բայց եթէ անդլիացիներն ու իրենց բարոյականը կը  
սիրեմ, չեմ սիրեր սակայն իրենց ճայրոտ երկիրն ու  
բալուտ եւ թօնուտ մթնոլորտը: Հաղիւ հազ այս մէկ  
քանի ամսուան մէջ երբեմն կը ցրուին մատախուզները  
եւ թոյլ կու տան արեգական նշոյլներուն փայլիլ Լոն-  
տոնի մշտականաչ մարմանզներուն վրայ, որոնք այդ  
հաղուագէտ ժամերուն կարծես թէ կը խայտան խար-

տիշագեղ, սպիտակափայլ անգլուհիներու խոշոր քայլերուն ներքեւ։ Այս մէկ քայի ամիսը դղեակները կը պարզուին, եւ Հոնտոն կը լեցուի։ Հեռուէն ու մօտէն ո՛վ որ կրնայ՝ Լոնտոն կու դայ, ուր բնկերական կեանքը կը սկսի արտաքոյ կարզի փայլով մը փայլիլ։ Հացկերոյթներն ու երեկոյթները իրարու կը յաջորդեն, ցերեկներն ալ պարտէցներու մէջ կը շարունակուին տօներն ու հանդէսները։

### ԳՐԻԳՈՐ ՕՏԵԱՆ

ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Թլիփայորդ։— Մթազոյն, մթազնած, մոայլ։ Այս բառը կը գրուի նաև թղայորդ և թխայորդ, արմատն է թուղր կամ թուխու։ Աւելի զործածական է թխայորդ ձեւը։ Հայերէնի մէջ լծորդ տառեր են լ-դ, փ-բ-պ։

Փարիզ։— Ֆրանսայի մայրաքաղաքը, Լոնտոն՝ Անգլիոյ մայրաքաղաքը։ Օտեան իր այս ճամբու նոթերը գրի առած է ասկէ ճիշդ 80 տարի առաջ։ Անկէ ի վեր երկու մայրաքաղաքներու բնակիչներուն թիւը կրկնապատկուած է։

Ոստան։— Թագաւորանիստ քաղաք, մայրաքաղաք։ Արշակունեաց թագաւորութեան ժամանակ արքունիքին պատկանող գաւառը կը կոչուէր ոստան։ Ոստան կը կոչուի նաև գաւառի մը չվաւոր քաղաքը, ինչպէս՝ Արծրունեաց ոստան։ Այս բառէն կազմուած է ոստանիկ, որ կը նշանակէ ազնուական։

Ակնածու։— Պատկառանք, մեծարանք ցոյց տուող պատկառա, յարդարից։

Անգգաստ։— Անգգոյշ, անուշադիր, անխոհեմ։

Անյոդդոդդ։— Անդրդուելի, հաստատ, անսասան։

Ֆոքս։— Չարլզ ձէյմս ֆոքս (1749-1806), անգլիացի պետական անձ եւ Ազգայի կուսակցութեան պետ։ Կողմնակից էր ֆրանսայի եւ Ամերիկայի հետ զինակցութեան գաղափարին։

Նախոլէնն Մնծ.— Նախոլէնն Ա. (Պոնափարթ)։ Աշխարհացուչակ զօրավար եւ կայսր Ֆրանսայի։ Մնած է Քորսիքա կղզին՝ 1769ին։ Կայսր հոչակուեցաւ 1804ին։ Դաշնակից բանակներէն յաղթուեցաւ Վաթերլոյի մէջ 1815 Յունիս 18ին եւ աքսորուեցաւ Մէնթ-էլէն կղզին, ուր մեռաւ 1821 Մայիս 5ին։

Խոպան։— Բիրտ, անմշակ։

Խպնիլ։— Ամչնալ։ արմատը՝ խիպ։

Ընկերաշտական։— Բամկավարական։ Ընկերաշտական կը կոչուի կառավարութեան ան ձեւը, ուր բարձրագոյն իշխանութիւնը կը պատկանի ժողովուղղին՝ յանձին իր ներկայացուցիչներուն։ Այս բառը այժմ դադրած է գործածութենէ։

Տանուտէր։— Բառական իմաստով՝ տան տէրը, տան մեծաւորը։ Այստեղ կը նշանակի ցեղի մը, տոհմի մը, գերգաստանի մը պետը, գլխաւորը։ Հին առումով՝ իշխան, նախարար։

Հօրոդիփ։— Ազնուաբարոյ հօր որդի, ազնուական։

Անձիքը ոք։— Իրաքանչեւորը, ամէն մէկը, ուեւ մէկը։

Անյեղիլ։— Անփոփոխ, անփոփոխելի։

Դաշինք։— Դաշնագիր, պայմանագրութիւն, համաձայնութիւն, ուխտ։ Երկու կամ աւելի անձերու, պետութեանց կամ թագաւորներու միջնեւ կնքուած համաձայնութիւն։

Ցուլիս Կիսար։— Հոսմայեցի մէծահոչակ զօրավար։ Գրած է «Մեկնութիւններ»՝ կօլուացիներու դէմ մզուած պատերազմին չուրջ։ Դաւադրութեամբ սպաննուեցաւ Հոսմի ծերակոյտին մէջ (104-44 Քր. ա.)։

Ճայրուն։— Մթին, մթագնած։

Բալուտ։— Մշուշապատ, մշուշով պատած։

Թօնուտ։— Անձրեւու, թաց, թօն առատ անձրեւ։

ԳՐԻԳՈՐ ՕՏԵԱՆ (1834-1887)։— Ծնած է Պոլիս, 1834 Դեկտիմբեր։ Նախնական կրթութիւնը ստացած է տան մէջ, մասնաւոր դպան առնելով ժամանակակից հայ եւ օտար անուանի ուսուցիչներ։ Յանախած է նաև ծննդավայրին՝ Ավելուարի Ս. Խաչ վար-

ժարանք: Հմուտ էր հայերէն (աշխարհաբար եւ գրաբար), գրամսերէն եւ թուրքերէն լեզուներուն: Մեծ յարգ կը վայելէր ազգային եւ պետական շրջանակներու մէջ: Հիմնադիրներէն է Ազգ. Սահմանադրութեան: Աշխատակցած է իր շրջամի պոլսահայ թերթերուն: Գրական ծածկանունն է Վահրամ: Սուլթան Համբարի Վրեժինուրութենէն վախճառվ՝ 1880ին կը մեկնի Փարիզ, ուր կը մնայ մինչեւ իր մահը (1887 Օգոստոս 5):

1851ին, դեռ հազի 17 տարեկան, իրատարակեց իր առաջին գործը՝ «Առաջարկութիւն աշխարհաբար լեզուի վրայ»: Գրած է ցիրուցան էջեր, նամբորդի նորեր, օրագրութիւններ, քրոնիկներ, գրական բովանդակուրեամբ նամակներ եւն:

Օտեան բազմահույտ մտաւորականի տիպար մըն է, օժողւած՝ փայլուն ճիրքերով եւ հաստատուն նկարագրով: Յառաջդիմական գաղափարներու ջատագովք եղաւ մեր մէջ: Խառնուածեալ ուսմանը իլ էր, նաշակով՝ դասական: Դժբախտաբար չկրցաւ գրական հարուստ գործունէութիւն մը ճգն՛ ամրողովին նուիրուած ըլլալով համբային եւ բաղադրական գործունէութեան: Իր լեզուն, կոկիկ եւ անսերեւեր, զրեք ամենէն մաքուր աշխարհաբարն է իր ժամանակին: Օտեան զերազանցական մտածող գրագէտն է, որ ըսելիք բան մը ունի միշտ: Իր բարձր գաղափարապաշտութեամբ եւ մոսածեան շերմութեամբ կը հանդիսանայ Զարքօնէն սերունդին ազնուական ու հմայիչ դէմքերէն մէկը:

**ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ ՆԱՆՈԹՈՒԹԻՒՆՆԵՐ.**— Գրիգոր Օտեանի քրոնիկներն ու նամակները, իր խօսուած ճառերուն եւ գամբանականներուն հետ, երկու առանձին հատորներով հրատարակուեցան Պոլիս՝ «Գրիգոր Օտեանի զոհումները» խորագրին տակ, 1910ին և 1913ին: Մեր կտորը, որ առնուած է այդ զործէն, զրուած է Փարբէ՛ 1882 Յունիս 6ին, և առաջին անգամ լոյս տեսած Պոլոսոյ «Մասիս» օրաթերթին մէջ, նոյն ամսուան վերջերը:

## 9. ՄԱՅՐԸ

Մերուժանը, թողնելով կոփւը իր սոսկալի բորբոքան մէջ, ինքը դիմեց Նախճուանի աւելակների կողմը, ուր՝ մի բլրաձեւ բարձրաւանդակի վրայ՝ գտնըւում էր նրա մայրը: Նրան հետեւում էին մի քանի գունդ լաւ զինուած ձիաւորներ: Թանձր փոշին, մոխրագոյն ամպերի նման, պատել էր այն ճանապարհը, որտեղից անցնում էր նրա ահարկու հեծելազօրը: Նա առաջ էր շարժւում ամենայն վութով, առանց կանգ առնելու եւ առանց մի տեղ հանգստանալու:



Գուրգէնը, Վասպուրականի Տիկնոջ ծերունի զօրապետը, հեռուից նկատեց Մերուժանի արագընթաց արշաւանքը դէպի իրանց բրոնած դիրքը եւ խկոյն շտապեց Տիկնոջ մօտ: Զարմացական ժպիտը երեսին, ալեւոր վլուխը շարժելով ասաց նա:

— Տեսնո՞ւմ ես, Տիկին, ես չպալուեցայ: Ահա Մերուժանը դալիս է դէպի մեկ: Գալիս է մօր եւ իր սեպհական հպատակների հետ կոռուելու: Եթէ նրան յաջողութիւն տանել, անտարակոյս կը տանէ եւ քեզ, Տիկին:

— Ո՞ւր կը տանէ, — հարցրեց տառապեալ կինը  
վշտալի ձայնով :

— Պարսկաստան : Այնտե՛ղ, ուր այժմ Անուշ բեր-  
դի մթին նկուղների մէջ հեծում է հայոց թագաւորք :  
Այնտե՛ղ, ուր աքսորուեցաւ հայոց թագուհին : Կը տա-  
նէ նրանց մօտ...

— Միթէ այդ աստիճան անգութ կը լինի՞ նա :

— Նրա անդթութիւնը սահման չունի, որպէս եւ  
սահման չունի նրա մեծամոռթիւնը :

Մայրական գոռթը եւ անագորոյն որդու պատճա-  
ռած վեշոր փոխոխակի կերպով սկսեցին ալեկոծել  
դժբախտ կնոջ սիրտը : Արտասուքը աչքերում՝ դարձաւ  
նա դէպի ծերունի զօրապետը, ասելով .

— Թող օրհնեալ մինի Աստուծոյ կամքը : Ինչ որ  
տնօրինել է նա, չէ կարող փոխել անզօր մահկանա-  
ցուն : Թող գայ ապերախտը : Կոռւեցէք նրա զօրքերի  
հետ, բայց իր վրայ բնաւ չէնք չըարձրացնէք :

Ճհաճութեան մռայլը անցաւ ծերունի զօրապետի  
խորշոմած դէմքին վրայ, եւ նրա խորիմաստ աչքերը  
վարուեցան սրտմատութեան բոցով : Բայց, զապելով իր  
յուզմունքը, բաւական մեղմ կերպով նկատեց .

— Մենք չէինք ցանկանայ, Տիկի՛ն, տիրասպան  
մինել, եթէ նա սպաննած չլինէր ամէն ինչ որ սուրբ է  
մեր ամէնքին համար : Բայց նա մարտնչում է մեր գո-  
յութեան դէմ, մեր կրօնի դէմ, մեր պետութեան դէմ :  
Տիկինը պատասխանեց .

— Քրիստոնէական առաքինութիւնը պարտք է դը-  
նում մեր վրայ, Գուրզէն, շատ եւ շատ անդամ ներել  
մոլորեալին :

Մերունի զօրապետը գժկամութեամբ լոեց :

Մերուժանը իր ձիաւորների բազմութեամբ արդէն  
մօտ էր այն բարձրաւանդակի ստորոտին, որի վրայ  
վտանում էր նրա մայրը : Նա մի արագ պտոյտ տուեց,

անցաւ այն կողմը, որտեղից միակ զառիվեր ուղին տա-  
նում էր դէպի մօր գտնուած տեղը :

Մերունի Գուրզէնը, թողնելով Տիկինոջ մօտ մի  
խումբ թիկնապահներ, առեց իր հետ մնացեալ վաս-  
պուրականցիներին եւ շտապով զիմեց դէպի թշնամին :  
Կոիւը տեղի ունեցաւ Մերուժանի ձեռքով հրդեհուած  
Նախնուանի աւերակների մօտ : Վասպուրականցիք մի  
քանի բոպէում նրա կործանած քաղաքի քարերից կանդ-  
նեցրին նրա դէմ մի ամուր պատնէշ : Թագնուեցան  
պատնէշի ետեւում եւ սկսեցին քարեր արձակել : Ոմանք  
պարսէաներով նետում էին քարեր : Նրա աւերակ դար-  
ձըրած քաղաքի բեկորները նետում էին դէպի նրա գլու-  
խը : Մերուժան, արհամարհելով այդ բոլորը, իր ձիա-  
ւորների խուռն բազմութեամբ առաջ էր ընթանում :  
Նրա ձիաւորները զինուած էին նիզակներով եւ սրերով  
միայն : Իբրեւ պատսպարան կրում էին եւ ասպարներ :  
Պէտք էր շատ մօտ տարածութիւն, որպէս զի նրանք  
գործ դնէին իրանց զէնքերը : Այդ պատճառով աշխա-  
տում էին մերձենալ : Բայց Վասպուրականցիք այն աս-  
տիճան կատարած էին, որ ո՛չ միայն ամէն կողմից դա-  
նակուում էին ձիաւորներին, այլեւ, մոռանալով իրանց  
Տիկինոջ պատուէրը, չէին խնայում նրա որդուն :

Նիզակն ու սուրբը, նետն ու տապարը շատ կարելի  
է մինչեւ անգամ չաղէին Մերուժանի ամրակուռ,  
պղնձապատ մարմնի վրայ : Նա խիստ վարպետութեամբ  
զրահաւորիլ գիտէր : Բայց հաղարաւոր պարսէաներով  
արձակուած : Քարերը, որ ուռմբերի նման տեղում էին  
նրա վրայ, կարող էին մի քանի բոպէում բոլորովին  
քարկոծել նրան եւ ծածկել ինձերի կոյտի ներքոյ : Այ-  
սուամենայնիւ հրամայեց իր ձիաւորներին՝ պատռել  
պատնէշը եւ առաջ անցնել :

Ձիաւորները աներկիւղ յարձակմամբ գրոհ տուին  
պատնէշի վրայ, սկսեցին մի կողմից քանդել, միւս

կողմից կռուել։ Ինքը՝ Մերուժանը նետուեցաւ կռուի փոթորիկի մէջ։ Այդ միջոցին մի քար գիպաւ նրա ձիու ճակատին։ Զին ցնցուեցաւ, դողդողաց եւ ուշաթափ լինելով ցած գլորուեցաւ։ Նա ընկաւ այն կողքի վրայ, որ կողմում էր Մերուժանի վիրաւոր ոտքը։ Իր խռովութեան մէջ Մերուժան ամենեւին չզգաց, թէ ի՞նչ կատարուեցաւ իր վէրքի հետ։ Փաթոթը թուլացաւ, եւ վէրքը սաստիկ շփուելով գետնին՝ արիւնը սկսեց հոսուել։

Մայրը հեռուից նկատեց որդու ընկնելը։ Ամբողջ աշխարհը մթնեց նրա աչքերի առջեւ։ Ողբալի աղաղակներով ցած իջաւ իր գահաւորակից եւ կուրծքը կոծելով սկսեց վազել դէպի որդին։ «Անողո՞րմ . . . անգո՞ւթ մարդիկ . . .», ճիչ էր արձակում նա եւ դողդունուն քայլերով շարունակում էր վազել։ Նրան մեծ դժուարութեամբ կարողացան պահել՝ հասկացնելով, թէ ձին է ընկել եւ ոչ որդին։

Մայրը հանգստացաւ, երբ տեսաւ, որ ձին յուշի գալով կրկին վեր բարձրացաւ, եւ Մերուժանը դարձեալ նստեց նրա վրայ։

Բայց արիւնը նրա վէրքից մեղմ հոսանքով գնում էր եւ, թամբից իջնելով, ճերմակ ձիու ճերմակ փորի վրայ արդէն գծել էր մի քանի բարակ, ոլորուն վտակներ։ Թիկնապահներից մէկը նկատեց այդ, բայց կարծելով, որ ձին ընկնելու միջոցին ինքը վիրաւորուեցաւ, այդ պատճառով ոչինչ չյայտնեց։

Մերուժանը կանգնելուց յետոյ կոիւր աւելի սաստկացաւ։ Նրա ձիաւորները արդէն քանդել էին պատնէշի մի մասը եւ անցել միւս կողմը։ Վասպուրականցիք յետ էին քաշուել, բայց դեռ շարունակում էին հեռուեց քարեր ու նետեր արձակել։ Այդ միջոցին Մերուժանի համհարզներից մէկը նրա ուշադրութիւնը դարձրեց մի այլ երեւոյթի վրայ, ասելով։

— Բանակի մէջ խռովութիւն կայ . . .

Մերուժան նայեց դէպի այն կողմը։

— Այդ ես սպասում էի . . ., — մռնչաց նա եւ բոլորվին գունաթափուեցաւ։ — Այնտեղ կռւում են դերիները . . .

Նա թողեց մօրը եւ շտապեց դէպի գերիները։

Մերուժան վրայ հասաւ այն ժամանակ, երբ ամբողջ բանակը սոսկալի խռովութեան մէջ էր եւ բոլոր գերիները ասպատամբած՝ կատաղի կերպով մարտնչում էին։ Բայց նա չկարողացաւ մօտենալ ապստամբներին, որովհետեւ նրա առաջը կտրեց Մոկաց Վահրամ իշխանը, որ գեռ անշարժ սպասում էր Արաքսի թաղթաղուկների մէջ։

Մոկացիք այնպիսի անակնկալ կերպով դուրս եկան Մերուժանի դիմաց որ նրա զայրացած դէմքի վրայ երեւաց սովորական ժպիտը, այն դառն, աղիտաւոր ժպիտը, որ յայտնում էր տագնապի բուգէներում, եւ նա ծիծաղելով ձայն արձակեց։

— Հէնց դուք էիք պակաս, ո՞վ Մոկաց լեռների գեւեր ու սատանաներ։

— Կախարդները երկիւղ չունեն դեւերից ու սատանաներից, — պատասխանեց Վահրամ իշխանը։

Երկուօր լուտանքներն եւս հասարակաց կարծիքի մէջ հիմք ունէին. մոկացիք յայտնի էին որպէս դիւտարոյ ժողովուրդ, իսկ Մերուժանը՝ որպէս կախարդ։

Բայց նրա կախարդութիւնները այս անդամ մնացին բոլորովին ապարդիւն . . .

## ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Նախնուան.— Վասպուրական նահանգի գաւառներէն մէկը, որ կը գտնուի Արաքս գետի հիւսիսակողմքը: Հստ աւանդութեան՝ նախճուանի մէջ է, որ նոյ նահասեան բնակչութեան ջրհեղեղէն ետք: Աւելի ճիշդ է գրել նախիջեւան, այսինքն՝ առաջին անդամ նոյի իջեւանած տեղը (նախ իջեւան):

Վասպուրական.— Մեծ հայոց 15 նահանգներէն մեծագոյնը. այժմու Վանի կուսակալութիւնը: Հին ատեն կը պարունակէր 35 գաւառ, 4400 գիւղ, 77 բերդ եւ 900 մենաստան: Վասպուրական տանձին թագաւորութիւն կը կազմէր: Արծրունեաց օրով (908-1022):

Տիկին.— Բառական իմաստով՝ մեծ, աւագ կին: Հին ատեն Տիկին կը կոչուէր թագաւորին կինը, ինչպէս՝ Աշխէն Տիկին (Տըրդատ թագաւորին կինը): Տիկին կը կոչուէր նաեւ նախարարական տոհմերու տանուտէրին կինը, ինչպէս՝ Արծրունեաց Տիկին, Թըրդունեաց Տիկին, Մամիկոնեան Տիկին:

Սեպհական.— Սեպուհ արմատէն կազմուած բառ՝ սեպուհին պատկանող իմաստով: Հին Հայաստանի մէջ սեպուհ կը կոչուէին նախարարական տոհմերէն սերած արծուականները, ինչպէս նաեւ տանուտէրին որդին կամ եղբայրը: Այս բառը հիմա կը գրուի սեփական եւ կը նշանակէ մէկու մը վերաբերող, անձնական ինչպէս՝ սեփական գործ, սեփական տուն:

Անգորյն.— Անգութ, անիիղմ, անողորմ, անսիրտ, գաժան:

Տիանութիւն.— Դժգոհութիւն, դժկամութիւն:

Արտմութիւն.— Մաստիկ բարդութիւն, զայրոյթ:

Պարսէտ.— Քար նետելու գործիք մը, որ կը գործածուէր հին ատեն: Կ'ըսուի նաեւ պարսատիկ: Դաւիթ՝ Գողիաթի դէմ կոռւցաւ պարսէտով: Արժատը՝ պարս, որ կը նշանակէ նաեւ մեղուներու խումբ:

Ասպար.— Վահան. Հին ատեն զինուորները իրենց ճախ թեւին վրայ ասպար կը կրէին սուրբ կամ նետի հարուածներուն դէմ

պաշտպանուելու համար: Այս բառէն կազմուած են սպարագէն՝ ասպարով զինուած, ասպարակիր՝ ասպար կրող, ասպարաւոր՝ ասպար ունեցող:

Խին.— Մանր քար, կոպիճ:

Փաքոր.— Կապ, զիրակապ, աւելի ճիշդ է դրեւ պատաս:

Գահաւորակ.— Բարձրագույր բազմոց՝ նստելու կամ պահելու համար: Հովանոցաւոր բազմոց, որուն մէջ կը նստին եւ զոր կարելի է ծառաներու միջոցաւ փոխադրել տեղէ տեղ: Դեսպակ:

Համիարզ.— Թիկնապահ, նիզակակից:

Մոկք.— Մոկք կամ Մոկաց աշխարհ մէկն էր Հին Հայաստանի 15 նահանգներէն, գժուարամատչելի եւ լեռնու երկրամաս մը՝ վանայ հարաւակողմը: Մոկացիք նշանաւոր էին իրենց առասպելական քաջութեամբ:

Թաղրապուլ.— Ճախճախուս տեղ, ուր անզգոյշ մէկը կրնայ իրիլ ու թաղուիլ: Թաղթաղուկները ընդհանրապէս կը գտնուին գետերու ափին:

Լուսամի.— Նախատինք, թշնամանք, հայհոյանք:

Ծննջի (1835—1888).— Ծննջ է Սալմաս գաւառի Փայտազուկ գիւղը (Պարսկաստան), բայ ումանց՝ 1835ին, բայ ուրբշներու՝ 1837ին: Բուն անունն է Յակոր Մելիք — Յակորեան: Նախարարութիւնը ստացած է Թիֆլիսի զիմնազինոնին մէջ, զոր չկըրցաւ աւարտել սակայն եւ վերաբարձաւ ծննդավայրը: Նախ առեւտուրով գրանցաւ, ապա ուսուցչական պաշտօններ վարեց Պարսկաստանի մէջ: 1858ին այցելեց Վանի և Տարօնի գաւառները, ուր առիր ունեցաւ մօտէն տեսնելու և ուսուցչական պաշտօնները հայրենի երկիրն ու ժողովուրդը: Իր ճամբարդական տպարարութիւնները հրատարակեց «Հիւսիսափայլ» թերթին մէջ: Աւելի ուշ՝ Թիֆլիս հաստատուեցաւ եւ ամբողջիւն նուիրուեցաւ գրական ասպարէզին: Հետզինէ գրեց պատմական, տեղագրական ու ազգագրական ուսումնասիրութիւններ, մինադասուրթիւններ, բանաստեղծութիւններ, պատկերներ, պատմուածքներ ու վէպեր, որոնք լոյս տեսան նախ թերթերու մէջ, ապա՝ առանձին հատորներով: Աշխատակցած

է իր ժամանակի գլխաւոր քերպերում՝ «Հիւսիսափայլ», «Փորձ» «Ազրիւր», «Արձագանգ», մասնաւորաբար Գրիգոր Արծրունիի «Մշակչին» Բաֆֆի և Մելիքաղյէ ծածկանուներով։ Մեռած և բաղուած է Թթվիլս, 1888 Ապրիլ 24ին։

Դիլխաւոր երկերը.—«Փունջ», «Վեպիկներ եւ պատկերներ», «Պարոյր Հայկագն», «Հայ կինը եւ հայ երիտասարդութիւնը», «Զահրումար», «Միմն այսպէս, միւսն այնպէս», «Ռուկի աշաղադ», «Շենքը», «Ձալալէդոնին», «Պարսկական պատկերներ», «Տանկահայք», «Սարի», «Շաշագողի յշխաւակարանը», «Կայծեր», «Դաւիր Բէկ», «Շամսայի մելիքութիւնները», «Գաղտնիք Ղարաբաղի», «Մամուկը» և այլն։ Թուսերէն քարզմանած է «Կայէնի կոտկը» և «Ղարաբաղի ասողագէտը»։ Քրած է նաև քազմաքիւ հրապարական էջեր, նամբորդական տպանորութիւններ, կենսագրութիւններ, նամակներ։ Իր գործերէն մասնակի կամ ամբողջական քարզմանութիւններ կատարուած են գերմաներէն, ֆրանսերէն, անգլիերէն, ուսւերէն, պարսկերէն, վրացերէն և լիեներէն լեզուներով։

Բաֆֆի, օժտուած դիտելու կարողութեամբ և հարուատ երեակայութեամբ, իրաւամբ կը համարուի հայ վիպագրութեան հայրը և ամենէն վաստակաւոր մշակը։ Ոչ ոք իրեն չափ ուժգնութեած զգացած, ապրած է իր ժողովուրդին տառապանքը, տեսչերն ու երազները, միշտ եկամուռն անոր մէջ զարգացնելու ազգային իմքնագիտակցութիւնը։ Խորապէս ծանօթ հայրենի երկրին ու պատմութեամ, ստեղծած է կենդանի տիպարներ ու եերսական դէմքեր, որոնք ամրող սերունդներ ոգեւորած են ու դարձած ներշնչան աղբիւր։ Մեր մէջ զրեք ամենէն շատ կարգացուած հեղմանակն է իմք։ Ոչ մէկ հայերէն զիրք գտած է այնքան խամդավառ բնդունելութիւն, որքան «Դաւիր Բէկը», «Մամուկը» և մասնանդ «Ընեմքը»։ Հայ յեղափոխութեամ դիւցազմական շրջանը Բաֆֆիով կը սկսի։ Շասներ իր գրականութեամ պատմութիւնը կը համարիմ հայ յեղափոխութեամ պատմութիւնը։ Մարգարէի աշերով տեսաւ ան զալիք անցեներ և նկարազբեց զանոնք ջերմ, հաւատաւոր ու հաղորդական շունչով։ Ինքն էր, որ ստեղծեց վիպա-

կան լեզու եւ մաքուր աշխարհաբար մը, որուն ուրիշներ հետեւեցան իրմէ ետք (Արովեան եւ իր անմիջական յաջորդները գրած էին զուտ գաւառական կամ խանուրք բարբառով)։ Մեր մէջ Բաֆֆի կը մնայ անմրցելի վարպետը պատմական վէպին, որ գրական դժուարագոյն սեներէն մէկն է։

Սակայն քերութիւններէ գերծ չէ նաև Բաֆֆին։ Իր վէպերը ծանրաբեռնուած են աւելորդաբանութիւններով, կրկնութիւններով եւ հոետորական շունչով, ինչ որ իր գործին կու ուայ ժարողչական բնոյք։ Բայց իր գրականութեան մէջ կայ մաս մը, որ պիտի չիմնայ երբեք։

Բաֆֆի միայն մէկ սերունդի, միայն մէկ ժամանակի չի պատկանիր. կրանք ըսել, թէ կը պատկանի բոլոր սերունդներուն եւ բոլոր ժամանակներուն։

**ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՆԵՐ.**— Մեր կաուրը առնըւած է «Մամուկը» պատմական վէպէն, որ Բաֆֆիի վերջին գործն է։ Գրուած է 1886ին, մասէն երկու տարի առաջ, և իրեւ թերթոն հրատարակուած է նախ Թիֆլիսի «Արձագանգ» ամսագրին մէջ։ Այդ վէպէն ետք Բաֆֆի այլեւս ուրիշ կարեւոր գործ չտուաւ։

**ՈՒՂՂԱԳԻՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ.**— Հայ լեզուի իմքնական կանոններէն մէկն ալ այն է, որ քարդութեան կամ ածանցոււմի ատեն բառերուն մէջ զունուած ու-ն կը փոխուի ու-ի- օրինակ՝ անյաշ — անուշեղէն, զոյն — զունաւոր, ժոյժ — ժուժկալ, բոյժ — բուժիչ, զգյոյշ — զգուշաւոր, յոյս — յուսալից։ Լաւ այս կանոնին սխալ է զրել անուշ, ու-ով, ինչպէս կը գրեն շատեր անուշադրութեամբ։

**ԾԱՐԱԴՐՈՒԹԻՒՆՆ.**— Մեծ մայրիկը։ Կարելի է ներկայացնել նաև ընտանիքի անդամներէն ունէ մէկը։

## 10. ՎԱԹԱՇՆ ՎԱԹԱՇՆ

Ա'խ վաթա՛ն, վաթա՛ն, քո հողին դուրբան,  
Քո ծըսին դուրբան, քո ջըմին դուրբան.  
Է՞ս փառքն ունէիր, է՞ս պատին առաջ,  
Որ հմիկ աւիրուել, մնացել ես անջան:

Երբ միտք կ'անէի, թէ էս հոգերը,  
Էս դաշտն ու սարեր, էս սուրբ ձորերը  
Էնպէս մեծութիւն, էնպէս լաւ օրեր  
Քաշել են, մնացել, ա'խ, հմիկ անտէր...

Ո՞ւր ձեր տէրերը, քազաւորները,  
Զեր պահողները, ձեր իշխանները.  
Հնչի՞ մեզ քողին իրանց որբերը  
Ու ձեռք վերցրին, քողին էս ժարերը:

Հնչի՞ ձեր վախոր աչքըս բաց չարի,  
Մարմինս հողին, ջանս ձեզ չտուի,  
Որ հմիկ էսպէս չքոչէի, չգայի,  
Զեր հողը չտեսնէի, ձեր վրայ չլայի:

Հող ունինք՝ խըլած, կեանք ունինք՝ մեռած,  
Ա'խ, ջրի, կրակի մենք եսիր դառած.  
Ո՛չ երկինք տեսնի մեր սուզըն ու լաց,  
Ո՛չ երկիրն պատուի, մեզ տանի ցած:

Աչքըս բաց արի, խարաբայ տեսայ.  
Ա'խ, ո՞վ գիտէր թէ մեր ազգի վըրայ  
Սարերն են էլել, հըմիկ բրիշակ,  
Մեզ տակով չարել, որ էլ խեղն չմնանք:

Ա'խ, մեր սիրոն էսպէս ընչի՞ հովացել,  
Արինը ցամաքել, մեր կուռը քուլացել.  
Երա՞ք, կը տեսնի՞մ, ա'խ, ես մէկ օր էլ,  
Մեր սուրբ երկիրը քշնամուց ազատի:

Էն ի՞նչ շունչ կըլի, որ էս նոր հոգին  
Փըչի, վեր կացնի քընից մեր ազգին.  
Էն ի՞նչ ձեռք կըլի որ մեր աշխարքին  
Էլ ես սիրու տայ ու կանգնացնի կրկին:

Ա'խ, ես էն ձեռին կեանքւ դուրբան կ'անեմ,  
Էն կխոած հողին երեսս կը խսի.  
Ապրիմ՝ իմ արինս նրան մատաղ կ'անեմ,  
Մեռնիմ՝ հողիցն էլ միշտ նրան կ'օրինեմ:

## Խ. ԱԲՈՎԵԱՆ

ԳՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ.— Ամէն գրուածք գրականութիւն չէ: Որպէսզի գրուածք մը գրական ստեղծագործութիւն դառնայ ու անցնի գրականութեան պատմութեան, պէտք է նախ ունենայ ներքին արժէք մը, ապա նաև լրացնէ միւրի, ոժի, մշակումի, կառուցումի եւ այլ պայմաններ: Դարձեալ՝ գրական ամէն ստեղծագործութիւն նոյն արժէքն ու կշիռը չունի, ինչպէս որ նոյն արժէքն ու կշիռը չունին գրագէտներն ալ:

Ժողովուրդի մը գրականութիւնը բաւական նշանակած ցոյց կու տայ քաղաքակրթութեան աստիճանը, որում կրցած է հասնի ան, եւ կը ցոլացնէ այդ քաղաքակրթութեան գլխաւոր յատկանիշները:

Մեր անգիր գրականութիւնը կը կոչուի բանակիւթեան:

## ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Վարտա— Թուրքերէն բառ. կը նշանակէ հայրէնիք։  
Ղուրբան— Թուրքերէն բառ. կը նշանակէ մատաղ, զոհ։  
**Ղուրբան ըլլալ՝** մատաղ ըլլալ, զոհութիւն։  
Անջան— Զան կամ ճան Թուրքերէն բառ. մըն է եւ կը նշանակէ հողի. անջան՝ անհողի, հողի չունեցող։  
Խսիր— Թուրքերէն բառ. կը նշանակէ գերի։  
Խարարայ— Թուրքերէն բառ. կը նշանակէ աւերակ։  
Բրիշակ— Քանդուած, աւերուած, կործանած։  
Տակով ամել— Տակը ձգել, վրան փլչիլ, ծածկել։  
Կուռ— Բաղուկ, ձեռք։  
Երար— Թուրքերէն բառ. կը նշանակէ ով Տէր, Աստուած իմ (ևս Բայ)։ Արդեօ՞ք։

ՍԱՏՆԱԿՐԱԿԱՆ ԽԱՆՈԹՈՒԹԻՒՆՆԵՐ.— Այս ոտանաւորը առնված է Արովեանի «Վէրք Հայաստանի» գործէն՝ Վէպին հերոսը՝ Աղասի, Անիք մէջ, Ալուրեան զեսի ափին նատած, «ազ-լուսից (թաշկինակը) ձեռքն առաւ ու էս բայաթին ասեց»:



and a small amount of water. The water is added to the flour and the mixture is kneaded until it becomes a smooth dough. This dough is then divided into smaller portions and each portion is rolled out into a thin sheet. The sheets are then stacked and left to rest for a few minutes.

1. *Chlorophytum comosum* L. (Liliaceae) - *Chlorophytum comosum* L. (Liliaceae) - *Chlorophytum comosum* L. (Liliaceae)

11. ՔԵՐԱՊԱՏԻԿ

Կ'ըլլայ չ'ըլլար՝ մարդ մը եւ իր կինքը: Մարդու շատ  
ժամանէք էր, ամէն օր ժամ կ'երթար եւ օրը մէկ դա-  
հեկան կու տար տէրտէրին: Տէրտէրն ալ ամէն օր կ'ը-  
սէր իրեն:

— Օ՛րհնած, Բիւրապատիկը մէկին աեղ հազար  
տասնչորդի:

**Մարդը կ'ուրախանար եւ ինքն-իրեն կ'ըսէր .**

— Ասիկա աղէկ բան  
է. մէկ կու տամ հաղար  
կ'առնեմ :

Ինչ որ ունիք՝ կու-  
տայ տէրտէրին, կը-  
դառնայ աղքատ ու տը-  
նանկ։ Կինը կ'ըսէ մար-  
սոմ։

— Ե' լ գնա տէրտէ-  
րին մօտ, Հազար մը  
բեր, որ տանք հացի —  
մացի, մինչեւ որ միւս  
Հազարներն ալ տայ թ-  
մրնայ:

## Մարդը      կ'երթա տէրտէրին, կ'ըսէ :

— Տէրոէ՛ր ջան, ես քեզի այսքան տուի, որ դուն  
ալ հազար-հազար տաս ինծի: Հիմա բեր մէկ հազար մը  
տուր, միւս հազարներն ալ վերջը կու դամ կ'առնեմ:

— Օրհնած, — կըսէտէրը, — դունինձի  
տուիր, որ Բիւրապատիկը մէկին տեղ հազար տայ ք-

# Քի : Բիւրապատիկը ո՞վ է :



Տէրտէրը ճամբայ մը ցոյց կու տայ, կ'ըսէ.

— Այս երկար ճամբան կը բռնես կ'երթաս: Կ'երթա՛ս-կ'երթաս, կը հանդիպիս մէկ ջոջ մարդու՝ ոսկի աթոռի վրայ նստած: Բիւրապատիկը ան է: Կ'ըսես իրեն. «Տէրտէրը զրկեց զիս, մէկ տուեր եմ՝ հազար պիտի տաս»:

Մարդը երկար ճամբան կը բռնէ կ'երթայ: Շատ կ'երթայ թէ քիչ, — շատն ու քիչը Աստուած գիտէ, — կը հանդիպի քարայրի մը. կը մտնէ ներս ու ի՞նչ տեսնէ աղէկ... քառսուն ջալալի դող, մէկ կարգի վրայ շարուած՝ պատիւ կ'ընեն իրեն, տեղ կը բանան, կ'առնեն կը նստեցնեն իրենց մէջտեղը: Ապա կը դառնան կը հարցնեն.

— Դուն ո՞վ ես, այսքան տարի է մարդ-մարդասանք եկած չէր այստեղ: Ուրկէ՞ կու դաս, ո՞ւր կ'երթաս:

— Կ'երթամ Բիւրապատիկին, — կ'ըսէ մարդը, — մէկ տուեր եմ՝ հազար պիտի առնեմ:

— Ա'զբէր, — վրայ կը բերեն գողերը, — այդ մըտածումք ուղիղ չէ, ականջ մի՛ կախեր: Եկուր ափ մը ոսկի տանք քեզի, դարձիր գնա տունդ:

— Զէ՛, — կ'ըսէ մարդը, — այդ դրամը հալալ չէ:

— Եթէ իրաւ դուն այդքան արդար մարդ ես, — կ'ըսեն գողերը, — Հարցուր Բիւրապատիկին, թէ մեզի համար տեղ կա՞յ միւս աշխարհին մէջ:

— Գլխուս վրայ, — կը պատասխանէ մարդը ու ճամբայ կ'իյնայ:

Կ'երթա՛յ-կ'երթա՛յ, — շատն ու քիչը Աստուած գիտէ, — կը հանդիպի ծեր մարդու մը, որ քարի մը մօտ նստած ինքն իրեն կը կրկնէր միշտ:

— Փա՛ռք քեզ, Ա'ստուած, փա՛ռք քեզ...

Քանի՛ ան փառք կու տար Աստուածոյ, քարէն ոսկի կը բիշէր:

Եերունին կը հարցնէ մարդուն.

— Ա'զբէր, ո՞ւր կ'երթաս:

— Կ'երթամ Բիւրապատիկին, — կը պատասխանէ մարդը, — մէկ տուեր եմ՝ հազար պիտի առնեմ:

— Եկուր այս ոսկիին կուց մը տամ քեզի, առ ետ դարձիր, — կ'առաջարկէ ծերունին:

— Զէ՛, — կ'ըսէ մարդը, — այդ ոսկին ո՛չ իմ տուածս է, ո՛չ իմ վաստկածս. հալալ չէ:

— Որ այդպէս է, — կը խնդրէ ծերունին, — Հարցուր Բիւրապատիկին, թէ ե՞րբ պիտի կտրի ոսկին այս քարէն:

— Աչքիս վրայ, — կ'ըսէ մարդը ու կ'իյնայ ճամբամ:

Շատ կ'երթայ թէ քիչ, — շատն ու քիչը ո՞վ կըր-նայ գիտնալ, — ճամբան կը տեսնէ պարտիզպան մը:

— Հողածին, ո՞ւր կ'երթաս, — կը հարցնէ պար-տիզպանը:

— Կ'երթամ Բիւրապատիկին. մէկ տուեր եմ՝ հա-զար պիտի առնեմ:

— Երբ որ երթաս, — կը խնդրէ պարտիզպանը, — Հարցուր Բիւրապատիկին, թէ ի՞նչո՞ւ պարտէզիս շուր-ջը պատ որ քաշեմ՝ բոլոր պառուղներն ու կանաչե-ջնները կը չորնան, պատը որ քակեմ՝ կը կանչընան: զէնները կը չորնան, պատը որ քակեմ՝ կը կանչընան:

— Գլխուս վրայ, — կ'ըսէ մարդը ու ճամբայ կ'իյ-նայ նորէն:

Շատ չանցած կը տեսնէ, որ տէրտէր մը մէջքէն վար զրեր են պատի մը մէջ, կը տքտքայ:

— Ուրդի, ո՞ւր կ'երթաս, — կը հարցնէ տէրտէրը:

— Կ'երթամ Բիւրապատիկին մէկ տուեր եմ՝ հա-զար պիտի առնեմ:

— Որ երթաս, Հարցուր Բիւրապատիկին, թէ ե՞րբ այս պատէն պիտի ազատիմ:

— Աղէկ կ'ըլլայ, — կ'ըսէ մարդը ու կ'երթայ:

Շատ կ'երթայ թէ քիչ, — շատն ու քիչը ո՞վ գիտէ,  
— վերջապէս կը տեսնէ, որ ջոջ մարդ մը նստեր է  
աթոռին վրայ:

— Ո՞ւր կ'երթաս, — կը հարցնէ ջոջ մարդը մեր  
ճամբորդին:

— Բիւրապատիկը դո՞ւն ես, — կը հարցնէ ճամ-  
բորդը իւ կարդին:

— Այո՛, ես եմ. ի՞նչ կ'ուզես:

— Մեր տէրտէրը զրկեց զիս. ես քեզի մէկ տուեր  
եմ, դուն ինձի հաղար պիտի տաս:

Բիւրապատիկը մօրուքն ափին մէջ կ'առնէ, կը  
մտածէ պահ մը, ապա կը դառնայ կ'ըսէ.

— Կ'երթաս տունդ, բակլոյ մէջ թութի ծառ մը  
կայ, կը փորես անոր տակը, կարսա մը ոսկի կ'ելլէ,  
կ'առնես քու մէկիդ տեղ հաղար-հաղար:

Մեկնելէ առաջ մեր մարդը կը հարցնէ Բիւրապա-  
տիկին ինչ որ ապսպէր էին իրեն քառուն գողերը,  
ծերունին, պարտիզանը, եւ պատին մէջ հիւսուած  
տէրտէրը: Բոլորին ալ պատասխանները կ'առնէ ու  
եկած ճամբով կը դառնայ ետ:

Գու կայ պատին մէջ հիւսուած տէրտէրին, կ'ըսէ.  
— Երբ մեղայի զաս Աստուծոյ, այդ տեղէն կ'ա-  
զատիս:

— Ես ինչո՞ւ մեղայի զամ, կ'ըսէ տէրտէրը:

Խոսքը գեռ բերանը՝ պատով-ճատով կ'երթայ  
գեանին տակ:

Մարդը կու կայ կը հասնի պարտիզանին, կ'ըսէ.

— Պարտէվիդ պատերը քակէ, որ անցնող դարձողն  
ուսէ պտուղներէն. այն ատեն պարտէվդ կը կանչնայ:

Դեռ ան խոսքը չաւարտած՝ պարտիզանը կը վա-  
ղէ քակէրու պատերը. պարտէվդ խիստյն կը կանչընայ:

Մարդը կ'երթայ ծերունիին մօտ, կ'ըսէ.

— Որքան ատեն Աստուծոյ անունը բերնէդ չես

պակսեցներ, քարէն ոսկի պիտի բիւի մէշտ:

— Աստուծոյ անունը մարդ բերնէն կը պակսեցնէ<sup>o</sup>  
երբեք: Փա՛ռք Աստուծոյ:

Կ'ըսէ-շ'ըսեր, քարին միւս երեսէն ալ կը սկսի ոս-  
կի բիւիլ, այս անգամ աւելի շատ քան առաջ:

Մարդը կը դառնայ գողերուն քարայրը, կ'ըսէ:

— Թէ որ գողութիւն ընելէ հրաժարիք, այս միւս  
աշխարհին մէջ տեղ կ'ըլլայ ձեզի:

Գողերը կը թողուն քարայրն ու գողութիւնը, կ'եր-  
թան իրենց մեղքերը կու լան եւ կը փրկուին:

Մարդը վերջապէս կը հասնի իր տունը, կը կանչէ  
կինը, կ'ըսէ.

— Կնի՛կ, բահ մը եւ փէտատ մը բեր:

Կ'առնեն բահն ու փէտատը, կը փորեն թութի ծա-  
ռին տակը եւ կը գտնեն կարաս մը լեցուն ոսկի: Արդէն  
իրիկուն եղած էր եւ օրը մթնած, ուստի՝ կարասը հա-  
նելու գործը կը ձկեն միւս առառան: Դրացիները կ'ի-  
մանան եղելութիւնը, զիշերանց կու կան, որ կարասը  
գողնան տանին. կը տեսնեն՝ դեզին հող է մէջինը, շուռ  
կու տան կը թափեն պարտէվդը: Կարասը կը կոտրի, հո-  
ղերը կը ցրուին պարտէվդին մէջ:

Առառն այր ու կին կ'ելլեն կը տեսնեն, որ ի՞նչ...  
պարտէվդին չորս կողմը ոսկի է փոռւած: Մարդը կը  
պոռայ:

Կնի՛կ, ցախաւելը բեր, ամբողջ պարտէվդը ոսկի  
է բուսեր:

Կ'աւլեն կոլոն-կոլոն ոսկիները. մէկի տեղ հաղար  
չէ, հաղա՛ր-հաղարներ կ'առնեն, կը հարստանան,  
փառք կուտան Աստուծոյ:

Անոնք հասան իրենց մուրատին, դուք ալ հասնիք  
ձեր մուրատին:

ԳԱՐԵԳԻՆ ԵՊՍ. ՄՐՈՒԱՆՉՏԵԱՆՑ

## ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆԵՐ

Բիրապատիկ.— Բառական իմաստով կը նշանակէ բիւր անդամ, իխտ շատ, բազմազատիկ: Հեքիաթներու մէջ այս բառը կը գործածուի իրեւ Աստուծոյ մակդիր՝ շատ տուող, վարձատրող իմաստով:

Տնամկ.— Տունէ տեղէ զուրկ, բան մը չունեցող, բոլորովին աղքատ, չքառոր:

Զոզ.— Մեծ, աւագ, տարիքով եւ աստիճանով մեծ, մեծաւոր, իշխանաւոր:

Զալալի.— Զալալի:— Թուրքերէն բառ, կը նշանակէ մեծ, զորաւոր, նշանաւոր:

Կուց.— Երկու ձեռքի ափերը՝ իրարու միացած, բուռ:

Հողածին.— Հողէն ծնած. Հեքիաթներու մէջ կը գործածուի մարդ, մահկանացու իմաստով:

Կարաս.— Հողէ լայնափոր աման, որուն մէջ ջուր, գինի, թթուներ եւ այլ մթերքներ կը պահուին: Բղուզ:

Փէտառ.— Գետին փորելու յատուկ գործիք, բրիչ:

Շուր տալ.— Դարձնել, շրջել:

Կոլոն.— Գունդ, կոյս, գէղ:

ԳԱՐԵԳԻՆ ԵՊՍ. ՄՐՈՒԱՆՉՏԵԱՆՑ (1840—1892).— Մնած է Վան, 1840 Ինկունքներին: Մկրտութեան անունն է Յովհաննես: Նախնական կրթութիւնը ստացած է ծննդավայրին մէջ, յանախած է նաև Վարագայ վանքին ժառանգաւորաց վարժարանը, Խրիմնամի վանահայրութեան օրով: 1862ին, դեռ հազի 22 տարեկան երեսարդ, տնօրէն կը նշանակուի Մշոյ Ս. Կարապետ Վանքին: 1867ին կը կոչուի Կարինի ազգ. վարժարանի տնօրէնութեան պաշտօնին: 1878ին իրեւ պատրիարքարանի բնիքի կը շրջի հայարժակ գաւառները՝ բնիքներ եւ վերստուգելու համար այդ գաւառներուն մէջ ապրու հայերուն քիւր եւ բնդիանուր վիճակը: Պալիս վերադիմին իր տպաւորութիւնները եւ հաւաքած նիւրերը կը երա-

տարակէ երկու առանձին հատորներով, «Թորոս աղբար» խորագրին տակ: Վարած է առաջնորդական եւ ուսուցչական պաշտօններ գաւառներուն եւ Պոլսոյ մէջ: Աշխատակցած է Թիֆլիսի եւ Պոլսոյ հայ քերքերուն վարդ, Հայ երեց, Աշակերտ ծածկանուններով:

Գլխաւոր երկերը.— «Հնոց եւ նորոց», «Գրոց ու քրոց», «Շուշան Շաւարշանայ», «Մանանայ», «Թորոս աղբար», «Համով հոտով», ինչպէս նաև երկու գասագիրքներ՝ «Ընթերցարան» եւ «Քրիստոնեական ուսումն Հայաստանեայց Եկեղեցւոյ»:

Խրիմնանի պէս, որպէս աշակերտն ու անմիջական գործակիցն եր, Մրուանձտեանց եպս. առաջին մշակմերէն է գաւառական գրականութեան: Հայարժակ գաւառներու մէջ իր երկարաւու բնակութեան եւ նամբորդութեանց ընթացքին հաւաքեց եւ կորուսն փրկեց ազգագրական հում նիւրեր՝ հեփիաքներ, առակներ, տառեներ, բառեր, ասոյքներ, զրոյցներ, աւանդութիւններ, երգեր եւն. հաւաքովի իր աշխատանքին մէջ դմելով գուրգուրոս հոգածութիւն եւ սէր: Այդ հաւաքունները կրնան նախանիւթ ծառայել գուտ հայեցի գրականութեան մը մշակումին եւ քանիկագին նպաստ մը կը կազմեն մանաւանդ հիմա, երբ մեր ժողովուրդին մէկ մասը Կ'ապրի հայրենի հոգէն դուրս եւ վտանգին տակն է կորսնցնելու իր ցեղային դիմագիծը:

Մրուանձտեանցի գործին մէջ գաւառին սիրոն է, որ կը բարյու ամենէն աւելի: Իր ոնք, համեն եւ իմենատիպ, կը յատկանըշէ գրագէտի ապահով խառնութեած մը: Գարեգին եպս. կ. շնորհիւ տոհմիկ նիւրերու հարուստ գանձարան մը ունիմք այսօր:

ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ.— Սխալ է գրել բնիքյ, «յով: Ուղիղ ձեւն է բնիքուշ, ու-ով: Կանոններ պարզ է, բարդութեան կամ ածանցումի աւելն բառերուն մէջ գտնաւած ու-երը կը չնշուին. օրինակ՝ ապաւշ՝ ապշութիւն, փուշ՝ փշալից, նուշ՝ նշենի: Այսպէս նաև բնիքուշ՝ բնիքութիւն, բնիքանիք: Եթէ բնիքյ գրուէր, այն աւելն հարկ պիտի ըլլար բարդութեան

կամ ածանցումի ատեն՝ ոյ-ն վերածել ու-ի, ինչպէս  
կը տրամադրէ կանոնը։ Այս պարագային պէտք է զը-  
րէինք բնուշուրիւն, բնուշանք, ինչ որ սխալ է։

**ՇԱՐԱԴՐՈՒԹԻՒՆ** — 1. Ի՞նչ տուաւ մեր գաւառը  
հայ գրականուրեան։ 2. Մշակեցէք Սրուանձտեանցի  
հեքիարներէն մէկը։ 3. Ճամբորդուրիւն մը դէպի գա-  
ւառ։

## 12. ԳՐԻԳՈՐ ԱՐԾՐՈՒՆԻ

Գրիգոր Արծրունի, պատմագէտ, թատրոնապետ,  
ինդուկտիւ խմբագիր գեղուկտիւ «Մշակ»ի, ծնած է  
Մոսկուա, 1840 թուականին։

Մանկական հասակէն փորձով ցոյց տուաւ, որ  
խմբագրական ասպարէզին մէջ մեծ անուն պիտի հանէր  
օր մը, վասն զի այդ հասակին մէջ իսկ մեծ կոչում ու-  
նէր։ չհամոզուելու։

Պատանեկութեան օրերը Մոսկուա անցընելէ ետք  
Գերմանիա գնաց, ուր քանի մը տարի աշխատելով հրս-  
կայաքայլ յառաջդիմութիւններ ըրաւ իր դասերուն  
մէջ. ծայրագունութեան աստիճան առաւ պատմութեան  
մէջ եւ եպիսկոպոսութեան աստիճանին բարձրացաւ. . .  
յամառութեան մէջ։

1868ին Վենետիկ գնաց, ուր մէկ ամսու չափ հա-  
յերէն սորվելով Հայր Ղեւոնդէն, Հայկարանութեան  
գաստ տալ ուզեց Հայր Արսէն Բագրատունիի։

Գրական ասպարէզը մտնելու համար գիլխուն մէջ  
բաւական պաշար ամբարելէ ետք Տիվիս դարձաւ։ Երբ  
տեսաւ հոն, որ հայերու մէջ մեռած էր ամէն կեանք եւ  
ոզի, սաստիկ բարկացաւ եւ եթէ զինուորական եղած  
ըլլար՝ տարակոյս չկայ, որ ոմբակոծել կու տար այդ

քաղաքը։ Քանի մը ամիս խորհուէ ետք, թէ ի՞նչ եղա-  
նակաւ կրնայ կենդանութիւն տալ ազգայիններուն,  
որոշեց լրագիր մը հրատարակել այն լեզուով, զոր չէր  
գիտեր։

Երբ գրաքննիչին ներկայացաւ լրագրի մը արտօ-  
նութիւն խնդրելու համար, գրաքննիչը հարցուց իրեն.

— Լրագիր հրատարակելու չափ գիտէ՞ք հայերէն  
լեզուն։

— Ես չեմ գիտեր, — պատասխանեց «Մշակ»ի տէ-  
րը, — բայց ընթերցողներս շատ աղէկ գիտեն. . . բարե-  
կամներս ալ գիտեն։

Արտօնութիւն առնելուն պէս տուն վազեց Արծրու-  
նի եւ հարիւր քառասուն նամակ գրեց՝ հրաւիրելով իր

ծանօթները, որ հաճին «Մշակ»ի խմբագրու-  
թեան մասին նպաստել իրեն։ Բարեկամներն ըն-  
դունեցին այս հրաւէրը,

եւ 1872ին ի լոյս եկաւ «Մշակ»ը, որ բաժանոր-  
դէ աւելի խմբագիր ու-  
նէր։ Խմբագրութեան կանոնագրութիւնը կը

պահանջէր, որ ամէն յօդուած ամբողջ խմբա-  
գրութեան համաձայնու-  
թեամբը հրատարակ-

ուէր։ Այս կանոնագրու-  
թիւնը շատ նպաստաւոր չէր Գրիգորին, որուն բոլոր  
յօդուածները մէկի դէմ հարիւր երեսուելինը քուէով  
կը մերժուէին եւ եթէ երբեք լոյս տեսնէին, մեծ փոփո-  
խութիւն կը կրէին։ Այսպէս՝ «Մշակ», որուն ամսա-  
կանն ինք կը վճարէր, գոխանակ իրեն ծառայելու՝



թիւնը շատ նպաստաւոր չէր Գրիգորին, որուն բոլոր  
յօդուածները մէկի դէմ հարիւր երեսուելինը քուէով  
կը մերժուէին եւ եթէ երբեք լոյս տեսնէին, մեծ փոփո-  
խութիւն կը կրէին։ Այսպէս՝ «Մշակ», որուն ամսա-  
կանն ինք կը վճարէր, գոխանակ իրեն ծառայելու՝

ուրիշներու կը հնազանդէր : Այս կէտը իրեն ծանր ե-  
կաւ եւ օր մը ինքն իրեն ըստւ .

— Պէտք է որ իմ «Մշակ»ս միայն ինծի ծառայէ  
եւ ոչ որիշներու :

Այս վճռոյն վրայ բարեկամները կամաց — կամաց  
քաշուեցան խմբագրութենէն , եւ «Մշակ»ն ալ սկսաւ իր  
տիրոջը միայն ծառայել :

\* \* \*

Պ. Արծրունի երեխն այլանդակ կարծիքներ կը  
յայտնէ այնպիսի այլանդակ լեզուով , որ ընթեցողը կը  
շուարի կը մնայ , թէ երկու այլանդակութիւններէն  
որո՛ւն վրայ խնդայ եւ որո՛ւն վրայ լայ : Ութ տարիէ  
ի վեր կ'ուզէ իր աշխարհաբարը , զոր Փրանսացի մը  
աւելի շուտ կը հասկնայ այսօր , քան հայ մը : Եւ որ-  
պէսզի զրպարտութիւն չհամարուի մեր ըստը , հոս  
հնուագիր մը կը թարգմանենք իր լեզուով .

«Բէյնալ պատերազմական մինիստրին պախարա-  
կեց , որ խիստ մեզուրաներ չգործադրեց մի սենատորի  
դէմ , որ լեզիդիմական ցուցմունքներ արաւ : Կարինէտը  
կամենում է գեմիլիցին . տալ : Բիւզֆէի սոմաները ըն-  
դունուած են սենատից . եպիսկոպոսների կրեդիտը մեր-  
ժեց եւ ժողովի սեսիան փակուած է յայտնում : Բիւլե-  
տէնը ծանուցանում է , թէ կայսրուհին պլեւրիտ ունի » :

Եւ երբ եւրոպական լեզուի մը ծանօթ չեղող մէկը  
կարդայ այս տողերը ու բան մը չհասկնայ , պ. Արծրու-  
նի կը սրտմտի ու հետեւեալ օրը «Մշակ»ի մէջ շանթ եւ  
հուր կը թափէ այն ընթերցողներուն զլխուն , որոնք իր  
լեզուն չեն հասկնար : Խնդիր մը իմաստասիրելու ատեն  
որոշ ուղղութիւն մը չունի . ամառը պատճառէն . ար-  
դեւնք կ'երթայ , իսկ ձմեռն արգիւնքէն՝ պատճառ :

Այս ընթացքով յաջողած է վերջապէս իրականացնել  
իր փափաքն , որ էր «Մշակ»ը կարեւոր թերթ մը ընել և

զինքն ալ՝ կարեւորութիւն . ունեցող խմբագիր մը :  
Տփիսուու մէջ կառավարութիւնը հայ լրագրապետներու  
խորհուրդ չէր հարցներ , իսկ հիմա պ . Արծրունի կը  
հրաւիրուի այն ժողովներուն ; ուր քաղաքի մասին կա-  
րեւոր որոշում մը պիտի տրուի : Ծուս թերթերը երբեմն  
հատուածներ կը թարգմանեն «Մշակ»ն : Եւրոպացի  
թղթակիցները «Հայաստանեաց եկեղեցւոյ հայ Յա-  
կինթոս»ը կամ «Հայ մամլոյ իմիլ ալ Ժիրարտէն»ը կը  
կոչեն զինք , եւ ինք բնաւ բողոք չի բառնար այս զըր-  
պարտութիւններուն դէմ :

Տփիսուու մէջ առաջին անգամ ինք հաստատեց լր-  
սարանը , ուր ինք ըրաւ առաջին ատենախօսութիւնը :  
Թէպէտեւ ատենախօսութեան նիւթը «Հայաստանի  
անոտեսական գրութիւն»ն էր , բայց ատենախօսին ձեւե-  
րէն եւ շարժումներէն սա կը հասկցուէր , թէ մարդս  
ատենաբաննելու ժամուն լայն թեւնոցներ զնելու չէ , որ-  
պէս զի ատենախօսը ժամանակ ունենայ իր նիւթովն  
զրաղելու եւ ոչ թէ թեւնոցներովը :

Ունկնդիրները կը սորվէին նաև , թէ հազը ատե-  
նաբանութեան մէջ ստորակէտի տեղ կը ծառայէ եւ թէ  
ներելի է այնչափ հաղալ , որչափ կը ներէ ունկնդիրնե-  
րուն երկայնամտութիւնը կամ ատենաբանին անգիտու-  
թիւնը : Իսկ երբ երկրորդ անգամ ժողովրդեան առջեւ  
ելլելու պատիւ ունեցաւ , իր յուղումները զապեց եւ  
ճարտասանի մը պէս ատենախօսեց :

\* \* \*

Վիճաբանութեան մէջ պնդագլուխ է պ . Արծրունի :  
Այնպէս համոզուած է , թէ այն մարդը , որ վկայական  
մը ունի ծոցը , աղատութիւն ունի յանուն գերմանական  
դաստիարակութեան ծիծաղաշարժ կարծիքներ յայտնել  
եւ ստիպէլ ուրիշներն ընդունիլ իր խօսքերը . իսկ երբ  
առանձին կը մնայ , իսկը ու բանականութեան կը վե-

բաղառնայ եւ կը համոզուի, թէ այսօր մարդս աւելի իր գործերէն կը դատուի, քան թէ իր ծոցի վկայականէն:

Պ. Արծրունի, ինչ որ ալ ըլլայ, իր թերութիւններովն աւելի ծառայած է ազգին, քան իր հմտութիւններով։ Ֆողովուրդ մը իր թմրութենէն սթափեցնելու համար՝ կծու յանդիմանութիւններն ու խորհրդածութիւնները ուշիմ եւ խոհեմ դրութիւններէն շատ աւելի օգուտ կ'ընեն, եւ ասոր քաջ համոզուած ըլլալուն համար է, որ խրատելու տեղ կը նախատէ եւ շոյելու տեղ կը խածնէ։

Զինք անձամբ ճանշալու պատիւը չունենալով, չենք կարող անոր կազմին վրայ գաղափար մը տալ մեր ընթերցողներուն. բայց եթէ հաւատանք մեղի տրուած ծանօթութիւններուն, կը պարտաւորուինք ըսել, թէ պ. Արծրունիի կազմը նոյն ուղղութիւնն ունի, ինչ ուղղութիւն որ ունի «Մշակ»։ եւ անշուշտ փառք մըն է իրեն, եթէ ոչ «Մշակ»ին, գոնք իր անձին վրայ եղարսուներկայացնելը։

Դարձեալ մեր քաղած տեղեկութիւններուն վրայ յենելով՝ պ. Արծրունի պէտք է ունենայ այն դէմքը, զոր կ'ունենայ մարդ, երբ սխալմամբ գաւաթ մը քարիւղ խմէ։

### ՅԱԿՈԲ ՊԱՐՈՆԵԱՆ

ԲԱՌԵԲ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Գրիգոր Արծրունի. — Նշանաւոր հրապարակագիր՝ համալսարանական կրթութեամբ եւ լայն հետաքրքրութիւններով։ Բարձրութոյն ուսումը ստացած է Խուսիոյ, Գերմանիոյ եւ Զուցերիոյ մէջ։ 1872ին հրմնեց «Մշակ» թերթը։ իր մահէն ետք՝ ուրիշներ որոշ ընդհատումներով հրատարակեցին զայն մինչեւ 1920։ Արծրունի գրած է երկու վիպակներ՝ «Այնաեղ եւ այսաեղ» եւ «Եվէլինա», ինչպէս նաև ուսումնասիրութիւն մը՝ «Թիրքաց հայերի տնտեսա-

կան գրութիւնը»։ Մեռած է Թիֆլիս, 1892 Դեկտեմբերին։

Խնդուկովիւ. — Ֆրանսերէն բառ՝ inductif, մակածական։ Մտածելու կերպ մը, որ մասնաւոր իրազութիւններէն մեկնելով կը համնի ընդհանուր եղբակացութեան։

Գեղուկտիւ. — Ֆրանսերէն բառ՝ déductif, արտածական։ Մտածելու կերպ մը, որ ընդհանուր ծշմարտութիւններէն մեկնելով կը համնի մասնաւոր ծշմարտութեան մը։

Ծայրագունութիւն. — Վարդապետութեան բարձրագոյն աստիճանը, որմէ եւաք կու գայ եախսկոպոսութիւնը։ Ծայրագոյն պատրիարք՝ ամենայն հայոց կաթողիկոսին տրուած մակղիր մըն է եւ կը նշանակէ պատրիարքներու մէջ գլուխորը։

Հայր Ղետոնդ. — Հայր Ղետոնդ Ալիշան, Վենետիկի Միսիթարեան ուխտէն։

Հայր Արսէն Բագրատութիւն. — Նոյն ուխտին անդամներէն. ծնած է Պոլիս, 1790ին։ Գրած է «Հայկ գիւցապն»ը, որ Հայկի եւ Բելի առասպեկտին դիւցազնական պատմումն է, գրաբար եւ Հայկական չունչով։ Գրած է նաև քերականութեան դասագիրքեր Յունարէն բնագրէն թարգմանած է Հոմերոսի «Իլիական»ը (գրաբար)։ Ունի բազմաթիւ ուրիշ թարգմանութիւններ հին հեղինակներէ, իրաւամբ կը համարուի մեր մէծաւոյն հայկաբաններէն մէկը։

Տիլիսի. — Թիֆլիս, Վրաստանի մայրաքաղաքը, ուր հայերը կարեւոր գիրք կը գրաւէն եւ ունէին բազմաթիւ ազգային, կրթական և առևտրական հաստատութիւններ։ Այժմ կը կոչուի Թիֆլիսի։

Գրաքննիք. — Գետութեան կողմէ նշանակուած քննիչ, որուն պաշտօնն է թույլատրել կամ արգիլել որեւէ լուրի եւ գրուածքի հրատարակութիւնը, զանոնք օգտակար կամ վնասակար նկատելով երկրի շահերում։

Թէյնալ. — Անձի անուն։

Մինիստր. — Ֆրանսերէն բառ՝ ministre, նախարար։

Մեզուրա. — Ֆրանսերէն բառ՝ mesure, միջոցառում։

Մենատոր. — Ֆրանսերէն բառ՝ sénateur, ծերակուտական։

Մենատ (sénat), ծերակուտ. Երեսփոխանական ժողովը եւ ծերակոյաց օրէնսդիր մարմիններ են։

Լեգիտիմական. — Ֆրանսերէն բառ՝ légitimiste բառական իմաստով՝ օրինապաշտական. այն անձը կամ կուսակցութիւնը, որ կը պաշտպանէ օրինաւոր արքայատոհմի սկզբունքը:

Կարինէտ. — Ֆրանսերէն բառ՝ cabinet. դահլիճ, նախարարական կազմ:

Դիմիցին. — Ֆրանսերէն բառ՝ démission. Հրաժարական: Բիւդէ. — Ֆրանսերէն բառ՝ budget. ելեմտացոյց, հասոյթներու եւ ծախքերու նախահաշիւ:

Սումա. — Ֆրանսերէն բառ՝ somme. գումար:

Կրեդիտ. — Ֆրանսերէն բառ՝ crédit. վարկ, որոշ նպատակի մը յատկացուած գումար:

Սեսիա. — Ֆրանսերէն բառ՝ session. նստաշրջան:

Բիւլետէն. — Ֆրանսերէն բառ՝ bulettin. տեղեկադիր՝ որեւէ հարցի կամ անձի մասին: Այս եւ նախորդ ֆրանսերէն բառերը գործածուած են ուստական հնչումով:

Պիերիտ. — Մուսերէն բառ. կը նշանակէ լանջամաշկի բորբոքում (հիւանդութիւն մը):

Յակինթոս (Hyacinthe). — Սուրբ Յակինթոս դոմինիկան կրօնաւոր մըն է, ծանօթ՝ «Ճիւխի առաքեալը» անունով (1185-1257): Ծնած է Սիւեզիոյ մէջ (Գերմանիա):

Էմիլ ար Ժիրարտն. — Ֆրանսացի հրազդարակադիր, որ մեծ գեր կատարեց իր շրջանի լրադրութեան մէջ (1806-1881):

Լսարան. — Բառական իմաստով՝ լսելու տեղ: Բարձրագոյն փարժարաններու լրացուցիչ դաստիանները կը կոչուին լսարան: Հաւաքավայր՝ մասնաւոր դասախոսութիւններու համար:

Երկայնամուրթիւն. — Համբերութիւն, ներողամտութիւն:

Եղորոս. — Յայն առակախօս, ծնած է Փոխտիա, Քրիստոսէ առաջ Զ. դարուն: Ֆիզիքապէս տգեղ էր. գլուխը սուր ու երկար, քիթը տափակ, վիզը հասու ու կարճ, շրթունքը թանձր, փորը գուրս ցցուած, կռնակը ծուռ, սապատող (կուզ): Արծրունի՛ նշորոսի պէս մարմնական թերութիւններ ունէր: Հասկնալի է Պարոնէանի սուր հեգնութիւնը:

ՅԱԿՈԲ ՊԱՐՈՆԵԱՆ (1843-1891). — Ծնած է Ադրիանապոլիս (Խորենէ), 1843ին: Ուսումը ստացած է ծննդավայրին ազգաբարձրամին մէջ: Մէկ տարի յանախած է նաև տեղույթ յունացքը: Հետազային ինքնաշխատութեամբ զարգացուցած է յաւնաբարէնը եւ մէկ քամի քարգմանութիւններ կատարած յոյն դպասկան հեղինակներէ: Որոշ չափով ազգուած է հելլէն հշանաւոր երգիծագիր Արխանովանին, քէւ պահած է միշտ իր հայեցի դրոշմու ինքնատպութիւնը: 1863ին Պոլիս հաստատուած եւ պաշտօնի կոչուած է հեռագրատան մէջ: Վարած է նաև ուսուցչական պաշտօններ, բայց իր գլխաւոր գրադումը եղած է հաշուակալութիւնը: Հաստարակած է «Թատրոն» եւ «Էլիկար» երգիծաբերքերը, տանի մը աշխատակցել ետք «Եփրատ» եւ «Մեղու» քերքերուն: Մեռած է Պոլիս, 1891 Մայիս 27ին, քշուան վիճակի մէջ:

Գլխաւոր երկերը. — «Հոսկովի ձեռատետրը», «Քաղաքավարութեան վնասները», «Սեծապատի մուրացկանները», «Պտոյս մը Պոլսոյ քաղերուն մէջ», «Ազգային ջզեր» եւն: Գրած է նաև քանի մը քասերախաններ՝ «Արևելիսան աստմարոյժը», «Երկու տէրանց ծառայ մը», «Պաղտասար աղբար» եւ «Շողոնքը» (այս վերջինը իրատարակուեցաւ իր մահեն ետք):

Երգիծական գրականութիւնը գրեթէ Պարոնէանվ կը սկսի մեր մէջ: Իրմէ առաջ ունեցած ենք մէկ քանի երգիծագիրներ, բայց ոչ ոք կրցած է հաւասարի իրեն: Խորապէս ուսումնամիտրած ըլլալով իր շրջապատճ ու միջավայրը, Պարոնէան տեսած է մարդոց թերութիւնները, տկար ու ծիծաղելի կողմերը եւ ներկայացուցած է զանանի հարազատութեամբ ու սուր հեղինակով: Անինայ հարուածած ու ձաղկած է խաղամուրթիւնը, կեղծիկը, շողաբորբոքը, բամբասանքը, ժծինքը, շոյալը, համբային ու բնական յոնի բարեկը: Իր երգիծանիքը, սուր, խայրող ու անգուր, չումի բնաւ քերել, քռուցիկ այն նկարագիրը, որ յատուկ է հասարակ գուարեախօսներուն:

Պարոնէան հետամուտ չէ ոնի նրբութիւններու: Գրելու իր պարզ, յատակ ու ժողովրդական ձեւակ մեծապէս սատարած է աշ-

Խարհարարի զարգացման: Ձեւեն աւելի նիւթն է զինք խանդավառողը: Իր զլխաւոր քերութիւնն է չափազանցութիւնը: Տեղական յայտնապես կը չափազանցէ տպաւորութիւն ձգելու գիտումով: Իր գործին որոշ մեկ մասը վիրաւոր է ճապաղութեան մեղքով:

Կորովի, ամկաշառ, ուղղամիտ ու տրամարանդ, օժտուած, գրագէտի հաստատում, ու ամուր տապանդով, Պարունակ կը մնայ ազնուական երգիծանքի եւ նուրբ հեգնութեան վարպետք մեր մէջ:

**ՄԱՅԵՆԱԴՐԱԿԱՆ ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՆԵՐ.** — «Արեւելեան ատամարոյժ», որ Պարունակն առաջին հրատարակութիւնն է, լոյս տեսած 1868ին, ինչպէս նաև «Երկու տէրանց ծառայ մը», ակար գործեր են: Հեղինակը եսքէն ինքն իսկ չէ հաւանած զանոնք եւ հրատակէն քաշուծ է բոլոր օրինակները: Իր գլուխ գործոցն է «Ազգային չոշիք»ը, որ 35ի մօս գիմանկարներու շարք մըն է: Մեր կտորը առանուած է իր այս գործէն:

**ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ.** — Սխալ է գրել ինդուկտիվ, դեղուկտիվ, ինչպէս սխալ է գրել տիվ, ժիվ, թիվ: Ե եւ ի գիրերը իրենցմէ ետք և կ'առնեն միշտ: Այս կանոնին համաձայն՝ սխալ է գրել ժընեվ, Լազարէվ կամ Լազարեվ, որոնց ուղիդ ձեւն է ժընեւ, Լազարեւ, ինչպէս՝ անձեւ, արեւ, բայց երբեք՝ անձրէվ, արէվ:

**ՇԱՐԱԴՐՈՒԹԻՒՆ.** — Ներկայացուցէք դասընկեր մը, ազնիւ ու նուրբ հեգնութեան ֆանի մը գիծեր դնելով ձեր դիմանկարին մէջ:

### 13. ՔԱԶՈՐԴԻՈՅՆ ԹԱՂՈՒՄԸ

Ո՛չ փող զարկինք, ո՛չ արձագանգ լեռնասոյզ  
Սարէ ի սար չարաշըուկ տարին լուր.  
Ու չերգեցինք ողբոց երգեր սրտայոյզ,  
Երբ պատանւոյզ բացինք մըուս դուռ:

Գիշերական մունջ բատուերներ շուրջ կային,  
Նրը երացանի կորով հողը փորեցինք.  
Լուսինը լոկ դողդոջ շողար մեր գլխին.  
Սուզ էր պատեր դաշտը, բլուրն ու երկինք:

Պէտք չէր դագաղ, եւ ոչ ներմակ պատանենքներ,  
Որով գոցուէր ազատորդի գէյրունցին.  
Մարտէն յետոյ կարծես յոզնած կը հանգչէր,  
Ու վերարկուն կարմիր բաւէր իր անձին:

Անձայն ու կարն «Ննջեցելոց» մը զրուցեց  
Մեր քաջ տէրտէրն, զինուոր հայոց, Աստրծու,  
Գովեց մահը եւ քաջութիւնն իր օրինեց,  
Թոյլ չտրւալ հառաջ մ'ու նիշ հանելու:

Երբ գլուխը դըրինք հողէ բարձին վրան,  
Տեսանք գեղը նակտին ու վէրքն իր պայծառ.  
«Ո՛վ պատանեակ, — բանինք ամէնիս մեկ քերան, —  
«Վասն հայրենեաց մեռար, դուն շա՛տ ապրեցար»:

### ՄԿՐՏԻՉ ՊէՇԻԿԹԱԾԼԵԱՆ

ԽՈՐՔ ԵՒ ԶԵՒ. — Խորքը գրուածքի մը նիւթն է, իսկ ձեւը՝ արտայայտութեան եղանակը, որ կը կոչուի ոճ: Լեզուն եւ ոճը տարբեր բաններ են: Լեզուն գիտութիւն է, ոճը՝ արուեստ: Ուեւ ազգի պատկանող բոլոր գրագէտները նոյն լեզուով կը գրեն, բայց նոյն ոճը չունին: Լեզուն կ'ուսուցուի, ոճը չ'ուսուցուիր: Ամէն լաւ ենդիմակ իրեն յատուկ ոն մը ունի, որ իր գործին կու տայ առանձնայտուկ նիպագիր մը: Ոնք նոյն իմքն մարդն է, բասծ է ֆրանսացի ենդինակ մը՝ Պիտիոն:

### ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

ԶԷՅՐՈՒՄԳԻՆ. — ՊէՇիկթածլեանի գործերը առաջին անդամ լոյս

տեսան Պոլիս, 1870ին։ Այդ առաջին տպագրութեան մէջ գրաքըն-նութեան կողմէ չնշուած տողեր եւ փախուած բառեր կան։ Փոխուած այս բառերէն մէկն է «զէյթունցին», որ առաջին տպագրութեան մէջ ևլած է «հայորդին», իսկ ուրիշ տպագրութեան մը մէջ՝ «քոչորդին»։

Մարտ։— Կորի, պատերազմ։ Այս արմատէն կազմուած են մարտիկ, մարտական, մարտուկչ, մարտանաւ բառերը։ Հոմանիշն է սազմ, որմէ՝ սազմիկ, սազմական, սազմակոչ, սազմանաւ։

«Նելցեցելոց»։— Նելցեալներուն՝ մեռելներուն վրայ՝ կարգուած աղօթք։

«Գիմնուր հայոց»։— Բնագրին մէջ գրուած է «Զինուոր Հայոց և Աստուծոյ»։ Եւ սղուած ձեւն է եւ-ին կամ ու-ին։ Այս սղումը ևլած է վանկ մը շահելու համար։ Նախագասութիւնը պէտք է կարդալ, «զինուոր Հայոց և Աստուծոյ», այսինքն Հայոց և Աստուծոյ զինուոր, եւ ո՛չ թէ «զինուոր Հայոց Աստուծոյ», որ բոլորովին տարրեր իմաստ ունի։ Մենք չնշեցինք եւ-ը եւ անոր տեղ դրինք ստորակէտ, որ համարժէք է եւ-ի։

Գեղ։— Գեղեցկութիւն։

«Վասն հայրենինց»։— Հայրենիքին համար, ուրիշ օրինակ-ներու մէջ՝ «աղջին համար»։ Մենք պահեցինք բնագրին հարազա-տութիւնը։


ՄԿՐՏԻՉ ՊէՇիկթէ՛լելին (1828-1868)։— Ծնած է Օքքագիւղ (Պոլիս), 1828ին։ Ուսումը ստացած է նախ ծննդավայրին մէջ, ապա Վենետիկի Մուորատ ֆավայէլեան վարժարանը, աշակերտելով Ալիշանի եւ Հիւրմիզի նման հայրենասէր եւ հայագէտ Միխրաբաններու։ Պոլիս վերադարձի կը նուիրուի ուսուցչութեան։ Իր անձին մէջ կը միացնէր գրողի եւ հանրային գործիչի հանգամանները։ Կը համարուի հիմնադիրը հայ քատերական գրականութեան՝ ազգային-պատմական նիւթերէ ժաղուած իր ողբերգութիւններով, որոնք մեծ ընդունելութիւն գտան եւ սատրեցին հայ բեմի զարգացման։ ինքն է եղած նախաճնմողներէն մէկը Պոլ-այ մէջ հայ քատրանի հիմնադրութեան։ Հմատ էր, քացի իր մայ-

րենի լեգուէն, ֆրանսերէնի եւ խտալերէնի։ Թարգմանած կամ հայացուցած է քագմարի ֆերբուածներ, որոնց մէջ լաւագոյններէն է Վիկոր Հիւկոյի «Ուրուականք»ը։ Իր գրական ծածկանունն է Հրանտ։ Միասն է բույալուն, 1868 նոյեմբեր 29ին, Պոլիս։

Գլխաւոր երկերը։— Պէշիկրաշլեանի գործերը կը բաղկանան ֆերբուածներէ, նաևերէ եւ քատերգութիւններէ։ Իր գործերը լոյս տեսան մահէն երկու տարի ետք, 1870ին, «Մատնագրութիւնն Մ. Պէշիկրաշլեանի» անունով։ Աւելի ուշ, 1904ին, Արշակ Զավանեան Փարիզի մէջ հրատարակեց անոր ֆերբուածներն ու նաւուրը ծանօթագրութիւններով եւ գրաքար տաղերուն աշխարհաքար քարգմանութեամբ։ Պէշիկրաշլեան գրած է բանի մը քատերախանդեր՝ «Արշակ Բ.», «Լուսնակ», «Վահան», «Վահե», ինչպէս նաև կատակերգութիւն մը՝ «Երից բաշաց»։

Պէշիկրաշլեան զգայնութեամբ ուսմանքի, նաշակով ու գարգացումով գասական բանաւունդ մըն է եւ ընդհանրական կը նկատուի իր շրջանի մեր լաւագոյն ֆեարեքայններէն մէկը։ Իր ֆերբուածները լի՝ մեղմ քախիծով, անկեղծութեամբ ու համակող շերմութեամբ, կը կրեն իր յուգումնահար խառնուածքին դրում։ Լեզուն, գուտ գրաքար կամ գրաքարախանն է։

Պէշիկրաշլեան բազմարին ֆերբուածներ գրած է նմանուրեամբ Պայրենի, Շեքսպիրի, Ալֆրէտ ու Միւսէի եւ ուրիշներու։ Սակայն կրցած է պահել միշտ իր ինքնաւրպութիւնն ու ինքնաւրպութիւնը։ Այս պատճառով իր ժամանակակիցները իրեն տուած են «անհման նմանողը» մակդիրը։ Հայ



իրքողական գրականութեան մէջ Ալիշանը նմանցուցած են արձիւի, Պէշիկքաշլեանը՝ աղաւնիի:

**ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ ՄԱՆՈԹՈՒԹԻՒՆՆԵՐ.** — Մեր տուած քերթուածին խորագիրն է «Թազումն քաջորդոյն, պար հայրենակցաց». զրուած է նմանողութեամբ անգլիացի բանաստեղծ Զարլզ Ռուոֆի: Մը ձո՞ւ Մուր, անգլիացի զօրավարը, Քորունիայի ճակատամարտին մէջ (1809) յաղթեց Փրանս. բանակին, բայց ինքն ալ մեռաւ յաղթանակէն քիչ ետք, իր ստացած վէրքերուն հետեւանքով: Ռուոֆ զօրավար Մուրի մահուան առթիւ գրեց քերթուած մը, որուն նմանողութիւնն է Պէշիկթաշլեանի այս տաղը: Բաղդատութեան համար կու տանք Ռուոփի քերթուածին առաջին քառեակը բառական թարգմանութեամբ (ամբողջ քերթուածը բաղկացած է ութ քառեակներէ).

«Ո՛չ մէկ քմրուկ զարկինք, ո՛չ մէկ դամբանական շեշտ, երբ անոր մարմինը դէսի պատմէշը փուրացուցինք».

Ո՛չ մէկ զինուոր իր հրաժեշտի հրացանը պարպեց Գերեզմանին վրայ, ուր մեր հերոսը քաղեցինք»:

#### 14. ԱՆՀՐԱԺԵՇՏ ԳԻՐՔԸ

Գիրք մը կայ, զոր ամէն մարդ պիտի հեղինակէ կամայ թէ ակամայ, մատենապիր ըլլայ թէ ոչ:

Աւելի կամ նուազ թերթերէ կաղմուած — թէեւ անոնց թիւը յաւէտ անծանօթ — անիկա տրուած է մեզի, եւ հարկ է, որ մենք լեցնենք զայն:

Իրողութեանց պատմութիւններով, խոհերով, երդով, փայլուն թէ նսեմ պատկերներով պիտի լեցուի անիկա:

Պատմութիւնը կամ վէպը պիտի ըլլայ անհատի մը:

Թերթերը մեր օրերուն ճետ պիտի դառնան, եւ ո՛չ ոք պիտի կրնայ վերադառնալ էջին վրայ, որ դարձաւ.

ո՛չ ոք պիտի կրնայ սրբագրել ինչ որ անդամ մը գրուեցաւ:

Տարբեր երեսներ, ետքէն եկած, պիտի կրնան միայն հակակշող իրողութիւններ կամ պատկերներ ներկայացնել, բայց վրէպը պիտի մնայ անջինչ:

Մեր երեւակայութիւնը, մեր զդացումներէն ու մտածումներէն դրդուած, ատաղձներ պիտի յղանայ,

եւ մեր կամքը պիտի ընտրէ կամ պիտի մերժէ իրեւ պատշաճ կամ ոչ՝ յօրինուածքը, գոր պիտի ուղենք հաստատատիպ դրոշմել հոն:

Բայց զանոնք ներկայացնելու կերպը միշտ մերը պիտի ըլլայ: Անը մեր անձնական դրոշմը պիտի կրէ միշտ:

Անոնք որ մեզմէ առաջ հեղինակեցին այդ կերպը եւ անոնք, որ նոյնիսկ մեզ առաջնորդեցին մեզմէ ակամայ պատմութիւններուն մէջ, սովորութիւններ տուած պիտի ըլլան մեզի, բայց միշտ պիտի կրնանք մեր անձնական նախաձեռնութիւնն ունենալ եւ ինքնայտուկ ոճ մը տալ մենք մեզի:

Ամէն պարագայի մէջ, կերպը մեր հեղինակութեան վերապրելի պիտի ըլլայ, հետեւաբար անոր արժանաւորութիւններն ու թերութիւններն ալ մեզի պիտի վերագրուելն նոյնպէս:

Հեղինակը բնական ձկտումով մը, պիտի բաղձայ ելջանկաւէտ պատմութիւն մը ընել իր կերպը, եւ իր



նախաձեռնութիւնը կարեւոր բաժին մը պիտի ունենայ առոր մէջ:

Բայց վերջապէս ատիկա իրմէ կախում պիտի չունենայ բացարձակօրէն. իր ճիգերը բախտէն հարկադրուած ատաղձներուն դէմ իշուր պիտի կոռւին:

Այն ատեն գիրքը պիտի ներկայացնէ ուրախ կամ արտում պատկերներու փոխ առ փոխ յաջորդութիւն մը ու նոյնիսկ աւա՛ղ, ծայրէ ծայր ողբերգութիւն մը:

Սակայն միշտ իրմէ կախում պիտի ունենայ գեղեցիկ յօրինել զայն, ու հեղինա'կը պիտի ըլլայ պատասխանատու անոր տգեղութեանը:

Անոր գեղեցկութիւնը մանաւանդ բարոյական գեղեցկութիւնը պիտի ըլլայ, ու համեստ՝ այլ պարկեշտ պատմութիւն մը պիտի կրնայ մեծ առաւելութիւններով մրցիլ պերճ՝ այլ բարոյապէս անդոյն ու մթին պատմութեան մը հետ:

Մեծագոյն արուեստագէտը կրնայ գթիլ ու ձախովիլ հոն, ուր խոնարհագոյն ոգին յաջողի ու փայլիթերեւու:

Ամենէն աւելի ապրուած վէպը կամ պատմութիւնը պիտի ըլլայ ան, վէպերուն ամենէն իրականը, բայց ո՛չ իրապաշտականը: Պիտի կրնանք անոր մէջ իրացուած աեսնել այնքան ազնիւ իտէքալ մը, որքան ուզած պիտի ըլլանք մենք եւ պարագաներն ալ թոյլատրած:

Սակայն յարատեւութեամբ ուզուածն ալ, թէեւ անիրացեալ կամ կիսկատար, իր հրապոյրը պիտի սիոէ պատմութեան վրայ:

Պիտի զրենք այդ գիրքը, ցորչափ տեւէ մեր կեանքը. մեր վերջին օրուան հետ պիտի աւարտի ան:

Չենք գիտեր, թէ ե՛րը պիտի աւարտենք զայն: Բայց այս անստուգութիւնն իսկ խթան մըն է իմաստունին համար, որպէսզի ջանայ գեղեցիկ էջեր զետեղել անոր մէջ ու այնպէս մը ընէ, որ ո՛ւր որ լմնայ գիր-

քը՝ միշտ իրեն պատիւ բերել կարենայ:

Գրքին կարձութենէն կամ երկարութենէն կախում պիտի չունենայ էապէս անոր արժանիքը:

Անսւարտ մնացած ըլլալու տպաւորութիւնը ձգող, էջերու նիհար քանակութեամբ գիրք մը կրնայ աւելի մեծ արժէք ունենալ, քան ստուարագոյն հատորները:

Բ. Յ. ՊէրՊէրեԱն

### ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Մատենագիր.— Մատեն, գիրք գրող, հեղինակ: Այս բառը ընդհանրապէս կը գործածուի Հին հեղինակներու համար. օրինակ՝ Կողէ և Կորին Ե. գարու մատենագիրներ են: Նորերուն համար գործածական են գրող, գրադէտ բառերը:

Խոհ.— Խոկում, մտածում, խորհուրդ: Կը նշանակէ նաեւ կերակոր: Խոհ — խոհարար, խոհանոց:

Խմել.— Անշուր, անշան, աղօտ, մութ, մթին:

Ատաղձ.— Այստեղ կը նշանակէ նիթ, հիմնական տարր որեւէ ստեղծագործութեան կամ ուսումնասիրութեան համար:

Փոխ առ փոխ:— Փոփոխակի, կարգաւ, իրարու ետևէ:

Պիրմ.— Շքեղ, հոյակապ, փառաւոր, մեծաշուք:

Գրիլ.— Կամ գթիլ, գայթիլ, սաշիլ, սայթաքիլ, սիսիլ:

Վրեպ:— Միալ:

Խուալ.— Գաղափարական, տեսլական, մտատիպար, բարձրագոյն նպատակ:

Աթիրացեալ.— Զիրականացած, իրականութիւն չդարձած:

Խրան.— Դրդում, զրգիռ:

Ստուարագոյն:— Խիստ մեծ, շատ խոշոր, հաստ (գիրք):

ՌեթէՌ ՊէրՊէրեԱն (1851-1907).— Ծնած է Պալխ, 1851ին: Աւումբ ստացած է Խասկիւի Ներսէսեան վարժարանին մէջ, իրեն աշակերտակից ունենալով Եղիա Տէմիքնիպաշեանն ու Միհան

Զերազը: Դեռ պատասի՝ նուիրուցաւ ուսուցչական ասպարեզին, գործադիմությունը շարունակեց մինչեւ իր մահը: Խրիմեան Հայրիկ իրեն տուաւ «Ուսուցչապետ» տիտղոսը, առ ի գնահատութիւն իր ասպարեզին մէջ ցայց տուած անժխտելի արժանիքներուն: Գատըգիւղի մէջ իր անձնական նախաձեռնութեամբ եիմնից երկրորդական վարժարան մը, որ իր անունով կոչուցաւ Պէրպէրեան եւ ցոր հետազային փոխադրեց Սկիւտար, անոր վարչէն ու տնօրինը մնալով մինչեւ իր մահը: Վարժարանը հիմնադիրին մահեն ետքն ալ պահեց իր գոյութիւնը մինչեւ 1927 (հիմնուած էր 1876-ին): Պէրպէրեան ինքնաշխատութեամբ սորված էր բազմարի օտար լեզուներ՝ քրանսերէն, անգլերէն, գերմաներէն, բուրգերէն, լատիներէն, յունարէն: Իր կրթական եւ գրական գործունեթեան յորելեանը տօնուցաւ 1900ին: Մեռաւ 1907 Ապրիլ 8ին, Պոլիս:

Գլխաւոր երկերը: — «Ալազին տերեւք», «Թշուառութիւն եւ գուր», «Գեղեցիկն եւ գեղարուեստ», «Մարդիկ եւ իրք», «Դաստիարակի մը խօսերը», «Դպրոց և դպրութիւն», «Խոհեմ և յուշք»: Թարգմանած է նաև Կէօրէի «Հերման եւ Գորոքէա»ն եւ Լամբեէի «Բանե հաւատացելոյ ուրուք»:

Պէրպէրեան սկզբունքի եւ հաստատուն համոզումներու տէր, իր բարձր նկարագրով պատկանանք ներշնչեց ամենուն: Խրաւամբ կը համարուի իր ժամանակին լաւագոյն արձակագիրներէն մէկը, ինչպէս նաև աննկուն գաղափարախօսը Բարիին, Ճշմարիտին եւ Գեղեցիկին, զոր պաշտպանեց իր կենացին եւ անձին օրինակովը: Իր փայլուն ձիրերէն մէկն էր պերճախօսութիւնը: Ցարդահոս խօսող մընէ էր, բայց երկարամ: Զերմ պաշտպան էր բարոյական անխախտի սկզբունքներու: Աւելի շատ հետամուտ էր համոզելու, համ շնացնելու: Իր տեսակետները կը պաշտպանէր հանդարտ գորութեամբ, հաստուով ու համոզումով: Խմասնակը գրագէտի ամուր համբան մը ունետ իր ժամանակին եւ ժամանակակիցներուն մէջ: Ազգային կրթութեան մեծ վաստակաւոր մըն էր եւ իր անձին մէջ կը միացնէր բարյախօսի, խորհուղի եւ դաստիարակի,

բարձր արժանիքներ: Իր սիրած, նախընտրած լեզուն էր գրաքարախան աշխարհաբարը: Հակառակ իր լեզուազիսութեան, չկրցաւ սատարել աշխարհաբարի գորգացման եւ գրեթէ մինչեւ վերջ պահեց իր խառնուրդ լեզուն չուզելով ընդունիլ եւ բմբանել լեզուական բարեշրջումի օրենքը:

**ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ** — Հայ լեզուն էք ածանցով արմատական բառ չունի: Կայ միայն հէք ածականը, որուն ուղիղ ձեւն է հէգ: Խաչօրինէք, ուրօրէք, գիւղօրէք, յոգնակի բառեր են, որոնց մէջ եայ վերջաւորութիւնը փոխուած է է-ի, ըստ լեզուական օրէնքի: Սխալ է հետեւաբար, զրել երբէք, է-ով: ուղիղ ձեւն է երբէք, է-ով, ինչպէս կը գրուին ուրեք, ուրեմն, ուստեք մակրայները:

**ՇԱԲԱԴՐՈՒԹԻՒՆ** — Ներկայացուցէք ձեր «կեանքի զիրքը», յիշատակներով նշանակելի դէպքներ ու անցքներ:

## 15. ՄԵՐ ՊՈՍՖՈՐԸ

Երկնակամարին վրայ, երկինքի անսահման տարածութեան մէջ, երկու արեգակներ երբեք այնքան կապուտագեղ ու ձեւագեղ անջրագետով մը բաժնուած չեն իրարմէ, որքան արեգակնակառ այն երկու աշխարհները, եւրոպան ու Ասիան, զորս կը բաժնէ Պոսֆորը: «Հո՞ն, սի՞րելիս, Հո՞ն կուզեմ, որ տանին զիս» կը հառաչէի, հեռու Պոսֆորի ափերէն:

Երկու անգամ հեռացայ դրախտային իմ ծննդավայրէս: Երեսս արեւելք կը դարձնէի հեղուկ ակնարկո-

վը, զոր դիւթական իր ծննդավայր երկրին կը ճգէր Մինեոն։ Կը հարցնէի, կ'ողէի Մինեոնին երդը։ «Կը ճանչնա՞ք դուք այն երկիրը...»։ Իմ երգս առարկային հարստութեամբը աւելի հարուստ էր։ աւելի հարուստ՝ արտասուքն ալ, որ աշուշներէս վար կը հոսէր։ «Հո՞ն, սի՛րելիս, հո՞ն կ'ուզեմ, որ տանին զիս»։

Ամէն անգամ, որ հեռանամ մեր եղական ծննդավայրէն, ամէն անգամ աւելի սիրալի գայն կը դտնեմ։ Բանաստեղծութեան գոյնը՝ կապոյտը. աստղերու աստուածամերձ. յատակին գոյնը՝ կապոյտը. խունկին վերածիւթիւնը՝ կապոյտը. լեռնային հարսերու արծաթ պատկի թելերուն գոյնը՝ կապոյտը. Փերկիս մայն նիկող ծածկին գոյնը՝ կապոյտը. Այդ կապոյտը ո՞ւր աւելի կապոյտ է, քան հոսանքն ո՞վ, ի՞նչ աւելի կապոյտ է, քան Պոսֆորը։ Ու կ'երգէի. «Հո՞ն, սի՛րելիս, հո՞ն կ'ուզեմ, որ տանին զիս»։



Երբ առաջին անգամ հեռացայ Բիւզանդիոնէն, սիրտը փլաւ. աշուշներէս հեղեղներ իջան. նուազեցայ, երբ Գամպոնը Մոտան անցաւ։ Մեր քաղաքին բոլոր գեղեցկութիւններէն Մոտա-Պուռնին կը գնահատէի, որովհետեւ հոյակապ վերջալոյսի տեսարաններ կը պարզէր աչքիս առջեւ իրիկունը, իսկ գիշերը՝ փարուին վրայ՝ լոյսի զմայլիկ նուազումներ։ Սակայն ի՞նչ անդիմակրելի էր կապոյտին ճգողութիւնը, երբ այն

կապոյտէն, կապոյտ Պոսֆորէն հեռացաւ։ Պոսֆորէն հեռու՝ Պոսֆորին համար լացի։ «Հո՞ն, սի՛րելիս, հո՞ն կ'ուզեմ, որ տանին զիս»։

Կը գրէին, կ'երգէին աշխարհի մէկ ծայրէն միւսը. «Գեղեցիկ է Պոսֆոր»։ Երբեմն ես ալ, զգայուն՝ այնքան գեղոյ, կ'ըսէի ինքնին. «Գեղեցիկ է Պոսֆոր»։ Կը կարծէի սակայն, որ աշխարհ ունի գեռ չատու չատ Պոսֆորներ, թէ կոստանդնուպոլսէն քանի՛ մարդու հեռանայ, աշխարհ ա՛յնքան ըստ ամենայնի կը գեղեցկանայ։ Երբ կոստանդնուպոլսէն հեռացայ, երբ ուրիշ երկիր եւ ուրիշ երկինք տեսայ, Հառաչաձայն յայնժամ բացագանչեցի. «Հո՞ն, սի՛րելիս, հո՞ն կ'ուզեմ, որ տանին զիս»։

Միջերկրականէն կու գաս։ — Վերադարձն է. նաւը իշխանաց կղզիներուն մօտէն անցած է. կանանչ անշարժ նաւեր՝ այդ կղզիներն ալ, յարածածն ու յարարոյր. նաւը Այ-Աթեփանոյի առջեւ հասած է. Ո՛չ, հիանալի՛ գիշերային կերպարանքը Բիւզանդիոնի. աջդ ասիական եղերքն է, ձախող՝ եւրոպականը։ Փարոս՝ իւրաքանչիւր եղերքին վրայ. աչք մը Ասիան ունի, աչք մը՝ Եւրոպան։ Երկու աչքերը մէկ գէմք, մէկ կերպարանք կը կազմեն. Երկու աշխարհները մէկ հոգի, մէկ մարմին կ'ըլլան։ Ու երկինք եւ երկիր իւրարու կը միանան։ Սեւ ծովէն աղջամուղջը կը հոսի, կը խառնուի գիշերուան խաւարին։ Ծիր կաթինէն լոյս կը հոսի, կը խառնուի փարոսներու փողփողմանց։ Ո՛չ լոյսէն, ո՛չ խաւարէն կը յաղթուի կապոյտը Պոսֆորին. ընդհակառակն, անբաղդատելի ներդաշնակութիւն մը առաջ կու գայ գոյնի։ Ու կը հարցնէ մարդ ինքնին. «Գիշե՞րը թէ ցերեկը գեղեցիկ է այս անման քաղաքը»։ Սարայ-Պուռնուի եւ Ոսկիքաղաքին մէջտեղի մարմարէ յուշ-կապարիկը, այդ բոլոր գեղեցկութեանց ու համադրութեան իրեւ անդաշային համագրութիւն, կը գերէ

զքեզ: Եւրոպայի մէջ գեղագիտական այսքան ներուժ հաճոյք առթող վա'յր մը գտիր:

Ա՛հ, հաճոյք, անտարակոյս մեծ հաճոյք է նաւարկելը Միջերկրականի վրայ: Բնութեան գեղը հոն ալ պատմութեան գեղով է կրկնաւորուած: Աթէնքը կ'ողջունես, ուր ա՛յնքան հին հրաշակերտներ կան արուեստներու: Բայց քաղաքակրթութիւնը, որ Աթէնքն գացած է Հռոմ, հարաւէն, երկայնութեանց օրէնքին հետեւելով եկած է Աթէնք: Արդ՝ աւելի մեծ երկիւրածութեամբ կը համակուլս, երբ չոգենաւը Պիրէնէն կ'ուղղուի դէպի հարաւ: Հոն է Նեղոսը նուիրական, անձանօթ իր ակունքով եւ անսահման իր գետաբերանով, որուն ափունքին վրայ կանգնուած են առաջին յիշատակարանները ճարտարապետութեան: Քանակագիտութիւնը, հիմը գիտութեանց դասակարգութեան, հոն դտնուած է, եւ կինը հոն ամենէն առաջ ուսուցիչ հանդիսացած եւ աւագ գիտութիւնը ուսուցած է, — գերահրաշակն չիւպատիա:

Նաւը հրուանդանը կը դառնայ եւ դէպի արեւմուտք կը յառաջանայ: Ու հո՞ն, այդ ափերուն վրայ է «Յափտենական Քաղաք»ը, ա՛յն որ Աթէնքի քաղաքակրթութեան ժառանգորդը եղաւ, ինչպէս որ իրմէ ալ ժառանգեցին ա՛յնքան քաղաքներ, բովանդակ Եւրոպան: Յոյժ գեղեցիկ է արդարեւ մեծ այդ մայրաքաղաքն ալ, բլուրներու վրայ կառուցուած Հռոմը, Բիւզանդիոնի նման: Բայց երկու աշխարհներ բաժնող, երկու քաղաքակրթութեանց միջակէտը մէ՛ր քաղաքն է: բովանդակ երկրագունդին վրայ Պոսֆոր միակն է: իր ափերէն ո՛րքան հեռանաս, ա՛յնքան ի խորոց կը հառաչես ու կ'աղաչես: «Հո՞ն, սի՞րելիս, հոն կ'ուղեմ, որ տանին զիս»:

ԵՂԻԱ ՏԵՄԻՐՃԻՊԱՇԵԱՆ

ԲԱՌԵԲ ԵԽ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵԲ

Պոսֆոր.— Նեղոս, որ Սեւ ծովը կը միացնէ Մարմարա ծովուն եւ Ասիան կը բաժնէ Եւրոպայէն: Կը գրուի նաև Վոսփոր կամ Ռոփոր:

Զեւազեղ.— Զեւ եւ գեղ բառերէն: գեղեցիկ ձեւ ունեցող, ձեռով գեղեցիկ:

Հեղուկ ակնարկ:— Փոխարերաբար՝ արտասուաթոր աշք, արցունքուն նայուածք:

Մինենն:— Կչօթէի «իշխան Վիլհելմ» անուն վէպին գործող անձերէն մէկը, որ ժողովրդական դարձաւ «կը ճանչնա՞ք գուք այն երկիրը...» մելամազձոս երգով:

Առարկայ:— Այստեղ կը նշանակէ այն նիւթը (Պոսփոր), որուն մասին կը խօսի հեղինակը:

Աստուածամերձ յատակ:— Փոխարերաբար՝ երկինք:

Ֆերիխս մայն նիկդ:— Գերմաններէն անունը յիշածաղիկին: բառ առ բառ կը նշանակէ «Մի մոռնար զիս»:

Բիւզանդիոն:— Պոլսոյ հին անունը այժմ կը կոչուի իսթանպուլ:

«Գամպոն»:— Անունը այն չողինաւէն, որով կը ճամբարդէր հեղինակը:

Զմայլիկ:— Զմայլելի: զմայլիկ նուազումներ զմայլելի մարմրունքներ:

Հստ ամենային:— Ամէն կերպով, բոլորովին:

Կայք:— Կենալու տեղ, կայսան, հանգրուան:

Յայթաւ:— Այն ատեն, այն ժամանակ:

Խշնանաց կղզիներ:— Կղզիներու խումբ մը Պոլսոյ մօտ, Մարմարա ծառա ծովուն մէջ:

Յարածածան:— Յար եւ ծածան բառերէն: միշտ ծածանող, միշտ չարժող: Յարաբոյը՝ միշտ բուրոց:

Այ-Սրեփամօ:— Կամ Սան-Սթեֆանօ, Պոլսոյ արուարձաններէն մէկը, ուր սոսրագրուեցաւ ուսւելիուրք հաշտութեան դաշ-

նագիրը 1877ի պատերազմէն ետք: Այդ դաշնագրին 16րդ յօդուածը կը կերարերէր հայոց:

Աղջամուղը.— Եիս մշուչ, մէկ, մառախուզ:

Նիր կարին.— Հին յոյները այս անունը կու տային ամբողջութեանը այն անթիւ ասալերուն, որոնց լոյսը կը տեսնուի գետեր առեն, երբ պայծառ է երկինքը: Հին հայերը Յարդգող կը կոչէին զայն:

Ոսկեբաղադ.— Սկիւտարի հին անունը: Սկիւտար Պոլսոյ արուարձաններէն մէկն է, Վոսկորի ասիսկան եզերքին վրայ:

Ցուշկապարիկ.— Առասպելական էտակ, կէս մարդու եւ կէս ձուկի կերպարանքով: Ցուշկապարիկները կը համարուին դժոփիքի ոդիներ, որոնք մաղի տեղ օձեր ունէին իրենց գլխուն վրայ:

Անքային.— Երազային, երեւակայական:

Համադրութիւն.— Մասէն ամրողջին, պատճառէն արդիւնքին երթալ: Բաղադրութիւն, խառնուրդ: Բառական իմաստով՝ ամէնքը մէկտեղ բերել:

Գեղագիտական.— Կազմուած է գեղ (գեղեցկութիւն), գիտութիւն բառերէն եւ ական մասնիկէն: Գեղեցիկը զգալու եւ հասկենալու վերաբերեալ: Գեղագիտութիւնը կամ գեղեցկագիտութիւնը՝ ճանչալն ու գնահատելն է գեղեցիկը: Արուեստի մէջ գեղեցիկին պայմանները որոշող զիտութիւն:

Ներուժ.— Մաստիկ, ուժգին, զօրաւոր:

Քանակիտութիւն.— Զափագիտութիւն, ուսողութիւն, մաթեմաթիք:

Աւագ գիտութիւն.— Փիլիսոփայութիւն, իմաստափրութիւն: Դիտութեանց դասակարգութեան մէջ փիլիսոփայութիւնը կը գրաւէր գլխաւոր տեղը, այս պատճառով կը կոչուէր աւագ գիտութիւն:

Գերահոչակ.— Գեր եւ հոչակ բառերէն. իրստ հոչակաւոր, նշանաւոր:

Հիւպատիա (Hypatia կամ Hypathie).— Համբաւաւոր ուսուցչուհի, որ փիլիսոփայութիւն կ'ուսուցանէր Աղեքսանդրիոյ մէջ: Սպաննուեցաւ մոլեսանդ քրիստոնեաներու կողմէ (370-415):

«Յաւախենական Քաղաք».— Այս անունով կը կոչուի իտա-

լիոյ մայրաքաղաքը՝ Հռոմ, ինչպէս Երուսաղէմը կը կոչուի Սուրբ Քաղաք:

Ցոյժ.— Շատ, խիստ:

Ի խորոց.— (Սրտի) իտորերէն, խորունիէն:

Եղիս ՏէՄԻՐՃԻՊԱՇԵԱՆ (1851-1908).— Ծնած է Պոլիս, 1851 Մայիս 8ին: Ուսումը ստացած է Խասպիւլի Ներսէսեան, ապա Շահնազարեան վարժարանին մէջ, որուն շրջանը կ'աւարտէ 1869ին եւ քարուուղարի ու քարգմանի պաշտօն կը վարէ պետական դիւնեներու մէջ: 1874ին Մարտիյ կ'երրայ առեւտրական վարժարանի ուսանքացքին հետեւելու համար: 1876ին կը վերադառնայ Պոլիս եւ կը հուփրուի ուսուցչական ասպարէգին: 1883ին կը սկսի հրատարակել «Գրական եւ իմաստափրական շարժում» թերթը, յաջորդ տարին կը ստանձնէ նաև «Երկրագունդ» ամսագրին Խմբագրութիւնը: Իր գրական ծածկանելուներն են Խայրուսի, Շարժեանց, Մշակ, Ազատախոնեան, Մելանիա, Նուրանիա, Գրասէր Ասոս հւայլն: 1908 Յուլիս 9ին, հոգիի եւ մտի տռագանի մը հետեւենքով, անձնասպանութեամբ վերջ կու տայ իր տառապալից կեանքին:

Գլխաւոր երկերը.— Իր առաջին գրուածքը, գրաբար ուսանաւոր մը, լոյս նեսած է «Մասիս» թերթին մէջ, 1868ի: Հատուրակ հրատարակուած իր գործերն են «Շահնազարեանի մը Խոնին պարզ հենութիւնը», «Աւելին նաոր», «Գամբարան», «Նոր կնանք», «Փիլիսոփայական բառարան», «Թուուր առ ներսէ Պատրիարք», «Հատընթիր ընթերցուածք», «Ծրջագայութիւն մը իմ քաղիս մէջ» եւն: Քանի մը ամսուան մէջ պատրաստած է ֆրանսերէնէ հայերէն առուար բառարան մը, ինչպէս նաև հայերէնէ ֆրանսերէն բառգիրք մը, աւելի փոքրաւալ: Իր մահէն եսր Հրանդ Նազարեանց հրատարակեց «Եղիս ՏէՄԻՐՃԻՊԱՇԵԱՆի սիրային նամակները»:

ՏէՄԻՐՃԻՊԱՇԵԱՆ նուրք զգայնութեամբ, արուեստագէտի խանելածքով եւ բոցավառ ու հիւանդագին երեւակայութեամբ բանասեղծ մըն է: Մեր մէջ կը համարուի գեղեցիկ խօսքի վարպետը: Գրիգոր Զօհրաց «Աշխարհաբարի Նարեկացին» կոչած է

զիմք: Արդարեւ, քիչեր իրեն չափ խնամած են իրենց ոճը, ինչ որ իրեն տուաւ «գեղոն գրագէտ»ի համբաւ մը: Իր ժամանակակիցները իրեն տուած են նաև «ոսի ոսկերիչ» ախտղոսք: Մանօք էր ոտար գրականութեանց, արեւելեան եւ արեւմտեան: Փորձած էր գրականութեան գրերէ բոլոր սեռերը: Ուներ գեղագէտի ապահով ժաշակ, խոր ու լայն հմտութիւն, յղացումի եւ յօրինումի նորութիւն, մտածման փայլ, արտայայտութեան յանդգնութիւն եւ ըսերու իմենատիպ ձեւ: Բայց, հակառակ իր այս առաջնակարգ ժորժերուն, յառաջապահ մը չեղաւ, ունի մը չբացաւ գրականութեան մէջ, որովհետեւ զուրկ էր մեծ ու հաստատուն գաղափարներէ: Իր գրական համոգութեարուն մէջ վերջնական հաւասարակշռութիւն մը չեմ տեսներ գրերէ: Իր յանդգնութիւնները յանախ կը կրեմ այլանդակութեան դրոշմը:

Սակայն, ինչ որ ալ ըլլան իր քերութիւնները, Տէմիքնիպաշտամ կը մնայ սեանչելի եւ իմենատիպ արուեստագէտ մը: Իր գործերէն ընտրովի հատոր մը պիտի կրնան երեւան թերել նշմարիտ արուեստագէտի իր դիմագիծը:

**ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՆԵՐ.** — 1897ին Տէմիքնիպաշտամ կ'այցելէ Զուրիցերիա, Աւստրիա եւ Հունգարիա: Պոլիս վերադարձին «Բիւզանդիոն» թերթին մէջ կը գրէ «Մեր Գոսփորը», որ անգամ մը եւս կը վերականգնէ մոռացումի մէջ ինկած իր համբաւը: Շատեր հիացումի եւ շնորհաւորութեան նամակներ կը գրեն իրեն՝ իր այս գեղեցիկ արձակին համար, որուն մէջ ուշագրաւ են մասնաւորաբար ոճական գեղեցկութիւնները:

## 16. Տ Ր Տ Ո Ւ Ն Զ Ք

Ե՛, մընաֆ բարով, Աստուած եւ արեւ,

Որ կը պըլպըլամ իմ հոգւոյս վերեւ...

Աստո մ'ալ ես կ'երթամ յաւելուլ երկնից:

Աստղերն ի՞նչ են որ, երէ ոչ անրիծ

Եւ թըշուառ ոգուց անէ՛ծք ողբազին, Արք թըռին այրել նակատն երկընին. Այլ այն Աստուածոյն՝ շանքերո՞ւ արմատ՝ Ցաւելուն գէնիքերն ու զարդերն իրաւու... Այլ, ո՞հ, ի՞նչ կ'ըսեմ... շանքահարէ՛ զիս, Ա'ստուած, խոկն երսկայ փշրէ՛ հիւլէիս, Որ ժարիի զգովիլ՝ սուզիլ խորն երկնի, Ելնել աստղերու սանդուխն անալի... Ողջո՞յն քեզ, Աստուա՛ծ դողովզ էակին, Շողին, փքրիթին, ալույն ու վանկին, Դու որ ճակուխս վարդն ու բացն աշերուս Խրլեցիր, թքրուում՝ շրքանց, քոհչն՝ հոգւոյս, Ամպ տրւիր աշացս, հեւէ տրւիր սրտիս, Հսիր՝ մահուան դուռն ինձ պիտի ժպտիս, Անշուշտ ինձ կեանք մը պահած ես եւսիք, Կեանք մ'անհուն շողի, բոյրի, ալօրժի. Խոկ քէ կորընչի պիտի իմ հուսկ շունչ Հոս՝ մառախուզի մէջ համք, անշըշունչ, Այժմէն քող որ շանք մ'ըլլամ դալկահար, Պըլլըւիմ անուանդ, մնիչեմ անդադար, Թող անէծք մ'ըլլամ ու կողըդ խրիմ, Թող յորջորջեմ քեզ «Աստուած ոխերիմ»:

Ո՞հ, կը դողգոյե՛մ, տըժգո՞յն եմ, տըժգո՞յն, Փըրփըրի ներսը դըժոխի մ'հանգոյն... Հառա՞չ մ'եմ հեծող նոներու մէջ սեւ, Թափելու մօս չոր աշնան մէկ տերեւ... Ո՞հ, կայծ տրւէֆ ինձ, կայծ տրւէֆ, ապրի՞մ... Ի՞նչ, երազէ վերջ գըրկել ցուրտ շիրի՞մ... Այս նակատազիրն ի՞նչ սեւ է, Ա'ստուած, Արդեօֆ զամբանի մըուրո՞վ է գծուած... Ո՞հ, տրւէֆ հոգւոյս կրակի մի կարիլ, Սիրե՛լ կ'ուզեմ դեռ, ապրիլ ու ապրիլ.

Երկրնի՛ աստղեր, հոգւյս մէջ ընկե՛,  
Կայծ արտէ՛, կեանի՛ ձեր սիրահարին հէ՛:  
Դարունն ո՛չ մէկ վարդ հակտիս դալկահար,  
Ո՛չ երկնի շողերն ժըպիտ մ'ինձ չեն տար.  
Գիշերն միշտ դագաղս, աստղերը՝ քահեր,  
Լուսինն յար կու լայ, խուզարկէ վըհեր:  
Կ'ըլան մարդիկ, որ լացող մը չունին,  
Անոր համար նա դրբաւ այդ լուսին.  
Եւ մահամերձն ալ կ'ուզէ երկու բան,  
Նախ կեանի՛, վերջը՝ լացող մ'իր վըրան:

### ՊԵՏՐՈՍ ԴԱՒՐԵԱՆ

ԱՐՏԱՅԱՅՏԸՆԻԹԵԱՆ ԶԵԽԵԲԸ. — Դրականութիւնը արտայայտութեան երկու առանձին ձեւեր ունի, — ոտանաւոր եւ արձակ: Ոտանաւորը ենթակայ է տաղաչափական կանոններու, — չափ, յանգ, հատած եւն. (քեւ կամ առանց չափի եւ յանգի ոտանաւորներ ալ): Խոկ արձակը գրելու այն ձեւն է, որ ազան է չափի եւ յանգի սեղմումներն եւ այլ մասնաւոր կանոններէ: Ոտանաւորին կամ բանաստեղծութեան մէջ գերիշխող են երեւակայութիւնը եւ զգացումը, իսկ արձակին մէջ՝ տրամարանութիւնն ու մտածումը:

### ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Յաւելուլ. — Աւելնալ: Աւելցնել:

Ոգի. — Հոգի, էակ, անձ: Այս տողին մէջ աստղերը կը նկառուին թշուառ, տառապող մարդոց կողմէ Աստուծոյ ուզդուած անէծքներ: Ցիշել, որ Ալիշան աղամանդէ կայծակներու կը նմանցնէր աստղերը:

Նամիքերու արմատ. — Աստուծոյ տրուած վերադիր:

Հրատ. — Բորբոքող Հուր, խարոյիկ: Կոռապաշաներու մեհեաններուն մէջ վառող անչէջ կրակ: Կրակէ, կրակի պէս: Հրատ նաև անունն է մոլորակի մը, որ իր շրջանը կը կառարէ 680 օրուան մէջ:

Ժպրիիլ. — Համարձակիլ, յանդգնիլ:  
Անալի. — Ալիք չունեցող, հանդարա, խաղաղ:  
Փրիք. — Շիլ, բողոք:  
Ճակտի վարդ. — Փոխարերաբար՝ երիտասարդութիւն կամ գեղցկութիւն: Դուրեան իր նամակներէն մէկուն մէջ գրած է: «Եթէ ճակտիս վրայ վարդ ունենայի, կիները զիս պիտի սիրէին. աւելի լաւ է, որ զալուկն ունենամ եւ բանաստեղծները զիս սիրէն»:

Կարնչիլ. — Կորսուիլ: Յաւելուլ եւ կորնչիլ գրաբար կազմով բայցեր են. երկուքն ալ գրեթէ չեն դորձածուիր հիմա:

Հուսկ. — Վերջին, յետին:

Դալկահար. — Դեղնած, տժգոյն, գունատ: Դալուկ, գեղնութիւն, դալուկ՝ գլխու պայոյտ:

Ցորջորջիլ. — Անուանել, կոչել:

Հեծող. — Հեծեծող, ողբացող, հառաչող:

Յար. — Միշտ, շարունակ, անդադար:

Խուզարկէ. — Այս բայցին առջեւ զեղչուած է կը-ն: Այս զեղչուածը, չիմա աններելի, գրեթէ յաճախանէպ էր 1890էն առջի բանաստեղծներուն մօս: Դուրեանի քերթուածներուն մէջ ներելի է այս զեղչուածը, որ իր շրջանին յասուկ թերութիւն մըն է:

ՊԵՏՐՈՍ ԴԱՒՐԵԱՆ (1852-1872). — Ծնած է Սկիւտար (Պուլիս), 1852 Մայիս 20ին: Ռւսումը ստացած է տեղույն նեմարանին մէջ: Գրել սկսած է աշակերտութեան շրջամին: Ֆրանսերէն քարգմանած է քանի մը քատերախաղեր, որոնք կորսուած են: 1867ին մանած է խանի մը քատերախաղեր, որոնք կորսուած են: 1867ին բողու գարոցը եւ տարիի մը չափ գրագիրի պաշտօն կը վարէ կը բողու գարոցը եւ տարիի մը չափ գրագիրի պաշտօն կը վարէ սեղանաւորի մը բոլով: Ասեն մը դերասանութիւն ալ ըրած է Սկիւտարի քատրոնին մէջ: Պատանեկան տարիին, հազի 16-17 տարեկան, զրած է «Վարդ եւ Շուշան» քատերախաղը, իսկ աւելի ուշ՝ «Թատրոն»ը: Անոլով հիւմանութիւն մը, քոքախոր, բայն գրած էր իր մէջ շատ կանուխ, 1868ի վերջերը: Մեռաւ այդ հիւմանութիւնն, 1872 Յունիուր 21ին եւ քաղաքացաւ հանդիսաւոր շուլով: Իր դագաղին կը հետեւէին 4000ի մօտ յալզարկաւորներ:

Գիլաւոր երկերը.— Իր մահէն նույ «Տագէ և քատրերգութիւնք» անունին տակ հրատարակուեցան իր ամբողջական գործերը՝ տաղեր, քատրերգութիւններ, նամակներ։ Թաստերախաղերուն մէջ բաղդատաքար ամենէն յաջողն է «Սեւ հողեր»ը, որ ժամանակ ներկայացուած է չափէն առաջ և մահէն նույ։

Դուրեան նուրբ զգայնութեամբ քանաստեղծ մըն է։ Տէմիք-նիպաշեան «Մեր ամենէն զգայուն քանաստեղծք» կաշած է զայն-ուրիշներ Պէշիկքաշիեան աւելի մեծ կը նկատեն զինք։ Ինքն իսկ, իրեն ուղղուած հարցումի մը պատասխանելով, ըսած է օր մը «Թէեւ շատ պիտի չապրիմ, բայց բայլ պիտի տամ, որ ասանի մէկը աշխարհ եկած է»։ Ուրիշ առիբով մը ինքզինք անուանած էր «Ճա-նուկ հանճար»։ Բարձրագոյն ուսում ստացած չէր, հմուտ չէր մերքողական արուեստի պահանջներուն, նոյնիսկ յանախ սնուշադիր էր տաղա-չափական կանոններու։ Իր այս տկար կողմերուն ակնարկնով՝ կ'ըսէր ինք իրեն համար։ «Ի՞նչ կը սպասէք կուրած նուազարանէ մը կամ աւրուած գաշնակէ մը»։ Սակայն իր մեծ ու բնածին տա-ղանդը կրցած էր ոչ միայն փրկել զինք միջակուենէ, այլին հասցուցած էր բարձր մակարդակի մը։ Ականա իր մեծ ու բնածին տա-ղանդը կրցած էր ոչ միայն փրկել զինք միջակուենէ, այլին հասցուցած էր բարձր մակարդակի մը։ Անեկ յանդգնութիւն, ինքնատպութիւն, հաղոր-դականութիւն, զացումի չերմութիւն, յուզականութիւն, բա-ցարութեան նոր ձեւեր և այլ արժանիքներ։ Իրաւամբ «Սկիւտարի սոխակը» անուանած նն զինք։ Մեր մէջ գրեթէ առա-ջին բանաստեղծն է, որ սկսած է գործածել զուտ աշխարհարա-րը, ինչ որ յառաջդիմութիւն մըն էր իր շրջանին մէջ։ Իր մեր-



մակարդակի մը։ Անեկ յանդգնութիւն, ինքնատպութիւն, հաղոր-դականութիւն, զացումի չերմութիւն, յուզականութիւն, բա-ցարութեան նոր ձեւեր և այլ արժանիքներ։ Իրաւամբ «Սկիւտարի սոխակը» անուանած նն զինք։ Մեր մէջ գրեթէ առա-ջին բանաստեղծն է, որ սկսած է գործածել զուտ աշխարհարա-րը, ինչ որ յառաջդիմութիւն մըն էր իր շրջանին մէջ։ Իր մեր-

բրւածները ոչինչ ունին արուեստական, ուռուցիկ ու ճոռամ գրե-ք բոլորն ալ ապրուած զգայնութիւններ են։ Հոգի կը դնէր մին-չեւ իսկ իր պարզ նամակներուն մէջ։ Հարուստ չէր մտարական իր պաշարը, բայց անհուսօրն մեծ էր հոգեկան պաշարը։

Դուրեանով կը սկսի նոր շրջան մը մեր ժնարական բանաստեղ-ծութեան մէջ։

**ՄԱՏԵՆԱԿՐՈՎԱՆ ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՆԵՐ.**— Իր կենսագիրներուն վկայութեամբ, Դուրեանի գերջին գործն է «Տրտունջք»ը, գրուած 1872 Յունուար 17ին, մահուցնէն հագիւ չորս օր առաջ։ Արգիլած էին երես գրել, բայց ձնողքն գաղտնի գրած էր այս քերթուածը եւ պահած բարձին տակ։ Կը կարծուի, թէ իր հայերէնի ուսուցիչներէն Սիմոն Ֆէլէկեան «Գրիչ իսացուցած է Դուրեանի գործին մէջ»։ Պոլոյ «Մասին» շաբաթաթերթը այս մասին կը գրէր 1892-ին։ «Պէտք է մտածէ նախկին հայկաբանը (Սիմոն Ֆէլէկեան), որ ցորչափ իր միջամտութեան չափը չէ տուցուի, միշտ իրաւունք պի-տի ունենանք իր ճախող միջամտութեանը վերադրելու։ Ինչ թերի բան որ կայ Դուրեանի մէջ»։

## 17. ՄԵՐ ԼԵՇՆԱԿԱՆԸ

1895ին էր։

Զէյթունի հայերը, խիզախ լեռնականներ, որոնց պապերը Խաչակիրներուն օգնութեանը խոյացան, նոր տիրած էին այն թուրք զօրանոցին, որ քաղաքին վրայ կը նայէր։ Գերի բռնած էին ամբողջ պահակապունդը, և չորս երիտասարդ յեղափոխականներ իրենց խաչաձե թուրերուն տակէն անցուցած էին Խալիֆային։ Եօթը հարիւր մարտընտիր զինուորները։

Հօմերական կոփներ տեղի կ'ունենային ամբողջ գաւառին մէջ։ Վեց հազար հայ ապստամբներ, կայծ-քարէ էին հրացաններով զինուած, զորս իրենց շինած

էին Պէրիտ լերան երկաթովը, գիշեր ցերեկ կը նեղէին այն վաթսուն հազար մարտիկները, որոնք իրենց վրայ կը յարձակէին Մարդարէին կանաչ դրօշին տակ : Անոնք կը հաւատային, թէ Քրիստոսէն պաշտօն ստացած էին Ապտիւ Համիտի հրամանով ջարդուած բիւրաւոր հայրուն վրէժը լուծելու, եւ թուրք ու չերքէդ ուղղմիկներ այս կիլիկեան պոէրներու գնդակներուն տակ կը գլորէին խիտ առ խիտ :

Զէյթունի իշխաններէն մէկը, Սուրէն ծերունին, նորանոր գափնիներ կը քաղէր այդ կատաղի պատերազմին մէջ : Օսմանյիներու տիրապետութեան դէմ մղուած հին կոիւներու այս հերոսը քարայծի պէս դիւրաշարժ ու գոմէշի պէս կորովի մնացած էր, հակառակ այն վաթսուն ձմեռներուն, որոնք իր ճակատը կ'ալեզարդէին : Ժայռէ ժայռ ցատկելով յանկարծ կը խոյանար թշնամիին վըրայ, որ իսկոյն կծիկը կը դնէլ՝ անոր պողպատէ բազուկին հպիւր բարով :



Սուրէն, որ եօթը մանչերու հայր եղած էր, բոլորն ալ իրեն պէս քաջասիրտ, անոնցմէ վեցը կորուսած էր թէճիրլի թուրքմէն ցեղին դէմ մղուած կուներու մէջ : Մէկ գաւակը միայն ողջ մնացած էր, Լեւոնը, հապիւքան տարեկան եւ արդէն ամբողջ գաւառին մէջ հըռչակաւոր իր առնական գեղովն ու աննկուն քաջութեամբը : Այս երիտասարդ հայրենասէրը բենիամինն

էր իր հօրը, որ սակայն չէր կրցած զէնք առնելէ ու այնքան թանկադին կեանքի դնելէ եւ կեցնել զայն : Առիւծն ու իր կորիւնը միատեղ կ'աւերէին նիշամներուն ու պաշըպողուքներուն ճամբարը :

Գիշեր մը Լեւոն կը զատուի իր հօրմէն մի քանի զինակիցներով հետազօտութեան երթալու համար : Խումբը, թանձր մութին մէջ մոլորելով, յոյժ կը մօտենայ թշնամիին, որ կը պաշարէ ու կը գերէ զայն : Թուրքերը կը գլխատեն գերիները, Լեւոնէն եւ ուրիշ հայէ մը՝ ջորեպան Հազորէն զատ : Ծառի մը կը կապէն այս վերջինը, մէծ խարոյի մը կը վառեն ու կը ձեռնարկեն Լեւոնը չարչարելու : Այն անզուսպ ատելութիւնը, զոր իրենց կը ներչնչէր գաւառին չերքէզներուն պատուհասը եղող Սուրէնին անունը, հազար նրբութիւնները հանրել կու տայ անոնց՝ նահատակելու համար իր որդին, որ արձանի մը պէս համր ու անզգայ կը մնայ : Նախ մէկ աչքը կը փորեն, ականջները, ձեռքերը, ոտքերը . . . Ողջ ողջ կը հանեն կաշին ու վերջապէս կը սղոցեն անոր վիզը : Ազատ կ'արձակեն Հազորը, որ բոցերուն լոյսովը տեսած էր այս քստմնելի տեսարանը, եւ կը պատուիրեն, որ երթայ Սուրէնին պատմէ իր վերջին զաւակին վախճանը :

Չորեպանը կը գտնէ Սուրէնը Պապիկ Փաշայի անմատչելի քարայրին մէջ, որ Աստուածածնի վանքին վրայ կը նայի : Հագուստներովը պառկած քնացած էր, իր հրացանին ու երկար ծխափողին միջեւ : Ծեր ուղմիկը կը կ'արթնայ ընդուստ, Հազորին ճայնը կը ճանչնայ եւ իր գաւակին վրայ լուր կը հարցնէ անձկագին : Անվրդով կը լսէ ջորեպանին պատմութիւնը :

— Ես անմիթար պիտի մեռնիմ, — կ'ըսէ ի վերջոյ, — զի գաւակիս չափ գեղեցիկ ու արի մահմետական մը պիտի չկարենամ գտնել միեւնոյն տանջանքը կրել տալու համար անոր :

Կը վառէ ծխափողը եւ կը սկսի ծխել, աչքը լիւ-  
լէին վրայ տնկած :

Սուրէն ա'լ չի մասնակցիր իր զինակիցներու կոփու-  
ներուն : Քարայրին մէջ քարացած կը մնայ, ինչպէս  
դիակ մը՝ գերեզմանին մէջ : Կը հրաժարի քունէ ու  
սնունդէ : Կը ծխէ՛, կը ծխէ՛, կը ծխէ՛ իր երկար ծխա-  
փողը, աչքը լիւլէին վրայ տնկած : Իր լաւագոյն բա-  
րեկամները, ամենաքաջ զէյթունցիները չեն յաջողիր  
իր վիշտը մեղմել :

— Ես անմիթար պիտի մեռնիմ, — կը կրկնէ հա-  
ռաչելով, — զի գաւակիս չափ գեղեցիկ ու արի մահ-  
մետական մը պիտի չկարենամ գտնել միեւնոյն տան-  
ջանքը կրել տալու համար անոր :

\* \* \*

Լեւոնի սպանումէն երեք օր ետք, զէյթունցիները  
բնաջինջ կ'ընեն չերքէզ կամաւորներու գունդ մը եւ գե-  
րի կը բռնեն Ալի պէյը, անոնց հրամանատարին որդին :  
Իր ցեղին գեղեցկութեանն ու քաջութեանը հոյակապ  
մէկ տիպարն էր ան, եւ հայերը զայն տեսնելով գոչե-  
ցին միաձայն .

— Ահա՛ այն մարդը, զոր Սուրէնի վրէժինդրու-  
թեանը յանձնելու ենք : Լեւոնին կը նմանի, իրը թէ եղ-  
բայրն ըլլար :

Ամուր կապերով կը կաշկանդեն չերքէզը, կը տա-  
նին Պապիկ Փաշայի քարայրը եւ կը նետեն Սուրէնին  
ոտքը :

— Մենք չուզեցինք սպաննել զայն, — կ'ըսեն  
անոր : Քեզի կը բերենք, որպէս զի վրէժի ծարաւդ յա-  
զեցնես՝ անոր կրել տալով այն տանջանքը, զոր իր կրօ-  
նակիցները կրել տուին գաւակիտ : Ալի պէյ մեր տարա-

բախտ Լեւոնէն նուազ գեղեցիկ չէ, ո'չ ալ նուազ յան-  
դուզն է :

Սուրէն չնորհակալութիւն կը յայտնէ իր զինակից-  
ներուն : Կը յորդորէ, որ երթան կոփու շարունակեն  
հայրենի անկախութեան համար, իրեն ճգելով կալա-  
նաւորը, որպէս զի կարենար անոր վրայ յամրօրէն յա-  
զեցնել իր ամենի վրէժինդրութիւնը :

— Նախ մէկ աչքը պիտի փորեմ, յետոյ միւսը, եւ  
յաջորդարար պիտի կորեմ անոր քիթը, ականջները,  
ձեռքերը, ոտքերը . . . : Ողջ-ողջ պիտի հանեմ կաշին եւ  
վերջապէս պիտի սղոցեմ անոր միզը . այնուհետեւ ձեր  
ետեւէն պիտի հասնիմ՝ բնաջինջ ընելու համար թշնա-  
մին :

Զէյթունցիները կը մեկնին ցնծութեան ճիշել ար-  
ձակելով եւ օդին մէջ հրացանի հարուածներ պարպե-  
լով, մինչ Ալի պէյ դաշոյնով զինուած ահաւոր վրէժա-  
ռուին ոտքերուն առջեւ կը գալարուէր եւ կը պազատէր  
անոր, որ իր երիտասարդութեանը խնայէ :

— Հայրդ ո՞ղջ է միթէ, — կը հարցնէ ծեր լեռ-  
նականը :

— Այո՛, էֆենտիս, կրցաւ փախչիլ ազատիլ : Բայց  
սրտին ցաւէն պիտի մեռնի, եթէ լսէ մահս :

— Քեզի կը բաշխեմ կեանքդ : Վերադարձիր հայ-  
րենի տունդ, զի, ես ինքո շատ տառապած ըլլալով, չեմ  
կարող չգթալ ծեր հօր մը . . . :

Սուրէն կը սրբէ արցունքի խոշոր կաթիլ մը, դա-  
շոյնովը կը կարէ գերեին կապերը, անոր կը հազցնէ իր  
զգեստը, ինք անորը կը հագնի եւ զայն կը դրէ իր  
գիւղը, զէյթունցի ճեւացած :

ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Խաչակիր. — Բառական իմաստով՝ խաչ կը ողոք։ Խաչակըութիւնները կրօնական եւ զինուորական արշաւանքներ էին, որոնց ձեռնարկեցին եւրոպական ազգերը ԺԱ. դարչն միջնեւ ԺԳ. դարու վերջերը՝ Երուսաղէմը ազատելու համար ։ Մահմետականներու ձեռքին։ Այս արշաւանքները, թիւով ութ, Խաչակըութիւն կոչուեցան, որովհետեւ անոնց մասնակցողները իրենց հագուստին վրայ կը կրէին խաչի նշանը։ Մեր Թուրքիան թագաւորները ամէն օդութիւն եւ աշակցութիւն ընծայեցին Խաչակիրներուն։ Կիլիկիային անոնց անցքի միջոցին։ Զէյթուն մաս կը կազմէ Կիլիկիոյ։ ասէ՛ Հեղինակին ակնարկութիւնը զէյթունցիներու մասին, որոնց պապերը օդնած էին Խաչակիրներուն։

Խալիֆա. — Մահմետականութեան հիմնադիր Մոհամէտի յաջորդները կը կոչուէն խալիֆա։ Այս տիտղոսը կը տրուէր նաեւ արաբներու ամիրապետին։ Թուրքիոյ սուլթանները, իրեւ իսլամներու կրօնական պետ, նոյնպէս խալիֆա կը կոչուէին։ Այստեղ բառը գործածուած է այս վերջին իմաստով։

Հոմերոս. — Հոմերոս յոյն հռչակաւոր բանաստեղծ մընէր, որ կ'ապրէր Քրիստոսէ չուրջ հազար տարի առաջ։ Իրեն կը վերագրուին «Ծլիական» եւ «Ծղիսական» դիւցակներգութիւնները։ «Հոմերական կոփ» բացատրութիւն մըն է, որ կը հաստատէ Զէյթունի մէջ մղուած կրիսներուն սաստկութիւնը, նման՝ Հոմերոսի նկարագրած կրիսներուն «Ծլիական»ի մէջ։

Կայծքար. — Կայծք քար մը՝ գայլախազ, որ կայծ կ'արձակէ, երբ պողպատին զարնուի։ Կայծքարէ հրացանները կը պայթէին այս նախնական ձեւով, այսինքն՝ պողպատը քարին զարնելով էլ կայծ հանելով։

Մարգարէ. — Մահմետականութեան հիմնադիրին՝ Մոհամէտի տրուած վերադիր։ Մարգարէին կանաչ դրօշը կը պահուէր իրեւ սրբութիւն եւ գորս կը հանուէր միջներու դէմ պատերազմի ատեն։

Ապտիլ Համբար. — Թուրքիոյ սուլթաններէն։ Կազմակերպեց

Հայկական ջարդերը, որոնց զոհ գացին 300,000 հայեր, այս պատճառով Կարմիր Սուլթանը կոչեցին զինք։ Ծնած էր 1842ին, դաէ բարձրացաւ 1876ին, գահընկց եղաւ 1909ին, մեռաւ 1918ին։

Պոկր. — Հոլանտակերէն բառ։ կը նշանակէ գիւղացի։ Պոկրները Հոլանտական ծագումով գաղթականներ են, կը բնակին Հարաւային Ալբրիէլ (Թրանսվալ եւ Օրանժ)։ Երկար ատեն կատաղի կոփներ մղեցին անզիւցիներուն դէմ՝ իրենց անկախութիւնը պաշտպանելու համար։ «Կիլիկիան պոկր» բացատրութեամբ Հեղինակը կ'ուզէ յիշեցնել զէյթունցիներու մղած բուռն ու երկարատեւ կոփները թուրքերուն դէմ։

Գափնի. — Անուշահոտ տերեւններով մշտաղալար ծառ մը։ Հին Հռոմէի մէջ զափնիին տերեւններով կը պսակէին բանաստեղծները, յաղթական զինուորները եւ մրցումներու մէջ յաղթանակ շահողները։ Փոխարքերաբար՝ փառք, պատիւ, յաղթանակ։

Քարայծ. — Քար եւ այծ բառերէն, վայրի այծ, որ կ'ապրէ լեռներու մէջ եւ գիւղութեամբ կը ցատկէ անդունդներու վրայէն։

Բենիամին. — Հրէական անուն մը։ Իրբեւ գոյական՝ կը նշանակէ կրտսեր, տարիքով վոքք։

Կորիւն. — Առիւծի ձագ։

Նիզամ. — Թուրքերէն բառ։ կը նշանակէ կանոն։ Թուրքիոյ սուլթաններէն Սելիմ Գ. եւ Մահմետ Բ. նոր ձեւով բանակ մը կազմեցին եւ զայն կոչեցին «Նիզամը ճետիտ» (նոր կանոն)։ Նիզամ բառը ետքէն գարձաւ հոմեանի զինուորական նոր զասի մը։

Պաշրպութ. — Թուրքերէն բառ։ կը նշանակէ գլուխը աւըրւած, զլուխ չունեցող։ Անկանոն զինուոր։

Ճամբար. — Բանակատեղի, բանակավայր։ Ժամանակաւոր կայան խմբովին ապրելու համար։

Պատուհաս. — Պատիւ, սպառնակիք։ նաեւ՝ չարիք։

Քառմենիլ. — Սոսկալի, սարսափելի, զարհութելի։

Ջնդառ. — Տեղէն վեր ցատկելով։

Լիւլէ. — Թուրքերէն բառ։ ծխափողերուն այն մասը, ուր ծխախուալ կը դրուի։

Ամենիկ. — Կատաղի, մոլեռին, անզուսպ, անսանձ։

**ՄԻՆԱՍ ԶԵՐԱԶ (1852-1929).** — Մնած է Պոլիս, 1852 Յուլիս 15ին: Ռւսումը ստացած է հասգիւղի Ներսկան և Շահնազարեան վարժարաններուն մէջ: Խնձնաշխատութեամբ սորված է անգլիերէն, յունարէն, քուրդլիերէն, մասմաւորաբար Փրամաներէն: Պոլսահայ վարժարաններուն մէջ երկար տարիներ գասախօսած է գրականութիւն, պատմութիւն և Փրամաներէն, իսկ 1886—1889 տօնքնի պաշտօն վարժ է Պոլսոյ Կեդրոնման վարժարանին մէջ: 1878ին, իբրև քարգման և Տարուուզար Խրիմեան Հայրէնի նախագահութեամբ կազմուած պատուիրակութեան, Եւրոպա դրկուած է հայկական դառը պաշտպանելու համար Պերլիմի Վեհաժողակին մէջ: 1889ին Լոնտոնի մէջ սկսաւ հրատարակել «L'Arménie» թերթը, Փրամաներէն, ապա Փարիզի մէջ շարունակեց ամոր հրատարակութիւնը մինչեւ 1906: Լոնտոն գտնուած միջոցին հայ լեզուի ուսուցիչ նշանակուցաւ Քինկա գոլենին մէջ: Աշխատակցած է Փրամաներէն թերթերուն և մասմակցած զամազան միջազգային համաժողովներու: Մնած է Մարտէյ, 1929ին:

Գլխաւոր երկերը: — «Գրական փորձեր», «Ազգային դաստիարակութիւն», «Թէ ի՞նչ շահեցան Պերլիմի Վեհաժողակին», «Հայաստան և Խոսպիա», «Գրիչ և սուր», «Փմ առաջին ուղեւորութիւնն Եւրոպա», «Հայկական Խնդիր», «Ալբենեան վիպակիներ», «Ազգային Խնդիրներ», «Կենսագրական միտիններ» և այլն: Ֆրանսերէն լեզուով հրատարակած է «Les poètes arméniens», «L'Orient inédit» և «Nouvelles orientales»:

Մինաս Զերազ ունեցած է կրթական, գրական և ժաղաքական բեղան գործութեարիւն: Իր մէջ համբային գործիչն է, որ կը գրաւէ առաջին տեղը: Ասկէ տուժած է գրագէտը: Իր ուժերը պատուեց ժաղաքական ասպարէզի մէջ և գրեթէ լինց գրականութիւնը, որուն համար անհրաժեշտ պատրաստութիւնն ու արժանիքները ուներ: Գրեց, խօսեց ու գործեց ի պաշտպանութիւն հայկական գատիմ, միշտ հետամուտ՝ հայ ազգը ծանօթացնելու Եւրոպայի և Եւրոպացիներու: Դեռ երիտասարդ՝ Պոլսոյ մէջ ամխոնզ պահաք մղեց ի նպաստ աշխարհաբարի: Լեզրական և կրթական մարզե-

րու մէջ յառաջադէմ գաղափարներու պաշտպան համդիսացած է միշտ: Փորձած է նաև բարենորոգութիւն մտցնել մեր լիզուին մէջ: Այդ բարենորոգութիւնը, ծանօթ՝ «Բնտրողական աշխարհաբարը» անունով, կը գտնէր պարզացնել մեր աշխարհաբարը և միօրինակութիւն հասաւուի:

Զերազի գործին լաւագոյն և արժեքաւոր մասը կը վիպակներն են, նախ գրուած Փրամաներէն, ապա քարգմանուած հայերէնի: Այդ վիպակները կը կրնի խոր հայեցիութեան դրշմ և կը բերըն իին բարքեր ու տիպարներ: Իր ոճը ժումկալ, զուսպ և կարուկէ, զերծ՝ սերեւերէ և անհարկի գեղազարդում:

## 18. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ

Երկիրը լեռնային էր:

Լեռնային անընդհատ շղթաները, իրենց բազմաթիւ ձիւզաւորումներով, կտրատել էին անհաւասար մակերեւոյթը, կազմելով մի հսկայական ցանց: Այդ ցանցի մանր և անձուկ հիւսուածքի մէջ սեղմուած էին խորին ձորեր, մթին հովիտներ եւ նեղ գաշտեր: Այդ ձորերը, այդ հովիտները, այդ դաշտերը ներկայացնում էին միմի գաւառ, որ բաժանուած էին բնական սահմաններով:

Դեռ Հոկտեմբեր ամսում, շատ տեղերում, մանաւանդ բարձրաւանդակների վրայ, թանձր ձիւնը ծածկում էր հովիտները, լցնում էր ձորերի խորքերը, անհետացնում էր բոլոր ճանապարհները եւ կտրում էր ամէն յարաբերութիւն: Ճանապարհորդները, երկար ձողերը ձեռներին բռնած, այնպէս էին շրջում, որ, ձիւնի հիւսի տակ ծածկուելու ժամանակ, ձողերի

գլուխը դրսում մնալով, խնդրակները գիտենային, թէ տակումը մարդիկ են թաղուած։ Այդ ձողերը ունէին եւ այլ յարմարութիւններ։ Նրանց վրայ յենուելով թռչում էին խորին վիճերից եւ նրանցով ձիւնի տակ էին բաց անում շունչ առնելու համար։

Ձիւնի վտանդներին ենթարկում էին ո՛չ միայն հասարակ մահկանացուներ, այլև թագաւորներ անդամ։

Սանատրուկ թագաւորը տղայութեան ժամանակ երեք օր եւ երեք գիշեր մնաց ձիւնի տակ, իր դայեակի դրկում։ Խնդրակների սպիտակ շունը գտաւ նրանց եւ նոկեց նրանց մօտ այնքան ժամանակի, մինչեւ մարդիկ եկան եւ գուրս հանեցին։ Տիրան Ա. թագաւորը բոլորովին անհետացաւ ձիւնի հիւսի տակ։ Նրան գտնել չկարողացան։ Քսենոփոն, յունաց տասն հազարի հետ հայոց երկրով անցնելու միջոցին, առողջութեան միջնուորների ոտներն ու ձեռքերը, թէեւ ձմեռը գեռ նոր էր սկսուել։ Իր բանակի ձիաների ոտներն անդամ պատեց ապարկերի մէջ, բայց հնար չեղաւ ցրտից աղատելու։ Արտաւազդ Ա.ի օրերում՝ հայոց ձմեռը կոտորեց Անտոնիոս հռոմայեցու զօրքերից 8000 հոգի, երբ նա վերադառնում էր պարսիկ արշաւանքից։

Սարսափելի էր հայոց բուքը, բորէսաը։

Դառնաշունչ քամին կատաղաբար տեղափոխում էր ձիւնի ահազին բլուրները եւ օդը մինեցնում էր սառցային թանձը փոշիով։ Այդ օրհասական բոպէներում ամէն չնշաւոր թագստի տեղ էր որոնում։ Մեծ ճանապարհների վրայ, վտանգաւոր տեղերում, կարաւանների պատուպարութեան համար շինուած էին յատուկ պանդոկներ։ Բայց այդ փոթորիկների միջոցին խիստ ասկաւ էր պատահում, որ կարաւանը ժամանէր իր փրկութեան իջեւանին։ Շատ անդամ, մի քանի քայլ չեռաւորութեան վրայ, ծածկում էր ձիւնի թանձրութեան ներքոյ։

Լեռնային կողմերում, տարուայ համարեա կէսը, շինականները իրանց անասունների հետ ապրում էին ձիւնի տակ, մթին գետնափոր խրճիթներում։ Այդ ստորերկեայ խորչերում թէ՛ տէրը եւ թէ անասունը բաւական պաշար ունէին։ Բայց սովը եւ անասունների կոտորածը միշտ անխուսափելի էին դառնում, երբ ձմեռը սովորականից աւելի երկար էր տեւում։ Զուրդ ստանում էին նրանք հալեցրած ձիւնից, իսկ անասունների համար ճարակ չէին դտնում։

Գարնան արեգակը իր շերմութեան հետ բերում էր հեղեղներ։ Պղտոր, աղմկալի վտակներով լցւում էին ձորերը, եւ հաղորդակցութիւնը աւելի դժուարանում էր։ Այդ ժամանակներում, սարերի ստորոտներում՝ սպիտակ, ձիւնապատ տափարակները սկսում էին հետրզհետէ սեւանալ եւ ապա ծածկւում էին սքանչելի կանաչութեամբ։ Ծիծեռնակի ձայնի հետ լսում էր նորածին գառնուկների մայիսը։ Հովիւներն իրենց վրանները զետեղում էին ծաղկազարդ արօտամարգերի վրայ։

Ժամանում էր ամառը։

Սարերի ներքեւում, տափարակների վրայ հասունանում էին նուռը, թուզը, ձիթենին։ Ոսկեգոյն սաթի նման փայլում էին խալողի ողկոյզները։ Եւ շիկահեր կոյսի գիսակների պէս ծփում, ծածանում էին ծանրացած հասկերը։ Խոկ այնաեղ՝ վերեւում, բարձրութիւնների վրայ, գեռ նկարուած էին ձերմակ դագաթները, եւ լայն, թանձրախիտ շերտերով մնում էր անշարժ սառնամանիքը ապառաժների յաւիտենական խոռոչների մէջ։

Հովիւների մէջ, ցած եւ գուրսան տեղերում, ամառնային տօթն ու տապար աւելի անտանելի էին լինում, քան ձմեռնային ցուրաբ։ Արեգակը այրում էր, երկինքը կրակ էր թափում։ Մարդիկ, որ սովորած էին

ձմեռուայ ցրտից պատսպարուելու համար թաղչիւ գետնափոր խրճիթներում, այժմ, արեւի կրակից աղատուելու համար, իրանց անասունների հետ հեռանում էին դէպի լեռների հովասուն բարձրութիւնները: Եւ այսպէս, իւրաքանչիւր տարուայ ընթացքում, կատարուում էր մի տեսակ զաղթականութիւն՝ ջերմից դէպի ցուրտը եւ ցրտից դէպի ջերմը: Բայց ամէն մի հասարակութիւն իր զաւառի սահմաններից դուրս չէր գալիս:

Բնութեան այս տեսակ խիստ, միմեանցից տարբեր եւ միմեանց հակառակ ծայրայեղութիւնները ստեղծեցին նոյնպէս խիստ եւ ծայրայեղ բնաւորութիւններ: Այդ էր պատճառը, որ հայոց աշխարհի բարքը, վարքը, սովորութիւնները, կենցաղավարութեան եղանակը եւ առհասարակ նրա հասարակական կազմակերպութիւնը հետեւանք էին երկրի բնական պայմաններին:

Գետերը, մեծամեծ լիճերը, լեռնային շղթաները՝ իրանց բազմաթիւ ճիւղաւորումներով՝ կտրատեցին երկրի մակերեւոյթը, ստեղծելով բազմաթիւ մանր մասնիկներ, որոնց իւրաքանչիւրը ներկայացնում էր մի-մի գաւառ, բաժանուած՝ բնական սահմաններով:

Տրդատի օրերում գաւառների թիւը հասնում էր 620ի, իսկ Արշակ Բ. կ օրերում՝ մինչեւ 900ի:

Նրանցից իւրաքանչիւրը մի-մի իշխանութիւններ էին, որ ապրում էին իրանց տարբեր կեանքով եւ իրանց տարբեր սովորութիւններով, որքան տարբերուում էր մի գաւառ միւսից, իր տեղական պայմաններով:

Անշարժութիւնը, հաղորդակցութեան դժուարութիւնը աւելի եւս զարգացնում էին նրանց մէջ տեղական առանձնայատկութիւնները: Երկրի անփոփսի դրութիւնը պահպանում էր անփոփսի սովորութիւններ: Դրա հետեւանքը լինում էր կրթութեան եւ յառաջդիմութեան դանդաղկոտութիւնը: Մի գաւառացին միւս

գաւառացու լեզուն չէր հասկանում, թէեւ երկութիւն էլ եղբայրներ էին:

Ծահերի տարբերութիւնը առաջ էր բերել եւ իշխանութեան տարբերութիւններ: Ամէն մի զաւառ իր առանձին կառավարութիւնը, իր օրէնքներն ու աւանդութիւնները ունէր:

Այդ իշխանութիւնները կոչւում էին նախարարութիւն:

### ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Հիւս.— Զիւնակոյա, լեռներէն դէպի վար գլորոզ ձիւնի կոյտ: Հոմանիշ են հոսի եւ ուսի:

Խնդրակ.— Կորսուած մարդ վնտառող, խուզարկու:

Դայշակ.— Դաստիարակ, բնամակալ: Հին ատեն հայոց թագառներն ու իշխանները դայշակներու խնամքին կը յանձնէին իրենց զաւակները:

Քսենփմ.— Յոյն նշանաւոր պատմագիր, վելիսովայ եւ զօրավար (425-352 Քր. ա.): Իր 10·000 զինուորներուն հետ նահանջեց Պարսկաստանէն, ուր գացած էր օգնելու Կրտսերն Կիւրոսի, որ կը կռուէր իր եղօր՝ Արտաֆերքսէսի գէմ: Քսենփոն գրի առաւ այս արկածալից նահանջին պատմութիւնը, որ կը կոչուի «Նահանջ բիւրուն» (բիւր՝ տասը հազար):

Անտոնիոս.— Մարկոս Անտոնիոս՝ հոռմայեցի զօրավար, յաղթը եցաւ Օգոստոս կայսրէն՝ Աքսիոմի նաւամարտին: Անձնապահն եղաւ Աղեքսանդրիոյ մէջ (83-30 Քր. ա.):

Բորէաս.— Յունարէն բառ, կը նշանակէ հիւսիսային ցուրտքամի: Կ'ըսուի նաեւ բորէազ:

Օրհասական.— Ճգնաժամային, տագնապալից:

Համարեա.— Համարէ թէ, գրեթէ:

Ճարակ. — Անսառներու կեր, թոռ:

Սաք. — Կարծր, գեղնագոյն մարմին մը, որ չփամով կ'ելեկ-  
տըրականանայ եւ կը կոչուի ելեկտրոն: Թուրքերէն՝ քերիպար:

Գիսակ. — Մազ, վարս, հեր:

Գուրամ. — Ճափարակ, հարթ:

Տօր, տապ. — Սաստիկ տաք:

ՈՒՂՂԱԳԻՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ. — Սխալ է գրել յա-  
ւերժ, յաւերժական, յաւերժութիւն. պէտք է գրել յա-  
ւերժ, յաւերժական, յաւերժութիւն, որովհետեւ երկու  
արմատական բաղաձայնէ առաջ է չի դրուիր, այլ է.  
օրինակ՝ փեղկ, մեղկ, խեղն, մեղմ, պարկեշտ, ան-  
հրաժեշտ, թերթ եւն. : Ունինք յաւեժ բառը, որ է-ով  
կը գրուի, որովհետեւ չ-էն ենք միայն մէկ բաղաձայն  
կայ:

## 19. ՔԱՌԵԱԿՆԵՐ

1

Կեանիից հարրած անցաւոր,  
Ահա դարձեալ անցաւ օք.  
Դու վազում ես դէպի մահ,  
Մահը բռնում յանցաւոր:

2

Ո՞վ իմանայ, ո՞ւր ընկանիք,  
Քանի՞ օրուայ իհր ընկանիք.  
Ակրն ու սիրոն էլ երք չըկայ,  
Կըրակ ընկանիք, ջուր ընկանիք:

3

Քանիի՛ ձեռքից եմ վառուել,  
Վառուել ու հուր եմ դառել.  
Հուր եմ դառել՝ լոյս տըւել,  
Լոյս տալով եմ ըսպառուել:

4

Ի՞նչքան ցաւ եմ տեսել ես,  
Նենգ ու դաւ եմ տեսել ես.  
Տարել, ներել ու սիրել,  
Վատը լաւ եմ տեսել ես:

5

Մընացել է թերգը մեզ,  
Յաղքանակի երթը մեզ.  
Անց են կացել ով կային,  
Հիմի կը գայ հերթը մեզ:

6

Երկու շիրիմ, իրար կից,  
Յաւերժական լուռ դրկից,  
Թախծում են պաղ ու խորեում,  
Թէ ի՞նչ տարան աշխարհից:

7

Հէյ ազահ մարդ, էյ անզոհ մարդ. միտքը երկար,  
Կեանիլը կարն.  
Քանիի՛ ժանիսն անցան ֆեզ պէս, ֆեզնից առաջ, ոն  
առաջ անցան անցան անց պէս, անց անց առաջ.  
Ի՞նչ են տարել նըրանք կեանիից, թէ ի՞նչ տանես դու  
ֆեզ ենտ, իսաղաղ անցիր, ուրախ անցիր երկու օրուան էս նամքէդ:

Ամէն անգամ քո տըւածից երբ մի քան ես դու տանում,  
Ամէն անգամ երբ նայում եմ, թէ ի՞նչքան է դեռ  
մընում,  
Զարմանում եմ, թէ, ո՞վ Շըռայլ, ի՞նչքան շատ ես  
տըւել ինձ,  
ի՞նչքան շատ եմ դեռ մեզ տալու, որ միանանք մենի  
նորից:

Իմ կընունին երկինքը՝ ժամ, արեւը՝ ջահ սրբազն,  
Ծիածանը նարօս եղաւ, ամէնին ոկրի՝ աւազան.  
Սարը եղաւ կեֆահայրը, ցողը՝ միւռն կենսաւէտ,  
Ու կեֆողը նա ինքն եղաւ, որ սահմանեց ինձ պոխ:

### ՅՈՎՀ. ԹՈՒՄԱՆԵԱՆ

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆ.— Բոլոր գրականութեանց մէջ արտա-  
յայտութեան առաջին ճեւք եղած է բանաստեղծութիւնը և իր  
այդ՝ նախընթաց է արձակէն: Նախնական մարդք մտածումներ  
ունենալէ առաջ ունեցած է զգացումներ, այսինքն՝ վիշտ, ուրա-  
խութիւն, կարօս, քալիք, մեր եւն: Եւ իր այդ զգացումները  
արտայայտած է իրեւն նիշ, իրեւն ճայն ու երգ: Այսպիսով  
ծնունդ առած է բանաստեղծութիւնը, որ հետզհետէ դարձած է ար-  
ունուտ: Բանաստեղծութեան գոտումն է ո՞չ թէ ապացուցանել, այլ  
յուրեւ:

### ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆԵՐ

Անցաւոր.— Անցորդ՝ փոխարերաբար՝ մարդ:

Նենգ.— Գոյականաբար՝ խաբերայութիւն, չարամտութիւն:

Ճերք.— Կարդ. Հերթի սպասել՝ կարգի սպասել, հերթող՝

Կարգով:

Թախծիկ.— Թախիկ՝ արմատէն, տիրիլ, տրտմիլ, վշտագնիլ:

Շոայլ.— Գլխազրով՝ Աստուծոյ տրուած մակերի:

Ծիածան.— Կամարի ձեւով եւ եօթը գոյներով օդերեւոյթ, որ  
առաջ կու գայ, երբ արեւի ճառագայթները իյնան անձրեւի կա-  
թիւներուն վրայ:

Նարօս.— Կարմիր ու կանաչ գոյնով թէլ, սովորաբար պա-  
կի տան կը կապէն հարսի եւ գեռայի գլխուն:

Կենսաւէտ.— Կենսասուն, կեանք տուող:

Նա. — Գլխազրով՝ Աստուծ բառը կը փոխարինէ իրրեւ դե-  
րանուն:

Պոհն. — Ձրանսերէն թօէտէ, բանաստեղծ, քերթող, պուէտ:

ՅՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆԵԱՆ (1869-1923). — Ծնած է Լոռի  
գաւառի Դսեղ գիւղը, 1869

Փեր. 19ին: Նախնական ու-  
սումն ստացած է ծննդավայ-  
րին մէջ, ապա յանախած է  
Թիֆլիսի Ներսիսեան վարժա-  
րանը, քայլ չէ աւարտած:  
Աւեն մը վարած է հար-  
տուղարի պաշտօն, յետոյ  
ամբողջովին նուիրուած է  
գրականութեան: Գրել սկսած  
է պատամի հասակէն: 1890-  
ին, հազիւ 21 տարեկան,  
Մուկոււայի մէջ հրատարակեց  
իր բանաստեղծութեանց առա-  
ջին հատորը, իսկ 1892ին՝

Երկրորդ հատորը: Հաւասարապէս գրած է արձակ եւ ոստանուր,  
քայլ աւելի շատ նախցուած ու սիրուած է իրեւն բանաստեղծ:  
Մասնակցած է իր շրջանի գրական ու համրային կարեւոր շար-



Ժումներուն: Իր անունէն՝ անքաժան մնաց «ամենայն հայոց քանաստղ» տիտղոսը, զոր իմ իրեն տուած էր Գևորգ Ե. կարպղիկոսին և տա վէճի մը բնացքին 1915 Օգոստին: Մեռած է 1923 Փետր. 23ին:

Գլխաւոր երկերը.— «Բանաստեղծութիւններ» ընդհանուր խորագրին տակ լոյս տեսած են Թումանեանի ժերբուածները Մուկուա, Թիֆլիս եւ Պոլիս: Երեւանի մէջ երատարակուած են իր արձակ եւ չափածոյ գրուածքները, քանի մը անգամ: Իր լաւագոյն գործերը կը համարուին «Անոյշ», «Սասունցի Դաւիթ», «Թմկաբերդի առումը», «Փարուանա», «Մի կարիլ մեղր», ինչպէս նաև «Գիհոր» պատմուածքը եւ «Քաջ Նազար» հեքիաքը:

Թումանեան անմըցելի վարպետն է մանկական գրականութեան, որուն ստեղծումին ու զարգացման աշխատած է անունէն աւելի: Մշակած է նաև դիւցազներգական եւ մետարգական քանաստեղծութիւնը: Գրած է քազմաքի հեքիաքներ, վիպերգներ, պատմուածքներ, առակներ եւ այլ արձակ էջեր: Իր գրականութեան հիմնական նիւթերը կը կազմեն հայրենի բնութիւնը, երկերը, ժողովուրդը, հերոսները, աւանդութիւնները, բարքերը, կենցազը: Այդ բոլորին մէջ կրցած է դնել ազգային շեշտուած երանգ եւ հագորդական շերմութիւն: Իր յացումով ու արաւեստով գերազանցօրէն հայ բանաստեղծն է Թումանեան: Իր լեզուն, պարզ ու գունագեղ, հարազատ արտայայտութիւնն է հայադրոշմ արտեստի մը, որուն հաւատարիմ մնաց մասնաւորաբար իր հեքիաքներուն մէջ, չինանալով բնաւ ժողովրդական նախատիպէն եւ իր կողմէ անթշան տարեր միայն խամելով անմաց:

Թումանեան մեր մէջ կը մնայ լաւագոյն ներկայացուցիչը ժողովրդական արտեստին:

## 20. «ՀՈՍՅՈՍԻ ԶԵՐԱՏԵՏՐ» ԷՆ

Միայն կիները չեն, որ միշտ նոր ձեւով հագուիլ կ'ուզեն. հրապարակի վրայ կը գտնուին քննադատներ, որոնք նոր ձեւով խօսիլ կ'ուզեն:

Կը ներկայացնեմ ձեզի պ. Գրասէր Ատոմը, որ «Մասիս»ի մէջ նոր կամ հին հրատարակութիւններ քննադատելու պաշտօն կը վարէ: Ճաշակը կիրթ է եւ քննադատի մը հարկ եղած դրամագլուխն ունի. բայց շատ անգամ գիրքը մը քննադատած միջոցին, կը սկսի իր ցաւերը մեզի պատմել: Երբեմն ալ ինքը խօսած ատեն Լիթուէն խօսքի մէջ կը նետուի: Ան խօսքը չըմնցուցած վիկոնտ Հիւկօ, Վոլթեռ, Լամառթին եւ ուրիշ հարիւրաւոր հեղինակներ կու գան խօսքի մէջ կը խառնուին, այնպէս որ ընթերցողը կը ստիպուի ըսել:

— Կա՞մ ամէնքդ ալ լոեցէք եւ կամ մէկիկ-մէկիկ խօսեցէք, որ հասկնանք:

Քանի քանի անգամներ ըսած եմ պ. Գրասէր Ատոմին.

— Պարո՛ն Ատոմ, թող տուր սա մարդերուն օճիքը եւ գուն ըսելիքդ ըսէ:

Օրինակի համար՝ ես կ'ըսեմ: «Արշալոյսին արթընցայ, հագուստներս հագայ եւ քիչ մը հաց կերայ»:

Տուր այս տողը պ. Ատոմին եւ հետեւեալ օրը քեզի պիտի ըսէ.

«Արթնցայ արշալոյսին, զոր Վարդամատն կ'անուանեն դասականք, եւ հագայ հագուստներս, որոնք տձեւութիւն ծածկելու միայն ծառայելու են, կ'ըսէ ժան-ժագ Ծուսօ, եւ կերայ քիչ մը հաց, թէպէտեւ Աւետարանը կ'ըսէ, թէ «ոչ միայն հացիւ կեցցէ մարդ, այլ եւ բանիւ ծեառն»:

ինչո՞ւ մտքին ուղղութեանը դէմ ապստամբիլ եւ ընթերցողները չարչարել, ո՛ Ասոմս։ Հիտակ ճամբարդ գնա, ի՞նչ հարկ կայ ամէն քայլափոխիդ մէյ-մէկ հեղինակի դուռը ափ առնելու։

### ՅԱԿՈԲ ՊԱՐՈՆԵԱՆ

#### ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Հունու։— Պոլսահյերուն տրուած ծաղրական անուն՝ թեթևամիա, թեթևալիկ իմաստով։ «Հոսհոսի ձեռատերը» Յակոր Պարոնեանի երդիմական գործերէն մէկուն անունն է։

Գրասէր Ասոմ։— Եղիա Տէմիքրճիպաշեանի ծածկանունը։ Տէմիքրճիպաշեան, ի միջի այլոց, գործածած է նաեւ Հուր-Հայրան եւ Մոնազ ծածկանունները։

«Մասիս»։— Ասունն է այն թերթին, որ սկսաւ լոյս տեսնել Պոլսոյ մէջ 1852 Փետր. 2ին, Կարապէս իւթիւնեանի իմբագրութեամբ։ 56 տարի շարունակ հրատարակուեցաւ փոփոն ի փոխ իբրեւ ամսաթերթ, երկարաթեթերթ, շարաթաթերթ, օրաթերթ եւ վերջնապէս գաղրեցաւ 1908ի։

Լիթուկ (1801—1881)։— Լիթուկ Փրանսացի բանասէր եւ փելիսոփայ։ Կրօնի եւ փելիսոփայութեան մասին իր գրած ուսումնասիրութիւնները բուռն վէճերու տեղի տուին։ Իր գլխաւոր երկն է Փրանսերէն լեռուի բազմահատոր բառարանը։

Վիկոոր Հիւկօ (1802—1885)։— Փրանսացի բանաստեղծ եւ լիկոսան։ Խոր աղքեցութիւն ձգած է ժամանակակից Փրանս. գրականութեան վրայ։ Կը համարուի ոոմանթիզմի հիմնադիրը Փրանս. գրականութեան մէջ։ Ունի բազմաթիւ դործեր, բանարտեղծութիւն եւ վէպ։ Իր վէպերէն նշանաւոր է «Թշուաններ»ը, որ թարգմանուած է նաեւ հայերէնի։

Վոլթու (1694—1778)։— Ֆրանսացի բանաստեղծ եւ արձակագիր։ Փորձած է գրական բոլոր սերեր։ Ճկուն եւ յանդուզն

միտք՝ պաշտպանած է ազատական գաղափարներ եւ խղճի ու անհամար ազատութիւնը։ Զգած է գրական հարուստ ժառանգութիւն։

Լամառթին (1790—1869)։— Աֆոնս ար Լամառթին՝ Փրանսացի քնարերգակ բանաստեղծ։ Վարած է քաղաքական եւ պետական պաշտօններ։ Բանաստեղծութիւններէ զատ գրած է նաեւ վիպեր եւ ուղեւորական տպաւորութիւններ։ Իր գործերէն մէկ քանին թարգմանուած են հայերէնի։

Վարդամանն։— Վարդ եւ մաս բառերէն։ Վարդի նման մատներ ունեցող։ Հերա աստուածուհին արուած մակդիր։ Բանաստեղծները այս մակդիրը կու տային նաեւ արեւուն։ Փոխարքերարու՝ արեւ։

Փան-Ժագ Ռուս (1712—1778)։— Փրանսացի փելիսոփայ եւ գրագէտ։ Մնած է Ժուլիյերիա։ Կը համարուի արդի մանկավարութիւննեան հիմնադիրը։ Իր գլխաւոր գործերն են «Էմիլ», «Ընկերային դաշինք», «Նոր էլոյիդ»։

Հացիւ։— Հացով։ Իւ գործիականի հոլովակերտ մասիկն է գրաբարի մէջ։ Յիշատակուած նախադասութիւնն աշխարհաբար թարգմանութիւնը։ «Ո՛չ միայն հացով կ'ապրի մարդ, այլև Աստուծոյ խօսքով»։

ՈՒՂՂԱԳԻՐՍԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ։— Ունինք կեղեցի բայը, որ կազմուած է Կեղ արմատէն, և ածանցէն եւ ել բայակերտ մասնիկէն։ Արտակեղեց սիրու եւ կեղեց բառերէն կազմուած է, ենտեւաբար պէտք է գրել և-ով եւ ոչ թէ սրտակեղեգ՝ է-ով, ինչպէս սխալմամբ կը գրեն շատեր։ Յիշեցնենք նաեւ, որ հայ լեզուն էք ածանցով արմատական բառ չունի։

ԾԱՐԱԴՐՈՒԹԻՒՆՆ։— 1. Ներկայացնել հեղինակ մը, որ աչքի գարնող ծայրայեղութիւններ ունի։ 2. Զեր նախասիրած գրագէտը կամ բանաստեղծը։ 3. Յուզումը թէ մտածումը կը նախընտրէ գրուածքի մը մէջ։

## 21. «ՈՍԿԻ ԳՐԻՉԻԴ ՄԱՏԱՆ»

Շատ տարիներ առաջ ես խմբագրում էի մի շաբաթաթերթ։ Մի օր խմբագրատուն մտաւ մօտ 19-20 տարեկան մի երիտասարդ։ Նիհար, գունատ մի տղայ էր, կուրծքը ներս ընկած, աչքերը տարօրինակ կերպով փայլուն։

— Խնդրեմ ձեր շաբաթաթերթին մէջ տեղ չնորհէք այս գրուածքին, — ասաց նա թոյլ ու չոր ձայնով եւ գրասեղանին վրայ գրեց մի տետրակ։

— Այդ ի՞նչ է, — հարցրի ես խմբագրիներին յատուկ մի արհամարհուած հայեացք ձգելով ձեռագրի վրայ։

— Դա իմ առաջին լուրջ գործն է, — պատասխանեց երիտասարդը, — Հոգեբանական էդիւտ է։

— Շատ բարի, կը կարդամ, կ'ասեմ, — ասացի ես։

— Ե՞րբ գամ ձեր պատասխանը առնելու։

— Մի շաբթից յետոյ։

Երիտասարդը զլուխ տուեց և դուրս գնաց։ Նախասենեակից լսեցի նրա չոր ու կասկածելի հաղի ձայնը։

Ես ձեռագիրը ձգեցի գրասեղանի վրայ եւ, ի հարկէ, նոյն օրն իսկ մոռացայ նրան։

Մի շաբաթ անց երիտասարդն եկաւ. այս անդամ նա ինձ տեսիլ նիհար թուաց։

— Այս, ներողութեւն, ժամանակ չեմ ունեցել ձեր ձեռագիրը կարդալու։ Եկէք մի քանի օրից։

— Պարո՞ն խմբագիր, — ասաց երիտասարդը իր հնամաշ գլխարկը մի ձեռից միւս ձեռի մէջ անցկացնելով, — խնդրում եմ չմոռանալ կարդալու, որովհետեւ, դիտէք, ես չեմ կարող երկար…

Նա չկարողացաւ իր խօսքն աւարտել, հազար նոյն

չոր, անախորժ հազով, եւ ես նկատեցի, որ նրա այտերը կապտեցին։

Ես ակամայ խղճացի նրան եւ խոստացայ նոյն օրն իսկ կարդալ ձեռագիրը։

Խոստումս կատարեցի եւ ձեռագիրը կարդացի ու շագրութեամբ ու բարեխղճութեամբ։ «Հոգեբանական էդիւտ»ը մի վերին աս-

տիճանի խակ գրուածք

էր, զուրկ՝ ձեւից ու ո-

ճից։ Հեղինակն աշխա-

տում էր նկարագրել Հո-

գեկան վիճակը մի կեն-

սախինդ ծաղկահասակ

երիտասարդի, որ զգում

է, թէ շուտով պիտի

մեռնի։ Անկեղծօրէն կը

կամ ենայի զրուածքին

տեղ տալ, բայց չէ՞ որ

ընթերցողներ ունէի։

Հետեւեալ օրը նո-

րէն եկաւ երիտասարդը։

Ես, նրան չվշտացնելու համար, կեղծեցի.

— Ձեր էդիւտը վատ չէ գրուած, դուք ձիրք ու-նիք. բայց դժբախտաբար տպել չեմ կարող։

— Ինչո՞ւ, — հարցրեց նա մի տեսակ խեղդուած

ձայնով, եւ ինձ թուաց, որ նրա վտիտ մարմինը կըծ-կըւեց։

— Հերթական նիւթերի առատութեան պատճա-

ռով։

— Բայց ես կը սպասեմ, կարող եմ սպասել, թէեւ

... թէեւ...

Նա դարձեալ չկարողացաւ իր խօսքն աւարտել եւ



Համար, որ նա թոքախտի վերջին շրջանին մէջ է եւ նրա օրերը հաշուրած են:

— Յաւում եմ, որ երկար պիտի սպասէք, — ասացի, արդարեւ, անկեղծ յաւակցութեամբ:

## — Ո՞րքան ժամանակ :

— Առ նուազն չորս ամիս գիտէք, չաբաթաթերթ  
է...

— Բայց այդ շատ է, ես չեմ կարող գիտեք, ես . . .  
Բարի եղիք տպագրելու հերթից դուրս :

Տեսարանն ինձ համար միաժամանակ եւ ցւալի էր, եւ ձանձրալի, մէկն այն տեսարաններից, որոնցից

մարդ շուապում է որքան կարելի է շուտ ազատուել։  
— Զեմ կարող — ասացի ես եւ ձեռագիրը դրեցի  
նրա առջեւ։

Երբեք ո՞չ մի երիտասարդի գէմքի վրայ չէի տեսել այնքան խոր, այնքան կսկծալի վիշտ։ Կարելի էր կարծել, որ ես զրկեցի նրան իր գոյութեան վերջին յօյսից, կամ ոտնատակ արի նրա լաւագոյն սրբութիւնը։

— Լաւ չէք անում, լաւ չէք անում, — ասաց նա  
նոյն յուղուած ու խեղդուկ ձեւով եւ ձեռագիրը վեր-  
ցըրեց իր նիհար, ոսկրուտ ձեռքով :

Եւ, ձգելով ինձ վրայ մի երկարատեւ հայեցք,  
առանց բարեւելու դուրս գնաց : Նախառենեակից ես մի  
անդամ եւս լսեցի նրա հազի ձայնը :

\* \* \*

Այս դէպքը պատահեց աշխան վերջը :

Անցան ամիսներ, անցաւ ձմեռը։ Երբեմն յիշում  
էի երիտասարդի գունատ ու նիհար դէմքը, մանաւանդ  
նրա վերջին հայեացքը, որի մէջ ես զգացել էի դառն  
վշտի հետ եւ խորին կշտամբանք, եւ ատելութիւն,  
եւ նախանձ։

Գալոնան սկիզբն էր : Զեմ յիշում՝ մեր հասարակական գործիչներից ո՞ր մէկի թաղումն էր : Շատերի հետ էլ գնացի յուղարկաւորութեանը՝ մինչեւ Խոջավանքի գերեզմանատունը : Թաղումը վերջնալրուց յետոյ էս հեռացայ ամբոխից : Եղանակը սքանչելի էր, արեգակն ափորժելի, կապոյտ երկնքի վրայ եւո ոչ մի նչոյլ ամպի : Հաճելի էր մեն-մենակ թափառել մեռելների աշխարհում :

Ես կանդ առայ մի գերեզմանաքարի առջեւ՝ նրա  
արձանագրութիւնը կարգալու։ Այդ վայրիկեանին հեռ-  
ուից լսեցի մի ողբի ձայն։ Նայեցի նոյն ուղղութեամբ։  
Հեռաւոր գերեզմաններից մէկի վրայ նկատեցի մի սե-  
պատկեր։ Քայլերս ակամայ ուղղեցի դէպի այն կողմ։  
որքան մօտենում էի, այնքան աւելի էր քաշում ինձ  
ձայնը։ Դա մի կին էր։ ծունկի եկած թարմ հողակոյտի  
քոյ, ձեռքը կուրծքին զարնելով ողբում էր։

— Եիր ու շնորհքեմ՝ դատապ, սակե զբեմ՝ դատապ... .

Ես զգածուած կանդ առայ թշուառ կնոջ ետեւում՝  
չկամենալով, որ նա ինձ տեսնէ: Բայց հետաքրքրուե-  
ցի զիանալ, թէ ո՞վ է թաղուած այդ թարմ գերեզմանի  
մէջ, եւ անցայ միւս կողմբ:

Մի վայրկեան՝ կինը, աչքերը սրբելով, նայեց ինձ  
եւ թուաց, որ ես նրան տեսել եմ ողեւէ տեղ:

— Քոյլը կ, ո՞վ է թաղուած այդ գերեզմանի մէջ,  
— Հարգո՞ւի ես :

— իմ որդին, իմ միակ զաւակը, պարո՞ն, — պատասխանեց նա նորէն հեկեկալով :

— Քանի՞ տարեկան էր նա

— Քսան տարեկան, պարո՞ն, ուղիղ քսան : Ա՛Հ  
չափաէ թի՞նչ տուաւ էր : Կայեցէլք ...

Այս ասելով նա հագուստի ծոցից դուրս բերեց մելուսանկար ու աւելացրեց.

— Բարակացաւից մեռաւ... ա՛հ, անողո՛րմ Աստուած:

Ես վերցրի լուսանկարը, նայեցի: Դա այն թշուառ երիտասարդն էր, որի ձեռագիրը մերժել էի տպագրել: Խղճի մի սուր խայթ տակն ու վրայ արաւիմ էութիւնը. լուսանկարը նայում էր ինձ այն դառն կշտամբանքի հայեցքով, որ վերջին անդամ ձգեց ինձ վրայ թշուառը:

— Քո՛յրիկ, ի՞նչ է ձեր որդու անունը, — հարցրի ես հաւաստիանալու համար, թէ չէի սխալած:

— Միսաք. Միսաք Գուրոյեան, զրում էր լրադրերում. ա՛հ, հատը չկար: Ա՛հ, ոսկի զրիչի՛դ մատաղ, զաւա՛կս...

— Քո՛յրիկ, ես ճանաչում եմ ձեր որդուն, — ասացի ես:

— Ո՞վ չէր ճանաչում, ո՞վ չէր կարդացել նրա մարդարիտ խօսքերը:

Ես, վերադարձնելով լուսանկարը, հեռացայ գերեզմանից՝ խորապէս զգածուած:

Խե՛ղճ պատանի, նրա կեանքի վերջին փափաքն էր եղել տպագրուած տեսնել իր «առաջին լուրջ» երկը եւ յետոյ մեռնել: Իսկ ես ա՛յնքան դաժան եղայ, որ զրկեցի նրան այդ սիոփանքից:

### ՇԻՐՎԱՆԶԱԴԻ

## ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Եդիւտ.— Ֆրանսերէն բառ՝ étude. կը նշանակէ ուսումնասիրութիւն. տեղին համեմատ՝ նաև վիպակ:

«Ընթերցողներ ումեի».— Այս բացարութեամբ հեղինակը կ'ուզէ համելցնել, թէ ընթերցողները կրնային դժգոհութիւն յայտնել «խակ գրուածք» մը թերթին մէջ հիւրընկալուած ըլլալուն համար:

Կշտամբանք.— Յանդիմանութիւն, մեղաղբանք, սաստ:

Խոչավանք.— Թիֆլիսի հայոց գերեզմանատան անունն է:

Բարակացաւ.— Հիւանդութիւն, որմէ վարակուողը կը բարակնայ, այսինքն կը նիւարնայ ու կը հիւծի: Թոքախտ:

ՇիրվանԶադի (1858—1935).— Բան անունով Ալեքսանդր Մովսէսիան: Ծնած է Շամախի (Կովկաս), 1858ին: Ռւսումք ստացած է ազգային եւ ուսու պետական վարժարաններու մէջ: 1875ին կը հաստատուի Բագու, ուր կը վարէ գրագիրի եւ հաշուապահի պաշտօն: 1878ին կը սկսի աշխատակցիլ հայերէն եւ ուսուերէն թերթերու, մասնաւրաքար «Մշակ» մէջ հրատարակելով ժամի մը յօդուածներ նաւքաշխարի բանուորներու կեանքի մասին: 1884ին կը փոխադրուի Թիֆլիս եւ կը նուիրուի գրականութեան: Խմբագրած է մէկի աւելի թերթեր եւ գրական հանդեսներ: Առեն մը արտասահման ապրելի ետք, վերադարձ Հայաստան, ուր 1930ին տօնուեցաւ իր գրական գործութեան 50ամեայ յորելեամբ: Մեռաւ 1935ին:

Գլխաւոր երկերը.— «Գործակատարի յիշատակարանից», «Հրդեհ նաւքազործարանում», «Նամուս», «Արամբի», «Գուրյոյսեր», «Արևէն Դիմակսեան», «Ցաւագարը», «Կրակի», «Մելանիա», «Քառոս», «Ֆարմա եւ Ասատ», «Արտիստը»: Գրած է նաեւ քատերախաղեր.— «Խշոմուկի», «Եւգինէ», «Ռւեկ իրաւունք», «Աւերակների վրայ», «Պատուի համար», «Կործանուածք», «Արմենուի», «Նամուս», «Հնամին Մորգան» (կատակերգութիւն): Իր լաւագոյն վէաք կը համարուի «Քառոսը», իսկ լաւագոյն քատերախաղը՝ «Պատուի համար»ը: Իր գործերէն մէկ ժամին քարգմանուած են եւրոպական լեզուներու:

Շիրվանզադէ կը պատկանի իրապաշտ դպրոցին: Մշակած է վիպական եւ քատերական սեները: Ռւեկ դիտելու եւ նկարագրելու շնորհ: Պատմելու իր եղանակը հանելի է, քէեւ միօրինակ, յանախ երկարաբան: Տուած է քաղենին գառակարգի կեանքը եւ յոնի բարերը, նաեւ՝ գաղափարապաշտ, բարձր նկարագրով տի-

պարմեր: Պաշտպանած է աշխատաւոր դասի, գժրախտմերու դատը: Ներկայացուցած է գաւառական կեանքի յատկանշական կողմերը և ի հին, նահապետական բարենք: Անք պարզ է, անսերեւը, գրեթէ չըր: Կը հետաքրքրէ, բայց չի համակեր: Չունի հայոքական չերմուքիւն:

Շիրվանզադէի գրական վաստակը, ժամակով պատկառելի, արժեքաւոր է առաւելաբար իրեն հանդիսարան շրջանի մը հայ կեանքին ու բարեկրուն:

**ԵԱՐԱԴՐՈՒԹԻՒՆՆ.**— 1. Հիւանդ բարեկամ մը: 2. Յուղարկաւորութիւն մը: 3. Զեր առաջին գրուածքը:

**ՈՒՂԱԳՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ.**— Սխալ է գրել եղերգ՝ եղերական երգ իմաստով: Այս բառին արմատը եղ չէ, որպէս զի ծայրը երգ ասելցնելով կազմենք եղերգ բառը, որ իմաստ չունի: Կամ պէտք է բանենք եղերերգ եւ կամ եղերք, որ եղեռնին յոգնակի մէկ ձեւն է, բայց շատ հազուադէպօրէն միայն կը գործածուի: Լաւագոյն է գրել եղերերգ:

## 22. ՄԵՐ ՊԱՏՄԻՉՆԵՐԸ ԵՒ ՄԵՐ ԳՈՒՍԱՆՆԵՐԸ

1

Մեր հոյակապ հին վաների մուր խուցերում,  
մենութեան մէջ,  
Պատմիչները մեր վշտահար, մեղմ կանքեղի լոյսով  
անչէց,  
Մի նշխարով, մի կում ջըրով եւ նգնութեամբ գիշերն  
անեմուն,  
Պատմութիւնը մեր գըրեցին մագաղաքի վրայ տժգյան,

Եղեռնները, նախճիրները հորդաների արիւնըռուշտ,  
Փըլուգումը հայրենիքի եւ ոսոխի սուրբ անկուշտ:  
Եւ ողբացին լալահառաչ դըժինեմ բախտը Հայաստանի  
Եւ յուսացին արդարութեան մի խուլ Աստոյ

դատաստանի:

2

Մեր գեղջուկի պարզ խըրնիթում, սուրբ օնախի  
շուրջը նըստած՝  
Գուսանները մեր խանդակից, առշեւները զիմի եւ հաց,  
Վիպերգեցին յաղթանակը դիւցազններին մեր մեծազօր  
Եւ ծաղրեցին պարտութիւնը ոսոխներին մեր բիւրաւոր:  
Եւ կիւսեցին պատմութիւնը յաւերժացող ժողովուրդի,  
Վաս հաւատով վառերը մեր աւանդեցին որդոց որդի.  
Տեսան շըբեղ մեր ապագան, անընկելի ազատ ոգին,  
Հայրենիքի սիրոյ համար միշտ բարձրացած թուր  
կայծակին:

## ԱՀ. ԻՍՍՀԱԿԵԱՆ

**ԳՐԱԿԱՆ ՍԵՌԵՐ.**— Բանաստեղծութիւնը, իրեւ արտայայ-  
տութեան միջոց, երեք գլխաւոր ձեւեր կամ սեռեր ումի. ա. Բնա-  
րեգութիւն, բ. դիւցազններգութիւն, գ. քատրերգութիւն: Կան  
նրկորդական ուրիշ սեռեր ալ, ինչպէս վարդապետական, նկա-  
յագրական, հովուերգուկան եւն:

## ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

**ՊՈՒՍՏԻ.**— Այս անունը կը տրուէր հին գարերու մէր երգէ-  
այան: Գուսանները տեսակ մը աշուղ էին եւ կը պատկանէին աղ-

նըւական դասին: Անոնց շրջանին ստեղծուած էր բանաւոր գրականութիւն մը, որ բերանացի կը փոխանցուէր սերունդէ սերունդ:

Անշէջ.— Արմատոր՝ չէջ. չմարող:

Կում.— Ուժով, խում, պուտ մը (ջուր):

Մազաղար.— Հորթի, ոչխարի, այծի մորթ, որուն վրայ գիր կը դրէին հին ատեն, նախ քան թուղթի գիւտը:

Նախնիք.— Զարդ, կոտորած, սպանդ:

Հորդա.— Հրոս, հրոսակ, հրոսախումը, աւազակներու խումը: Հորդա մոնկուերէն օրուու րատէն առաջ նկած է եւ կը նշանակէ թափառաշրջիկ ցեղ, որ աւազակութեամբ կը զբաղի: Փրանսակին՝ horde:

Ոսոխ.— Թշնամի, հակառակորդ, մրցորդ:

Դժիխմ.— Անզութ, անողոք, չար:

Գեղջուկ.— Գիւղացի, չինական:

Թուր Կայձակին.— Սասունցի Դաւիթ ժողովրդական գիւցադնավէպին մէջ գործածուած է այս քառոր. «Դաւիթ մէջքին կապեց հօրը Թուր Կայձակին»: Կայձակի նման փայլատակող, հատու սուր:

Ահետիս ԻՍՍԸԱԿԵԱՆ (1875—1957).— Ծնած է Ալեքսանդրապոլ (այժմ՝ Լենինական), 1875ին: Խախակրթութիւնը ստացած է ծննդավայրին մէջ, ապա յանուխած է էջմիածնի Գէորգիան նեմարանը, բայց չէ աւարտած: Հետազային անցած է Եւրոպա և հետեւած համալսարանական դասընթացքի, իբրև ազատ ունկնդիր: Գրել սկսած է կանուխ, 11-12 տարեկանին: 1898ին լոյս ընծայեց ֆերքուածներու իր առաջին հասորը՝ «Երգեր ու վերքեր» խորագրով. որ մէկէն ժողովրդականացուց իր ամունք: Երկար ատեն արտասահմանի մէջ ապրելէ ետք, 1927ի վերջերը վերադարձ Հայաստան, ուր Գրողներու Միութեան նախագահը դարձաւ մինչեւ իր մահը:

Գլխաւոր երկերը.— «Երգեր ու վերքեր», «Արու Լալա Մահարի», «Աշնան ծաղկիներ», «Սասունցի Դաւիթի հազարամեակին առիթով»: Մենք զայն առինք հեղինակին «Հատընտիր» խորագրուած քերթուածներու հատորուն, հրատարակուած երեւան, 1943ին:

թիմ յուշեցից», «Ալա Նազար», «Արճակ Էջեր», «Հատընտիր», «Իմ յուշեցից»: Վերջերս լոյս տեսաւ նաեւ իր ընտիր երկերու ժողովարից»: Վերջերս լոյս տեսաւ նաեւ իր ընտիր երկերու մէջ: Գրած է ընդարձակ վէայ մը «Ռւսաւ Կարօ եւ ծուն Երեւանի մէջ: Գրած է ընդարձակ վէայ մը «Ռւսաւ Կարօ եւ ծուն Երեւանի մէջ: Օրբէ Յարութ», որ առանձին հատորով չէ իրատարակուած սակայն:



Խահակեան առաւելաբար նանչուած է իբրև ժնարերգակ բանաստեղծ: Իր ժերքուածներուն մէջ տիրապետող է աշուղական տարրը: Իր ծննդավայրը՝ Ալբանիապանը կը համարուի աշուղական տարրը: Իր հայրենիքը: Խահակեան կանուխին կրեց խորունի աղդեցութիւնը այդ միջավայրին եւ իրացուց աշուղական երգերու ձեւերը, լեզուն, ոգին: Իր ժերքուածներուն մէջ նկատելի են ժողովրդական ոներն ու դարձուած ժները:

Խահակեան մասնաւորաբար երգած է սէրբ, վիշտը, կարօտը, քախիծը, հայրենիքն ու քնութիւնը: Գրած է կարն ժերքուածներ, առալմեր, հետխարներ, վիտքուներ եւն, բալրին մէջ ալ դնելով ընտանի ու զեղչուկ շեշտ մը, որ իր գործը կը դարձնէ հանելով ու հաղորդական: Մեր մէջ միակն է, որ փորած է վերակենալանել ու արդիացնել աշուղական բանաստեղծութիւնը:

ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՆԵՐ.— Խահակեան իր այս քերթուածը գրած է 1939ին, «Մակաձորի մէջ (Հայաստան), մէր ժողովրդական վէսին՝ Սասունցի Դաւիթի հազարամեակին առիթով»: Մենք զայն առինք հեղինակին «Հատընտիր» խորագրուած քերթուածներու հատորուն, հրատարակուած երեւան, 1943ին:

### 23. ՍՐՏԻ ՅԱԼԹԱՆԱԿԸ

Օրթագիւղի աղքատախնամ ընկերութեան տիկինները իրենց սովորական ժողովը կ'ընէին Հոփիսիմեանց վարժարանին մէջ, երբ կին մը ներս մտաւ՝ ինը-տասը տարու աղջկան մը ձեռքէն բոնած: Լաթ լուացող Հոփիսիմէն էր, քանի մը ամիսէ ի վեր որբեւայրի մնացած: Եկած էր խնդրելու, որ աղջկը ճրի ընդունուի վարժարան: Տիկինները կը ճանչնային զինք: Իր խընդրանքը ընդունուեցաւ:

Հոփիսիմէ չնորհակալութիւն յայտնեց, բայց կը վարանէր դուրս ելլելու. յայտնի էր, որ ուրիշ առաջարկ մըն ալ ունէր, սակայն կը քաշուէր: Վերջապէս համարձակութիւն առաւ եւ բացատրեց խնդիրը: Քանի մը տարի առաջ աղջիկը ծանրապէս հիւանդացած էր, եւ ինք ուխտ ըրած էր, որ եթէ աղէկնայ, ամէն Հինդշարթի Ղալաթիա՝ Ս. Փրկչին պիտի տանի զայն: Անկէ ի վեր ուխտը կը կատարէր, բաւական էր որ անձրեւ կամ ձիւն չըլլար: Առաջ գրկովը, իսկ հիմա որ ա՛լ մէծցած էր, ձեռքէն բոնած կը տանէր աղջիկը: Բերնին Հացը կը կարծր ու մոմ կը վառէր: Իր խնդիրքն էր, որ հանըլները հրաման տան, Հինդշարթի օրերը մինչեւ կէսօր նորէն Ս. Փրկչի տանի աղջիկը եւ ուխտը կատարէ ըստ սովորութեան:

Խեղճ կինը կը կարծէր, թէ մեծ դժուարութիւններու պիտի հանդիպի. բայց տիկինները ունեցան գոհունակութեան ժամկիտ մը, որ քիչ մըն ալ հեգնութիւն էր լուացարարուհին միամտութեան հանդէպ:

— Ապրիս, ատանկ աղէկ մէծցուր աղջիկու, — ըսին եւ հրաման առւին:

\* \* \*

Ինը տարի ետք, Օրթագիւղի Բարեսիրաց Ընկերութեան թատրոնին մէջ կը կատարուէր այդ տարուան ըրջանաւարտներու մրցանակարաչնութեան հանդէսը: Հայկանոյշ, լաթ լուացող Հոփիսիմէին աղջիկը, առաջին հանդիսացած էր:



Երբ գնաց ընդունիլ, նախագահ Մըրազանին ձեռքէն, իր փառաւոր մրցանակը եւ հանդիսականներու որոտընդուստ ծափերը ողջունեցին զինք, Հայկանոյշ պահ մը մոռցաւ իր ութ տարուան դառնութիւնները եւ յաղթական ակնարկով մը նայեցաւ ընկերուհիններուն: Մայրն ալ հանդիսատես էր իր փառքին, աչքերէն ուրախութեան

արցունքներ կը վագէին: Շատ բան քաշած էր խեղճ կինը աղջկանը ծնելէն մինչեւ այն օր. այժմ ամէն նեղութիւն պիտի մոռնար. բոլոր մէծերուն, հարուստներուն աղջիկները ետ կը մնային իր աղջիկէն:

Մայրական փառասիրութիւնը չէր կընար ասկէ աւելի գոհացում գտնել:

Բայց գո՞հ էր մայրական սիրաը: Ո՛չ, խորին ցաւ մը ունէր լուացարար կինը, աղջիկը թերահաւատ էր, չէր համարձակեր գեռ անհաւատ ըսելու: Երկու տարի էր, որ ա՛լ Հինդշարթի օրերը Ղալաթիա՝ Ս. Փրկչին չէր գար հետը. ինք մինակ կ'երթար: Հայկանոյշ գա-

սերը պատրուակ կը բռնէր : Այդ չէր բաւեր, ո՛չ Կիրակի, ո՛չ ալ տօն օրերը ժամ կ'երթար : Մայրը խնդրակատարին առջեւ շատ իրիկուն կ'երթար կու լար, որպէս զի աղջկանը չնորհք տայ :

Հոփիսիմէ մեր տունն ալ կու գար, աղջկանը վրայ կը խօսէր միշտ . օր մըն ալ մէկտեղ բերաւ, որ մէյ մը դասերը նայիմ : Քանի մը հարցումներ ըրի, խօսեցայ . շատ մտացի գտայ պղտիկը : Անկէ ետք շատ անդամ մայր ու աղջիկ կու գային մեզի, մանաւանդ Կիրակի օրերը :

... Շատ տարիներ անցան, լուացարար կինը մեռաւ, աղջիկը իր բնակութիւնը փոխադրեց ուրիշ տեղ : Օրթագիւղի վարժարանին Փրանսացի ուսուցչուհին իրեն պաշտօն մը գտած էր օտար դպրոցի մը մէջ : Օր մըն ալ պատահմամբ իմացայ, որ Հայկանոյշ ամուսնացեր էր եւրոպացիի մը հետ :

\* \* \*

Հայկանոյշի գոյութիւնն իսկ մոռցեր էի, երբ Հինգչարթի գիշեր մը մայրս ըստաւ .

— Այսօր Ղալաթիոյ ժամը գացի . գիտե՞ս ով տեսայ :

— Ո՞վ :

— Հայկանոյշը :

— Ո՞ր Հայկանոյշը :

— Ո՞ւր է, Օրթագիւղ, միտքու չի՞ գար, լուացար Հոռովի մը կար, աղջիկ մըն ալ ունէր, որ ետքէն Փրենկի մը հետ կարգուեցաւ :

Միտքս ինկաւ . զարմացայ, թէ ի՞նչպէս նորէն սկսած էր Հինգչարթի օրերը Փրկիչին երթալ, որուն չէր հաւատար մօրը ողջութեանը :

Ցաջորդ օրը Հայկանոյշ մեզի եկաւ այցելութեան . տասնընք տարուան մէջ շատ փոխուած էր : Զիրար

շունա ճանչցանք, խօսեցանք անցեալին վրայ, Օրթագիւղի վրայ . հին յիշատակներ նորոգեցինք :

— Այս Հինգչարթի եկեղեցի՞ էք եղեր, — հարցուցի :

Քիչ մը շփոթեցաւ եւ խնդալով ըստաւ .

— Ի՞նչ ընեմ, սիրտս յաղթեց մտքիս :

Եւ ըրաւ այդ յաղթանակին պատմութիւնը :

— Երկու ամիս առաջ, — ըստաւ, — իրիկուն մը աղջկանս՝ Ատէլի ձեռքէն բռնած ներա կը պտրտէի .

Պոն Մարշէ մտայ եւ կերպասներու բաժնին մէջ սկսայ բան նայիլ : Երբ գործս լմնցուցի ու գովս նայեցայ,

Ատէլը չկար . ետիս նայեցայ, չկար : Դող ելայ, բայց ըսի, թէ անշուշտ հոս է, մէկ ծայրէն միւսը փնտուեցի .

Չկար : Ա՛լ լմնցայ, աշխարհի վրայ ո՛րչափ փորձանք կայ, մտքիս առջեւ եկաւ : Ո՞ր գոնէն դուրս ելլէի, ի՞նչ ընէի : Ա՛խ, Սուրբ Փրկիչ, ըսի, աղջիկս գտնեմ, ոտքու գամ, մեծութեամբը մոմ մը վառեմ, ամէն Հինգչարթի ալ ոտքդ բերեմ : Աս ըսի ու մէկ գոնէն դուրս ելայ,

սկսայ գէպի վար՝ Ղալաթիոյ կողմը երթալ . շուարած չորս դիս կը նայէի, Ատէլը չկար : Թերահաւատութիւնս նորէն բռնեց, ետ պիտի դառնայի, բայց ձայն մը սրտէս զիս առաջ կը մղէր : Պազար Ալմանի առջեւ հազիւ կրցայ ուրախութեան նիշ մը զապել . Ատէլ ապակիներուն առջեւ կեցած կը դիտէր : Յափշտակեցի աղջիկս, որ ինդալով ըստաւ .

«— Մամա՞ , ես ա՛լ մեծ եմ, ինքնիրենս եկայ, ինքնիրենս տուն կը գտանամ» :

«Այդ ըոպէին մեծ բան մը փոխուեցաւ իմ մէջս, կարծես մարմնիս մորթը վէրքերով ծածկուած էր ու մէկէն ի մէկ ամբողջովին վրայէս ինկաւ : Այն զիշեր մօրս վրայ մտածեցի . ըմբռնեցի, թէ ի՞նչ մեծ միիթարանք կը զգար խեղճը՝ ձեռքէս բռնած զիս Փրկչին տանելով : Կը մտածեմ հիմա, թէ ի՞նչ մխիթարութիւն

պիտի ունենան զաւակներս, եթէ զիրենք կրօնքէ զրկեմ։  
«Եւ յետոյ, շիտակն ըսելով, հրաշքի ալ հաւատաց-  
ցի։ Զէի՞ կրնար Թեփի Պաշիի դռնէն դուրս ելլել, փո-  
խանակ վարի դռնէն ելլելու։ Զէի՞ կրնար, փոխանակ  
Դալաթիոյ կողմը վազելու, հակառակ կողմը երթաւ։  
Ո՞վ էր, որ զիս մղեց դէպի այդ դուռը, դէպի այդ  
կողմը։

«Միրաս չատ յուզուեցաւ Հինգաբթի օր, երբ  
Ատէլիս հետ մտայ եկեղեցի, ուր ճիշդ տասնըինը տա-  
րի է չէի մտած, քիչ մը փոխուած էր դուրսը, բայց  
Փրկչին պատկերը անփոփոխ էր։ Հին սիրելի մը կը  
դանէի կարծես ու գացի համբուրեցի զայն։ Աշեէս ար-  
ցունքներ կը հոսէին»։

Քիչ մը կեցաւ, ապա յարեց ոտքի ելլելով։

— Կը տեսնես, մենք՝ կիներս միշտ նոյնն ենք,  
սրտերնիս փափուկ ու դիւրազգած է։ Ուսումը կեղծ  
մաշկի պէս երբեմն կը պատէ զայն ու կը ջանայ խեղ-  
դել։ բայց մեծ բժիշկ մը կայ, որ կը պատոէ այդ մաշ-  
կը ու սրտերնիս կը փրկէ։ այդ բժիշկը դժբախտու-  
թիւնն է։

### ԱՐՓԻԱՐ ԱՐՓԻԱՐԵԱՆ

#### ԲԱՌԵԲ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Խնդրակատար. — Խնդրանքը կատարող. կ'ըսուի նաեւ մու-  
րատատուր. Մասնաւորաբար Յովհաննէս Մկրտիչի տրուած մակ-  
դեր։

Ֆրենկ. — Մեր միջնադարեան հեղինակները այս անունով կը  
կոչէին Արեւելք եկող եւրոպացիները։ Ֆրանսացիներուն արուած  
անուն՝ franc։

Պռն Մարէ. — Պռն Մարէ եւ Պազար Ալման վաճառատան  
անուններ են։

Մաշկ. — Մորթ, թաղանթ, կեղեւ, պատեան։

ԱՐՓԻԱՐ ԱՐՓԻԱՐԵԱՆ (1852—1908). — Նմած է 1852ին,  
Սամսոնի նաւահանգիստին մէջ։ Նախնական ուսումը ստացած է  
Պոլիս, Օքագիւղի Թարգմանչաց վարժարանը։ 1867ին կը մտնէ  
Վենետիկի Մուրատ-Ռաֆայէլիան վարժարանը, աշակերտով Հ.  
Ալիշանի։ Շրջանաւարտ՝ կը վերադառնայ Պոլիս, ուր, քանի  
մը տարի զանազան պաշտօններ վարելէ եսք, վերջնապէս կը նը-  
ւիրուի լրագրութեան։ Հիմնադիմներէն է Պոլսոյ «Արեւելք» եւ  
«Հայրենիք» օրաթերթերուն։ Խմբագրած է ուրիշ թերթեր ալ,  
ինչպէս «Մասիս», «Նոր Կեանք», «Մարտ», «Հայ Հանդէս», «Ծի-  
րակ», «Էրաբեր»։ 1884ին կը մեկնի Կովկաս, ուրիշ վերադարձն  
յօդուածարքով մը կը ներկայացնէ Կովկասի հայ գրադիւրք,  
անոնց գործերը եւ առհասարակ կովկասահայ կեանքը։ Երկար տա-  
րիներ աշխատակցած է Թիֆլիսի «Մշակ» թերթին, Հայկակ ծած-  
կանունով։ Իր միւս ծածկանուններն են Հրազդան, Հրաես,  
Սկեպտիկ։ Գործօն կերպով մասնակցած է իր շրջանի ազգային  
կեանքին։ Եղած է նաեւ ազգ երեսփոխան։ Պոլսոյ մէջ իրեւ յե-  
ղափոխական բանտարկուել եսք, 1896ին փախած է արտասահման  
եւ հաստատուած նախ Լոնտոն, ապա Փարիզ, Վենետիկ եւ ամենէն  
եսք Գահիրէ, ուր սպաննոււցաւ 1908 Փետրուարին։

Գլխաւոր երկերը. — «Դատապարտաւալք», «Երագի մը գիմք»,  
«Կատակ մը», «Ապուշը», «Հոգու զաւակը», «Ռոկի ապրջան», «Կար-  
միր ժամուց», ամէնքն ալ վիպակ։ Գրած է նաեւ ժամանակակից  
պատմութեան էջեր՝ «Հրոսակի մը յիշատակներէն»։ Խորագին  
տակ։ Զանազան թերթերու մէջ հրատարակուած իր «գրական  
յուշները» առանձնին հատորով լոյս տեսան Գահիրէի մէջ 1943ին,  
«Պատմութիւն ԺԹ. դարու Թուրքիոյ հայոց գրականութեան» ա-  
նունով։

Ա. Արփիարեան օժտուած էր գրագէտի եւ հրապարակագրի  
փայլում ձիքերով։ Խանուածքով ամենէն հարուստ եւ զգայնու-  
թեամբ ամենէն խոռվայոյց գրագէտը եղած է իր ժամանակին։  
Իրապաշտ շարժումին առաջին լաւագոյն ներկայացուցիչներէն է

մեր մէջ: Մշակած է վիպական սեռը՝ աւելի շատ նորավեպի, քան  
վիպի ձեւին տակ, միշտ թելադրուած՝ համբային մտահոգութիւն-  
ներէ: Հակասութիւններու մարդն էր Արքիարեան. նկարագրով  
անկայուն ու յարափոխով. բայց սուր եւ արքուն միտք մը, որ  
արդիական, գրեթէ եւրոպական շունչ մոցոց մեր լրագրու-  
թեան մէջ եւ պաշտպան համուխացաւ նոր, ազատական գաղափար-  
ներու: «Օրուան կեսաբը» խորագրուած իր քրոնիկներուն շարքէ,  
ինչպէս նաև «հոգվարտիք»ները, իին ու նոր դէպեներու, ողջ կամ  
մեռած դէմքներու շուրջ, գրուած՝ սրամին ու տօմք շունչով, իր  
մէջ կը հաստատեն գրագէտի ապահով տաղանքը: Մշակած է նաև  
երգիծական սեռը, ճանկելով պահպանողական, յետադիմական  
բարքեր ու գաղափարներ: Շուտ, շատ եւ արագ արտադրելու հար-  
կէն մզուած՝ ի գործ սպասեց իր գրական կարողութիւնները, ո-  
րանք կրնային փայլուն դիրք մը ապահովել իրեն մեր գրականու-  
թեան մէջ: Աւելի շատ նիւթն էր զինք հետաքրքրողը, քան ձեւը:  
Ժամանակ ուրեմնեաւ խնամելու իր ողք:

Արփիարեան մշակեց հրապարակագրական բարեխտանութեամբ գրականութիւն մը, ուր արուեստէն աւելի հաճրային մտահոգութիւններ կը տիրապետեն:

## 24. ԱՐՓԻԱՐ ԱՐՓԻԱՐԵԱՆ

Տ Տ Պ Ո Յ Ն՝ ի ր ո ճ ի ն պ է ս, ս պ ա ւ ո ր՝ ի ր գ ր ո ւ ա ծ օ ց մ է ջ  
տ ի ր ո ղ ո գ ւ յ ն ն մ ա ն . Ժ պ տ ե լ ո վ շ ա ր ո ւ ն ա կ, ժ պ ի տ մ ը՝  
ո ր դ է մ ք ի շ ա ւ ա դ ի ն կ ծ կ ո ւ մ ի ն հ ե տ կ ը շ փ ո թ ո ւ ի ե ւ ա ւ ե-  
ր ա կ ի մ ը մ ի ա յ ի ն կ ո ղ ճ ա ռ ա դ ա յ թ ի մ ը պ է ս տ ի ս ո ւ ր է .  
ս ի ր ե լ ո վ ա զ մ ո ւ կ ը՝ ի ր ս ր տ ի ն մ ի ա յ ն ո ւ թ ի ւ ն ն ո ւ մ ա հ ա-  
բ ո յ ր լ ո ո ւ թ ի ւ ն ը մ ո ո ն ա լ ո ւ հ ա մ ա ր . չ ա ր ա խ օ ս ե լ ո վ, չ ա-  
ր ա խ օ ս ո ւ ե լ ո վ, գ թ ա լ ո վ ու գ թ ո ւ թ ե ա ն ա ր ժ ա ն ի ը լ լ ա լ ո վ  
կ ա զ ե ո ւ ա ծ կ ե ա ն ի ք մ ը :

Նաւագնացութեան մը միջոցին ծովու վրայ լոյս  
տեսած այս երիտասարդը, ատկէ թերեւս, անդունդի  
վրայ քաղող մարդու երերուն քալուածքը ունի ու գլխի  
պտոյտը :

Իր անհաւասար գրականութիւնը այս ծովին պէս լի է անկումներով ու խիղախ բարձրացումներով. ալետատան ու յողդողդ զրականութիւն, որ ամէն կողմ կը տանի զինքը, որ ոչինչ ունի անքոյթ, որուն կատարներն ու վիճերը կ'երերան, կը գողան, իրարու վրայ կը գլորին շարունակ, եւ որ իր ամբողջութեանը մէջ կոծկոծեալ բան մը ունի, ճիշդ ծովին նման:

Իր սեղութ. բայց սեռ չունենալին է իրենը, եւ ահա  
ասոր համար է, որ գրագէտը չափելու համար ամէն  
բազգատութեան եղը բացարձակ կերպով կը պակսի  
մեզի: Իր եղանակը ծանօթ ու տուեալ պայմաններէ կը  
հեռանայ: Գրականութեան մէջ իր կանոնք զարտուղու-  
թիւնն է: Երբ ամէն գրող կարգի ու սարքի կը հետամը-  
տի, ինքը մինակուկ կը պահէ իր անխնաժ ու արտա-  
կարգ տարազը. կոճկուած, սանտրուած հրապարակա-

գիրներուն մէջ ինքն է, որ հանրութեան առջեւ ելլելու կը խիզախէ՝ միշտ թափթափ, արտաքին պաճուճանքով զրադելու ատեն չունեցողի անփութութեամբ, այսքան որ այս անհոգութիւնը ա'լ ճշմարիտ պչըանք մը կը դառնայ:

Ահա! իր գրականութեան յատկանիշներէն մին:

\* \* \*

Մարդիկ կան, որ ամենէն աննշան նիւթին վրայ խօսելու համար հանդիսաւոր ձեւեր, կեցուածքներ կ'առնեն, կը հաղան, ձայներնին կը փոխեն, չարժումնին կը լայնցը-նեն:

Մասիսի նախորդ իւըմ-րազրապետը հակառակն է անոնց. իր ընտրած նիւթին ծանրութեան չափ իր գրելու եղանակը կ'անօսրանայ միշտ: Ասիկա՝ իր գրականութեան ֆիզիքին օրէնքներէն մին է:

Հոն, ուր ուրիշներ պիտի խոժոսէին, ինքը կը ժպտի, եւ հոն, ուր ուրիշներ պիտի լային, ինքը կ'երդէ. բայց երդին մէջ ողբի պէս րան մը կը պահուըտի, եւ այս զուարթութիւնը, որուն տակ արցունքի կաթիլ մը կ'ապաստանի, այն ծիրանի գոտիները կը յիշեցնէ ինծի, որոնք իրենց պայծառ գոյներուն ցոլացումին տակ կը ծածկեն երկնքին թօնընկէցիկ տրտմութիւնը:



\* \* \*

Գրականութիւնը իր տարփանքը, զինքը հրապուրող սիրուհին ըլլալ կը թուի: Այս նախկին Վենետիկեանը իր վանական կեանքի մաքրութիւնը անարատ պահած է միշտ. Ս. Ղազարի մէջ վարդապետ չէ կրցած ըլլալ, բայց աշխարհական ալ մնացած չէ. ամէն ինչ թերատ, ստուերոտ ու անկատար է իր վրայ: Այս կիսաւարտ քահանան, այս գրչի մարդը տեսակ մը նրանակ տպաւորութիւնը կը թողու իմ վրաս. ո'չ անոր մեծ դիրքը եւ ոչ անոր ահարեկիչ հմտութիւնը ունի հարկաւ. բայց անոր նման՝ բանաստեղծութեան ու պատրանքի թագուն գանձեր կան իր սրտին մէջ, որոնք եկեղեցական կրթութեան մը լուութեան ու առանձնութեան մէջ դիզուած, հաւագուած են եւ որոնք իր գրականութեան մէջ երեւան կ'ելլեն՝ կենդանի ու զգայուն հոգի մը տալով իր սովորաբար պարզ ու անպաճոյն գըրուածքներուն:

\* \* \*

Իր ժողովրդեան զաւկի, գրեթէ շուկատ մարդու ձեւերը կը սիրեմ: Իր մշտնջենական պատիւը պիտի ըլլայ մեր մէջ, իր Օրուան Կեանեֆերովը, առաջին անգամ ինքը տանիլը, մօտեցնելը գրականութիւնը ժողովուրդին, փոխանակ ժողովուրդը բերելու անխախտ գրականութեան մը անմատչելի բարձունքին:

Իրմով սկսած ու քաջալերուած է միշտ այն երիտասարդ գրողներու շարքը, որ մեր հրապարակագրութեան այժմու ուածիկ, թէ որ կ'ուզէք, բայց հասկնալի ու սրտի մօտիկ հանգամանքը տուած են:

Այն տասը տարիներուն մէջ, ուր իր գրական գործունէութիւնը կը փայլի, ամէն կողմ տարած են զինքը իր թափառայած գրագէտի պարապմունքը:

Զուրի արձակումի մը պէս կու գայ, կ'անցնի, կը  
տարածուի, կը լայննայ, կ'անձկանայ եւ կ'անհետի  
յանկարծ, եւ օր մը անշուշտ պիտի գտնեն գետնին  
վրայ ակօս մը՝ իր լրագրական արդասաւոր անցքին  
նշանակ:

\* \* \*

Ի՞նչպէս պիտի ըլլայ այս կեանքին ծերութիւնը,  
վերջ ի վերջոյ ո՞ւր պիտի կանդ առնէ զինքը տանող  
նաւակը:

Ինչ որ առ առենէն հաւանականն է, այս է որ քանի մը  
տարի վերջը իր մեծ իմացականութիւնն ալ այն մշու-  
շին մէջ մտնէ, ուրկէ իր գոյութիւնը երբեք դուրս չէ  
կրցած ելլել:

### ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱԿ

## ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

«Ծովու վրայ».— Արքիարեան ծնած է չոգենաւի մը մէջ, Սե-  
ծովու վրայ, Սամսոնի նաւահանգիստին առջեւ: Այս իրողութեան  
կ'ակնարկէ հեղինակը «Ծովու վրայ լոյս տեսած» բացատրութեամբ:

Յարդորդ.— Անհաստատ, անկայուն, երերուն: Հականիւը՝  
անյողդողդ:

Ամենյոր.— Հանդարտ, ապահով, խաղաղ:

Կոծկոծեալ.— Կոծ արմատէն կրկնաւոր բառ. ողբացող, հե-  
ծեծող, լալագին:

Զարտուղութիւն.— Անկանոնութիւն, օրէնքէ, կանոնէ շե-  
զում:

Սարք.— Կարգ-կանոն, ընկալեալ սովորութիւններ:

Տարպ.— Կերպ, եղանակ, ձեւ:

Պահունամք.— Զարդարանք, անպաճոյն անզարդ, պարզ:

Անօրաբնալ:— Անօր, թեթեւ դառնալ:

Թօնքնիցիկ:— Առատ անձեւ, տեղատարափ: Անձրեւոտ:

Տարփանք:— Խորունկ սէր:

Վենետիկեան:— Արքիարեան աշակերտած է Վենետիկի Միթ-  
թարեան վարժարանին. ասկէ՝ վենետիկեան կոչումը:

Սուրբ Ղազար:— Անունը այն փոքր կղզին, ուր հաստա-  
ռած են Միթթարեան վանքը եւ միարանութիւնը:

Թերատ:— Թերի, անբաւարար, կիսկատար:

Ռինան:— Ֆրանսացի բանասէր եւ պատմազէտ: Գրած է բազ-  
մաթիւ արժէքաւոր գործեր, ի միջի այլոց նաև «Յիսուսի կեան-  
քը»:

Մշտնջնական:— Յաւիտենական, յաւերժական:

Շուկատ:— Շուկաներաց մէջ պարտող, պարապ թափառող:

Ռամիկ:— Հասարակ, առվորական, ժողովրդական:

Անձանալ:— Անձուկ՝ նեղ գառնալ, նեղնալ:

Արգասաւոր:— Արդիւնաւոր, բեղուն:

ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱԿ (1861—1915).— Ծնած է Պէտիկքաշ (Պո-  
լիս), 1861 Յունիս 26ին: Նախակրթուրինը սուած է իր ծննդա-  
վայրի պազարին վարժարանին մէջ, ապա յանախած է Օքքագիւղի  
Թարգմանչաց վարժարանը: 1879ին կ'աւարտէ նաև Կայպքա —  
Սերայի լիսէին երկրաչափական նիւղը եւ կը հետեւի իրաւաբանա-  
կան համալսարանի դասընթացքին: Արիեսովկ փաստարան, թերեւս  
մէծապոյնը՝ բովանդակ Թուրքիոյ մէջ: Եղած է անդամ օսմանեան  
խորհրդարանին եւ ազգ. երեափխանական ժողովին: Իրաւարա-  
նական համալսարանին մէջ դասախոսած է պատժական օրէնսդի-  
տուրին: Ամէն տեղ եւ ամէն բանի մէջ գրաւած է միշտ առաջնա-  
կարգ դիրք մը: Իր գրական նախափորձերը ըբած է 1879ին, Պոլ-  
սոյ «Լրագիր» թերթին մէջ: Խմբագրած է «Մասիս» գրական շա-  
րաբարերը եւ «Արեւելք» օրաբերքը: 1908ին Փարիզ կ'ապնա-  
տանի, փախչելով քուրք կառավարութեան հայածանեներէն, բայց  
շատ չանցած կը վերադառնայ Պոլիս: 1915 Մայիս 20ին կը մեր-  
րակալուի եւ կը նահատակուի նոյն տարին:

Գլխաւոր երկերը՝ «Անհետացած սերունդ մը», «Խղճմտամ-քի ձայներ», «Կեանքը ինչպէս որ է», «Լուռ ցաւեր», «Եշեր ուղեւորի մը օրագրեն»: 1891ին Պոլսոյ «Հայրենիք» թերթին մէջ կը սկսի երատարակել հայ կեանքէ տառուած վէպ մը՝ «Նարդիկ», բայց կիսաս կը ճգէ: Գրած է «Ծանօթ դէմֆեր»ու շարքը. քուրքերէն եւ ֆրանսերէն մէկ ժամի օրէնոգիտական կարեւոր գործեր եւ ֆրանսերէն զրբոյկ մը՝ «Հայկական խորցը փատարուդքերու լոյսին տակ» խորագրով եւ Մարսէլ էւառ ծածկանունով:

Զօհրապ տմենէն մէծ դէմֆերէն է արուեստագէտ սերունդին եւ տուաշին վարպետը իրավաշու գրականութեան: Ինքն էր, որ արդիական ողին մտցուց մէր գրականութեան մէջ: Մշակած է մասնաւորաբար վիպական սեռը. իր նորավեպերը կը մնան գրական այդ սեռին գլուխ գործոցները: «Նորավեպի իշխանը» կրչած են զիթ իրաւամբ: Մեր մէջ առաջին անգամ ըլլալով փորձած է բոլորվին նոր սեռ մը, «Ծանօթ դէմֆեր» ընդհանուր խորագրին տակ ներկայացնելով դիմաստուերները կարգ մը գրագէտներու եւ համբային գործիչներու: Մեր առած կտորը նմոյշ մըն է այդ սեռէն:

Իր գործունեութեան մարզը կ'ընդգրկէ նաև երատարակագրութիւնը, ուր նոյնիքան փայլուն կարողութիւններ ի յայտ բերաւ: Պաշտպանեց նոր ու արմատական գաղափարներ եւ պայժարեցաւ ընկերային յոռի բարքերու դէմ: Իր ոճը, — կտրուկ, ինքնատիպ, կեռող, — հատու զէնք մըն է երապարակագրութեան համար: Իր բոլոր գրուածքներուն մէջ կայ բազուն, կծու, բայց ազնուական հեզմութիւն: Ըսելու իր ձեւը, սեղմ, խիտ ու անսերեւեր, կ'արտայայտէ արագ խորող, արագ վճռող եւ արագ գործադրող մարդու մը մտքի կորովք:

Զօհրապի նորավեպերը արուեստի անքերի գեղօններ են: Պարզ են իրեւ նիւթ, բայց խոր են իրեւ հոգիրամական վերուծում: Իր տիպարները ապրու անձեր են: Ամենուն մէջ ալ կայ գցայնութեան բարձր աստիճան: Մարդկային հոգին է իր ստեղծագործութեան գլխաւոր տարրը, որուն կրցած է տալ իր մաս-

ծումներուն կենդանութիւնն ու արտակարգ փայլը: Ամենէն աւելի հոգեկան վիճակներ կը հետաքրքրեն զինք: Ինչ ոք ուրիշ մը պիտի բանի մը էշերու մէջ, ինք կ'ըսէ ժամի մը տողով: Իր նորավեպերը խորացած վէպեր են:

Գրիգոր Զօհրապ զրոշմ ունեցող գրագէտն է մեր մէջ: Իր գործը, մեր գրականութեան ամենէն կատարեալներէն, պիտի գիտանայ միշտ ժամանակի բերած մաշումին:

**ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ** — Սխալ է գրել անխախտ: Հստ բարդութեան և ածանցումի կանոնին՝ այս բառը պէտք է գրուի անխախուտ, ինչպէս կը գրուի անկորուտ, անսուտ, զօրագլուխ, երկայնաբազուկ եւ ոչ թէ անկորսուտ, անսուտ, զօրագլխ, երկայնաբազկ: Արմատը խախուտ է. ու-ն կը զնջուի այն ատեն միայն, երբ, բարդութեան թէ ածանցումի ատեն, կից բառը կամ մասնիկը վերջը զայ, ինչպէս խախուել, խախուալուր: Նոյն կանոնին համաձայն պէտք է գրել կորստարեր, ստախոս, զլխաւոր, բազկաբոռ եւ ոչ թէ կորուստարեր, սուտախոս, գլուխաւոր, բազուկաբոռ:

## 25. ՍՈՒՐԲ ՄԵՍՐՈՂ

Երանելին մենակեաց մէկը նորատի, Հոգին՝ ազատ անցաւորին պայմանէն, Եւ անձնատուր Երազի մը տարօրէն, Որ մենութեան անկիւնին մէջ կը փըքքի:

Տրայանանք մը խոր, անըսփոփի կարօսի Մենակեացին կը պրեկը սիրոն ուժգնօրէն. Պիտի գըտնէ՛ր, երբ գար շընորին հըբեղէն, Պայծառ բըխում աստուածային ոլորտի:

Եւ աղօքի պահու մը մէջ վերանաց,  
Հոգույն վընիտ ամենատես աչքը բա՛ց,  
Տեսա՛ւ շարանն իըրաքանդակ տառերուն...

Ու դարեր վերջ, նոյնիսկ գըպիր մ'աննշան  
Այդ նիշերով թեւ կու տայ իր ներշնչման՝  
Սուրբին ձօնուած իր այս տաղովն անանուն:

## 27. ՈՍԿԻԱՄԱՅՐ ԴԻՑՈՒՅԻՆ

Ո՞վ ինձ կու տար ամանորի իրմուանքն իին,  
Նաւասարդի մարգարտալառ զինջ առտուն,  
Սոյրն եղջերուաց, վազելն ազատ եղներուն.  
Ո՞վ ինձ կու տար հանդարտ ծուխը ծըխանին:

Գինով հոգիս՝ անլուռ բամբին՝ ցընծագին  
Կը հագներգէ յուշքն իինօրեայ տօներուն,  
Եւ կը փորձէ հրնչել քնարն իմ քրքուն՝  
Վաղընջուց փառքն աստուածուիւյն ոսկեծին:

Էզգաստութեան, իմաստութեան Մա՛յր, քո՛յլ տուր  
Ազել պարծանեդ՝ հոգույս խանդովն երկնատուր,  
Եւ քնարիս բիւր լարերը բող քընդա՛ն:

Յետամընաց վիպարանն եմ շըւարուն...  
Իցի՛ւ շունչըս ձուլուի երկնից հովերուն,  
Եւ յաւիտեա՛ն հրնչէ նոր երգն այս Գողքան:

ՔԱՐԵՐԳՈՒԹԻՒՆ. — Կազմուած է քնար եւ երգ բառերէն եւ՝  
Կը նշանակէ քնարով կամ քնարի կրայ երգուած երգ: «Քնար»ը  
Քարգմանութիւնն է յունարէն «լիքրա» բառին: Հիմ յոյները, ինչ-  
պէս հայերը եւ արեւելեան ուրիշ ժողովութիւններ, հանդիսաւոր ա-  
ռիքներով կը կազմակերպէին պարեր ու կ'նրգէին երգեր, ընկե-  
րակցութեամբ քնարի, բամբիսի, վիճի եւ այլ նուազարաններու:՝  
Այդ երգերն էին, որ ստացան քնարերգութիւն (lyrisme) անունը:  
Քնարերգութիւնը բանաստեղծութեան ամենէն վաղնշական ձևերէն  
մէկն է:

## ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Տարօքէն. — Կազմուած է տար եւ օրէնք բառերէն, օրէնքէ,  
կանոնէ գուրս, անսովոր:

Փրքիւ. — Մլիւ, ծաղկել: Արմատը՝ փթիթ:

Տուայտանք. — Տառապանք, վիշտ, նեղութիւն:

Անսփոփ. — Անմիտիթար:

Մենակեաց. — Մինակ, առանձին ապրող: Այստեղ Ս. Մեսրո-  
պի տրուած վերագիր:

Ոլորտ. — Շրջան, սահման, միջոց:

Ունիխամայր դիցուեի. — Հայոց հեթանոսական շրջանի ամե-  
նաշատ սիրուած աստուածուէին՝ Անահիտ: Իր գլխաւոր մեհեանը  
կը գտնուէր Երիտայի մէջ, Եկեղեց զաւու: Անահիտ կը հա-  
մարուէր Հայրէնիքի պաշտպան, մայր զգաստութեան եւ դիցուէի  
բեղնաւորութեան: Հին Հայերը զայն կը կոչէին «Ուսկեծին», «Ու-  
սկեմամայր»: Զոյլ ոսկիէ շինուած էր իրեն նուիրուած արձանը:  
Տարուան մէջ օր մը, Նաւասարդ ամսու 15ին, ի պատիւ իրեն  
տօնախմբութիւն կը կատարուէր: Այդ օրը, առաջնորդութեամբ  
քրմագետին եւ մասնակցութեամբ քուրմերուն ու ամէն կողմէ Հա-  
ւաքուած ուխտաւորներու, Անահիտի արձանը ուսամբարձ կը  
պարտցնէին մեհեանին շուրջ, Երգեր Երգելով: Ապա տեղի կ'ունե-  
նային պար եւ կերուխում՝ ընդհանուր ցնծութեան մէջ:

Ամանոր. — Կազմուած է ամ (տարի) եւ նոր բառերէն. նոր տարի:

Նաւասարդ. — Հայկական տոմարի առաջին ամիսը՝ Օգոստոս, որով կը սկսէր նոր տարին: Հին հայերը նաւասարդը կը տօնէին մեծ հանդէսով, որուն յիշատակը մնացած է մեր Արտաշէս թաղաւորին վերագրուած հետեւել խօսքերուն հետ. «Ո՛ տայր ինձ զծուիս ժխանի եւ զառաւօտն նաւասարդի, զվաղելն եղանց եւ զվաղելն եղջերուաց, մեք փող հարուաք եւ թմրկի հարկանէաք»:

Սոյր. — Արագ վաղք, ոռւրալ:

Վագիլ. — Կամ վարդել. արագ ընթանալ. վաղել:

Բամբիոն. — Լարաւոր նուագարան մը, հոմանիշը՝ փանուի:

Հագնիբոգել. — Երգել, տաղերդել, վիպերգել: Հին յոյներուն մէջ հագներգու կը կոչուէին այն տաղասացները, որոնք քաղաքէ քաղաք կը պտըտէին եւ դիւցազնական քերթուածներէ, մասնաւորաբար Հոմերոսի «Իլիական»էն եւ «Ողիսական»էն հատուածներ կ'արտասանէին:

Վաղնջուց. — Վաղնջական, վաղեմի, հին, անցած գացած:

Երկնատուր. — Երկինքն՝ Աստուծմէ տրուած:

ԱՐՏԱՇԵՍ ՑԱՐՈՒԹԻՒՆՆԵՍՆ (1873—1915). — Ծնած է Մալկարա, 1873 Հոկտ. 15ին: Նախական ուսումը ստացած է ծննդավայրի ազգ Վարժարամին մէջ, որը չէ աւարտած սակայն: Ուրիշ վարժարան յանախած չէ: Խնճօգնութեամբ հասած է բարձր գարգաման: Անխոնջ ընթերցող մը եղած է, միշտ հետամուտ՝ նոր բան մը աւելցնելու իր զիտցածին վրայ: Այս ձեւով է, որ կրցած է խորացնել դպրոցին մէջ սրբած ֆիչ մը հայերէնն ու Փրանհերէնը: Գրել սկսած է կանուխ. իր առաջին ուսանաւորը հրատակուած են Պոլսոյ «Յուրաստան մանկանց» թերթին մէջ: Իր գրական ծածկանուններն են Մանքակ, Կարօ, Ռւրուական եւ Շահն-Կարօ: Նախակուած է 1915ին:

Գլխաւոր երկիրը. — Իր ողջութեան հրատարակած է երեք թերթողագիրեր՝ «Էլուած քնար», «Երկունիք», «Նոր քնար»: Ունի

նաև մէկ քանի թարգմանութիւններ օտար հեղինակներէ: Իր արական գործադրութիւններ ըրաւ նախ իրեւ բանաստեղծ, ապա սկսաւ գաւառական կեանիք պատկերներ գրել Պոլսոյ «Հայրենիք» թերթին մէջ, Կարօ ստորագրութեամբ: Մեր մէջ գրեթէ առաջին լուրջ զեղագէտ-քննադատն է, սամաց Փրանսացի մեծանուն քննադատներու շութչով: Իրեւ արձակագիր՝ լաւագոյններէն է իր շրջանին: Մշակած է առանելաբար քննադատն բանաստեղծութիւնը եւ գրական քննադատութիւնը: Գրած է

նաև հրապարակագրական էշեր, գրական դիմաստուերմեր եւ քրոնիկներ, իմաստափական մտածումներ եւ բազմաթիւ գրադատական յօդուածներ օրուան զիրքերու եւ դէմքերու մասին: Իր ոնք, նուրք եւ այսորժելի, առայգ եւ պատկերալից, իր մէջ կը խտացնէ կարելի շնորհներք մեր աշխարհաբարին:

## 27. Ա. Բ. Գ. Ի Դ Ա Ս Ը

Թերեւս ինձի պէս շատեր ալ մոռցած ըլլան, թէ մանկութեան ո՛ր տարիքին կամ ո՛ր օրուան մէջ սկսած են իրենց առաջին դասը այբուբենի, թէ ո՛ր ձեռքերով իրենց կպչուն ու դողունուն մատներն առաջնորդուեցան սեւ զիրերու վրայէն, կամ թէ ի՞նչ եղաւ իրենց տողաւորութիւնը, երբ արդէն ընտանի դարձած յօդա-



ւոր ձայներու խորհրդաւոր ճեւերը առաջին անգամ ճերմակ նիւթի մը վրայ տեսան անշարժ ու խօսուն:

Յիշատակի մեծ կորուստ մը նկատած եմ Ա. Բ. Գ. Դ. Դասիս մոռացումը. անով մտքիս պատմութեան աղքատ էջերուն ամենէն սիրուն տողերը եղծուած կը տեսնեմ. մանկութեանս տարտամ օրերուն վերջամնաց վիշտերէն մին եղած է այն, որ երբեմն ստուանքը կը դառնայ անպատսպար յիշողութեանս:

1898 Հոկտեմբեր 26ին պիտի այցելէի Օշականի եկեղեցին, Ս. Մեսրոպի գամբարանովը կրկնակի նուիրականացած այդ սրբավայրը: Եթիու օր առաջ ցիրտս տրոփման մէջ էր. միամիտ ու անպայման երկիւղածութենէ մը բռնուած՝ գերազոյն վարժապետին ոտքը պիտի երթայի:

Ճամբուն վրայ յանզգաստից վորխադրուած հեռաւոր թուականի մը այն սրտաճմլիկ ժամուն, յորում խաչանիշ շողիւնով արտափայլող դազաղ մը կը տարուէր աշակերտներու սգաւոր խումբի մը ու աշխարհական ամբոխի մը երգերովն ու հեծկլտուքներովը, երեւակայութիւնս տիսուր վայրերուն ամայութիւնը սգագարդեց մեռելական հանդէսի մը զիւթական պատկերովը, որ, պարիկներու հողմաձայն թեւերուն վրայ, կը հետեւէր սուրացող կառքիս: Բայց այդ անոյշ պատրանքը լուծուած էր, երբ, կառքէն իշած, Օշականի քարարլուրէն վեր կ'ելլէի մտախօս ու սրտաթունդ:

Գիւղի եկեղեցին հասած՝ ներս մտայ ստորեկրեայ փոքրիկ մատուռէն, որուն աջակողմը կը տեսնուէր ցած ու անչուք դամբարանը. անդիմադրելի այլայրում մը խոռվեց զիս. չէի ուզեր հաւատալ, թէ անոր ներքեւ փոշի դարձած ոսկորներ կային: Ինձ համար՝ ապրող ու դրապէս ներշնչող հոգի մըն էր Մեսրոպ. ափ մը հողի տակ ի՞նչպէս կրնային թաղել կենդանի զիրը: Անթարդմանելի հակասութեամբ մը ընդվզած ամբողջ



էութիւնս խուլ քրթմըն-ջիւն մը կը հանէր իր խորերէն. անմահներու ճակատագիրը ծաղրելու համար սարգուած կատակ մը կը թուէր ինծի այդ մարմարիսնէ կափարիչը: Հարկ էր սակայն մոտենալ անոր, ծնրադրել ձոյլ հիացումի մը մէջ ու համբոյլի տաք շրթունքներով քարի մը պաղ երակներուն մէջէն ծծել հոգեկան կայծեր՝ երկար դարերով իրենց կրակն անչէջ պահող նուիրական նշխարներէն:

Յետոյ, սեւեռուած այնքան սեղմ մտամիովումով, որ ուշակորոյս նուազումի մը կրնար տանիլ զիս, ցնորական դեղեւումի հեշտ վայրկեանները զգացի: Մինչեւ այն պտեն հոգիներու հետ ապրիլ սիրած էի, չիմա ոզի մը տեսնելու գաղափարը կը ժպտէր ինծի. չեմ զիւեր ի՞նչ տեսակ անսովոր ունայնացումի թալուկ մը կապոյտ շրացումով կը պատէր հոգիս ու ես երջանիկ պիտի ըլլայի, եթէ ամէն բան լոէր իմ մէջս ու չուրջս, անմիտ հպարտութեանս հետ, որ, արդէն կծկուած ու խորտակուած, խոնարհագոյն գետնի մը վրայ դամած էր զիս: Ա՛հ, այդ ցնորքը զիւտակցութեանս բոլոր տարիներուն հետ պիտի չուղէի փոխանակել: Պէտք չէ՞ր, որ երազի մը չափ բանդագուշանքն ալ մէր մտաւոր կեանքին մէկ պայմանն ըլլար:

Զգայական այդ վրդովումին մէջ ախեղծ ու բովիկ մանկութեանս դեղնած ու վեհերու վայրկեաններս ետ դարձած էին. այբուբենի առաջին դասիս մոռացման

վիշտը, կուկիծի մը խայթովն արթնցած, անհուն տենչանքի մը փոխուած էր կուրծքիս տակ. ու եթէ Մեծ Վարդապետին ստուերագիծ ձեռքը տեսնէի գէթ ոսկի տառերով մագաղաթի մը վրայ, կամ աննման Քահանայապետին գոհար գիրերով զարդարուած լանջապանակ տախտակը գէթ տեսնէի, առաջին ու անգիտակից շարժումս պիտի ըլլար անդամ մըն ալ ծնրադրել ու թախտագիծին խնդրել իրմէ.

— Աղուոր Ա. Բ. Գ. էդ դաս մը տուր ինձի:

### ԵՂԻՇԻ ԱՐՔ. ԴՈՒՐԵԱՆ

ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Եղծուած. — Արուուած, Ծխուած:

Աերջամնաց. — Վերջ եւ մնալ բառերէն. վերջը մնացած, դեռ ապրող, տեսող:

Ստգտանք. — Յանցանք, մեղադրանք: Նոյն արժատէն անըստգիւտ անթերի:

Անպատապար. — Պատսպարուելիք տեղ չունեցող, անպաշտան, տկար:

Գերագոյն վարժապետը. — Ա. Մեսրոպի տրուած վերադիր՝ ամենէն մեծ ուսուցիչը իմաստով:

Յանգաստից. — Յանկարծ, անակնկալ կերպով:

Յորում. — Որուն մէջ, (այն ժամանակ) երբ:

Արտափայլիլ. — Դէպի զուրս փայլ արձակել, փայլիլ:

Մերելական հանդէս. — Փոխարերաբար՝ յուղարկաւորութիւն:

Այլայլում. — Վրդովում, շփոթութիւն, յուղում:

Զոյլ հիացում. — Պատկերաւոր բացատրութիւն՝ ամբողջական, անվերտապահ հիացում իմաստով:

Թալուկ. — Նուազում, ուշաթափութիւն, գլխու պտոյտ:

Տիսեղծ. — Վակտ, ճղճիմ, տկարակազմ:

Մեծ Վարդապետ. — Ա. Մեսրոպի տրուած վերադիր: Իբրեւ կրօնաւոր՝ պարզ վարդապետի աստիճան ունէր Ա. Մեսրոպ:

Քահանայապետ. — Կաթողիկոս, Հայրապետ, Հովուապետ: Այս մակրէրը կը տրուի Հռոմի պապերուն, յունաց տիեզերական պատրիարքներուն եւ ամենայն Հայոց կաթողիկոսներուն:

Լանջապանակ. — Լանջը՝ կուրծքը պահպանող: Նոյն ձեւով կազմուած են թղթապանակ, դրամապանակ:

ԵղիՇէ ԱՐՔ. ԳՈՒՐԵԱՆ (1860—1930). — Ծնած է Սկիւտար (Պոլիս), 1860 Մարտ 7ին: Կրտսեր եղբայրն է Գևորգ Խուրեամի: Աւագանի անունն էր Միհրան: Ռւասումը կը տուանայ նախ Սկիւտարի նեմարանին, ապա Ս. Խաչ վարժարանին մէջ: 1877ին սարկաւագ կը ձեռնադրուի, իսկ յաջորդ տարին՝ վարդապետ: 1880—1890 բարոգիչի եւ դպրոցի տեսուչի պաշտօն կը վարէ Պոլսոյ Խօսիկ Պարտիզակ հայաշատ գիւղին մէջ: 1889ին կ'այցելէ Երովայի հայ գաղութմերը ազգային պատրիարքանի կողմէ իրեն յանձնուած մասնաւոր պաշտօնով: 1890ի վերջերը կը փոխադրուի Արմաշի գպրիվանքը՝ իրեւ փոխ-տեսուչ եւ ուսուցիչ հայ լեզուի եւ հայագիտական ուսումներու, իսկ 1896ին կը նշանակուի նոյն դպրեվանի վերասեսուչ եւ փոխ-վանահայր: 1898ին էջմիածնի մէջ եպիսկոպոս կը ձեռնադրուի Խրիմեան Հայրիկէն: 1904ին առաջնորդ կ'ընտրուի Խզմիրի քեմին: 1909 Մարտ 22ին կը յաջորդէ Խզմիրին: իրեւ Պոլսոյ պատրիարք: Երկու տարի եւր կը հրաժարի իր պաշտօնէն եւ Պոլսոյ մէջ կը վարէ ֆարազիչի պաշտօն, մինչեւ 1921: Նոյն տարուան վերջերը կ'ընտրուի Երուսաղէմի պատրիարք: 1929ին կը տօնուի իր յիսնամեայ գործութեան յորեւեանը: Կը վախճանի 1930 Ապրիլ 27ին, նրուաղէմ:

Գլխաւոր երկերը. — «Հովուական սրբնաց», «Թրուագներ մանուկ Յիսուսի կենամեն», «Սրբազն հնարք» (այս երեք հասորներուն մէջ ամփոփուած են իր ֆիբուածները, ինչնազիր եւ քարզ-

մանածոյ, գրաքար եւ աշխարհաքար), «Այրութենք հայերէն բանսիրութեան», «Բառազիտութիւն կամ ուր մասունք բանք», «Ընթացք իւղանց բարրառ», «Ազգային պատմութիւն», «Պատմութիւն հայ մատենագրութեան», «Հայոց հին կրօնը», «Համառու պատմութիւն փիլիսոփայութեան», «Դասական մատենագրութիւն», «Բարոյագիտութիւն», «Կրօններու պատմութիւն», «Ուսումնասիրութիւնք»: Այս գործերը մեծ մասմբ հրատարակուած են իր մահէն ետք:

Եղիշէ արքեպոս. Դուրեան հայ եկեղեցականութեան ամենէն հմուտ եւ ամենէն մեծարժէք դէմերէն է: Յարատեւ ու ամիսնչ ընթերցող, իիշ արտադրած է սակայն, բազդաստամբ իր լայնածավալ հմուտութեան: Ունիք սուր բաֆանցում, հետամուտ էր միշտ լաւագոյնին ու առավելագոյնին, ինչ որ իր մէջ սուեղծած էր դժուարահան, ուրիշներուն եւ ինքն իրեն հանդէալ խստադատ ոգի մը: Նրբազգաց գեղագէս էր եւ ձեւի կատարեալ վարպետ: Զգացումէ աւելի մտածում դրած է իր ժերթողական ստեղծագործութեան մէջ, որ զուտ կրօնական նկարագիր ունի: Աւետարանը եղած է իր ներշնչման աղբիւրը ամենէն աւելի:

Բանաստեղծ, գրագէտ, բանասէր, բեմբասաց եւ ուսուցիչ, Դուրեան արքեպոսկինոպս հաւատի մարդ մըն էր, օժտուած չիսը զգայնութեամբ եւ նկարագրի բարձր արժանիքներով:

ՈՒՂՂԱԳԻՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ — Մեր լեզուին գրլիաւոր կանոններէն մէկն ալ այն է, որ ն-էն առաջ է գիրը կը գրուի ընդհանրապէս: Բայց կան ժանի մը բացառութիւններ: Այդ բացառութիւններուն կարգէն են նաև մեր ք, կ, մ գիրերուն անունները, որոնք ե-ով կը գրուին քեն, կեն, մեն: Հատ այս կանոնին՝ պէտք է գրել այրութեն, այրութենք, այրենարան եւ ոչ քէ այրութեն, այրութենք, այրենարան:

## 28. Ի՞ՆՉ Է ԳԻՏՈՒԹԻՒՆԸ

Հստ իմաստասէրներու, գիտութիւնը իրերու ինչպէս ու ինչուն, այսինքն պատճառները կը հետազօտէ եւ կը ծնի մարդոց բնական հետաքրքրութենէն, ամէն ինչ հասկնալու պահանջն:

Ամէն գիտութիւն ծանօթութիւն է, բայց ամէն ծանօթութիւն գիտութիւն չէ: Ծանօթութիւնը կը կանխէ միշտ գիտութիւնը: Անասունը, վայրենի մարդը, մանուկը ծանօթութիւններ ունին, բայց մշակուած մարդն է, որ գիտութիւն ունի: Վայրենին գիտէ, օրինակի համար, թէ չուրը կը մաքրէ կամ ծարաւը կ'անցընէ, բայց գիտունն է միայն, որ կը նայ ըսել, թէ ի՞նչ են ջուրին յատկանիքները, անոր քիմիական բաղադրութիւնը եւ գիտական յատկութիւնները:

Հասարակ ծանօթութեան եւ գիտութեան միջեւ գլխաւոր տարբերութիւնը սա է, որ գիտութիւնը ընդհանուր եւ հաւաքական է, մինչ հասարակ ծանօթութիւնը մասնաւոր է եւ անհատական: Պղատոն Սոկրատի կը վերագրէ սա խօսքը: «Ինչ որ ընդհանուր չէ, գիտութիւն չէ»:



Շատ մը բնական օրէնքներ կ'արտայայտեն մնայուն յարաբերութիւն մը նախորդ երեւոյթի մը եւ յաջորդ երեւոյթի մը միջեւ։ Ամէն անդամ որ առաջինը կը կոչուի պատճառ, երկրորդը՝ արդիւնք։

Փորձառական գիտութիւնը կը հետազոտէ բնական օրէնքները, մասնաւորաբար այն օրէնքները, որոնք պատճառները երեւան կը հանեն։ Ասոր համար է, որ փորձառականութեան առաջին ջատագովը՝ Պէտքըն կ'ըսէ. «Ճշմարտօրէն գիտնալը պատճառները գիտնալ է»։

Պատճութիւնը ցոյց կու տայ, որ գիտութիւնները ծնած կամ զարդացած են դործնական պահանջներու աղղեցութեան առակ։ Երկրաչափութիւնը ծնած է եղիպտոսի մէջ, Նեղոսի ողողումներուն պատճառով։ Երբ այս մեծ գետը յորդէր, անհատական կալուածներուն սահմանները կը ծածկէր. ուստի՝ Հարկ եղաւ հողերու կալուածատոմար մը հաստատել եւ ուրուագրել գիծեր, որպնք պարզ երկրաչափական ձեւեր կը կազմէին։ Թուաբանութիւնը եւ աստղաբաշխութիւնը երեւան եկած են փիւնիկեցւոց մէջ, որոնք վաճառականներ եւ նաւորդներ էին։ Պէտք ունէին համրել գիտնալու, որպէս զի փոխանակեն իրենց արտադրած նիւթերը. պէտք ունէին նաեւ աստղերը ճանչնալու՝ գիշերուան մէջ իրենց նաւերը վարել կարենալու համար։

Նոյնիսկ մեր օրերուն, Փասթէոփի պէս հանճարի մը գիւտերը ծագում առած չ'են միթէ գործնական մտահոգութիւններէ, ինչպէս իր պայքարը շերամի հիւանդութեան դէմ, հաւերու հնդախտին դէմ, կատաղութեան դէմ։

Հին յունաց մէջ, սկիզբները, գիտութիւնը մէկ էր եւ կը կոչուէր գիլիսոփայութիւն։ Այս բառով կ'որակէին բոլոր այն տեսական ու գործնական ծանօթութիւնները, զորս մարդկութիւնը ձեռք բերած էր ար-

դէն։ Այս իմաստով է, որ Պիտագորաս մը, օրինակի համար, կամ իր աշակերտներէն մէկը ինքզինք փիլիսոփայ կը կոչէր, եւ Պղատոն մը կամ Արիստոտէլ մը իրենց մտքին մէջ ունէին իրենց ժամանակուան ամբողջ գիտութիւնը, որովհետեւ փիլիսոփայութեան հետ գիտէին նաեւ ուսողութիւն, որ իրենց շրջանին իսկ արդէն անջատ գիտութիւն մը կը նկատուէր։

Բայց որչափ անելցան ծանօթութիւնները, այնչափ գժուար եղաւ, որ մարդ մը փորձէ ամբողջապէս իւրացնել զանոնք, եւ գիտունները սկսան մասնագէտ դառնալ՝ սահմանափակելով իրենց հետազոտութիւնները միակ եւ որոշ ամբոյթի մը մէջ։

Մասնաւոր գիտութիւնները քիչ քիչ անջատուեցան փիլիսոփայութենէն, որ տիեզերական գիտութիւնն էր։ Հին յունաց ժամանակէն իսկ անջատուեցան ուսողութիւնը Եւկլիդէսի եւ մեքենագիտութիւնը Արքիմեդէսի հետ։ ԺԶ. գարուն՝ աստղաբաշխութիւնը անջատուեցաւ Կոպենիկի հետ, ԺԷ. գարուն՝ բնագիտութիւնը Կալիլիկի հետ, ԺԲ. գարուն՝ բնալուծութիւնը Լավուազէի հետ, ԺԹ. գարուն սկիզբները՝ կենսաբանութիւնը Քլու Պեռնարի հետ, ԺԹ. գարուն մէջտեղերը՝ ընկերաբանութիւնը Օկիւսթ Քոնթի հետ։

Գալով գիտութեանց դասաւորման, ԺԹ. գարուն երեւան եկան տեսական արժէք ունեցող բաժանմները, որոնց ամենէն ծանօթներն են Ամփէոփի եւ Օկիւսթ Քոնթի դասաւորմաները։

Ամփէո երկու մեծ դասակարգի կը բաժնէ գիտութիւնները, — տիեզերաբանական եւ հոգեբանական։ Առաջիններէն 64, երկրորդներէն ույնպէս 64 գիտութիւն կը հաշուէ, այսինքն ընդամէնը 128 գիտութիւններ, որոնք, ըստ իրեն, կ'ընդգրկեն մարդկային բոլոր ծանօթութիւնները։

Օկիւսթ Քոնթի դասաւորմանը, թէեւ Ամփէոփինէն

առաջ Հրատարակուած, բայց անկէ գերադաս նկատուած է զիտուններէն: Քոնթ վեց զասի կը բաժնէ հիմնական զիտութիւնները, — ուսողութիւն, աստղաբաշխութիւն, բնագիտութիւն, բնալուծութիւն, կենսաբանութիւն եւ ընկերաբանութիւն:

Կան ուրիշ զասաւորումներ ալ:

## ՀՐԱՆՏ ԱՍՏԱՏՈՒՐ

### ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Պետառն.— Յոյն նշանաւոր փիլիսոփայ, աշակերտ Սոկրատի եւ ուսուցիչ Արիստոտէլի: Իր գլխաւոր գործերն են «Հանրապետութիւն», «Օրէնքները», «Տրամախօսութիւններ», «Խասագովութիւն Սոկրատի»: Ապրած է Քրիստոսէ առաջ Եւ դարուն (427—347):

Սոկրատ.— Յոյն նշանաւոր փիլիսոփայ, հիմնադիր բարոյական գիտութեան: Իր փիլիսոփայական տեսութիւնները ամփոփուած են Պղատոնի «Տրամախօսութիւններ» անուն գործին մէջ: Ամբաստանուեցաւ իրեւ ամբարիշտ եւ դատապարտուեցաւ խմելու թունաւոր բոյսը՝ մոլախինդ (468—400 Քր. ա.):

Զատագով.— Պաշտպան: Զատագովութիւն՝ պաշտպանութիւն: Պէյքը.— Ֆրէնսիս Պէյքը՝ անգլիացի փիլիսոփայ եւ պետական անձ: Հիմնադիր՝ գործառական մեթոսին: Վարած է պետական բարձր պաշտօններ: Պատօնանկ եղաւ կաշառակերութեան ամբաստանութեամբ (1561—1626):

Փինթիեցի:— Փինթիէկ կը տարածուէր Միջերկրականի ասիական եղերքը, ծովուն և Լիբանանի միջեւ: Բնակիչները կը կոչուէին փինթիեցի: Փինթիէկի գլխաւոր քաղաքներն էին Տիրոս, Սիդոն, Պերիա եւն: Փինթիէցիները, ամբաւաւոր ծովագնացներ եւ նաւորգներ, հին աշխարհի անգլիացիները կոչուած են իրաւամք:

Փասթէօն:— Լուի Փասթէօն՝ Փրանսացի քիմիագէտ, որ կատաղութեան եւ բազմաթիւ ուրիշ հիւանդութիւններու դարձանը գտնու:

Հնդախտ:— Վարակիչ հիւանդութիւն: Հնդկաստանի մէջ ծագում առած ըլլալով կը կոչուի հնդախտ: Քութէրա:

Պիւթագորաս.— Յոյն փիլիսոփայ եւ քանակագէտ, ապրած է Քրիստոսէ առաջ Զ. դարուն: Իրեն կը վերագրուի բազմապատկութեան աղիւսակի գիւտը, ծանօթ՝ Պիւթագորեան աղիւսակ անունով:

Արիստոտէլ:— Յոյն նշանաւոր փիլիսոփայ, հեղինակ «Ճարտասանութիւն», «Քաղաքագիտութիւն», «Վենդանիններու պատմութիւն» եւ այլ գործերու: Դաստիարակը եւ բարեկամը՝ Մեծն Աղեքսանդրի: Ապրած է Քրիստոսէ առաջ Դ. դարուն (384—322):

Տիրոյք:— Տիրութիւն, իշխանութիւն, սահման:

Եւկիլիդէս:— Յոյն չափագէտ, ուսուցիչ Աղեքսանդրիոյ մէջ, Պտղոմէոս Ա. ի օրով: Կը համարուի երկրաչափութեան հիմնադիրը: Ապրած է Քրիստոսէ առաջ Գ. դարուն, մեռած՝ 285 թուականին:

Արքիմենդէս:— Յոյն նշանաւոր չափագէտ, ծնած է Սիրակուսայի մէջ, Քրիստոսէ առաջ 287ին, եւ սպաննուած հռոմայեցի զինուորէ մը, 212ին: Ինք զատ մարմիններու տեսակարար ծանրութեան օրէնքը: Այդ գիւտը ընելու ատեն գուցեց: «Քրէքա» (գտայ):

Կոպիենիկ:— Լեհ նշանաւոր աստղագէտ, առաջին անգամ հաստատեց, թէ մոլորակները կը զառնան իրենց իրենց վրայ եւ արեւուն շուրջ (1473—1642):

Կալիլէ:— Աւելի ճիշդ՝ Գալիլէոս, իտալացի նշանաւոր չափագէտ, բնագէտ եւ աստղագէտ: Հնարեց ջերմաչափը եւ Ջուրաչական կշիռը: Իրեւ հերետիկոս ամբաստանուեցաւ, որովհետեւ յայտարարած էր, թէ երկիրը կը գառնայ արեւուն շուրջ: Ասոր համար քիչ մնաց պիտի զատապարտուէր խարոյիկի վրայ այրուելու: Բայց չդադրեցաւ պաշտպանել նոյն կարծիքը եւ կրկնեց իր վերջին օրերուն: «Եւ սակայն կը գանայ» (1564—1642):

Լավաւազիկ:— Ֆրանսացի քիմիագէտ, հիմնադիր՝ արդի քի-

միազիսութեան: Ներթի սրահպանման սկզբունքը հիմնեց սա բնական օրէնքին վրայ. «Ոչինչ կը կորսուի, ոչինչ կը ստեղծուի»: Ինքն էր, որ գտաւ թթուածինը Ֆրանսայի մէջ: Գլխատուեցաւ Ֆրանսական Յեղափոխութեան ատեն (1743—1794):

Քիոս Պետական:— Ֆրանսացի բնափոս: Ինքն էր, որ հաստաց, թէ լեռդը շաքարի կը վերածէ արևան կարգ մը տարրերը: Փորձառական զիտութեան ամենէն մէծ ներկայացուցիչն է ժթ. դարու վերջերը՝ (1813—1878):

Ամփեռ:— Ֆրանսացի քանակագէտ եւ բնագէտ: Ինքն էր, որ գտաւ երեկորական հնաւարդին սկզբունքը (1775—1836):

Օկիար Քոնք:— Ֆրանսացի փելիսոփայ: Իր գլխաւոր երկն է «Դասրնթացք դրական փելիսոփայութեան», ժթ. դարու փելիսոփայական կարեւորագոյն գործերէն մէկը (1798—1857):

ՀՐԱՆՏ ԱՍՏԱՌԻՐ (1862—1928).— Ծնած է Պոյանիգիւլ (Պոլիս), 1862 Օգոստոս 10ին: Նախնական ուսումը ստացած է Մեղապուրական վարժարանին մէջ, ապա յանախած է Ռոպերը գորէն: 1881ին կը մեկնի Փարիզ եւ կը հետուի իրաւարանական համարանին, զոր կ'աւարտէ 1884ին: Պոլիս վերադարձն կը գրադի փաստաթանութեամբ: աւելի ուշ դատաւորի պաշտօն կը վարէ ծովային դատարանին մէջ: Եղած է նաև ուսուցիչ Պոլսոյ կեդրոնական վարժարանին մէջ (1898—1908), աւանդելով հայ լեզուի եւ գրականութեան դասեր: 1892ին Գրիգոր Զօհրապի հետ կը հրատարակէ «Մասիս» գրական թերթը: Խմբագրած է նոյնպէս «Արեւելք» օրարերը: Ունեցած է համբային գործութեամբին՝ իրեւ զանազան միութեաց հիմնադիր, ուսումնական խորհուրդի եւ հոգարանութեաց անդամ եւ փոխն ի փոխ ատենադպիր ու ատենապետ ազգ: Երեսփոխանական ժողովի: 1879ին, դեռ հազիւ 17 տարեկան, կը հրատարակէ իր առաջին գործը՝ «Պատամեկան ներշընչութեան»: Իր գրական ծանրանուններն են Արաքս, Մոլոքակ, Հուր: Սնեած է 1928 Յունիսի 5ին, Պոլիս:

Գլխաւոր երկերը:— «Պատամեկան ներշընչութեան», «Սահմանադրութիւն եւ հայ ժողովուրդ», «Կ. Պոլսոյ հայերը եւ իրենց

պատրիարքները», «Հայ վանիերը», «Դիմաստուերներ»: Աւելի նաեւ քանի մը օրէնսգիտական երկեր, ֆրանսերէն եւ քուրքերէն լեզուով: Պատրաստած է, իր կնոջ՝ տիկին Սիպիլի հետ, հայ լեզուի ժերականութեան եւ ընթերցանութեան դասագիրքեր: Իր գործերէն մաս մը կը մնայ դեռ անտիպ, ինչպէս «Դիմաստափրական բառարան», «Աշխարհաբար գրականութեան պատմութիւն», «Դրուագներ եւ յուշեր», «Արեւելեան քատրոն» եւայլն:

Հրանտ Աստուր ազնուական մտաւորականի տիպար մըն էր, իմացական բազմապիսի շնորհներով օժտուած: Աւելի շատ ծանօթէ իրեւ բանակը եւ իրապարակագիր, քայց միշտ գրական խորժով ու խառնուածքով: Իր ուսումնասիրութիւնները, լուրջ ու խղճամիտ, հմտութեան եւ քանինդիր նաշակի մը գրաշմը կը կրեն: Ցաւառ ու յարատեւ պրատող մը, որպեսզ միտք մըն էր, հետամուռ՝ նշդելու գէպիերն ու թուականները: Դժուարահան իր նաշակը թոյլ տուած չէ իրեն շատ եւ շատ արտադրելու: Քիչ բան կրցած է տալ իր յիսուն տարուան գրական գործութեամբ ընթացքին, բայց այդ ժիշը կարեւոր նպաստ մըն է մեր լեզուին ու բանասիրութեան համար: Իր գրականութեան յատկանիշներն են գաղափարներու յստակութիւն, խոտութիւն, ոճի պարզութիւն, լեզուի նշդութիւն:

Մեծ է Հրանտ Աստուրի երախտիքը մասնաւորաբար մեր աշխարհաբարի գարգացման մէջ:

## 29. ՆԵՐԲՈՂԱԿԱՆ

ՕՇԱԿԱՆԻ ամենասուրը գերեզման,

Հանճարի հող, ուրկէց այսօր

Տասնեւիինց մրբիկեան դարերու

Պատմութիւն մը պերմաշուր,

Արեւելքէն արեւմուտք, երկու Հայքն բովանդակ,

Դէպի զգին ազատորէն աղօթելու կը շարժէ...

ՕՇԱԿԱՆԻ անհուն մեռեալ,  
Դուն՝ թիրաւոր նիւղերով  
Ռսկենու զե՞տ գիտութեան,  
Մտքի Փրկիչ, յոյսի Հսկայ, կեանքի Կեդրոն.  
Դուն՝ անվախնա՞ն փոշիացեալ,  
Դուն՝ ջահերու անմարելի ըշտեմարան,  
Ռորկէց ուղեղս, մանկութեանս օրերուն,  
Ես աղքատօրէն եկայ վառել . . . :

ՕՇԱԿԱՆԻ վրսեմակա՞ն վարդապետ  
Դուն՝ վեհիմա՞ստ վանական եւ Աստծոյ բաժակ,  
Դուն՝ Յիսուսի բազմարութեա՞ն պատմունան,  
Խօսի՛ աղբիւր, բանի՛ բարձունե՛,  
Կարողութեանց անվե՛րջ կատար,  
Դուն՝ իմաստի աւազան եւ աղօքի կապոյտ անձրեւ,  
Ափ մը հողէդ ամբողջ երկինե՛ մը կը բռորէ . . . :

ՕՇԱԿԱՆԻ դուն անկօրո՞ւստ կրօմական,  
Անապատին մէջ մըխրճուող նգնաւոր,  
Դուն՝ անբասիր եւ մեհենակա՞ն մենակեաց,  
Խունեկի՛ անտառ, կնդրուկներո՞ւ բուրաստան,  
Քրիստոսի ազնիւ խօսին դուն տիրական տարածիչ  
Եւ կրանիդեայ ուղղափառ սիւն  
Եւ մտի՛ գմբեր եւ հոգիի անծայրածիր հորիզոն,  
Դուն՝ շնորհի՛ աշնանայի՞ն շատրուան,  
Քու հաւատէդ հաւատացեալ՝ ե՛ս ալ լացի . . .

ՕՇԱԿԱՆԻ մէջ անմահօրէ՞ն մահացեալ,  
Աննառելի եւ անդրանիկ դաստիարակ,  
Ես՝ երազային երախայ մը վեցամեայ,  
Այրքենարանդ ի անոին, անմեղօրէն զայն հեգելով,  
Առաջին խաչը, նակտէս՝ սրտիս,  
Հաւատա՞ ինձ, ո՞վ հայրութիւն,  
Պատկերիդ դէմ է, որ հաներ եմ . . .

Եւ լըսէ՛ այսօր, քոքովախօս ծաղկոցի  
Շուշան-մարմին մանուկներէն  
Մինչեւ ծերերն հողարոյր,  
Քու սուրբ անուն կ'օրիներգեն . . .

### ՍԻԱՄԱՆԹՈ

ՔՆԱՐԵՐԳՈՒԹԵԱՆ ՑԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ:— Քնարերգական բանաստեղծութիւնը միւս բոլոր սեսերէն կը զանազանուի իր խորապէս անհատական նկարագրով: Իրեւ անձնական սպրումներու անմիջական արտայայտութիւն, քնարերգութեան մէջ կ'արտացոլան ներքին, մուերիմ զգացումներ, ինչպէս վիշտ, սէր, կարօս, ուրախութիւն, յոյս, քախիծ եւն: Քնարերգական բանաստեղծութեան գլխաւոր յատկանիշներն են անկեղծութիւն, պատկերաւոր սն, երածշտականութիւն, երեւակայութիւն, զգացումի խորութիւն եւ արտայայտութեան խտութիւն:

### ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Ներքողական:— Տարբողանք, գովասանք, գովերդ:

Տասնեւինինց գարեր:— Ակնարկութիւնը գերերու գիւտէն մինչեւ մեր գարը երկարող ժամանակաշրջանին (Ե. գարէն մինչեւ ի. գար):

Երկու Հայք:— Պատմական Հայաստանը երկու մասի կը բաժնուէր, Մեծ Հայք եւ Փոքր Հայք անուններով: Մեծ Հայքը կը տարածուէր Հայաստանի Հերսիս-արեւելքը եւ կը պարունակէր 15 նահանգներ: Փոքր Հայքը սահմանակից էր Մեծ Հայքի եւ կը տարածուէր Հայաստանի արեւմտեան կողմը: կը բաժնուէր երեք մասերու Առաջին Հայք, Երկրորդ Հայք եւ Երրորդ Հայք: Երկու Հայք բացատրութեամբ հեղինակը կ'ակնարկէ Հայաստանի այս երկու մեծ բաժմանումներուն:

Գիտն գիտնութեան:— Այս եւ յաջորդ վերադիրները, տրուած Մ. Մելքոնիք, կը հաստատեն բեղուն երեւակայութիւնը հեղինակին, որ կը վնտուէ ու կը կանէ բացատրութեան նոր եւ ինքանակ ձեւեր:

Բազմաբուրեան.— Բազում լոյթեր ունեցող:

Պատմունան.— Երկար ու զարդարուն զգեստ, պարեզօտ, վերաբեռ:

Բան.— Գրաբարի մէջ կը նշանակէ խօսք:

Մեհենական.— Մէհենաներու՝ տաճարներու յատուկ. սրբազն, նուիրական:

Կնորուկ.— Լաւորակ, ազնիւ տեսակէ խունկ՝ կարմիր կամ դեղին գոյնով:

Հոդաբոյր.— Հոդ բուրող, իմաստ ծերացած:

ՍԻԱՄԱՆԹՕ (1878—1915).— Բուն անունով՝ Ասում նարմանան: Ծննդավայրին մէջ նախնական կրթութիւն մը ստանալէ եւք, 1892ին Պոլիս կը փոխադրուի եւ ուսումը կը շարունակէ նախ քաղային, ապա Պէրպէրեան վարժարանին մէջ: 1896ին կը մեկնի նւրովա, ուր կը մնայ մինչև 1908: Փարփի մէջ երեք տարի կը հետեւի Սորպոնի գրականութեան նիւթին: Եղած է նաև Պոսթըն (Ամերիկա), իրեւ անդամ «Հայրենիք» օրարերի խմբագրութեան: Իր գրական սկզբանորութիւնը ըստ է «Կոտորած» ժերբուածով: Աշխատակցած է Պոլսյ եւ արտասահմանի հայ քերպերու: 1901ին լոյս կը տեսնէ իր ժերբուածոներուն առաջին հատորը «Դիւցազմօրէն» խորացրին տակ: Նահատակուած է 1915ին:

Գլխաւոր երկերը.— «Դիւցազմօրէն», «Հայորդիներ» (երեք շարք), «Հոգեվարի եւ յոյսի ջահեր», «Կարմիր լուրեր բարեկամէս», «Հայրենի հրաւեր», «Սուրբ Մեսրոպ»: 1911ին երասարկուեցաւ իր ամբողջական գործերուն առաջին հատորը Պոսթըն մէջ: Իր ժերբուածոներէն մէկ ժամկե քարգանուած են դրաներէնի եւ անգերէնի:

Սիամանքո դիւցազմերգակ բանաստեղծ մըն է: Իր ստեղծագործութեան տարրերն են տառապանքը, յոյսը, երբոսութիւնը, վրէժը, յալքանակը: Կը պատկանի խորիրդապաշտ դպրոցին: Կրած է ազդեցութիւնը ֆրանսացի խորիրդապաշտ բանաստեղծութեան: Մեր մէջ առաջին անգամ իմբ փորած է ազատ ոտանաւորը

առանց չափի, յամգի, հատածի եւ վամկերու չափուած թիւի, անհաւասար տողերով: Իր մէջ զերիշչող է երեւակայութիւնը: Աւելի հետամուռ է բառերու արտայայտիչ ուժին, քան անոնց երաժշտականութեան: Անմրցնի է նոր, ինքնատիպ պատկերներ տալու մէջ: Իր ամէն մէկ առողջը պատկեր մըն է գրեքէ: Իր փոխարերութիւնները, ինչպէս պատկերները, ութին բելադրականութիւն, ուժգնութիւն, յանդգնութիւն: Կը սիրէ սակայն ածականներու առաջ գրածութիւնը, ինչ որ կը յոգնեցնէ ընթերցողը եւ կը ստեղծէ միօրինակութիւն: Կը սիրէ նաև ծայրայեղութիւնը՝ տպաւորութիւն ճգնաւ յայտնի նիգով: Իր վերջին գործը, «Սուրբ Մեսրոպ», լաւագոյնը բոլոր միւսներուն մէջ, կը հաստատէ իր տաղանդին հասունութիւնը:

Սիամանքո մեր գրականութեան կը քերէ խորէի եւ ձեւի նորութիւն, ոնի ինքնատպութիւն, ներշնչումի գորութիւն եւ տաղաչափական նոր արուեստ:

ՄԱՏԻՆԱԳԻՐԱԿԱՆ ԾԱՆՈՒԹԻՒԹԻՒՆՆԵՐ.— Մեր կոորը առնըւած է «Սուրբ Մեսրոպ»էն, գրուած եւ հրատարակուած 1913ին, հայ տառերու զիւտին տանըհնկերորդ տարեկարգին առիթով: Գիրքը բաժնուած է չորս գլուխներու: — «Ներբողական», «Սուրբին աղօթքը», «Ճեսիւը», «Գիւտին փառքը»: Ահա նաև այն պարբերութիւնը, որ այրութեանի զիւտէն ետք, առաջին անգամ դըրուեցաւ հայերէն տառերով: «Ճանաչել զիմաստութիւն եւ զիբառ, իմանալ զրանս հանճարոյ»:

«Ա. Մեսրոպ»ը նարեկաշունչ բանաստեղծի համբաւ մը ապահովեց Սիամանթոյի:



### 30. ՃԻՏԻՆ ՊԱՐՏՔԸ

Ա.

Սեւ կաշիէ մեծկակ պայուսակ մըն էր, զոր առառու իրիկուն իր ձեռքը բռնած կ'երթար փողոցներէն: Իր կեանքին անբաժան ընկերն էր այս տոկուն կաշիէ պարկը, որով ամէն իրիկուն իր տան պիտոյքը, հացն ու միսը կը տանէր կամ պտուղը իր երկու փոքրիկ զաւակներուն, որոնք դրան առջեւէն կը բոլորուէին խոստրմնալից ու խոստմնապահ այս պայուսակին չուրջը:

Այս մարդուն բոլոր յոգնաջան վաստակը ու քըրտնաթոր գործունէութիւնը անոր մէջն էր, զանայեան տակառ, զոր կը լեցնէր շարունակ երեսուն տարիներէ ի վեր, առանց յաջողելու: Իր կեանքի պայքարը հոն էր ամբողջ, ապրուստի խնդիր, օրական հացի խնդիր, որուն արհաւիրքովը լի էր միշտ այդ կաշիէ պահարանը իր մշտնջենական պարապութեամբը. Իր ուրախութիւնները ու ցաւերն ալ հոն էին, իր յիշատակներն ալ: Աղէկ օրեր ու գէշ օրեր ունէր այդ տոպրակը. տիրոջը պէս ճակատագիր մը յարափոփոխ եւ անոր պէս հոդի մըն ալ ունէր կարծես: Ո՞վ էր տէրը այժմ երկուքին մէջ. երեսուն տարի վերջը, երբ ճախորդութիւնը իր երկաթէ շրջապտոյտ օղակներով զինքը կը պաշարէր, այս մարդը կը հասկնար, որ այդ անզիգայ տոպրակը իր տէրը եղած էր միշտ:

Բ.

Հիմա միջակ հասակով, մօրուօք, ալեւորած մէկն էր Յուսէփի աղան, որ վաճառականութենէ, խանութպանութենէ հետզհետէ իջնելով իջնելով առուտուրի միջնորդութեամբ կ'ապրէր ա'լ, խանութէ խանութ, դունէ դուռ տանլով պանմայի եւ ներմակեղէնի մատուցումներու եւ պահանջումներու անհամաձայնելի ու հակառակորդ հաւաքածոները:

Ո՞վ ըսեր էր, որ այս երկուքին մէջ ներդաշնակութիւն մը կայ. Յուսէփի աղան ի զուր օրն ի բուն իր հաշտարարի գերը կը կատարէր ողոքիչ, համոզիչ փաստերով, առնողին ըսելով, թէ ապրանքը աժան էր այդ գինով, ու ծախողին, թէ իր վաճառքը պահանջած գինէն շատ պակաս կ'ընէր: Ո՞չ, երկուքն ալ կը յամառէին, եւ Յուսէփի աղան՝ յուսակտուր՝ ձեռնթափ կ'ըլլար ա'լ. առեւտուրի տագնապը, զոր իր վաճառական եղած այնքան յաւ կը ճանչնար, նորէն իր վրայ, իր համեստ միջնորդի ապրուստին վրայ ալ կ'իշխէր ու փճացնել կը սպառնար զինքը:

Ո՞չ, թէ որ մինակ ըլլար, ի՞նչ փոյթ. բայց երկու աղջիկ զաւակներ իրենց պատանութեան բոլոր հրապոյըներովը, բոլոր պատրանքներովը իրեն կը նայէին: Առջի մանկուցիները չէին, այլ խելահաս պատանուհիներ էին կեանքի վայելքի արդար ու անմեղ ըղձանքներով, ակնկալութիւններով ծարաւի:

Այս զաւակները, — իր ամբողջ երջանկութիւնը, — Հիմա կը ճնշէին զինքը իրենց 14-15 տարու աղջկան անմեղութեան ժպիտովը, որ յանդիմանութեամբ լեցուն կ'երեւար իր հայրական աշքին: Յանցաւորի պէս կը մտնէր ներս, զրկանքներու զատապարտուած այս երկու հոդիներուն առջեւ մեղաւորի նման զլխիկոր կը դառնար տուն, երեսին վրայ միշտ պահելով զուար-

Թութեան կեղծաւոր երեւոյթը ու այս դիմայլակին տակ պարտկելով իր ապիկար ու շուարած մարդու կոկիծը:

Գ.

Տունը՝ ուրախ ու զուարթ էր. աղջիկները իր վիճակին վրայ տեղեկութիւններ կ'ուզէին երբեմն. գուշակութիւններ, նախազգացումներ ունէին իրենց ներսիդին:

— Գործերը ի՞նչպէս են, հայրիկ, — կ'ըսէր անդրանիկը:

Ու կրտսերը, կապոյտ աչուի, շուշանաթոյր աղջիկ մը, որ ճիշդ հանդուցեալ մօրը պատկերն էր, կ'աւելցնէր.

— Այսչափ ուշ մի՛ մնար:

Հայրը կը խնդար. ո՛չ, դործերը գէշ չէին երթար, Աստուծով ասկէ վերջը աւելի պիտի բացուէին:

— Վաղը կանուխ եկուր եւ մեզ պտըտցնելու աար:

Ու ողորմելի հայրը կը խոստանար, ամէն բան կը խոստանար, կանուխ պիտի գար ու պտըտցնելու պիտի տանէր այս հէդ զրկեալ որբերը, որոնց է՛ն աղուոր տարինները չքաւորութեան մէջ կ'անցնէին: Երեւակայեցէք ուղեւորութիւն մը, որուն է՛ն գեղեցիկ տեսարանը քիմելի մը անցքը ըլլայ, մութ ու քարակոփ պատեր, եւ որուն միւս ծայրէն սպասուած լոյսի շառաւիղը չտեսնես երբեք:

Եւ առտուն կանուխ-կանուխ, առջի շողենաւով կ'երթար Պոլիս, իր ուժաթափ թեւին տակ սեղմելով իր պարպուած պայուսակը, այս յաւիտենական թշնամին ու յաւիտենական անկուշար, որ չէր յագեցած երբեք երեսուն տարիէ ի վեր. ու Հոն, թեւին տակը, խեղդելու պէս կը սեղմէր զայն, այդ պարպուած փորը, ու չքացնել կ'ուզէր:

Պոլիս գործ չկար. ստիպուած եղաւ ծախել ժամացոյցը: Այդ վաճառքէն մնացած ստակը երթեւեկութեան ծախքին մէջ սպառեցաւ, ու վայրկեանը կը մօտենար աշաւոր արագութեամք մը, երբ վերջին երեսուն փարան, Գուզկունձուքէն Պոլիս իջնելու, յոյսի մը ետեւէն վազելու ծախքը — վասնզի հիմա յոյսի մը ետեւէն երթալն ալ ծախքով է — պիտի հաղոնէր:

Այն ատե՞ն. այս հարցումը, զոր միտքը կ'ընէր եւ որուն պատասխանելու հարկէն չէր կրնար խուսափիլ, իր գէմը կ'ելէր, խոշոր, հսկայ տառերով կը գրուէր օդին մէջ ու իր առջեւէն կը քալէր՝ իր նայուածքին փակչելով ամէնուրեք:

Դ.

Ի՞նչպէս կ'ըլլայ, որ մարդ հացի մը ստակին կարուը կը քաշէ, կամ չողենաւի մը ստակը չվճարելուն համար կեցած տեղը կը մնայ գամուած, անշարժ:

Յուսէփ աղան հիմա այս խնդիրները կը յարուցանէր մտքին մէջ, լուծելու կը ջանար եւ փողոցին մէջ քալելով, իր դատարկ պայուսակը զգալով, չօշափելով մատներուն տակ, իր տունը փոխադրուած կը զգար ինքինքը յանկարծ, իր սիրուն զաւակներուն քովիկը, եւ պահ մը վերացած՝ կը մոռնար ինքինքը, իր աւուր հացի կարօտ մուրացկանի դիրքը՝ վայրկեան մը գոնէ հարուստ ու ամենակարող ըլլալու համար: Իր բնակած փոքրիկ տունը կը ձգէր՝ աւելի ճոխ բնակարան մը տալու համար իր զաւակներ, գլխարկներ անոնց երիտասարդի բոլոր պահանջումներէն աւելին, շատ աւելին կու տար ու հրճուանքնին տեսնելով կը բերկրէր: Ի՞նչ դիւրին ու ի՞նչ դժուար երջանկութիւն:

Եւ ձեռքին տակ պայուսակը իր կաշիէ կոպիտ ու ծակոտակէն երեսովը կը դոզգար, կ'արթնցնէր զինքը,

իրականութեան քով կը քաշը կը բերէր, անօթի առնելիքուրի մը պէս:

Յետոյ վերջին հնարքները սկսան ապրուստի. մանրու արհաւրալից բաներ. նորոգելու պատրուակով տունէն տարուած ու չնչին գինով վաճառուած կարասիներ. տնական պէտքերը հոգալու համար նորէ նոր, ամէն օր տարբեր խանութներու, ծախողներու դիմուներ. ապառիկ գնելու համար հաստատուած մտերմութիւններ, բարեկամութիւններ. յետոյ չողենաւին տոմսակը ուրիշի ստակով առնելու համար ուրիշին քով սպասելներ. զո՞ւր չանքեր բոլորն ալ լեցնելու, ո՞չ, մասամբ գոնէ լեցնելու համար իր պահանջող պայուսակը, զոր բռնած կը տանի զեռ, առանց պատճառը գիտնալու, առանց պէտքի, անդիտակից շարժումով:

Ե.

Այն առառն իր առջիննեկ աղջիկը տուաւ պայուսակը ձեռքը — «Երէկուան պէս միսը չմոռնաս. քիչ մըն ալ պտուղ բերեաւ պանի՛ր ալ»:

Ու փախստական հօրը ետեւէն, որ կ'աճապարէր հեռանալ, կը շարունակէր իր չնչին խնդրանքներուն անհատնում շարըը:

Զարիվայրէն իր ընդոսա աճապարող քայուածքին հետ պայուսակը կ'երերար, պարապ որովայնի ձայներ, հեծկլսուքներ կը հանէր:

Երեք մեթալիք տասնոցները, զորս իր զրպանին մէջ յուսահատօրէն կը սեղմէր չկորսնցնելու սարսափով, Պոլիս պիտի տանին դինքը. ի՞նչպէս պիտի վերապառնար իրիկունը. ու կը զղար, ո՞րքան կը զղար բնակելուն համար Սկիւտար, ուր ոտքով չերթցուիր, ու չի բաւեր բարի կամեցողութիւն կամ աշխարհիս մեծագոյն քաջութիւնը ունենալ՝ նոյնիսկ պարապ ձեռքով տուն դասնալու համար:

Շողենաւին մէջ ծանօթներէ հեռու նստաւ, ծայրը, Հոն՝ ուր մէվգի չկայ, ոջլոտ մարդերու մօտիկ: Լաւմը իր քովը տեղաւորեց պայուսակը. ինամքով, հոգածու ձեռքով անոր փոթերը շտկեց: Յետոյ անիւններուն փոՓ-փոՓը իր ուշադրութիւնը դրաւեց. այս եղանակը իր հետաքրքրութիւնը շարժեց. անիւնները, իրենց շրջանին մէջ տեղ մը հասնելնուն, միշտ վարանումի պէս բան մը ունէին նոր ըրջան մը սկսելէ առաջ. ասով մասնաւոր եղանակ մը կը ձեւանար. փոՓ, փոՓ, փոՓ, փոՓ... փոՓ. մտքէն այս տարօրինակ նուագին կը հետեւէր, հաճոյք մը կը զդար: Այդ վայրկեանին իր հոգւոյն ու մտքին մէջ այդ խորհրդաւոր ձայնէն զատ բան մը չկար. ո՞վ էր ինքը, ի՞նչ կը փնտոէր այս շողենաւին մէջ, ո՞ւր պիտի երթար. չէր զիտեր, իրաւոր չէր գիտեր:

Պոլիս իր վաճառականներուն հանդիպեցաւ. խոժոռու զաման զէմքեր գտաւ միայն, որոնց տեսքը անգամ իր լեզուն պապանձեցուց: Քաջութիւն. ըսէ սա երկաթէ հացան խրոխտօրէն բացող ու զոցող մարգուն, որ զաւակներուդ ուտելիք տանիլ խոստացած ես այս իրիկուն. ո՞չ, չկրցաւ ըսել:

Շուկան թափառեցաւ առանց բան մը ըսելու մէկու մը. իանութներէն ներս նայեցաւ քիչ մը. յետոյ ոսկերիչներու կրպակներուն դէմը կեցաւ քառորդ ժամի չափ, աղամանդէ զարգերու վրայ զմայլած: Իր աղջիկներուն երբեք չէր կրցած հատ մը տալ ասոնցմէ. ու յիշեց, որ իր երկու աղջիկները կը սպասէին իրեն: Ժամը հարցուց. իրիկուն էր. այն ատեն վազել սկսաւ, ուշ մնացեր էր, պարապ վարանումներու ու մեծասրութեան ատեն չէր, հաց պէտք էր ու պիտի ուղէր առջի գէմը ելլող ծանօթէն: Զարկա՞նք, ինք որ այնքան շատ մարդ կը ճանչնար, անոնցմէ մէկուն չէր հանդիպեր: Սա գէմի կողմէն քալողը կը ճանչնար անշուշտ. ատե-

նով իրենց մրցակից եղող վաճառական մըն էր, բայց շատոնց բարեւը կտրած էին, իր աղքատանալէն ի վեր։ Սա միւսը, որ արագ քայլերով իր քովէն անցաւ հիմա, ան ալ կը ճանչնար, ատենով երաշխաւոր ալ եղած էր անոր, բայց քանի մը օր տուաշ մնմիտիկ մը փոխ տալ մերժած էր եւ հիմա ալ փախչելու պէս, երեսը պահեւով իր քովէն կ'անցնէր։ Ծերուկ մը մինակ բարեւեց զինք, իրմէ աւելի դժբախտ մը։

Կամուրջը հասած՝ կեցաւ չկրցաւ անցնիլ, տասը փարա չունէր. այդ պահուն զգաց, որ բան մը կը պակտէր։ Ինքզինքը հարցութիրձեց ու պատճառը գտաւ. պայուսակը մոռցեր էր տեղ մը. ետ դարձաւ, վազեց. ի՞նչ ընելու համար։

Զ.

Ծովուն վրայ կը ծփար, կ'օրօրուէր, կը տատանէր, կոնակին վրայ պառկած, ամբողջ հասակովը ջուրին երեսը։ Գէր մարդ մըն էր ասիկա, մեծ մեծ բացուած, կարծես թէ զարմացած աչքերով ու անթարթ, յամանայուածքով մը դէպի երկինք, ուր լուսինը, իր տասնըհինքին մէջ, արծաթէ կլոր ու հսկայ դրամի մը պէս կը փայլէր։

Ու մարդուն զզին սերտիւ կապուած սեւ կաշիէ պայուսակի մը մասը, ջուրէն դուրս մնացած, կը ծփար անոր հետ, ատեն-ատեն զլուխը սուզել տալով քիչ մը դէպի վար. յետոյ այդ գլուխը վեր կ'ելլէր իսկոյն, աղատելու ճիգով մը պայուսակին ծանրութենէն։

Ծովին հայելիի պէս արծաթացած երեսին վրայ այս մարմինը, իր ճիտէն կախուած պայուսակովը, մակոյկը ետին ձգած նաւու մը կը նմանէր. ջուրին մէջ երկուքն ալ կապուած էին, ինչպէս կեանքի մէջ ալ զատուած չէին իրարմէ։ Կապը անեղծ կը մնար ամէն

տեղ։ Քար լեցուած այս կաշիէ տոպրակը ա՛լ պարպըւելու վախ չունէր այսուհետեւ. յագեցած ու կշտացած փորն էր, զիրգ եւ ուռեցուորած. իր տեղը մարդոց թեւին թակը չէր, ուր այդքան տարի ծալուած, սեղմըւած ու չնչահեղձ մնացած էր. ո՛չ, այդ պայուսակը, իր անողորմ յամառութեամբը, իր յուսահատեցուցիչ գատարկութեամբը, մարդոց ճիտին պարտքը կը մարմնացնէր անցուչա։ Իր ճշմարիտ տեղը, ուրեմն, անոր զզին վլայ էր, ճիշդ հո՛ն, ուր հաստատուած էր հիմա։

Եւ երեսուն տարիէ ի վեր, վտարուածի մը նման, որ առաջին անգամ իր բուն տեղը գտնելուն ու բազմելուն համար կ'ողբախանայ, ծովուն ամէն ծփանքին հետ պայուսակը իր կոպիտ մորթովը մարդուն երեսը կը զզուէր ու կը շոյէր։

ԳՐԻԳՈՐ ԶՈՀՐԱՊ

ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Դամայեան տակառ. — Հստ հելէն գիցարանութեան՝ Դամայու թագաւորին յիսուն աղջիկները իրենց ամուսնութեան գիշերն իսկ սպաննեցին իրենց ամուսինները եւ դատապարտուեցան տարտարոսին մէջ ջուրով լեցնելու յատակ չունեցող տակառ մը։ Այս բացարութիւնը կը գործածուի «անպառու, ապարդին աշխատնք» իմաստով։

Ալեւորած. — Մազերը ճերմկած, ճերացած։

Մատուցում. — Բան մը ծախելու առաջարկ։

Ողոքիչ. — Աղաշաւոր, համոզող։

Դիմայլակ. — Դիմէը փոխող, անճանաչէլի դարձնող (դիմակ)։

Շուշանաքոյր. — Շուշան եւ թոյր բառերէն. շուշանի պէս ճերմակ գոյն ունեցող։

Թիւմել — Ֆրանսերէն բառ՝ tunnel փապուղի, ներքնուղի. գետնի տակ փորուած անցք:

Մէլզի — թուրքերէն բառ. Փրանսերէն caisse արկա, դրամարկղ:

Կրպակ — Խանութ, վաճառատեղի:

Մենիտիէ — Թրքական դրամ մը, 20 դահեկան արժէքով:

Գիրգ — Փափուկ, նուրբ, քնքուչ:

### 31. ԿԱՆԱՆՑ ՄԱՐԳՐԻՏԸ

Զեմ գիտեր ո՞ր տարին, գամբունին էր, կամուրջէն չոգենաւ նատայ Բըրինքիրօ երթալու համար. լուր օր մը, ճնշող օդով մը, որ կը ծանրանար ծովուն վրայ, սեղմելով աղիքներուն ծփումը ջուրերուն ծոցը եւ Հոռին սլացքը երթին մէջ: Ու կը մտածէի այն անհամ անհատնում ճամբորգութեան վրայ, յուսահատութիւնը բոլոր անսոնց, որ Իշխանաց կղզիները երթալու համար ստիպուած են խտավայի Մախուսէի շոգենաւով մը անցնիլ Մարմարայի ջուրերէն, զորս չեն ոգեւորեր մակոյկներու հոյլեր եւ չեն եղերեր թաւշային խորունկ պուրակներ, ինչպէս Վոսփորի ափունքին վրայ:

Յանկարծ ծանօթ ձայն մը կը լսեմ, որ զիս կը բարեւէ, ու դէմ առ դէմ կը գանուիմ գեռահասակ կնոջ մը հետ, որուն դէմքը անծանօթ չէ ինձի:

— Զձանչցա՞ր զիս:

Իսկոյն կը յիշեմ. Շնորհիկն է, մանկութեան դրացուէի մը: Քսան տարիէ ի վեր տեսած չենք զիրար, ու հարցումները կը սկսին փոխաղարձարար՝ արագ, փութկոտ, անդադրում: Հինգ վայրկեան ետքը գիտեմ արդէն, թէ վաղեմի դրացուհիս կորսնցուցած է իր

ծնողքը, թէ հարուստ ամուսին մը եւ երկու զաւակ ունի, մէկը մանչ, միւսը աղջիկ. ու խօսակցութիւնը կը շարունակուի:

Շնորհիկն ալ Բըրինքիրօ կ'երթայ իր ամարանցին մէջ նորոգութիւններ լնել տալու: Պարտէզին մշակութեան մասին նոր ջրահանդներ պիտի տայ պարտիզպանին, որովհետեւ անկլիացի մը վարձած է զայն:

— Ո՞ւր կը բնակիք, — կը հարցնեմ:

— Սամաթիոյ տուներնիս, որովհետեւ կետիք-Փաշայի տունը վարձու տուած ենք, — կը պատասխանէ:

— Ո՞րչափ ուրախ պիտի ըլլայի, եթէ ձեր զաւակներն ալ միատեղ ըլլային:

— Զաւակներս քիչ մը անհանդիստ են, անոր համար հետս չառի, ապա թէ ոչ տալային ալ չեմ վստահիր, մատմագելին ալ: Մարիամը, որ տասը տարիէ ի վեր տուներնիս է, անոր անգամ չեմ ձգեր. այս պատճպուաւ ամուսինս զիս չատ կը գնահատէ:

Ի՞նչ բարի մայր կը մտածեմ ինքնիրենս. անհա՛ կին մը, որ սիրտ ունի:

— Ի՞նչ տկարութիւն ունին ձեր զաւակները, — կը հարցնեմ:

— Եղուարդս ստամոքսի տկարութիւնէ կը տառապի, Մարիս ալ կապուտ հաղէ բռնուած է:

— Անշուշտ բժիշկի խորհուրդ հարցուցած էք:



Կապուտ հաղին դլխաւոր դարձանը օդափոխութիւնն է կ'ըսեն :

— Ես երբեք բժիշկ չեմ կանչեր . անոնք ի՞նչ դիտեն որ : Մայր մը իր փորձառութեամբ աւելի օգտակար կրնայ ըլլալ իր զաւակներուն , քան օտարական մը : Օդափոխութիւնն ալ պարապ բան է , բաւական է որ բնակած տեղդ օդանիտ ըլլայ , եւ այդ պատճառաւ է , որ Ստմաթիս կը բնակիմ : Ամուսինս կ'ըսէ , թէ ինծի շափ լրջամիտ կին երբեք տեսած չէ :

Խօսակցութիւնը փոխելու պատրուակ մը կը փնտըռեմ . բարերախտաբար այդ միջոցին եւրոպացի կին մը կու գայ դիմացս կը նստի , հրաշալի կերպով գեղեցիկ եւ զմայլելի վայելչութեամբ հագուած :

— Ի՞նչ սիրուն կին , — կ'ըսեմ :

— Կարեւորութի՞ւն կու տաք . կնոջ մը՝ վրայ ամենէն սիրուն բանը իր առաջնութիւններն են : Ես երբեք պիտի չուղիքի գեղեցիկ ըլլալ . ամուսինս ալ համամիտ է ինծի այս մասին եւ կ'ըսէ , թէ գեղեցիկ կիները թեթեւամիտ կ'ըլլան :

Վիճարանելու փափաք չունիմ եւ կը ջանամ վերըստին խօսքը փոխել :

— Նրջաղգեստն ալ , զլխարկն ալ հոս շինուած չեն երեւար . Փարիզի գործ են :

— Ռ' ինչ ծաղրելի բան Փարիզէն արդուզարդ բերել տալ : Տեսէ՞ք , այս զգեստս ես կարած եմ , զըլխարկս ալ ձեռքովս կապած եմ : Պերճանքը չեմ սիրեր , պարզութեան բարեկամ եմ : Բայց կերպասին կանգունին յիսուն զրուշ վճարած եմ , որպէսզի դիմացկուն ըլլայ . միայն թէ կարողէքի համար տասը փարածիք չեմ ըներ : Անոր համար է , որ ամուսինս կ'ըսէ , թէ ճշմարիտ տանտիկին մըն եմ :

Առաջին անգամ ըլլալով աչքերս իր զգեստներուն վրայ կը դարձնեմ : Ողորմելի կերպով հագուած է . ար-

ծաթաղորչ բարակ ասումէ շրջազգեստ մը՝ շատ գէ ձեւուած եւ ա'լ աւելի գէ կարուած :

Նոյն միջոցին բնութիւնը օդափոխեան կը հասնի ը ինծի . երկինքը ամպուած է արդէն , արեւը կ'անհետանայ բոլորովին , կարծես սեւ սրահակի մը ետին , որուն ծալքերը կը սարսուան հորիզոնին վրայ : Հեռաւոր փայլակներ լոյսի յեղակարծ ակօսներ կը զծեն , ծովուն վրայ հովը կը զովանայ եւ չուրերը կը դողդղան անձրեւին կաթիլներէն , որոնք , արծաթէ հեղուկ վարդոյրի մը պէս խիտ , կ'իշեն վար շիմ-շիտակ , ահազին խըրտուքով մը , եւ կը ծածկեն մեր առջեւ հեռապատկերը Բրոթիի բլրակին , որուն մօտեցած ենք արդէն :

Մեր խօսակցութիւնը պահ մը ընդհատուած է օդին այս յեղակարծ փոփոխութենէն . շողենաւը հետզհետէ կանգ կ'առնէ Անթիկոնիի եւ Հալքիի առջեւ , որոնք անձրեւին թանձր մշուշին տակէն ուրուականներու պէս կ'երեւան մեզի :

Յանկարծ Շնորհիկ կը հարցնէ ինծի , թէ կղզիին ո՞ր կողմն է երթալիք տեղս :

— Արիսթոս , — կը պատասխանեմ :

— Ուրեմն միասին երթանք , — կը յարէ ուրախութեամբ :

Նաւամատոյցին մօտեցած ենք արդէն , դուրս կ'ելլենք մեր փոքրիկ հովանոցներուն տակ սարսուազով անձրեւէն : Կառք մը կը կանչեմ եւ «հրամեցէք» կ'ըսեմ իրեն :

— Զէ՞ , ես կառք նստիլ չեմ սիրեր , — կը յարէ ժպիտով մը : Եթէ ուզեմ , մենք տունէն կառք ունինք , բայց ամուսինիս տրամադրած եմ զայն : Ամէն մարդ կը զարմանայ , եւ ամուսինս կ'ըսէ , թէ կանանց մարդրիտն եմ . . . :

Արդէն կառք մտած եմ , եւ կառապանը ձիերը կը մտրակէ . հազիւ ժամանակ կ'ունենամ ձեռքովս զինքը

բարեւելու եւ սրարշաւ կը մեկնինք անձրեւին տակ, որ չետպհետէ կը սաստկանայ:

Պահ մը ետքը, բլուրին մէկ դարձքին վրայ, հեռուէն կը նշմարեմ Շնորհիկը, որ, քղանցքները հանգրիմած, տաժանքով վեր կ'ելլէ դարեւանդէն, հոգանոցն ի վար վաղած ջուրերէն զգեստները խխում կը տրած:

Եւ ի զուր կը ջանամ զուշակել, թէ արդեօք ի՞նչ փայտայիչ ածական պիտի դանէր ամուսինը այս անգամ, իր կնոջ այս գիւցաղնական վերելքին համար:

### Սիզիկ

## ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Երեր.— Օդին վերի խաւը: Թեթեւ, նուրբ հիւթ, որով լեցուած է երկնային տարածութիւնը: Երկինք:

Խտարիկ Մախսուսէ:— Թաւրքիոյ շոգենաւային վարչութիւնը, որ Պոլսոյ ծովեկերքները երթեւեկող շոգենաւեր ունէր:

Հոյլ:— Խումբ, բազմութիւն: Աղուէսներու խումբին կ'ըսեն ճահուկ, այծերու՝ հօրան, գազաններու՝ գոհմակ, թռչուններու՝ տարծ, մեղուններու՝ պարս, նաւերու՝ տորմիզ, ոչխարներու՝ հօտ:

Խախախնամութիւն:— Գերազոյն իմաստութիւն, որով Աստուած ամէն ինչ կը նախատեսէ ու կը հոգայ կանխաւ: Փոխարերարար՝ Աստուած:

Տատա:— Խնամակալուհի, դաստիարակուհի:

Սրահակ:— Վարակոյր, ծածկոց, վիճակ:

Յեղակարձ:— Յանկարձական, անակնկալ:

Ռերուանկար:— Հեռուէն շուքի պէս երեւցող նկար, ուրուագիծ:

Հանգրիմել:— Ամփոփել, վեր վերցնել:

ՄիՊիկ (1863-1934).— Բուն անունով՝ Զապէլ Հ. Ասատոր (աղջիկութեան մականունը՝ Խանինեան): ծնած է Սկիւտար, 1863 չոկտեմբեր 8ին: Ռւսումբ սասցած է Սկիւտարի Ս. Խաչ վարժարանին, ապա նոյն քաղի ձեմարանին մէջ: Առեն մը յանախած է նաեւ ֆրանսական վարժարան: 1879ին, դեռ հազիւ 16 տարեկան, ուրիշներու հետ կը հիմնէ «Ազգանուկը Հայուհեաց Ընկերութիւն»ը, որուն նպատակն էր աղջկանց յանուկ վարժարաններ բանալ հայարանակ գաւաններու մէջ: Գրել սկսած է դպրոցական շրջանին: 1891ին կը հրատարակէ իր առաջին վեպը՝ «Աղջկան՝ մը սիրու», Օր. Ալիս ծածկանունով: 1896ին սկսալ ուսուցչական պաշտօն վարած է Պոլսոյ կարգ մը վարժարաններուն մէջ, աւանդելով հայ լեզուի եւ գրականութեան դասեր: 1902ին լոյս կը տեսնէ իր բանասեղծութեանց առաջին հասորը՝ «Յոլգեր»: 1933ին կը տօնուի իր գրական ու համբային գոճունկութեան յիսնամեայ յորեւեանը: Կը մեռնի յաջորդ տարին, 1934 Յունիս 19ին, Պոլիս:

Գլխաւոր երկերը:— «Աղջկան մը սիրու», «Յոլգեր», «Կնոջ հոգիներ» (պատմուածքներ), «Որբուիին» եւ «Հարս» (քատերախաղիներ): Կազմած է հայ լեզուի ժերականութեան եւ ընթերցանութեան դասագիրքներ, աշխատակցութեամբ իր ամուսինին՝ Հրանտ Ասատորի:

Սիպիլ գրեքէ առաջին եւ միակ բանասեղծուիին է իր ժամանակակից կին գրողներուն մէջ: Երգած է մտերիմ, գրաւ անձնական գգացումներ, անոնց մէջ դենելով մեղմ քայլիծ, անկեղծութիւն եւ փափկութիւն: Իր ժերբուածները ունեն նուրբ յարդարանք, առատ պատկեր, նարսար յօրինում, լեզուի խնամք, բայց ոչ խոր ու համակող զգացումներ: Աւելի յուզում կրցած է դենի իր պատմուածքներուն, հան ժերբուածներուն մէջ, որոնք գեղեցկութեան աւելի շնորհ ու ժեղչութիւն կը բերեն:

Աշխարհարարի եւ գրաքարի լեզուապայքարի ատեն Անահիտ ծածկանունվ յօդուածներ գրեց իբրև թունք գրաքարեան: Բայց հետագային դարձաւ աշխարհարարի զերմ պաշտպան: Անժխտելի է իր կատարած գերը մեր աշխարհարարի գարգաման մէջ:

ՈՒՂԱԳՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ — երբ ամէնով բարդը լիւելիք բառը ձայնաւորով սկսի, ամէնը կը մնայ անփոխ։ օրինակ՝ ամէնուրեք, ամէնիշխան, ամէնօրեայ, ամէնօրհնեալ, ամէնիմաստ եւն։ իսկ երբ բարդը լիւելիք բացը բաղաձայնով սկսի, յօդակապ կը դրուի եւ ամէնը կը դառնայ ամենա. օրինակ՝ ամենատես, ամենաշատ, ամենամեծ, ամենաչափ եւն։

### 32. ԳԵՂՕՆ ՍՈՍԵԱՑ ԱՆՏԱՌԻՆ

Հայոց երկրին մէջ միշտ կ'ապրին  
Մեծ սոսիներն արմէնաւանդ…  
Եւ լրառւրեանն ու ըստուերին  
Մէջտեղ անոնց՝ անարգաւանդ  
Օրէ մը եսք, ժերբողն երբ խանդ  
Ու ներշընչում խնդրել կու զայ,  
Խըռովայոյզ նիւթերն աստ անդ  
Կը փրսփրսան — «Դո՞ւն ես, ա'րքայ…»։

Կ'անցնի՞ն, կ'անցնի՞ն օրն ու տարին  
Հալածական…։ Դաշտ, դարաւանդ  
Եւ լեռներուն ալ կատարին  
Զիւը մաքուր զերդ ադամանդ  
Կրիք կրիքն հետքն անոնց հիւանդ,  
Ծանքը քայլին…։ Միշտ հոս հրսկայ  
Ծառերն յոյսով միշտ անվըկանդ՝  
Կը փրսփրսան — «Դո՞ւն ես, ա'րքայ…»։

Սեւ աղէտի մը նախօրին  
Անտառն յուզուած է մանաւանդ,  
Եւ տիրուրեամբ սոսիք կ'օրդին…  
Օհ, քշամւոյն ըստուերը ժանտ,

Տունե՛րն, իիւղե՛րը քարուբանդ…  
— Բայց մինչ բաւուտքը կը սըգայ,  
Ահա ձայներ անհընազանդ  
Կը փրսփրսան — «Դո՞ւն ես, ա'րքայ…»։

### Զ Օ Ն

Իշխան, անյայտ դեռ քու անուանդ՝  
Հայորդիները ապագայ,  
Ուխտած պաշտում մը մոլեռանդ,  
Կ'աղաղակեն — «Դո՞ւն ես արքայ…»։

### ՎԱՀԱՆ ԹԷՔԻԵՍԱՆ

ԴԻՒՑԱՋՆԵՐԳՈՒԹԻՒՆՆ. — Բանաստեղծութեան զիխաւոր ձեւրէն մէկն է գիւցագներգուրինքը։ Ծնունդ առած է պատմութեան հնագոյն շրջաններուն, ուր մարդիկ կ'ասուուածացնէին բնութեան ուժերը եւ կը պաշտէին զանոն։ Դիւցագներգութեան նիւր կը կազմն պատմական անցքերն ու անձերը, մարդկային առաքինութիւնները, քաջուրինք, հերոսութիւնը, պատերազմը, տիրող դասի կենցաղը, մեծ յեղաշրջումները եւայլն։

### ԲԱՌԵՐ ԵՒ ՔԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Գեղօն. — Տեսակ մը գովերդ կամ գովասանական երդ, առասարակ՝ նուիրուած թաղաւորներու, իշխաններու, հերոսներու՝ անոնց անձը, արժանիքն ու գործըներուղելու համար։ Գեղօնը բաղկացած կ'ըլլայ ութական առղնոց երեք տուներէ եւ զորս տողնց «Ճօն»է մը։

Սոսեաց անտառ. — Արժաւեր քաղաքին մօտ կը գանուէր Սոսեաց անտառը, որուն սաղարթներուն սօսափիւնէն հմայութիւններ ու գուշակութիւններ կը հանէին հին Հայերը։ Մովսէս Խորենացի, խօսելով Կարդոսի որդի եւ Արայի թոռ Անուշաւանի մասին, կը

սպառմէ թէ «Սոսանուէր» տիտղոսը կը կօէր ան եւ ձօնուած կամ նուիրուած էր «Սօսեաց անտառին»: Խորենացի կ'աւելցնէ նաեւ, թէ Հմայութեան ծառայող սօսիները կը կոչուէին «Սօսիք Արամանկայ», զոր ոււելի ճիշդ է թերեւս կարգաւ «Սօսիք Արմէնիաք», այսինքն Հայկական սօսիներ: Ասկէ՝ «արմէնաւանդ» կոչումը ներկայ քերթուածին մէջ:

Անարգաւանդ.— Արդաւանդ չեղող, անրեր, անպառող, ապարդին:

Դարաւանդ.— Կոմ. դարեւանդ, բարձրաւանդակ, լեռնալանջ: Անվկանդ.— Անպարտելի, անյաղթելի, անխորտակելի, ամուր, հաստատուն:

Ժանտ.— Զար, վատ:

Թաւուսէ.— Խիտ առ խիտ բուսած մացառ, անտառ, թփուտք:

ՎԱՀԱՆ ԹէՔԵՑԱՆ (1878—1945).— Ծնած է Օքրագիւղ (Փոլիս), 1878 Յունուար 21թն, կեսարացի ծնողին: Նախնական ուսումը ստացած է Սկիւտարի Ներսէսեան վարժարանը, ապա յանախած է Պէրպէտեան եւ Կեդրոնական վարժարանները: Ա-



տեսն մը գրազիրի պաշտօն վարելէ եսք բնկերութեան մը մէջ, մեկնած է ներապա եւ գրալած առեւտրական գործով: Ունեցած է կրքական եւ համբային բազմամեայ գործուներին իրքեւ ուսուցիչ, տնօրէն, Խմբագիր, Երևանի պատուիրակութեանց անդամ եւայլն: Խըմբագրած է «Շիրակ» գրական ամսաթերթը նախ Աղեքսանդրիին մէջ՝ 1905ին, ապա Պալիս՝ 1909ին: Խմբագիր եղած է նաեւ կարգ մը ուրիշ

թերթերու, ինչպէս՝ «Հայրենիք», «Ժողովուրդի մայն», «Բարձրավանք», «Արեւ»: Գրել սկսած է շատ կանոնի, պատանի տարիքէն: Իր առաջին գրաւածքը լսու տեսած է Պալսոյ «Հայրենիք» օրաթերթին մէջ, 1892ին, իսկ առաջին գործը՝ «Հոգեր»՝ Փարիզի մէջ, 1901ին: Գրական ծածկանաւներն են Սուրեն Տիրանեան, Վահեն Տիրանեան, Ասուա, Համշիրակ Բ., Ակայորդի, իսկուսի Հովեան եւայլն: 1935ին տօնուեցաւ իր բառաստանեայ գործունեութեան յորիելեանը: Մեռաւ Գահիրէի մէջ, 1945 Ապրիլ 4ին:

Գլխաւոր երկերը.— «Հոգեր», «Հրաշալի յարութիւն», «Կէս գիշերէն մինչև արշալոյս», «Մէր», «Հայերգութիւն», «Տաղարան» (այս հասորներուն մէջ ամփոփուած են իր ժերթուածները): Գրած է նաեւ վէպ մը՝ «Երէ Տէրը կամենայ», պատմուածներ, քանի բանական եւ երգիծական բրոնիկներ, հնանդասական եւ հրապարական էջեր եւեւ: Մահէն եւն Գահիրէի մէջ սկսան հրատարակուիլ իր ամբողջական երկերը՝ 15 հատոր:

Վահան Թէէնեան հարաւաս զգայնութեամբ օժտուած բանաստեղծ մըն է, մէկը՝ իր շրջանի ամենէն տիրական դէմքերէն: Փորձած է գրականութեան բոլոր սեպերը, բայց գերազանցօրէն կը մնայ հնարերգակ եւ իրը այդ կը գրաւէ առաջնակարգ տեղ մը: Մեծ եղած է իր ազդեցութիւնը իրեն յաջորդող սերունդներուն վրայ: Իր անունով «Պարաց» մը գոյուրին ունի այսօր: Իր ժերթուածները, խոր, խիտ եւ քելադրող, կը քերեն խորքի ազնուականութիւն, ձեւի ժուկալուրիւն, զարգացած արուեստ եւ զուսպ յուգում, որ չի շացներ, բայց կը համակէ: Խմացապաշտ մըն է աւելի, քան զգացապաշտ մը, բայց կրցած է խմացական յուզումին խառնել զգացումին շերմութիւնը: Բազմապահանջ ու քաշանդիք, հիւանդագին չափերու հասցուցած է լեզուի խնամքը, անընդհատ մշակելով ու վերամշակելով իր ժերթուածները, միշտ հոգածու անոնց անքերի կառուցուածնին: Ըսկաւ իր ները, պարզ, զուսպ, երբեմն արձակումակ, ունի իմբնաւապուրիւն եւ անձնադրուշ յարդարանէ: Տրտուրիւն, յուսեւութիւն, անկեղծութիւն, թելադրականուրիւն, զիւտ, պարզութեան մէջ խորութիւն գլխա-

ւոր յատկանիշներն են իր ժերթողական արուեստին:

Թէ՛քեանի արժանիքներուն մէջ թերեւս ամենէն դիմացկունն է միշտ մոր մնալու, միշտ վերանորոգուի կարենալու իր ընդունակութիւնը: Զիմեցող բանաստեղծ մըն է մանաւանդ իր լաւագոյն ժերթուածներուն մէջ:

**ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՆԵՐ.** — Այս քերթուածը առաջին անգամ լոյս տեսած է «Հրաշալի յարութիւն» հատորին մէջ, Հրատարակուած Պոլիս, 1914ին: Նոյն քերթուածը քանի մը փոփոխութիւններով վերազետեղուած է «Հայերգութիւն» հատորին մէջ, որ Հրատարակուեցաւ Գայիրէ, 1943ին: Երկրորդ տունին առաջին տողը՝ սկզբնագրին մէջ «կ'անցնին անվերջ օրն ու տարին», երկրորդ տողը՝ «խստահալած...», չորրորդ տողը՝ «Զիւնը փայլութեած»: Երրորդ տունին հինգերորդ տողը՝ դարձեալ սկզբնագրին մէջ «Տուները, գիւղիքը քարուքանդ...»:

### 33. ՀՈՎՈՒԻ ԵԿԵՂԵՑԻՆ

**Անին է հեռուում...**

Վերջալոյսի ոսկեփայլ մշուշի միջից աղօտ ուրուագծերով յեղյեղուում են ինչ որ անորոշ ձեւեր հարթութեան ու բլուրների վրայ եւ արեւի մեռնող շողերի հետ ամէնքը միասին կարծես հեռում են հոգեվարքի մունջ տաղնապով:

**Դարերի հոգեվա՛րքը...**

Բոլոր անցած փառքերի լուս բեկորների մէջ ես միշտ Անին եմ տեսել, Անին երազել եւ սիրել: Եւ նրա կարօտի թախիծը, ինչպէս մի մորմոքացող վէրք, երկրէ երկիր ման եմ ածել ինձ հետ:

Այժմ Անին է հեռուում... Բոլոր միւս մտքերս լրում են ինչպէս խոնջած թոշուններ, որոնք երեկոյեան հանդէում են ոստերի վրայ. հոգիս անհամբեր ու խանդավառ թափ է առնում վայրկեան առաջապրե-

լու նրա մահաշունչ լուսթիւնը, նրա համբ ցաւերը, որոնք գալարւում են աւեր կամարների տակ:

**Մատենական նկանք:**

Պարիսպների երկար կարաւանն է մեր առաջ, մի յոգնած կարաւան, որ կարծես հեռուից, շատ հեռուից եկել հասել է այստեղ, բայց, վիրաւոր ու կողոպտը և ծովնկած կամարը: Զգիտես ի՞նչ կայ ներսում, այդ պարիսպների յետեւում. ի՞նչ են ծածկում նրանք իրանց ծոմուած, չարչարուած թիկունքների տակ: Կ'ուղէիր թեւ առնել սրանալ եւ մի ակնթարթում դիտել այդ խորհրդաւոր շէնքերը, բայց առաջդ է Հովուի եկեղեցին, աւերակների սեւաւոր կարապետը, որ հասկանում է քո հետաքրքրութիւնը եւ շտապում է քեզ ասել, թէ ի՞նչ կայ այստեղ, պարիսպներից այն կողմը: Հովուի եկեղեցին աւերակ Անիի պատկերն է:

**Մենակ, անտէր ու վիրաւոր:**



Սարսափի եւ մահերի մի անիծուած օրում, երբ ամէն ինչ պղծուում էր ու կործանւում, այդ խողճուկ եկեղեցին, մոռացուած որբի աէս, կարծես փախել է քաղաքից, դրսում փըրկութիւն որոնելով, եւ այստեղ հարթութեան վրայ ընկել է թշնամիների հարուածների տակ: Կանգ ենք առնում նրա առաջ:

Ժողովրդական երեւակայութիւնը, որ միշտ սիրում է ոսկեզօծել գունատ

իրականութիւնը եւ անփայլ պատմութիւնը, այս եկեղեցու հիմնարկութեան հետ կապել է մի սիրուն աւանդութիւն։ Հաւատացնում են, թէ Բագրատունիների մայրաքաղաքն այնքան հարուստ է եղել, որ մինչեւ բագրատունին հովիւը կարողացել է մենմենակ իր ծախքով կառուցանել այս եկեղեցին իր կնոջ սիրուն, որին, մի հանդիսաւոր օր, Մայր Եկեղեցում տեղ չեն տուել գոռոզ տիկինները։ «Հազար» Եկեղեցուց յետոյ այսպէս է շինուել «մի» եկեղեցին։

Իրօք Եկեղեցի չէ սա, այլ մի մատուռ, ճիշդ այնքան մեծ, որքան հարկաւոր է պերճ քաղաքի հովունին իր հպարտ կնոջ՝ աղօթելու համար։ Բազմանկիւնի ու գողտրիկ այս չէնքը այնքան թեթեւ ոճ ունի, որ անդամ իր այս անփառունակ վիճակում յիշեցնում է գեղանի մի կոյս, ծկուն, համաշափ ու նուրբ կազմը։ Առանձին մասերի ներդաշնակութիւնը ամբողջի հետ այն աստիճան կատարեալ է, որ մարդ ճաշկում է չէնքի ճարտարապետական բանաստեղծութիւնը եւ սրտի կակիծով դիտում գեղեցկութեան այս անդարձ աւերակը։

Եւ կանգնած է նա, այդ Հովուի Եկեղեցին, մի ամայի խոզանի մէջ, որպէս մի լքուած սգաւոր, որ իր բախտակից քոյրերի հետ իր մեծ վիշտը միասին լալու միխթարութիւնն էլ չունի։ Անողորմ կերպով աւերուած է նա։ աւերել են ե՛ւ ճամբորդները, ե՛ւ հովիւներն ու հօտաղները, ե՛ւ չարամիտներն ու ժամանակը իր հողմ ու փոթորիկներով, ո՛վ ինչպէս կարողացել է, ինչպէս կամեցել։ Նախկին փառաւոր չէնքից մնացել է միայն կմախքը, չանգուած, կրծոտուած ու անարգուած։

Հովուի Եկեղեցին մեզ երկար պահել չի կարողանում։ Պարիսպները մօտ են, բոլորովին մօտ։ Նրանք կանչում, թարթում են մեզ։ Աւերակ են, այդ երեւում է նաեւ հեռուից։ բայց եւ այնպէս մեղ թւում է, թէ

նրանց յետեւում շինութիւն ու բնակութիւն, կեանք ու շարժում կայ։ Ներդաշնակութեան հետամուտ ու ծարաւում կայ։ Ներդաշնակութեան հովին Հրաժարութիւն է հաւատալ, թէ այդ գոռոզ բուրգերը հոկայ քաղաքի դամբարանի յուշարձաններն են, որոնք կանգուն են։ միայն նրան համար, որ աշխարհն իմանայ, թէ այնտեղ անդարձ կերպով թաղուած է մի փառաւոր կեանք, մի ամբողջ ազգի մեծութիւն։

### Շտապում ենք...

Պարիսպների մայր գոնից բացւում է գարհուրելի իրականութիւնը... մահուան ոչնչութեան մի մոայլ հեռանկար, որի վրայ սաւառնում է սոսկումը՝ անդամ օրը ցերեկով։ Քարեր ու քարեր կոյտ-կոյտ, անկարգ ու այլանդակ թումբեր, փոքրիկ բլուրներ, տեղ-տեղ կիսաւեր, կանգուն շինքեր, որոնք, ջարդուած բանակի վերջին ուազմիկների պէս, կարծես գերագոյն պայքարն են մղում անդարձ անկումից առաջ։

Կառքը ներս է մտնում պարսպի լայն, խրոխտ կամարի տակից։ մի սառն, մեռելային շունչ է փչում մարդու երեսին եւ սարսուեցնում մարմինը։ աւերակների հետքն է այն, որ խուսափում է մեռած քաղաքի վրայից։ Զիերը քայլում են դանդաղութեամբ, եւ նրանց ուների տակ գետինը զլրդում է խուլ կերպով։ Թաղուած կեանքն է այն, որ տնքում է ցաւով, ամէն անդամ երբ մի նոր ոտք գալիս է նրան ճիւկելու։

### Անիումն ենք:

ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Հովուի Եկեղեցի.— Այս Եկեղեցին կառուցուած էր Անիի պարհապնդրէն գուրս, քաղաքին արեւմտակողմը: Բայտ աւանդութեան մը, զայն կառուցանողը եղած է մեծանուան ազնուական մը, որ, լեռով գիրք ու տիտղոս, գարձած է հովիս: Ուրիշ աւանդութեան մը համաձայն, հովիս մըն է զայն չինել տուած իրեւ ընտանեկան դամբարան: Հովուի Եկեղեցին, զոր «Նախրարածի Եկեղեցի» կը կոչէ Հ. Զ. Ալիշան, մատուռ մըն է, ծաւալով փոքր, բայց առաջնակարգ տեղ մը կը գրաւէ իր ճարտարապետական կառուցուածքով:

Մունջ.— Լուռ, անձայն, անխօս, համբ:

Սորմուցաղող.— Կոկծաղ, սաստիկ ցաւ պատճառող:

Ման ածել.— Պաըտցնել, ման զալ՝ պաըտիլ, ըրջագայիլ:

Կարապիտ.— Իրեւ գոյական՝ առաջնթաց, ճամբայ բացող, առաջնորդող:

Խոզան.— Պարապ՝ անմշակ թողուած արտ:

Հօտաղ.— Ընտանի կենդանիներ ալածեցնող ու խնամող հովի: Մշակ:

Զանգուուած:— Ճամկառուած:

Թարքել.— Աչքով նշան ընել, կանչել:

Թումբ:— Փոքր հողաբլուր. հողի պատնէլ:

Տիեկալ:— Հառաչէլ:

Ճլուկ:— Ճգմէլ, կոխոտել, ոտնակոխ ընել:

ԱԻԵՏԻՍ ԱՀԱՐՈՆՆԵՐ (1866—1948).— Ծնած է իգտիրմանա գիւղը, Արարատեան դաշտին մէջ, 1866 Յունուար 4ին: Նախնական ուսումը ծննդավայրին մէջ ստանալէ Ետք կը մտնէ էջմիածնի Գէորգեան Ճեմարանը, որուն շրջանը կ'աւարտէ 1886ին: Ապա կը սկսի ուսուցչական պաշտօն վարել իր ծննդավայրին Եւ շրջակայ գիւղերուն մէջ, մինչեւ 1896: 1898ին կը մեկնի Եւրոպ՝ ու սումբ շարումակելու: Աալի կը մտնէ Լօգանի համալսարանը, ապա մեկնի Փարփի, ուր կը հետեւ Սորպոնի գրականութեան ճիւ-

դին: 1902ին կը վերագառնայ Թիֆլիս Եւ կը գրադի Խմբագրութեամբ: 1907ին կը հրաւիրուի Թիֆլիսի Ներսիսեան վարժարաբի տեսչութեան պաշտօնին, զոր կը վարէ մինչեւ 1909: Այդ բուականին կը ձերբակալուի, բայց երկու տարի ետք ազատ կ'արձակուի երաշխառութեամբ Եւ կ'անցնի Եւրոպա: 1917ին մինչեւ 1934 կ'ունենայ հանրային Եւ բաղաբական թեզուն գործութեամբ, իրեւ բանգինաց, իրեւ անդամ Հայաստանի խորհրդարանին Եւ գանձական պատուիրակութեամբ: 1930ին կը տօնուի իր գրական Եւ հանրային գործութեամբ բառաստամեայ յորելեամբ, Փարփի մէջ: 1934 Փետր. 11ին, Մարտյիլ մէջ, բանախօսութեան մը ընթացքին, բեմին վրայ կ'իյնայ կարուածահար: Ամեկ ետք, մինչեւ իր մահը, ամրող 14 տարի, չարչարակից կեսնին մը կ'ապրի կարուածահար վիճակի մէջ: Կը մեռմի 1948 Ապրիլ 20ին, Մարտյիլ: Մարմինը կը փոխադրուի Փարփի Եւ կ'ամփոփուի Փէտ Լաշէզ գերեզմանաստան մէջ:

Գլխաւոր երկերը.— Առանձին հասորով լոյս տեսած են «Հոօկիմք», «Պատկերմեր», «Խեղմերը», «Ազատութեան համապարին», «Խոսակայում», «Մըրիկի սուրբը», «Արազը», «Մայքըրը», «Կեանի Վէպը», «Լուութիմք», «Խաւարի մէջ», «Պատմուածներ», «Շվեյցարական գիւղը», «Հայրենիքին համար», «Ճամբորդը», «Կարու հայրենիք», «Իմ գիրքը», «Իմ բանոր Եւ երազմերիս աշխարհը», իմշտէս նաև «Ալցումերի հովիտը» Եւ «Սեւ բռչուն կամ ուսկի հեֆիար» քանիքախալքըրը: Գրած է նաև ուրիշ երկու քանիքախալքըր՝ «Պատրանք կամ մեռլները խօսում են» Եւ «Ուխտաւարներ», որոնք լոյս տեսած չեն բնաւ: Հատորով հրատակուած այս գործերէն զան՝ Ահարոններ բազմաքի գրուածքներ ունի գանձական թերթերու մէջ: Իր գործերէն մաս մը բարգմանուած է օտար լեզուներու՝ Փրանսերէն, անգլերէն, ուսւերէն, գերմաներէն, իտալերէն, սպաներէն, չեխերէն, պուլկարերէն, վրացերէն Եւ յունարէն:

Ահարոններ առաջին գրուածքը լոյս կը տեսնէ 1887ին, Թիֆ-

լիսի «Արձագանք» թերթին մէջ։ Խոկ 1896-97ին «Մշտիկի մէջ յաջորդաբար կը սկսին հրատարակուիլ գաղքականներու կեան- թին առնուած իր կարև պատմուածքները։

Ահարոննեանի գրական ծածկանութենք են Կուրքաբ-Հարուն, Պատմականուուր եւ Անես։

Անենիս Ահարոննեան, հայ. գրականուուրեան «Թուխ Արամագ- գը», ինչպէս կոչած է զիմք Տիկին Զավէկ Խսայեան, իրաւամք նկատուած է հայ վշար երգիքը։ Նաև Քիչեր իրեն չափ կրցած են զգալ իրենց ժողովուրդին տառապանքը։ Դժբախտներուն, խեղճե- րուն, քշուաններուն մեծ ողբերգութիւնը կ'ապրէք հոգիով։ Ինքն իսկ ըսած է տեղ մը։ «Խնձ հաւաք գերազոյն գեղեցկուրինը, գե- րազոյն արուեստը կը մենայ նախ եւ առաջ տառապող մարդք»։ Իր գրականուուրեան տիրական զիմն է զգացումը, յորդ, շերմ, խոր ու համակող։ Աւելի կը զգայ, քան կը մտածէ, աւելի կը յուզուի, քան կը տրամարանէ։ աւելի կը կարեկցի, քան կը դատէ։ Միշտ ու ամէն տեղ իր զգացումներն են, որ կը վարեն զիմք։

Ահարոննեանի գրական գործին մէջ արցունիք կայ, բայց իր գրականուուրինը լալկան գրականուուրին մը չէ։ Ո՛չ լալու տրա- մադրութիւն կը ստեղծէ մեր մէջ, ո՛չ այ համակերպուն նակա- տագրին։ Ընդհակառակն, կը մղէ մեզ բռնուելու, ընդվերան, կուուելու անարդարուուրեան ու բռնուուրեան դէմ։ Իր ամրող գրա- կանուուրինը տառապանքի ու ցաւի նիշ մըն է, բայց միաժամա- նակ բռնուի ձայն մը։

Խառնուածքով երազուն, զգայնուուրեամբ հարուստ, Ահարոն- նեան մեր գրականուուրեան թերաւ հայրենասիրական տաք շնուշ, զգացումի խորութիւն, տոհմիկ ու հարազատ մքնուրուն, զերմու- թիւն, հերոսներու եւ հերոսուուրեան պաշտուամունք, դաշնուուր ու ներացած լեզու, հայադրոշ արուեստ։ Արտաքին իրականուուրենէն աւելի ներքին իրականուուրինը է, որ կը խօսի իր մէջ։ Ամէն ինչ կ'անձնաւածանէ, իր հոգին, իր սիրական աշխարհը կը միջամը- տեն ամէն տեղ։

Հայ ժողովուրդի սիրտն է, որ կը բարախէ Ահարոննեանի ամ- բողջ գործին մէջ։

### 34. ՎԱՍԱԿԻՆ ԻՂՋԸ

Սիւնեաց իշխանը իր յաղթ հասակին բոլոր տարա- ծութեամբ փռուած էր հոն, իր զնոտանին մէջ, ու կը մնար անշարժ ու զետնամած՝ պատղարակի մը վրայ։ Իր սնարին վերեւ պատրոյզի մը տմոյն լոյսը ստուեր- ներու մէջ կը դողդզար, իրը թէ շիրիմի մը վրայ կախ- ուած առկայծ կանթեղ մը եղած ըլլար։ Այդ խոնցն իսկ գերեզմանի մը նախագաւիթն ըլլալ կը թուէր մանա- ւանդ։

Ակնարկը միապազաղ, այլ հեռասոյզ ու սեւեռուն, վասակ՝ մահամերձ՝ կարծես պարապին մէջ իր կոր- ուրած փառքը կը յամառէր փնտուել ու հետազնդել տակաւին։ Ընկլուզեր էր այդ փառքը հոն, այս զնոտա- նին մէջ, ու այս խցիկն էր հիմա կալուածը Սիւնեաց տիրոջ, որ «Հայոց Աշխարհ»ին թագն էր երազեր՝ փա- ռատենչութեամբ։ Ճենճերող իր հոգիին բռնաշունչ գրդումով։

Գուրգէն, — բանտապահը, որ ուրացող հայ մըն էր Եւ հիմա կը դղար իր ուրացութեան համար, — զար- հուրախառն յուզմունքով դիտեց վասակը։ Կը մեռնէր ահա հայ իշխանը, հայոց աւադ իշխանը, շղթաներու տակ գալարատանջ, իր օրհասին մէջ իսկ լքուած ու անոք, ինչպէս օր մը պիտի ըլլար գուցէ ինքն ալ։ ու Գուրգէն առկաց, արձանացած մնաց հոն մտածկոտ, խելամոլար։ յետոյ աւելի եւս մօտենալով Վասակի սնարին, ըստ անոր գգուռուտ, աղու ձայնով մը, իր հայ բնիկ բարբառով։

— Տէ՛ր իմ իշխան, գերիդ ըլլամ, ըսէ ինծի ինչ որ կը փափաքիս։ Բաէ՛, Սիւնեաց տէր, փափաքդ։ փա-

փափաքու ըսէ՛: Ի՞նչ սիրու ըլլայ, որ չարչարանքիդ  
շխղճայ...:



Սուշէի որդին՝ Գուրգէն: Ու պատմեց, քանի մը կցկը-  
տուր, արագ բառերով, թէ ի՞նչպէս մոգ ու սատանան  
դաւակցեր էին իրեն զէմ՝ հրապուրելու համար զինքը,  
ու սեւ օր մը ուրացեր էր — ինք ալ չէր գիտեր ի՞նչպէս  
— ու հիմա շատ դժբախտ էր, իրեն չափ դժբախտ գու-  
ցէ...»

Վասակ գլուխը կուրծքին վրայ ծռեց ու անմռունչ  
խորասուզուած ըլլալ կը թուէր չարաշուք յուշերու ու  
խոհանքներու մէջ. իր պատմութիւնն էր, որ լսած էր  
այդ բողէին, անոր մանրավէպը, զերակատարներով  
ա՛յնքան մարբեր, բայց խղճալիութեամբ ա՛յնքան  
նման ու ա՛յնքան մարդկային նաեւ:

— Հա՛յ, — կրկնեց Վասակ, — դուն հա՛յ...

Ու, երանութեամբ խուսափուկ նշոյլ մը աչքերուն  
մէջ, ճիգ մը ըրաւ եղբայրական գորովով Գուրգէնին

երկնցնելու իր ձեռքը, ուրկէ սասաներ էր երբեմն իր  
ամբողջ երկիրը: Ինքն ալ կարօտցեր էր հիմա, սրտին  
խորէն, երկրի մարդը, նոյնիսկ յետին շինականը, հայ  
քրիստոնեան, զոր մինչեւ հիմա չէր կասկածեր երբեք,  
թէ կը սիրէր այդքան: ո՞վ ինքզինք կը ճանչնայ:

— Հա՛յ...

Բայց Գուրգէն, գլուխը հակելով Վասակին վրայ,  
ըսաւ, աղերսեց.

— Օ՛ն, հրամայէ՛, տէ՛ր իմ իշխան, հրամայէ՛ ինչ  
որ ուղես, պատրաստ եմ քեզի համար անկարելին ընե-  
լու: Օ՛հ, խօսէ, տէ՛ր իմ, խօսէ՛:

Վասակ արտօւմ ժպիտ մը ունեցաւ, լուռ կը մնար  
միշտ:

— Դեղ ու գարմա՞ն կ'ուզես արգեօք, — հարցուց  
Գուրգէն, — կ'ուզե՞ս որ զիշերանց մարզպետին կա-  
պալագէտը բերեմ քեզի գաղտնի: Կը խնդրեմ, տէ՛ր իմ,  
մի քաշուիր, ըսէ՛. ու գուն մի խորհիր իմ մասիս, ա՛լ  
վտանդէ չեմ վախնար ես, ու իմ կեանքս արդէն շատ  
բան չ'արժեր այսուհետեւ:

Վասակ, զգածուած, դիմով նշան ըրաւ, թէ դեզի,  
դարմանի չէր ցանկար, ո՛չ:

— Եթէ փափաքիս, — աւելցուց Գուրգէն, — եր-  
թամ, հանդերձապետին մարդիկը կաշառելով, զաւակը  
բերեմ քեզի ծպտուած, որ համբուրես զինք անզամ մը,  
վերջին անգ...

Ու Գուրգէն չաւարտեց, շփոթած՝ այն անխոր-  
հուրդ բառին համար, որ սպրեգ, փախեր էր բերնէն:

Ի յուշ իր զաւկին՝ Վասակի աչքերը պղտորեցան  
արցունքով. կուրծքը աւելի արագ կը հեւար հիմա:  
Աւա՛ղ, չէր կրնար համամտիլ տեսնելու իր զաւակը.  
պարսից օրէնքը, քաջ գիտէր ինք, կը հրամայէր մէկ  
աչքը փորել անոր, որ յանդզնած ըլլար գաղտնի տե-  
սակցելու հաղորդակցութենէ արգիլուած բանտարկեա-

լին հետ. իսկ Գուրգէն կը գլխատուէր զուցէ: Մնաց  
որ ան կը տարակուսէր, թէ որդին զիջանէր գալ տես-  
նելու զինք. ան նոյնիսկ ուրացեր էր իր Հայրը...

Վասակ մերժեց:

— Բայց, աէ՛ր իշխան, — յարեց Գուրգէն, — ուզես  
թերեւս զիր մը զրկել Հայրենիք. Ես կը սպազիմ, կը  
փախչիմ իսկոյն ասկէ, լեռ ու ձոր կը կտրեմ եւ ան-  
ձամբ քու թուղթու կը տանիմ իր տեղը կը Հասցնեմ,  
ատով քաւութիւն գտնեմ թերեւս. իսկ եթէ քարկոծե-  
լով սպաննել ուղեն զիս հոն, թող երկրի Հողին վրայ  
մեռնիմ, մօրս զրկին մէջը մեռնիմ...

Վասակ փղձկեցաւ ու կը մնար յակճիռ: Ու երբ  
Գուրգէն իսանդաղատանքով պնդեց նորէն ու թախան-  
ձեց, որպէս զի անոր յետին կամքն իմանայ; Վասակ  
աղերսաւոր ու կարօտաբաղձ ակնարկ մը ուղղեց Գուր-  
գէնին, ակնար' կ մը, ուր ջերմ ու թագուն իղձ մը կը  
բարախէր, զոր ան կը վարանէր յայտնելու:

Գուրգէն վրդովուեցաւ ատկէ ու նոյն պահուն,  
Վասակին ձեռքը իր ափերուն մէջ սեղմելով, ըստ  
անոր՝ իր ամբողջ սիրտը զնելով ձայնին մէջ.

— Ա՛չ, Սիւնեա՛ց տէր, հոգւոյդ մատաղ, բաղ-  
ձանք մը ունիս դուն, դոր չես ուզեր յայտնել ինծի: Կը  
պաղատիմ, Սիւնեա՛ց տէր, յայտնէ ինծի քու բաղ-  
ձանքդ, կը պաղատիմ, գերիդ ըլլամ: Յայտնէ՛, տէր իմ  
իշխան, յայտնէ՛...

Ու այն ատեն, բերկրանքի գերերկրային ճառա-  
գայթումով մը իր մեռելատիպ գէմքին վրայ, Վասակ  
հծծեց.

— Սուրբ Հաղողութի՛ւն...

### ՏԻԳՐԱՆ ԿԱՄՍԱՐԱԿԱՆ

ԲԱՌԵԲ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Պատգարակ: — Հիւանդ կամ վիրաւոր փոխադրելու յատուկ  
տեսակ մը մահճակալ: Մահիմ, իշտի, յարդանկողին:

Սնար: — Մահճին գլխուն կողմէ:

Տմոյն: — Մոյն (գոյն) բառէն, տեղոյն, գունատ, աղօտ:

Անկայծ: — Պալացող, մարելու մօտ:

Ընկրանզիլ: — Ընկրանզիլ, սուզուրիլ, տոչորիլ:

Ճնններիլ: — Միալ, այրիլ, տոչուրիլ:

Օրիսա: — Մահաժամ, մօտալուտ մահ, հոգեվարք:

Ալու: — Քալցր, անոյշ:

Սասամիլ: — Գողալ, սարսիլ, սարսուալ:

Մարզպետ: — Մարզ եւ պետ բառերէն, մարզի մը, պաւառի  
մը պետը, գաւառապետ, կառավարիչ, կուսակալ: Կ'ըսեւի նաեւ  
մարզպան:

Կապալագէտ: — Արմատը՝ կապալայ, ո՛չ թէ կապալ, որ ու-  
րիշ իմաստ ունի: Կապալայ կը նշանակէ կախարդական ուսում:  
յարաբերութիւն անտես ոզիներու հետ՝ հիւանդներ բժշկելու հա-  
մար: Կապալագէտ՝ կախարդութեամբ բժշկութիւն ընելու արհես-  
տը զիտցող կամ կիրարկող (ձիշը՝ կապալայագէտ):

Հանդերձապետ: — կամ անդերձապետ. պարսից արքունիքին  
մէջ բարձր զիրք ու աստիճան ունեցող պաշտօնեայ: Սասանիաննե-  
րու ատեն Պարսկաստանի մէջ կրօնական, զինուրական կամ քա-  
ղաքական բարձրաստիճան պաշտօնատարները կը կոչուէին անդեր-  
ձապետ: Կը նշանակէ նաեւ օգնական, խորհրդական:

Ի յուշ: — Յիշելով (բան մը կամ մէկը):

Համամիլ: — Համամիտ, համակարծիք ըլլալ, հաւանիլ:

Յակնին: — Կամ ակճիռ, ապշած, հիացած: Յակճիռ մնալ՝  
բանի մը սպասել, ուշադրութեամբ դիտել կամ մտիկ ընել, նաեւ  
չափէն աւելի ուրախանալ:

ՏԻԳՐԱՆ ԿԱՄՍԱՐԱԿԱՆ (1866-1941). — Ծնած է Գատրգիտ  
(Պոլիս), 1866ին: Խայմական ուսումը ստացած է ծննդավայրին  
(Պոլիս), 1866ին: Խայմական ուսումը ստացած է ծննդավայրին

Արամեան վարժարաբին մէջ: Կանուխէն մտած է առեւտրական ասպարէզ, հօրք քով, որ կը զբաղէր ծխախոսի վաճառականութեամբ: 1896ին կը մեկնի Եգիպտոս, ուր կը հիմնէ, երէց եղբօրք ենտ, Կամսարական ծխախոտի գործարանից: Կը շարունակէ նոյն գործը մինչև 1919: Այդ բուականին կ'անցնի արտասահման՝ Փարփա, ուր կը մնայ մինչեւ իր մնահը: Գրել սկսած է կանուխէն: Պոլսոյ «Լոյս» թերթին մէջ կը հրատարակուի իր առաջին գրուածքը, 1884ին: Յաջորդ տարիներուն պոլսահայ թերթերու մէջ լոյս կը տեսնեն իր մէկ ժամկ նորավելարը եւ բաւերական քրոնիկները: Զօհրապի եւ Հրանտ Ասատուրի ենտ կը մասնակցի «Մասիս»ի խմբագրութեան, 1892ին: Իր առաջին ստուար գործը, «Վարժապետին աղջիկը», իբրև թերթօն կը սկսի հրատարակուի «Արեւելք» օրաթերթին մէջ, 1887ին: Հազի 20 տարեկան կար, երբ զրեց իր այդ վէպը, որ առանձին հատորով լոյս տեսաւ 1888ին: Եգիպտոս հաստառուելէ ետք շարունակեց աշխատակցի պոլսահայ թերթերուն՝ Անցորդ եւ Շոգեզրի ծածկանուներով: Գրական իր միւս ծածկանուներն են Օվերտէ, Ասեղ, Մոլորակ, Հայկակ, Փիւթիկ, ZZZ: Մեռաւ Փարփա, 1941 Յունուար ճին:

Գլխաւոր երկերը.— Կամսարականի հատորով հրատարակուած միակ երկն է «Վարժապետին աղջիկը», միւս գրուածքները ցրուած են թերթերու եւ հանդէսներու մէջ: Իր պատմուածքներէն յիշենք «Գրասուներ», «Յարօ», «Հովկուլը», «Ծնկուլը», «Ծնկուլը»: Ունի նաև ժամի մը բարգմանութիւններ:

Տիգրան Կամսարականի իրապաշտ շարժումին առաջին մշակներէն է Արքիարեանի, Զօհրապի, Բաշալեանի եւ ուրիշներու ենտ: «Վարժապետին աղջիկը» իրապաշտ շունչով գրուած առաջին մեծ վկաս է մեր գրականութեան մէջ: Արքիարեան եւ Զօհրապի պատմուածքներ միայն տուած էին իրմէ տուած: Օժուուած՝ դիտելու եւ վերլուծելու կարողութեամբ, Կամսարական հարազատորէն ներկայացուց պոլսահայ ժամկենի գասին բարքերը՝ զանոնք ուշի ուշով՝ ուսումնասիրէն ենք: Իր տիպարները կը խօսին լեզուվածք, որ ժողովուրդին խօսած լեզուն էր եւ որ առաջին

անգամ կը մտնէր գրականութեան մէջ: Մեծ եղաւ ազդեցութիւնը իր վեպին, որ կը պահէ դեռ իր նորութիւնն ու քարմութիւնը: Հեղինակը ինքն իսկ կը գրէ, թէ ժառարդ դար ետք կրկին կարդացած է զայն եւ յուզուած՝ եղերարախն աղջկան պատմութիւնը յիշելով:

Կամսարական իմենամիոնի ու խորհող միւս մըն է: Ունի դիտող ու քափանցող աչք, բծախնդիր նաշակ, մշակուած լեզու եւ արուեստի մտահզութիւն:

**ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ** — Ա գիրը սովորաբար ը-ի կը փոխուի, երբ իրմէ ետք և-է զատ ուրիշ բաղաձայն գիր մը ունենայ: Այս պատմառով կրկնաւոր բառերուն առաջին ու-ան ը-ի կը փոխուի միշտ այսպէս՝ փոխանակ գոգին, բառառ, կառկառ, բռիռ գրելու, կը գրենք գրգին, բարբառ, կարկառ, բրբիռ:

**ԾԱՐՄԴՐՈՒԹԻՒՆ** — 1. Վարդանանց պատերազմէն դրուագ մը. 2. Այցելութիւն հիւանդ բարեկամի մը. 3. Զեր ամենէն մեծ բաղանեք:

### 35. ՑԱՆ

Սերմանո՞ղն է: Յաղթահասակ կը կանգնի

Մայրամուտի շողերուն մէջ ուսկերոյր:

Ուտին առջեւ անդաստաններն հայրենի:

Կը տարածեն մերկութիւններն անպարոյր:

Լի է ամբողջ ցորեններով աստղահատ

Խորունկ գոգնոցն: Հերկերն հերուան՝ ծարաւի՝

Կը սպասեն իր լայնշի բուրին, եւ բուռն այդ

Արտերուն վրայ գերը արշալոյս կը բացուի:

Մըշակ, ցանէ՛ — յանուն տաճրդ սեղանին՝  
Թեփդ շարժումն անպարազիծ քող լլլայ.  
Վաղը՝ նետած ցորեններդ այդ կը թափին,  
Օրինութեան պէս, բռննիկներուդ գլխուն վրայ:

Մըշակ, ցանէ՛ — յանուն նօրի թշուառին՝  
Թող գողնոցէդ կէս չելէ ափըդ բընաւ.  
Ազգաու մ'այսօր նըրագին մէջ տաճարին  
Վաղուան հունաֆիդ համար վերջին ձէքը դրաւ:

Մըշակ, ցանէ՛ — յանուն Տիրոջ նշխարին՝  
Թող մատներէդ յորդին սերմեր լուսեղէն.  
Վաղը ամէն մէկ հասկի մէջ կարհային  
Պիտ հասուննայ մաս մ'թխուսի մարմինէն:

Ցանէ՛, ցանէ՛, — նոյնիսկ հեռու սահմանէն,  
Աստղերու պէս, ալիքներու պէս ցանէ՛:  
Ծիսերն ի՞նչ փոյք քէ հատիկներդ կ'աւարեն,  
Տեղը Աստուած պիտի մարգրիտ սերմանէ:

Լեցն'իր ակօն, յորդէ՛ հերկերը քերրի,  
Հողին ծոցէն ոսկի լոյսեր քող հոսին:  
Օք ահա կ'իրիկնանայ. — կ'երկարի  
Շուքը քեւիդ հորիզոններն աստղային:

### ԴԱՆԻԷԼ ՎԱՐՈՒԻԺԱՆ

ԳԻՒՑԱԶՆԵՐԳՈՒԹԵԱՆ ՑԱՏԿԱՆԻՇՆԵՐԸ. — Գիւցազմերգա-  
կան բանաստեղծութեան գլխաւոր յատկանիշներն են պատմողա-  
կան ձեւը, պարզութիւնը, գերբանականը եւ հրաշալին: Գիւցազմեր-  
գութիւնը կ'իմէկալականացնէ մարդկային առաքիմութիւնները եւ  
կը ստեղծէ հրաշալի մքնուրստ մք, որուն մէջ կը գործեն աս-  
տուածներ, յաւերժահարսեր, չար ու քարի ողիմեր, թագաւորմեր,  
իշխաններ, հերոսներ:

### ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Ոսկեթոյր. — Ոսկի եւ թոյր (գոյն) բառերէն. ոսկեգոյն:  
Անդաստան. — Անդ կամ Հանդ արմատէն, արտեր: Կը նշա-  
նակէ նաև արտերու եւ ցանքերու օրհնութիւն:

Անպարոյր. — Տեղ մը կամ բանի մը մէջ չսեղմուող, անպար-  
փակելի, անհուն, անբաւ:

Աստղահան. — Աստղերու համրանքը ունեցող, աստղերու չափ  
անհամար:

Հերուան. — Անցած տարուան. Տերու՝ անցած տարի:

Անպարազիծ. — Անեղը, անսահման. Հոմանիշ՝ անպարոյր:  
Ծիտ. — Դաշտային ճնճղուկ:

ԴԱՆԻԷԼ ՎԱՐՈՒԻԺԱՆ (1884—1915). — Բուն անունով՝ Գանիէլ  
Զպուլֆեարեան: Ծնած է Սեբաստիոյ Բրգմիկ գիւղը, 1884ին:  
Ծննդալայրին մէջ հազիւ գրել կարդալ սորված՝ 1896ին կը տար-  
ուի Պոլիս եւ կը սկսի յանախել Մխիթարեան վարժարան: 1902ին  
կը փախադրուի Վենետիկ՝ Մուրատ-Ռափայելեան վարժարանը,  
որուն շրջանը կ'աւարտէ 1905ին: Նոյն տարին կը մտնէ Կանտի

(Պելմիֆա) համալսարանը եւ  
կը հետեւի բաղականն եւ  
ընկերային գիտութեանց: Ա-  
ւարտելէ եսու համալսարանի  
բառամեայ շրջանը, 1909ին  
կը վերադառնայ Պոլիս եւ կը  
նուիրուի ուսուցչական աս-  
պարեզին: գրել սկսած է  
դպրոցին մէջ. իր առաջին  
ժերթուածը, «Ալշամի շիր-  
մին առջեն», կը հրատարակ-  
ուի 1903ին «Բագմավէլք»  
հանդէսին մէջ: իր ժերթուած-  
ներուն առաջին հատորը՝  
«Սարսուաներ»ը լոյս կը տես-

մէ Վեմետիկ, 1906ին, խոկ յաջորդ տարին՝ «Զարդը»: Նահատակ-  
ուած է 1915ին:

Գլխաւոր երկերը.— «Սարսուամեր», «Յեղին սիրոր», «Հե-  
րանու երգեր», «Հացին երգը»:

Դամփիկ Վարուժան, մէկը արաւեստագէտ սերութիւն ամենէն  
մեծ դէմքերէն, թէ՛ մնարերգակ եւ թէ գիւցազներգակ բանաստեղծ  
մըն է, լուրջ պատրաստութեամբ եւ բազմակողմանի հմտութեամբ:  
Հազի 10-12 տարի տեսեց իր գրական կեանքը, բայց այդ կարև  
շրջանին մէջ խոկ կրցաւ արտադրել քանակով ստուար եւ որակով  
բարձրարժէք գործ մը, որ բանաստեղծի ամուր ու սիւական համ-  
բաւ մը ապահովեց իրեն: Երգած է հայրենիքի սէրն ու փառքերը,  
բնութիւնը, դիւցազնեները, իին դարերու ասպետական կենցաղը, իր  
ժողովուրդին մեծ տառապամեք եւ անձնական յայգեր: Օժտուած  
էր հզօր երեւակայութեամբ եւ խոր զգայնութեամբ: Իր ժերբուած-  
ները կը բերեն ազգային շոնչ, մերի եւ կառուցումի գեղեցիու-  
թիւն, պերք ու շեն լեզու, նոր ու ինքնատիպ պատկերներ: Իր  
մէջ գերակին է իրապաշտ շունչը: Իրեւ գեղապաշտ բանաստեղծ,  
գրական կրթութեամբ, գիտէր արուեստին շերմութեամբը գե-  
ղեցիացնել ու ազնուացնել հասարակ իրականութիւններն խոկ: Իր  
ժերբուածնեան գլխաւոր յատկանին է ո՛չ այնքան փախկութիւնը,  
որքան ուժքը: ո՛չ այնքան քնչքութիւնը, որքան խոռվէք, մեծ ու  
խոր յուզումները: Աւելի ուշադիր էր բառերու եւ պատկերներու  
ուժականութեան, քան անոնց նրբութեան ու երաժշտականութեան:  
Աւելի շատ նկարիչ էր, քան երաժիշտ: Կը մտածէր պատկերներով:  
Բայց իր գործին մէջ զգալի է հունուրութիւնը, որ գերբէ տիրա-  
պեսով տարք մըն էր իր լորչանի ամբողջ գրականութեան մէջ: Իր  
լեզուն, փարքամ ու դասական ծանր շունչով, գերծ չէ սակայն  
խորբութիւններէ եւ աններդաշնակութեան: Կը սիրէր գրաքարի  
յատով ձեւերն ու դարձուածքները, հաւանաբար արդիւնք՝ իր  
ստացած վաճական կրթութեան եւ կրած աղդեցութիւններուն:  
«Բաղանես է, — կը գրէր նամակի մը մէջ, — ապահային մարդե-  
րուն նուիրել այնպիսի հզօր երգ մը, որ հայրենիքը ինձի պէս

արարած մը ծնած ըլլալուն գոմէ շզջայ: Այս բաղանեմքը կրնանք  
լիովին իրագործուած նկատել այսօր:

Դամփիկ Վարուժան կը մնայ մեր բանաստեղծութեան անշիշե-  
լի փառքերէն մէկը:

**ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ ՄԱՆՈԹՈՒԹԻՒՆՆԵՐ.**— Վարուժան պատ-  
րաստելու վրայ էր նոր գործ մը, «Հացին երգը» խորագրով: Մեծ  
եղեննի օրերուն (1915 Ապրիլ) թուրք ոստիկանութիւնը գրաւեց  
այդ նոր հատորին արդէն պատրաստ ձեռագիրները: Հետագային  
կարելի եղաւ, ի գին նիւթական ծանր զոհողութիւններու, աղա-  
տել զանոնք ընդմիշտ կրոսուելու վտանգէն: Եղերարախտ քերթո-  
ղը ժամանակ չէր ունեցած սակայն լրացնելու իր ծրագրած գործը:  
Գրպանի աետրակին մէջ նշանակած էր անոր մաս կազմելիք քեր-  
թըւածներուն խորագիրները: Հատորը լոյս աեսաւ էր մահէն եւք,  
1921ին, Պուսոյ մէջ:

### 33. ՆՈՐ ԶԳԵՍԸԸ

— Զըսեմ ըսի ամա, չպիտի ըլլայ, — գոչեց էլպիս  
հանըմ իր ամուսնոյն: Ինծի նայէ, Յակորձա՞ն աղա,  
սա ըսէ մեր Սեղբակին, էրկու օրէ ի վեր զպրոց գացած  
չունի: Տունէն գուրս էլլալուդ պէս, նայիս մեր եա-  
տիկեարը քըրբս-քըրբս տուն կու գայ: Մէյէր գպրոց  
կ'երթամ տէյի մեղի կը խարէ կոր եղեր, վերի փողոցէն  
քեղի կէօղիէրմիշ կ'ընէ եղեր: Ա՛լ անկէ ետքը կրնաս  
նէ գպրոց խրկէ, պոռալուն կանչուըստելուն սննը չի  
գար: Ա՛լ չեմ դիմանար կոր, գպրոց գնա ըսելով պե-  
գար: Ա՛լ չեմ դիմանար կոր, գպրոց գնա ըսելով պե-

— Հոս էկու նայիմ ծօ', — ըսաւ Յակորձան աղա  
տասր-տասներկու տարեկան տղու մը, որ բազմոցին  
մէկ անկիւնը կծկտեր նստեր էր սարսափահար:

Տղան տեղէն չերերաց :

— Ծո հոս չի գա՞ս, շա՛ն զաւակ, — պոռաց այս  
անդամ այնչափ ուժով, որ տղան լնդուստ տեղէն ցատ-  
կեց եւ, իր նիհար ու  
բարակ սրունքներուն  
վրայ գինովի պէս տա-  
տանելով, եկաւ հօրմէն  
երկու-երեք քայլ անդին  
կանգնեցաւ :

— Զէ՛, չէ՛, հոս  
մօս էկուր, — ըսաւ  
Յակոբճան աղա անոր  
թեւէն բռնելով եւ առ-  
ջին քաշելով : Սա ըսէ  
նայիմ, ինչո՞ւ դպրոց  
չես էրթար կոր :

Տղան չպատասխա-  
նեց, զլուխը կախած եւ  
աշուըները գետին խոնարհեցուցած :

— Չըսե՞ս ծօ՛ : Աս մենք քեզի համար պոշ տեղը  
վիրա փարա՞ պիտի տանք դպրոցին : Ամէն շարթու  
կլուի դուն ծառքովդ վարժապետիդ կը տանիս կոր  
քառսուն փարան : Քառսուն փարա վաստկած ունի՞ս  
էօմրիդ մէջ : Հա՛յտէ, ըսէ նայինք, ինչո՞ւ դպրոց չես  
էրթար կոր : Զպիտի ըսես, հա՞ :

Եւ իր երկաթագործի լայն ու կոշտ ձեռքը այն-  
պիսի ապատակ մը իջեցուց տղուն երեսին, որ Սեղրակ,  
բարձրածայն լացի ու հեծեծանքի մէջտեղ, զետին գլո-  
րեցաւ :

Էլափին հանըմ տեղէն ցատկեց, զաւկին քովը գնաց  
եւ իր գիրկն առնելով զայն բազմոցին անկինը տարաւ,  
թաշկինակով մը անոր արցունքները սրբելով. յետոյ  
էրկանը դառնալով .



— Է՛յ, գուն ալ փէք խային ես, մարդ : Վուր տէ-  
տիք իսէ էօլուիր տէմէտիք ա՛ :

— Քա սէօյլէսին, նէյէ՞ սէօյլէմէյոր :

ելպիս հանըմ գիրկն առած էր զաւակը եւ զայն  
փայփայելով .

— Է՛յ, գուն ալ չըսե՞ս, ի՞նչ կ'ըլլայ, քեզի չափտի  
ուտենք ա՛ :

— Ի՞նչ զրուցեմ, մայրիկ, — ըսաւ վերջապէս  
Սեղրակ արցունքներուն մէջէն, — սա պատուած լա-  
թերովս ինտո՞ր դպրոց էրթամ, ամէնքը վրաս կը խըն-  
դան կոր : Անցած օր վարժապետը ըսաւ, որ վրադ գլու-  
խըդ քիչ մը շտկել չի տա՞ս : Ամէնքը նոր նոր հագուեր  
են, ես մինակ ասանկ ծրւիկ-ծրւիկ լաթերով դպրոց  
կ'էրթամ կոր :

Յակոբճան աղա, որ ա՛լ հանդարտած էր, կնոջը  
նայեցաւ յուսահատութեամբ : Զաւկին խօսքերը սրտին  
դպիր էին : Ինքն ալ իր աղքատութեանը մէջ հպարտ  
եղած էր միշտ, եւ իր զաւկին այդ զդացումը հաճոյ  
կու գար իրեն : Կնոջը ձեռքէն առաւ Սեղրակը եւ քովը  
նստեցնելով .

— Մի՛ լար, տղաս, մի՛ լար . գուն վաղը դպրոց  
գնա նորէն, ես քեզի աղուոր ձեռք մը լաթ կ'առնեմ  
աղուոր-աղուոր կը հագնիս :

\* \* \*

Լսելը գիւրին էր, բայց գործադրեն ինչքա՞ն  
գժուար : Գործերուն վիճակը յայտնի է, եւ երկաթա-  
գործը, արիւն քրտինք մանելով, հազիւ կրնար իր ըն-  
տանիքին օրական ապրուստը հոգալ : Ուրկէ՞ պիտի  
կրնար քովի բերել չորս հինգ մեծիտ զաւկին ձեռք  
մը զգեստ առնելու համար : Եւ սակայն պէտք էր, առ-  
նելէն զատ ուրիշ ձար չկար :

երիկ կնիկ գլուխ գլխի տուխն եւ որոշեցին հայ-  
թայթել այդ գումարը, Յակոբճան աղան քիչ մը աւե-  
լի աշխատելով եւ իլափիս հանըմը քիչ մը աւելի խնա-  
յողութիւն ընելով: Պակսած մէկ երկու մեծիտն ալ եր-  
կաթագործը տեղէ մը փոխ պիտի առնէր, եւ ա'լ պզտիկ  
Սեղրակը պիտի չամչնար իր ընկերներուն եւ դասա-  
տուներուն քով:

\* \* \*

Եւ իրիկուն մը Յակոբճան աղան տուն կը դառնար  
ինդումերես, թեւին տակ մեծկակ կապոց մը, զոր բո-  
լոր հոգիովը կը սեղմէր: Երբոր տանը դրան առջեւ հա-  
սաւ, կը մտածէր վայրկեան մը ետքը տեղի ունենալիք  
տեսարանին վրայ: Սեղրակ դուռը պիտի բանար, կա-  
պոցը ձեռքէն առնել պիտի ուզէր, բայց ինք պիտի  
չտար: Ինչ ըլլալը պիտի հարցնէր, բայց ինք պիտի  
պատասխանէր, թէ իրեն կիօրէ բան չէ: Յետոյ սենեա-  
կը պիտի երթային եւ հոն անտարբերութեամբ տղուն  
պիտի ըսէր, որ առնէ բանայ կապոցը, և այն ատե՛ն...

Դուռը զարկաւ տիրաբար: Կը սպասէր, որ ամէն  
իրիկուան պէս Սեղրակ անմիջապէս դուռը բանար եւ  
եր ձեռքին նայէր: Քիչ մը ատեն անցաւ, եւ որովհետեւ  
բացող չկար, նորէն զարկաւ, այս անկամ ուժգնակի...  
Է՛հ, եթէ ներսէն գիտնային, որ հետը ի՛նչ կը բերէր:  
Վերջապէս իլափիս հանըմ դուռը բացաւ: Երկաթագոր-  
ծը անմիջապէս նշմարեց, որ կոտրածութիւն մը կար  
դէմքին վրայ, երեսները կախ, շարժուածքը դանդաղ.  
Իլափիս հանըմ մեքենաբար ամուսնոյն ձեռքէն առնել  
ուզեց կապոցը, մինչ երկաթագործը, սիրտը արդէն  
անձկութեամբ պաշարուած, հարցուց մտատանջու-  
թեամբ.

— Ո՞ւր է Սեղրակը, տե՞ղ իրկեր էս:

— Զէ՛, ներսն է, — պատասխանեց կի՞շ կցկտուր  
կերպով: — ցերեկին քիչ մը քեթը կախ էկաւ դպրոցէն.  
Հիմակ կրակներուն մէջն է: պան մը չէ, դող մ'ելլար,  
ֆեսկին նեւազիլ ըլլալու է:

Երկաթագործը, կապոցը ձեռքը, հապճեպով սեն-  
եակը մտաւ: Սեղրակ պառկեր էր բազմոցին վրայ,  
վերմակ մը վրան: Դրանը բացուածքէն արթնցաւ, յոդ-  
նած աչքերը հօրը վրայ պտըցուց եւ նորէն փակեց:

— Օդլո՞ւմ, ի՞նչ ունիս, հիւա՞նդ էս, մէկ տե՞ղդ  
կը ցաւի կոր:

Եւ որովհետեւ տղան չէր պատասխաներ.

— Հայտէ, էլլիր նատէ նայիմ, իմին քա'ջ զաւակս,  
իմին ալլան զաւակս: Նայէ քեզի ի՛նչ բերի:

Եւ արտորանքով կապոցը քակելով վերարկուի մը,  
բաճկոնակի մը եւ տարատի մը ծայրերէն բոնած օդին  
մէջ երեցուց ուրախութեամբ:

Սեղրակ աչուրները բացած էր արդէն: Իր մարած  
նայուածքին մէջ անսահման հրճուանքի նշոյլ մը ցո-  
լաց, բայց քիչ յետոյ աչուրները նորէն փակեց:

Այն ատեն երկաթագործը հագուստները բազմոցին  
մէկ անկիւնը նետեց, տղուն մօտեցաւ, ձեռքը ձակտին  
վրայ դրաւ եւ, մարմնոյն հրատապ տաքութենէն վախ-  
ցած, դարձաւ իր կնոջը, որ սենեակէն ներս մտած էր.

— Է՛լափիս, — ըսաւ, — ասիկա անանկ նեւազիլի  
պան չէ: Անապա էրթամ էզանին կանչե՞մ:

— Կեցիր նայինք, մինչեւ վաղն առտու ինտո՛ր  
կ'ըսայ: անկէ ետքը պան մը կ'ընենք:

\* \* \*

Հետեւեալ առտու պատիկը աւելի ծանր վիճակի  
մէջ էր: Դեղագործը եւ իրմէ ետք բժիշկը եկան հաս-  
տատել, թէ տղան կարմրուկի բռնուած էր: Համաճա-  
րակին ատենն էր:

Երկաթագործին եւ կնոջը համար ամէն բան իրենց զաւկին վրայ կեդրոնացած էր : Խեղճ պատիկը կը տառապէր, կոկորդէն մանաւանդ, եւ յամաօրէն կը մերժէր դեղ առնել : Հայրն ու մայրը ուրիշ միջոց չէին գտած, այլ անոր նոր հագուստները դիմացը կ'երեցնէին հազար գգուական խոսքերով, կամ իր վերմակին վրայ կը փոէին, որ անոնց հետ խազայ, եւ Սեղրակ՝ իր նողկանքը զսպելով՝ բերանը կը բանար դեղի դգալին :

Հիւանդութիւնը մահացու էր սակայն : Ութ օր չանցած խեղճ պատիկը կը մեռնէր :

\* \* \*

Անշուք յուղարկաւորութիւն մը ունեցաւ : Երկաթագործը տղու մը պէս կու յար իր մէկ հատիկ զաւկին գագաղին ետեւէն :

Երրոր տուն դարձաւ եւ բոլոր բարեկամները ճամբեց, կնոջ քովն ելաւ, որ վերի սենեակը քաշուած էր միայնակ : Իրիկուն եղած էր արդէն : Ուղղակի կնոջը քով գնաց, որ բազմոցին անկիւնը նատած էր լոիկ եւ անձայն : Էլպիս հանրմ ծունկերուն վրայ տարածած էր հէտ Սեղրակին նոր հագուստները եւ զանոնք կը դիմէր թաց աշուրներով :

Երկաթագործը ինքն ալ ձայն չհանեց : Կնոջը քով նստաւ, հագուստներուն մէկ մասը իր ծունկերուն վրայ քաշեց եւ ինքն ալ սկսաւ լոիկ արտասուել :

Իրենց անհուն վշտին մէջ բան մը չէին գտներ իրարու ըսելու : Վերջապէս էլպիս հանրմ հեկեկանքի մը մէջ պոռթէկալով .

— Ա՛խ, — ըսաւ, — խըսմէք չեղա՛ւ, որ հազնի : Եւ Երկաթագործը, կուրծքն հեւալով իր զօրաւոր հեծկլութին տակ.

— Ա՛խ, — ըսաւ, — թող մէյ մը հազնէր, անկէ ետքը մեռնէր, պաշխա պան չէի ուզեր : Մուրատորդ մեռաւ խեղճ զաւակս :

### ԼԵՒՈՆ ԲԱՇԱԼԵԱՆ

#### ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Խատիկար : — Թուրքերէն բաւ : Կը նշանակէ յիշատակ, ընծայ, փոխարեարար՝ բարիծաղիկ : Միւս թուրքերէն բառերը, որոնք տեղական գոյն կու տան գրուածքին, գրեթէ ծանօթ են եւ բացատրութեան կարօտ չեն : Հասկնալի են նաև կարգ մը հայերէն բառերու պոլահայ, հնչումները, ինչպէս՝ պերան — բերան, կոփի — գրուի, ծառք — ձեռք եւն :

Զուրցել : — Ճիշտ ճեւը՝ գրուցել, զոյց ընել, խօսիլ :

Ծրիկ-ծրւիկ : — Պատուած, ծուէն-ծուէն եղած :

Հարառապ : — Հուր եւ տապ բառերէն, կրակի պէս այրող :

Կարմրուկ : — Մանուկներու յատուկ վարակիչ հիւանդութիւն : Հարանիթ :

Նողկանք : — Զգուանք, պէտանք, սիրտախառնուք :

ԼԵՒՈՆ ԲԱՇԱԼԵԱՆ (1868—1943) : — Ծնած է Պոլիս, 1868 Սեպտ. 24ին : Աւտոմբ ստացած է Պէրսկան վարժարանին մէջ, որուն շրջանը հազի աւարտած՝ կը մտնէ լրազնական առաքելոց, 1884 Յունուար 1ին, եւ յաջորդարար մաս կը կազմէ «Մասիս», «Արեւելք» եւ «Հայրենիք» քերքերու յիմքագրական մարմիններուն : Կը սկսի գրել պատկերներ, քրոնիկներ եւ նորավեպեր, որոնք ուշադրութիւն կը գրաւեն եւ ցերմ համակրանք կը ստեղծեն իր անձին շուրջ : 1896ին արտասահման կ'անցնի եւ Արքիարեանի հետ կը հիմնի «Նոր կենտրոֆ» կիսամեռայ հանդէսը (1898—1901), ուր կը գրէ հաղափական տեսութիւններ եւ այլ արձակ էշեր՝ լ. Զարքումեան ծածկանութով : Իր միւս ծածկանութեներն են Միծեռանկ, Ասպետ եւ Թափառիկ : 1901ին կը մեկնի Բագու (Կովկաս), իրեւ

տնօրէն ֆրանս. նաւթային ըմկերութեան մը: Այդ օրէն կը լիէ գրականութիւնը եւ կը դադրի գրելէ: 1920ին, Թիֆլիս, Հայաստան եւ Պոլիս հանդիպելէ ետք, կ'անցնի Փարփզ, ուր կ'ունենայ ազգային եւ հանրային օգտակար գործութեարիւն, իբրև անդամ Գողքականական Յանձնաժողովի եւ փարփակայ այլ մարտիքնեւրու: Փարփզի մէջ կը խմբագրէ նաեւ, 1928էն մինչեւ 1932, ֆրանսէրէն եւ հայերէն բաժիններով *Le foyer rôti*, գրելով ինձ շահեկան յօդուածներ առօրեայ հարցերու շուրջ: Կը մեռնի Վիշի (Ֆրանսա), 1943ին:

Գլխաւոր երկերը.— Բաշալեանի բոլոր գործութեները ցըուած են զանազան քերքերու եւ հանդէսներու մէջ: Իր մահէն ետք Փարփզի մէջ երատարակուեցաւ անոնց մէկ մասը «Նորավեպեր եւ պատմուածքներ» Խորագրին տակ: 1888ին բարգմանած եւ առանձին հատորով երատարակած էր Ժիլ Վենէի «Սեւ Հնդկաստան» գրեյյէր:

Լեռն Բաշալեան, մէկը մեր ամենէն կատարեալ արձակագիրներէն, առաջին իսկ օրէն երեւան քերաւ կազմուած գրագէտի հաստատուն արժամիքներ եւ մտքի հասունութիւն: «Էւ խորհու, լաւ դատող, լաւ կշռող գրագէտը մնաց միշտ», կը գրէ Արքիարեան իր մասին: Հմուտ էր հայերէնի եւ Փրանսէրէնի: Կոչումը ունէր գրելու: Մեծապէս նպաստեց իր շրջանի գրական շարժումին, իբրև առաջաւոր դէմքերէն մէկը այդ շրջանի ազատամիտ եւ յարադիմական սերտամդին: Օժուուած էր գեղագէտի նուրք նաշուկով եւ արուեստագէտի զգայուն խառնուածքով: Իր ոճը, ժումակալ, առոյց եւ ազնուական, կը պահէ միշտ իր անժխտելի գեղեցիութիւնը: Իր պատմուածքները կը բերեն զուսպ յաւզում մը, որ կը բխի ներկայացուցած անձերէն ու դէպէրէնի իսկ, զերծ՝ չափանցութենէ ու արուեստականութենէ եւ ասով իսկ աւելի ազդու:

Զօհրապի նորավեպերում հետո՝ Բաշալեանի պատմուածքները, իբրեաց ձեւի կատարելիութեամբ, հայադրում մքնուորուով եւ կառուցուածքի աթքերի գեղեցկութեամբ, կը մեռն այդ սերին լաւագոյն նմոյշները մեր գրականութեան մէջ:

### 37. ՕՄԱՐ ԽԱՅԵԱՄԸ ՎԵՃԸ ԱՍՏՌՈՒ ՀԵՏ

Օմար Խայեամը, Խորասանի վշտահար բանաստեղծը, ոսկեղէն նարգիսների մէջ նստած, աշխարհի ունայնութիւնը մոռանալու համար կաւէ գաւաթից գինի էր խմում:

Այդ միջոցին բարձրացաւ յանկարծ մի սատանի քամի, որ, իր պոչի վրայ ցցուած, պտոյտ-պտոյտ գալով, խելագարի պէս այս ու այն կողմն էր վազվզում, ձեռն ընկածը քչում, ջարդում, կոտրում:

Մէկ էլ թշնամու պէս արշաւեց նա խեղճ Խայեամի վրայ, անտես փէշերով տուեց, վայր ձգեց գինու գաւաթը, եւ գինին թափուեց Հողի վրայ:

Ցետոյ խելառ ու չար քամին, թեւերը թափահարելով, սինլքորի նման սուլելով, շրւշւացնելով փախաւ, թռաւ հեռուները:

Խայեամը մէկ զայրացած նայում էր հեռացող քամու ետեւից, մէկ ափսոսանքով նայում էր կենսաբաշխ կարմիր հեղուկին, որ ծարաւ գետինը ծծեց մի վայր-կեանում, թունդ Հարբեցողի պէս:

Ապա աչքերը ձգեց կապուտակ երկնքին եւ այսպէս ասաց Օմար Խայեամը, Խորասանի վարդերի բլբուլը.

Իմ վառ գինու գաւարն հողէ:

Դո՞ւ կոտրեցիր, Ա'ստուած իմ.

Ուրախութեան դուռն իմ առաջ:

Դո՞ւ փակեցիր, Ա'ստուած իմ:

Թող քերանը լըցուի հողով,

Որը խըմեց իմ գինին.

Ի՞նչ արեցիր, միքէ դո՞ւ էլ

Թունդ հարբած ես, Ա'ստուած իմ...

Եւ Աստծուն լսելի եղան Խայեամի տրտունջն ու  
յանդիմանութիւնը : Բարկացաւ Աստուած, սաստիկ  
բարկացաւ, որ մի հողեղէն յանդգնում է այսպիսի բե-  
րան բանալ :

Եւ պատժեց Աստուած Խայեամին . բանաստեղծի  
բերանը ծռուեց, լեզուն կարկամեց : Էլ չէր կարողա-  
նում խօսել Խայեամը, ունայնութեան քաղցրախօս  
բլրուլը :

Երբ անցաւ մի քիչ ժամանակ, զգաստացաւ Խայ-  
եամը տեսաւ ծանր պատիքը, զզծաց եւ դարձաւ այս-  
պէս թոթովից զէպի Աստուած :

Աշխարհումը մեղք չըգործած

Ո՞վ կայ, ասա՛, Ա'սոռուած իմ .

Եւ նա, որը չի մեղանչում,

Ի՞նչպէս կ'ապրի, Ա'սոռուած իմ :

Թէ վատ անեմ; թէ վատ խօսեմ,

Դու էլ ինձ վատ պատիժ տաս,

Ուրեմն ի՞նչն է իմ եւ քո մէջ

Տարբերութիւնն, Ա'սոռուած իմ . . .

Եւ Աստծուն նորից լսելի եղան Խայեամի զղջումն  
ու իմաստալից խօսքը՝ զարմացաւ, թէ ի՞նչպէս մի հո-  
ղեղէն կարող է այսպէս խելացի խօսել : Ամաչեց ինքն  
իր մէջ եւ ներեց Խայեամին, վերստին չնորհելով նրան  
եւ գինի, եւ աւելի իմաստուն լեզու :

ԱԻ. ԻՍԱՀԱԿԵԱՆ

ԲԱՌԵԲԻ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵԲԻ

Օմար Խայեամ . — Պարսիկ մհճահռչակ բանաստեղծ եւ գի-  
տուն : Մնած է Խորասանի Նիշափուր քաղաքը, ԺԱ. դարու կէսե-  
րուն : Բւսած է աստուածարանութիւն, փելխոփայութիւն, ուսո-  
դութիւն եւ աստղագիտութիւն : Գրած է բազմաթիւ գիտական  
ուսումնասիրութիւններ : Համբաւաւոր գարձաւ սակայն իր քառ-  
եակներով, զորս առաջն անգամ անդերէնի թարգմանեց եւ Եւ-  
բոսայի ծանօթացուց անդիմացի գրադէտ մը՝ ի. Ֆիցճերլլու : Խայ-  
եամի քառեակները քանի մը անգամ թարգմանուած են նաև հա-  
յերէնի :

Նարգիս . — Գեղեցիկ եւ հոտաւէտ ծաղիկ մը՝ բաց կանաչ տե-  
րեւներով : Բայ յունական դիցարաննութեան՝ Նարգիս, Կեփիս գե-  
տի որդին, աղբւրի մը մէջ նայած ատեն հիացաւ իր գեղեցկու-  
թեան վրայ, ջուրը իյնալով խեղդուեցաւ եւ ծաղիկի փոխուեցաւ :  
Նարգիսականութիւնը այսօր հոմանիչ է ինքնահիացման :

Խելառ . — Խենթ ու խելառ, յիմար, անմիտ, խելագար :

Սիմեոն . — Փուճ, անպիտան, թափթփուք, ստորին դասի  
պատկանող անձ :

ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ . — Քանի մը բացառու-  
թիւններէ զատ՝ ն գիրէն առաջ է կու գայ միջոն . օրի-  
նակ՝ շէն, փոխարէն, պարէն, հելլէն, եւայլն : Բայց  
ածանցումի եւ բարդութեան պարագային է կը փոխուի  
ե-ի կամ ի-ի . օրինակ՝ շէն-շինութիւն-շինարար, ֆէն  
- ֆինախնդիր, օրինե-օրինաւոր-օրինապաշտ, ամէն -  
ամենայն, պարէն-պարենաւորում, հելլէն-հելլենական  
- հելլենագէտ եւն :

### 38. ՀՐԱԺԵՏԻ ԳԱԶԷԼ

Ամէն վայրկեան, սիրով տրտում, ասում եմ ես մնաս  
քարով. Բորբ արեւին՝ իմ բոց սրտում՝ ասում եմ ես մնաս  
քարով:

Մնաֆ քարով ասում եմ ես բոլոր մարդկանց չար ու  
քարի, Տանջուող ու որք աղամորդուն ասում եմ ես մնաս  
քարով:

Մնաֆ քարով ասում եմ ես ընկերներին մօս ու հեռու,  
Ռոսխներին չար ու արթուն ասում եմ ես մնաֆ քարով:

Երկնի մովին, կանաչ ծովին, անտառներին խոր ու  
մըրին, Գարնան ամպին՝ լոյս ոլորտում՝ ասում եմ ես մնաֆ  
քարով:

Ոսկեշղբայ իմ յուշերին, իմ գիշերին, իմ փըշերին,  
Արտուտներին՝ ոսկի արտում՝ ասում եմ ես մնաֆ  
քարով:

Ծաղիկներին դեռ չըրացուած, հոգիներին դեռ  
չըկիզուած,  
Մանուկներին վառ-խլըրտուն ասում եմ ես մնաֆ  
քարով:

Գնում եմ ես մի մութ աշխարհ, հեռու երկիր. Էլ չեմ  
դառնայ, Բարի յիշէք ինձ ձեր սրտում. մնաֆ քարով, մնաֆ  
քարով:

### 39. Ի Ն Զ Թ Ա Ղ Է Ք...

Ինձ քաղէք, երբ կարմիր վերջալոյսն է մարում,  
Երբ ալխուր զբգուանենքով արեգակը մեռնող  
Սարերի արծարէ կատարներն է վառում,  
Երբ մքնում կորչում են ծով ու հող...

Ինձ քաղէք, երբ տըխուր մքընշաղն է իջնում,  
Երբ լրում են օրուայ աղմուկները զբւարք,  
Երբ շողերն են մեռնում, ծաղիկները՝ ննջում,  
Երբ մքնում կորչում են լեռ ու արտ:

Իմ շիրմին դալկացող ծաղիկներ ցանեցէք,  
Որ խաղաղ ու հանդարտ մահանան.  
Ինձ անլաց քաղեցէք, ինձ անխոս քաղեցէք.  
Լոուրին, լոուրին, լոուրին անսահման...

### ՎԱՀԱՆ ՏԵՐԵՍՆ

ԹԱՏԵՐԱԿԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹԻՒՆ. — «Տռամա» յունարէն  
բառ մըն է եւ կը նշանակէ գործողութիւն: Արդարեն, քատերա-  
կան բանաստեղծութեան նպատակն է ներկայացնել որեւէ գեղիք  
կամ գործողութիւն շարժումներու, ձեւերու եւ տրամախօսութեան  
միջոցաւ: Տռաման ճնունդ առած եւ գարգացած է մասնաւորապէս  
այն ժողովուրթներուն մէջ, որոնց մոտաւոր մակարդակը եղած է  
համեմատարար աւելի քարք (օրինակ՝ իմ յոյմերը):

Թատերական բանաստեղծութիւնը կը բաժնուի երեք նիւթե-  
րու. 1. ողբերգութիւն, 2. տռամ, 3. կատակերգութիւն:

ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

**Գաղէլ.** — Ուսանաւորի յատուկ ձեւ մը, որ փոխ առնուած է արարական տաղաչափութենէն։ Գաղէլի մէջ իւրաքանչիւր զոյզ տողի վերջաւորութիւնը կրկնութիւնն է առաջըն զոյզ տողի վերջաւորութեան։ Արարական տաղաչափութեան մէջ ծանօթ են «քաստ», «մուխամմազ», «մուրապպա», «ըսուլպայիշաթ» կոչուած ուրիշ ձեւեր ալ, որոնք յաճախ գործածուած են մեր աշուղներուն կողմէ։ Գաղէլ կը նշանակէ նաև եղնորթ, եղնիկի ձագ։

**Բորբ.** — Բորբոր. բոցավառ. նաեւ՝ յորդ ու առատ։

**Ադամոդի.** — Ադամի որդի, փոխարերաբար՝ մարդ։

**Մով.** — Կապոյտ։

**Ոսկի արտ.** — Պատկերաւոր բացասրութիւն՝ ցորենի արտ նշանակութեամբ։

**Մքնչազ.** — Մութ եւ շաղ բառերէն, կէս մութ, կէս լոյս. արշալոյսը բացուելու կամ վերջալոյսը վերջանալու ժամանակ։

**Դալկացող.** — Դեղնող, գունատող։

**ՎԱՀԱՆ ՏԵՐԵԱՆ (1885-1920).** — Բուն անունով՝ Վահան Տեր Գրիգորեան։ Ծնած է Ախալքալաքի Գանձա գիւղը (Կովկաս), 1885 Փետրուար 9ին։ Նախնական ուսումը ստացած է ծննդավայրին եւ Ախալքալաքի մէջ։ 1899ին կը մտնէ Մոսկուայի Լազարեան ձեմարանը, որտես շրջանը կ'աւարտէ 1906ին եւ կը հետեւի Մոսկուայի համալսարանի գրականութեան նիւթին։ Զայն եւս աւարտելէ ետք՝ կը մտնէ Պետերբուրգի համալսարանը, ուր կը հետեւի հայագիտական ուսումներու, իբրեւ ուսուցիչ ունենալով ակադեմիկոս ն։ Մառը։ Գրել սկսած է ուսանողութեան տարիներուն։ մասնակցած է «Գարուն» պարբերագրի խմբագրութեան եւ ուսու գրող Մաքսիմ Գորկիի հսկողութեամբ։ լոյս տեսած «Հայկական ժողովածու»ի պատրաստութեան։ 1917-1919 շրջանին ունեցած է համարային եւ քաղաքական շեշտուած գործունեւութիւն Ռուսիոյ մէջ։ 1916ի ձմրան կը վարակուի բռքախտէ եւ երկար ու չարչարալից

հիւանդութենէ մը եսք կը մեռնի Օքենբուրգի մէջ, 1920 Յունուար 7ին։

**Գլխաւոր երկերը.** — 1908ին լոյս կը տեսմէ Տէրեանի ֆերբուածներուն առաջին հասորը «Մընչաղի ամուրջներ» խորագրով։ Մահէն եսք, 1923ին, Պոլսոյ մէջ կը երատարակուի իր «Երկիրու ժողովածուն», չորս առանձին հատորներով։ Ունի նաև բազմաթիւ քարգմանութիւններ։ Արբուր Շնիցլէրի վիպակները, Չարլ Պուլէտի արձակ ժերթուածները, Օսկար Ռայլուի «Սալոմէ» քատերախաղը եւն։

Իր մասին կարդալ «Երկու մահերց» կտորը այս գրքին մէջ։



**ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՆԵՐ.** — «Հրաժեշտի գագէւը առաջին անդամ Հրատարակուած է Բագուի «Գործ» տմագրին մէջ, 1917ին։ Հետապային հեղինակը մէկ քանի սրբագրութիւններ կատարած է սկզբնագրին մէջ։ այսպէս՝ հինգերորդ երկողեակին «սոսկէշղթայ» բառը առաջին Հրատարակութեան մէջ եղած էր «մարգարտաշար»։ Վեցերորդ երկողեակի առաջին տողը փոխուած է հետեւեալ ձեւով։ «Մաղիկներին դեռ չբացուած, դեռ չըկեցուած հոգիներին»։ Խսկ վերջին Երկողեակի առաջին տողը հետեւեալ գոմիսութիւնը կրած է երկրորդ Հրատարակութեան մէջ։ «Գնում եմ ես մի մութ աշխարհ, հեռու երկիր։ Էլ չեմ գալու»։

40. ԿԱՅՍՐ

Օհան Գուրգեն կեցած է ամպհավանին տակ կայ-  
սերական լրիւ հանդերձանելով : Գահին երկու կողմբ  
խռնուած են բազմարիւ բարձրաստիճան պաշտօնեա-  
ներ՝ պալատական, զինուորական, հոգեւորական, բո-  
լորն ալ պաշտօնական զգեստաւորումով :

ԱՐՔՈՒՆԻ ԳՊԻԾ (Գահի ստորին աստիճանին վրայ  
կեցած՝ աւարտելու վրայ է ձեռքի երկար մազաղաքին  
ընթերցումը) .— «Մանաւանդ այն վայրկեանին, երբ  
Աստուածային Անքննե-

լի Նախախնամութիւնը  
ինծի յանձնեց այս մի-  
ակ քաղաքակիրթ ու  
ճշմարիտ քրիստոնեայ  
պետութեան դարաւոր  
սրբազն գահը : Յաղ-  
թանակ' եւ յաջողութիւն  
բանակներուս, վայե՛լք  
ու առատութիւն ժողո-  
վուրդիս, փա՛ռք ու  
բարձրացում կայսրու-  
թեանս եւ աստուածա-  
յին օրհնութիւնն ու ի-  
մաստութիւնը բոլորիս :

Տուած է անդրանիկ Հրովարտակս Տէլն Մեր Յիսուս  
Քրիստոսի մարդեղութեան ինն հարիւր վաթսունեւինը  
թուականին եւ մեր երջանիկ կահակալութեան առաջին  
տարին : Կայսր Օհան» (Կը գալարէ մազաղաքը ու կ'իշ-  
նէլ պատուանիանէն) :



ԱԻԱԳ ԱՐԱՐՈՂԱՊԵՏ (Առաջ կու գայ լնդիանուր  
լուութեան մէջ եւ խոր գլուխ տալով կայսեր) .— Օհան  
կայսր, երկար արեւ քեզի . երկար արեւ ու երջանիկ  
թագաւորութիւն, ո՞վ դուն, արի եւ իմաստուն ինքնա-  
կալ : (Դառնալով բազմութեան) եւ դո՛ւք, որ պայծառ  
աստղերն էք մեր այս փառահեղ պետութեան շքեղ երկ-  
նակամարին, եկէք խոնարհինք ու երկրպագենք մեզի  
ծագած այս նոր արեգակին, մեր աստուածընտիր նոր  
դահակալին :

ԲՈԼՈՐԸ (Լուս կը խոնարիին մինչեւ մէջքը) :  
ԿԱՅՍՐ ՕՀԱՆ ԳՈՒՐԳԻՆ .— Վե՛ր բարձրացնցէք  
ձեր խոնարհած գլուխները, ձեռքերնիդ դրէք ձեր սու-  
րին ու ձեր ճակատը հպարտ ուղղեցէք երկինք : Ինձի  
պէտք չեն խոնարհ գլուխներ, ես խրոխտ հոգիներու  
կ'ուզեմ թագաւորել : Ձեր խելքն է, որ կը վարէ այս  
տէրութիւնը ու ձեր բազուկն է, որ կը պաշտպանէ .  
Դուք իրաւունք ունիք հպարտ ըլլալու : Ես ալ եկեր եմ  
ձեզի հետ միասին հպարտ գործ տեսնելու : Պարզ ու  
շխտակ կը խոստանամ ձեզի՝ քչե՛լ Սվեատոսլաւը իր  
ուսւերուն հետ ո՛չ միայն մեր քաղաքի դռներէն, ուր  
ան հասած է հիմա զրեթէ, մե՛ր սիալովը, այլեւ բուլ-  
կարական սահմաններէն ալ անդին, Մեծ Դանուրի հո-  
սանքէն ալ անդին, մինչեւ իրենց վայրի ու անհամբոյր  
տափաստանները : Կը խոստանամ ձեզի՝ բարձրացնել  
այս գահին Հմայքն ու իշխանութիւնը այն բարձունք-  
ներուն, ուր ան դեռ չէ հասած մինչեւ օրս : Հսկայ  
գործ ունինք կատարելու ես ու դուք, մենք բոլո՛րս  
միասին : Պէտք կայ մեր ամենուս ուժերուն, մեր ամե-  
նուս տաղանդին : Բնդունեցէք իմ կայսերական ողջա-  
գուրանքս, գացէք ու եղէք պատրաստ (Կիջնէ ու կ'անց-  
նի աջ սիները) :

ԲԱԶՄՈՒԹԻՒՆԻ .— Կեցցէ՛ : Կեցցէ՛ մեր կայսրը :  
Կեցցէ՛ Օհան կայսրը : Կեցցէ՛ մեր նոր կայսրը :

\* \* \*

Կերեւայ կուսանցի խուցին մէկ անկիւնը։ Մէջ-  
տեղը քառակուսի լուսամուտ մը, քովը՝ սեղանի մը  
մէկ մասը, վրան պղինձէ մեծադիր խաչելութիւն։ Լու-  
սամուտի տախտակէ միակուոր փեղկը բաց է։ Այդ բաց  
փեղկին թիկն տուած կեցած է Հանճա՞ կոյսի ներմակ  
հագուստներով, ինքը՝ դալուկ։ Վիզէն շղայով կախ-  
ուած է սեւ խաչելութիւն մը։ Զեռքը դրած լուսամուտի  
եզերքին՝ երազիու աչքերով կը նայի հեռուն, ձիւա-  
պատ լեռներուն։

ԿԱՅՍՐԸ (Դանդաղ շարժումով ձեռքը վար կ'առնէ  
դէմքէն ու կը խօսի հատիկ-հատիկ)։ — Ահա՛ կեցած եմ  
նորէն, Հա՞նճա, Պետքար լերան գլուխը։ ահա նորէն  
ես՝ յաղթական, նորէն ետիս մահ ու խորտակում։ նո-  
րէն սիրառ թուխա ու հոգիս խոռվ։

ՀԱՆՅԱ (Հանճարտ խօսուածքով)։ — Մի՛ կենար  
ու մի՛ նայիր ետ։ Ետիդ անդունդ է։

ԿԱՅՍՐԸ — Անդո՞ւնդ՝ դաժան ու մթին։

ՀԱՆՅԱ — Վե՛ր, մազլցէ վե՛ր։

ԿԱՅՍՐԸ — Արժէ՞։ Եւ ո՞ւր։ Ահա գագաթ մը։

ՀԱՆՅԱ — Անո՞նց համար, որոնց շունչը կարճ է։

ԿԱՅՍՐԸ — Բոլոր գագաթներուն ալ ա՛ս է եղածը։

ՀԱՆՅԱ — Բայց եւ այնահէս քալէ՛, քալէ վե՛ր։

ԿԱՅՍՐԸ — Ո՞վ դուն, իմ հոգիիս անվերջ ձգտու-  
մը, իմ անհանդիստ, իմ անյագ հոգիիս անզուսպ ու  
թեւաւոր ձգտումը։ եւ մինչեւ Ե՞րբ եւ մինչեւ ո՞ւր։

ՀԱՆՅԱ (Մատնանշելով լեռները)։ — Մինչեւ ճեր-  
մակ բարձունքները, մինչեւ միզոտ կատարները, մին-  
չեւ անհամ տենչանքները, մինչեւ մահուան սահման-  
ները։

ԿԱՅՍՐԸ (Տխուր երերցներով գլուխը)։ — Մինչեւ  
անհուն տենչանքները... մինչև մահուան սահմանները։

ՀԱՆՅԱ — Վե՛ր, մազլցէ վե՛ր...

ԿԱՅՍՐԸ — Այս՛... մնացածը բոլորովին ոչինչ է։  
ՀԱՆՅԱ — Վե՛ր, մազլցէ վե՛ր...

### Լեհոն ՇԱՆԹ

#### ԲԱՄԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆԵՐ

Օհան Գուրգէն։ — Պատմութեան մէջ ծանօթ է Յովհաննէս  
Զէկիկ անունով։ Ծնած է Զմէկածագ, 926ին։ Բիզանտիոնի գահը  
բարձրացաւ 969ին, յաջորդելով Նիկենիոր կայսեր։ Մեծ յաղթու-  
թիննէր տարաւ ուռւերուն, պուլկարներուն, արաբներուն դէմ եւ  
զօրացուց բիւզանդական պետութիւնը։ Թունաւորուեցաւ Վասիլ  
սենեկապետին, 976 թուին։

Ամբիոնվանի։ — Արքայական գահի կամ անկողնի վրայ հաս-  
ատուած մէծ ու քառակուսի հովանոց։

Հրովարտակ։ — Արքունի Հրամանագիր։ Թագաւորներու կող-  
մէ արձակուած Հրաման։

Մարդեղութիւն։ — Եխուսի ծնունդը, մարդանալը, մարդկա-  
յին մարմին առնէլը։

Արքողապետ։ — Պալատական պաշտօնեայ, որ կը հուկ ար-  
քունիքի մէջ կատարուած պաշտօնական արարողութեանց վրայ։

Սվիտուպալա։ — Քիեւեան Խուսիոյ իշխանուհի Օլկայի որ-  
դին։ Մօրը մահէն ետք գահ բարձրանալով զգալապէս զօրացուց իր  
պետութիւնը եւ հետամուտ հղաւ ջախջախելու բիւզանդական  
կայսրութիւնը։ Թշնամիին վրայ յարձակելէ առաջ կը նախզգու-  
շացնէր զայն՝ յայտարարելով. «Կու գամ ձեր վրայ»։ իշխաց  
945-972։

Տափաստան։ — Անմշակ ու խոպան դաշտավայր, ուր առատ  
խոս կը բուսնի միայն։

Թիկին տալ։ — Կոթնիլ, յենուլ։

Հանճան։ — «Կայսոր» թատերախաղի գործող անձերէն մէկը.  
Հայուհի մը, ստեղծուած հելինակին կողմէ. ախար մը՝ գաղա-  
փարական ու գաղափարապաշտ կնոջ։

Ջետքար լեռ։ — Խորհրդանշան՝ տարուած յաղթանակներու։

ԼԵՒՈՆ ՇԱՆԹ (1869—1951). — Բուն անունով՝ Լեւոն Սեդրս-  
եան: Մնած է Պոլիս, 1869ին: Ուսած է էջմիածնի Գեորգեան ձե-  
մարանին մէջ, որուն շրջանը աւարտած է 1891ին: Իր բարձրա-  
գոյն ուսումը ստացած է Գերմանիոյ եւ Չուփերիոյ համալսա-  
րաններուն մէջ: Իր առաջին վիպակը, «Մնաք բարովի իրիկումք»,  
հրատարակուած է Պոլսոյ «Հայրենիք» օրաթերթին մէջ, 1891ին:  
Երկար տարիներ վարած է ուսուցչական պաշտօն քէ՝ Կովկասի եւ  
քէ Թուրքիոյ մէջ: Ունեցած է համբային եւ բաղակական Յշամա-  
կելի գործունելութիւն Հայաստանի եւ գաղութներու մէջ: Հիմնա-  
դիրներէն է «Համազգային» կրթական եւ հրատարակչական ընկե-  
րութեան: Քանի տարի վարեց տեսչութիւնը նոյն ընկերութեան  
ձեմարանին, Պէյրուրի մէջ: Մեռաւ Պէյրուր, 1951 նոյ. 29ին:

Գլխաւոր երկերը — «Երազ օրեր», «Գուրսեցիները», «Վեր-  
ժին», «Իշարա», «Գերասանուին», «Կինք», «Հոգիները ծարաւի»  
(վեպ կամ վիպակ), «Լերան աղջիկը», «Երգեր» (բանաստեղծու-  
թին), «Եսի մարդը», «Ուրիշի համբա», «Ճամքուն վրայ», «Հիմ  
ասուուածներ», «Նորայուածը», «Կայսր», «Թնկած քերդի իշխա-  
նուին», «Օշին Պայլ» (քատերախաղ), «Մեր անկախութիւնը» եւ  
հոգերանական ու գրական ուսումնասիրութիւններ, ինչպէս նաև  
հայ լեզուի եւ ենրականութեան դասագիրերու շարք մը:

Լեւոն Շանք գերազանցօրէն բանաստեղծ է իր զգայնութեամբ  
եւ խռովուածելով: Իր գրականութիւնը, շունչով իրապաշտ, խոր-  
ուով զաղափարապաշտ, ո՞չ միայն կազմուացնէ, այլև կը դաստիա-  
րակէ: Ըստու իր ձեւը, միշտ նոր ու իմենատիպ, ունի համակող  
ջերմութիւն: Հանելի պատմող՝ գիտէ իրականութեան խառնել  
բանաստեղծութիւնը եւ ստեղծել երազային, մաքուր ու գաղափա-  
րական մթնոլորտ: Երազի, խորհուրդի, անվերջ ճգտումի եւ ան-  
վախնան որոնումի գրականութիւն մըն է իր մշակածը: Իր բոլոր  
գործերուն մէջ զգալի է դրոշմը իր երազարադա հոգիին: Հանու-  
րութիւնը, շողողուն բառերու ուժով ազդելու գիտութիւնը իր  
նախասիրած եղանակը չէ: Անոնցմէ է, որոնք կը դաստիարա-  
կին առանց քարոզելու, կ'ազնուացնեն առանց բարոյախօսելու:

Իր ստեղծած տիպաթները, աւելի երազող՝ քան գործող, աւելի  
զգացող՝ քան սրամարանող, բայց միշտ զաղափարապաշտ, նոր  
հորիզոն կը բանան մեր առջեւ եւ քաղցր ու ազնի զգացումներ  
կը ներշնչեն մեզի: Մեր քատերական գրականութեան բարձրար-  
ժեք վարպետներէն, Շանք նոր դարագլուխ բացաւ իր «Հիմ ասու-  
ուածներ» քատերախաղով:

Շանքի ոճը իմենատիպ է, առոյց, պատկերաւոր, արագ ու  
աշխոյժ, բայց լեզուն ունի հիմնական զարտուղութիւններ ֆերա-  
կանական ընդունուած կանոններէն: Ցատակ, մկուն, տաք ու հա-  
նելի, բայց խանուրիդ լեզու մըն է:

Քանակով ու որակով պատկառելի իր գրական վաստակը իրեն  
կ'ապահովէ արդար ու ամուր համբաւ մը: Պիտի սիրուի ու պիտի  
փնտուուի միշտ Լեւոն Շանքի ազնուացնող ու դաստիարակող զա-  
ղափարապաշտութիւնը:

#### 41. ՄԱՐԼՎԱՐԵԱՆ ՆԱՄԱԿԱՆԻ

*Սիրելի ընկերներ,*

Ձեր հրահանգներն ստանալուս պէս փութացի  
Արարկերէն ճամբայ ելլել եւ չորս օր ճամբորդելէ ու  
Շեփեկ, Վաղչէն, Կրանի եւ Մաշկերտ գիւղերը մէյ մէկ  
գիւղը մնալէ ետքը Հասայ Ծամպլվար գիւղը, որ, ըստ  
իս, մէր փրոփականուին համար յարմարագոյն վայրն է:

Ծամպլվար քան տունէ բաղկացած զուտ հայկական  
գիւղ մըն է, գեղեցիկ ու բարերեր Հովիտի մը մէջ, ուր-  
կէ կ'անցնի Զըրերիկ գետակը: Գիւղացիները ընդհան-  
րապէս բարեկեցիկ, ժիր ու աշխատող են. Հին ռեժիմէն  
գժիրախտաբար շատ չեն տառապած եւ այս պատճառաւ  
նոր ռեժիմը իրենց վրայ մեծ ներգործութիւն չէ ըրած:  
Ատեն ատեն հալածանքներ կրած են միայն մօտակայ

Քոմրաշ գիւղի քիւրտերուն կողմէ, որոնք աւազակարարոյ մարդիկ են:

Պէտք չկայ ըսելու, որ Ծապլվար գիւղը խոր տղիւտութեան մէջ թաղուած է, մանաւանդ ընկերվարական հարցերու մասին: Տասնըհինգ օր է, որ այստեղ հասած եմ եւ հասած օրիս հետեւեալ օրն իսկ սկսած եմ փրոփականիւթիւնը: բայց տակաւին կարող չեմ եղած այդ գիւղացիներուն մաքին մէջ մտցնել քափիթալիզմի դործած ոճիրները, բանուորական սենտիֆաներու հրամայողական անհրաժեշտութիւնը, պրոլետարիատի պահնջները եւ այլն . . . :

Բայց ես չեմ յուսահատած, ընդհակառակն, իրենց այդ անհասկացողութիւնը աւելի եռանդ կուտայ ինձի փրոփականութ առաջ տանելու:

Ինչ որ իմ պաշտօնս կը գժուարացնէ, այն է թէ Ծապլվարի մէջ որոյութիւն չունին դասակարգային որոշ բաժանումներ, կամ մանաւանդ լաւագոյն է ըսել, թէ այդ բաժանումներուն գիտակցութիւնը չունին: Իմ գործս պիտի ըլլայ նախ կազմակերպել դասակարգային բաժանումները, անոնց ցոյց տալ իրենց յատուկ պահնջումները եւ զանոնք ձեռք բերելու միջոցները:

Պէտք է կոռուի պատրաստել այս աղէտ գիւղացիները, եւ այդ հեշտ գործ չէ:

Երկու շաբաթէ ի վեր անընդհատ շփման մէջ եմ



գիւղի բոլոր բնակիչներուն հետ եւ կը ջանամ որոշել եւ ընտրել բոլոր այն անձերն, որոնցմով կարող պիտի ըլլամ ստեղծել գասակարգային որոշ շարքերը:

Գիւղն ունի մի ծերուկ քահանայ՝ տէր Սահակ այդ կը ներկայացնէ միջնադարեան կղերականութիւնը, խաւարամ տութիւնը, օպսիտիւրանքիզմը: Անհրաժեշտ է տաք պայցքար մղել իրեն գէմ:

Ծապլվարի պուրծուազիան կը ներկայացնեն ոչս Սէրգոն եւ իր մէկ քանի արբանեակները: Այդ կեղաստ պուրծուան ունի երեք արտ, երկու կով, մէկ էշ եւ երկու այծ, արդիւնք՝ իսեղմ, անինչք գիւղացիներու վրայ ի գործ դրուած գարաւոր կեղեցումներու: Զարմանալի է, որ այդ մարդը գիւղին մէջ բարի համբաւ կը վայելէ եւ կը յարգուի ամէնքն, նոյնիսկ անոնց կողմէ, որոնք պէտք էր, որ իր բնական թշնամիները ըլլային: Տեսէք, թէ ո՞ր աստիճան տղիտութեան մէջ թաղուած են այդ խեղճերը: Հա՞րկ է ըսել, որ տէր Սահակ շաբաթը մէկ քանի անդամ կը ճաշէ ոչս Սէրգոյի տունը: — Յաւիտենական զինակցութիւնը քափիթալիզմի եւ կղերականութեան՝ ընդդէմ ընչաղուրկ դասակարգին: — Բայց համբերութիւն, ամէն բան իր տեղը կու գայ:

Ծապլվարի մէջ բանուոր դասակարգը կը բաղկանայ պայցտար Մկոյէ, որ միանդամայն երկաթագործ է: Երկու օր առաջ ոչս Սէրգոյի էշուն պայտն ինկած էր, եւ կեղաստ պուրծուան ստիպուեցաւ գիմել Մկոյին: Շատ ջանացի, որ Մկոն համոզեմ ընդհանուր գործադուլ յայտարարելու եւ ոչս Սէրգոյի էշն առանց պայտի ձգելու: Այդ՝ շատ ցնցող տպաւորութիւն պիտի գործէր առհասարակ առանձնաշնորհեալ դասակարգերուն վրայ: Բայց գժախտարար Մկոն ընդդիմացւ, որովհետեւ տակաւին բաւականաչափ վրոփական չէի արած: Հոգ չէ, եթէ այս անդամ չյաջողեցաւ, ուրիշ անդամ կը յաջողուի: Ընդհանուր գործադուլն անհրա-

ԺԵՅՄ է ԾԱՎՈՒՐԻ մէջ՝ փրոֆականուի գործնական արդինքը ցոյց տալու համար :

Վաղը կը մեկնիմ Քոմրաց քիւրտ գիւղը, ուր պիտի մնամ մէկ քանի օր՝ համերաշնութիւն քարոզելու հայերու եւ քիւրտերու միջեւ։ Քիւրտերը մեր բնական նեցուկներն են, հարկ է հաշտ երթալ անոնց հետ եւ ի հարկին զործածել զանոնք մեր քարոզած սկզբունքներու յաղթանակին համար։ Բայց ատոնք ապագայի հարցեր են։

Մի քիչ փող ուղարկեցէք ինձ։

### ԵՐՈՒԱՆԴ ՕՏԵԱՆ

#### ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Ծավուրի։ — Արարկերի հայրենակ գիւղերէն մէկը։

Փրոֆականու։ — Ֆրանսերէն բառ՝ propagande. քարոզութիւն, կարծիքներու եւ զաղակարներու տարածում։

Հին ուժիմ։ — Այս անունով կը կոչուի սուլթան Աստիւլ Համիտի բանակալութեան շրջանը Թուրքիոյ մէջ (1878—1908)։ 1908-ին վերջ գտաւ այդ շրջանը Սահմանադրութեան հոչակումով։ 1908էն ետք շրջանը կը կոչուի նոր ուժիմ։

Ընկերակարութիւն։ — Այս անունով կը կոչուի այն իրաւակարգը, ուր արտադրական միջոցները ազգայնացուած են։

Քափիքալիզմ։ — Ֆրանսերէն բառ՝ capitalisme. դրամատիրութիւն. այն իրաւակարգը, ուր արտադրական միջոցները ադգայնացուած չեն։

Սենտիֆա։ — Ֆրանսերէն բառ՝ syndicat. արհեստական ընկերականութիւն. նոյն արհեստին կամ ասպարէզին հետեւողներու կազմած միութիւն։

Պրոլետարիատ։ — Ֆրանսերէն բառ՝ prolétariat. ընչագուրկ։ Հողագուրկ դասակարգ։

Դասակարգ։ — Ժողովուրդի բաժանումը կամ շերտաւորումը ըստ ծագման։ Խումբ, գաս։

Միջնադարեան կդերականութիւն։ — Այս անունով կը կոչուի Միջն դարու մէջ ապրող հոգեւորականներու այն դասը, որ եկեղեցին անունով կը հալածէր ու կը հարստահարէր ժողովուրդը։

Օպսիւրանթիզմ։ — Ֆրանսերէն բառ՝ obscurantisme. խաւարամտութիւն։ Խաւարեալ կամ խաւարամիտ կը կոչուին անոնք, որ հակառակ են կրթութեան եւ գաստիարակութեան։

Պոլրժուագիա։ — Ֆրանսերէն բառ՝ bourgeoisie. միջակորեար, քաղքենի դասակարգ։ Բնիթացիկ լեզուի մէջ պուրժուա կամ բուրժուա հոմանիշ դարձած է հարուստի։

Ռէս։ — Արարերէն բառ՝ գլուխ նշանակութեամբ. գիւղապետ, տանուտէր։

Աթիմչ։ — Ինչք, ստացուածք չունեցող։ Կ'ըսուի նաեւ ընչազուրկ։

ԵՐՈՒԱՆԴ ՕՏԵԱՆ (1869—1926). — Մնած է Պոլիս, 1869 Մելտիմեր 19ին։ Նախնական կրթութիւնը ստացած է տանը մէջ, մասնաւոր դասեր առնելով։ Այն մը յանախած է նաեւ Պերպերեան վարժարան։ 1894ին կը մտնէ Պոլյոյ «Հայրենիք» օրակարպի խմբագրութեան մէջ։ 1896ին կը հեռանայ Պոլիս. պահ մը կը մնայ Արէնի, ապա կը մեկնի Եգիպտոս։ 1899ին կ'անցնի Փարիզ, ուր կը խմբագրէ «Ազատ Խօսք» թերթը։ Վիեննա, Լոնոնն եւ Հնդկաստան շրջել ետք կը վերադառնայ Եգիպտոս, ուր կը մնայ Մինչեւ 1908 և յաջորդարար կը հրատարակէ «Ազատ Խօսք» «Ազատ թեմ», «Արեւ», «Կրակ», «Օրէնք» թերթերը։ 1908ին կրկին Պոլիս կ'անցնի եւ կ'աշխատակցի զանազան թերթերու՝ զրելով գրենիկներ, վէպեր, երգիծական տումսեր եւն. միաժամանակ իրատարակելով շարք մը երգիծաքերթերը։ Եթ գրական ծածկանումներն են երուանդ, Վահրամ Վահրամիան, Երօս, Վահրամ, Ս. Վրոյը։ 1915ին կ'ախտորուի, բայց զինագագարին կը դառնայ Պոլիս։ 1922ին դարձեալ երկրէ Երկիր քափառելէ ետք վերջնապետ կը հաստառուի Գահիքէ, ուր կը մեռնի 1926 Հոկտեմբեր 3ին։

Գլխաւոր երկերը՝ Կարեւոր վէպերը՝ «Սալիհա հանքմ», «Թաղականին կնկվը», «Միջնորդ տէր պապան», «Մատմիչը», «Կանանց հովանոցով կինը», «Ապտուլ Համիտ եւ Շերլոֆ Հոլմս», «Ազգային բարերար» եւն. Գրած է Քանի մը քառերախաղեր՝ «Չարշըլ Արքին աղա» (Միքայէլ Կիրքնեամի աշխատակցութեամբ), «Զաւալլըն» եւն. Խմբագրած է 12ի չափ քերքեր, ունի ուսումնափուրքիններ եւ յիշատակներ. — «Տասներկու տարի Պոլսէն դուրս», «Մանկուրեան յիշատակներ», «Գրական յիշատակներ». Երատարակած է տարեցոյցներ եւ կատարած է բազմաթիւ բարգմանուրքիններ. Բայց իր ամենէն արժէքաւոր գործը կը մնայ «Առաքելուրիսն մը ի ծառալիքար»ը, որ ծանօթ է նաև «Ընկեր Փանջումի» անունով եւ որուն շարունակուրքինն են «Ընկեր Փանջումի Վասպուրականի մէջ» եւ «Ընկեր Փանջումի տարագրութեան մէջ»։

Երուանդ Օտեան տաղանդուոր երգիծարան մըն էր անկանակած, բայց գուր սպառեց իր այդ տաղանդը անքիւ էջերու մէջ, որուն գրուած օրը օրին, մեծ մասամբ դատապարտուած են մոռցրելու. Օժուուած էր սուր դիտողուրեամբ, անձերու եւ անցքերու ծիծաղելի կողմերը տեսնելու բացառիկ կարողուրեամբ: Իր գործը, բանակով պատկառելի, որակով յանախ կը մնայ միջակ, թէեւ միշտ ներկայ է իր մէջ երգիծանիք զգայարանքը: «Փանջումին», ամբողջ շրանի մը կեանէք կը խոտանէ իր մէջ եւ Օտեանի գրական վաստակը կը բարձրացնէ հաստատուն արժէքի:

Օտեան շատ եւ արագ կը գրէր, յանախ առանց իրական ներշնչումի, լոկ ապարանիք վրայ: Իր ճաշակը քծախնդիր արուեստագէտի ճաշակը չէր: Շատ բան պէտք է գեղչել իր գործերէն հասնելու համար արուեստի երակին:



## 42. ԼՈՒՍԱԽՈՐՃԻ ԿԱՆՑԵՂԸ

Երկնի անքիւ աստղերէն մերն է միայն անիկա... Ամէն գիշեր վերը, հո՞ն, Արագածի զլխուն վրայ, Ան կը շողայ առանձին, ա'յնին անշատ միւսներէն, Որ ուրիշ ձեռք մը կարծես զանի վառեց գաղտնօրէն...

Զանի վառեց ու կախեց հան, մեզ համար, յաւիտեան... Ան կանքեղն է՝ լոյս առած Լուսաւորչէն հայուրեան Անկէ լրցուած, անոր ջինջ արտասուրչէն իւլի տեղ, Պըլպըլացող բաղցրուրեամբ, պլպլալի՛՛ միշտ կանքեղ...

Այդպէ՛ն հաւտաց ու այդպէ՛ն դեռ կը հաւտայ հայ հոգին, Որ միշտ դարձաւ, նայեցաւ եւ յառեցա՛ւ անձկազին Առտուն ձիւնու Մասիսն եւ գիշերներն ալ՝ անո՞ր...

Այդպէս եւ նս, ո'վ Մեծ Սուրբ, հաւտարծարծ կանքեղիդ Ըզգացի, որ հոգւոյս մէջ կը ծագէր շողը վընիս եւ կը մեծնա՛ր, կը մեծնա՛ր, մինչեւ կ'ըլլար այգ մը նոր...

ՈՂԲԵՐԳՈՒԹԻՒՆ.— Ազքերգութիւնը քատերական քանաստեղութեան այն ձեռն է, որ կը սկսի տխուր մբնոլորտի մէջ իւ կը վերջանայ դժբախտ վախճանով կամ աղէտով մը։ Ազքերգութեան առանցքը կը կազմէ զլխաւոր հերոսին մզած պայքարը արտաքին պայմաններուն, շրջապատի ուժերուն կամ իր ներքին զգացումներուն դէմ։ Հին ոզքերգութեանց նիւթը՝ ընդհանրապէս առնուած կ'ըլլար պատմութենէն եւ իին առասպելներէ։

### ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Լուսաւորչի կանքեղը։— Այս անունով կը կոչուի Արագածի վրայ երեւող աստղ մը, որուն մասին Վարդան պատմէչ կը գրէ։ «Կ'ըսէն, թէ այն լեռները (Արագածի չորս զագաթները) Լուսաւորչի սուրբ ու նուիրաբաշխ աջովը օրհնուած, օծուած ու տեսանագրուած են խաչուած Քրիստոսի փառացը Համար։ Ու հովտին մէջ քարածերպ այր մը կայ ու նոյն այրին մէջ տաճար մը՝ փոքրիկ խորանով։ Ու այդ խորանէն կանթեղ մը կախուած է առանց չոււանի։ Ու անոր մէջ, իւղի փոխարէն արցունք լեցուած է ու անիկա կը փառի երկանյին կրակով։ Ու պիտի մնայ հոն մինչեւ գատաստան, մինչեւ Քրիստոսի գալուստը։ Շատ մը արժանաւորներ տեսած են ու կը տեսնեն զայն։

Հաւատարծարծ։— Հաւատքը արծարծող։

❖ Սեծ Սուրբ։— Փոխարեցարար՝ Գրիգոր Լուսաւորիչ։

Այգ։— Առաւոտ, առառուան լոյս։

ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ ՄԱՆՕԹՈՒԹԻՒՆՆԵՐ։— Այս քերթուածին վերջին տունին երկրորդ տողը սրբագրուած է հեղինակին կողմէ։ Ակղքնագիրը հետեւեալ ձեւը ունէր։ «Ներքեւ կանգուն՝ ըզգացի հողուոյս մէջ շոշն իր վըճիտ»։

### 43. ԱՌՋԻ ՄԱՅՐԻԿԸ

ԵՐԵՔ-ՉՈՐՍ ամիս անցեր էր կնոջը մահուրնէն ի վեր, ու Խաչիկ աղան, երկու զավկըներուն հոգատարութիւնը պատրուակելով, երկրորդ անգամ կարգուեր էր իր դասակարգէն տարիքոտ աղջկան մը հետ։ Պատուելուն երկրորդ օրը, երբ աղաքը, «Վարպետ տուտու»էն վերագարձին, տեսեր էին այդ նոր դէմքը, որ խեռ ու չար նայուածք մը կ'արձակէր իրենց վրայ, հայրելին ըսած էր խոպոտ ձայնով մը։

— Ասկէ ետքը մայրենիդ աս է։ Էյէր ասոր խօսքը մտեկ չընէք նէ, երկուքդ ալ կը սատկեցունեմ։

Հէզ որբերը դողդը պատեր էին «նոր մայրիկ»ին ձեռքը, որ, էրկանը երեսը նայելով, կեղծաւոր շեշտով մը ըսեր էր։

— Խելօք կենաք նէ պիտի սիրեմ ձեղի։

Բայց չէր սիրած։ Մէկ քանի շաբաթ անցնելէ ետք, Խաչիկ աղաս սկսեր էր սովորական կենցաղը, — առատուն մութնուլուսուն դուրս ելլել տունէն եւ իրիկունները շատ ուշ տուն դառնալ, օղիէն գրեթէ ապուցցած։ Իսկ վայրագ կինը, ընտանիքին տիրապետող միակ տարրը,



սկսած էր չարչըկել մանուկները, կատաղօրէն ծեծելով զանոնք, երբ ամենափոքր յանցանք մը գործէին:

Փոքրիկը, մօրուին կոփոցներէն սաստիկ խոշտանդուած, կը սկսէր աղաղակել.

— Էս առջի մայրի՛կը կ'ուզեմ, էս առջի մայրի՛կը կ'ուզեմ...

Այս խօսքը աւելի կը զայրացնէր անողորմ կինը, որ կը կրկնապատկէր իր հարուածները: Եւ երբ քոյրը միջամտէր իր խեղճ եղբայրը ազատելու համար, ինքն ալ լիառատ բաժին մը կը ստանար կոփոցներէն. խեղճ մանկուհին ձայն չէր հաներ, բայց կը մրմնջէր.

— Ա՛խ, առջի մայրիկս...

Երկու մանուկներուն այս դժոխային կեանքը երթարով կը վատթարանար:

Գիշեր մը, մուեղին տփոց մը ուտելէ ետք, իրարու պլառելով անկողնին մէջ պառկած ատեննին, քոյրը ըսած էր եղբօրը ականջին.

— Ա՛րթին, վաղը առջի մայրիկին էրթանք, հա՞:

— Ամա՞ն, քուրիկս, հա՞:

\* \* \*

Յունուարի ցրտասարուու հովը՝ սառեցուցեր էր գետինները ծածկող ձիւնը: Դեռ նոր էր լուսցած: Այն ճամբաններէն, որոնք հաղարումէի ոլլուքներով կ'երկարաձուէին մինչեւ Պալբուրի գերեզմանատունը, երկու աղաք կ'երթային ձեռք-ձեռքի, դողալով դողդալով կծու ցուրտէն, որ անոնց գրգլեակներէն ներս՝ մինչեւ ոսկորներուն ծուծը կը թափանցէր:

Զիւնին վրայ կը գծագրուէին այդ երկու տիսեղ մարմինները, չորսած շիւղի պէս երերուն, որոնց մանտըրտիկ ոտքերը հաղիւ հետք կը ձգէին քարացած ձիւնին վրայ:

Երկու որբերն էին, որ առջի մայրիկին կ'երթային Պալբուրի գերեզմանատունը:

Քանի մը անցորդներ, զարմանալով այդ երկու փոքրիկներուն վրայ, որոնք այդքան կանուխ ամայի փողոցներէ կ'անցնէին, կանգ առին ու հարցուցին անոնց, թէ ո՛ւր կ'երթան:

— Առջի մայրիկին, — պատասխանեցին որբերը միաբերան, լալիան ձայնով:

Եւ կը շարունակէին իրենց ճամբան անխոտոր, երբեմն սահելով իյնալով, հծծիւններ արձակելով, միշտ ձեռք ձեռքի:

Մանաւանդ Արթինին ուրախութիւնը անբացատրելի էր: Առջի մայրիկը տեսնելու, անոր տաքուկ գերկը նետուելու եւ ետքի չար մայրիկին ձեռքէն յաւէտ ազատելու գերազոյն ակնկալութիւնը ահագին համեմատութիւններ կը ստանար անոր ճղճիմ ուղեղին մէջ, ու ատեն ատեն քրոջը գառնալով կ'ըսէր ժպտագին.

— Քուրիկ, ահաայ մեր աղուոր մայրիկը մեզի տեսնայ նէ ընտո՞ր պիտի սիրէ:

Ա՛հ, ի՞նչ ալ երկար էր գերեզմաննոցի այդ տըրտմաթախիծ ճամբան, եւ խածառող ցուրտը, որ ճըւիկ-ճըւիկ կը բերէր փոքրիկ ուխտագնացներուն անհիւթ, անարիւն անդամները:

Վերջապէս հասան:

Ծանր, մեռելաբոյր լուութիւն մը կը աիրէր մեծածաւլ գերեզմաննոցին մէջ. ձիւնը եկած եւ ամէն բան ձերմզցուցած էր հոն, սոսկալի միօրինակութիւն մը փոելով ամէնուրեք: Տերեւազուրկ ձիւղերը, ձիւնով բեռնաւորուած, ամէն դի կը ցցուէին ցուրտ եւ ուրուասիւլ, գերեզմաններէն դուրս սպրդող կմախքներուն ահարկութեամբը:

Զիւնը կը սկսէր տեղալ՝ պարուրածեւ պտուտքով մը իշնելով լոիկ մնջիկ:

— Հոս է, — ըսաւ փոքրիկ աղջիկը երկար ու մանրազնին փնտուտուքէ մը ետք:

Եւ երկուքը մէկանց սկսան իրենց վտիտ, սառած մատներովը ասդին առնել գերեզմանին վրայ կուտակուած ձիւնը:

Յարութիւն կը հարցնէր քրոջը.

— Ազուոր մայրիկը տա՞կն է:

— Տակն է, — կը պատասխանէր աղջիկը:

Ու կը փորէի՞ն, կը փորէի՞ն:

Ձիւնը խոչոր փաթիլներով կը տեղար, նորէն ծածկելով մեծ դժուարութեամբ բացուած ծակերը:

Խեղճ փոքրիկները, ցուրտէն գրեթէ ընդարմացած, մայրիկը երեւան հանելու անսանձ ըղձանքէն մոլեգին, ամբողջ մարմնով պառկած էին հիմակ գերեզմանին վրայ, քովշ-քովի, իրենց արիւնոտ մատներով հողը պեղելով, ձիւնը խածիծելով ու ոտքով դոփելով զայն երբեմն ալ իրենց նուազկոտ ձայնը կը լսուէր լալագին.

— Ազուոր մայրիկ, առջի՞ մայրիկ... մենք էնք... Արթինը... Սուրբիկը...

Եւ ձիւնը կը տեղար զարհուրելի հանդարտութեամբ, անհարթութիւնները հաւասարցնելով եւ ա՛լ սկսելով կաղապարել երկու մանուկներուն ազազուն անդամները, որոնք հետզհետէ անշարժութեան կը դատապարտուէին: Կոկիծին ու ցուրտին սաստկութիւնը դինովութիւն կու տար այդ մատադ ուղեղներուն:

Դեռ կը շարժէին սակայն, իրենց անզօր մատները դեռ կը պարտցնէին հողին վրայ. գերազոյն ձի՛կ՝ առջի մայրիկը երեւան հանելու: Ու երես-երեսի, շունչ-շունչի, հազիւ կրնային հծծել.

— Առջի՞ մայրիկ, մենք էնք...

Բայց ձիւնի խաւերը շատցան, ճերմակ կակույ պատանքի մը մէջ պլորեցին երկու գիրկընդխառն մարմինները, որոնցմէ հուսկ յետին հծծիւն մըն ալ բարձ-

բացաւ գերեզմաննոցին տրտմակուռ հանդարտութեան մէջէն.

— Առջի մայրիկը...

### ԵՐ. ՄՐՄԱՔԵՇԽԱՆԼԵԱՆ

ԲԱՌԵԲԻ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

«Վարպետ տուտու».— Տնային դպրոց, ուր նախնական ձեռով պարզ գրեկարդալ կը սորվեցնէին թաղի չքաւոր տղոց:

Խեռ.— Խէթ, ծուռ, խոտո:

Մօրու.— Խորթ մայր:

Ապից.— Ծեծ, կռուփով զարնել: Հոմանիշ՝ տփոց:

Ոլրուք.— Ճամբուն ոլրո-մոլոր գարձուածները:

Գրգլեակ.— Հին հագուստ, ցնցոտի:

Ընդարմացած.— Թմրած, սառած:

Դոփել.— Ոտքով զարնել:

Ազագուն.— Նիւար, ցամքած, վախու:

ԵՐՈՒԱՆԴ ՄՐՄԱՔԵՇԽԱՆԼԵԱՆ (1870-1915).— Ծնած է հանգիւլ (Պոլիս), 1870 Յուլիսին: Նախնական ուսուումը ստացած է ծննդավայրին Ներսէսան վարժարամին մէջ: Յանախած է նաև Պոլսոյ Կերպնանակն վարժարանը, ուր անդադանակ աշակերտ մը նկատուած էր: Իր գրած շարադրութիւնները այնքան անյաջող եւ կարճ էին, որ ուսուցիչը «հեռագիր» կ'անուանէր զանոնք: Կը ստիպուի ճգել դպրոցը եւ կը նուիրուի ինքնաշխատութեան, յաման աշխատանքով կը սորվի հայերէն եւ ֆրանսերէն, կը կարդայ մեծ գրագէտներու գործերը եւ կը տիրանայ գրական որոշ զարգացման: 1890ին կը մտնէ «Արեւելք» օրաթերթի խմբագրութեան մէջ եւ կը հրատարակէ իր առաջին պատմուածքը՝ «Պապուկը»: Կը շարունակէ աշխատակցի «Մասիս»ի եւ «Արեւելք»ի՝ գրելով միշտ կարձ պատմուածքներ, որոնք մեծ ընթանալութիւն կը

գտնեմ: 1896ին կը հեռանայ Պոլսկն եւ կ'ապաստանի Վանա, ուր կը հրատարակէ «Շարժում», ապա «Շաւիդ» թերթերը: 1904ին կ'անցնի Եզիպտոս եւ կը մնայ Իոն մինչեւ 1908: Այս բուականին կը վերադառնայ Պոլսկն եւ կը յիմքագրէ «Արևելք» օրաքերը, միաժամանակ ուսուցչական պաշտօն վարելով Կեդրոնականի եւ այլ քաղաքին վարժարաններու մէջ: Իր գրական ծածկանուններն են Երուանդ, Ն. Գաղրական, Աշուղ կը Երուխան: 1913ին տեսօնէին պաշտօնվ կը մեկնի Խարբերդ, ուր կը նահատակուի 1915ին:

Գլխաւոր երկերը — «Ամիրային աղջիկը» (Վեպ), «Կեանիքն մէջ» (պատմուածքներ), «Հարազար որդի» (վիպակ): «Ամիրային աղջիկը» նախապէս իրեւ քերքոն հրատարակուած է «Մերժուած սէրը» խորագրին տակ: Ֆրանսերէնէ քարգմանած է «Արևելյան յնեղիքը եւ հայկական հարցը» ստուար գրքը:

Սրմաֆէշխանին իրապաշտ շարժումին կրտսեր, բայց մեծ ծարժէք ներկայացուցիչներն եւ մեր մէջ: Գրիգոր Զօհրապէն եւնք, \*լաւագոյն նորավիպագիրը կարելի է համարել զինք տիկին Զայդէլ Խսայանի հետ: «Զօհրապ հաղաքի բարքեր ու տիպարներ տուած է առաւելարար. Սրմաֆէշխանինի տիպարները խոնարհներ են: — Ճկնորսներ, զրհանիկներ, շրջուն վահառողներ, պրոդակտաներ, բնենակիրներ, որոնք դրուած են միշտ իրենց հարազար մթնոլորտին մէջ եւ որոնց ապրումներն ու հոգեկան պշխարի ներկայացուցած են գրեթէ կատարեալ ու անքերի արուեստով: Կողմնակի խորհրդանութիւններ կամ փիլիսոփայական դատողութիւններ չեն ծանրաբեռներ. Սրմաֆէշխանինին գործք, որ առաջնակարգ տեղ մը կը գրաւէ մեր գրականութեան մէջ:

Օժտուած հարուստ զգայնութեամբ, դիտելու ու վերլուծելու րացանի կարողութեամբ, Սրմաֆէշխանին գրեթէ անհաւատալի է խոնարհներ տալու արուեստին մէջ: Իր սնը զդուու, առոյց ու կենդանի է, պատմելու իր ձեւը՝ արագ, աշխոյժ ու պացիկ: Ինչ որ կը մնայ իրմէ, կը հաստատէ գրողի իր տաղանդին անկինելի գերազանցութիւնը:

#### 44. Ս. ՅԱԿՈԲԻ ԱՂԲԻՒՐԸ

Ամէնքի պէս ես էլ երբ աշքս բացի, Մասիսը տեսայ մեր գրանը ու իր ստուերն՝ իմ գլխին և նա մենակ չէր, գեղանինտ. Հայկական Պարը կար առջեւս, եւ Արագածը զարդարուն մայր թագուհի բայց բրանք բոլորն ինձ Համար լեռներ էին, Մասիսը մենակ կենդանի ու գերբնական էակ էր:

Նայում էի ու խորհում, որ Մասիսը աշխարհի տէրն է: տիեզերքը վերջանում է նրա թիկունքին, նրանից դէնը աներեւակայելի ու անձեւ անհունն է:

Են դիտեմ, որ Մասիս կատարին է թառել անհուն ժամանակներից Նոյեան տապանը, ու նրա բարձունքն անմատչելի է: որեւէ Հողեղին կրունկ պիտի չկոխէ երբ-բեք սրբազն լերան գագաթը:

Սուրբ Յակոբի օրինակը կայ:

Ծերունի Հայրապետը իր սրբանուէր կեանքի վերջին, վճռեց աչքով տեսնել Նոյեան տապանը ու ապա մեռնել: Նա գիտէ, որ մահկանացուներին Աստծու Հրամանով արգիլուած է վերելքը դէպի սրբազն լերան բարձունքը սակայն գիտէ նաեւ իր ազօթքի, իր տքնութեան; իր Հրեշտակակենցաղ կեանքի արժէքը Աստծու գահոյքի առաջ:

Եւ ահա սուրբ մարդը գաւազանը ձեռք առաւ ու ճամբայ ընկաւ դէպի Այրարատեան աշխարհը, դէպի Մասիս: Ու Հաւատով զօրացած, քաղցն ու յոդնութիւնը մոռցած, նա քայլեց մարդկութեան օրբանը տեսնելու:

Աստուածային առասպելը ճշգելու յանցաւոր ցանկութիւնը չէր նրան մզողը, ու չ. ծերունի սուրբի իղձն էր իր մահից առաջ երկնային ողորմութեան մեծագոյնը տեսնել իրը ընտրեալ մահկանացու, Համբուլել Նոյ

նահապետի կերտած տապանը եւ մի հրաշապատում թողնել գալիք սերունդներին, Աստծու փառքին համար :

Քայլեց անծայր, փոշոտ ճամբաներով, օրերով փուշ ու տատասկներ տրորեց ու հասաւ Մասսին, ծունդի եկաւ, հողը համբուրեց, աղօթեց եւ երկնքի օգնութիւնն ու հաճութիւնը հայցեց : Ապա գաւազանը վերըստին ձեռք առաւ եւ լուն ի վեր քայլեց : Վերելքը դժնդակ էր բնկնում էր ու բարձրանում, քրտինքը ծորում էր ճակատից, կատաղի հովը գլուխն էր ծեծում ու ծուատում ալեղարդ միրուքը . Ժայռից ժայռ, դարից դար, անքարով ու սազմոս երգելով բարձրանում էր նա : Վիշապները խոյս էին տալիս սուրբ մարդու տեսքեց, օձերը գլուխները ցցած նայում էին իրանց պողպատեայ աչքերով ու շտապում ժայռերի տակ . դեւերը, ապշած՝ այս անօրինակ մահկանացուի յանդըգնութիւնից, նախ ծառանում էին նրա ճամբին՝ տուաջը փակելու, ապա նրա սրբութեան երեսից քաշում այրերը ու լալիս յուսահատութիւնից :

Եւ Աստծու մարդը բարձրանում է ու բարձրանում : Արդէն լերան բարձր լանջին է . ճերմակ ճիւները թարթում են նրան . օրը տարածամ է, վերջալոյսի ցոլքերը երանդ առ երանդ խաղում են Մասսի ճակատին ու կամացուկ հանդչում . արեւն իջաւ, խաւարը կախուեց : Աստծու ճամբորդը, իր կատարածով ու տքնութեամբ երջանիկ, ժայռին թեք ընկաւ, կնդուզը երեսին քաշեց ու խորը քուն եղաւ մինչեւ լուսաբաց, յաջորդ առաւօտ վերելքը շարունակելու :

Զարթնեց լուսաբացին, չուրջը նայեց . աչքերին չէր հաւատում . զարմանքով ու կսկիծով տեսաւ, որ գտնուում է ճիշդ այստեղ, որտեղից նախընթաց օրը սկսել էր իր վերելքը . անծանօթ, խորհրդաւոր բազուկներ նրան, զիշերը քնած ժամանակ, ցած էին բե-

րել Մասսի բարձունքներից ու գրել ստորոտը : Հոգին համակուեց անհնարին դառնութեամբ :

— Յիսուս-Քրիստոս, — բացազանչեց նա, — սատանայի գործ է այս, չարքերն են ցած բերել ինձ, գուշարը խափանիր, Տէ՛ր . . .

Ապա կրկին աղօթքի կեցաւ, զօրացաւ, երեսը խաչակնքեց, դաւաղանը ձեռք առաւ ու բռնեց նոյն ճամբան եւ նոյն տքնութիւնով ու չարչարանքով երեկոյեան հասաւ նոյն տեղը, ուր քնած էր նախընթաց օրը :

Ու զարձեալ օրը տարածամեց, ու ծերունին պարտասած պառկեց հանդիստ առնելու մինչեւ լուսաբաց : Քնեց խոր, արդար քնով . . . յաջորդ առաւօտ երբ աչքերը բացեց, նորէն ինքզինք գտաւ լերան ստորոտում . զարձեալ նոյն խորհրդաւոր բազուկները նրանցած էին բերել :

— Յիսուս-Քրիստոս, Տէ՛ր, գուշարը խափանես, — կրկնեց նա . նորէն աղօթեց ու ճամբայ ելաւ, բարձրացաւ աւելի հաւատով ու կորովով, քան երեք : Ուստեւ էր յաղթել չարին ու վանել նրա փորձութեան տագնապը :

Եւ սակայն ճիշդ նախընթաց գիշերուայ պէս վերըստին անծանօթ էակներ ցած բերին նրան իր նախկին տեղը, լերան ստորոտը :

Եւ երբ եօթն անդամ բարձրացաւ ու եօթն անգամ գիշերանց նրան վար բերին, սուրբ մարդը հասկացաւ, որ սատանայի գործ չէ այս, այլ աստուածային անօրինութիւն :

— Աստծու մատը կայ այստեղ, — մրմնջեց նա . . . Տէ՛ր, Տէ՛ր, — աղաղակնեց նա արցունքի միջից, — ես սրբութիւնն եմ ուղում տեսնել, մարդկութեան օրրանը, որտեղից քո կամքով վերստին մեղքը ծնաւ : Տէ՛ր, Տէ՛ր, տուր ինձ տեսնել տապանը :

Եւ մինչդեռ լալիս էր սուրբը ու աղօթում Աս-

տըծուն, որ թոյլ տայ Մասսի կատարը ելլել, նրա առջեւ կանգնեց մի լուսեղին պատկեր՝ ձեռքին մի հրեղին սուր. ինքը՝ զարրիէլ հրեշտակապետը:

Սուրբ Յակոբ երեսն ի վար ընկաւ սասանած :

— Մի՛ փորձիր, ո՞վ մածկանացու, աստուածային հրամանի դէմ ընթանալ, — ասաց հրեշտակապետը. — ադամորդուն չէ տրուած Մասսի կատարը կոխել. ո՞չ մի աչք չի կարող տեսնել Նոյեան տապանը, բայց քո ջերմեռանդութեան ու հաւատի համար Աստուած խըղճաց քեզ եւ ուղարկեց ահա տապանի այս նշխարը, գուշացիր այսքանով ու յետ գնա:

Եւ հրեշտակապետը տուեց սուրբին տապանի փայտից մի փոքրիկ կտոր ու անյայտացաւ:

Վերցրեց սուրբ մարդը այդ երկնային պարգեւը, համբուրեց, լացեց, նորէն երեսն ի վար ընկաւ եւ աղօթեց Աստուն ու փառաբանեց նրան իր մեծ ողորմութեան համար :

\* \* \*

Այն ժամանակ, Մասսի լանջերին, սուրբի արցունքից մի վճիռ, քաղցրահամ աղբիւր ժայթքեց, եւ նրա շուրջը՝ ժայռերի վրայ յայտնուեցին ինչ որ անծանօթ թռչուններ, սարեակների նման, բայց խատուտիկ, սուրբ Յակոբայ թռչունները, որոնք ողիների պէս կապուած են աղբիւրին, ոստոստում են նրա շուրջը, ճռուղում ժայռերի վրայ:

Երբ մորեին է զարկում մեր դաշտերին, ոչնչացը նում արտ ու անդաստան, ժողովուրդը շտապում է դէպի սուրբ Յակոբի աղբիւրը, ամաններով սուրբ ջուր է վերցնում ու յետ գալիս. նրա հետ նուիրական թռչունները ահագին բազմութիւնով, երամ-երամ գնում են ջրի յետեւից, հասնում են մորեին եւ Աստծու հրամանով սկսում են ջարդել, ոչնչացնել աւերիչ միջատ-

ներին: երամներն իրար են յաջորդում, մինչեւ որ վերջին մորեիր մեռնում է մեր դաշտերում: Այն ժամանակ միայն նրանք, խմբեր կազմած, ճռուղելով թռչում, յետ են գնում Մասսի, դէպի սուրբ Յակոբի աղբիւրը:

Աստծու ցասումը Հաղար ձեւ ունի:

Երաշտն է գալիս, երկինքը պղնձում, անձրեւի փոխարէն վերից կրակ է մաղւում արտերի ու դաշտերի վրայ. քաղցի ուրուականը չարացած ու կմախացած ողիների պէս թափառում է դաշտերում: Յասման ժամ են անում, աղօթք, աղերս, լաց, ապա վերստին դիմում են սուրբ Յակոբին, գնում են նրա աղբրի ջուրն են բերում սափորներով ու ցանում արտերի չուրջը. եւ նոյն օրը արեւմուտքը մթնում է, լեռները կապտում են, եւ յորդ անձրեւը թափում է ու պապակած արտերը ջրում:

### Ա. ԱՀԱՐՈՒՆԵԱՆ

#### ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆԵՐ

Դէմը. — Անդին, դէպի այն կողմը. դէս՝ ասդին, դէպի այս կողմը. դէս ու դէս՝ այս կողմը եւ այն կողմը: Դէս, դէն կրծառուած ձեւերն են. ընդ այս, ընդ այն մակրայներուն:

Հրաշապատում. — Հրաշք եւ պատում բառերէն. տեղի համեմատ՝ Հրաշալի կերպով պատմող, հրաշալի կերպով պատմուած, հրաշքներ պատմող, հրաշքներու պատմութիւններ պարունակող:

Հայցել. — Խնդրել, աղաչել, աղերսել:

Ծուատել. — Ծուիկ ծուիկ, ծուէն ծուէն, կտոր կտոր ընել:

Դար. — Բարձրաւանդակ, լեռնալանջ, զառիվայր:

Թիք թիմնել. — Մէկ կողմի վրայ պառկիւ, ընկողմանիւ:

Կնճուգ. — Կրօնաւորի գլխու ծածկոց, վեղար:

Խատուտիկ. — Խայտեր բիծեր ունեցող. սիրուն, գեղեցիկ:

Մորեխ. — Կամ մարախ. տեսակ մը միջատ՝ իխտ շատակեր:

## 45. ԽԱՉԲՈՒՇ

Աստուածամօք Սեղանին

Քեզ կը բերեմ, Մայր, հունգերուս նախընծան:  
Զոհազործէ՛ սեղանիդ վրայ, ուր դարե՛ր  
Փերակներուս մեղրամոմերը դեղձան  
Լոյս ու արցունք են հոսեր:

Դո՞ւն, սուրբ պաշտպան հայրենական հողերուս,  
Որոնց տրւիր անմահութիւնը դրախտի,  
Ծիլը ծաղիկ ըրիր, յոյսը՝ արշալոյս,  
Որ խըրնիթիս. կը ժըպտի:

Դո՞ւն, խաչրուն այս, զոր իմ ձեռնովս եմ հիւսեր,  
Ընդունէ՛, Մայր: Բիւր հասկերուս մէջ ասոնք  
Կը նազէին կոյսերու պէս շիկահեր,  
Արեւայեղ եւ ասոնք:

Գերանդիխս տակ, գրլուխնին դեռ ցօղով,  
Լուսնէն հնանուած նառագայրի պէս ինկա՞ն:  
Ո՛չ մէկ արտոյտ քանդէր է իր կըտուցով՝  
Անոնց շարքերը լըման:

Ես հիւսեցի զանոնք զիսակ առ զիսակ,  
Տալով խաչին ձեւը Որդույդ կարեվէր,  
Որուն արիւնն, ամէն Զատիկի, սո՞ւրբ կըրակ,  
Մեր ակոսներն են խըմեր:

Եմ յոյսերուս, իդաերուս հետ հիւսեցի:  
Անոնց մէջ է հոյզի արտին, հուրին արեւուն,  
Խոփին փայլակն ու քեւին քափն առնացի,  
Պաղատանին իմ քոռներուն:

Մայր, խաչրուն այս օրինէ՛ եւ տուր արտերոս  
Ամառն՝ ոսկի, ինչպէս զարունը՝ մարզիտ.

Որքան ամբարքըս լի ըլլան՝ զահեր լոյս  
Պիտի տան քու խորանիդ:

Ծրէ՛ այնպէս, որ — նրման իի՞ն օրերուն —  
Երբ դաշտերէ դաշտ ժուռ զպու դուն ելիս,  
Փուշեր չըգա՞ն ոստիերոդ տակ, այլ սարսուն  
Կակաչներ՝ մեր սըրտին պէս:

ԹԱՆԻԷԼ ՎԱՐՈՒԺԱՆ

ՈՂԲԵՐԳՈՒԹԻՒՆԸ ՀԻՆ ՀԱՅՈՑ ՄՈԾ. — Հին Հայաստանի մէջ  
Քատերական զրականութիւն գոյութիւն չէ ունեցած զրերէ: Մեր  
պատմիչները կը յիշտառկեն «ցուցք» կոշուած տեսակ մը ժողովրդական մերկայացումներ, որոնք տեղի կ'ունենային տօնական  
օրերու մէջ, բայց որոնք իրական քատերախաղեր չէին: Տիգրան  
թ.ի պալատին մէջ կը տրուէին յունարքն ներկայացումներ՝ յոյն  
գերասմներու կողմէ: Արտաւազդ, Տիգրան թ.ի որդին, զրած է  
յունարքն ողբերգութիւններ, որոնցմէ որեւէ հետք չէ մնացած:

ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Խաչրուն. — Ճորենի հասկերէ կազմուած խաչածեւ փունչ, զոր  
հնձողները քաղհանէն ետք կը նուերեն արտին տիրոջը կամ ան-  
ցորդներուն՝ պարզեւ ստանալու համար: Կ'ըսուի նաեւ խաչփունչ:

Նազիւ. — Նազանք ընել, սիրուն եւ չնորհալի նրեւիւ, պըրի:

Արեւայեղ. — Արեւ եւ յեղ բառերէն՝ արեւով լեցուն:

Ասոնք. — Լեցուն, հատիկներով լեցուած, հատալից:

Հոյզ. — Հիւթ, բուսահիւթ, սննդարար նիւթ:

## 46. ՏԵՍԻԼ

Ծնունդի Խթման գիշերն էր։  
Երբ դուրս եկանք եկեղեցին, թանձր մութը կոխած էր ցուրտ, խոնաւ դիշեր մըն էր։ անձրեւը կ'իջնէր միօրինակ ու լալաղին րզղիւնով։ Փութացի տուն։ Ծղայնացած՝ անկողին մտայ։ Երկար մտեն անհնարեղաւ աչքո փակել։ Կը մտածէի տարազիրներու ամրոխներուն, որտնք, խարիսուլ վրաններու տակ, հիւղերու մէջ կամ բաց օդին, հեռու իրենց հայրենիքին, աղքատ, անոք ու անպաշտպան, վաղուան մասին անսույզ, սուղի նաւակատիք մը կ'անցընէին անշուշտայդ միջոցին, արցունքի ու զանութեան մէջ ընկերմած։

Ժամերը այսպէս ժամերու յաջորդեցին, ու երբ եկաւ դիշերուան այն պահը, ուր խաւարը ամենէն աւելի թանձր է, յուզմունքս ու յողնութենէս ջախջախուած՝ յանկարծ թաղուեցայ թմրութեան մը մէջ, որ ալիքի մը պէս ինկաւ վրաս եւ ընկուղեց զիս։

Ո՞րքան ատեն մնացի այդ անէացման մէջ, չեմ գիտեր։ բայց որոշ կը յիշեմ, որ յանկարծ այդ մեռելութեան ծոցէն նոր կեանք մը արթնցաւ մէջս։ Ու հասայ լայն, բացօթեայ տեղ մը, ափը ծովու մը, որ Միջերկարկանն ըլլալ կը թուէր։ Ու հոն տեսայ ամբոխ մը մարդոց, որ վրաններու տակ ու չուրջը խումբ խումբ նստած էին։ Գեղեցիկ էր դիշերը, բայց անդթօրէն ցուրտ։ Մարդիկը, զոր կը տեսնէի, կը դողային ու կը հառաչէին։ կը զզայի, որ ցաւի ամբոխ մըն էր այդ։ Եւ յանկարծ լսեցի, այժմ բազմութենէն բարձրացող մրմունջներուն մէջ, բառեր՝ որ իմ մայրենի լեզուիս բառերն էին։ Հայեր էին։ Հայեր էին անոնք եւ պանդուխներ։ ու ես կ'անցնէի անոնց մէջն, սիրտս սկզ-


մըւած, խօսելու անկարող, ականջ դնելով անոնց խօսքերուն։ Եւ անոնց խօսքերը ողբ էին ու գանգատ, զայրոյթ ու անէծք։ Կ'ողբային իրենց հեռաւոր սիրելիները, զորս կորսնցուցեր էին աղէտին մէջ եւ որոնցմէ շատերը գերեզման իսկ չէին ունեցած։ Կը յիշէին Արթման իրիկունները, զոր ատենով իրենց հայրենի չէն օճախին մէջ անցուցած էին, առատ սեղանի մը չուրջ տօնելով Ցիսունի ծնունդը։ Ու անէծքները կը բարձրանային դահիճներուն դէմ, եւ գանգատները՝ բախտին դէմ, քրիստոնեայ Եւրոպայի դէմ։ Աստուծոյ դէմ, նոյնիսկ Ցիսունի դէմ։

— Ցիսո՞ւ, — կը կոչէր զեռատի կին մը, — մենք քեզ գարերէ ի վեր պաշտեցինք, քեզի համար կրուեցանք, չարչարուեցանք, նեղութեանց ենթարկուեցանք, բայց միշտ քու անունդ օրհնեցինք, քեզի հաւատարիմ մնացինք, ինչո՞ւ մեզ այսպէս լքեցիր։ Ո՞ւր ես,

Ե՞րբ զօրութիւնդ պիտի ցուցնես։ Աշխարհ մեզ ոտնակոխ ըրաւ, գահիծը կանդուն է ու կը յոխորտայ ու մենք չորս հովերուն ցրուեցանք։ Մեր տաճարները աւերակ են, ո՞ւր աղօթենք քեզի այս իրիկուն եւ ի՞նչ սրտով աղօթենք։

Ու կինը կու լար, կը հեկեկար այս խօսքերը ըսելով։

Ու յանկարծ տեսայ, որ ծովուն ափը բարձր հասակով մէկը ցցուած կեցած էր անշարժ, կարծես ծովէն եկած կամ լուսնի ճառագայթներուն



ճամբայէն, ա'յնքան արտասովոր ու լուսաւոր էր իր կերպարանքը : Եւ ան լուռ կը գիտէր այս ամբոխը : Եւ ահա ծերունիներէն մէկը ճանչցաւ զայն, ծունկի ինկաւ անոր առջեւ ու դոչեց — Տէ՛ր Յիսուս, դո՞ւն ես . . . :

— Ե՛ս եմ. լսեցի, որ զիս կանչողներ եղան ձեր մէջէն, եւ ահա եկայ, — ըսաւ ան խաղաղ ու մելանոյշ ճայնով մը :

Ծերունիներէն մէկը այն ատեն կրկնեց անոր ամէն ինչ որ հայ հաւատացեալներուն վիրաւոր սիրտը դէպի երկինք կ'աղաղակէ մեծ աղէտներու միջոցին կամ աղէտներէն ետք, սուրբի, շուարման ու յուսահատութեան պահերուն : Ու կը պատմէր սարսափներ, որոնց ականատես եղան, որոնց ինք իսկ ենթարկուած էր . ու ցոյց տալով փոքրիկները՝ կ'ըսէր . «Անոնց պէս հաղարաւոր տղեկներ ու ասոնցմէ աւելի դեռատի երախաներ, նոյնիսկ նորածին մանուկներ չարաչար տանձանքներով մեռցուցին : Ի՞նչպէս թոյլ տուիր, որ այս հրէշութիւնները կատարուին . ինչո՞ւ մեզ լքեցիր» . . . :

Ու տեսայ, որ ան աչքը պտացուց մատղաշ տղոց վրայ եւ արցունք մը փայլեցաւ թարթիչներուն ծայրը, յետոյ նստաւ ծառին տակ եւ ըսաւ .

«Մի՛ վախնար, հօ՛տ փոքրիկ . . .

Ես յաւիտենական բարեկամ մըն եմ տառապող անմեղներուն, եւ անոնք որ ինծի կը հաւատան մեծագոյն ցաւերուն իսկ մէջ, ես անոնց հետ եմ միշտ, անոնց մէջն եմ, անոնց հետ կը տառապիմ : Ես երբեք չեմ լքեր իմիններս . անո՞նք են, որ չեն զգար յաճախ իմ ներկայութիւնս ու զիս հեռուն կը փնտուն, մինչ իրենց մէջն եմ, կամ կը տարակուսին իմ գոյութենէս, որովհետեւ զիս չեն զգար իրենց մէջ : Ես ովին եմ անմահ Բարիին եւ աշխարհի մէջ կը մղեմ դարերէ ի վեր սկսուած պայքարը Զարին դէմ :

«Զարին յաջողութիւնները երբեք տեւական չեն . տիրականը, տեւականը նորէն Բարին է աշխարհի մէջ . վասնզի կեանքը տիեզերքին մէջ անմահ է, եւ կեանքը Բարիին վրայ հմանուած է : Անոնք որ անմեղ են ու կը տառապին, անոնց վրէժը վերջ ի վերջոյ անտարակոյս կը լուծուի, եւ ոճիրը անխուսափելի կերպով իր պատիժը կը գտնէ, եթէ ատենը գայ:

«Խաչը, զոր ձեր ազգը կը կրէ դարերէ ի վեր, ա'յն է՝ զոր ես ինքս իմ ուսերովս կրեցի եւ որուն վրայ գամուեցայ : Բայց ինչպէս որ ես յարութիւն առի գերեզմանին խաւարէն, ուր զիս փակեցին, ձեր ազգն ալ պիտի յառնէ իր թշուառութեան մահագոյն ստուերէն, ուր երկար ատեն մնաց ընկղմած :

«Ճեր տառապանքը շատ մեծ է եւ շատ երկար տեւեց, ես գիտեմ տափկա, քանի որ ձեր արցունքներուն, ձեր հառաջներուն մէջ եմ միշտ : Բայց գիտեմ նաեւ, որ ձեր այդ տարապայման տառապանքը թարիք պիտի բերէ ոչ միայն ձեր ազգին, այլեւ ամբողջ մարդկութեան :

«Ծովը ու լեռները ու բոլոր աստղերը մէկանց այնքան ուժեղ չեն, որքան Հաւատքը, որ անջնջելի ուժն է հոգիին, որ անխորտակելի ձգտումն է դէպի Բարին, որ անընկճելի կամքն է Զարին յաղթելու : Երկար է պայքարը ու ցաւագին, բայց անյողդողդ ու անվհատ կոռողին կը սպասէ ստոյգ ու լուսապայծառ յաղթանակը» :

Այսպէս խօսեցաւ Անիկա եւ երբ վերջացուց, յանկարծ անհետացաւ գիշերուան լոյսին մէջ կարծես հալելով . . . :

## ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Կրում. — Ծնունդի եւ Զատկի նախընթաց օրը. նաւակատիք, ճրագայուց:

Աթեազում. — Զգոյութիւն, անգոյութիւն, անզոյ ըլլաւ, ի՞նչ զինք մոռնաւ:

Մելանիշ. — Քաղցր, անոյշ, գաշն, ախորժալուր:

**ԱՐԴԱԿ ՀՕՊԱՆԵԱՆ (1872—1954)**. — Ծնած է Պէշիկրաշ (Պալիս), 1872ին: Նախնական ուսումը ստացած է ծննդավայրի ազգագրաժանի մէջ, ապա՝ յանախած եւ աւարտած է Պալայ Կեդրոնական Վարժարանը: Գրել սկսած է գայրոցական շրջանին, աշխատակցելով պոլսահայ թերթերու: Ասեն մը գրականութեան ուսուցիչ եղած է կեդրոնականի մէջ: Խմբագրած է «Ծաղիկ» գրական հանդեսը, 1894—1895 շրջանին: Ապա անցած է Փարիզ, ուր 1898ին սկսած է հրատարակել «Անահիտ» ամսաթերթը, զոր շարունակեց մինչև իր մահը, կարճ քինհանումներով: Փարիզի մէջ աշխատակցած է Փրանսերէն թերթերու, հայ ազգի ու գրականութիւնը ծանօթացնելով օտարեներուն: Ունեցած է նաև հանրային գործունեութիւն, իրեւ անդամ զանազան մարմիններու եւ կազմակերպութեանց: Իր գրական ծածկանումներն են Ֆանքի, Տէրվիշ, Օ. Պիծակեան եւ Թիթեռնիկ: Մեռաւ Փարիզ, 1954 Յունիսի 9ին, ինքնաշարծի արկածի մը հետևանքով:

Գլխաւոր երկերը. — «Արշալոյսի ճայներ», «Թուղթի փառք», «Պետրոս Դուրեանի կենսագրութիւնը», «Նահապետ Քուչակի դիւտմը», «Նաղաջ Յովհանքան աշուուլը», «Քերթուածներ», «Մկրտիչ Պէշիկրաշլեանի ֆելքուածներն ու նառերը», «Մկրտիչ Պէշիկրաշլեանի կահնեն ու գործը», «Հայ էջեր», «Դեմքեր» (2 հատոր), «Հայրենիներու բուրաստանը», «Պատկերներ» եւն. : Գրած է Փրանսերէն կարգ մը գործեր. «Les massacres d'Arménie», «L'Arménie, son histoire, sa littérature», «Poèmes arméniens, anciens et modernes», «Chants populaires

arméniens» (պատկուած Փրանս. Ակադեմիայէն), «Les trouvères arméniens», «La Roseraie d'Arménie» (3 հատոր): Գրած է նաև բագմաքի ուսումնասիրութիւններ, քրոնիկներ, արձակ էջեր, որոնք հատորով հրատարակաւած չեն:

Արշակ Զօպաննան մէկն է հայ գրականութեան ամենէն բազմարդիւն մշակմերէն, գրեթէ միակը, որ գրականութեան միջոցով մեր ժողովուրդը ծանօթացուց օտարեներուն: Հայ է իր երախտիքը այս տեսակիւնէն: Տարիներով պրալտեց իմի ձեռագրեր ու դիւտմներ՝ անոնց փոշիին տակէն իրական արժէքներ երեւան հանելու համար: Անխոնչ հետազոտութիւններ կատարեց միջնադարեան հայ աշուուլերու մասին. եւ իրատարակեց ու ժողովրդականացուց անոնց գործերը թէ՝ Փրանսերէն եւ թէ հայերէն լեզուով: Իրեւ գրագէտ՝ քննադատ, գրագէտի տաք շունչով, մեր գրականութեան մէջ մոցուց ուսումնասիրութեան սէրը եւ մերուրը: Ունէր հմտութիւն եւ լայն հետաքրքրութիւններ: Կը նաև համար հայ կերպն ու գրականութիւնը: Փորած էր գրականութեան բռնոր սեռնը, — բանաստեղծութիւնն, վէպ, քատրեգութիւնն, երգիծանք, գրական բնադրականութիւնն, իրապարակագրութիւնն, քրոնիկ եւն. : Զյոգնող միտք մըն էր: Վարսուն տարի շարունակ գրած, խօսած ու գործած է անսպառ եռանդով: Աւելի կուտումնասիրէ, քանի կը նկարէ: աւելի կը դատէ, քանի կը յուգէ: Իրեւ գրագէտ ու բանաստեղծ լայն ու խոր զգացումներ չի փոխանցեր, բայց կը տապաւորէ միշտ: Իր լեզուն, արագ, թերթ ու փայլուն, սակայն ծանրաբեռն է ածականներու առան գործածութեամբ: Իր քրոնիկները, գրուած օրին, կը կազմեն մեր գրականութեան վերջին կէս դարսութիւնը:

Զօպաննանի գործերը աղքիւր ծառայած են օտարեներուն՝ ուսումնասիրենու մեր ժողովուրդին պատմութիւններ, արուեստն ու գրականութիւնն: Այս մարզին մէջ անգնահատելի է իր կատարած դիրը:

**ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ**. — Արմատ բառ մըն է ծալ, որմէ կը կազմուին ծալել, ծալապատիկ, ծալա-

ծոյ, ծալովի եւն։ Սխալ է երկու լով գրել այս բառը, որպիշտեն արմատը ծալ է, մէկ լով։ Հայ լեզուն չունի որեւէ բառ, ուր նոյն բաղաձայնը կամ ձայնաւորը կրկնուին արմատներուն մէջ։

ՇԱՐԱԴՐՈՒԹԻՒՆ. — 1. Դրուագ մը Յիսուսի կեանքէն. 2. Նամակ՝ հեռաւոր բարեկամի մը. 3. Լեռնագնացութիւն ամառ աւեն։

## 47. ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ԱԱԶԸ

Բարեկենդանի Հենգչարթին էր, ու չեմ գիտեր ի՞նչպէս յիշեցի յանկարծ հօրս սազը, այն սազը՝ որ ժամանակին, երբ դեռ ողջ էր ողորմած հոգին, վար կ'առնէր պատէն եւ կը հնչեցնէր զուարթաձայն, բաղմած մեր ընտանեկան սեղանին գլուխը։

Ո՞րքան տարիներ անցեր էին այն օրերէն ի վեր։ Մեռեր էին անոնք, որ տէրն էին այն ատեն մեր տանն ու ընտանիքին. մեռեր էին մեծերը, որոնք կը հաւաքուէին խրախճանքի սեղանին շուրջ եւ գինի կը խմէին։

Եւ դարձեալ, չեմ գիտեր ինչո՛ւ, միտքս եկան մէկիկ մէկիկ բոլոր նահապետները մեր օճախին ու մեր թաղին, ոմանք իրենց հայրական հասակին մէջ կենսալից ու կարմրադէմ, ոմանք՝ սպիտակահեր ու ալեւոր՝ իրենց առաքելական ձերմակ դէմքով ու ձերմակ մօրուքով, անո՞նք՝ որոնց երեսէն անպակաս էր բարի ժըպիտը, որ իմաստուն ու հեղինակաւոր էին օր մը եւ այսօր ստուեր ու շուրջ են միայն, իրեւ թէ երբեք եկած չըլլային այս աշխարհքը, երբեք արեգակին տակ թիւ մըն ալ իրենք չըլլայնէին եւ ունեցած չըլլային ո՛չ կերպարանք, ո՛չ շարժում, ո՛չ բարբառ, եւ ոչ անուն։

Յիշեցի այս ամէնը եւ կարօտը զգացի հայրենական սազին, որ մոռցուած էր ու անտէր մնացած, կ'ըսես՝ գերեզման իջած ինք ալ իր կարգին, մեռելներուն հետ։

Գացի մառանը, հո՞ն՝ ուր ատենօք, ինչպէս եւ հիմա, խոշոր կարասները կը հանգչէին քով քովի, արտարուրելով մշկահոտ բուրումը զինիին եւ օրհնութիւնը հայրենական տան ու լիութիւնը անոր սեղաններուն։

Կիսազօտ մթութեան մէջ խարխափելով՝ ձեռքերս հանդիպեցան այն մոմապատ տոպրակին, որուն մէջ խնամով փաթթուած էր հնօրեայ սազը եւ կախուած պատն ի վար, նոյն ինքն այն ձեռքերէն, որոնք հիմա գերեզմանի մէջ հող են ու փոշի։

Քակեցի կապերը, որ պարապնդած էին նուազարանին պարանոցը, եւ բացի տոպրակին ծալքերը զգուշութեամբ, երկիւղած ու հանդարտ մատներով, որպէս թէ տրուած ըլլար ինծի բանալ նոյն ինքն հօրս պատանքը իր դէմքին վրայ։

\* \* \*

Եւ տեսայ, որպիսի՛ զարմանք, որ թելերը կը մնային հաստատ ու ամուր, ականջները լարուած ու գաշն, իր թէ դեռ երէկ անոնց տէրը կարգի բերած ու թողած ըլլար զանոնք այնպէս, ինչպէս որ կային։

Թօթուեցի թելեւ փոշին, որ նստեր էր նուազարանին կուրծքին վրայ եւ փնտուցի կնտնտոցը։

Քանի որ լարերը կեցած են այսպէս անեղծ, ըսի մտքէս, ինչո՞ւ պէտք չէ, որ անոնց երպերուն խորհուրդն ալ մնացած ըլլայ անթառամ ու կենդանի։

Եւ մտածեցի։ Այս դաշնակութեան գործիքին վրայ կան կեանքի բոլոր լարերը. — սիրոյ լարը, ողբական լարը եւ ուրախութեան լարը։ Փորձե՛նք զանոնք կարգով՝ տեսնելու համար, թէ ո՞րն է անոնցմէ աւելի հը-

զօրն ու տիրականը, ո՞րն է այն լարը, որ կը պահէ իր երիտասարդութիւնը ժամանակներուն մէջէն եւ կրնայ պարդեւել մեր հոգիին, ժամանակներուն մէջէն, դերագոյն սփոփանքն ու երանութիւնը:

\* \* \*

Եւ ես զպայ տրտմութեան լարին: Ի՞նչ անակնկալ ո՞չ մէկ ձայն, ո՞չ մէկ թրթուում, ո՞չ մէկ հնչիւն: Թոյլ ու նուաղ աւաշ մը հնչեց միայն, անստոյդ, անկատար ու անիմաստ:



Ճանրութեանը տակ ամէն վայրկեան կը հեծեծեն մեր բոլոր մտածումները, մեր բոլոր զգացումներն ու կիրքերը:

Կը կնեցի հարցումս, եւ հեղ մըն ալ կնտնտոցը անցաւ տրտմութեան լարին վրայէն:

— Ըսէ՛. ո՞վ հայրերուս հոգիին թարգման գործիք, ի՞նչպէս էր արցունքի երգը այն մարդոց, որ ապ-

րեցան այս աշխարհին վրայ, ունենալով նոյն տանձանքն ու նոյն ցաւը իրենց ոտքերուն տակ, իրենց շուրջը, իրենց գլխուն վերեւ... Ո՛չ, չեմ հաւատար, որ անոնք եղած ըլլան անզգայ ու անհաղորդ արտմութեան, քանի որ մարդ էին եւ մահէն հալածական, եւ հալածական՝ այն ահաւոր գիտակցութենէն, որ ամէն օր մեզի հետ կը չնչէ, մեզի հետ կը շրջի եւ մեր ստուերը կը հետապնդէ իւրաքանչիւր արշալոյսի, երբ երկինքին վրայ Աստուծոյ բարի լոյսը ցաթի...:

Բայց լարը մնաց անդրդուելի իր լոռութեան մէջ եւ չտուաւ ո՛չ մէկ պատասխան:

\* \* \*

Ես փորձեցի բոլոր լարերը հատիկ հատիկ, իրարուետեւէ, եւ ականջ դրի:

Փորձեցի սիրոյ լարը եւ գոտայ կենսաթրթիու շէն. փորձեցի հաւատքի լարը եւ տեսայ զայն խոր ու անսասան. փորձեցի հովուական լարը՝ քնքուչ, աղուածայն ու արփաշող:

Բայց այն լարը, որ գերազանցեց ամէնքը իր կենդանութեամբ եւ իր ուժով, ուրախութեան լարն էր, հոգին հնօրեայ նուագարանին, եւ կը թուէր նոյն ինքն անմահական հոգին մեր հայրերուն, արձագանգելով գարերու հեռաւոր ափունքներէն եւ բերելով արեգակին իմաստութիւնը իրեն հետ:

Ուրախութեան լարը երգեց.

— Գինի խմենք, ո՞վ աղբրտիք, որովհետեւ առանց գինիի ո՛չ սէր կայ, ո՛չ երգ, եւ առանց սիրոյ ու առանց երգի՝ հացը լեզի է, ջուրը քացախ ու կեանքը հարամ:

«Դինի խմենք տեսնելու համար աշխարհին առանց դարդի, որովհետեւ գարդն որ չափես՝ աշխարհին

համար աւելի շատ է, քան ծովուն ջուրը ծովուն համար . . . :

«Անխելք է ով որ վա՛խ կ'ըսէ ու կ'երթայ, տգէտ է ով որ ա՛խ կ'ըսէ ու կ'անցնի . . . Անցաւորին համար ուրախութիւնն է պարզեւ եւ դինիին փարչը՝ միիթարանք:

«Գինի խմեցէք զուարթ մեջլիսին մէջ եւ յիշեցէք աշուղ Ակոն, որ իր գերեդմանի քարին վրայ, կենդանութեան ատեն, գինիի գոյլ մը նախշել տուաւ ու տակը այսպէս գրեց . . .

— Ե՛յ աստուոր, վերջը աս չէ՞ , թիղ մը սեւ հող ու հողին վրայ թիզ մը կանաչ խոտ գինի խմէ եւ խաղ կանչէ, ողորմիս հանելով աշուղ Ակոյին, որ եօթանասուն տարի ապրեցաւ եւ մեռաւ գինիին թասը ձեռքին մէջ . . .

Ողորմի՛ հոգուդ, հազար ողորմի , Ե՛յ աշուղ եղբայր, որ մեռար գինիին թասը ձեռքիդ մէջ ու գերեզմանիդ քարին վրայ:

Ողորմի՛ ձեր հոգուն, հազար ողորմի , հէ՛յ մեր օրհնեալ պապերը, որ եղաք կենսուրախ եւ կրցաք գտնել ինդութեան աղբիւրը, որպէս բժշկութիւն ցաւերուն եւ իմաստութիւն կեանքին:

Զեր զաւակները մոռցան գինին եւ ուրախութիւնը ու դարձան սրտով աղքատ եւ վշտով հարուստ:

Տօնն է այսօր մեծ-քարեկենդանին, եւ ես կը խմեմ գինին ձեր այդիներէն, զոր անկեցիք ձեր ձեռքերով, եւ այն կարասներէն, որ թաղեցիք ձեր մառաններուն մէջ . կը խմեմ օրհնելով ձեր յիշատակը եւ երգելով ուրախութեան երգը, որ պարզեւն է ու միակ բարիքը կեանքին:

### ԹՈՒԲԵՆ ԶԱՐԴԱՐԵԱՆ

ԲԱՌԵԲ ԵԽ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆԵՐ

Մշկահոտ.— Մուշկի հոտ ունեցող, անոյշ: Մուշկը իւղային խիստ հստաէտ նիւթ մըն է, որ կը գործածուի անուշահոտութիւններ պատրաստելու համար:

Պարապմել.— Կապել, կապկպել:

Կնտմտոց.— Լարաւոր նուագարանի թելերը զարնելու յատուկ գործիք, սազը եւ քնարը կնտնոցով կը նուազեն:

Նուազ.— Նուազուն, նուազկատ, ազօտ, թոյլ:

Աւաշ.— Ձայն, մրմունջ, երգի եղանակ:

Մական.— Գաւազան, գայիսոն՝ իբրև նշան իշխանութեան: Կենսարքըն.— Կեանք եւ թրթիռ բառերէն. Կեանքով թըրթըոցող, կեանքով լեցուն:

Դարդ.— Թուրքերէն բառ, ցառ, վեշտ:

Անցաւոր.— անցնելու, կրասուելու, մեռնելու սահմանուած. Փոխարերաբար՝ մարդ:

Մեղլիս.— Թուրքերէն բառ, ժողով, հաւաքոյթ:

Նախշել.— Նախշ՝ պարսկերէն բառ մըն է եւ կը նշանակէ զարդ, զարդանկար. Նախշել՝ զարդանկարել:

Աստուոր.— Այս աշխարհէն եղող, փոխարերաբար՝ մարդ:

ԹՈՒԲԵՆ ԶԱՐԴԱՐԵԱՆ (1874—1915).— Ծնած է Սեւերեկ, 1874ին: Երկու տարեկանին ծնողին հետ կը փոխադրուի Խարբերդ, ուր կը ստանայ նախնական ուսումը: 1892ին կը նույրուի ուսուցչական ասպարեզին, աւանդելով զիխաւորաբար հայերէն, գրականութիւն եւ պատմութիւն: 1903ին կը ձերքակալուի իբրեւ յեղափոխական. ազատ արձակուելէ ետք կ'անցնի նզմիք, ուրկէ 1905ին կ'ապաստանի Ֆիլիպէ (Պուլկարիա): Այս բաղադրին մէջ կը նկատ իրատարակել «Թագմիկ» թերթը մինչեւ 1908: Այդ քուականին կը դառնայ Պոլիս, ուր 1909 Յունիս 10ին կը հիմնէ «Ազատամարտ» օրաքերթը, որուն խմբագրավետի պաշտօնը կը փարէ մինչեւ իր մահը: Ունեցած է համբային եւ քաղաքական գործունեութիւն: Եղած է նաեւ ազգ երսափոխան, Պոլսոյ մէջ: Գրել

սկսած է դպրոցական տարիքէն. իր առաջին գրուածքը լոյս տեսած է 1890ին, Պոլոյ «Ծաղիկ» թերթին մէջ: Իր արձակ էջերէն ուսմանք քարզմանուած են ֆրամսերէնին եւ անգլերէնի: Գրական ծածկանումներն են Հժուահար, Ասլան եւ Ալբ Ենովայի: Նահատակուած է 1915ին:

Գիշաւոր երկերը.— «Յայգալոյս» հրատարակուած 1910ին, Փոյխ. 1912ին այս գործը ֆրամսերէնի քարզմանուեցաւ եւ լոյս տեսաւ Փարիզի մէջ: «Նահատակ Գրագէտներու Բարեկամներ» ընկերակցութիւնը 1930ին Փարիզի մէջ հրատարակեց Զարդարեամի արձակ էջերն ու հեքիարները: Զարդարեան պատրաստած է մասն «Մեդրագետ» անունով հայերէն ընթերցանութեան դասագիրքներու շարք. մը եւ քարզմանած Սելմո Լակերլոփի «Երուաղէմ Տալեքարիի մէջ» գործը:

Առորէն Զարդարեան տոհմիկ ու հայագրոշմ գրականութեան լաւագոյն մշակմերէն է, արուեստագէտի նուրբ զգայնութեամբ եւ ժնարաշունչ խանուածքով: Իր ներշնչման գլխաւոր ազդիւթերն են հայրենի երկերը, բնութիւնը, գաւառի կեամբը, բարեկերը, աւանդութիւնները: Իր մէջ զերազօր է երեւակայական տարրը: Աւելի շատ կը նկարէ, քան կը պատուէ: Կախորժի ժնարական գեղուամներէ եւ կը զերաշինէ ինչ որ կ'առնէ շրջապատէն ու կեամբէն: Մեր մէջ առաջին ու անմրցելի վարպետն է հեքիարին, որ գրականութեան դժուարագոյն սեներէն մէկն է: Իր վիպակները, պատկերները, հեքիարները, նկարագրական ու տոպուրապաշտ էջերը արձակ ժերուածներ են զրեքէ: Անոնց մէջ զգալի է միշտ հանդարտ խորհրդապաշտութիւն մը, որ իր գրականութիւնը կը յատկանշէ եւ որ լիացած է ժնարական տարրերով: Անկեղծութիւնն, շերմութիւն, զգացման խորութիւն, քարմութիւն, վափիութիւն, արտայայտութեան խտութիւն, պատկերներու եւ փոխարերութեանց նոյնութիւն, մասծումի լրջութիւն ուրիշ շնորհներ են, որոնք գրագէտի, բանաստեղծի արձակագիրի իր համբաւը կը դարձնեն տիրական: Իր ոճը, կշռուած, գտաւած, յդկուած, կը կրէ հաստատուն դրուշմ բժախնդիր իր նաշակին, որուն հաւատարիմ

մնաց մինչեւ իսկ հրապարակագիրի իր ասպարեզին եւ հեւ ի հեւ աշխատանքին մէջ: Թերեւս ոչ ոք, իր ժամանակակիցներուն մէջ, իրեն չափ մատուր ու պայծառ գրեց արդի աշխարհարարը, որ իր գրչին տակ կը ստանայ դասական գեղեցկութիւն, գրեք է մեղեղին մը պէս նուրք, ներդաշնակ ու երաժշտական:\*

Զարդարեան արուեստագէտ սերունդին առաջաւոր գէմմերէն է: Իր առաւելութիւնները անժխտելի են, իր թերութիւնները՝ ներելի:

ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ.— Հայ լեզուն, ինչպէս ըսին նախորդ դասին մէջ, չունի որեւէ բառ, ուր նոյն ձայնաւորը կամ բաղաձայնը կրկնուին արմաններուն մէջ: Այս կանոնին համաձայն, սխալ է զրել ծալլիլ, ծալլապատիկ եւն: Ռւնինք, ելլել, կլլել, բալլիք բաները, որոնց բուն ձեռներն են ելանիլ, կլանել, բանիիք, բայց ա-երը զեղչուած են եղած են ելմել, կլնել, բանիիք, եւ որովհետեւ լ-էն առաջ կամ վերջը եկող զիրը լ-ի կը փոխուի, ելմել, կլնել, բանիիք բանլու տեղ կ'ըսնեն ելլել, կլլել, բալլիք: Այս կանոնին ենթակայ է նաև փարքել բառը, որուն բուն ձեռն է փարքել—ա-ը զեղչուած է եւ երկու թ-երը միացած են իրարու:

ՇԱՐԱԿՐՈՒՒԹԻՒՆ.— 1. Հայկական հեքիար մը (նիւթը կարելի է առնել Սրուանձտեանց եպս-ի գործերէն): 2. Բարեկենդանի օր մը. 3. Ռուրէն Զարդարեան իրքեւ հեքիարագիր:

## 48. ԿԻՐԱԿՄՈՒՏՔ

«...Եկեղեցն ի մտանել  
արեգականն տեսաք զլոյս  
երեկոյին...»:

Յուշիկ փախչող իրիկուան ծիրանի լոյսն է զբւարք...  
Ռուկի թելեր՝ պլլրւած խունկի քաւիշ մըշուշին.

Կապոյտ ծռպեր, ծիածան, ծփուն ձայներ, միստիք,  
վարդ,

Լուսէ արցունիք մոմերու, որոնիք հանդարտ կը մաշին:

Խունկի ծարաւ իմ հոգիս կը ծըծէ պահն այս  
հանդարտ,

Ռուկերրակ աչքերով բուրվառներն երք կը նօնին.

Պակուցում մը հոգեգրաւ հոն կը քողու զիս անքարք,  
կը զգամ համրոյրն՝ իմ հոգիս պարուրող բիլ  
մարմաշին:

Մեղեսիկի երանգներ կ'օժեն պարոյրը խունկին.

Խորհուրդին եմ ծնրադիր՝ բազուկներս խաչանիշ՝

Ու կը սպասեմ, որ ծագի հոգոյոյս պայծառ  
կիրակին...:

Զահերն իիմակ կ'երազե՞ն համակ զիւմրիւք ու  
բարշիշ...

Կամարներէն, խորանէն կը ծագին լոյս ու ծիծաղ,  
Հոգիս ֆիչ ֆիչ կը քաղուի անուրջին մէջ այս չքնաղ:

Յուշիկ փախչող իրիկուան ծիրանի լոյսն է զբւարք...:

**ՄԻՍԱՔ ՄԵԾԱՐԵՆՑ**

ՏՌԱՄ.— «Տռամ» յունարէն բառ մըն է եւ կը նշանակէ գործողութիւն: Արդարեւ՝ տուամին, ինչպէս քատերական ամէն երկի հիմնական պայմաններէն մէկն է գործողութիւնը, շարժումը: Տռամը անպատճան մահով, սպանութեամբ կամ նման աղէտով չի վերջանար, թէեւ տուամին մէջ ալ, ինչպէս ողբերգութեան, միշտ օրաւոր կիրքներ ու զգացումներ կը բախին իրարու: Տռամին առանցքը խաղի հերոսին ապրած հոգեկան տառապանքն է եւ մզած պայմարը իրեն եւ արտաքին պայմաններուն դէմ:

## ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆԵՐ

«Եկեղեցն...»— Մեղեղի մը, որ կ'երդուի Շարաթ երեկոնեւը, «Լոյս զուարթցէն ետք:

Մոպ— Հաղուստի կամ որեւէ գործուածքի ծայրէն կախուած ուկիէ, արծաթէ կամ մետաքսէ թել: Կ'ըսուի նաև խանթուու:

Միստիք.— Ֆրանսէրէն mystique բառը. խորհրդաւոր:

Պակուցում.— Զարժանքով, հացումով խառն վախ:

Պարուրել.— Պատել, չըջապատել, ծածկել:

Բիլ.— Երկնագոյն, բաց կապոյտ, լազուարթ:

Մարմաշ.— Նուրբ կտաւ, չզար:

Մեղեսիկ.— Մանիշակագոյն թանկագին քար մը:

Երանգ.— Գոյն:

Պարոյր.— Առնկի ծուխին ուորքը, վեր բարձրացող բարակ սինը, գալար, բոլորակ, ծիր:

Զիւմրիւք.— Զրոււխուտ. կանաչ զոյնով թանկագին քար մը:

Թարշիշ.— Թանկագին քար մը՝ կանչորակ գեղին գոյնով:

Անուրզ.— Երազ, ցնորդ:

ՄԻՍԱՔ ՄԵԾԱՐԵՆՑ (1886—1908).— Բուն անունով՝ Միսաք Մեծասուրեան: Ծնած է Ալմայ Բինկեան զիւղը, 1886 Յունուարին: 1894ին ծնողին եետ կը փոխադրուի Սերաստիա եւ կը յանիսկ տեղույն Արամեան վարժարանը, մինչեւ 1896: Այդ քուա-

կանին կը մտնէ Մարգուանի «Անատոլիա» գոլեմը, իբրև գիշերօքիկ սան։ 1902ին կը մեկնի Պոլիս, ուր հաստատուած էին արդէն իր ծնողքը։ Հոն կը սկսի յանախնել Կեդրունական վարժարան, բայց 1905ին կը ստիպուի հեռանալ ամեկտ, հիւանդութեան պատճառով։ Անալոր այդ հիւանդութեան՝ բռնախտի առաջին նշանները երեւան եկած էին 1902ին, Սեբաստիոյ մէջ։ Գրել սկսած է աշակերտական շրջաններ։ Իր առաջին ոստանաւոքը՝ «Փութչեր», լոյս կը տեսնէ Պոլսոյ «Հանրապիտակ» քերքին մէջ, 1903 Մարտին։ Նոյն տարին իրմէ ուրիշ երկու քերքուածներ եւս կը հրատարակուին «Ծաղկի» հանդէսին մէջ, «Թրքուաւներ» եւ «Դեզին վարդեր» խորագրին տակ եւ Օրիորդ Սիրանոյշ Պէրպէրեան ծածկանուազով։ Գրական իր միւս ծածկանուաներն են Շաւասայ Շիփածան եւ Հրաշեայ։ Մեռաւ բռնախտէ, 1908 Յուլիս 4ին, Պոլսոյ մէջ։

Գլխաւոր երկերը—«Ծիածան», «Ենր տաղեր», երկուն ալ հրատարակուած Պոլիս, 1907-ին։ Իր մահէն ետք, 1934ին, առանձին հասորով Պոլսոյ մէջ լոյս տեսան իր արձակ էջերը, բարգմանուրիւնները, նամակները, «Ռուկի արիշին տակ» անունով։ Երեւանի մէջ 1934ին հրատարակուեցաւ իր «Երկերի լիակատար ժողովածուն»։ Ալազանի եւ Վաղարշակ նորենցի յառաջարանով եւ «ծանօթագրութիւններով։



Միսաք Մեծարենց նուրք զգայնութեամբ եւ հարուստ խառնուածքով բանաստեղծ մըն է, մեծագոյններէն մէկը արուեստագէտ սերունդին պատկանող բանաստեղծներուն մէջ։ Իր գրական կանոնի հազիւ հինգ տարուան շրջան մը կ'ընդգրկէ (1903-1908),

բայց այդ կարմատեւ շրջանին կրցաւ տալ գործ մը, որ իր անունը դարձուց տիբական ու անկործնելի։ Իր քերքուածները անդորր ու երազկոտ ապրումներ են, առանց ցնցող յուզումներու։ Դուրեանի ո՞չ ցաւկոտ ընդվզումը ունի, ո՞չ ալ անոր փոքրկաշունչ զգացումները։ Բնութեապաշտ, խորիդպապաշտ բանաստեղծ մըն է, օժուած՝ արուեստի սուր զգայարանելով, որ հազուադեմ երեւոյք մըն է իր տարիին ու ժամանակին մէջ։ Մեղեդիի մը պէս ժաղցը ու ներդաշնակ են իր քերքուածները։ Խեցն է, որ առաջին անգամ մտածեց բաներու ձայնական արժեքին վրայ եւ քերպողական արուեստին մէջ մտցուց երաժշտականութիւնը։ Բայց իր քերքուածները միաժամանակ վափուկ, զունաժեղ ու յարդարուն նկարներ են, «հոգի» ունեցող նկարներ։ Ցացումի նորութիւն, անկեղծութիւն, ճեմի կատարելութիւն, գուսաց յուզում, քելադրականութիւն, երաժշտականութիւն, նոր ու ինքնեկ պատկերներ։ ահա մէկ ժամին բանաստեղծի իր վաւերական շնորհներէն։ Միշտ հոգածու եղաւ լեզուի գեղեցկագիտութեան եւ հետամուռ բանական պերսանուվ գեղազարելու իր զգացումները։ Վաղամեսիկ այս ժնարակիրին գլխաւոր մտահոգութիւնը եղաւ «կարելի եղածին չափ ինքունքը ըլլալ», \*ինչպէս բարգմանուրիւններն ալ, նոյնիք երաժշտական են ու զարդարուն, որքան քերքուածները։ Անոնց մէջ եւս զգալի է լեզուի ու ոնի քծախնդիր յարդարանիք։ Միսաք Մեծարենց մէկն է անոնցմէ, որոնք բանաստեղծ կը ծնին և ո՞չ թէ բանաստեղծ կը դառնան։

## 49. ՀԱՅԸ

Արդեօք մի բան հասկանո՞ւմ էք հայից . . . Ո՞րքան տարօրինակ, հանելուկային արարած : Ո՞րքան խարուսիկ: Երեւո՛յթը, ո՞չ ինքը: Բայց եւ ի՞նչ է ինքը, իր նկարագիրը:

Որոնում ես իր ինքնութիւնը, գտնում, բայց եւ իսկոյն տեսնում ես, որ դա էլ նորից երեւոյթ է: Անհանգիստ դէմք ունի, չի թողնում՝ նկարես: Իր ցեղային պատկերն էլ տարօրինակ է: Թիւով գրեթէ ամենափոքրն է, տառապանքով՝ ամենամեծը: Ժամանակով ամենահինն է, վիճակով՝ ամենից անփոփոխը: Ամենից աննպաստը իր երկրի դիրքն է, ինքը ամենից յամառ կառչեց նրան: Ո՞րքան անյոյս է

թւում իր ապագան, բայց եւ ո՞րքան յուսացող է նա:

Ասենք՝ իր կեանքում երկու բան բնաւ չտեսաւ, մէկ՝ բախտ, մէկ էլ՝ յուսահատութիւն: Ի՞նչպէս ճանաչես նրան, ի՞նչպէս չափես: Իր չափը չափազանցն է. զարմանալի՛ հաւասարակութիւն, որ ծայրայեղութեան մէջն է: Ապա նայիր, սա է հայը. այս չարչին, այս բուրժուան, արարածներից ամենաղծուծը: Կարո՞ղ



է սա չափել աշխարհիս բարձր բաները իր գրուանքով եւ արշինով: Հանրօգուտ գործի և ոչ մէն գրող: Բայց մի օր էլ տեսար՝ մեռաւ ու ողջ կարողութիւնը կտակեց հասարակութեան: Դէ՛, զնա իմացիր ի՞նչ մարդ է հայը:

Ահա նայիր այս բեռնակրին. ի՞նչ է սա. իսկական գրաստ. մէջքին մի սար բեռ՝ ճկում է, մէջքը կոտրում: Աշխատա՞նք է կատարում թէ ինքնախորտակում: Վզէ՞ժ ունի, ի՞նչ է, իրենից հանելու: Ո՞ւմ դէմ է չարացել, որ իրեն է պատժում: Ո՞րքան ոյժ, ո՞րքան աշխատասիրութիւն: Ապա տա՞ր տունդ ծառայ: Անսիրտ, անշնորհք, ծոյլ: Ի՞նչ է միտքը. մի փոքրիկ գումար շինէ, գնայ խանութ բաց անի: Մարդը իր հացի եւ իր գործի տէրն է ուզում լինել եւ ոչ թէ սրա նրա ծառան: Եւ արդէն հայ նշանակում է տէր: Բայց տեսե՞լ էք նրան, երբ գաղթական է. ի՞նչ ծոյլ մուրացկան: Ամենաձեռնառն գործը տուր, չի ուզի: Ազդը տայ, ինքը ուտէ: Եւ սա այն գիւղացին է, որ երէկ հողը քանդում էր, չարչարում, հողին հանում:

Տեսե՞լ էք նրա բնակարանը, — խլուրդի ծակուռ . . . Բայց անցի՛ր նրա երկիրը. ի՞նչ հիասքանչ վանքեր, հոյակապ աշտարակներ, գողարիկ խաչքարեր: Հաւատալ կարելի՞ է, թէ ինքն է շինել այդ բոլորը: Լեցրել է իր երկիրը եկեղեցիներով, բայց տարին մի անգամ էլ չէ մտնում մէջը ազօթելու: Աղօթք էլ չի անում առօրեայ կեանքում. իր կրօնը երբեք չէ քարոզել ուրիշներին: Եւ հաւատալի՞ բան է, որ իր պատմութիւնը ամենամեծ կրօնական պատերազմների պատմութիւն է, եւ այս չաղօթող ցեղի Նարեկացու շուրթերից թռաւ աղօթքի ամենաբարձր թռիչքն առ Աստուած . . .

Տանել չի կարողանում ծէս, ձեւ, աստիճան, քաղաքավարութիւն: Դիւանագիտութեան մէջ մի բանում շատ հոգածու է . . . անկեղծ լինել: Ա՛յնքան անկեղծ եւ միամիտ, որ անկասկածելի խորամանկի եւ կեղծաւորի

տպաւորութիւն է անում : «Ապա ճշմարտութի՞ւնը», մտահոգում է նա :

Խոնարհ է Սասունցի Դաւիթի նման եւ անսպասելիօրէն ըմբոստ, հարուածող՝ նրա պէս : Քծնում է, ստրկանում օտարի առջեւ, ինչպէս իր Զէնով Օհանը, բայց երբ վրայ է հասնում գերազոյն վտանգը, հերոսանում է յանկարծ եւ ծառանում վիշապի նման : Այստեղ, ուր մի այլ ցեղ ուրիշների միայն սէ՛րը կարող է վաստակել, հայը գտնում է հնարը ատելութիւն առաջ բերելու : Եթէ գժառւեց մէկի հետ, որակալ է ինչպէս ուղարկում : Իրեւ ժողովական՝ անմիաբան է, անտանելի, խոռվարար :

Ուր յեղափոխութիւն՝ այստեղ՝ հայութիւն : Իր կորիը երեք ճակատի վրայ էր միաժամանակ : Շահի դէմ, Սուլթանի դէմ, Ցարի դէմ : Ասենք՝ ամէն հայ մի փոքր շիրակացի է Դոն Քիչոտի պէս : Կոտորածներից ամենազարհուրելին ինքը տեսաւ, եւ ինքն էր, որ չխըրատուեց : Թաթա՞րն է մօտ, սպասեց ուսւին : Ռո՞սը եկաւ, աչքը եւրոպացուն է : Եկաւ անգլիացի՞ն, դարձեալ ուուին է սպասում : Ռո՞ւն է գալիս չի ընդունում : Ուրեմն իր պետութի՞ւնն է ուղում ստեղծել, չի ուղում ստեղծել . ի՞նչ իմանաս . . . :

Այսպէս է հայը . չի ուղում, որ իրեն դիպչեն, մօտենան, սիրեն թէկուզ : Նա մեկուսի է, խստակեաց, բայց եւ ազատասէր :

Երբ նայում եմ հային, ինձ թւում է, թէ նրա վիրաւորանքը այն արծուի վիրաւորանքն է, որին ցած են բէրել բարձր լեռներից : Զի սիրում ո՛չ ստրկութիւն, ո՛չ երջանկութիւն . զերազառում է տառապանք եւ ազատութիւն : Մազգոտ է, բայց շունի դժուծ ատելութիւն, որ բարձր լեռներին անծանօթ զբացում է : Գերի արծուի խոր վիշան է իր սրտի մէջ : Սա Հայկն է, որին դերել են իր կեանքի միակ պայմանից՝ ազատութիւնից :

— «Ոչինչ չեմ ուզում ձեզնից, — ասում է նա իր նեղիչներին, — ձեզ լինի ձեր լուծը, ձեզ լինի ձեր ջանկութիւնը . գնացէք, ապրեցէք խաղաղ եւ երջանիկ : Եթէ գուր սիրում էք կեանքը, ես սիրում եմ կեանքից աւելի թանգ բանը՝ Ազատութիւնը» :

### ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃԵԱՆ

#### ԲԱՌԵԲ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Ամենագծուծ . — Նուաստ, անարգ, արհամարհելի, չնչին : Կը գրուի նաեւ գծուծ, որ աւելի ընդհանրացած է :

Գրուանք . — Զափ մը՝ ցորեն, ալիւր, գարի չափելու համար, 10-12 լիտր տարողութեամբ (Հայաստանի մէջ՝ 2 ու կտո քիլո) :

Գրոշ . — Թրքական դրամ մը՝ զրուց : Փոխարերաբար՝ չնչին արժեք, շատ աժան զին :

Ծակուռ . — Փոքր ծակ :

Շիրակացի . — Շիրակ գաւառի բնակիչ . Փոխարերաբար՝ սնապարծ, մեծամիտ, ինքնագով :

Դոն Քիշոտ . — Անունն է ասիկա սպանիացի գրող Միկել Սերվանտեսի վէպին, որ կը համարուի համաշխարհային գրականութեան գլուխ գործոցներէն մէկը : Միկել Սերվանտես ծնած է Սպանիոյ Ալգալա զէ Հենրէս քաղաքը, 1547ին, եւ մեռած է 1610 Ապրիլ 23ին : Դոն Քիշոտ թափառական ասպետ մըն էր . այդ անունը հիմա կը գործածուի իրեւ հոմանիշ երազատես, իրական կեանքէ կարուծ մարդոց, որտեղ ամէն տեղ երեւակայական վտանգներ կը տեսնեն միշտ եւ անոնց դէմ կը կռուին : Սերվանտեսի վէպին երկրորդ գիմանոր հերոսն է Սանչո Պանսա, որ տիպարն է իրատես, ողջամիտ, իրականութեան զգայնութիւնը ունեցող մարդու : Դոն Քիշոտ եւ Սանչո Պանսա երկու հակադրութիւններ են, մէկը՝ վերացական, միւսը՝ գործնական խառնուածքի իրեւ արտայալութիւն :

Թէկուզ.— Եթէ, նոյնիսկ, չնայելով որ:

Մեկուսի.— Մի եւ կոյս (կողմ) բառերէն. մէկ կողմ քաշուած,  
առանձնացած. զատ, անջատ, հեռու:

Դեմինիկ Գևորգիան (1877—1956).— Նեած է Ախալքալաք (Վրաստան), 1877ին: Նախնական ուսումը ստացած է ծննադավայրի ազգային փարժարանին մէջ. յանախած է նաեւ էջմիածնի. Գէորգիան նեմարանը և աւարտած Թիֆլիսի Ներսիսեան դպրոցը, 1898ին: 1905—1910 ժքնեւի համալսարանին մէջ հետեւած է մանկավարժութեան: Գրել սկսած է աշակերտական շրջանին. իր առաջին ուսուառը լոյս տեսաւ 1893ին, իր բանաստեղծութիւններու առաջին հատորը՝ 1899ին: 1931ին, իր գրական գործունեութեան 35-ամեակը տօնուեցաւ Երեւանի մէջ, ուր մեռաւ 6 դեկտ. 1956ին:

Գլխաւոր Երկերը.— «Բանաստեղծութիւններ», «Վասակ», «Դապաստաբը», «Յովիան Միծագործ», «Բաջ Նազար», «Արհաւիրեմերով» (քատերախաղեր), պատմական միծ վէպ մը՝ «Վարդանանք» (2 հատոր) եւ բազմարի պատմուածքներ, պատկերներ ու արձակ էքեր: Իր գործերէն մաս մը բարգմանուած են ուսւերէնի, փացերէնի եւ բուրքերէնի:

Դեմիրենիկ Դեմիրենիս, հայ գրականութեան վաստակաւոր մշակելեւն, իր գրական սկզբնաւորութիւնը ըրաւ իբրեւ բանաստեղծ, բայց համբաւի տիբացաւ իբրեւ արձակագիր: Առանձարար մշակած է վիպական, քատերական, մասամբ նաեւ երգիծական սեռները: Ունի սուր դիտողութիւն, պատմելու շնորհ եւ արագ ու համելի ոճ: Վերջին Երեսամեակին գրեթէ միայն գրականութեան նուիրուեցաւ եւ կրցաւ տալ քանակով պատկառելի, որակով բաւական ուշագրաւ գործ մը, գլխաւորաբար վէպ եւ քատերախազ: Իր ժամանակակիցներուն մէջ աչքառու տեղ մը կը գրաւէ իբրեւ արձակագիր, բայց միջակ բանաստեղծ մըն է:

## 50. ԱՐԹԻՆ ԱՄՈՒՃԱՆ

Ես անձամբ ճանչցած եմ Արթին ամուճան:

Անիկա արհեստով սայլապան էր. ունեցած էր սայլեր եւ ջուխտակ եզներ, զորս շահագործման կը դնէր: Երկար ատեն իր իշխանութեան տակ պահած էր Սկիւտարի սայլապանները, որոնց վեհեան եղած էր: Կը ուսւագան եւ մեծաբարբառ՝ ան անձնատուր էր ամէն կարգի արկածախնդրութիւններու: Իր ժամանակը չէ եղած հասարակական կամ համայնական շարժում մը, որուն մասնակից չըլլայ: Բուռն կոփէ մը միջոցին կը վիրաւորէ ոստիկան մը: Այդ խնդրին հետեւանքով երեք տարի բանտ նստած էր:

Արթին ամուճա ո՛չ միայն նուաստացած չէր համարեր ինքնինք այդ բանտարկութեան պամառու, այլեւ պարծանքով կը յիշատակէր այդ եղելութիւնը: Ինքնինքը բաղդատելով ուեւէ քաղաքացիի հետ, ան արհամարհանքով կ'ըսէր.

— Ես անոր պէս խամ մարդ չեմ, ևս երեք տարի բանտ նստած եմ:

Այդ բանտը իր համալսարանն էր: Իր ըսելով՝ այն տեղ սորված էր կեանքը եւ որոշած էր այդ կեանքին չարծ ու բարին:



Այն բարոյականը, զոր բանտին մէջ որդեգրեր էր ան, բնականաբար համապատասխան չէր հասարակութեան ընթացիկ բարոյականին. այդ պատճառով Արթին ամուճան կ'արհամարէր ընդունուած օրէնքները:

Երանիկ մօրաքոյրս միայն կ'ըմբռնէր ամուճային ներքին էութիւնը եւ միշտ պաշտպան կը կանգնէր անոր: Մեծ մայրս կ'ատէր իր տաղը եւ կը դժկամակէր նոյնիսկ երեսը տեսնելու: Երբ հիւանդութենէ եւ անտիրութենէ բնկճուած ան կու գար երբեմն մեր տունը մնալու, յուսահատութիւնը կը պատէր տնեցիները: Արթին ամուճան, առանց նախապէս լուր տալու, այնպէս՝ ինչպէս մէկը իրիկունը իր տունը կը դառնայ, կարմիր թաշկինակին մէջ կէս օխա թուզ կամ եղանակին որեւէ մէրգը դրած կու գար մեր դուռը կը զարնէր: Երբ ներս մտնէր, կը նստէր բակի բաղմոցին վրայ, կօշիկները կը հանէր, կարմիր թաշկինակով միրու կ'երկնցնէր մօրաքոյրներէս մէկուն եւ գրեթէ անմիջապէս կը դառնար պահանջկոտ:

— Մէկը զրկեցէք, քազէ միս առէք, ամա խըլընին ըլլայ, ես դարաման չեմ կրնար ուտել. խաշլամա մը զրէք կրակին վրայ:

Մօրաքոյրներս կը մտադրէին ճամբռու գնել ամուճան, այդ փորձանքը հեռացնել տունէն, բայց Երանիկ մօրաքոյրս պաշտպան կը կանգնէր անոր:

— Իմ ամուճաս է, — կ'ըսէր վճռականօրէն, — դուք չէք ուզեր նէ ես իմ օտաս կ'առնեմ, ես կը նայիմ:

Բարեբախտաբար Արթին ամուճան ինք կը ճանձբանար հանդիստ եւ ընտանեկան կեանքէն: Քանի մը օր մեր տունը մնալէ ետք, որու միջոցին կը հրամայէր, կը պահանջէր, կը սպառնար, վերջապէս ամենուն հետ կը կրուէր, նոյնիսկ մայրիկիս հետ, ցուցական կերպով դուրս կ'ելլէր տունէն, առանց մնաս բարեւ ըսելու:

Երանիկ մօրաքոյրս կը պատմէր, որ Արթին ամուճան ժամանակին շատ դրամ վաստկած է, բայց մսխած է: Ան ունեցած է նոյնիսկ այդիներ եւ միջոց մը քաշուած է իր այդիներուն մէջ ու հողը մշակած է, միեւնոյն ատեն մինակը պաշտպանելով իր ստացուածքը ամէն տեսակ աւաղակներու դէմ, որոնք այն ժամանակները պատուհաս դարձած էին ամէն չըջանի անպաշտպան դիւղերուն:

Իմ մանկութեան տարիներուս անիկա գեռ իր ուժին ու զօրութեան աէք մարդ էր: Կը յիշեմ զինքը իր թուիս ու արեւահար դէմքով, կայծկլաող աշքերով, թաւ յօնքերով ու պեխիերով: Ան երբեք չէ ուզած հազնիւ եւրոպական հագուստ, ըսելով որ ինքը մարդ է, կապէկ չէ: Կը կը բաց գոյն ասուիէ շալվար՝ սրոնքներուն վրայ սեղմուած, կոնակին՝ ձմեռը մուշտակէ կարճ վերարկու, ներքեւէն՝ մետաքսէ շապիկ, լայն թեկանիքներով, մէջքին՝ կարմիր լայն զօտի, դաշոյնը խոթած մէկ կողմէն, զօտիին ծալքերուն մէջ: Ֆեսին շուրջը կապած ունէր կարմիր եազմա, ինչ որ անատոլցի խալամաներու սովորոյթն էր եւ որով անոնք կը զանազանուէին քրիստոնեաներէն: Զափազանց հոգածում մաքրութեան, երբ մեր տունը կու գար եւ բակը՝ բաղմոցին վրայ կը նստէր, անմիջապէս կը հրամայէր.

— Ինծի ճուր մը տուէք, ամա պարտախը մաքուր ըլլայ հա՛...

Մեր տնեցիները, որ բժախնդիր հոգածութիւն ունէին ջուրի ընդունարաններու եւ բաժակներու մաքրութեան, սաստիկ կը զայրանային Արթին ամուճայի այս պատուէրէն: Բայց անոր հողը չէր կանանց զայրոյթը. կիները իրեն համար հոգի չունեցող արարածներ էին:

Կը սիրէր հրամայէլ ո՛չ միայն տան մէջ, այլ եւ դուրսը: Փողոցը քալած ատեն, երբ առիթը չունենար

որեւէ վէճի միջամտելու, չուները կը հալածէր կամ դիմողութիւն կ'ընէր սարսափահար կիներու՝ իրենց դրան առջեւ ինկած միրդի կծեպներուն կամ որեւէ ու- սիշ բանի համար: Եւ ո՞վ կը համարձակէր դիմադրել իրեն: Կիները կը հնազանդէին աշուկ, իսկ տղամար- դիկ կը քաշուէին տան ներքնամասերը՝ իրեն հետ վէճի չըռնուելու համար:

\* \* \*

Արթին ամուճան, հակառակ տնեցիներուն ներշըն- չած տհաճութեան, տեսակ մը հիացում կը պատճառէր ինծի: Ութ տարեկան էի եւ արդէն գարձեր էի ազուսապ երեխայ, երբ օր մը վէճի բռնուեցաւ ինծի հետ:

Սկսեր էի սորվիլ Լա ֆոնթէնի առակներէն «Ճպու- ռը եւ մրջիւնը»: Ամբողջ օրը սանդուխներէն վեր վար վաղելով կ'արտասանէի բարձրաձայն: Արթին ամու- ճան, բազմոցին անկիւնը նստած, չիպուխը ձեռքը, միւս ձեռքով հաստ դաւազանին կոթը փայփայելով, կը գոռար.

— Հերիք է պէ՛... ճպուռը-մրջիւնը, ճպուռ- մրջիւնը... .

Ես պահ մը կը լոէի, յետոյ նորէն կը սկսէի:

Արթին ամուճան տեղէն ելլելու եւ դաւազանով վրաս յարձակելու շարժում մը կ'ընէր, բայց պէտք է ենթադրել, որ չէր համարձակեր գործադրութեան դնել իր սպառնալիքը: Հրամայաբար կը դիմէր մօրս եւ մօրաքոյրներուն՝ ըսելով.

— Սուս ընել տուէք լակոտը, ա՞ս է ձեր թերպի- յէն... ծո ի՞նչ խագէպ պիտի ըլլայ վաղը մէկալ օր. ամս Աստուած ըրածը գիտէ, բանով մը կը զսպէ: աս խագէպն ալ զսպողը ան պիտի ըլլայ, որ աղջիկ ծներ է...

Իրիկունը, մինչ հայրս իր սովորական անդորրու- թեամբ թէյը կը պատրաստէր եւ ես իր մօտերը կը դե- գերէի, ինձ պատուիրեց արտասանել ինչ որ սորված էի «Ճպուռը եւ մրջիւնը» առակէն: Ես ծայրէ ծայր արտասանեցի չարաձձի գոհունակութեամբ եւ չեշտե- լով առակին իմաստը:

Յանկարծ Արթին ամուճան իր կէս թմբած վիճա- կէն գուրս ելաւ, զլուխը ցցեց, ուշադրութեամբ լսեց եւ կատղեցաւ: Այդ առակին մէջ անձնական ակնար- կութիւն գտեր էր ան, ինչպէս յետոյ գանգատեր էր մօրեկրայրներուս, եւ ամբողջ օրուան կուտակուած զայրոյթը պոռթկալով ոտքի ելաւ, գուրս նետուեցաւ սենեակէն եւ սկսաւ լուտանքներ թափել ու անլուր հայնոյութիւններ ընել այդ առակը դրողին, սորվե- ցընողին ու սորվողին հասցէին:

Քիչ յետոյ տան գուռը փակուեցաւ ահագին դղրոցով, պատուհանները զնպացին. մօրաքոյրներս պիտի սկսէին իրենց դառն կարծիքը յայտնել, երբ հայրս ձեռքով նշան ըրաւ, որ լուն:

Եւ ան կը ժպտէր ներողամտութեամբ:

### ԶԱՊԷԼ ԵՍԱՅԵԱՆ

#### ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Քեհեմ.— Թուրքերէն բառ. պետ, վարիչ, գիւղապետ: Թուրքերէն միւս բառերէն խամ՝ կը նշանակէ խակ, տհառ. խըւրճըն եւ զարաման ոչխարի տեռակներ են, պարտակ՝ կուժ, ըրաման. խագէպ՝ փորձանք:

Թիգանիք.— Հագուստի երկայն թեւ:

Կնեպ.— Պտուղներու, միրգերու վրայի կեղեւը, մաշկը:

Լա Ֆոնքէն.— Ժան Լա Ֆոնքէն, Փրանսացի նշանաւոր առաջագիր, ծնած է 1621ին եւ մեռած 1695ին: Իր առակները համաշխարհային համբաւ կը վայելեն եւ թարգմանուած են աշխարհի գրեթէ բոլոր լեզուներուն, նաև՝ Հայերէն:

Լուսամբ.— Նախատինք, անարդանք, Հայոցանք:

Տիկին ԶԱՊԵԼ ԵՍԱՅԵԱՆ.— Հօրենական անունով՝ Զապէլ Ցովիանեկստան: Ծնած է Սկիւտար (Պոլիս), 1878 Փետրվար 4ին: Նախնական ուսումը ստացած է ծննդավայրի ազգ: Վարժարանին մէջ: 1895ին կը մենքի Փարիզ, ուր կը հետեւի Սորբոնի գրական դպասիոսուրիւններուն, միաժամանակ աշխատակցելով Փրանսէրէն թերթերու եւ Գուիտոն Լուսինեանի Փրանսահայ բառարանին պատրաստութեան: 1908ին կը վերադանայ Պոլիս եւ կը շարունակէ իր գրական ու համբային գործունեութիւնը: 1914ին կրկին ներոպա կ'անցնի, ուր ատեն մը մնալէ ետք 1934ին վերջապէս կը հաստատուի Հայաստան: Մեռաւ ախորական: Իր առաջին գրուածքը արակ ֆերքուած մը՝ «Երգ առ գիշեր» Խորագրով, լոյս տեսաւ Պոլսայ «Ծաղիկ» համդէսին մէջ, 1895ին: Գրական ծածկանունն է Շահան: Այդ ծածկանունով հրատարակուեցաւ իր մէկ վէպը՝ «Հլումերը եւ բմբոստները» Եգիպտոսի «Ազատ Բեմ» թերթին մէջ, 1900ին:

Գլխաւոր երկերը.— «Շնորհեռվ մարդիկ», «Կեդ համբարներ», «Սկիւտարի վերջալոյսներ», «Աւերակներու մէջ», «Երգ այլեւս չեն սիրեր», «Նահանջող ոյժեր», «Անձկութեան ժամեր», «Հոգիս ախորեալ», «Վերջին բաժակը», «Պրոմերէոս ազատագրուած», «Սիլիստարի պարտէզները», որ լոյս տեսաւ 1935ին՝ նրեւան եւ որ իր վերջին գործը եղաւ: Գրած է նաև բազմաքի պատկերներ, պատմուածներ, գրական, մննադատական եւ հրապարական էջեր, որոնք առանձին հատորի մէջ չեն մտած:

Զապէլ Եսայեան մեր կին գրողներուն մէջ կը գրաւէ առաջին տեղը իր գրականութեան բարձր ու սիրական արժեքով: Մշակած է գլխաւորաբար վիպական սեռը: Վերլուծելու իր համ-

դարս, հետզիեսէ խորացող եղանակը զիմե գարձուցած է հոգեբանական վէպին անվիճելի վարպետներէն մէկը մեր մէջ: Դիտելու, զննելու, ներքին տագեապներ ու հոգեկան ողբերգութիւններ զարգացնելու իր ընդունակութիւնը կը կազմէ հիմնական գիծը արուեստագէտի իր տաղանդին: Մեղմ, սերեւերէ գերծ, երբեմն անխնամ իր ոճը խորապէս տպաւորող է ու հաղորդական: Զի խնամեր, չի յարդարեր իր ոճը, ինչպէս՝ իր վէպերով տուած կետնէք: Մեր արձակին ամենէն մեծ վարպետներէն է, օժտուած հարուստ զգայնութեամբ եւ արուեստագէտի վասերական ձիքներով: Կը ստեղծէ եւ կը զարգացնէ հոգեկան վիճակները, որոնց մէջ շարժումը չիչ, բայց շատ է վերջուծումը: Արտօքին աշխարհէն աւելի մարդոց ներքին աշխարհն է, որ կը հետաքրքրէ զիմե: Իր տիպարները գործելէ աւելի կը մտածեն եւ մտածելէ աւելի կը զգան:

Տիկին Եսայեան մշակուած միտք մըն է, եւրոպական առումով բայց յեղյեղուկ իր մկարագիրը մեծապէս վմասեց գրագէտի եւ համբային գործիչ իր կոչումին: Ինչ որ կը մնայ իրմէ իրբեւ արուեստի գործ՝ կը հաստատէ միաժամանակ իմացապաշտ եւ զգացապաշտ գրողի իր անժխտելի արժանիքը:

ՈՒՂՂԱԳԻՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ.— Պառյու բառին ոյ-ըստ օրինի ու-ի կը փոխուի բարդութեան կամ ածանցումի ատեն: Այս օրէնին համաձայն, պէտք է գրել պառուտիլ: բայց իբրեւ շատ գործածական բառ մը ժողովուրդին թերնին մէջ ու-ն վերածուած է ը-ի: Ռողի ձեւն է պարտիլ, ը-ով, ո'չ թէ պտտիլ, առանց ը-ի:

## 51. ԵՐԿՈՒ ԱԻԵՐԱԿՆԵՐ

1

Հին օրերուն,

Երք դեռ սիրարս վարդի վէս փքքումն ունէր,  
Ու երազը դեռ աչքերուս հոյլ-հոյլ ֆերքուած կը ծորէր,  
Հին օրերուն,

Լիբանանի շոնիներուն կախարդանքը արիսնիս մէջ  
Ես կ'երքայի Պատապէքի աւերակները տեսնելու :

Ի՞նչ մոպյ փառք էր, ի'նչ ենթանս շքեղանք,  
Արեւելան մայրամուտի կանաչ-բռսոր շողերուն տակ,  
Փռուած անոնց կիսակործան սիներն ի վար .

Ի՞նչ լուսեղին, մեծվայելուշ ֆերքուած էր այդ՝  
Կանաչ-բռսոր շողերուն տակ...

— Զըկա'յ, չըկա'յ, — կը խորիէի հիացումի  
արցունքներով.

Այս կործանած պալատներուն փառքն ունեցող  
Զըկա'յ, չըկա'յ...

Ու գեղեցկին ես սիրահար ու միամիտ պատանի,  
Մուր նախանձի մ'անմեկնելի գալարումը կ'ունենայի  
Այդ բարերուն հանդէպ տրտում, ջարդըւած...

2

Հին-հին օրերը անցան.

Սիրարս ոչ եւս վարդի մը վէս փքքումն ունի.  
Ա'լ երազը աչքերուս մէջ հոյլ-հոյլ ֆերքուած չի  
ծորէր,

Ու ա'լ չ'երգեր, արիսնիս մէջ,  
Կախարդ երգը Լիբանանի բնարերգակ շոնիներուն.  
Հին-հին օրերը անցան...

Հիմա, սակայն, շատ իրիկուն,  
Երք կը քալեմ այս գունարափ երկնելին տակ  
Ու կը խորիմ, այնպէս յանկարծ,  
Պատապէքի հին, կործանած պալատներուն,  
Ա'լ չեմ ըսեր.

— Չըկա'յ, չըկա'յ անոնց մռայլ փառքն ունեցող.  
Ա'լ չեմ ըսեր, ինչու որ կա'յ...

3

Ա'հ, հոյակա'պ ֆերքուածը իմ հոգիիս,  
Իմ աւերակ, իմ քարունակ հոգիիս...

## ՄԱՏԹԵՈՍ ԶԱՐԻՖԵԱՆ

ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹԻՒՆ. — Կատակերգութեան նպատակն է երեւան հանել նկարագիրներու, բարքերու եւ հանրային ու անհատական կեանքի ծիծադիլի կողմիցը։ Գրական այս սեռին կուրիմը կը կազմէ գուարքուրիմը, երգիծանքը, հեգնութիւնը։ Ողերգութեան մէջ գործող անձները կը կռուին իրենցմէ գերիվեր ուժերու դէմ, իսկ կատակերգութեան գորումն է ծաղրի միշոցով ցուցաբերել մարդոց ակարութիւններն ու թերութիւնները։ Կատակերգութեան նիւթը ընդհանրապէս առնուած կ'ըլլայ իրական կեանքն, իսկ գործողութիւնը անդի կ'ունենայ գաւեշտական ու ծիծադաշտը մքնուրոտի մը մէջ։

## ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՑՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Հոյլ. — Խումբ. Հոյլ-Հոյլ՝ խումբ-խումբ։

Ծորի. — Հոսու, կաթկթի, թորի։

Պատապէք. — Հին Հելոպոլիսը (Արեւաքաղաք), որուն աւերակները կը գտնուին Լիբանանի մէջ։

Բոսր. — Կարմիր, արիւնագոյն։

ՄԱՍԹԵՈՍ ԶԱՐԻՑԵԱՆ (1894—1924).— Ննած է Պոլիս, 1894 թունուար 16ին: Ռւսումը ստացած է Սկիւտարի ազգային վարժարանին մէջ: Յանախած է նաեւ Պարտիզակի ամերիկեան քարարագոյն վարժարանը եւ Ռովդերը գոլէթ: Աւարտած է Պէրպէրեան վարժարանը 1913ին: Իրեւ մարզանքի ուսուցիչ՝ պաշտօնավարած է Ատանա եւ Պոլիս: Վարակուած է քոքախտէ եւ տառապալից հիւանդութենէ մը եսք մեռած է Պոլիս, 1924 Ապրիլին:

Գլխաւոր երկերը.— Իր ֆերբուածները ամփոփուած են երկու հատորներու մէջ, «Տրտմութեան եւ խաղաղութեան երգեր» (հրատարակուած 1921-ին) եւ «Կեանի ու մահուան երգեր» (լոյս տեսած 1922-ին): Աւելի ուշ առանձին հատորով լոյս տեսան իր ամբողջական գործերը Պէյրութի մէջ:



Մարեսս Զարիֆեան զգայում եւ յուզումնահար խանճրածնով բանաստեղծ մըն է Դուրեանի, Տէրեանի եւ Մեծաբենցի «Պարոց»էն: Հազիւերեք — չորս տարի տեւեց իր գրական կեանքը (1919—1923): Քոքախտը զգեսնեց զինք երիտաստարդ տարիքին մէջ: Որոշ միօրինակութիւն եւ տարտամ շեշտ մը կայ իր ֆերբուածներուն մէջ, որոնք կը կրեն զգայուն իր խառնուածքին դրոշմք: Զինք վարողը մտածումէն աւելի զգացումն է, մեղմ բայց տաք ու հաղորդական: Իր անկեղծութիւնը, պարզութիւնը, փափկութիւնը, ժիշտ մը արակուանակ, բայց երածշտական ու պատկերաւոր լեզուն նիբելի պիտի դարձնեն իր անոնք մեր գրականութեան մէջ:

Զարիֆեան չի շացմեր, բայց կը համակէ մեզ:

## 52. ՏՕԳՄԱՆԸ

Ա.

Ամէն կաղանդի կը տեսնէինք Տօգուանը: Զեռքը մէջքը խոթած, կը սկսէր ձեռք պագնելու իր գործին: Գեղին գուռները մէկիկ մէկիկ կը զարնէր. ամէն տունէ սիմիտ մը, տասնոց մը, մէջք մը պիտիթ, ճանկ մը չամիչ, ինչ որ տային կ'առնէր, օրհնելով ամէնքն ալ, ծերն ու տղան, հարսն ու պառաւը:

Մեր աղայութեան, երբ գեռ 8-9 տարեկան խլէդներ էինք, կը նախանձէինք այդ մեծ մարդուն, որ չամըշնալով կ'երթար ասոր անոր ձեռքը լիդելու տասը փարայի համար:

Տուն տեղ չունէր ան, չէր ունեցած: Մայրը գեղը մեռած էր. պապուն զէմքն ալ չէր յիշեր, այնքան կանուխ գացեր էր ան այս ցաւի աշխարհէքն:

Փողոցն ինկած որբի իր կեանքը լեցուն եղաւ այն գաղտուկ, թեթևութեան մէջ իսկ ահաւոր տառապանքներով, որոնք անտէրին ու որբին օքերը կը հիւսեն: Անոր միսին ամէն մէջ թելին մէջ չարչարանք մը պառկեցաւ, իսկ ոսկործին մէջ անօթութեան, ցուրտին ու կորներուն ու ծուծին մէջ անօթութեան, ցուրտին ու



զրկանքին շուքերը երկայն երկայն հանդչեցան ու ծերացան։

Ամառները թթենիներու եւ սալորենիներու վրայ գիշերներ լուսցուց այզիներուն մէջ աղուէսները շատ անգամ խածին քիթէն՝ դիակ կարծելով։ Զմեռները փուռվաներու համար ժամերով գզուրտեցաւ կատուներուն հետ։

Տօգսանը մեծցաւ միս մինակ, բարակ ցախ սրունքներով, դեղին երեսով, դեղին աչքերով։ Օր մը միայն դպրոց դնաց. պատուելին փախցուց զանի, ա՛յնքան նիհար էր ու աղտոտ։ Շուկայի տղաք երես չտուին անոր. վախկոտ ըլլալուն անխնայ ծեծ կերաւ։ Պղտիկ պղտիկ գործեր ընելով, ջուր կրելով, միս տանելով, խոտ ծախելով անցուց մանկութեան այն դաժան տարիները, որոնց մէջ մարդը, ապագայ մարդը կը շինուի եւ ուր կերտուած մարմինը իր կնիքը կու տայ մարդուն մնացած օրերուն։

Քանի մը տուներ մտաւ եղաւ իրեւ ծառայ։ Խեղճին ոսկորները խմորի պէս էին. աշխատելու չէր գար, բայց ժողովուրդը ուրիշ կերպ խորհեցաւ. կաթի պէս անունը — Աստուր էր — փոխեցին հեքիաթի մը ծոյլի տիպարին՝ Տօգսանի։

Ու Աստուրիկը Տօգսան եղաւ, խելքը քիչ, գործէ փախչող, աղուշ տղայ մը։ Ա՛լ դուռները գոցուեցան անոր երեսին, ու փողոցին ծլած տղան նորէն փողոց ինկաւ։

Ամէն կաղանդի անպատճառ դեղին մէկ ծայրէն միւսը կ'օրհնէր տէրտէրէ մը աւելի ուշադիր խոճմտութեամբ։ Ժողլած ուտելիքները, սիմիտները կը ծախէր, տասնոցները ճիտէն կախ տոպրակին մէջ կը տեղաւորէր ու փուռերուն տակը, սրճարաններուն անկիւնները կծկտած կը մնար ծիւնոտ օրերուն։

Այս կեանքը ապրեցաւ ան տարիներ, տասնով,

քսանով տարիներ։ Պեխերը բուսան, մօրուքը իր վտիտ կզակին վրայ մազէ կամարներ շարեց։ Տօգսան իր ապրելու կերպը չփոխեց։ Քիչ քիչ երեսէ ինկաւ։ Փողոցներուն մէջ հետք կիյային, պղտիկ տղաք ետեւէն կոնկոն կը վերցնէին, հարաները վրան կը խնդային, պառաւները կ'անիծէին, իսկ մարդերը, մեծ մարդերը երեսն ի վար կը պոռային ամէն օր։

— Ծո տղա՛յ, քեզի պէսները հիմա գործի են, տուն տեղ ունին։ Աստուած ակելադ տայ, չե՞ս իսպնիր պարապ պարապ պտղտելու։

Մտիկ կ'ընէր ծանրացած կոպերով, համակերպող դէմքով։ Բայց իր մէջ արդէն չծնած մեռած էր ապրելու տենդը։ Զուրը ձկուած տաշեղին պէս ինքզինքը թող տուաւ օրերու հոսանքին։

Բ.

Օր մըն ալ փողոցներէն անհետ եղաւ։ Բսին, թէ ամունան քովն առած էր զինք։

Հասակը աւելի բարակցած, ուսերը աւելի տնկըւած, Տօգսան բահը շալկած հող փորելու կ'երթար։ Վստահ էինք, որ չուտ անցնող քմահաճոյք մըն էր եղածը։ Բայց օրերը շաբաթներ դարձան, ու շաբաթներ՝ ամիսներ։ Տօգսան ցերեկները չերեւցաւ դեղին մէջ. մութին տուն կը բերէին, մութին կը տանէին։ Բամբասա՞նք թէ իրականութիւն, չի վիտցուիր, բայց կ'ըսէին, թէ զիրկ մը մօրուքով այդ խեղճը ամէն օր բիր կ'ուտէր կոնակին։

Բսին, թէ քանի մը հեղ փորձեց փախչէլ. վախկոտ ըլլալուն՝ բռնուեցաւ. կերած ծեծը ա՛յնքան սաստիկ ու անխնայ էր, որ ա՛լ փախուստի գաղափարն իսկ միտքէն չանցուց։

Բակին մէջ, հաւացին քիչ մը վերօքը, երեք չորս

տախտակ երկնցուցին ու ֆեփենէկ մը փռեցին ներքին. Հոն կը պառկէր ամառը, մինչեւ լոյս հաւու ոջիներէն միսերը ճանկուտելով: Զմեռը խոտի գէզին մէջ պղտիկ ծակ մը կը բանար իրեն համար ու գորտի պէս կը կըծ-կըտէր, ոտքերն ու թեւերը իրարու մէջ անցուցած:

Աշխատելու վարժուեցաւ: Զեռքերը բշտիկներ հա-նեցին, քանի մը եղունգները թռան, ճղիկ ճղիկ եկան քարի պէս կրունկները, ու բարակուկ, արդէն կակուղ մէջը փէտատին վրայ կորնալէն աղեղ կապեց:

Ասոնք ամէնքը տարաւ անտրունջ, վախէն թըմ-րած: Տարին վերջանալու մօտ էր. Կաղանդը ճամբայ էր ինկեր:

Կաղանդի իրիկունը գեղին մէջ գիշերային իում-բեր կը պաշտէին, որոնք հարուստներուն ու դրացինե-րուն տուները կը մտնէին, դրան ետին պահուած՝ ներս կը նետեն գոտի մը, որուն մէջ անեցիք ճանկ մը երկու բան կը կապեն: Խումբը օրհնելով ու երգելով կը քաշ-ուի:

Ան տարին շատ ձիւն եկաւ: Իրիկունը Տօգսանը բռնի սեղանին զլուխը նստեցուցին, ու երբ խաշած դդումի շերտ մը ծամելու վրայ էր, յանկարծ դուռը բացուեցաւ, անծանօթ ձեռք մը գոտի մը ներս նետեց ու դուռը քաշեց:

Տնեցիք հասկցան, բայց Տօգսանի հոգիին մէջ լեռ մը փլաւ կարծես, ա՛յնքան յուզուած էր: Առջի անդամն էր, որ առանց իրեն Կաղանդի դօտին կը նետէին: Իր անկումին դառնութիւնը աշքերը լիցուց, ինքինքը ժողվեց եւ կատուի մը պէս տունէն դուրս նետուեցաւ այնչափ ուժով, որ սանդուխին աչքերէն մէկը կոտրեցաւ. քիչ մնաց ինք ալ վար պիտի իյնար:

Օնիկը, ամուճային տղան, հասաւ ետեւէն, օձիքէն բռնեց ու խեղճը սենեակ նետեց հին, անպէտ փայտի կոճի մը պէս:

Այն իրիկունը սենեակին մէջ բանտուած մնաց Տօգ-սան. Թարթիչները իրար չդրաւ. Երեսը պատուհանի ապակիին փակցուցած սպասեց տարի գիշերը, սիրտէն լալով ամէն անդամ, որ գոտեւորներու երգերն ու աղ-մուկները գային դողացնել իր պատուհանը:

Ցաջորդ առտուն ձիւնը գոցեր էր տանիքներուն ակօնները, եւ փողոցին մէջ ցեխերն անդամ ճերմկեր էին:

Տօգսանը կապել պէտք եղաւ: Զթողուցին, որ տուները պարտի: Այս ոճիրը իր յիշատակներուն, իր անցեալին նախատինքը սեպեց, տղու պէս լացաւ, տղու չափ ուժով ու յուսահատ պոռաց: Օննիկը երկաթէն աւելի խիստ էր: Հացը քովը բերին այն օրը. բերան չու-նեցաւ ուտելու:

Գ.

Քանի մը շաբաթ ետք, Կիրակի օր մը, արտի ճամ-րուն վրայ պատգարակի մը կոթերը զարկին աչքիս: Քիչ մը ճամբուն ներսը ծուելով պատգարակը տեսայ իր ամբողջութեանը մէջ: Պառկողը Տօգսանն էր, գլուխը կէսէն ճեղքուած:

Մարդիկ սիկառ կը քաշէին, ես կու լայի:

## ՅԱԿՈԲ ՕՇԱԿԱՆ

### ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆԵՐ

Սիմիտ.— Հայերէնը՝ բոկեղ:

Պիլիք.— Աղաւաղուած ձեւը բլիթ բառին, որ կը նշանակէ բոլորակ կակուղ հացիկ, բոկեղի ձեւով, բայց աւելի մեծ ու լայն:

Փուլվարյ.— Փուլին վրայ, ուր ձմեռը հաճելի տաք մը  
կ'ընէ:

Կոմիկն վերցնել.— Գլխու ու դէմքի շարժումներով ծաղրել:  
Բիր.— Հաստ գաւազան. բիր ուտել՝ հաստ գաւազանով ծեծ  
ուտել:

Քեփենէկ.— Հովիւներու յատուկ եւ բուրդէ հիւսուած տեսակ  
մը հաստ կրկնոց, որ թէ՛ անկողինի եւ թէ վերժակի գեր կը կա-  
տարէ՛:

Ճղիկ-ճղիկ.— Կտոր-կտոր, պատառ-պատառ, բգիկ-բգիկ:

Փէտատ.— Բրէշ. երկաթէ գործիք մը՝ գետինը փորելու կամ  
քարերը իրարմէ զատելու համար:

Շարոց.— Թելի վրայ շարուած եւ խաղողի հիւթի մէջ թաթ-  
իրւած ու չորցուած ընկոյզ:

Պասոնդ.— Խաղողի թանձրացած հիւթէ շինուած ուտելիք,  
խաւաքարտի հաստութեամբ կտրուած եւ չորցուած:

Կոն.— Ծառի բունին մէկ մասը, երկար կամ կարճ գերան.  
ճող:

Գուներք.— Բառ առ բառ՝ գօտի ունեցող. այսուղ կը նշա-  
նակէ Կաղանդի իրեկունը գօտի նետող:

ՑԱԿՈԲ ՕՇԱԿԱՆ (1883—1948).— Բուն անունով՝ Ցակոր  
Քիւթէնեան: Մնած է Պրուս, 1883 Գեկտեմբեր 9ին: Նախնական  
ուսումը ստացած է ծննդավայրի ազգային վարժարանին մէշ,  
աւարտելով անոր վիցամեայ շրջանը: Ուշիմ եւ յառաջադէմ աշա-  
կերտ, դպրոցին մէշ ուշադրութիւն կը գրաւէ մանաւանդ իր շա-  
րադրութիւններագ: 1899ին կը դրկուի Արմաշի դպրեվանքը ու-  
սանելու: Երկու տարի ետք կը հեռանայ հոնկէ, չհանդուրժելով  
վանական կեանքի սեղմումներուն: Անխոնջ ընթերցումներով եւ  
ինքնաշխատութեամբ կը տիրանայ բարձր զարգացման: 1902ին կը  
նուիրուի աւսուցչական ասպարէզին եւ կը պաշտօնավարէ Սէօլէօփի  
ու շրջակայ հայաբանի գիւղերուն մէշ: Իր առաջին պատմուածքը,  
«Առաջին արցումքը» խորագրով, 1902ին լոյս կը տեսնէ Պոլսոյ  
«Արեւելք» օրաթերթին մէշ, Ցակոր Ցովհաննեան սոորագրու-

թեամբ: 1912ին կը հաստատուի Պոլսի, իբրեւ ուսուցիչ հայ լեզ-  
ուի եւ գրականութեամ: 1922ին վերջնապէս կը հեռանայ Պոլսէն.  
ուսուցչական պաշտօնով կ'անցնի Գահիրէ, ապա՝ Կիպրոս, իսկ  
1934ին՝ Երուսաղէմ, ուր կը մնայ մինչեւ 1948: Այդ քուականին  
կը փախարքուի Հայէպ. կը մեռնի ինն 1948 Փետրուար 17ին:

Գլխաւոր երկերը.— «Խոնարհներ», «Խորհուրդներու մեհ-  
եամբ», «Երբ պատանի են», «Մնացորդաց» (3 հատոր), «Ստեփան-  
նոս Սիւնեցի», «Երբ մեռնի գիւղեն», «Օրն օրերուն», «Ճայ գրա-  
կանութիւն», «Համապատկեր արեւմտահայ գրականութեամ»,  
«Սփիւթը եւ իրաւ բանաստեղծութիւնը», «Արեւելահայ բանախ-  
րութիւնը եւ էջմիածին»: Հրատարակած է «Մեհեան» (1914) և  
«Բարձրավանք» (1922) գրական հանդէսները: Ունի բազմաթիւ ան-  
տիպ երկեր, մոտ 40 հատոր:

Ցակոր Օշական «իր նամբով բալող գրագէտ»ը եղաւ մեր  
մէշ, արտասովոր, տարակեդրոն, բայց միշտ ուժական, գրեթէ  
յեղափոխական իր խառնուածքով: Մտածող մարդ մըն էր՝ զգա-  
ցող մարդ մը ըլլալէ առաջ: Ճամբայ բացող մըն էր, քան բաց-  
ուած նամբաներէ բալող մը: Ինքն իսկ իր գրականութիւնը կը  
բաժնէր երկու շրջաններու: առաջին շրջանը իր պայծառ, գրեթէ  
շէնցող բարձութեամբ կը տպաւորէր ընթերցուը: Երկորորդ շրջա-  
նը մրազնած է տեսակ մը մառախուղով: Դատելու, մտածելու,  
տեսնելու եւ վերլուծելու իր եղանակով՝ Օշական կը մնայ ամենէն  
յանդուզն գրագէտը մեր մէշ, «յախուռն ու յանձնապաստան»,  
ինչպէս ինք կ'ըսէր իրեն համար: Կը գնահատէր իրական արժէք-  
ները, սակայն անխօնայ կը քանդէր ինչ որ կը նկատէր ապարձէք: Գրական  
քննադատութիւնը բարձրացուց եւրոպական ըմբռնումով  
արուեստի: Իր ժամանակին ու ժամանակակիցներուն վրայ անվի-  
ճելի է իր դրուշը իբրեւ մնանդատ: Արմատական յեղաշրջում մը  
բերաւ մեր գրականութեան մէշ, միշտ անակնկալի մը առջեւ գնե-  
լով մեզ եւ միշտ ըսելով իր ըսելիքը արիութեամբ ու կորպով: Երբեւ  
վիպագիր, տուաւ որոշ շրջանի մը կեանքը իր լիութեանը  
մէշ: Ինքն էր, որ ստեղծեց կենսապաշտ դպրոցը մեր վէպին մէշ,

միաժամանակ տուաւ որոշ մթերք մը բարեխրու, շեշտ բարեխառնութեամբ տիպարներ, զօրաւոր կիրքեր, հոգեկան ողբերգութիւններ, զանոնք բաղելով ո՛չ թէ իր երեւակայութենէն, այլ ապրեւած կեանքէն:

Օշականի լեզում՝ ծանր, ոճը՝ մուք ու զարտուղի է: Ճիշդէ, որ իր ոճը ինքնատիա է զարտուղի ըլլալու չափ, բայց հպատակ չէ մասնաւոր նիզի: Իր ամենէն մեծ շնորհներէն մէկն է իր ոճին նորութիւնը, փայլը, խոտարինը, ինքնայտուկ համբ: Զուտ անձնադրոշ նկարագիր մը ուներ ան, եւ այդ նկարագիրն էր, որ մեր մէջ ստեղծեց «Օշականնան ոն»ը:

Խուզարկու միտք մըն էր Օշական: Բժախնդիք իր նաշակը գծուարահան դարձուցած էր զիմք: Աւելի շատ կ'ամբաստանէր քան կը պաշտպանէր, միշտ հետամուռ էր քերութիւններ տեսնելու, քան՝ առաւելութիւններ: Ուներ սակայն սրատես աչք եւ կը սփեր պեղել մարդոց հոգին, զոր կը նկատէր արուեստի գերազոյն հանգանակը: Գիտէր կերպը շահեկան դարձնելու իր հերոսները, որոնք խոնարի գիրացիներ են յաճախ:

Օշականի գրականութիւնը յեղաշրջումէ աւելի բան մըն է. յեղափոխութիւն մըն է գրերէ իր դրական ու բացասական կողմերով:

**ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ** — Երբեմն միեւնոյն բառը կը բարդուի ինք իրմով. այս տեսակ բառերը կը կոչուին կրկնաւոր. օրինակ՝ պէսպէս, վաղվաղ, թեկրեկ ևն.։ Սակայն կրկնաւոր բառերուն մէջ երբեմն զիր մը կը գեղչուի կամ կը փոխուի. այսպէս՝ փոխանակ բանուու փոխփոխ, բովով, հեղիեղ, հեծիեծել, կ'ըսենք փոփոխ, բորով:



### 53. ՔԱՐԻՏՏԷԶՃԻՆ

Իրիկունները ժամը տասնէն անդին երեւան կ'ել-լէր յանկարծ, իր խոպոտ ահուելի ձայնին ժխորն զզա-ցընելով Ղալաթիայի փողոցներէն՝ կատաղի հոսանքի պէս վազող, փրփրացող իրարանցումին մէջէն, բոպիկ, կոշկոսոտ ոտքերն անցուցած իր լայն ծայրակոր եմէ-նիները, որոնք հազիւ թէ կիսովին կը ծածկէին զա-նոնք. ներբաններուն մորթն ալ կաշիացեր, բրտացեր էր ցեխին ու փոշիին մէջ յարատեւ քսքուտումէն:

Իր խոշոր սրունքները կ'երերային ապայէ փոթու-ուն մէջ, եւ բուրդէ գեղնագոյն գոտիի մը թոյլ ծալքե-րը գրեթէ անոր ամրող փորը կը ծածկէին: Ամառ ձմեռ նոյն բաճկոնակը կը հազնէր, նոյն կարձուկ սալքան, որ թէեւ կրնար իրարու վրայ գալ եւ գոցել անոր կուրծքը, բայց իր կորովի, հուժկու մարմինին ամեհի ճոխութիւնը ամենուն ցուցնելու խրոխտ դիտումով մը կարծես, քարիտէզնին միշտ բաց կը թողուր իր կուրծ-քը, մազերու հոծ շաղապատումով մը սեւցած: Թիսա-գոյն պէխեր վայելուչ ոլորումներով կը վերջանային մինչեւ այտերուն կէսը, որոնց մոյնքը միապաղազ կարմիր էր, արեւակէզ ու խորշակահար կարմրութիւն մը: Աշուշներն հրացայտ էին, տարօրինապէս աղդեցիկ: Ճամբան՝ իր քալուածքին մէջ արհամարհու պե-րեւեթում մը կը դնէր, զոր առաջին ակնարկով կոփեկ հրաւէր մը կը կարծէիր: Փողոցէ մը դուրս կ'ելլէր մէ-կէն ու կը սկսէր ձեռքը բռնած չաւելային պարունա-կութիւնը ծանուցանել մէծ պոռչտուքով.

— Քարիտէզ, քազէ՛, քազէ՛:

Ո՞ւ, ձեռքի ի՞նչ հիացական ու գրդալի շարժումով կը շոյէր չաւելային մէջ վայելչօրէն շարուած կարմիր միջատները, քարիտէզները, որոնց ամէն մէկը իր հոգիին պէս կը սիրէր, ինչպէս կ'ըսէր ինք:

Օր մը, յաճախորդներէն մէկը, որ միշտ հաճոյք կը զգար Միրիկին հետ խօսակցելէ, զարմացումով նշարեց, որ իր ամէն ժամանակ տեսած հին եմենիներուն տեղ հիմա նորէք հաղած էր անիկա. հեղնական շեշտով մը անմիջապէս հարցուց անոր՝ այս տարօրինակ նորութեան շարժառիթը: Միրիկ յանցանք մը դործած պահուն բռնուած տղու մը խպնոտ ու երկչոտ շարժումն ըրաւ, շուրջը նայեցաւ այդ հարցումին պատասխանը մէկէն դողնալու ակնկալութիւնով, բայց իր աչքը հանդիպեցաւ երկու սեղան անդին երիտասարդի մը քով նստած մանկամարդ աղջկան մը, որ, հարցումը լած ըլլալով, ինքն ալ պատասխանի կը սպասէր:

— Մէկաները հինցեր էին, — ըսաւ մեղմ ու խորունկ հառաջով մը եւ անմիջապէս չաւելան առնելով դուրս ելաւ գարեջրատունէն:

Ա՛ւ անկէ ետքը երկու շարաթի չափ չմտաւ այն գարեջրատունը. միայն երբ առջեւէն անցնէր, զաղտապողի ակնարկ մը կը նետէր գրան ճեղքէն ներս ու կը փախչէր: Բայց իրիկուն մը, երբ զարձեալ ներս պիտի նայէր, կեցաւ, ձեռքը ճակտին տարաւ, մտածեց, յետոյ յանկարծ դուռը բացաւ, ներս մտաւ եւ իր սովորութեան համեմատ պտըտիլ սկսաւ սեղաններուն առջեւ, մեղմ ճայնով մրմռալով.

— Գըրմըզը քարիտէ՛զ:

Նորէն հոն, նոյն սեղանին առջեւ նստած էին երիտասարդն ու մանկամարդ աղջիկը, սեւ մազերով, թիագոյն, սեւազգեստ օրիորդ մը: Շարաթը գրեթէ երեք անգամ հոդ կու դային անոնք, երիտասարդն ու աղջիկը:

Երբ Միրիկ իր պտոյտը շարունակելով անոնց առջեւ հասաւ, աղջիկը յանկարծ քովինին դառնալով ըսաւ.

— Քարիտէ՛զ առ:

Միրիկի հաստ շրթունքներուն վրայ ժպիտ մը եկաւ ու մարեցաւ. վեր առաւ չաւելան ու գարիտէզները խառնելով ըսաւ, ձայնին մէջ աննշմարելի յուզումով մը.

— Քուրի՛կս, ասանկ քարիտէզ Էօմրիդ մէջ կերած չես. համէն հոտէն չես կշտանար. էն աղուորներէն տամ:

Եւ սկսաւ զատել ամենէն խոշորներն ու ամենէն կարմիրները, պնակի մը մէջ լեցուց ու լեցուց, մինչեւ որ պնակին մէջ ա'լ տեղ չմնաց:

— Քանի՞ փարա է, — հարցուց երիտասարդը:

— Փարա՞՝, — ըսաւ Միրիկ տեսակ մը զարմացումով, — չէ՛, այս հեղու փարա չեմ ուզեր, էյէր աղէկ ըլլայ նէ պաշխա վախիս փարա տուէք:

Եւ չաւելան առնելով դուրս ելաւ շտապով: Մանկամարդուհին ակներեւ անյագութեամբ կերաւ Միրիկին կարմրուկ միջատները, իր մանտրտիկ ակռաներուն տակ ճզմելով ծամելով քարիտէզներուն նուրբ փեճեկները, այն աստիճան որ քովը նստող երիտասարդը զարմացումով հարցուց.

— Գոհա՛րիկ, ես չէի գիտեր, որ այսչափ կը սիրես քարիտէզը:

— Օ՞հ, շատ կը սիրեմ. պղտիկութեանս հայրամիշտ կը բերէր մեզի:

Երբ երկու գիշեր ետք Միրիկ ներս մտաւ Պիէռ Հոյէն, մոյդ ֆէս մը կը ծածկէր անոր գլուխը առջի իւղու հին ֆէսին տեղ: Գոտին կորսնցուցած էր իր անհոդ, թոյլ կապուածքը ու տեսակ մը վայելչութիւնով ամփոփուած էր անոր կորովի մէջքին վրայ, եւ չաւե-

լան ալ, զոր առաջ անփութօրէն աջ կողմն ի վար կը կախէր, հիմակ ելած էր անոր խոշոր, կաշմբուռն ձեռքին վրայ համբարձիկ:

Յաճախորդները խորին զարմանքով կը տեսնէին Միրիկի կրած փոփոխութիւնը քանի մը շարթուան մէջ. ա'լ անանկ կոպիտ շարժումներ, րիբա շեշտեր, կոշտ խօսքեր չունէր. իր սիրելի քարիտէզներուն վրայ իսկ ա'լ նոյն գորովադին ակնարկը չէր նետեր, ուզողին կու տար ափին մէջ լեցնելով միջատները, տրուած ստակը առնելով անտարբեր եւ գուրս ելլելով զարեջրատունէն, տրտմութեամբ մը համակուած կարծես:

Երբ այն դիշերը ներս մտաւ, ուղղակի մանկամարդ աղջկան սեղանին քով դնաց ու խնդալով հարցուց, թէ ինչպէս դտած էին իր քարիտէզները:

— Շատ համով էին, — ըսաւ մանկամարդուհին.  
— նորէն տուր:

Միրիկ դարձեալ տուաւ միշտ շուայլօրէն:

Անկէ վերջ իսելացի դաղափար մը յդացաւ քարիտէզնին: Այս ստորին դասակարդի մարդը, իր անշնորհ մէջքի գօտիով, ապայէ հաղուստին կոշտ հիւսկէններովը, այս աղջկան բնական վայելչութեան քով անտեղի ու անպատշաճ բան մը կ'ըլլար, վազեց պատրաստ հանդերձեղէններու խանութ մը՝ գնելու մէկը այն նեղ ու գծուծ զգեստներէն, զրոս իր հոկայ ու խրոխտ մարմինը արհամարհած էր միշտ: Անոնց վրայ ամէն բան պղտիկ, փառւկ, ողորմելի կ'երեւար իր աչքին. հիմա բաղդատութիւն կ'ընէր եւ իր լայն ու դիմացկուն հագուստներուն գերազանցութիւնը կը հասկնար:

Ակամայ, զրեթէ ցաւով կը բաժնուէր անոնցմէ, կ'ուրանար իր ամբողջ անցեալը ու նոր ի նորոյ կը հազուէր, կերպարանափոխ կ'ըլլար: Հայելիին առջեւ, ուր գնաց կենալու ինքինք չճանչցաւ. ո՞վ էր անոր մէջի երիտասարդը: Վճարեց ու գուրս ելաւ: Թէ՛ յուսա-

հատ էր, թէ՛ ուրախ:

Այսպէս հաղուած սղուած, Միրիկ աղէկ մը մաքրեց իր չաւելան, ամենէն խոչոր, ամենէն կարմիր քարիտէզները գրաւ մէջը ու, սիրտ ի տրոփ, խնդալիր, ներս մտաւ Պիէո-Հոլէն, առանց այլեւս իր խոչոր ձայնով պոռաւալու — քարիտէ՛ղ:

Գոհարիկ նստած էր երիտասարդին քով, տրտում երեւոյթով, թաղուն ցաւի մը ճնշումին տակ: Միրիկ, իր քալուածքին բոլորովին վանելով սովորական կոպիտ ձեւը, շիֆ երիտասարդի մը ծեքծեքումովը մօտեցաւ անոնց սեղանին եւ, վերէն վար դիմով խոնարհութիւն մը ընելէ ետք, ըսաւ ժպիտով.

— Ասանկ քարիտէզ հիչ կերած չէք, օրիորդ:

Եւ սկսաւ պնակին մէջ լեցնել կարմիր միջատները:

Բայց աղջկան դէմքը, ի տես Միրիկի այդ խնամեալ կերպարանքին, մէկէն ի մէկ խոժուոցած, խիստ արտայայտութիւն մըն էր առած: Անհաճոյ յուսախարութեան ենթարկուող մարդու մը դառն կոկիծը կ'երեւէր գէմքին վրայ: Եւ մինչ քարիտէզնին կը շարունակէր լեցնել պնակը, մանկամարդ աղջիկը հարցուց անոր.

— Ատ լաթերդ ինչո՞ւ փոխեր ես:

Եւ պահ մը վարանելէ ետք.

— Ա՛լ քարիտէզ չեմ ուտեր, — ըսաւ:

ԵՐ. ՍՐՄԱՔԵՇԽԱՆԼԵԱՆ

ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Քարիտէզ: — Խեցգետին. իեցեմորթ, զորշ միջատ մը, որ եփուած ատեն կը կարմրի եւ որ համել ու ճերմակ միս ունի:

Ծայրակոր: — Ծայր եւ կոր բառերէն. ծայրը կոր, ծռած:

Ապա: — Հազուստցու կոշտ կտաւ:

Փոքուն.— Զգեստի տեսակ մը. ուրիշ տեսակ մըն է նաև  
սալթոն:

Շաղայատում.— Իրար խառնուած, փաթթուած (մազեր):

Մոյթ.— Գոյն (երեսի):

Պերեւերում.— Պժնանք, սեթեւեթ:

Խպնու.— Ամչկոս, խիս՝ ամօթ:

Չաւելա.— Թուրքերէն բառ. ոզորէ կամ եղչզէ հիւսուած  
սակառ:

Փենիկ.— Բարակ կեղեւ:

Մոյգ.— Աւելի ճիշդ՝ մուզ, մութ (գոյն):

Կաշմրուան.— Ուժեղ, հուժկու, կարծեղ:

Համբարձիկ.— Համբառնալ բայէն. վեր վերցուած:

Ծեֆծեռում.— Պչրանք, արուեստական՝ կեղծ ձեւեր:

ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ.— «Զ» Ժխտականի  
մասնիկը երբեք պիտի դիմագուրկին վրայ չի դրուիր,  
կը դրուի բային վրայ: Այսակն՝ սխալ է զրել չպիտի  
ուտեմ, չպիտի երբամ, չպիտի քալեմ. պէտք է զրել  
ուղիղ ճեւով՝ պիտի չուտեմ, պիտի չերքամ, պիտի  
չքալեմ: Եթէ պիտի դիմագուրկը չ ժխտականը առնէ,  
միւս դիմագուրկներն ալ պէտք է առնեն. այն ատեն՝  
փոխանակ զրելու եթէ խօսի, քող չըերէ, պիտի  
ստիպուին զրել չեթէ խօսի, չքող բերէ, ինչ որ այ-  
լանդակ սխալ մըն է:

ՇԱՐԱԴՐՈՒԹԻՒՆ.— 1. Շքուն վաճառորդ մը. 2.  
Զեր կարնավաճառը, կամ 3. Պողավաճառը:



#### 54. ԳՈՎՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ

Ես իմ անոյշ Հայաստանի արեւահամ բառն եմ սիրում,  
Մեր իին սազի ողբանուագ, լացակումած լարն եմ  
սիրում,

Արեամբան ծաղիկների ու վարդերի բոյրը վառման,  
Ու նայիրեան աղջիկների հեղանիուն պարն եմ սիրում:

Սիրում եմ մեր երկինքը մուզ, զըրերը շինչ, լիճը  
լուսէ,

Արեւն ամրան ու ձրմեռուայ վիշապաձայն բուլը  
վրսէ,

Մըրում կորած խրճիքների անհիւրբնկալ պատերը սև,  
Ու հընամեայ բաղաքների հազարամեայ բարն եմ

սիրում:

Ո՛ւր էլ լիմեմ, չեմ մոռանայ ես ողբանայն երգերը մեր,  
Չե՛մ մոռանայ աղօքք դարձած երկարագիր զըրելերը

մեր,

Ինչքան էլ սուր սիրտը խոցեն արիւնաբամ վերելերը  
մեր,

Էլի՛ ես որք ու արնավառ իմ Հայաստան եարն եմ  
սիրում:

Իմ կարօտած սըրտի համար ո՛չ մի ուրիշ հեֆիաք  
չըկայ,

Նարեկացու, Քուչակի պէս լուսապսակ նակատ չըկայ.  
Աշխա՛րհ անցիր՝ Արարատի նըման ներմակ գագար-

չըկայ,

Ինչակս անհաս փառքի նամբայ՝ ես իմ Մասիս սարն եմ  
սիրում:

ԿԱՏԱԿԵՐԳՈՒԹԵԱՆ ԾԱԳՈՒՄԸ.— Շատ քիչ բան գիտենք կատակերգութեան ծագման մասին։ Զանազան վկայութիւններէ կրնանք հետեւցնել, թէ գրական այս սեռը սկիզբ առած է Պելոպնիսի մէջ (Յունաստան), ապա անցած է Ատտիկէ և Սիկիլիա, բայց Արենքի մէջ է, որ եասած է իր գործացման բարձր աստիճանին, իրեւ ներկայացուցիչ ունենալով յոյն կատակերգակ Արխանտիփանը։ Արխանտիփան ապրած է Քրիստոնէ առաջ և դարձմ. իր գլխաւոր գործերն են «Գիծալիները», «Լիգիստրատա», «Թոշունները», «Գորտերը» եւն. Յոյն նշանաւոր այս կատակերգակը հետաւուտ էր միշտ ծաղրելու իր ժամանակակիցներուն այլանդակութիւններն ու մոլորիւնները։

### ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Արեւանամ.— Բառական իմաստով՝ արեւի համ ունեցող։ Ջմունալ, որ մէր նախնիք պաշտած են արեւը իրեւ աստուած եւ գայն նկատած են ակն ու ադրբերը կեանքին։ Հեղինակը «Արեւանամ» բառով կ'ուզէ արտայայտել հայ լեզուի անգերազանցելի քաղցրութիւնը։

Բառ.— Ոմանք կը կարծեն, թէ «բառ» բառը պէտք է ըլլար «բար», որ կը նշանակէ սպառոց։ Սիսալ եւ անհիմն կարծիք մըն է տարիա։

Արեանման.— Արիւնի նման. քերականական սիսալ մըն է այս բառը իր կազմութեամբ. պէտք է ըլլայ. արիւնանման, որովհետեւ արմատը արիւն է եւ ոչ թէ արուն։ Կ'ըսենք արիւնահեղ, արիւնասո, արիւնարրու եւ ոչ թէ արնահեղ, արնասո, արնարրու։ Նոյնն է պարագան նաեւ արնավառ բառին։ Սակայն Արեւելեան Հայաստանի մէջ արիւն բառը կը գործածուի արին ձեւով, որմէ կազմուած է արնանման բառը։

Նայիրի.— Ասորեստանի արձանագրութիւններուն մէջ Նայիրի, ապա Ռերաբառ անուններով ծահօթ երկիրը հետագայ դարերուն ստոցաւ Հայաստան անունը։ Նայիրին կամ Նայիրին, ուշեմն, Հայաստանի հնագոյն անունն է։

Սնիկիրմիկալ.— Բառական իմաստով՝ հիւր չընդունող, ան-

հիւրասէլ։ Կը նշանակէ նաեւ ապրելու յարմարութիւններ չներկայացնող, ապրելու համար ատմանների, անհամրոյր ու անյարմար (տեղ)։ «Անհիւրընկալ» բառը այստեղ կարելի է հասկնալ այս վերջին առումով։

Նարեկացի.— Գրիգոր Նորեկացի, հայ գրականութեան մեծադոյն փառքերէն մէկը, կրտսէր որդին է Խոսրով Անձեւացի եղիսկոպոսին. ծնած է 949 կամ 950 թուբն և մեռած է ԺԱ. դարու առաջին տասնմետեկն, ըստ մամաց՝ 1003ին, ըստ ուրիշներու՝ 1011ին։ Նարեկացիի զրուխ գործոցն է իր ազօթամատեանը, որ ծահօթ է Նարեկ անունով եւ որ կը բազկանայ 95 ազօթքներէ կամ ազգայինարողի ողբերէ։

ԵՂԻՇԻ ՉԱՐԵՆՅ (1897—1938).— Ծնած է Պարսկաստանի Մակու հայաքը, 1897ին։ Շատ կանուխն ծնողքը կը փոխադրուի կարս, ուր կը ստանայ իր նախնական և միջնակարգ ուսումը։ Դեռ պատանի, հազիր 18 տարեկան, կամաւոր կ'արձանագրուի, առաջին մեծ պատերազմին, եւ կամաւորական գունդերուն հետ կ'երթայ մինչեւ Վան։ 1915ին Մոսկուա կը մեկնի ուսանելու. 1917ին իրեւ զինուոր կը մտնէ Կարմիր բանակը, 1919ի վերջերը կը վերադառնայ Երեւան, ուր պահ մը կը գրադի ուսուցչութեամբ։ Գրել սկսած է կանուխ, 1912-ին, երբ դեռ հազիր 15 տարեկան պատանի էր։ Իր առաջին ֆերբրիւածները, մինչեւ 1917ի ուսանական յեղափոխութիւնը, կը կրեն զուտ անհատական եւ հայրենապարական դրոշ։ Իր վերջին գործին՝ «Գիրք նամապարհի»ի երատարակութենէն եսէք ամբաստանուցաւ իրեւ ազգայնական գգումներ ունեցող եւ բանտարկուե-



պահ մը կը գրադի ուսուցչութեամբ։ Գրել սկսած է կանուխ, 1912-ին, երբ դեռ հազիր 15 տարեկան պատանի էր։ Իր առաջին ֆերբրիւածները, մինչեւ 1917ի ուսանական յեղափոխութիւնը, կը կրեն զուտ անհատական եւ հայրենապարական դրոշ։ Իր վերջին գործին՝ «Գիրք նամապարհի»ի երատարակութենէն եսէք ամբաստանուցաւ իրեւ ազգայնական գգումներ ունեցող եւ բանտարկուե-

ցաւ: Մեռաւ բանտին մէջ, յայտնի չէ ե՛րք, հաւանաքար 1937—  
1938 թուականներուն:

Գլխաւոր երկերը՝ «Տաճքէական առասպել» (1916), «Պամ-ներ» (1923), «Երկիր Նայիրի» վեպը (1923), «Էպիկական լուսա-բաց» (1930), «Գիրք հանապարհ» (1933): Հրատարակուած է իր երկերու ժողովածուն, երկու հասորով: «Երկիր Նայիրի» վեպը թարգմանուած է ռուսերէնի և վրացերէնի, իսկ ֆերբուածներէն շատերը՝ ռուսերէն, ուրբայներէն, վրացերէն; բուրբերէն և այլ լեզուներու:

## 55. ԿՐՈՒՆԿԱԾ

Ցուրտ-ձմեռ օր մըն էր: Դուրսը՝ սառած հովը  
մտրակներու պէս կը շաչէր անցորդներու երեսին:  
Զիւնն լսես՝ աչքերը կուրցնելու աստիճան:

Հայրենակցի մը սենեակին մէջ կծկտեր էինք մենք,  
քանի մը ընկերներ, ամէնքս ալ պանդուխտ : Դուռը  
ճռաց, պազ հով մը խու-  
ժեց սենեակէն ներս :  
Կարոն էր, գերեղմանէն  
կու գար :

— Պը՛ռռ, — ըսաւ,  
— շան օ'դ՝ ասանկ օրովկ  
մարդ կը մեռնի՞ . . . :

Քիչ վերջ գուռը ան-  
գամ մը եւս բացուեցաւ,  
ու քանի մը յետամնաց  
ընկերներ ալ ներս  
մտան : Այս ձիւնին տակ  
սպասած էին, որ դիակը  
ամբողջովովին ծածկուէր .  
նոյնիսկ մէկը մեր բոլոս-  
րին կողմէ հրաժեշտի քանի մը խօսքեր ըստած էր այդ  
մենաւոր վերեզգանատան մէջ, այդ անձանօթ մեռելին  
վրա :

Ո՞վ կը ճանչնար, ո՞վ պիտի ճանչնար երբեք հազար ու մէկ բգկուռած էջերը կեանքի ու Մահուան այն տուամին, զոր ձիւներու տակ թաղեցինք այսօր, օտարներու փոսին մէջ։ Առանց անունի, թռչունի դիակի մը պէս . . . :

— Ես ալ չէի ճանչնար, — ըստաւ մեր մէջէն մէկը,  
— բայց պանդոկին մարդիկը հասկցեր էին, որ այդ



օտարական հիւանդը հայ մըն է ու հայ բժիշկ մը կ'ու-  
զէ իր մօտ։ Շաբաթ մը վերջ միայն կրցաւ զիս զըտ-  
նել։ Երբ իր սենեակէն ներս մտայ, պատուհանին փեղ-  
կերը դոցուած էին։ Սակայն քիչ քիչ այդ մթութեան  
մէջ դէմք մը զծագրուեցաւ, երկար, անկիւնաւոր, կա-  
նանչի զարնող գեղնութիւնով մը։ խաւարով ու լոյսով  
շինուած Ռամբրանդէան գլուխ մը։

«Երկրորդ բանը, որ տեսայ այդ սեւութեան մէջ,  
ոսկորի գոյն մատներ էին, որ ինծի երկարեցան ու  
ձեռքերս սեղմեցին կալչուն խոնաւութիւնով մը։ Կար-  
ծես ա'լ կաթիւ մը արիւն մնացած չէր իր մարմինին  
մէջ։ Աչքերը իրենց փայլը արդէն կորսնցուցեր էին։  
սեւութեան մէջ սեւ չէին երեւար։

«Երբ աւելի վարժուեցայ այդ կէս մթութեան, տե-  
սայ որ մօրուքին վրայ տեղ տեղ կարմիր արիւնը փա-  
կեր, թանձրացեր, լերդացեր էր։ Մորթուած անասու-  
նի տաք չունչ մը կ'ելլէր իր բերնէն, դանդաղ ու խո-  
րունկ։ Կարծես անտեսանելի դանակ մը, ներսէն, վե-  
րէն վար ճեղքեր էր իր թոքերը։

«Ալ նիւթական ի՞նչ դարձան կարելի էր տալ այս  
մարմինին, որ զրեթէ մեռեր էր արդէն։ Բայց խօսելու  
ճիղ մը ըրաւ, հազը խեղդեց իր խօսքը։ Խոկացող,  
խոպոտ հառաշներէն բառ մը միայն հասկցայ։

«— Կու՛ ևնկը…

«Ու ես երկեցի իրեն։ ո՞վ չի գիտեր կոռոնկը, բո-  
լոր աչքն ետին մնացած ուղեւորներուն կոռոնկը, բո-  
լոր ճիւտը ծուռ, անվերջ սպասողներուն կոռոնկը…։  
Ու ինծի այնպէս թուեցաւ, որ իր հոգին հովացաւ, զո-  
վացաւ, լացաւ։ Իր սրտին բոլոր լուրերը յանձներ էր  
հաւատարիմ կոռոնկին…։»

Այս պատմութեան վրայ ամէնքս ալ լոեցինք։  
Սարսափելի բան մը կար ճակատապրին մէջ այս անծա-  
նօթ ուսանողին, որ հայրենիք դառնալու համար ճամ-

բայ ինկեր ու ճամբուն վրայ մեռեր, թաղուեր էր իր  
չտեսած մէկ հողին մէջ։

Թոքախոտը, որ հոն էր, իր մէջ դարանակալ, տա-  
րիներէ ի վեր սպասեր էր, որ բոլոր յոյսերը իրակա-  
նանան, բոլոր ուսումները կատարելագործուին ու բո-  
լոր աշխատութիւնները աւարտին՝ ի՞նք սկսելու համար  
իր ահաւոր աշխատութիւնը ու գերագոյն ժամուն տա-  
լու համար գերագոյն հարուածը։ Ա՛խ, զզուելի՛,  
զզուելի՛ հիւանդութիւնը…։

— Բժիշկ, — ըսաւ մէկը, — երբ գերեզմանին մէջ  
երեսը բացինք, մելանի պէս սեւ էր։ ինչէ՞ն է։

Բայց բժիշկը չխօսեցաւ, մա՛րդ չխօսեցաւ։

Լոռութիւնը անդամ մըն ալ իջաւ մեր վրայ քարի  
պէս ու այս անդամ աւելի՛ ահաւոր, քան առաջին ան-  
գամը։

— Տղա՛ք, — ըսաւ ուրիշ մը սառը կոտրելու հա-  
մար, — վաղը հայոց կաղանդն է։

Բայց կաղանդին վրայ մտածողն ո՞վ էր։ Մենք կը  
լսէինք ձիւներուն թփրտոցը մեր ապակին վրայ, կար-  
ծես մեռելին մատները ըլլային։ Այս ցուրտին, իր գե-  
րեզմանէն փախած, մեր մէջ մտնել կ'ուզէր ան։ Ու չես  
զիտեր ի՞նչ մը ունէր սպասնական՝ այդ անանուն ու  
անձանօթ մեռելը։ Խորհրդանշան մը ու ազդարարու-  
թիւն մըն էր ան մեզի համար։

Ու իրա՛ւ, այդ պահուն մահը մեր վրան էր, ա'յն  
մահը, որ ուսանողին ու բանուրին, հաւատացողին ու  
ուրացողին, բժիշկին ու բժշկուողին հաւասարապէս  
անձանօթ ու սարսափելի է…։

Մենք ալ մա՛րդ պիտի ըլլայինք, կրթութի՛ւն պի-  
տի ստանայինք, լո՛յս պիտի տանէինք մեր խաւար աշ-  
խարհին։ սո՛ւտ, սո՛ւտ…։ Մենք որո՞ւն չունչին մէջէն  
չէր չնչեր արդէն դարձանակալ մահը։ Խրաքանչիւրը  
ինքն իր վրայ կը խորհէր, ինքն իր վրայ կը կասկա-  
ծէր։

Սակայն յանկարծ, մութ անկիւնէ մը, դողդո՞չ ու ցած երգ մը սկսաւ, նախ մէկ բերնով, յետոյ բոլոր շրթունքներէն, բարի ու ահաւոր երգ մը, մահերգի մը պէս աղաշաւոր, աղօթքի մը պէս վեհափառ երգ մը, որ սառը կոտրեց, արցունքները հալեցուց, սրտերը տաքուց, բոլոր հոգիները, բոլոր հոգերը, բոլոր տըրտունջները, բոլոր մըրմունջները իրարու միացուց.

Ղարիպին սիրտն է խոց, նիկեարն է վարամ, Կերած հացն է լեզի, ու զուրն է հարամ...

Կռո՛ւնկ, կռո՛ւնկ, ամէն աշխարհի անկիւներէ, ամէն սրտի խորչերէ քանի՛ ծանր լուրեր կապեցին ոտքերուդ, ու գուն կրնա՛ս թռչիլ: Քանի՛ քանի մահեր կապեցին քու թեւերուդ, կռո՛ւնկ, թեւառո՞ր հառաչ, ու կրնա՛ս թռչիլ....:

Ու երբ բժիշկին նշանին վրայ բոլորս մէկ ոտքի կեցանք իրեւ սուզի նշան, մարմինս փուշ-փուչ եղած՝ ես կը խորհէի, որ այդ վայրկեանին, հեռունե՞րը, հեռունե՞րը, ծովերով ու լեռներով հեռուները տեղ մը, ծերուկ մայր մը ու ալեւոր հայր մը, ժպտելով ու յուսալով, ճամբո՞ւն, ճամբո՞ւն կը նայէին. մինչդեռ մենք գիտէինք, որ ա՛լ տղան պիտի չգա՞ր, պիտի չգա՞ր....:

### ՌՈՒԲԻՆ ՍԵԼԱԿ

ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆԵՐ

Ռամբրանդ.— Հոլանտացի նշանաւոր նկարիչ. ծնած է 1606ին եւ մեռած 1669ին: իր նկարներուն մէջ ամենէն շատ կը յիշատակուին, իբրեւ գլուխ գործոց, «Սամարացին», «Եմբաւուսի ու թատուրները», «Գիշերապահները», «Անդամազնութեան դասը» եւն.

Նիրդանալ.— Թանձրանալ, պնդանալ:

Կուռնկ.— Այս անունով ծանօթ երգ մը կայ, որ կը վերագըրուի Նահապետ Քուչակի:

Ճիկեար.— Թուրքերէն բառ. կը նշանակէ թոք. սեւ ճիկեար՝ լւարդ: Վարամ նոյնպէս թուրքերէն բառ. կը նշանակէ թոքախտ:

ՌՈՒԲԻՆ ՍԵԼԱԿ (1885—1915).— Բուն անունով՝ Ռուբէն Զիլմիկիրեան: Ծնած է Սիլիլիք (Թուրքիա), 1885 Փետրուար 15ին: Նախակրութիւնը ծննդավայրի ազգային վարժարանին մէջ ստանալէ ետք, երկու տարի կը յանախու Պարտիզակի ամերիկեան գոլենք, ապա կը մտնէ Պէրայի կանաչ վարժարան, որուն շրջանը կ'աւարտ: 1905ին: Նոյն տարին կը մեկնի Լօզան, ուր կը հետեւի բժշկական համալսարանի դասընթացին: 1911ին կը վկայուի իբրև բըժիշկ եւ, տասն մը պաշտօնավաքելի ետք Լօզանի հիւանդանոցներուն մէջ, կը վերադառնա: Պոլիս: 1914-18 պատերազմին զինուորական բժշկի պաշտօնով կը ծառայէ բբքական բանակին մէջ: Կը նահատակուի 1915ին:

Գլխաւոր երկերը.— «Կարմիր գիրքը» (Եերբուածներ). մահէն ետք կը հրատարակուին «Սիրոյ գիրքը», «Բժիշկին գիրքէն փրցուած էզեր»:

Ռուբէն Սելակ գրել սկսած է աշակերտութեան շրջանէն: Իբրևն բանաստեղծ երգած է սէրբ, բնուրիկներ, ընկերային ամարդարութիւնները, կեանքի եւ մահուան առենջուածը, մարդոց տառապանքը եւ անոնց ներքին տագնապները: 1913ին Պոլսոյ «Ազատամարտ» բերբին մէջ սկսաւ հրատարակել «Բժիշկին գիրքէն փրցուած էզեր», ներկայացնելով հիւանդութեանց գործած աւերեները եւ ընթերցողին ներշնչելով խորշանելի զգացում մը, առանց տաղտկալի եւ տափակ խրատականներու: Պատմուածքի ձեւով գրուած այս կէս բժշկական, կէս գրական էզերը նորութիւն մըն էին մեր գրականութեան մէջ:

Ռուբէն Սելակ օժտուած է բանաստեղծի ձիբքերով. ունի աշխոյժ, արագահոս, հանելի ոն:

## 56. ՄԱՐԴԸ ՉԷՐ ՄԵՌՆԵՐ

Ա.

Այն ատեն հրաշալի էր աշխարհը. վերջալոյսները տրտմութեան ստուեր չունէին, դիշերները վախով ու արհաւիրքով ծանրաբեռնուած չէին, քամին չէր բար ողբաձայն, մայրական կուրծքերէ հեծեծանք չէր բարձրանար:

Այն ատեն առաւօտները միշտ Մայիսի վարդաբոյր գինովութիւնը կը խմէին, որովհետեւ գարնանային մշտանորող, անսպառ վերակենդանութիւնը կը տիրէր, եւ խնդութիւնը, ուրախութիւնը կը ծաղկէին ամէն տեղ, հողին ու ջուրին վրայ, ստուերոտ ծործորներուն մէջ եւ մինչեւ լուսապայծառ հորիզոնը: Երկինքէն, գետնէն, ծաղկաւէտ դաշտերուն վրայէն ու սաղարթալից ծառաստաններէն, եղեմական չունչ մը կը ծառանար ու հմայքով, դիւթութեամբ կը լեցնէր երկիրը:

Կեանքի բաղձանքը անսահմանութեամբ կը ծորէր ամէն կողմէ ու կը յորդէր: Անծանօթ յափշտակութիւն մը կը խիչը մարդկային սիրտը դէպի անվախճան հեռակէտ մը, եւ միշտ նոր, թարմ կարօտներ թեւ կ'առնէին, ինչպէս սոխակին պաշտելի մեղեդին՝ դէպի արշալուսային շլացուցիչ հեռաւորութիւնները, դէպի անհուն, երբեք իմանալի գեղեցկութիւնները:

Ցոգնութիւն չկար, կործանարար յուսահատութիւնն ու անդարմանելի մորմոքը անծանօթ էին աշխարհին:

Մահ չկար այն ատեն:

Բ.

Երանական այդ աշխարհին անոյշ օրերէն մէկն էր. դաշտին մէջ, ուր արտերէն ոմանք դեռ կանաչ, ոմանք գեղնագոյն քիստերով ծանրացած հունձքեր ունէին, ծերունի մը կը խաղար մանուկներուն հետ՝ գուարթ, անհոգ ու մանկական անփոյթ ինքնամուացումով:

Ծերունին վէգ կը խաղար այդ խումբ մը մանուկներուն հետ՝ ծիծաղելով, կայտուելով: Արագիլները, որ իրենց խոշոր բոյներէն վար իջեր էին, կը կտցահարէին հողը եւ վախնալով չէին փախչեր անոնցմէ: Ճնճղուկները կու գային կը նստէին մանուկներուն գլխին ու կը հանդէին ծերունիի ուսերուն վրայ: Կարմիր, սեւ պիսակաւոր կովեր հանդարտորէն կ'արածէին, հոտուըտալով խոտերը, գլխու ընդհատ ցնցումներով քաշել փրցնելով զանոնք իրենց արմատէն. գոմէշները, ընկողմանած՝ շուքի մը տակ կամ զով ջուրին մէջ, ծնօտի ծոյլ ու դանդաղ շարժումով կ'որոճային, ձգելով նոյնքան ծոյլ ու անվրդով նայուածք մը իրենց շուրջիններուն ու շրջավայրին վրայ:

Եւ ահա յանկարծ օդին մէջէն թեւերու թափահարում մը լսուեցաւ, եւ վերի անծանօթ ոլորտներէն էակ մը իջաւ դաշտին վրայ, կեցաւ մօտակայ բլուրին վերեւ եւ իրեն կանչեց ծերունին: Մանուկները շարունակցին խաղը:

— Եկո՛ւր, ծե՛րունի, — ըսաւ սպիտակաթեւ էակը, որուն ուսերէն ծիրանի մը ծփալով կ'իջնէր թուլօրէն ու փաթթուելով կուրծքին՝ կը պարածածէր՝ պորտը եւ կ'երթար կը հանդրիձուէր կռնակին ետեւ: Որոշուած է որ, — շարունակեց անիկա, — մարմինդ համըրւած տարիք մը պիտի ունենայ եւ պիտի մեռնի անկէ ետք, ինչպէս պիտի մեռնին քեզմէ ետք բոլոր մար-

դիկը, որ կ'երեւան աշխարհի վրայ ու պիտի երեւան։  
— Բայց ի՞նչ է մահը, — կրկնեց ծերունին հետաքրքրքիր ու միամիտ։

— Մահը, — շարունակեց անծանօթը տրտմաբեկ ժպիտով մը, — քուն մըն է, որուն տակ անդամ մը աչքերդ գոցելէ ետք ա՛լ պիտի չկրնաս բանալ. անվազորդայն դիշեր մըն է, յաւիտենապէս խաւար, ուր եւ ոչ իսկ ցայդելոյս մը կը ցաթի, ուրիէ լուսնային եւ ոչ իսկ աղօտ նշոյլ մը կը շողայ կ'անցնի։ Մահը երբ որ գայ ու գրկէ քեզ, այս տաքուկ արեւը, այս արտերը, այս սօսաւող ծառերը, Հորիզոնին հեռաւոր կապոյտին վրայ դողդղացող շուշանի մարմինով ատ ամպերը ամէնքն ալ հոս պիտի մնան իրենց տեղը, ուրիշներու համար, եւ դուն պիտի զրկուիս անոնցմէ՝ անդամ մըն ալ չտեսնելու պայմանով։

Ծերունին ասղնտուք մը զգաց մարմնին մէջ, որ զայն կը փշաքաղէր եւ զինք անհանդիստ խռովքով մը կը լեցնէր։ Անորոշ վա՛խ, որ կը պարուրէր հոգին. եւ այս անբացատելի վիճակը առաջին անդամն էր, որ կ'ունենար։

— Տարօրինակ ու անզութ բաներ կ'ըսես դուն, — պատասխանեց ծերունին, — որովհետեւ կարելի՞ է եւ ի՞նչպէս մխիթարուիմ՝ խորհելով, թէ արեւը իր տեղը պիտի մնայ, երկինքը՝ իր այս չքեղութեան մէջ, թըոչունները նորէն լերի բարձրութիւններէն պիտի ճախրեն երգելով, բլուրները այդիներով եւ առատ արօտներով իրենց տեղը պիտի մնան, եւ ասոնք բոլորը չտեսնելու համար պիտի մեռնի՛մ ես։ Բայց ի՞նչ է պատճառը, քանի որ գեղերէն ամէն առաւօտ եւ իրիկուն նորէն ծխաններու ծուխը պիտի բարձրանայ, իմ զաւակներս, սիրելիններս, ազգականներս պիտի մնան հոս, առանձին պիտի վայելեն այդ ամէնը, եւ ես միայն իրենց հետ պիտի չըլլամ. ինչո՞ւ համար, ինչո՞ւ

համար։ Ինչո՞ւ համար արդար չես, անծանօթ, ինչո՞ւ բարութեան կարգերը փոխել կ'ուզես։

— Ըսին ինծի, որ մարդը շատ պղտիկ, բայց իր բարձանքը անհուն է։ Ըսին, թէ ինչպէս գետը անժամանակ թուականներէ ի վեր շարունակած է հեղհեղիլ անդադար եւ որուն ակերը անկարելի է ցամքեցնել, այսպէս ալ մարդկային սիրտը բիւրաւոր ակեր ու երակներ ունի, որոնցմէ կարօտը, փափաքը կը ծորին եւ կը հոսին անհաշիւ. ահա այդ ծորակները ցամքեցնելու եկայ։ Կ'ուզեմ, որ մեռնիս, եւ պատճառը շիտակը ես ալ չեմ գիտեր։

Ծերունին գլուխը ուսին վրայ կախեց թուօրէն եւ յետոյ, աչքերը վեր առնելով, իրը թէ մահը անմիշապէս քովը ըլլամ, հեղ մըն ալ նայեցաւ շուրջը. գեղեցկութիւնները հրապոյրով ու մշտնջենական տենչանքով աւելի կը վառէին հիմա. մանուկները, անդիտա՞կ, կը խաղային զուարթօրէն։ Բնութիւնը հմայիչ էր ու կը փողփողէր, կեանքի վայելքը հզօր էր ու անդիմաղրելի։

— Մեռնելէս ետքը քա՞ր թող ըլլամ, բայց աչք մը ունենամ, որ առենք. սա խոտը թող ըլլամ, բայց սիրտը ինծի հետ թող ըլլայ. սա մացառին փուշը թող ըլլամ, բայց լեզուս տեղն ըլլայ, որ սիրելիններս քովէս անցած ատեն հետերնին կարենայ խօսիլ միայն։ Մեռնելէն ետք թող զաշտին ամենէն պղտիկ մժեղն ըլլամ, բայց սէրս, կարօտներս ու զգացումներս ինծի հետ մնան եւ ամենայետին անկիւնէ մը վայելել կարենամ այս աշխարհը, — հեկեկաց ծերունին արտասուալից։

Անծանօթին դէմքին վրայ թախծութեան սառուեր մը կը խաղար. իր կարգին ինքն ալ գիտէր բնութիւնը եւ, թէ գերերկրային օթեւաններէ, ուրիշ հորիզոններէ եկած օտարական, կը զգար ինքն ալ շրջակայքի խօլական հրճուանքը, յորդ ինծիղը, համայնալից ցըն-

ծութիւնը. կը դդար, թէ իր սիրտն ակամայ հաղորդակից կ'ըլլար հզօր բաղձանքին եւ ծերունիին տըրտմութեան:

Պահ մը լոռութիւն տիրեց, որովհետեւ ծերունին կը հեկեկար, եւ անծանօթը մտածումներով գրաւուած կ'երեւէր:

Գ.

Վերջապէս թեւաւոր էակը, որ վիթի աչքեր, կոյսի սեւ ու ալեծուի մաղեր եւ վայրի կակաչի կարմը բութեամբ շրթներ ունէր, երկու քովերէն կախուած ամպի նման ճերմակ ու անմարմին թեւերը թուցուց, հեղ մը երկինք նայեցաւ մտասեւեւ ու յարեց.

— Ծե՛րունի, որ մահկանացու պիտի ըլլաս անդառնալիօրէն, իրեւ յետին շնորհ ու միխթարութիւն՝ որոշուած է, որ ապրելու օրերուղ թիւը դո՛ւն սահմանսես. անկէ անդին բան մը մի՛ ուղեր, պիտի չտրոփ քեզի: Բոյ հիմա, թէ ո՛րչափ ապրիլ կը փափաքիս եւ ո՛րչափ ատեն ետք մեռնիլ:

Ծերունին չէր խօսեր, որովհետեւ դարերու եւ տարիի հաշուով ի՞նչքան ժամանակ պիտի կրնար շահիլ անմահութենէն: Ծովուն անսահմանութենէն մանկական ափ մը ո՞րքան ջուր կրնար բռնել:

— Արտորա՛, ծե՛րունի, — ազգարարեց անծանօթը, — ժամանակս կարձ է ու թեւերս այսքան ատեն հանգիստ առնել սորված չէն բնաւ: Նայէ՛ հունա; սա թաւամազ կովը, որ կ'արածի, քու փափաքներուդ իբր չափ պիտի ծառայէ. ձեռքերդ դիր անոր կռնակին վրայ եւ որչափ մազ, որ կրցար տեղաւորել անոնց տակ, այդ մազերուն համրանքին թիւովը ապրելու տարիներ պիտի ունենաս դեռ:

Ծերունին, խելայեղ, կեանքի սիրովը գինով, վա-

զեց դէպի արածող կովը եւ բոլոր մարմնովը ինկաւ անոր քամակին վրայ, յուսալով այդպէս անթիւ մազեր բռնել ձեռքերուն տակ:

Սակայն, աւա՛ղ, կեանքի մոլեղին բաղձանքը մոլորեցուց զինք, որովհետեւ երբ ամքողջ մարմինով փութեցաւ կովուն վրայ, ձեռքերը վար կախուած, օդին մէջ մնացին առկախ, եւ մազի թել մը անգամ չգտնուեցաւ ափերուն տակ:

Դ.

Անծանօթը, որ կեանքի բաշխիչ պատկամաբերն էր, դարձաւ եղաւ հողէառ հրեշտակը:

Երկու անգամ թափ տուաւ թեւերուն, տիրադէմ եւ վշտահար, սլացաւ երկինքն ի վեր ուրուրի պէս եւ կայծակէն արագ:

Իր ետեւէն լոյսերը կը տժդունէին, կը պղտորէին, սուզը վարագոյրի պէս կը կախուէր երկինքէն, անօրինակ դառնութիւն մը կը սուրար ամէն կողմէ ու կը նստէր փոչի պէս ամէն բանի վրայ:

Ալդ օրէն դիշերները վախով ու արհաւերքով բռնուեցան. յոյսերուն, ինչպէս բոլոր ծիլերուն կանչը օձի թունաւոր լեզու մը խածաւ, գետերը խորունկցան ու ջուրերը ժանգի գոյն առին. թռչուններուն հագաղէն վիշտը խօսիլ սկսաւ. դոյները տրտմեցան, լոյսերը տրտմեցան, ու ամէն կողմ մահուան դողը պատեց:

Ե.

Ծերունին մեռեր էր:

Եւ կեանքը սահմանուեցաւ այնպէս, ինչպէս կ'ապրինք մենք, մինչեւ այն տարիքը, ուր ապրած էր ծերունին եւ մեռած:

**Մարդը մեռաւ, բայց կեանքի իր բազմանքը անմահ  
մնաց :**

Մանուկները, որ կը խաղային, մօտեցան անոր  
դիակին, ու մահուան Հոտը թափանցեց անոնց հոգիին  
ալ: Անոր համար է, որ այսօր երախաներն անդամ  
կեանքի անստոյլ տեւողութեան հողն ունին, եւ անոր  
վախճանին տադնասլը կը բարախէ իրենց սրտին մէջ:

Այդ անորոց զարաղլուխէն տադին է, որ բնութիւ-  
նը իր անխախտ սահմանին մէջ ամփոփուած է, եւ մա-  
հը կը տիրապետէ՝ խլրտելով տիեզերքին բոլոր ան-  
կիւններէն, հարաւէն ու հիւսիսէն, արեւելքէն ու արեւ-  
մուտքէն:

### ՈՈՒԲԷՆ ԶԱՐԴԱՐԵԱՆ

ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Ծործոր. — Զոր, ձորակ:

Մորմոր. — Սաստիկ ցաւ, վիշտ, կոկիծ:

Քիսու. — Յորենի հասկին փշոտ մասը:

Կայտուել. — Ռերախ ցատկուել, խայտալ:

Պիսակաւոր. — Պիսակ՝ թիծ ունեցող, բծաւոր:

Անվաղորդայն. — Վազորդայն, վազը չունեցող:

Ասղնառուե. — Մարմինը ասեղ՝ ասեղ ըլլաւ, փուշ-փուշ ըլլաւ:  
սուր ցաւ զգալ:

Խնձիգ. — Երծաղ, խնդում, ուրախութիւն:

Վիր. — Եղջերուի տեսակ մը, այծեամ:

Հումա. — Գաւառական բառ մը. հոն, անդին:

Հազագ. — Կոկորդ, խռափողի վերի մասը:

### 57. ՏԱԿԻՐՈՍ

Ամպերը դանդա՞ղ կը ասին կ'անցնին մքամած կիրճէն,  
Ուր միշտ կը շաչէ մայրիներու ծով անտառը ծըփուն.  
Ապառաժն ի վեր կը գալարուի նեղ երիզը նամբուն.  
— Հոգի՞ս, ի՞նչ հեշտանէք, անցնի այս հըպարտ  
սարերուն մէջէն...:

Հեռուն՝ վին ի վար կը փըլսրի յանկարծ գիւնահիւս  
մ'անտեն...  
Չորս դին ամենի ջրվէժներ անվերջ կ'եռա՞ն, կը  
կանչե՞ն,  
Ու խոր ձորերէն՝ արձագանգն — հըսկա՞յ  
նուագահանդէս —  
կ'անցնի՛ սարէ սար, մինչեւ հեռակայ գիւղակները  
շէն...:

Ու վարը, խութին դէմ, հեղեղն, հարբա՞ծ, կ'ոռնայ  
շառաչուն.  
Հովը ծառերուն մէջ կը փողերգէ տաղեր բարբարու...  
Մամուռ ժայռերու ներքեւ կը ժպտին ակեր  
պաղպաջուն...:

Մինչ իրիկուան դէմ, ջրափէն մինչեւ քաւուտներն  
անդորրի,  
Ծիրան մըշուշով, բոյրով կը պոռքկա՞յ կիրճն  
անդընդախոր...  
— Ի՞նչ երազ, Աստուած, ապրի՛ այս կախարդ  
սարերուն մէջ, ի՞ն'ս...

ՍՍՐ. ՍՍՀԱԿԵԱՆ

ՀՈՎՈՒԹԵՐԴՈՒԹԻՒՆ.— «Խտիլիքա» կամ «Խտիլիքն» յունա-  
րէն բառ մըն է եւ կը թշանակէ պատկեր, տեսարան։ Հովուերգու-  
թեան հիւր կը կազմեն դաշտի մարդեր, դաշտային տեսարաններ,  
հովիններ, հօտեր, բնուրիննը, հովուական կեսներ եւ ամեն ինչ  
որ կապ ունի այդ կեսնին հետ։ Սիկիլիոյ մէջ է, որ ծնունդ առած  
է հովուերգուական բանաստեղծութիւնը։ Լատին գրականութեան մէջ  
հովուերգութեան ամեսակ վարպետը կը մնայ Վիրգիլոս (70-19  
Ք. ա.), որ գրած է «Մշականեֆ»ը եւ «Հովուականին»ը, եր-  
կույքն ալ քարգմանուած հայերէնի, թէ՝ գրաքար եւ թէ աշխար-  
հաքար։

Հայ նոր գրականութեան մէջ հովուերգական սեռը մշակած են Յովի. Թումանեան, Ռուբեն Զարդարեան, Աւ. Խահակեան, Դանիէլ Վարուժան եւ ուրիշներ:

ԲԱՐԵՎ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Երիգ.— Բառական խմասող՝ ժապաւէնս. այստեղ կը նշանակէ ժապաւէնի պէս երկարոց շերտ (ճամբռու) :

$$\Phi|_{\mathcal{U}(\mathfrak{p})} := \Phi_{\mathcal{U}(\mathfrak{p})}, \Phi_{\mathcal{U}(\mathfrak{p}) - \Phi_{\mathcal{U}(\mathfrak{p})}}|_{\mathcal{U}(\mathfrak{p})}$$

Ամենին .— Անսանձ, անգույսապ, կատառի, հաւծերէ:

Զիւնահիւս.— Զիւն էւ չիւս ռառեռէն. ձիւնակոս:

Խորը՝ ժայռ, ջուրի մէջ ցցուած քար կամ աւազի կոյս քարաժամ, խարակ:

Փողերգել — Փող եւ եռ սարեսէն։ Խորով եռել։

Պաղպաջուն. — Փալուն, ասասուն, սորչուն:

Փառաւ.— Մասն, առաջի, անորոշիկ եկայ մասը:

Ծիրան. — Աւատեղ կը նախաեմ Ճիռանեցած կառավելու:

ՍԱՐԳԻՒ ՍԱՀԱԿԵԱՆ.— Ծնած է Կեսարիա, 1900 Յունիուր  
20ին: Նախնական եւ երկրորդական ուսումք ստացած է ծննդա-  
վայրին մէջ: Աշեն մը հետեւած է նաև համալսարանական դպ-

բնբացքի Եգիպտոսի մէջ, ուր հաստառած է 1919էն ի վեր: Կը զրադի հաշուակալութեամբ, ի միջի այլոց նաեւ ուսուցչութեամբ, աւանդելով հայ լեզուի եւ գրականութեան դասեր: Գրել սկսած է կանոնի, աշակերտութեան շրջանէն: Աշխատակցած է գաղութահայ թերթերու եւ հանդէսներու:

Գլխաւոր երկերը.—Հրատարակած է ֆերբուածներու երկու հատորներ՝ «Զորավանի» (1936) և «Բարձրերդ» (1946), երկուքն ալ Գահիքի մեջ։ Ունի անտիպ ֆերբուածներ, ինչպէս նաև քարզանուրիւններ քէ՝ անզիքրէն և քէ Փրանսերէն։

A black and white portrait of a man with dark hair, wearing a suit jacket, white shirt, and tie. The image is framed by a thick black border.



կրւած խոստովանութիւններ, ներքին ապրումներ, յուշեր, տեսիլներ, իրենց վրայ ուժենալով միշտ լրջութեան հովաննեն, իր քերպագութիւնը կը դարձնեն ուշազրաւ եւ համակրելի:

## 58. ՀԱՅԸ ԵՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ

...Հէրեանը մնաց կանգնած :

Հեռում, թառամած արծաթի արտացոլացումներով մի գետ, մի քանի մուայլ բլուր հրմշտկելուց յետոյ, վիզը վեր բարձրացրեց, հիւանդ կատուի նման փորի վրայ սողոսկեց, ապա անհետացաւ կոյտ կոյտ ցցուած աւերակներու ետեւ :

— Անի՛ն, Անի՛ն, — պոռում էին ներսից :

Այդ նուրիական անունը Հէրեանի գլխի մէջ մի վայրկեան երդեց : Պատմութեան մագաղաթեայ էջը

սարսուալով՝ բացուեց եւ խօսեց նրա սրտին : Անի՛ն, հայոց փառքերի հեքիաթային վա՛յրը, հարիւրաւոր եկեղեցիների, փարթամ պալատների, եւ անասիկ ամրոցների երազային մայրաքաղաքը :

Հիմա՝ դարերի ակունելի տակ կրծուած, դժբախտ մի սատուածութիւն :

Մինչ քամին գրոհ էր տալիս տիսուր աւերակների այդ տեսիլքի դէմ, զնացքը ծռեց աջ, անվերջանալի մի սուլոց արձակեց եւ մտաւ Սարդարապատ :

Դեղնած, մոխրացած, մեռած մի երկիր : Հրավառ արեւի եղունգները ճանկուում էին այդ տարածութիւնը : Ո՛չ մի խրճիթ, ո՛չ մի ծառ, ո՛չ մի կենդանի մարդ :



Հէրեանը իր տիսրած աչքերը շրջեց չորս կողմը : նայեց անսապատին, նայեց մարդկանց : Ի՞նչ աւերածութիւն...

— Զո՛ւր, ջո՛ւր, — ասաց մէկը ներսից :

— Զո՛ւր, ջո՛ւր, — կրկնեցին ուրիշները :

Հէրեանը յետ նայեց :

— Բանը նրանումն է, — նրան մօտենալով ասաց մէկը, — բանը նրանումն է, որ երկիրը ծարաւ է... Ամբողջ Հարցը հէնց դրա մէջն է. Երկիրը ծարաւ է... Էս հողերը ջրել, կեանք տալ նրանց, իրենց մէջ թագնուած անսպառ հարստութիւնները դուրս հանել, էդ է մեզ պէտք, էդ : Եթէ մարդ լաւ մտածի, էդ դժբախտ հողերը ճիշդ ու ճիշդ նմանում են մեր ազգին : Կարծես բնութիւնը իր յուշատետրում ամէն ինչ արձանագրել է... Նո՛յն ճակատագիրը, նո՛յն բախտը... Մի լաւ նայեցէք. էդ հողերը, ինչպէս մեր ազգը, առաւապում են նոյն բանի համար. տառապում են, որ չեն կարողանում տալ էն ամէն ինչ որ կարող են տալ...

— Այո՛, — ջերմ շեշտով համաձայնուեց Հէրեանը, — այո՛, էդպէս է...

— Ահա քանի քանի դարեր են, որ էս երկիրը սպասում է, ահա քանի քանի դարեր են, որ էս ժողովուրդը սպասում է : Երբ ես դար եմ ասում, դուք հասկացէք տառապանք, թշուառութիւն, մարտիրոսութիւն : Էնպէս չի՞ :

— Էնպէս է :

— Հիմա, որ էնպէս է, չեմ հասկանում մի բան. չեմ հասկանում ինչո՞ւ մեղ հանդիստ չեն թողնում. չեմ հասկանում ի՞նչ են ուզում մեղանից : Ագահութիւն. բայց աղահութիւն ինչի՞ հանդէպ : Մեր երկրում նաւթասես չկայ, ոսկի չկայ, արծաթի հանքեր չկան : Քաղաքները քարուքանդ են, գեղերը՝ կէս աւերուած : Եթէ մեղ հարց տանք, ի՞նչ է մեր էս Հայաստանը, կը

պատասխանեն՝ քար : Ճշմարտութիւնը դա է, Հայաստանը քար է : Որտեղ որ ոտքդ կացնես՝ քար է զրնգում : Ամէն կողմ, ամէն տեղ լեռներ, ժայռեր, լեռներ, ժայռեր : Այծերը երկու հարիւր արշին վեր պիտի բարձրանան, որպէս զի քարերի միջում թափնուած երկու խարուած խոտեր պոկեն : Եւ եթէ մարդ աւանակի յամառութիւն չունենայ եւ չունենայ էն, որ անուանում են հայրենիքի սէր, էստեղ չի կարող ապրել : Էստեղ ապրելու համար սէր պէտք է, կրակ պէտք է, եզան ճակատով խեռութիւն պէտք է... Քար է, չէ՞ պէտք է մաքառել, պէտք է բազուկների, ոտքերի, ամբողջ լարուած մարմնի դնդերները դէմ տալ եւ ճակատից քըրտինք վար թափելով պէտք է տքնել եւ չարչարուել : Իսկ էդպիսի աշխատանքի ո՞վ կարող է դիմանալ... Թուրքը եթէ աշխատանքը սիրէր, իր երկիրը արքայութեան կարող էր վերածել եւ անապատ չէր մնայ, ինչպէս որ մնացել է : Որուն էլ... դա էլ ուրիշ... Վերջառ պէս, հարցը էդպիս է, ա'զրէր, էս քարերը մենք սիրում ենք, էսքան տարի է կապուել ենք նրանց եւ չենք ուզում բաժանուել... Պէտք ունենք նրանց եւ նրանք էլ պէտք ունեն մեզ, ինպիս չի՞ : Լաւ, եթէ էդպիս է, ախր էն ժամանակ ինչի՞ համար մեզ հանգիստ չեն թողնում, ինչի՞ համար ուզում են մեր ձեռքից էդ քարերն էլ խլիւ... Ուղղակի չեմ հասկանում :

Գլուխը խոնարհեց, լուեց : Ապա յուզուած աչքերը չէրեանի վրայ յառելով .

— Դուք հասկանո՞ւմ էք :

— Զէ՛, ես էլ չեմ հասկանում :

— Ասում են Հայաստան եւ անցնում գնում : Երդում են, ոտանաւորով խօսում, վենետիկի կղզու կեղծ գրաբարը խառնում աշխարհաբարին : Զեն մտածում, որ էդ անունը, Հայաստան էդ անունը մի շատ ծանր բեռ է... շա'տ է, շա'տ... իսկ հայ լինե՞լը : Զարքաշ,

քարտաշ, դժուարին մի վիճակ : Հայ լինելը, պարո՞ն ջան, նշանակում է գործ ունենալ ժայռերի, քամիների, ցրաի, ձիւնի հետ եւ նաեւ մետաղի նման հալուող արեւի հետ : Զարմանալի է ասել. մինչդեռ ուրիշ երկիրներ կերակրում են իրենց վրայ ապրող ժողովուրդներին, էստեղ հայ ժողովուրդը պէտք է կերակրի իր երկրին : Գլուխը ծոել՝ բարձր բուսած խոտը քաղել, ձեռքդ վեր բարձրացնել՝ պատրաստ խնձորը պոկել, էդպիս բան չկայ : Մինչեւ որ մի ծառ ծաղկի, պէտք է տքնել, քրտնել, չարչարուել, եւ երբ ծաղկեց, մեծացաւ, պէտք է նրան նորից ինամել, ամառուայ չորութիւնից եւ ձմեռուայ ցրաից պաշտպանել : Իդ պայմաններում՝ ի՞նչ են ուզում մեզանից . ուղղակի չեմ հասկանում :

Զեռքը արագ արագ քսեց յուզումից կարմրած ճակատին :

Գնացքը՝ յանկարծ խելայոյզ՝ ամբողջ իր արագութեամբ նետուեց առաջ :

Շատ չանցած կանգ առին :

Հէրեանը վայր իջաւ, երկաթագծերի մօտից քալեց, մի անորոշ շէնքի շուրջ պառյտ եկաւ, բարձրացաւ մի անորոշ հողակոյտի վրայ եւ մնաց յափշտակուած :

Քրքմագոյն, լայն մի տարածութիւն : Ծանր մի թմրութեան տակ ճնշուած, նա սփռուած էր հինայով ներկուած լուսաւորութեամբ այրուող բեւեռի նման :

Օդը թրթում էր, բիւրեղէ կայծերի վրայ ցատկուտելով :

Այդ տեսարանը լուացուած էր ճերմակ իսաղողի հիմով, եւ լուութիւնը այնքան խոր էր, որ կարծես հնչում էր :

Եւ ահա, խորութիւնով լեցուած եւ գեղին մանգաղներով հնձուած այդ լուսաւորութեան ծայրին, բո-

բոզանների նուագախումբի նման պայթող մի տեսիլք՝  
Արարա՛տը:

Տիրական եւ վսեմ այդ մեծութիւնը իրեն էր են-  
թարկում ամբողջ դաշտը: Ամբողջ երկիրը, ամբողջ  
երկինքը:

Հերեանը երկար ատեն մնաց անշարժ: Նա եւս են-  
թարկուեց այդ տեսիլքին, ինչպէս մարդ ենթարկում  
է հոգեկան մեծ ուժերին, որոնք մեր ներսը լոյսի եւ  
հաւատի ակօսներ են բաց անում:

### ԿՈՍՏԱՆ ԶԱՐԵԱՆ

#### ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Նուր: — Քարիւլ (չզտուած):

Պոկիւ: — Քաշելով կտրել, փրցնել:

Վենետիկի կղզի: — Ակնարկութիւն Ս. Ղազար կղզին (Վե-  
նետիկի մօս), ուր համատառած է Միկիթաքեան Միաբանութիւնը:

Քարտաշ: — Քար տաշող, քարակոփ:

Քրիմագյն: — Քրքումը տեսակ մը բոյս է՝ նուրբ ու երկար  
տերեներով, մութ կանաչ գոյնով եւ մանիչակագոյն անուշահոս  
ծաղկեներով: Քրքմագյն՝ քրքումի գոյն ունեցող:

Քորոգան: — Կամ բորգազն՝ թուրքերէն բառ. կը նշանակէ  
փող՝ խողովակաձեւ փչողական նուագարան մը:

ԿՈՍՏԱՆ ԶԱՐԵԱՆ: — Ծանած է Շամախի (Ասրբեջան), 1885-  
ական բուտականներուն: Աւարտած է ոսւական վարժարան, ապա  
անցած է արտասահման եւ ուսումը շարումակած եւրոպական հա-  
մալարակներուն մէջ: Միսած է գրել նախ ֆրանսերէն, աւելի ուշ  
սորված է հայերէն՝ ներկայացմելու համար հայ հոգին, զոր կա-  
րելի չէ արտայայտել ուրիշ լեզուով, ինչպէս իմ իսկ կ'ըսէ: 1922—1925 Հայաստանի պետական համալսարանին մէջ եղած է  
դասախոս եւրոպական գրականութեանց: Ապա կրկին անցած է ար-  
տասահման:

1966ին վերջնականապէս կը հաստատուի Հայաստան: Կը մեռ-  
մի 1969, 15 Դեկտեմբերին, Երևան:

Գլխաւոր երկերը: — «Օքնի պանկը», «Երեք երգ», «Հայա-  
տանը», «Տատրագումի հարսը», «Նաւը լերան վրայ»: Գրած է նաև  
«Անցորդը եւ իր նամքան», «Բանկօսպը եւ մամուրի ոսկորները»,  
«Երկիրներ եւ ասուուններ», «Հռոմեական յուշանետը» «Անեն-  
տիկեան մորավէպ», «Արեւմուտք», «Բակունց գիւղի հանաման»,  
«Կեսարը եւ մի քածակ գինի», «Կուրացած քաղաքներ», «Կղզին  
եւ մի մարդ», որոնք առանձին հասորով չեն երատարակուած:  
Ունի ֆրանսերէն եւ իտալերէն երկեր այ:

Կոստան Զարեան եւրոպական մշակոյքով գրող մըն է, հե-  
տամուտ՝ ֆնեներու մարդկային հոգին: Ունի քափանցող աչք եւ  
վերլուծող միտք: Օծուած է հզօր երեւակայութեամբ: Ցուզա-  
կան, զգացական տարրէն աւելի իմացական տարրն է, որ կ'իշխէ  
իր գրականութեան մէջ: Իր պատկերները մտածուած են եւ ու-  
շադրութիւն կը գրաւեն իրենց նորութեամբ, խսութեամբ, փայլով  
ու թելադրականութեամբ: Գրեքէ իր ամեն մէկ նախադասութիւ-  
նը պատկեր մըն է, միշտ նոր, միշտ գունագեղ ու ինքնատիպ: Իր  
բաներն իսկ յանախ խորիդանշական իմաստ մը ունին՝ իրենց  
բուն նշանակութենէն զատ: Իր ստեղծագործութեան հիմնական  
տարրերէն մէկն է հայրենասիրութիւնը, որ պառաւ զգացում մը  
չէ, այլ ներքին ապրում մըն է: Իրեն համար հայը ան է, որ կը  
պահէ հոգեկան իր առանձնայատուկ կլիման եւ ազգային գրաշմբ:

Զարեանի հաշակը արուեստագէտի նուրբ հաշակ մըն է: Իր-  
քի մեր ամենէն ինքնատիպ եւ ամենէն անձնադրոշմ գրողը, ոչ ոքի  
հպատակ է: Իր արուեստին յատկանիշը՝ ո՛չ ֆնարական ֆնշու-  
թիւնն է, ո՛չ ալ հետորութեամբ ուրած յուզականութիւնը, այլ  
ուժը, հսուն զօրութիւնը, նորութիւնը, շաբժումը, դիւցական-  
շունչ պացքը: Իր ոնք, արագ, ուժական եւ բարձրարարուիչ, հա-  
րուստ է պատկերի: Իր փոխարերութեանց մքերքով լեզուն գու-  
նագեղ է, չըուն ու պացքի:

## 59. ՆԱԽԵՐԳԱՆՔ

Անդորր երեկոյ է այսօր : Դուրսը՝ ձիւնը, իմ սիրած ձիւնը իջնում է հանգարտ : Իջնում է նա մերկ ծառերի վրայ, տների վրայ, փողոցների վրայ : Իջնում ու ծածկում է ամէն ինչ խնամով, հաւասար, ու գիշերը դառնում է մարմարեայ : Իջնում ու ծածկում է նա հեռուները . հեռու՝ ե՛ւ ուղի ու արահետ, ե՛ւ գիւղ ու քաղաք, ե՛ւ սար ու անտառ : Նա բոնել է այսօր հորիզոնից հորիզոն, ու թուում է՝ ձիւն է դալիս ամրող՝ տիեզերքում : Գալիս է նա մեծափաթիլ ու հանգարտ, անարգել ու համարձակ, ինչպէս եկել է դարեր շարունակ, ինչպէս կալիս էր մեր մանկութեան օրերին, ինչպէս պիտի կայ եւ մեր գերեզմանի վրայ եւ ա'յն ժամանակ, երբ աշխարհում էլ չենք ունենայ ո՛չ անուն, ո՛չ յիշատակ :



Բայց ես չեմ տիրում, ընդհակառակն . բնութեան մէջ իմ ամենասիրածը ձիւնն է, որ իջնում է երկրի վրայ, որպէս մաքրութիւն կարծես, ու նորոգում նրան : Ո՛չ էլ մրսում եմ : Պատուհանս բաց է ահա, ու լուսում եմ, թէ ինչպէս են փափուկ փաթիլները թաւիչի նման քաւում ծառերին, գուցէ եւ իրար : Այնպէս նուրբ, այնպէս մեղմ ձայներ ունեն նրանք :

Փափուռքի մէջ ես մի այլ աշխարհի շշուե եմ լսում . . . եւ հոգիս կամաց-կամաց թօթափում է բեռներն առօրեայ, ու ես այնպէս հանգիստ, այնպէս մաքուր եմ զգում ինձ :

Այսօր խաղաղ, անոյշ երեկոյ է ինձ համար :

Կրակս ուրախ ժապում է օջախում, եւ չգիտես ի՞նչպէս, ի՞նչ կախարդանքով յուշեր են զարթնում իրար յետեւից ու, ինչպէս նկարը պաստակին վրայ, յաջորդում են միմեանց այդ յուշերը բազմերանդ, այդ յուշերը ուրախ ու տիուր :

Զեղ ո՛վ կանչեց, իմ հեռաւո՞ր, իմ մոռացուա՞ծ յուշեր : Արգեօք ձի՞ւնը րերեց ձեզ, այս երեկո՞ն խաղաղ, թէ՞ օջախիս կրակը տարաւ ինձ յետ, գէպի այն օրերը, երբ աշխարհը թւում էր մի գիւղ հասարակ, արեւը՝ անտառի մէջ քնող մի մանուկ, իսկ կեանքը, կեանքը՝ պարզ ու մթին հանելուկ :

Ե՛, բարի գալուստ, չեմ վանի ես ձեզ :

Սիրոս յօժար է նորից ու նորից ձեզ հետ լինելու, ձեր ուրախութիւնն ու տիրութիւնն ապրելու :

## ՍՏԵՓԱՆ ԶՈՐԵԱՆ

### ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Նախերգանք . . . Գրուածքի մը սկզբնաւորութիւնը, քերթւածներու մէջ՝ առաջին հասուածք . ներածութիւն :

Անդորր . . . Հանդարտ, խաղաղ, հանգիստ :

Արահետ . . . Բանուկ ճամրայ :

Բազմերանգ . . . Բազում եւ երանգ բառերէն, բազում երանգներ, շատ գյոյներ ունեցող, դոյնդգոյն :

ՍՏԵՓԱՆ ԶՈՐԵԱՆ. — Մնած է Ղարաբիլիսէ (Հայաստան), 1890ին: Նախնական ուսումը ծննդավայրին մէջ ստանալէ եսք, յահախած եւ աւարտած է ուսուական վարժարան: 1909ին «Լումայ» թերթին մէջ լոյս տեսաւ իր առաջին պատմուածքը՝ «Քաղցածները» խորագրով: Անձի եսք կարն պատմուածքներ սկսաւ գրել «Մշակ» «Նոր հոսանք», «Գործ» պարբերաքերերուն եւ գրական այլ հանդէսներու մէջ:

Գլխաւոր երկները. — «Տխուր մարդիկ», «Յանկապատ», «Պատերազմ», «Կրակ», «Առաջին օրեր», «Գրադարանի աղջիկը», «Սպիտակ քաղաք», «Զմրան գիշեր», «Մի կեանքի պատմութիւն», «Պապ քագաւոր», «Հայոց քերդը» եւն. :

Ստեփան Զօրեան առաւելաբար մշակած է վիպական սեռը: «Պապ քագաւոր» պատմական վկա մըն է, գրուած պատերազմի տարիներուն, հայրենասիրական շունչով: Իր բալոր վէպերուն եւ պատմուածքներուն մէջ ներկայացուցած է խոնարհ մարդոց առօրեայ կեանքը, գիւղն ու գիւղացին: Գիտէ վառ պահել ընթերցուղին հետաքրքրութիւնը: Ունի գրելու դիւրութիւն, արագ եւ աշխայդ ոճ, դիտելու եւ նկարագրելու շնորհ:

ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ. — Տարի բառը սեռականի մէջ ըստ օրինի պէտք է ըլլայ տարւոյ եւ ոչ թէ տարւույ: Բայց երէ ուզենէ աշխարհաբարի կանոնով հոլովել այս բառը, լաւագոյն է գրել տարւուն, ինչպէս առհասարակ կը գրուին ժամանակ ցուցնող բառերուն սեռականները. օրինակ՝ ժամ - ժամուան, երէկ - երէկուան, առուու - առուուան, իրիկուն - իրիկուան, եւ ոչ թէ ժամուայ, երէկուայ առուուայ, ինչպէս շատեր կը գրեն սխալմամբ: Ի-ով վերջացող բառերը սեռականի մէջ իրենց ծայրը կ'առնեն այ, իւ վերջացողները՝ ուոյ. օրինակ՝ եկեղեցի - եկեղեցւոյ, բարի - բարւոյ, տարի - տարւոյ, եւ հաշիւ - հաշուոյ, պատիւ - պատուոյ (եւ ոչ թէ հաշոյ, պատոյ):

## 60. ԻՐԻԿՈՒԱՆ ԻՂԶ

Իրիկուան մէջ անհետելու յոյսն ունենալ եւ յանձներիլ նուրբ կածանի մը քըմայքին. Խորխի մը պէս թողուլ ձանձրոյըն ու յափրանքն ալ եւ անդորրով պատմուանել հիւանդ հոգին:

Ու լոյսերով պարածածկել հիւանդ հոգին, գոյր ունենալ ջուրին կարկաչն ու կապոյտ բալ եւ ունկնդրել նամրուն քովերն երգող սիւմին, Մեծ քաղցրութեան մը խանքրիլ ու մենանալ:

Ընկե՛րն ըլլալ ցորեններուն, մրգաստանին Դուռը բանալ զաւկի մը պէս, մըսերմօրէն, Ու թողուլ, որ շահարիկներ ըգֆեզ տանին

Թեւապարփակ՝ լայն լըռութեան մը համօրէն: Հոն շրջասփրուն ծառերուն հետ եղբայրան՝, Տարփո՞ղն ըլլալ ծաղիկներուն. ծովածաւալ

Իրիկուան մէջ անհետելու յոյսն ունենալ . . . :

Ի՞նչ է ԱՐՁԱԿԸ. — Բանաստեղծութիւնը եմքակայ է չափի, յանգի եւ այլ կանոններու, իսկ արձակը, ըլլալով ուղղակի մեր խօսակցութեան լեզուն, որեւէ կանոնի չի հպատակիր: Գրելու այս ճեմին նպատակն է դիմել արամարանութեան, իսկ բանաստեղծութիւնը երեւակայութեան եւ ներշնչումը զործ է առաւելաբար: Արձակով մշակուած են պատմութիւնը, փիլիսփայութիւնը, վեպը եւ այն բոլոր սեռերը, որոնք կ'իյնան մտի եւ գիտութեան սահմաններուն մէջ: Արձակով մշակուած այս սեռերը կրնանք բաժնել երեքի. ա. պատմութիւն, ք. պերճախօսութիւն, գ. վէպ:

### ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

- Կածան. — Բարակ նեղ ճամբայ, նրբուզի:  
Խորխ. — Կենդանիներու մորթ. օճի շապիկ:  
Յափրանք. — Չանձրոյթ, տաղուակ:  
Կարկաչ. — Վազած ատին ջուրին համած ձայնը, դգչին,  
խոխոջիւն:  
Քալ. — Մէջ, մասախուզ, մշուչ:  
Սիր. — Զեփիւռ, սղոխ, հոգիկ, մեղմ հով:  
Շահարիկ. — Անտառային, անտառաբնակ ոգի. Կ'ըսուի նաև  
շահարունի:  
Թեւապարփակ. — Թեւերով պարփակուած, ծածկուած, պատ-  
ուած:  
Երջասփիւռ. — Շուրջը սփոռուած, տարածուած:  
Տարփող. — Սիրոզ, գովոզ, ներբողոզ:



### 61. ՄԵԾԱՐԵՆՑ ԻՐ ՄՏԵՐՄՈՒԹԵԱՆ ՄԷՋ

ԱՇ, իր եղբայրական դէմքը՝ խոհալիր աչուրնե-  
րուն բարութեամբ ճառազայթուած. պայծառ, սիրա-  
զորով ձայնը, իր յատկանշական շեշտը՝ զաւառացի  
տղու մաքրասիրտ անկեղծութեամբը թրթոուն. իր  
ժպիտը յամբածաղ, ու յետոյ՝ բոլորովին լուսեղէն,  
քաղջենի ստութիւններու ու արուեստակութիւններու  
արմկահարումնե ը ու ն  
մէջ ինքզինքը չկորսնցը-  
նող իր պանդուխտ հո-  
գին, պարզ, վսեմ, քաղ-  
ցը:

Զեղաւ օր մը, որ իր  
ինքնարուխ, անապակ  
էութեանը մէջ այլա-  
փոխման որեւէ ախտա-  
նիշ ցոյց տար: Մնաց  
այնպէս, ինչպէս որ էր:  
Իր տաղանդը, յետոյ իր  
համբաւը երբեք իրեն  
աւելորդ, պզտիկ մտա-  
հողութիւններու շար-  
ժառիթ չեղան: Մի՛շտ  
միեւնոյն Միսաքը, Մեծատուրեան կամ Մեծարենց Մի-  
սաքը, բինկեանցին:

Բայց այս տղան, որ իր պարզուկ ու անոյշ նկա-  
րագրին մէջ երբեք չկրցաւ ինքնահաւան ըլլալ, եղաւ  
սակայն ինքնաճանաչ մը: Ինքնաճանաչութիւնն, թե-  
րեւս ա'յս իսկ է, որ կը պակսի ամենէն աւելի մեր  
գրականութեան կամաւորներուն: Ինքնաճանաչու-



թիւն, ո՞րքան հեռու ինքնահաւանութենէ եւ ո՞րքան թշնամի անոր :

Ինքնածանաչութիւնը, զրողի մը մօտ, տիրացուած արժանիքներու ճանաչումն իսկ է, որ ինքնին արժանիք մըն է. վասն զի կը նշանակէ դիտակցութիւն ինք զինքին եւ հաւատք ինքինքին վրայ : Եւ այս մեծագոյն խմասութեան իր մասնակցութիւնն էր, որ այս երեւութապէս համեստ, անխռով տղուն մէջ վիրաւորուած հոլարտութիւնը կ'արթնցնէր, ինքնապաշտպանի, եթէ ոչ ողայքարողի հետո ողին կը յարուցանէր, երբ որ անիրաւ յարձակում մը ըլլար իր գործին դէմ : Այո՛, Մեծարենց հպարտ էր, երբ որ պէտք էր հպարտ ըլլալ, ինքնածանաչութեան առթած հպարտութեամբը :

Մեծ նախասիրութիւն մը ունէր գրաբարին համար, զայն դաւանելով լեզուի դեղեցկագիտութեան անսպառ աղքիւր մը : Նարեկին հետ կը կարդար գրաբար Աստուածունչը, որոնք թերեւս իր կրօնական դիցումներուն ալ կը խօսէին : Զէր անտեսեր նաեւ դաւառական բարբառը : Նօթատեարի մը մէջ ընդօրինակած էր ժողովրդական երգեր : Գաւառական գրականութիւնը մտալրադում մըն էր իրեն համար, եւ արեւելեան դեղեցկութիւններ խուզարկող իր միտքը կը սիրէր պարսիկ բանաստեղծներու երգերը իրենց բնագրին մէջ կարդալ : ու կ'ուզէր պարսկերէն եւս սորվիլ :

\* \* \*

Ո՞րքան փոյթ ու ո՞րքան եռանդ ցոյց կու տար, իր հիւանդադին վիճակին մէջ իսկ, իր վերջին երկին՝ նոր Տաղերուն հրատարակման համար, միշտ տրամադրելի գտնելով ջանքերը իր հօր, որ մինչեւ վերջին պահը իր բանաստեղծ զաւկին գերագոյն հոգը ապրեցաւ այնքան անխռնջ կերպով, իր յոգնավաստակ ծերութեան մէջ :

Արդէն, իր տաղանդին կատարելադործութեան հետ, արհամարհանքով կը նայէր իր առաջին զործին՝ Ծիածանին վրայ եւ նորին կը սպասէր : Ո՞րքան մեծ ուրախութիւն մը մոռնալ տուած էր իրեն իր հիւանդութիւնը, երբ վերջապէս հրատարակ ելաւ իր դիրքը : Արարիչն էր, որ կը ցնծար իր մէջ : Խնդակցական նամակներ գրեցին իրեն բաղմաթիւ տաղանդաւոր գրողներ :

Ի՞նչ օդուտ սակայն . իր համրաւին լայննարուն հետ, զինքը զիշատող ախտը առելի եռանդով կը պեղէր իր կուրծքը : Նոր Տաղերու լոյս տեսնելին զրեթէ անմիջապէս ետք սկսաւ տունը մնալ : Կ'երթայինք իրեն շատ անդամ : Մեղ տեսնելուն՝ կը մոռնար հիւանդութիւնը եւ ուրախ կ'ելլէր կը գիմաւորէր մեղ, զարմացնելով նոյնիսկ մայրը, հէզ, պաշտելի մայրը, ալեւեր ու աղնիւ կին մը, որ կը պատմէր մեղի, թէ ի՞նչպէս մեղ տեսնելուն կ'ողեւորուէր, կ'ուրախանար :

Իր առանձին պահերուն, որքան ալ տիսուր, երբեք չէր լքեր իր յոյսը : «Միշտ յուսալ կու տայ այս հիւանդութիւնը», կ'ըսէր : «Արդէն ինքինք եղբայրացած կը զգամ անոր հետ», կը յարէր : Մեծ կամք կ'ընէր աղբելու, առողջ երեւալու : Յաճախ, առանձին եղած ատեն, կը տքար, անզօր անցոցով, բայց մայրը ներս մտնելուն՝ ճիգով մը կը շտկուէր նորէն : Զէր ուզեր, որ մայրը հոգ ընէր իրեն համար : Կը յուսար նոյնիսկ, վերստին կազդուրուելէ ետք, երթալ իր ծննդավայրը : Բայց չէր կրնար : Օր մը ըսած էր դարձեալ . «Զափէն աջ թոփս անցաւ» : Արդէն անկողին ինկած էր : Եւ օր մըն ալ բերնէն սա խօսքը թոցուցած էր հօրը . «Ա՛լ քայքայուեցայ, հա՛յր» :

Բայց ո՛չ, նորէն կեանքին վառած կը մնար, միշտ լաւատես : Ծնողքը մեծ զոհողութիւններով — առանց սակայն ասիկա իրեն հասկցնելու, որովհետեւ չէր ու-

զեր, որ ծնողքը զրկանքներու ենթարկուին իրեն համար — կրցած էին տնակ մը վարձել Հալքի, եւ օր մը հիւանդը հոն փոխադրուեցաւ: Օր մը միայն զրօսա- վայր մը դացած նստած էր: վերջինն էր ատիկա: Վեր- ջապէս անկողին ինկաւ, միշտ սնարին վերեւ ունենա- լով մայրը, առանձինն:

Նորէն ապրելու հաւատքը ունէր սակայն։ Հալքիէն ուղղած երկառզով մը, մահուրնէն երկու շարաթ առաջ, չորս-հինգ անդլերէն դիրքեր ուղած էր, միեւնոյն ատեն յանձնաբարելով մեղի, որ ամիս մը ետք միայն իր քով երթանք, որպէս զի ինքն ալ կարենար ոստքի ելլել եւ մէկտեղ չնչինք բոյրը եղեւնիներուն, «որոնց այնքան մօտն էր, բայց միեւնոյն ատեն այնքան հեռու», ինչպէս դրած էր։

Հողեվարքը սկսաւ Շարաթէն կիրակի լուսնալու դիշեր մը . աքաղաղներու կանչէն պահ մը առաջ, բանաստեղծը վերջին անդամ չնչեց երեք անդամ թեթևակի հաղալէ ետք, մինչ զիշերուան համայնութեան մէջ, ու այդ ամայութեան ու միայնութեան խորը, մայրը քաջութիւն ունեցաւ անոր գէմքը թաշկինակով մը ծածկելու վերջին հոգածութիւնը ցոյց տալ, յետոյ, միս-մինակ, իր մահացած զաւկին քով՝ նստած, հեծկըլտագին՝ ամենէն բանաստեղծական եղերեցները երգեց ու ամենէն ճշմարիտ արցունքները լացաւ, սպասելով յոյսին ծագման:

## ԳԵՂԱՄ ԲԱՐԵՎԵՐԻ

ԲԱՐԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆԵՐ

Խոհալիք. — Խոհակուրդ, մտածում, խոհալիք՝ խորհուրդ-  
ով, մտածումով լեցուն:

Յամբածագ. — Յամբը եւ ծաղիկը բառերէն. յամբուէն ծաղող:  
Հետ. — Խեռ, անսաստ, ըմբոստ:

Համայնութիւն.— Համայնք՝ բոլոր, բովանդակ, ամբողջ.

ԳԵՂԱՄ ԲԱՐՍԵՂԵԱՆ (1883—1915) · Ծնած է Պոլիս, 1883-ին: Նախնական ուսումը ստացած է Պոլսոյ քաղերես Կետիկ-Փաշշայի ազգ վարժարանին մէջ: Կարճ ասեն մը յանախած է նաև Կեդրոնական վարժարան: Տարիի մը չափ Փարիզի մէջ հետեւած է ընկերային եւ բարեկան գիտութեանց դասընթացին: Ասեն մը առեւտուրի հետեւելէ ետք, խմբագիր եղած է նաև «Սուրհանդակ»ի, ապա «Ազատամարտ» օրաքերթին: Հրատարակած է նաև, ուրիշ քանի մը ընկերութեան, ինչև, «Ազգակ» եւ «Մեհեան» գրական հանդեսները: Նախառակուած է 1915ին:

Գլխաւոր երկերը — իր մահէն ետք, «Նահատակ գրագէտներու բարեկամներ» ընկերակցւորինը 1931ին Փարիզի մէջ իրատարակեց իր ամբողջական գործը:

Գեղամ Բարսեղեան կատունին ի յայտ քերաւ գրական ընդունակութիւններ։ Կը հետեւէք Գրամսական գրականութեան եւ անոր յառաջապահ սերունդին, միշտ հետամուս՝ սորվելու, հանձնալու, հասկեալու։ Բժախնդիք էր եւ անվերջ կը խնամէք իր ձեւը, որ գորեկ չէ գեղեցկութեն։ Հայումազ խորիդապաշտ, արուեստով իրապաշտ էր։ Գրած է պատկերներ, բրոնիկներ, պատմքածիններ եւ արձակ էջրեր, որմն ուշագրաւ են զգացումի չերպութեամբ եւ տաք շունչով։ Իր սերը, արագ, կայծծկուս, ծանրաբեռն է յաճախ զարդարանեներով։

## 62. ԵՐԱՆՈՍ ԱՂԲԱՐ

Երանոս աղբար չգիտէր ուր էր : Միայն թէ հսկայ դրան մը առջեւ կեցած բազմութիւն մը կար , ու ներսէն երեխն անուններ կը կանչէին : Դուռը ոսկեղոյն էր : Յետոյ արծաթ սիմերով բանուած հողաթափերով , լայն դէմքերով մարդիկ կը պարտէին դրան առջեւ սպասող բազմութեան մէջ . անոնք փոքրիկ թեւեր ունէին իրենց կոնակներուն երկու կողմերը :

— Հէ՛յ , եղբայր ,  
շարքին չմօտենա՞ս , —  
ըստ Երանոս աղբօր՝  
հողաթափերով մէկը , որ  
կոնակն ունէր փոքրիկ  
թեւեր :

— Հա՛ , կը տեսնե՞ս  
էդ բլուրը , — խօսեցաւ  
Երանոս աղբար , — Հա՛ , ձիշդ մեր երկրի հողդարն է : Միայն թէ մեր հողաբար աւելի գեղեցիկ է : Հա՛ , ձիշդ էն կողմը Մինասին արտն է :

— Երկի՞ր . ի՞նչ երկիր , ա՛յ մարդ : ինտեղ , էն բլուրին ետեւ , զժոխն է , ուր մեղանորները նետուած են : Զե՞ս տեսներ էն ծծումբի ծուխը դեղին : Երանոս աղբար չղիտէր , որ հասեր էր մինչեւ երկնքի գուռը , տեսեր էր դեղնորակ լոյն մը ծծմբային եւ սակայն կարծեր էր , որ հողգարի նմանող բլուրին վերջալոյն էր ատիկա :



Երանոս աղբար սպասեց անկիւն մը . Հեղ մըն ալ նայեցաւ , որ դրան առջեւ մարդ չէ մնացեր : Արդէն լրացած էր ամէն ինչ : Մէկը , որ նոյնպէս փոքրիկ թեւեր ունէր կոնակին , խոչոր գուռները կը դոցէր , երբ տեսաւ Երանոս աղբարը :

— Հէ՛յ , եղբայր , կ'երեւի առանց դատ ու դատասդանի դժոխք երթալու միտք ունիս :

Ու ձայն տուաւ ներսը :

— Ետեւ մնացած մէկը կայ չդատուած : Դուռները փակողը , որ ունէր լայն երես ու երկու փոքրիկ թեւեր կոնակին վրայ , բռնեց Երանոս աղբարը ու ներս՝ դատարան տարաւ : Հոն՝ դատաւորը , հսկայ , կրակէ աչքերով , լայն ճերմակ մօրուսով , կեցած էր սորքի՝ մեկնելու պատրաստ :

— Ի՞նչ ազդ է , — հարցուց դատաւորը , որ կրակէ աչքեր ունէր ու խիստ դէմք մը :

— Հայ է , — պատասխանեց այն մէկը , որ ներս տարած էր մեր Երանոսը :

— Է՛ս , որ հայ է , շիտակ դրախտ դրկեցէք : Անոնք երկրի վրայ չատ են տանջուեր . . .

Ու մեր Երանոս աղբարը առին տարին գրախտ : Բայց ոչինչ փոխուեցաւ Երանոս աղբօր դէմքին վրայ , ինչպէս չի փոխուիր դէմքը բրոնվէ արձանի մը : Ուր էր էն բարի ու շիկնոտ ժպիւալ , որ կ'ունենար պարոն Գալուստի տան մէջ եւ ակումբի բարեկամներուն մօտ :

Դրախտին մէջ զեղեցիկ էր ամէն ինչ : Փակիտներէն , կ'ըսեն , չող կը թափէր . կար երդ ու պար , կար ոսկեղին կամուլջներու մեղմ արձականդ : Այն մէկը , որ լայն փէշեր , ոսկի հողաթափ ունէր եւ երկու փոքրիկ թեւեր կոնակին , առաջնորդեց Երանոս աղբարը ոսկեղործներու շուկան , զբախտի մանիշակաղոյն կամարներուն տակէն : Այնտեղ փոքրիկ մարդիկ , նոյնակէս փոքրիկ թեւերով , ոսկի կը ծեծէին ու կ'երգէին ու-

րախ: Այն մէկը, որ լայն փէշեր ունէր ու սովի հողաթափեր, Երանոս աղբօր հալցուց նոյնպէս, ոսկի հողաթափեր: Տարաւ մետաքսագործներու շուկան, ուր երդ ու պարով կը գործէին մետաքս, ալ ու ալուան գոյներով: Յետոյ տարաւ տնայնագործներուն շուկան, ուր կը բանէին զուգնի ու զումաչ: Երանոս աղբար տեսաւ, որ հագած միլֆանին կոճակները թանկագին քարերով էին:

Երբ մէկը առաջին անգամ դրախտ կը մտնէր, Իդնատիոս հրեշտակին պաշտօնն էր նորեկը պարացնել կարեւոր մասերը դրախտին ու դրախտանման հագուցնել զայն:

Երկու օր յետոյ Իդնատիոս հրեշտակը տեսաւ, որ մեր Երանոս աղբարը, հագած ոսկի հողաթափեր, փերուղի գոյն միլֆան՝ կոճակները թանկագին քարերով, նստած է հո՛ն, ուր խնկենիներու ծառաստան մը կար, ու փոքրիկները ոսկեղնդակներու հետ կը խաղային ու դրախտահաւեր իրենց թեւերուն գոյները կը թօթուէին:

Իդնատիոս հրեշտակը տեսաւ, որ Երանոս աղբար տիսուր էր: Ճիշդ էր նկատեր: Մի քանի օր էր, որ Երանոս աղբար դրախտին մէջ էր: Երրորդ օրը, երբ քերելու համար ձեռքը կոնակին տարաւ, տեսաւ որ երկու թեւեր ալ իր վրայ կային: Նոյնիսկ չզիտցաւ, թէ Ե՛րբ դրուցան այդ թեւերը: Էնպէ՛ս գեղեցիկ էր ամէն ինչ, բայց բան մը կար պակաս: այլեւս չէր լսեր կախարդական ձայնը իրենց թոնքատան ծլլիթին, որ տարիներով թաղնուած էր իր զլիսի անծանօթ մէկ անկիւնը: Էն թոնքատան ծլլիթի ձայնէն կարթննար ամէն առաւօտ, լոյս Աստուած կը յեշէր, կը հաղնէր քառասուն կարկրտանալ շարլարը, կը զնէր կեղտոտ գլակը ու կը բանար դուռը իրենց տան, ծխնիին վրայ ճղացով:

— Ի՞նչ ունիս, եղբա՛յր Երանոս: իստեղ անկարելի է տիսուր ըլլալ, — Հարցուց իգնատիոս հրեշտակը:  
— Դուն ինձի էն ըսէ, ա՛յ աղբէր, էս ի՞նչ տեղ է,  
— Հարցուց Երանոս աղբար վճռական չեշտով:  
— Է՞ս: էս դրախտն է, դուն երկնքին մէջ ես:  
— Երկնքի մէջ... Ըսել է ա՛լ Հայաստան, էնտեղ, մեր երկիրը, մեր գիւղը պիտի չերթա՞մ:  
— Ի՞նչ կը խօսիս, եղբայր Երանոս, երկիրդ ո՞րն է: Ես գեռ տեսած չեմ մէկը, որ երկնքին մէջ ելլէ երկիրը փնտուէ: էդ բոլորը էնտեղ, երկրի մէջ, կը գուանան մարմիններուն հետ միասին:  
Երանոս աղբար աւելի՛ տիսրեցաւ:

### ՀԱՄԱՍՏԵՂ

#### ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Սիմ.— Թուրքերէն բառ. կը նշանակէ արծաթէ, ոսկիէ կամ բարակ պղինձէ թել:

Հողդար.— Հող եւ դար (բարձրաւանդակ) բառերէն. հողաթումբ, բրակ:

Բրոնի.— Ֆրանսերէն բառ՝ bronze տեսակ մը մետաղ, անագապղինձ:

Շիկնու.— Աժէկուտ, ամօթիսած:

Ալ ու ալուան.— Թուրքերէն բառ. կը նշանակէ կարմիր, բաց կարմիր:

Տնայնագործ.— Տնային մանր արդիւնաբերութեամբ պարապող:

Պուղճի.— Թուրքերէն բառ կը նշանակէ բամպակ. դումաչ կերպաս:

Միլբան.— Թուրքերէն բառ. կը նշանակէ երկար զգեստ:

Փիրուզ.— Թանկագին եւ անթափանցիկ քար մը՝ բաց կապոյտ կամ կապորակ կանաչ գոյնով:

ՀԱՄԱՍՏԵՂ (1895—1966).— Բուն անունով՝ Համբարձում Կէլիմեան։ Ծնած է Խարբերդի Փերչէնս գիւղը, 1895ին։ Յանախած է Խարբերդի (Մեզքէ) կեդրոնական վարժարանը, որուն շրջանը աւարտելէ ետք սարի մը ուսուցչութիւն ըրած է ծննդավայրին մէջ։ 1914ին մեկնած է Ամերիկա և հետեւած համալսարանական դասրեացիք։ Մեռաւ 1966 Նոյեմբեր 27ին, Ամերիկայի մէջ (Քայի-Փորնիա), յորելենական իր հանդէսին առիթով, բեմէն խօսած անեն։

Գլխաւոր երկերը։— «Գիւղը» (1924), «Ամարեւ» (1929)։ Գրած է նաև վէպ մը՝ «Սպիտակ ճիւտորը» և բնդարձակ պոեմ մը՝ «Տումար մաքիական կամ սրբազն կատակերգութիւն»։ «Քաջն Նազար և 13 Պատմուածքներ», «Աղօքարան», «Այծեսումար», «Առաջին Աւրը»։

Համաստեղ մեր նոր գրականութեան մէջ առաջնակարգ տեղ մը կը գրաւէ իրեւ գիւղագիր։ Ինքն է, որ վերակենդանացուց հայ գիւղն ու գիւղացին նախորդ մեծ պատերազմէն ետք։ Գրեք է իր բոլոր տիպարները խոնարհ գիւղացիներ են, որոնք կ'ապրին ու կը գրծեն իրենց հարազատ մքնարութին մէջ։ Բնուրիւն, գիւղացի, գիւղական կեանք, զլինաւրաբար աստեք են իր ստեղծագործութեան տարրերը։ Օժտուած է դիտելու կարողութեամբ։ Եւ իրականութեան զգացումն է զինք առաջնորդողը միշտ։ Իր մէջ զերազօր չէ երեւակայութիւնը։ Կեանք կը պատկերացնէ այնպէս, ինչպէս որ է եւ ոչ քէ այնպէս, ինչպէս կ'ուզէնք, որ ըլլար։

Ոնց պատկերալից է, նոր ու ինքնատիպ, լիզուն՝ պարզ, վճիռ, անանոյն, ժողովրդական տարրերով հարաւատ։ Ունի համդարտ հրմէր մը, որ իր գրականութիւնը կը դարձնէ համելի եւ ուշագրաւ։

ՄԱՏԵՆԱԳՐԱՑԱՆ ՇԱՆՈԹԱՒԹԻՒՆՆԵՐ. — Մեր կտորը վերջին մասն է երկար պատմուածքի մը, որ «Երանոս աղբար» խորագրին տակ հրատարակուած է «Հայրենիք» ամսագրի 1946 Մայիս-Յունիս միացեալ թիւին մէջ։

### 63. ԽՈՐՃՈՒՐԴ

Մի՛ սարսափիր մահից դու,  
իմ բարեկա՛մ, իմ ընկե՛ր.  
Մահը կորուստ չէ մարդու,  
Կործանում չէ դեռ։  
Սարսափիր դու, երք գիւղնս՝  
Ապրում ես ու կաս,  
Ու քն կեանեում՝ մեր կեանեին  
Բան չունես, որ տաս։

\* \* \*

Դու, որոմի նըման չար,  
Մեր երգերի ծաղկոցում,  
Անփառունակ, անքանեար  
Դառնուրիւն ես տարածում։  
Բայց կը գայ մի անողորմ  
Ծաղկաքաղի պայծառ օր,  
Ի՞նչ կը լինես դու, որո՞մ,  
Որո՞մ՝ չար ու բունաւոր։

\* \* \*

Ո՛չ վշտացիր, ո՛չ քախծիր դու,  
Կեանք է, կ'անցնի, կը գընայ.  
Որպէս արան անցնող մարդու՝  
Նըրա գործը կը մնայ։  
Դարը կ'իջնի դարի վըրայ,  
Դարը դարից ուժ կ'առնի,  
Ու դարերի փոշին վըրան՝  
Պայծառ գործը կը յառնի։

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ. — Ժամանակագրական կարգով՝ արձակի մէջ առաջին տեղը կը զբաւէ պատմութիւնը, որ նշանաւոր մարդոց եւ դէպֆերու եղելագրութիւնն է: Պատմութեամ դերը չի կայանար միայն դէպֆերը պարզ կերպով նկարագրելուն մէջ պէտք է նաև ցոյց տալ այդ դէպֆերը առաջ քերող պատմաները, եւ անոնց արդիմեները:

### ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

ԱԲՔԱՆՔՎԱՐ. — Քանքար կը նշանակէ տաղանդ, ձիրք, անքանքար՝ անստաղանդ, ձիրք չունեցող:

ՑԱՌԱՅԻ. — Ցարութիւն առնել, վերակենդանանալ:

ԳԵՂԱՄ ՄԱՐԵԱՆ. — Ծնած է Թաւրիկ (Պարսկաստան), 1902ին: Նախակրութիւնը ստացած է ծննդավայրին մէջ: 1922ին հաստատուեցաւ Հայաստան: Ասեն մը Լենինականի մէջ ուսուցչութիւն ընելէ ետք, փոխադրուեցաւ Երեւան:

Գլխաւոր երկերը. — Քնարական զործերք՝ «Մտերիմ էջեր», «Հայրենաշունչ», «Հիմնաշխատանքի», «Բաժակ եղբայրութեան», «Խօսք բարի երթի», «Վերադարձ», «Մանուկների համար», «Երկիր խորեղային», «Երկարէ ոսնաճաներ», «Միջօրէ», «Քրիզարեմ»:

Բալլադներ եւ պոեմներ՝ «Լաւ օրերի համար», «Իրանի», «Փառքի ստանարք», «Դիմք սիրոյ եւ բարեկամութեան», «Հրաշալի սերունդ»:

Թատերախաղեր՝ «Երեք երգ», «Ընտանիքի պատիւր», «Խաղաղութեան զանգը», «Գուրգէն զօրավար», «Գրիգոր Գերեն»:

Գեղամ Սարեան գերազանցօրէն բնարեգակ բանաստեղծ է, օժտուած նուրք զգայնութեամբ: Կրած է ազիցութիւնը Գուրեանի, Տէրեանի, Մեծարենցի: Երգած է անձնական յուզումներ, հայրենի սէրը եւ մարդկային հոգին: Իր քերութեամներուն մէջ զգալի են բնարական շունչը եւ ձեւի խնամքը:



### 64. ԾԻՐԱՆԻ ՓՈՂԵ

Հազրոյի հայրենիքը եղել է քարոզ Սասունը, այդ խուլ երկրի ամենախուլ անկիւնը, որտեղ ձորերը զառնում են կիրճեր, եւ լեռների զաղաթները՝ ապառաժներ: Տաք կիրճերում, լեռնային վատակների տափերին, կանաչում էր վայրի խաղողը, եւ նրա որթը մազլցում էր պղնձազոյն ժայռերի վըրայ: Աճում էր եւ վայրի հոնը, երբեմն թուղը: Իսկ բարձրերում, որտեղ քարափների վըրայ ցրուած էին նրանց աղքատ հիւղակները, ցանում էին կորեկ եւ վաղահաս ցորեն: Երբ հասնում էր կորեկը, ձորերից քարձրանում էին զաղանները: Մարդկի արտերի եղբին խարոյի էին վառում, որպէս զի արջերը չտրորեն կորեկը:



Հազրոյի մանկութիւնը խաղացել է այդ քարափների վրայ: Ինչպէս Ֆաւն, այդ պատանին փող է նուազել քարանձաւների ստուերում, եւ նրա պարզ երգերն արձագանգել են ձորերը: Երբեմն կարկուտն է ջարդել նրան, երբեմն քարերն են քերծել դէմքը, ցուրտը եւ արեւը խանձել են նրա կուրծքը, ինչպէս լերան լանջը: Նա կոռւել է գաղանների հետ եւ նրանց հետ, որոնք

հրացանների կրակոցների ազմուկով քշում էին նախերը, ոչխարը, առեւանդում կին ու երեխայ:

Թում էր, թէ մինչեւ մահ կ'ապրի այդ ժայռերի վրայ, ինչպէս իր պապերը, կը ցանէ կորեկ, աչնանը կ'իջնէ ձորերը, կը հաւաքէ միրդ ու ցախ, ձմեռը կը լսէ հին զբոյցներ Զէնով Օհանի, Մորայ Մելիքի եւ Թլոր Մանուկի մասին:

Բայց պայթեց պատերազմը, եղաւ զօրաժողով, եղան բռնութիւններ, Հրդեհեցին դաշտի դիւզերը, հրդեհածիղները ձորերով բարձրացան մինչեւ լեռների դաղաթները, մինչեւ նրանց խեղճ խրճիթները, հրացաններ որոտացին, եւ շողացին սրեր, ամպերի փոխարքէն քարափների վրայ նատեց այրուող դիւզերի մուխը: Բոցը հասաւ դեղնած արտերին, կրակը լավեց եւ սերմ, եւ սերմնացան:

Հազրոն առաւ իր կնոջ ու աղջկան եւ ծերպերով, քարայծի արահետներով անցաւ լեռից լեռ, քարանձաւից քարանձաւ, կերաւ ընդեղէն, ե՛ւ ալում, ե՛ւ մասուր, ապա յոզնած, ահը աչքերի մէջ, դնաց հարաւի կողմը, զնաց մերթ իբրեւ քուրդ հովիւ, մերթ իբրեւ քաղցած գայլ եւ հասաւ անձանօթ մի աշխարհ, որտեղ ո՛չ լեռներ կային, ո՛չ լեռնային լոյս աղբիւրներ: Շող հարթավայր էր, պղտոր դեղին դեմերով, որոնց ջրերի մէջ չէին երեւում այն կապոյտ առուակները, որ իջնում էին իրենց լեռների սառոյցներից:

Նա հանեց ծիրանի փողը, այն կարմրաւուն սրինդը, որի վրայ նուազել էր կապոյտ լեռների երգերը, եւ նրա մատները խաղացին ծիրանի փողի վրայ: Հազրոն շողից խանձուած շրթունքներովը գրկեց փողի բերանը, ինչպէս լեռնային դիւզերում ջուր են խմում կաւէ դորակներից: Զրի նման զլզլում էր նրա նուազը, լեռների երգը՝ չող հարթավայրում:

Լաց լացեց կինը, փոքրիկ աղջիկը քնեց մօրը ծընկ-

ների վրայ, լացեց եւ Հազրոն, յետոյ թեթեւութիւն իջաւ սրտի վրայ, ինչպէս կապոյտ ամպը նստում էր Մարութայ բարձր սարին: Ապա սրբեց արցունքը, ուսն առաւ աղջկան, առաւ կնոջը եւ յետ նայեց: Փոշի էր նստել Հեռուի լեռների վրայ, եւ չէին երեւում իրենց բարձր լեռները:

Հազրոն առաւ կնոջը.

— Կսօր գուման է մեր լեռան վրայ, վազը նորից արեւ կը ծագի:

Բոնեցին մի ճանապարհ, մոլորուեցին Հազրար ճանապարհներում, յետոյ, երբ արդէն սպիտակ մազեր կային նրա զլսին, Հազրոյի քոչը ելաւ այս բարձր լեռը:

\* \* \*

Կտուրի վրայ մնացինք Հազրոն եւ ես: Տուն զնաց եւ այն փոքրիկ տղան, նրա թոռը: Լուսնի տակ ես գիտում էի նրա կարմրաւուն փողը: Նա ծանր էր եւ կարծես ձուլուած էր ծանր մետաղից: Ես բռնում էի այդ փողը դիշերային դովի դիմաց, եւ փողը մեղմ քամուց մետաղի ձայն էր հանում:

Իսկ Հազրոն պատմում էր, որ իր կեանքում ամենածանր հարուածը եղել է կնոջ մահը: Աղջիկն ամուսնացել է դաշտի գիւղում: Պապի մօտ յաձախ է լինում այն փոքրիկ տղան, նրա առաջին թոռը:

Աստղերի եւ լոյսի տակ փոռւել էր Արարատեան դաշտը: Մասիսների ձիւնոտ գաղաթների սպիտակ ցոլքը լոյս էր գծում մինչեւ երկնքի խորքը: Հեռում, ուղարկերի կարաւանի նման, ձգուել էին Հայկական Պարի լեռները:

— Կը տեսնե՞մ էն զիւղը, կրակների ձախ կողմ:

Հովուական կրակների ձախ կողմը, դաշտի վրայ երեւում էր մի սեւ կէտ:

— Հոն զիմ նշանածն ա թաղուկ :

Երբեմն նա իջնում է լերան գիւղից, վերցնում է չոր ցախ եւ կնոջ գերեզմանի գլխավերեւը կրակ վառում : Նա նստում է այնքան, մինչեւ հանգում է կրակը, յետոյ տխուր տխուր նուազում է ծիրանի փողը եւ այն երգերը, որ նուազում էր իրենց հեռու երկրում, որտեղ ինք հովիւ էր, կինը՝ գիւղական աղջիկ : Յետոյ թեթև հոգով գնում է աղջկայ տունը, լսում է նրա տան աղմուկը, խաղում է թոռների հետ եւ մենակ ճանապարհ ընկնում դէպի լեռը, դէպի լերան գիւղի իր պարզ խրճիթը :

— Հա՛զրօ, դու լա՞ւ էիր ապրում քո գիւղում :

— Մեր քարափների՞ վրայ : — Եւ լսում է :

— Դէյ վա՛խ ջահելութիւն, թռա՞ր . . .

Եւ նորից վերցնում է փողը :

Նուագում է, այս անգամ, ո՛չ թէ լեռնականների կորովի երգը, որից բորբոքում է արիւնը, այլ հովուական պարզ մի երդ : Կայ ե՛ւ թախիծ այդ երգի մէջ, կարծես մէկը մոլորուել է խոր ձորերում եւ տխուր հեկեկում է, կայ ե՛ւ ջինջ ուրախութիւն, երբ լեռների վրայ ծագում է արեւը, վերջապէս կան ե՛ւ կարօտի հնչիւններ վերադարձի եւ վերջին յոյսի :

— Հաղ մի երթամ տեսութեան մըր քարերին, մըր ձորերին, մըր Մարութայ բարձր սարին : Առնիմ զիմ ծիրանի փող, ժողվիմ մարդերու, նստիմ անոյշ խոսերու վրէն, հանց գառներ մարդիկ նստեն զիմ չորս բոլոր, երգեմ էնոնց խաղաղութեան զիմ երգեր, մարդիկ հալալ գուլալ ախպրոց պէս գրկեն զիրար, չեղնի ոչ տէր, ոչ մշակ, ոչ թուր, ոչ բռնութիւն : Փչեմ զիմ ծիրանի փող, էլման ծուխ բարձրանայ երդիքներէն, խմեմ մըր լուս աղբներէն, զիմ քրախնք կաթայ մըր քարերու վրէն, մըր Մարութայ բարձր սարի ամպ թող լիզայ զիմ սիպտակ ոսկորներ . . .

— Հա՛զրօ, իսկ ո՞ւմ կը տաս քո ծիրանի փողը :  
— Զիմ փող կիտամ իմ քաջարծիւ թղոնիկին :

\* \* \*

Փողոցում խաղաղութիւն է :

Քնել են յոդնած մարդիկ, եւ փողոցի լապտերների լոյսի տակ օրօրւում են քաղաքի տները, նրանց սեւ պատուհանները : Լեռներից զով է իջնում քաղաքի վրայ, եւ զիշերային զովը բերում է սուսամբարի բոյրը, լեռների յստակ օգը եւ մաքուր ջրերի ձայնը :

Ես դոցում եմ ուղեւորութեան իմ տեսրը, նրա մէջ սուսամբարի երկու տերեւ՝ գորշ ու չոր, ինչպէս հանգած մոխիր : Լեռների վրայ վրնջում է իմ ձին, ինչպէս սանձարձակ ուրախութիւնը, ինչպէս սպիտակ ջրվէժը, որ իջնում է քարձրերից, թափով կտրում է դաշտը, խառնում մի պղտոր գետի եւ ուրիշ ջրերի հետ գնում դէպի անեղը ծովը :

Զեանբե՛րդ, Զեանբե՛րդ . . .

Դու գառնում ես անպարտելի ամրոց, քո բարձր լեռները զարթնել են եւ քո լանջերին հնչում են յաղթութեան երգերը :

Մի վիթիսարի ծիրանի փող, առանց հին ահի եւ նոր խնդութեամբ, հնչեցնում է մեր արդար երգերը :

## ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ

### ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Հոն :— Հոնի փոքր ծառ մըն է սրածայր տերեւներով, դեղին մանր ծաղիկներով, թթուաչ պտուղներով եւ կարծր փայտով. այդ ծառին պտուղը կը կոչուի հոն :

Ֆառե :— Ֆրանսերէն՝ faune. դաշտերու չաստուած, շահապետ, պայ :

Քերծիլ.— Ակրթու, կեղեւը հանել, մորթը քերթել:  
 Ալուն.— Կամ ալո՞ն, վայրի խնձոր:  
 Մասուր.— Վայրի պտուղ մը՝ կարմբաւուն եւ թթուաչ, մէ-  
 շը կորիզով. ծառը կը կոչուի մասրենի:  
 Դորակ.— Զուրի կամ դինիի աման, կուժ, փարչ:  
 Գոչ.— Վաշկասուն ցեղ. այստեղ ամբողջ հօտը եւ գերդաս-  
 տանը:  
 Հոմի.— Գաւառական բառ, հոն, այնտեղ:  
 Նշանած.— Գաւառներու մէջ այս բառը կը գործածէին կին,  
 կողակից իմաստով:  
 Հանց.— Իրեւ, որպէս, (գառներու) պէս:  
 Էլման.— Դարձեալ, կրկին:  
 Սուսամբար.— Անուշահոս րոյս մը:

ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒԽՆՅՑ.— Ակսել (Ադեքսանդր) Բակունց ծնած է Գորիս (Զամգեզուր), 1897ին: Նախնական ուսումը ստացած է ծննդավայրի ազգային վարժարանին մէջ եւ աւարտած է էջմիածնի Գէորգիան Ճեմարանը, 1917ին: Ուսուցական պաշտօն վարած է գիւղիու մէջ եւ մօտէն ճանշցած հայ գիւղն ու գիւղացին: Իր գրական գործունեութիւնը կը սկսի 1924ին: Իրեւ ազգայնական ձերքակալուած եւ զնդակահարուած է 1937—38 քուականներուն:

Գլխաւոր երկիրը.— «Յովնաքան Մարչ», «Մքնանոր», «Խ-  
 Արովեանի անյայու բացակայումը», «Սպիտակ ձին», «Անձեւը»,  
 «Սեւ ցեղերի սերմացանը»:

Ակսել Բակունց առաւելաբար մշակած է վիպական սեռը: Իր  
 առաջին պատմուածքները, որոնք իրաւարակուեցան 1924ին, ու-  
 շագրութիւն գրաւեցին եւ համականե ստեղծեցին իր անուան  
 շուրջ: Անի դիտելու, դէպէիրու եւ իրեւոյքներու մէջ խորասուզ-  
 ուելու կարողութիւն: Գիտէ ընթերցողը ապրեցնել իր միւրով: Տուած է զլխաւորաբար գիւղացի տիպարներ եւ գիւղական կեն-  
 ցաղ: Օժուուած է երգիծանի գգայարանիով, ինչպէս կը հաստա-  
 տէ «Յովնաքան Մարչ»ը, որ երգիծավէլ մըն է:

## 65. ՄԱՇԱԾ ԱԻԵԼ

Զուրի ճամբայ՝ Երկրէն Ամերիկա, Ամերիկայէն  
 երկիր:

Քսան տարուան մէջ երեք անդամ դացեր ու եկեր  
 էր այդ ճամբայն, ծավով ու ցամաքով: Երեքը չորս պի-  
 տի ըլլար շուտով, երբ պտաերազմի կրակէ լեզուն  
 փրցուց, մոխիր զարձուց մաշած թելն իր պանդուխտի  
 պարրեսական երթուղարձին:

Եւ Ակոր աղբար, երկրին կարօտը սրտին մէջ ան-  
 թեղած, ինկաւ Ամերի-  
 կայի հողին վրայ ու  
 ճանկերովն անոր կառ-  
 չեցաւ նաւարեկ մարդու  
 մը պէս, որ փրփրոտ  
 ջուրերուն երեսը ծփա-  
 ցող գերանի մը կը  
 փաթթուի անձկաղին:

— Բաներնիս բուրդ  
 է. Ամերիկայի մալ ե-  
 զանք դացինք, — կը  
 մտածէր Ակոր աղբար:

Ամերիկայի սեփակա-  
 նութիւն, այսինքն բուռ  
 մը ծամոց՝ Սամուէլ Քե-  
 ռին բանուկ բերնին համար, ուր նետուող բոլոր ցե-  
 ղերը — Հին աշխարհի դաղթական զաւակներ ամէնքն  
 աւ — փոսր-փսոր կ'ըլլան եւ կ'երթան րջիջ առ բջիջ  
 հիւսել միսն ու ոսկորը վաղուան Ամերիկային:

— Ամերիկայի մալ եղանք ա'լ, — կը մտմտար  
 Ակոր աղբար ամէն առառու, երբ ճաշին պղտիկ ծրաբը



թեւին տակ, գործարանին կողմնակի դուռնէն ներս կը մտնէր:

Ակոր աղբար, բանուորի կապոյտ հազուստը վրան անցուցած, ուեւ ու կեղտոտ դդակը զլուխը, ծանր աւելն ալ ձեռքը, փոքրիկ, կլոր ձեռնասայլին հետ գործի վրայ է հիմա:

— Բարի լո՛յս, պարո՞ն Յակոր, — կ'ըսէր իտալացի Տոմինիկը զուարթ եւ համարձակ հայերէնով մը, զոր Ակոր աղբօր միրոյն սորվեր էր վանկ առ վանկ:

— Պոմ ժիորնա, — կը փոխաղարձէ աւելածուն եւ կանցնի ժպտելով:

\* \* \*

Գործարանին երկու տարածուն յարկերը լեցուն են մեքենաներով, որոնք բոլորն ալ, կանդնած նստած կամ պալուկ զիրքերով, իր ամէն աւուր ճանչուորներն են: Հին ծանօթներ, մտերիմներ դրեթէ: Գորշ ու կարծր երեսներով անլեզու հսկաներ, որ առատ իւղ կը սպառեն եւ կը բանին հա՛ կը բանին: Վումբ մը անխօս կտրիճներն են անոնք — մեքենաները. առասպելական, փոշոտ դարերու ընդերքէն հանուած բելիարներ, պողպատ ջիղերով եւ պողպատ մկաններով, որ մարդուն բեռը շալկած կը տանին անտրտունչ եւ առանց վարձքէ: Անոնցմէ մէկը երկաթէ ձողեր, գերաններ իսկ կը խածնէ հատ հատ կը կտրէ պուասի պէս: Միւսը երկաթը կը ծակէ՝ որորուն թնձուկներ գեղեցով իր ոտքերուն շուրջ: Ուրիշ մը երկաթ կը փորէ, կը տաշէ կամ կը փայլեցնէ:

Ակոր աղբար իր աւելին եւ սայլակին հետ հնոցին շուրջ կը գեղերի պահ մը. կ'աւէլէ, կը քսքսոէ, բուռ մը մանած հանելով գրպանէն ճակատը կը սրբէ, բուռ մըն ալ երկաթաղործին կը հրամցնէ ու կը հեռանայ

ինքն իր դէմ մրթմբալով, — էդ կրակին դէմ երկաթը կը հալի երկա՞թը:

Այլած իւղին կծու հոտը, որ բանող մեքենաներուն զաղջ արտաշնչումն է, երկու յարկերն ալ կ'ողոզէ եւ կ'երթայ սողոսկիլ պաշտօնեաներուն մաքուր, օդաւէտ սրահին զռնէն ներս, ամէն անդամ որ այդ դուռը կը բացնելի զուսպ եւ անաղմուկ:

Եւ ամէն անդամ երր այդ դուռը կը բացուի, զուրս եկողը վերակացուն է, եղան վլոզվ գերմանացի մը, որուն սուռերն անդամ ծանօթ է ա՛լ ամենուն եւ որուն դէմքը պաղ է ու կարծր՝ մեքենաներուն պէս:

Վերակացո՞ւն. մեքենական նոր գարուն կախարդն է ան այս նոր Աշխարհին մէջ: Ակոր աղբար աւելի շատ աւելի ուժով կը դարնէ հիմա: Սայլակը աւելի արագ կը քչէ մեքենաներու միջանցքէն: Փրոցը աւելի արագ կը հեւայ: Խարտոցները եւ մուրճերը կ'աճապարհն, բերանները կլպուած են, աչքերը բաց: Քրաինքը աւելի առատ եւ աւելի տաք կը հոսի ճակատներէն:

Ակոր աղբար գեղի մարդն է սակայն, հայ գեղի մարդ: Գործէն չի վախնար շխտակը, վկա՛յ իր մաշեցուցած աւելներուն խուրճերը եւ վկա՛յ մանաւանդ մշտնշնական մաքրութիւնը ընդպարձակ գործարանին բոլոր անցքերուն: Բայց ութ օրն անդամ մը, երբ իր շարթականին պլտիկ, նիհար պահարանը կը պատռէ, երեսը քացախ կը կարի: Ինը տոլար տասնըմէկ սէնթ է ստացածը, ո՛չ աւելի, ո՛չ պակաս:

Ճարիները կաղն ի կաղ կ'երթան մէկը միւսին ետեւէն, իրարու զարնուելով, երբեմն ալ զիրար հրելով: Ակոր աղբար աւել աւելի վլայ կը հատցնէ. այնչափ կ'աւէլ ու կ'աւէլ, որ գործարանին տախտակամածն իսկ կը մաշի: Անտեսանելի ճանկեր իր ճակտին վրայ թառած ըմբուտ զանդուրը կը փետեն կամաց կամաց, յետոյ զլիսուն առատ մազերը կը քաղեն հատ հատ եւ

պեխերուն ու յօնքերուն երկայնքը ճերմակ թելեր կը շարեն: Աչքերը — երբեմն լոյսի ցայտուն աղբիւրներ — ձէթը հատած ճրադի տժունութիւնը կ'առնեն: Ականջը կը ծանրանայ: Ուսերը կը ծոփն: Մէջքը ազեղ կ'ըլլայ: Աւելը գողացող մատուցներուն մէջ կապարի ծանրութիւն կը ստանայ: Պղտիկ, կլոր սայլակը կրիայի գնացքով կը շրջի գործարանին միջանցքներէն:

\* \* \*

Առառ մը — չլուսնա՞ր բարով — պաշտօնեաներու սենեակին մէջ, ուր կանչուած էր ինք, ծանր ճեռք մը թառեցաւ Ակոր աղօրօ ծուած ուսին վրայ, եւ ծանօթ ձայն մը պաշտօնական, կտրուկ եղանակով մը իր ականջը լցուեցաւ.

— Վաղուընէ սկսած... շատ կը ցաւիմ ըսելու... որ ա՛լ պէտք պիտի չունենանք քու աշխատանքիդ: Երա թար բարով:

Ծանր թաթը վերցաւ տարեց աւելածուին ուսէն, բայց կշռաւոր եւ կտրուկ բառերը ընկղմեցան մինչեւ յատակը իր ալեկոծ գանկին:

— Բայց, պարո՞ն վերակացու... չնորհակալ եմ, թոթսվեց ան կիսախենդ, ցաւադին ձայնով մը եւ, կեղասու դղակը ճեռքերուն մէջ դալարելով, վիզը ծըռած, քայլերը դանդաչուն, գործաւորներու բաժինը մտաւ:

Աւելն ու սայլակը ճեռք առաւ նորէն եւ վերջին անգամ:

Գլխուն մէջ, սակայն, հին, ամուր կապ մը պրկուեցաւ, պրկուեցաւ ուժզին եւ, չա՛թ, փրթաւ յանկարծ. անանուն բան մը ինքն իր վրայ վլաւ կարծես: Զգաց ահաւոր կսկիծն ու դառնութիւնը յուսախար եւ աննեցուկ ծերութեան, որոնք զոյդ մը իժերու պէս իր ամբողջ էութեանը կը պլուէին ու կը խեղդէին զինք:

— Ծերացած ձին կամ հրացանի կը բռնեն, կամ ազատ կը ձգեն մարգերուն վրայ, ազա՞տ՝ մինչեւ որ երթայ մեռնի ինքն իր զլխուն:

Տարիքն առած բանուորը, մաշած, կեղտով ծածկրւած աւել, մէկդի կը նետեն անտարբեր եւ տեղը թարմ ուրիշ մը կ'առնեն:

Ո՞ւր լսած էր այս կրակոտ բառերը եւ որմէ՞ : Մի՛ հարցնէք:

Հալած, հատած, տարիներուն կոչտովը ծածկուած աւել մըն ալ ի՞նքը, մեր Յակոր աղբարը: Աշխարհի աշքին՝ մաշած աւել մը, կամ՝ շատ շատ՝ մարդու կերպարանքով ցաւադին խրանուիլակ մը պարզապէս, որ քուրծիրու անպէտ դէզ մըն է հիմա:

Ակոր աղբար իր խարխուլ մարմինը գործարանէն դուրս կը նետէր ծանր, բայց անարժէք բեռան մը պէս:

Գրգանին յատակը ճմութկուած պահարան մը կայ միայն, իր վերջին շարթականը, ինը տոլար եւ տանըմէկ սէնթ:

Աշխարհ վկայ, Ակոր աղբար այդ գնով ծախեր է իր օրն ու արեւը:

## Բ. ՆՈՒՐԻԿԵԱՆ

### ԲԱՌԵՆԻ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Անքանելու... Անթեռ՝ մոխիր, անթեղել՝ մոխիրով ծածկել:

Սամուէլ Քեռի... Միացեալ-Նահանգները խորհրդանշող ծանօթ պէմքն է Սամուէլ Քեռին կամ Ընքըլ Սէմը, որ այծի մօրուք ունի, չկուտ ու պաղ դէմք եւ երկար հասակ: Կը կըէ ասողազարդ բարձր գլխարկ:

Բջիջ... Փոքրիկ խորշ, ուր մեղսները իրենց մեղը կը դնեն. Կորիկ, կեղրոն:

Պոն-Ժիռբիա.— Խոալերէն բառ. կը նշանակէ բարի լրցու:  
 Պայգուկ.— Ծունկերը ծալլած՝ ոտքերուն վրայ կռթնիւ, առանց  
 գետին նստելու. կ'ըսուի նաեւ կկղիւ, կուկուզ ընել:  
 Աւուր.— Գրաբար՝ աւր՝ օր, աւուր՝ օրուան:  
 Բնդերք.— Աւք, խորք, յատակ:  
 Բնդիար.— Սալայէլ, սատանայ:  
 Թնթուկ.— Իրար խառնուած, թճճուած դժուար բաժանելի  
 թել, կը գրուի նաեւ թնջնուկ:  
 Գաղց.— Ոչ տաք, ոչ պազ, եղկ:  
 Դանդաշուն.— Երերուն, տատանող:

ԲԵՆԻԱՄԻՆ ՆՈՒՐԻԿԵՍՆ.— Ծնած է Խարբերդի Հիւսենիկ  
 գիւղը, 1897ին: Նախակրթութիւնը ստացած է ծննդավայրին մէջ: 1913ին Ամերիկա կը մեկնի եւ կը հետեւի նիւ Եսորի Գործադիա  
 համալսարանի գրական-պատմագիտական նիւդին: Խմբագրած է  
 «Նոր Գիր» գրական հանդէսը: Ունի բազմաթիւ քարգմանութիւններ ամերիկեան գրականութենէն:

Գլխաւոր երկերը.— «Այգեկութք» (1937), ուր ամփոփուած  
 են իր պատմուածքները: Անգլերէնէ քարգմանած եւ առանձին  
 հատորով հրատարակած է Մարք Թուէյթի «Ծխանն ու մուրացիկը»  
 վեպը:

ԲԵՆԻԱՄԻՆ ՆՈՒՐԻԿԵՏ իր սերբունդին լաւագոյն արձակագիր-  
 ներէն է: Իր տիպարները առհասարակ խոնարի գիւղացիներ կամ  
 բանուրներ են, որոնց առօրեայ կեանքն ու այրումները ներկա-  
 յացուցած է կարելի հարազատութեամբ: Ունի խոր սնկեղծութիւն  
 եւ կարելից հոգի: Իր գրականութեան յատկանշական գիծերն են  
 հայեցի դրոշմը, համակող շունչն ու վարակիչ ջերմութիւնը: Իր  
 ոնք տափ է ու բարախուն, գերծ՝ աւելորդ պերճանքէ եւ սերենքէ:

## 66. ԵՐԵՒԱՆԻՒՆ

ԱՇԽԲԱՆ կարօւ, աՇԽԲԱՆ կրակ — պիտի քողնեմ քն  
 փոշում,  
 Ու արեավառ աՇԽԲԱՆ երակ — պիտի քողնեմ քն  
 փոշում:  
 Թափառումներ հազարախոն ու կարօւներ անորոշ,  
 ԱՇԽԲԱՆ երգ ու աՇԽԲԱՆ դրօշ — պիտի քողնեմ քն  
 փոշում...

ԱՇԽԲԱՆ պայծառ առաւուներ ու կէսօրներ արեւոտ,  
 Երիկնային աՇԽԲԱՆ կարօւ — պիտի քողնեմ քն  
 փոշում:  
 ԱՇԽԲԱՆ կրակ, աՇԽԲԱՆ կարօւ, աՇԽԲԱՆ բոցեր  
 դրօշի,  
 Ու անուն՝ որպէս փոշի — պիտի քողնեմ քն փոշում:

## 67. ՄՏԵՐՄՈՒԹԻՒՆ

Նոյն ամառն է, նոյն փոշին... ա՛խ, հասկացիր ինձ  
 ինձա,  
 Ես լոկ քեզ եմ որոնել իմ օրերում անիմաց.  
 Ես լոկ քեզ եմ որոնել ցառքներում իմ լուսէ,  
 Ու տրտմաքաւ քն շնչով՝ իմ այս երգերը յուզել:

Կը գայ աշունը դեղին, տերեւներով ոսկեգոյն,  
 Մուժ կը լցուի իմ հոգում ու անապակ քն հոգում:  
 Բայց կը մնաս դու էի նոյն փառենվ ու քարմութեամբ,  
 Վերջալոյսում լողացող գարնանային ոսկէ՝ ամպ...

Եւ երգերը քո խորութեան ու վերքերդ մանաւանդ  
ես կը պահեած իմ հոգում, որպէս անխար մի աւանդ.  
— Երկի՛ր, երկի՛ր իմ լուսէ, ընդունիր հուրը յետին  
Ու երգերը փիրուզէ քո զանգրահեր պահտի...

### ԳՈՒՐԳԻՆ ՄԱՀԱՐԻ

**ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԲԱԺԱՌՈՒՄՆԵՐԸ.** — Պատմութիւնը կրնայ ըլ-  
լալ 1: պատմողական, երբ միայն գէպֆերը կը ներկայացնէ, 2:  
նկարագրական, երբ գէպֆերուն ենթ կը ներկայացնէ նաև շրջանի  
մը ընդհանուր պատկերը, 3: փիլիսոփայական, երբ կը փնտռէ ու  
կը վերլուծ գէպֆերուն պատմաները եւ արդիւմները:

### ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Հազարախոն. — Հազար եւ խոհ բառերէն. Հազար տեսակ մը-  
տածումներով (լեցուն):

Անիմաց. — Անիմանալի, անրժոնելի:

Մուժ. — Մէկ, մասախուզ, մշուչ:

**ԳՈՒՐԳԻՆ ՄԱՀԱՐԻ** (1903-1969). — Բուն անունով՝ Գուրգէն  
Աթէմեան: Ծնած է Վան, 1903ին: Խախակրթութիւնը ստացած է  
ծննդումվայրին մէջ: 1915ին կ'ապաստանի Հայաստան եւ կը յահախէ  
Երեւանի քեմական դպրոցը, այս կը հետիւի պետական համալե-  
սարանի պատմագիտական նիւթին:

Դիմաւոր Երկերը. — «Տիտամիկ», «Շիրակի ջրանցքը», «Քար-  
դիմեր», «Զիկզակներ», «Մանկութիւն եւ պատմնկութիւն»,  
«Երիտասարդութեան սեմին», «Արտավետան գիշերներ», «Մրգա-  
հան», «Ծովի Երգեր», «Հնձաններ», «Անդունին ի վեր», «Անման-  
նական», «Պոեմներ»:

Սահարի ամենէն աւելի հնարական շունչ ունեցող բանա-  
տեղծն է իր սերունդին մէջ: Օժտուած զգայուն խառնուածքով,  
ի բնի յանախոս ու քախճառ, առաջնակարգ տեղ մը կը զրակ իր  
շրջանի զրականութեան մէջ: Ուսիր ձեւի նորութիւն եւ համակող  
շերմութիւն: Խրբեւ արձակագիր եւս: անծխունի են իր արժամիք-  
ները ոնի, նիւթի, մշակումի տեսակետու:

### 68. ԳԻՒՂԻ ԼՃԱԿԸ

ԱՀա մեր գիւղը. — Արմա՛շն է:

Մեր գիւղը ներկայական ունի ցամքած աւազան մը  
եւ անոր հեղիաթը:

Գեղեցի՛կ, գեղեցի՛կ լճակ մըն էր ան:

Կ'ըսեն, թէ առողուն տեսնողը զայն պիտի նման-  
ցընէր գիւղին մակաղած ճերմակ գառներուն, իրիկունը  
տեսնողը՝ մահիծի մը, նոճիի նրբաթել խարտեաչ ծա-



ղիկներ վրան: Գիշերը  
լուսնկայ մը ունէր, որ  
կը կենար ճիշդ կեղրո-  
նը, հրաշագեղ սիւնի մը  
նման, մէկ ծայրը՝ ջու-  
րերուն մէջ լողացող յա-  
ւերժահարսի մը պէս  
աղուոր, միւս ծայրը՝  
լերան կամ երկինքին  
կոթնած թագաւորի գըլ-  
խուն նման, ոսկի շա-  
ղով թրջուած: Վերը,  
երկնքին վրայ, թափ-  
ուած աստղերը նման

էին բիւրաւոր ճնճղուկներու:

Ու գարձեալ կը պատմէն, թէ հովիւ մը, գիշեր  
մը, լճին եղերքը քնանալու պահուն, ջուրին խորը տե-  
սեր է, որ հաղա՛ր-հաղա՛ր ճերմակ շուշաններ վեր  
վեր կը բարձրանան, իրենց շրթներէն գուրս նետելով  
ոսկի պղպջակներ:

Ու ի՞նչ օրերէին, ի՞նչ օրեր, կ'ըսէին ինծի պատ-  
մողները:

Օ՛, գիւղս իմ արքայակայր:

Երկինքէն կը թափէր սուրբ նաշխար, ճերմակ ու թափանցիկ ամպի մը նման լճակին արտեւանունքը կազմող անտառին վրայ: Ու մարդիկ սաղարթներուն վրայէն կը քաղէին քաղցրահամ մանանան, լեցնելով իրենց ըլունիրը երկնապարզեւ խորիսիով:

Բարի՛ էր երկինքը, գեղեցի՛կ էր լճակը ու երջանիկ էին գիւղացիները բոլոր: Յաւերժահարսերը իրենց սնննդը կու տային գիւղացիին, որպէսզի չուտէ պիղծ կերակուրներն օտարին:

Չուրալ ջուրով՝ ջրանոյչները կը բուժէին բոլոր ախտավարակները, որոնք օտար չէին ու կը պաշտէին զիրենք:

Եւ մեր ձորին ու անտառին վրայ միշտ կախուած կը մնար առտուան մշուշը, սրբազն ամպի մը նման:

Սակայն, ո՞վ դժբախտութիւն, օր մը գիւղին տղան բորստած կը վերագառնար օտար աշխարհէն: Պժգալի ախտը վարակեր էր զայն, որովհետեւ օտար աշխարհ գացեր, անսուրբ կերակուր էր կերել: Աստուածներուն տուած ախտը չի բուժուիր, կ'ըսէ իմաստութիւնը գիւղացիին: Ու տղան, գիւղին համարոյժ ջուրով մաքրը ելու համար, մտաւ լճին մէջ:

Աղտոտեցա՛ւ ջուրը, պղծուեցա՛ւ ջրանոյչներուն մահիծը:

Ու իջաւ պատուհասը:

Եօթը ձորեր բացուեցան աւազանի յատակին վրայ, եւ լճակին ջուրը խոյս տուաւ ձորերուն մէջէն գէպի անծանօթ ու մաքուր գիւղաշխարհներ: Այն ատեն լճակը դարձաւ ճախճախուտ ծաղիկ մը, որ թօշնեցա՛ւ, թօշնեցա՛ւ ու չորցաւ:

Այժմ, ցաւը սրտիս վրայ, ասոր անոր կը պատմէմ հեքիաթն իմ հարուստ գիւղիս եւ իր երնէկ օրերուն, որ գացին:

Լճակին տեղը կը մնայ տակաւին աւազանը, որուն

յատակին վրայ եօթը ձորեր, եօթը օձեցու նման իրարու ընդելուզուած, կը ձեւացնեն տղու խաղի մը պատկերը: Դիւրտիւրի դաշտն է ան, ուր ցանք չ'ըներ գիւղացին, ու ցանքը յաջող չ'երթար հոն. Հո՛ղն ալ պատժը ած է: Միայն ձորին անկիւնը մեծ չաղաց մը կայ, որ պոռալով ու գոռալով, տքնելէն ու քրտնելէն ցորեն կ'աղայ եւ ալիւր կը շինէ գիւղին: Վասն զի ա՛լ երկինքէն չիջաւ սուրբ նաշինը:

Հիմա, երբ Պելէնի բարձունքէն առտու մը վար նայիս, կը տեսնես որ ճերմակ ու թափանցիկ մշուշ մը մանանայի պէս կը ղողայ լճակին տեղին վրայ ու ձորերուն վերեւ, արցունքի նման ցօղեր կը նետէ, յետոյ կը հալի ու կ'երթայ, իսկ ձորին մէջ, քարերուն արանքը անշարժացած ջուրը կը կանաչնայ, կը բորբոսի, կը հոտի՛ ինչպէս բորբոս, որ օտար աշխարհ գնաց եւ անսուրբ եղաւ:

### ՇԱԿԱՐԾ ՆԱՐԴՈՒՆԻ

#### ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Մակաղիլ.— Պառկիլ, հանգչիլ (ոչխարնեղու):

Նաշին.— Բարակ, նուրբ ալիւր:

Ախտավարակ.— Ախտով վարակուած, ախտաւոր, հիւանդ:

Համարոյժ.— Համ (ամէն) եւ բոյժ բառերէն. ամէն հիւանդութիւն բուժող, ամէնարոյժ:

Արանք.— Մէջտեղը, նեղ անցք երկու առարկաներու միջեւ:

Բորբոսիլ.— Բորբոս կապել, մգլութիլ:

ՇԱԿԱՐԾ ՆԱՐԴՈՒՆԻ (1898-1968).— Բուն անունով՝ Շաւարշ Այվազեան: Ծնած է Արմաշ, 1898 Ֆարուար 13ին: Նախակրութիւնը ստացած է՝ ծննդավայրին, իսկ երկրորդական ուսումը՝ Աւտափարքի Կեդրոնական վարժարանին մէջ:

Ատեն մը Պոլսյ բժշկական վարժարանը յանախելէ ետք, կը մեկնի Փարիզ եւ կը մնան տեղույթ բժշկական համալսարանը, զոր

Կաւարտէ 1927ին եւ կը վկայուի իբրև քժիշկ: Խմբագիրն է «Հայ Բոյ» քժշկական ամսաթերթին: Մեռած է Փարփա, 1968 Յուլիս 28ին:

Գլխաւոր Ֆրկերը — «Ալպում հեքիարներու», «Մեղեդիներ», «Մեղեդիներ», «Երուսաղեմ», «Երուսաղեմ», «Քանին քանին», «Ալուսեղեն շիրիմներ», «Մեղուին նառը», «Գրագէտը որ իր ժողովուրդը փնտուիլու իւած է», «Ահա ես ճանկերս լայն բացած», «Ազին հայիազննց», «Բաժակի ձեռին», «Նիզակամարտ Շաւարշանայ դաշտին վրայ», «Վարդապատեան», «Լուսամատեան», «Սպիտակ առաւօտ», «Մեր հոգերը, մեր հոգերը...», «Նարդեան պատարաց», «Յանուն Մեսորը Մաշտոցի» (երկու հատոր): Ունի մեծ քիւով անտիպ գործեր:

Շաւարշ Նարդումի կը պատկանի արդի հայ գրականութեան յառաջապահ սերունդին: Գրական իր հարուստ խառնուածքին կը միացնէ արևեստի սուր զգայարանք եւ լայն հմտութիւն: Խորհրդապաշտ մը եւ բնութեանապաշտ մըն է միաժամանակ: Իր գործին մէջ գերակշխ տեղ կը գրաւեն բնութեան պաշտամունքը, հայրենի գիւղին կարօտը, խորհուրդն ու պատկերը: Ուշադիր է իր ձեւին, զոր կը խնամէ ու կը յարդարէ շարունակ, միշտ հետամուտ նորին, ինքնատիպին, գեղեցիկին: Զգացումին աւելի իմացական տարբին է, որ կ'իշխէ իր գրականութեան մէջ: Առաւելաբար գրած է հեքիարներ, պատկերներ, տպաւորապաշտ, էջեր, որոնց մէջ զգալի է պատկերին գերակշուրջիւնք շարժումնեն վրայ: Իր հեքիարները արակ ժերուածներ են: Կը սիրէ նկարել՝ քան պատմել, շանցնել՝ քան թելադրել: Իր ոճը առոյգ է, կենդանի, պիրկ, զորս եւ ոչ հապատակ:

ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ.— Սխալ է զրել խոչնոտ, ուղիղ ձեւն է խոչընդոտ, ը-ով, որովհետեւ կազմուած է խոչ-ընդ-ոտն բառերէն: Գերբնտիր, նորբնծայ, նախընծայ բառերը եւս պէտք է զրել ը-ով, որովհետեւ կազմուած են զեր եւ ընտիր, նոր եւ ընծայ, նախ եւ ընծայ բառերէն:

## 69. ԵՐԿՈՒ ՄԱՀԵՐԴ

Երկու բանաստեղծներ — Դուրեան եւ Տէրեան: Երկուքն ալ զդայութեան մարդ են աւելի, քան մտածման: Երկուքին ալ ձկտումն է յուղել, քան թէ ապացուցանել: Պատմող բանաստեղծներ չեն, երգող բանաստեղծներ են:

Դուրեան ոռմանթիք գպրոցը կը ներկայացնէ մեր մէջ, Տէրեան՝ սենպոլիսթ: Առաջին գպրոցին յատկանիշներն են աւելի շատ յուղուած երեւիլ, քան յուղուած ըլլալ, աւելի շատ նկարագրել, քան թելադրել: Դուրեան բայցառութիւն է իբրեւ ոռմանթիք, ինչպէս բացառութիւն է Տէրեան իբրեւ սենպոլիսթ: Երկուքն ալ վեր են ընթացիկ կանոններէն:

Դուրեան եւ Տէրեան անձնական ապրումներու երգիչնեն: Վիշտ, թախիծ, կարօտ, սէր, մորմոք, տըրտունջ, հառաջանք, երազ եւ անուրջ, ահա՛ մօտաւորապէս իրենց ստեղծագործութիւնն ատրբերը: Երկուքն ալ իրենց գործին մէջ զրած են հոգեկան մթնոլորտ մը, որ հարազատ է իրենց խառնուածքին: Տէրեանի արուեստը աւելի ինքնեկ է:

Տէրեանի վիշտը իրեն հետ ծնած է կարծես: ամէն աեղ կը միջամտէ, ամէն տեղ կ'երեւայ, բայց աղմկարը չէ: Դուրեան կը շլացնէ, Տէրեան կը համակէ միայն: Դուրեանը մըրուստ մըն է, Տէրեան՝ բարի տաղասաց մը: Դուրեան մանչող գետ մըն է, Տէրեան՝ հեղափառ առուատկ մը: Դուրեան կը քանդակէ, չի նուագեր, Տէրեան կը նուագէ, չի քանդակեր: Դուրեան նըկարիչ է, Տէրեան՝ երաժիշտ:

Այս երկու բանաստեղծները տուած են իրենց մահերգը. մէկուն համար «տրտունջ» է ան, միւսին համար՝ «Հրաժեշտի գաղել»:

\* \* \*

Դուրեանի եւ Տէրեանի մահերգները իրարմէ կը տարբերին իրենց զգացական եւ յուզական տարբերով, մահը զգալու եւ զայն արտայայտելու իրենց եղանակով:

Դուրեան կը սիրէ աշխարհը, չուզեր բաժնուիլ կեանքն: Կը բախէ բոլոր փակ դուռները՝ «Կաթիլ մը կրակ» աղերսելով շիջելու մօտ իր հոգիին համար: Գիտէ, թէ այդ կաթիլն իսկ պիտի զլացուի իրեն: Ու զայն գտնելէ յուսահատ, կ'ուզէ իրեն համար ստեղծել ուրիշ մխիթարութիւն մը: Այդ մխիթարութիւնը հանդերձեալ կեանքն է, հոգիի անմահութեան հաւատքը:

Անդարման ախտը վազուց արդէն ընկճած էր հէդ պատանին: Իր հոգին այլեւս կողմնացոյց չունի: Նաւ մըն է անհուն ովկիանոսին մէջ, անդեկ ու անառագաստ: Իր ժպիտներն ու արցունքները, ըմբոստացումներն ու զղջունները արդիւնք են յարափոփիս տրամադրութեան: Մեծ ողբերգութիւն մը տեղի կ'ունենար, կեանքի եւ մահուան պայքար մը կը մզուէր իր մէջ: Բուռն այս պայքարը բանաստեղծի հոգին հասցուցած էր յուզման բարձրագոյն կէտին: Հողեղէն անօթը ընդունակ չէ դիմանալու այս աշեղ լարումին:

Բայց Դուրեան երբեք չէ հաշտուած մահուան հետ: Երբեք ձեռնթափ չէ եղած: Մահամերձ՝ բայց մաքառած է մահուան դէմ: Աստուծմէ յուսահատ՝ երկնքի աստղերէն աղերսած է կայծ: մը, չող մը, յոյս մը, ժպիտ մը, բան մը վերջապէս, որ կեանքն մասնիկ մը ըլլար, եթէ ըլլար իսկ կեանքը իր ամբողջութեամբ:

Այս ներքին ողբերգութեան հարազատ ու հաւատարիմ արտայայտութիւնն է «Տրտունջք»ը:

«Հրաժեշտի գաղել»ը ուրիշ մահերգ մըն է, բայց ոչ զգացական ու յուզական այն տարբերով, որոնք կը լցնեն Դուրեանի «Տրտունջք»ը: Տէրեանի մահերգը համակերպում մըն է, տեսակ մը հրաժարիմք: Անոր մէջ տրտունջ չկայ, չկայ նաև բողոք, չկայ մանաւանդ անէծք: Անիկա կը յիշեցնէ կեանքը մէկու մը, որ աշխարհէն սպասուելիք բան մը չունի այլեւս եւ որ խաղաղութեամբ կը մեկնի անկէ:

«Տրտունջք»ը ալեկոծում մըն է, բողոք ու ցասում: «Հրաժեշտի գաղել»ը հաղիւ միայն ծփանք մըն է, հեղութիւն ու բարի երթ: Մէկը շանթարձակ ըմբոստացում մըն է, միւսը՝ հրաժեշտի ողջոյն, ցտեսութիւն ըսելու պէս բան մը: Տէրեան իր ցաւերուն համար կարեկցութիւն չի խնդրեր, մինչեւ իսկ կը վախնայ, որ կրնան անհանդիստ ըլլալ իրեն համար:

Դուրեան «եսասէր» է Տէրեանի հետ բազդատամամբ: Սն կեղրոն մը դարձուցած է իր վիշտը եւ կ'ուզէ անով տողորել, անով հետաքրքրել իր չուրջինները: «Տրտունջք»ին ամէն մէկ տողէն կ'արձակուին ճիշեր, հեւքեր, աղերսանքներ, թոքերու ծուատուած մասնիկներ եւ արիւն ու արցունք: Այս բաները չկան Տէրեանի մահերգին մէջ: Տէրեան չուզեր հանդիսատես ընել մեզ իր հոգեվարումին: Կը սիրէ լուսութեան մէջ մխալ, բան ճարճատիլ շառաչուն աղմուկով:

Դուրեանի մէջ ապրելու սէրը բոցավառ տենտ մըն է, Տէրեանի մէջ կարծես բացակայ է այդ տենդը: Երկուքն ալ կը զգան, գրեթէ կը տեսնեն մահը, բայց, մինչ Դուրեան կը տափապի ապրելու կիրքով, Տէրեանի մէջ այդ կիրքը հազիւ միայն կը զգացուի:

Տէրեանի համար մահը բացակայութիւն մըն է լոկ, Դուրեանի համար՝ շիջում մը, անվերագարձ չու մը:

Դուրեան աղաղակ մըն է, Տէրեան՝ արձագանդ մը  
միայն : Դուրեան կը մոնչէ, Տէրեան հաղիւ միայն կը  
մընջէ : Մէկը ալեկոծութիւն մըն է, միւսը՝ մեղմ սօ-  
ստիփիւն մը : Դուրեան աւելի խոր է, Տէրեան՝ աւելի  
նորր :

Դուրեանի կեսնքը նաւարեկութիւն մը եղաւ, Տէր-  
եանի կեսնքը՝ հանգարտ ծովաղնացութիւն մը :

Հէ՛զ Դուրեան, այլարանութիւն մըն էր ինք այս  
աշխարհին մէջ, մինչ խորհուրդ մըն էր Տէրեան, ոս-  
կեղէն հեղիւթ մը :

### Բ. ԹԱՇԵԱՆ

ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆԵՐ

Ծովանթիվ : — Ֆրանսերէն՝ բառ՝ romanticque. Կը նշանակէ  
վիպագաւու : Ծովանթիզը՝ դրական, ուղղութիւն մըն է, որուն  
զիմաւոր յատկանիշներն են երեւակայութեան, գերազանցութիւնը  
իրականութեան վրայ, եւ զգացումին գերազանցութիւնը՝ տրամա-  
բանութեան վրայ : Ծովանթիզները իրականութիւնը՝ կ'իտէալակա-  
նացնեն եւ կ'ուզեն ազդել զգացումի միջոցով :

Սենպոլիսը : — Ֆրանսերէն՝ բառ՝ symboliste. Կը նշանակէ  
խորհրդանշապաշտու : Սենպոլիսները հոգեկան, ներքին յուզում-  
ներ կ'արտայայտեն եւ կը ջանան ո՛չ թէ բացատրել, այլ թէլադ-  
րել : Աւելի ուշադիր են ձեւին՝ քան նիւթին, պատկերին՝ քան գա-  
դափարին :

Մորմեն : — Կոկիծ, ցաւ, վիշտ :

Անուրշ : — Երազ :

Անդարման ախտ : — Գոխարերաբար՝ թոքախտ :

Հողեղիթ անօր : — Փոխարերաբար՝ մարմին :

Չու : — Տեղէ մը ուրիշ տեղ երթալ, տեղափոխութիւն :

### 70. ՀԱՅԿ

Բարեկոնքը օրօրան էր բիրտ բռնութեան,  
Այնան կը բնակուի եւ ոչ մի այր,  
Թէ ձեռք ուներ ազատութեան եւ առնութեան :

Դու լինցիր մեծ դաշտավայրը Սենաար,  
Ո՛վ մեր պապ Հայկ, եւ սարի դէմ Արարատեան  
Հիմնարկեցիր մեր առաջին օնախն անմար,  
Մեր օնախը ազատուրան եւ առնութեան :

Քո նիզակով ընկաւ բելը արիւնկըզակ,  
Խնչպէս դժնի ու ժամտաքոյն վիր խարի հասկ :  
Հա՛յկ, բեզ պապ չի ունեցել եւ ոչ մի ազգ :

Դու առաջին սէրն ես մեր տան, ջա՛մին առաջին,  
Որ բարձրացաւ իմ շէնազատ հայրենիքում  
Դու առաջին մեր սկիզբն ես, քաջ ու տոկուն,  
Որ շդրայուեց յաւերժական կեանք-արարչին :

### 71. ՎԱՐԴԱՆ ՄԱՄԻԿՈՆԵԱՆ

Քեզ երգեց Եղիշէն ելքահեղեղ սրտի  
Տարերային քափով, ա՛յնքան քաղցրախօսուն :

Դու ըմբռստ ձեռքն եղար, ոգին հակայազուն  
Իմ հայ ժողովրդի :

Վարդան Մամիկոնեան, Աւարայրեան մարտի

Դու մեծասիրտ հերսու, դու այր քաջարազուկ,

Որ վանցիր արեան վառ վարդերով կիզուն

Ափերը Տղմուտի :

Ահա, սադաւարտով պայծառ, պղնձակերտ,  
Զեռքիդ սուր եւ զլխիդ փառքի պսակ՝  
Գնում ես բախուելու խաւար Յազկերտի հետ:

Սակայն, կրկին կանգուն, կրկին հսկահասակ,  
Յաւերժութեան դաշտով՝ դէպի արեգնածին  
Մեր գալիքն ես վարում արդար քո այրումին:

### ՍՈՂՈՄՈՆ ՏԱՐՈՆՑԻ

**ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ.** — Պատմութիւնը կրնայ ըլլալ ազգային, ընդհանուր եւ տիեզերական: 1. Ազգային է, երբ կը խօսի միայն մէկ ազգի անցեալին մասին, 2. ընդհանուր է, երբ կ'ուսումնասիրէ բազմարիւ ազգերու անցեալը, 3. տիեզերական է, երբ կ'ընդգրկէ բոլոր ազգերը եւ բոլոր ժամանակները, այսինքն՝ երբ կը ֆնմէ ժողովուրդներու ծագումը, տեղափոխութիւնները, կատարուած յառաջդիմութիւնները, բազաքարքութեան ընթացքը, կրօնները, լեզուները, օրէմնները, սովորութիւնները, բարերը եւն:

### ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Անոնքին: — **Տղամարդութիւն.** Փոխարերաբար՝ արիութիւն, քաջութիւն:

Սենապ: — Այն դաշտը, որուն վրայ կառուցուեցաւ Բարելոնի աշտարակը ջրհեղեղէն ետք, ըստ Աստուածաշունչի:

Կիզու: — Կիզէ բային. վառուած, բոցավառ:

Հրահեղեղ: — Հուր եւ հեղեղ բառերէն. Հրացայտ, կրակ ժայթքող, կրակու:

Այրումի: — Զիաւոր զօրք, հեծելազօր:

**ՍՈՂՈՄՈՆ ՏԱՐՈՆՑԻ (1904-1971).** — Միած է Մշայ շրջանի կոփ գիւղը, 1904ին: Նախակրթութիւնը ստացած է իր ուսուցիչ հօրը մօս: 1915ին կ'ապաստանի Հայաստան, ուր կ'աւարտուի միջնակարգ ուսումնը եւ կը յանախէ Երեւանի պետական համալսարանը: Իր առաջին գրուածքը կրատարակուած է 1952ին: Մեռած է Երեւան 1971 Յուլիս 19ին:



Գլխաւոր երկերը: — «Առաջուած», «Դարերի լեզուներ», «Սերունդների երգը», «Կրակէ քառութիւններով», «Լիրիկական պոեմներ», «Պայծառ Ալֆ», «Երգեր ուժի եւ գեղեցկութեան», «Մարդ», «Գիրք իմացուրեան», «Արուեստ պոետական», «Ժողովրդի ակունքից», «Հերոսապատում», «Աւանդավէտեր»: Իր ժերրուածներն մէկ ժամին քարգմանուած են ուսուերէնի եւ վրացերէնի:

Սողոմոն Տարօնցի իր սերունդին ամենէն օժտուած քանասութեան մէկն է: Ուշագրաւ է մանաւանդ իրեւ ինարերգակ, Գեղամ Սարեանի եւ Գուրգէն Մահարիի պէս: Կը պատկանի խորհրդապաշտ դպրոցին: Առաւելաբար իրած է ներքին, հոգեկան ապրումներ: Իր վրայ զգալի է ազդեցութիւնը Դուրեանի, Մեծարենցի եւ Վարուժանի: Առհասարակ յաջող են իր ֆնարերգական եւ հայրենասիրական ժերրուածները:

72. ՎԱՆԵՑԻՆ

Աստուած երկու հրեայ, մէկ ամբողջ հայ եւ կէս քիւրտ իրար խառնելով ստեղծած է վանեցին:

Ստեղծած է գլուխը տափակ ու միտքը սուր:

Տէրը երդիչ ստեղծած է վանեցին, սակայն փոխանակ անոր կոկորդին սոխակ մը զնելու, սխալմամբ աղուտ մը զրած է: Վանեցին իր կոկորդի աղուտը իր սոխակ յաջողած է ծախել քանի մը անդամ: Այդ պատճառով ալ Աստուած իր սիմալը չէ դարձանած:

Երկնաւոր Հայրը վանեցիներու առողջանութեան տուած է եղական բան մը: Վանեցին, խօսած ատեն, կարծես բերնին մէջ տառեխ ձուկ մը ունի, իսկ կոկորդին մէջ ձանկուտող կատու մը:

Երբ կը խօսի բարկացած, կարծես Վանայ ծովն է, որ փոթորկած է ու կլած Աղթամար կղղին, վանքովն ու հաւերովը միասին: Վանեցին ամէն բան կրնայ կեղծել, սակայն ո՛չ ուրիշն առողջանութիւնը: Ուրիշն ալ չի կրնար կեղծել վանեցին առողջանութիւնը:

Ապուշ վանեցի մը (հաղիւ մէկ հատ ծնած) կրնայ խարել հարիւր սատանայ: Խելացի վանեցի մը կրնայ սառոյցը իրբեւ կրակ ծախել: Սակայն տակաւին չէ ծնած վանեցի մը, որ կարենայ խարել... հայրենակից մը:



Վանեցիին սիրալ սուկի, Հոգին սուկի, Աստուածը սուկի է: Ան կը բանի կամ սուկիի տակ, կամ սուկիի վրայ:

Վանեցիին քսակը գոց է, սակայն սեղանը բաց: Զեռքը գոց է, բերանը բաց: Գլուխը գոց է, ճակատը բաց: Ականջը գոց է, աչքը շատ բաց:

Վանեցին առեւտրական է, խոհարար է, սուկերիչ է, խոչավաճառ է: Ամէն վանեցի, սակայն, կամ յեղափոխական է եւ կամ մտաւորական: Յաճախ երկուքը միասին: Երաքանչիւր յեղափոխական հերոս է, իւրաքանչիւր մտաւորական ալ՝ գրող:

Վանեցին երբ զրելու համար ծածկանուն գործածէ, զրեթէ անպատճառ «Վան» բառը կամ վանկը կը զնէ իր սոտրազրութեան մէջ: Օրինակներ — Սոս Վանի, Վահան Վանիկ, Արտաշէս Վանարեան, Ռստանիկ Վանիտէ, Վարդան Վաննօ, Աշոտ Վանդար, Խորէն Սիրվան, Նշան Վանդակունի, Մարգար Վանեանց, Հայկ Վանատուր, Աւետիս Վանակն:

Մինչ սամսոնցիները կ'ուզեն հիմնել սամսոնականութիւնը, կեսարացիները կ'ուզեն ստեղծել կեսարականութիւնը, ակնցիները կ'ուզեն վերականգնել ակնընդականութիւնը եւ տարօնցիները կը ճգնին առաջ բերել տարօնականութիւնը, վանեցիները, ընդհակառակն, կ'ուզեն քանդել... վանականութիւնը:

Վանեցին որբ Հայութեան տուած է Հայրիկ մը:

Պոլսեցին եթէ չուենաւով Պաթումի առջեւէն անցնի, կը սկսի խօսիլ ուուսահայերէն: Վանեցին, սակայն, եթէ նայուած քոյլ մը Պաթումի քարտէվին վրայէն անցնի, կը սկսի ճառել ուուսահայերէն:

Վանեցին անձուլելի, անպատճառատելի, անբազգրելի է սակայն իրեւ հայ: Եթէ օր մը բոլոր հայերը օտարանան, վանեցին է որ հայ պիտի մնայ յալիտեան ու կենդանի պիտի պահէ հայութիւնը:

Այս պարագան վանեցին ինքն աւ գիտէ լռելեայն։  
Այս պատճառով քիթը մեծ է։ Աստուած միայն գիտէ,  
թէ այդ քիթը ուր կը սկսի եւ ուր կը վերջանայ։  
Վանեցին քիթին վրայ արեւը մարը չի մտներ։

### ՆՇԱՆ ՊԵՇԻԿԹԱՇԼԵԱՆ

ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Տառեխ։ — Զուկի տեսակ մը, որ կ'ապրի Վանայ ծովուն մէջ։  
Աղբամար։ — Վանայ ծովուն չորս կղզիներէն մէկը, ուր կար  
հայկական գանք. միւս կղզիներն են լիմ, Կոտուց եւ Ալտէր։  
Ակնընդականութիւն։ — Ակն ընդ ական գրաբար ասացուածք  
մըն է. կը նշանակէ աչքի դէմ աչք։ Ակնընդականութիւն՝ աչքի  
դէմ աչք հանելը։  
Հայրիկ։ — Այս անունով կը կոչուէր Մկրտիչ Խրիմեան կա-  
թողիկոս։

ՆՇԱՆ ՊԵՇԻԿԹԱՇԼԵԱՆ (1898-1972)։ — Ծնած է Բերա (Պոլիս),  
1898ին։ Յանախած է իր քաղին նախակրթանք, քայց չէ աւար-  
տած։ Ուրիշ վարժարան գացած չէ։ Գրել սկսած է կանուխ, 10-12  
տարեկանին։ Մառայած է հայ քեմին, իբրև դերասան, ապա բոլո-  
րովին նուիրուած է գրականութեան։ Մեռած է Փարիզ, 1972  
Սեպտեմբեր 7ին։

Գլխաւոր երկերը։ — «Ընկեր Շահազար», «Միդննա», «Իւազ-  
պի», «Երգիծական», «Հիւանտես», «Ծաղրանկարներ», «Հայ աղ-  
բարտիք», «Երգիծականեր», «Առլուտի», «Ծիրանի գօտի», «Զե-  
նուզարդ», «Մեր պարտէզն», «Գրիգոր Նարեկացի եւ Սմբատ  
Բ.», «Թատերական դէմքեր», «Հրաշլուր պատմութիւն հայոց»,  
«Հնդկահաւեր»։

Նշան Պէշիկը աշլեան փորձած է գրական բալոր սեռերը՝ վէպ,  
բանաստեղծութիւն, երգիծանք, բառերգութիւն, քրնիկ, պատ-

կեր եւայլն։ Ունի եզօր երեւակայութիւն, հարուստ զգայնութիւն, պերս ու պատկերալից լեզու, երգիծանքի զգայարանք, սուր աչք։ Օժուուած է բանաստեղծի տաք ու բարախուն խառնուածքով։ Իր արակը նոյնեան ֆնարական է, որքան ոտանաւորը։ Ինչ որ  
տուած է մինչեւ հիմա իբրև գրական ստեղծագործութիւն, կը հաստատէ իր մէջ ֆնարերգակ բանաստեղծի գերաշըռութիւնը վի-  
պագրին ու երգիծագրին վրայ։ Մեր նոր գրականութեան մէջ  
կը երես մրակն է, որ յաջողութեամբ կը մշակէ երգիծական սեռը  
եւ իբր այդ՝ կը գրաւէ առաջնակարգ տեղ մը։

ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՆԵՐ։ — Մեր կտարը առ-  
նըւած է նշան Պէշիկթաշլեանի «Հայ աղբարտիք» գործէն, Հրա-  
մատարակուած Փարիզ, 1941ին։ «Հայ աղբարտիք»ի մէջ ներկայաց-  
ուած են նաև պալեցին, ակնցին, կեսարացին, իզմիրցին, չեն-  
կիւերցին, խարբերցին, տրապիզոնցին, գոնիացին, պարտիզակ-  
ցին եւ հայը։

ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ։ — Շատեր սխալմամբ  
կը գրեն խորագննին, մանրազննին, երկու ն-ով։ Ուղիղ  
ձեւն է խորագննին, մանրազննին, մէկ ն-ով։ Երկուքն ալ  
բարդ բառեր են, կազմուած՝ խոր եւ ֆնին, մանր եւ  
զնին արմատ բառերէն։ Երբ այս արմատ բառերը բարդ  
կամ ածանց բառի մը վերջը դրուին, կը մնան անփոփոխ  
(խորագննին, մանրազննին), իսկ երբ առջեւը դրուին, ի-  
երբ կը կորսուին եւ երկու բաղաձայները իրարու ենց  
կու գան։ օրինակ՝ Ֆննասէր, զննութիւն։ Այս կանոննին  
ենթակայ է նաև վրիք բառը՝ բարդումի ատեն երբ  
վերջը դրուի, անփոփոխ կը մնայ (ծաղկափթիք եւ ոչ  
քեզ ծաղկափթիք)։ Իսկ երբ առջեւը դրուի, երկու  
թերը իրարու ենց կու գան (վրիքինազարդ)։ Ուստի  
սխալ է գրել խորագննին, մանրազննին։ պէտք է գրել  
խորագննին, մանրազննին, նիշդ ինչպէս ծաղկափթիք կը  
գրեն, փոխանակ ծաղկափթիքի։

### 73. ՈՒԽՏԻ ՕՐ ԱԾ

Վարը, վանքի գլխաւոր եկեղեցում մեծ պատառագ էր:

Վանքը լցուած էր բազմութիւնով: Քաղաքներից եւ մօտակայ գիւղերից եկած ընտանիքները նախօրօք սունել էին ամէն մի անկիւն: Գետնի վրայ շարել էին ուտելիքներ, ինքնաեռներ, գինու եւ օղու բազմաթիւ շիշեր: Սպասում էին, որ ժամը վերջանայ:

Բազմութեան մեծ մասը խճողուած էր եկեղեցու ներսը եւ մուտքի դրան առջեւ: Նոր եկողները, որպէս զի կարողանան իրենց մոմը տանել եւ սուրբ սեղանին առջեւ վառել, սահպուած էին հրել, հրմշտկել, ուրիշների ոտքերի վրայ քալել եւ հազար ու մի զժուարութիւններ: յաղթահարել իրենց նպատակին հանելու համար:

Ներսից շարականների ձայներ էին լուռում: Զանգակները անդադար զօղանչում էին: Հարիւրաւոր մոմերը բոցկլտում էին խունկի ամպերի մէջ, որի ուժեղ բուրումը խառնւում էր կանեփի եւ ոչխարների ծանր հոտին: Հինայի արաւոր իրենց ճակատին վրայ, տարօրինակ կերպով փայլվիլող աչքերով, ոչխարները խառնւում էին ամբոխին, գլխի հարուածներով ճանապարհ բաց անում, մտնում եկեղեցի:

Երեւի նրանց ներկայութեան պատճառով էր, որ ժամերգութիւնը պարզ, յուզիչ եւ ժողովրդական ձեւ էր առել: Կենդանիները մասնակցում էին մի արարութեան, որի կոչումն էր արտայայտել սրտերի անմեղութիւնը:

\* \* \*

Հէրեանը, երկար նայելուց յետոյ, որոշեց մտնել եկեղեցի:

Հեշտ բան չէր: Դժուարութեամբ հասաւ մինչեւ դուռը, գանձանակին մէջ գրամ նետեց, մի քանի մոմեր գնեց եւ, մի քիչ արմկահարելով, մի քիչ ուրիշների բարեցակամութիւնից օգտուելով, մոմերը դլուխների վրայ բարձր բռնած, տուաջացաւ մինչեւ սեղանի մօտերը: Այստեղ նա մի քանի վայրկեան մնաց երեխանների մի խումբի մէջ սեղմուած: Ազատուեց եւ կանկնեց երգեցիկ խումբի ետեւը:

Քանի՛ տարի էր, պատարագի ներկայ չէր գըտնըրած: Խոր մի յուզում սեղմեց նրա կոկորդը: Այդ յուզումի առաջը առնելու հոմար նա իր դլուխը թափահարեց եւ բռնի հաղաց: Իր վրայ յանկարծակի խուժող այդ զգացումը զարմանք պատճառեց իրեն: Զգիտէր, որ իր ներսը, մրափած յիշատակի նման, յուզական այդպիսի մի աշխարհ էր թագնուած:

Մոմերը մոմակալների վրայ տնկեց, վառեց: Խաչ հանեց եւ առանց իրեն հաշիւ տալու, թէ ի՞նչ է անում, ծնրագրեց: Այդ վայրկեանին ծնրագրեց նաեւ խուժը, եւ, մեղմ ու խորհրդաւոր, հնչեց Սուրբ-Սուրբը:

Յուզիչ եւ հանդիսաւոր այդ տեսարանը Հէրեանի սիրտը սեղմեց եւ լոյսի նման տարածուեց ամբողջ իր էռութեան մէջ:

— Տէ՛ր Աստուած, — փսփսացին իր շրթունքները, — Տէ՛ր Աստուած, ինձ ուժ տուր իրավործելու այսօրուան յղացած դաղափարս: Ո՛չ անձնական շահի համար, ո՛չ փառասիրութեան համար, այլ այս ժողովուրդին համար, որ ահա առջեւզ ծունդ դրած պատառմ է քո լոյսին: Դու որ ապրում ես այդ կղզում, Դու որ ստեղծել ես այս լիճը, տուր ինձ ուժ եւ եռանդ եւ յարատեւութիւն՝ բերելու համար երազած նաւը...

նաւը հաւատքի եւ լոյսի :

Այդ վայրկեանին նա նկատեց, որ շրջապատռած  
է գառնուկներով :

Ոտքի կանգնեց եւ զարմացած նայեց իր շուրջը:  
Զոհերին ժողովել էին սեղանի առջեւ, վերջին օրհնու-  
թեան համար: Մէկը միւսին սեղմուած՝ նրանք կանդ-  
նել էին լոյսերից եւ երդերից վախեցած: Մի քանի շի-  
նականներ բոնում էին նրանց, սեղմում իրենց ոտքե-  
րի մէջ, զլուխը վեր հանում եւ աշխատում իրենց ձեռ-  
քի մի բուռ աղը նրանց բերանը խոթել: Աչխարները  
դիմագրում էին, փախչում եւ վախից գետինը աղտո-  
տում:

Մինչ կենդանիների ձայները, ժողովուրդի բացա-  
դանչութիւնները, երդը, երեխանների աղմուկը ահա-  
զին խառնաշփոթութիւն էին առաջ բերել, տեղի ու-  
նեցաւ մի տարօրինակ դէպք: Գառնուկներից մէկը,  
երեւի լոյսերից շլացած, սուրբ սեղանի սանդուխներից  
բարձրացաւ վեր եւ իր ձերմակ զլուխը քսեց պատա-  
րագիշի շուրջառին: Միւսները, այդ տեսնելով, հետե-  
ւեցին նրա օրինակին եւ նոյնպէս վազեցին սեղանի  
սանդուխներից վեր:

Եկեղեցին թնդաց հաւատացեաների ուրախացած  
ձայներով:

Ուխտը սիրելի էր սուրբին:

### ԿՈՍՏԱՆ ԶՄՐԵԱՆ

ԲԱՌԵԲ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Խճինաեն.— Ինք եւ ես բաւերէն. պղինձէ անօթ՝ ջուր եռացը-  
նելու համար. սամովար:

Հինայ.— Բոյս մը, սրուն տերեւներով չին առեն կիները կը  
ներկէին իւրենց ձեռքն ու մազերը: Հինայով կը ներկէին նաև մա-  
տազցու ոչխարներու ճախառը:

### 74. ԽԱՉՔԱՐԵՐԸ

Զբգիսեմ ինչո՞ւ, դեռ պատանեկիկ,  
Համբուրում էի խաչքարերն աշխապէս,  
Երբ մայրիկիս հետ ես, ոտարուպիկ,  
Վանի սարն էի ելնում գառի պէս:

Հիմա էլ սրտաց համբուրում եմ դեռ,  
Բայց իիմա զիտեմ, քէ ինչո՞ւ համար.  
Ես համբուրում եմ, ո՞վ նախահայրեր,  
Քարից լոյս կերտող ձեր ձեռքը նարտար,

Որ վայրի ու բիրտ ժայռերի վըրայ  
Ոգու տարերքն է հրաշագործել,  
Եւ համբուրելով սուրբ հետքը նըրա,  
Անմահութիւնն եմ համբուրում ես ձեր...:

### 75. ԵՍ ՈՐ ՄԵՌՆԵՍ

Ես որ մեռնեմ, տարեկ, քաղեկ  
Իմ Շիրակի դաշտերում,  
Որ մէրը գայ ու վըրէս լայ,  
Որդու կարօն աշքերում:

Մօրը արցունին, ա՞խ, քէ ընկնի  
Շիրմիս ֆարին, ինչպէս ցօղ,  
Շիրմիս ֆարը լուռ կը ծաղկի,  
Կը կանաչի, ինչպէս հող:

Ես որ մեռնեմ, տարեկ, քաղեկ  
Իմ Շիրակի դաշտերում,  
Որ մէրը գայ ու վըրէս լայ,  
Միակ լացողս աշխարհում...

ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԱՂԲԻՒՐՆԵՐԸ. — Պատմութեան օժանդակ գիտութիւններուն մէջ կարեւոք տեղ մը կը գրաւեն դրամագիտութիւնը, հնախօսութիւնը, լեզուագիտութիւնը, դիւանական բուդրերը եւն. : Պատմաբանը կրնայ օգտուի մաս հին արձանագրութիւններէ, բեւելագրերէ, յիշատակարաններէ, անօքներէ, զէնքերէ եւն. :

### ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Տարերք. — Նիւթ, նախանիւթ, մասնիկ: Բայ հիներուն՝ չորս տարրեր կային, որոնք էին Հողը, օղը, ջուրը եւ կրակը:

Հրաշագործել. — Հրաշք եւ դործել բառերէն. Հրաշք դործել, Հրաշբալ բան մը ստեղծել, Հրաշալի բան մը ստեղծագործել:



ՅՈՎՃԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ. — Ծնած է 1915ին: Գլխաւոր երկերն են «Բանաստեղծի այլնը», «Երգերի գիրք», «Հատքնիրը», «Բնար Հայստանի» եւն:

Յովի. Շիրազ, Հայաստանի գրական կրտսեր սերունդին ամենին օժուուած դեմքերէն, ունի ժնարական շունչ ու խպանուածք եւ պատկերաւոր լեզու: Երգած է առաւելաբար բնաւթիւնը, հայրենիքը եւ անհնական ապրումներ:

### 76. ԻՄ ՄԱԼԸ

— Պատրա՞ստ ես, — Հարցուց Գաբրիէլ հրեշտակապետը՝ քովս գրուած ընկուղենիէ աթոռին վրայ անհամբերութեամբ շարժակելով:

Ի՞նչ կրնայի ընել: Երեք օրէ ի վեր այսօր վաղը ըսելով կը խարիսքէի զինքը: Աչքերս գոցեցի ու գլխով, յուռ, հասաւատական նշան ըրի: Ու այդ վերջին աչք դոցելս եղաւ:

Յաւ չզգացի, ո՛չ ալ անհանդստութիւն: Զարմացայ: Ա՞յս էր բոլորը:

Ասոր համար է, որ գարերով մարդիկ վախցած էին մահէն: Ասինչ դիւրին բան է եղեր մեռնիլը: Աչքդ կը գոցես ու, վերջին չունչիդ հետ, հոգիդ դուրս կու գայ: Առնեկործդ: Ա՛լ չկաս, ա՛լ հոգ չունիս ա՛լ յոդութիւն չես զգար: Ա՛լ փախչող հացին ետեւէն վագելու, զայն հետապնդելու ըստափման տակ չես: Ա՛լ աշխարհիկ ու մանր հոգեր չունիս: Մարմինդ քիչ մը կը մսի, պաղը, ոտքերէդ սկսած, կը սողայ վե՛ր, վե՛ր, մինչեւ սիրտ ու կը դադրիս գոյութիւն ունենալէ: Վրագ քիչ մը կու լան, կը կարդան, կ'երգեն, տպա՝ տուփի մը մէջ գրած՝ կ'իջեցնեն հողը:



— Պարո՛ն Գաբրիէլ, — ըսի ձայնիս ամենէն համոզիչ, ամենէն աղաչական խաղը դործածելով, — պէջուք է, որ անմիջապէս ճամբար իշխանք:

— Անշո՛ւտ, տղաս. արդէն ուշ մնացինք:

— Զէ՞ կարելի՝ քանի մը ժամ հոգիիս հրաման տաս, որ աս տեղերը թափառի, — պաղատեցայ ես. — մարդու վնաս չեմ հասցներ, մարդու նեղութիւն չեմ տար, շատ հեռուներն ալ չեմ երթար. մինակ հրաման տուր, որ ժամանակ մը, շատ չէ, մէկ երկու օր հունամ, տեսնեմ սա հոգիիս ամանին հողը դրուիլը... Շուրջս դիտեմ, շուրջիներս ու սիրելիներս քիչ մըն ալ տեսնեմ եւ կու զամ, կու զամ վեր կամ վար, ո՛ւր որ կ'ուզես: Բերանս չեմ բանար... Խա՛չ որ աս վերջին խնդրանքս կ'ըլլայ: Հոգիդ սիրեմ, պ. Գաբրիէլ, պ. Հրեշտակապետ Գաբրիէլ, ի՞նչ կ'ըլլայ, ձգէ մնամ քանի մը օր:

Գաբրիէլ դլուխը քերեց, քիչ մը մտածեց, աչքերը նեղուց, ծոցէն ցուցակ մը հանեց եւ, ի մեծ երջանկութիւն ինծի, իր թաւ ձայնով ըսաւ.

— Աղէկ, կեցիր հոս, սպասէ վերադարձիս: Ես քանի մը ուրիշ գործեր ունիմ կարգադրելիք: Աւազակ մը, յիմար կոյս մը եւ մահապարտ մը ունիմ անմիջական ցանկիս վրայ, մինչեւ անոնց գործը կարգադրելս դուռ մնա հոս: Բայց յիշէ խոստումդէ, հոս բարդութիւններ չստեղծես, եւ երբ վեր երթանք, մարդու բան չըսես քեզ հոս առանձին թողելուս մասին:

— Չեմ ըսեր ու խելօք կը կենամ. խա՛չ որ խելօք կը կենամ, — փութացի խոստումս վերահաստատել ես, երջանկութեամբ դողահար:

— Աղէկ, տայ Աստուած, որ չզղջամ...

— Հոգ մի՛ ըներ, չես զղջար. ես ապերախտ չեմ:

— Յտեսութիւն:

Ու զնաց: Գնաց ննջարանիս պատուհանէն, որ իմ

մահէս վերջ դրացի կնոջ մը կողմէ բացուած էր: Ետեւէն ես ալ դուրս ելայ ու պահ մը հետեւեցայ իրեն:

\* \* \*

Երբ հոգիս իր առաջին ճամբորդութենէն վերադարձաւ տուն, արդէն մեծ բազմութիւն մը լեցուած էր հոն: Հիւրանոցը նստած, զէմքերնին թաց ու ճմոթիւնուած, կու լային շատերը. իսկ ննջասենեակիս պատուհանը բացող կինը, հեռածայնին առջեւ նստած, անրնդհատ կը կանչէր աս ու ան, կարեւորն ու անկարեւորը, հեռաւորն ու մօտաւորը, արժեմն ու չարժեմը...

Հակառակ տունը լեցնող բազմութեան, անրնականօրէն լուռ ու խաղաղ կը թուէր միջավայրը: Սպիտակ սաւանը քաշէր էին դլիսուս եւ ծածկեր դէմքս: Իսկ կնոջս, չդիտեմ ուրկէ՛ եւ ի՞նչպէս, ուեւ հազուստ մը ճարեր ու անցուցեր էին կոնակը: Անճաշակ բան մըն էր ու վրան չէր յարմարած: Զարմացայ: Միսաին անցուցած ըլորր տարիներուս ընթացքին զինքը բնաւ այդ վիճակին մէջ չէր տեսած: Ի՞նչ մեղքս պահեմ, վրան խնդալս եկաւ:

Քովը գացի ու անունը տուի: Զլսեց: Կու լար իմ պարապ ու սառ մարմնիս քով նստած, լացէն ուռած աչքերէն արցունքը հեղեղի պէս հոսեցնելով: Գումատէր, եւ տիբութիւնը չէր վայլած իր դէմքին:

Յուսահատ՝ աղջկանս քով գացի ու փորձեցի անոր հետ խօսքի բոնուիլ:

— Հըլլօ՛, աղջիկս, ես եմ, փափա՛ն...

Բնաւ չչարթեցաւ տեղէն եւ ուսերն ու կուրծքը դողացնելով շարունակեց լալ: Միրտս կտոր կտոր եղաւ: Ի՞նչ պիտի չտայի, իր սիրուն գլուխը կուրծքիս քաշած, բառերուն ամենէն անուններովն ու գուրգուրալի-

ներով զինքը կարենալ հանգստացնելու համար : Ի՞նչ յիմար էլ ողջութեանս : Ի՞նչ սրտնեղ ու աներող հայր : իր պղտիկ թերացումներուն եւ յապաղումնեցայր : Համար ո՞րքան պոռացած ու բարկացած էի : Ո՞րքան արցունք ու թախիծ խառնած էի իր պարմանունիքի արեւոտ օրերուն : Ո՞րքան պիտի ուզէի հապարտութիւնս ու եսս մէկ կողմ գնել, զղջում յայտնել, ներութիւնս խնդրել եւ համբուրել իր պայծառ ճակատը :

Տղուս հետ խօսիլ չփորձեցի : Եթէ միայն գիտնայի գլխուս դալիքը, կամ փորձառութիւն ունեցած ըլլայի, Գարրիէլին բաժնուելէ առաջ խորհուրդ պիտի ուղէի անոնց հետ յարաբերութեան մէջ մտնելու, անոնցմէ լսելի կարենալ ըլլալու միջոցներուն մասին : Բայց ես ի՞նչ դիտնայի... .

Պահ մը խորհեցայ՝ երթամ, գտնեմ Հրեշտակապետը : Բայց ո՞ւր : Աշխարհը մեծ էր, անծայր, իսկ անոր զործունէութեան դաշտը ահսահման : Ամրող աշխարհը իր կրկէսն էր : Կրնար այս պահուն ըլլալ Զինատան, Լեհաստան, Ռուսաստան, նոյնիսկ Հայաստան : Ո՞ւր չկար մահապարտ կամ աւագակ այս պահուն : Հապահ եթէ ձամբորդութիւնս երկար տեւէր ու ան զարով զիս չգտնէր հոս...

Համակերպած նստայ տան գլխաւոր մուտքին դիմաց, դաշնակին վրայ, Գեթհովլընի արձանին քով :

Ամէն անդամ որ մէկը ներս կը մտնէր, պարագային համեմատ կ'ըսէի ես ինծի : «Ահա հետաքրքիր մը ահա կեղծաւոր մը . ահա սղակիր մը . ահա ճշմարիտ բարեկամ մը, կամ սրտաբեկ աղբական մը» : Անոնց հողիներն ա'լ ինծի համար գաղանիք չունէին, եւ սրտերնին կը տեսնէի ապակիէ վանդակի մէջ դրուածի պէս :

Մինչեւ իրիկուն քսանըմէկ հոգի այցի եկան, եւ անոնցմէ միայն վեցը լացին ինծի համար . միւսները

արցունք թափեցին իրենց հին կամ նոր մեռած սիրելիները ողեկոչելով եւ կամ իրենք զիրենք իմ տեղս մեռած երեւակայելով :

Գիշերը վրայ հասաւ եւ անոր հետ մելանի պէս սեւ կառք մը : Փայլուն լրյուերով եւ փայլուն փողահարով սեւ ծանր կառք մը :

Երբ մարմինս կառքին մէջ զրին, կինս ու գաւակներս լացին աղիողորմ, իսկ ես, զրան մէջ, իրենց կողքին, չփոթած ու անօդնական կեցայ պահ մը . յետոյ տեսնելով, որ կառքը փողոցին անկիւնը կը գառնայ, «մնաք բարով» ըսի . սիրելիներուս ու սլացայ անոր ետեւէն :

\* \* \*

Գերեղմանատան մեծ լոռութեան մէջ, մինակս, ինձմէ շատ տասջ մեռած ուրիշ հայու մը քարին տակ կը նստիմ ու կը սպասեմ Գարրիէլին :

Եթէ օր մը վրաս քար մը զնեն, տապանազիրս ի՞նչ կրնայ ըլլալ, կը մտածեմ ես . անունս եւ ծննդեան ու մահուան թուականներս . բայց ծննդեան թուականս իսկ անորոշ է : Սեւ օր մը, երբ մեր օճախը մարեցաւ, այդ թուականն ալ կորսուեցաւ մեր ընտանեկան Աստուածաշունչին ու ծնողքիս հետ... Վերջապէս մեծ կորուստ մըն ալ չէ ասիկա : Գէթ ինսամուած ու տեղը նշանակուած դերեղման մը կ'ունենամ ես, մինչ ծնողքըս ու շատ մը ծնողներ անթաղ ու անդերեղման մնացին հայ եղած ըլլալու իրենց մեղքին համար... Ու մեռելոցի օր մը չպանուեցաւ մէկը, որ գեղջուկ տէրտէր մը եւ ափ մը վայրի մանիշակ տանէր անոնց վրայ :

Աւագէ խճուղիին կրնակէն փրթող ոտնածայն մը կ'ընդհատէ մտածումներուս թելլ եւ ուշադրութիւնս կը գրաէ : Նշանն է, զինով բարեկամս : Թրջած է մին-

չեւ ոսկորները : Գլխէն ու մազերէն ջուրը կը հոսի վար , իսկ իր նիշար սպիտակ դէմքը թաց է : Զի կը ընար ուղիղ քալել , եւ ձեռքը բռնած դինիի շիշէն կում մը իսկ խմելու տեղ չունի ա՛լ :

Քոյք վաղեցի՝ ըսելու համար , որ գառնայ ետ , չորցնէ վրան դլուխը , տաքցնէ սառած մէջքն ու կը ընակը , քանի ուշ չէ : Բայց անօղուտ : Ան եկաւ հողակոյսիս քով եւ ձեռքի շիշին պարունակութիւնը թափեց վրաս , յետոյ սկսաւ երգել :

Գինովի մը այդ երգը տիսուր ժպիտ մը բերաւ դէմքիս : Տարբներ առաջ , իր իսկ խնդրանքով , իսայեամէն քառեակ մըն էի սորվեցուցած իրեն : Ահա այդ քառեակը կ'երդէր .

«Երբոք մեռնիմ , լուացէք զիս զինիով ,  
Սաղմոսի տեղ կուժ ու զինի երգեցէք :  
Օրն յարութեան թէ ուր ուզէք զիս զսնել ,  
Գինետունին դրան տակը փորեցէք» :

— Այդ կէտը նոթ տանեմ , որ չմոռնամ , — ըսաւ ծանօթ ու թաւ ձայն մը քովէս :

Գարբիէն էր :

Ուրախացայ ու սեղմուեցայ Հրեշտակապետի լայն ու սպիտակ թեւին տակ :

Կորսուելէ վերջ իր հայրը դանող տղու մը պէս ուրախացայ , եւ ձամբայ ելանք :

## ԱՐԱՄ ՀԱՅԿԱԶ

ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Հոգիի աման .— Փոխարեւարար՝ մարմին :

Հըլլո .— Անգլերէն բացականչութիւն մը . տեղին համեմատ բարեւ , բայց աս :

Պարմանուիի .— Պարման կամ պարմանի՝ երթասարդ աղայ՝ պարմանուէի՝ գեռատի , նորատի աղջիկ :

Կրիէս .— Այստեղ՝ զործունէութեան դաշտ , սահման . Հին Հռոմի մէջ՝ չրչափակ հրապարակ , ուր տեղի կ'ունենային խաղեր , ըմբազմարտ , ձիարշաւ եւ զանազան մարզանքներ :

Փողահար .— Փող հնչեցնող . մեռելակառքերուն վրայ առհասրակ դրուած կ'ըլլայ փողակար հրեշտակի մը նկարը :

ԱՐԱՄ ՀԱՅԿԱԶ .— Ծնած է Շապին Գարախար , 1900ին : Յանախած է ծննդավայրին նախակը-արանք , բայց չէ աւարտած : 1915ին կ'ախտրուի եւ կինգ տարի կ'ասպի քուրքներու եւ ֆիրտերու մօտ իբրեւ հովիւ , փայտահատ , սպասաւոր : 1920ին կ'անցնի Պոլիս եւ կը մտնէ կեդրնական վարժարանք , բայց առանց աւարտելու կը մեկնի Ամերիկա :

Գլխաւոր Գործերը .— «Շապին Գարախարի ինքնապաշտպանութիւնը» , (քարգմանուած՝ անգլերէնի) «Յեղին ձայնը» երկու հատոր (պատմուած էներու ժողովածու) , «Չորս աշխարհ» , «Պանդոկ» , «Կարօս» , «Չորս տարի ժիւրտիստամի լեռներուն մէջ» , «Ապրել երեխնէք» :

Արամ Հայկազ , մեր նոր գրականութեան համակենի դէմքերէն , հարուստ խառնուածքով արձակագիր մըն է : Աւելի սուր ու քափանցող աչք : Ա՛չ միայն անսնել զիսէ , այլեւ իր անսնածք պատմել նոր , ինքնատիպ ու հանճիլ ձեռվ մը : Իր զործին մէջ կայ հոգեկան տարր . կայ նաև հանդար յուզում մը , որ երեք չի շատաներ , բայց կը համակէ միշտ : Աւելի տաք շունչ , երգիծանքի զգայարակ , անկեղութիւն , պարզութիւն , բնականութիւն եւ գուարքալուն ու բարի հեգնամք :

## 77. ՊՃԵԼ ՄԸ ԱՆՈՅՇ ՍԻՐՏ

Խոշոր ծրար մը թեւին տակ՝ բարձրացաւ 89 թիւ Հանրակառքը, որ Օթէլ մը Վիլէն մեկնելով կ'երթայ մինչեւ Գլամառ:

Սովորականէն քիչ մը աւելի տատանեցաւ կանգ առած վակոնը իր զսպանակներուն վրայ: Վակոնի մը համար բնաւ արհամարհելի չէր ներս մտնող կնոջ ծանրութիւնը: Հաստամարմին մայրիկը ծիծաղելիօրէն պղտիկ ու սեւ գլխարկ մը ունի, խեղճուկ սեւ վերարկու մը ունի, ինչպէս նաեւ սեւ յօնքեր, սեւ վերին շրթունք եւ երկու սեւ ակոայ: Հատ մըն ալ հայու սեւ ճակատապիր:



Եպրաքսէ Հանըմ «փարտոն» ըսելով անցաւ, օ'ֆ մը քաշեց, տոմսակը մատանիին մէջ անցուց եւ քննական ակնարկ մը պտտացուց շուրջը:

Իր ճիշդ դէմը նստած էր քիչ մը տժոյն երիտասարդ մը, թուխ եւ կոկիկ հագուած: Եթէ ոչ տխուր, գոնէ մելամաղձոտ էր ան եւ ինքն իր վրայ կքած: Եպրաքսէ Հանըմ նշմարեց, որ անոր գիրկը դանուող փոքրիկ ծրարը հայերէն թերթի մը մէջ պլուած է: Առանց այլեւայլի ըստաւ.

— Գիտես քի ես քեզ պիտի ճանչնամ: Դուն Փառանձեմին տղան չէ՞ս:

Ո'չ, Փառանձեմին տղան չէր, բայց հայ էր: Անակընկալէն այնպէս մը ցնցուեցաւ, որ անմիջապէս տուաւ իր անունը:

— Կարապետեա՞ն... Նորայր Կարապետեա՞ն: Քաես փեք շատ Կարապետեան կը ճանչնամ: Դուն Մարդուանի՞ Կարապետեաններէն ես... Խասքէօյի՞... Զո՞ շէյ, քա՞մ Փառանձեմին տղուն կը նմանիս: Հարկա՞ւ, հայ ըլլադ քիթէդ-բերնէդ կը վազէ կոր: հեմէն ըսէ ֆի մեր արիւնէն ես: Գործդ ի՞նչ է... ան ատեն մարդախնաց պիտի ճանչնաս իմ տղաքս: Պղտիկս եկեղեցին ճայնաւորութիւն կ'ընէ: դուն եռածայն չե՞ս... ինչո՞ւ մայրիկդ քովդ բերել չես տար: Քոյրիկդ քեզմէ մե՞ծ է, կարգուա՞ծ է...

Եպրաքսէ Հանըմ յանկարծ ականջները գոցեց, որովհետեւ հանրակառքին անիւները գէշ կերպով կը սկրթուէին անկիւնաղարձի մը պատճառաւ: Յետոյ շունչ առաւ եւ հարցուց:

— Ան չէ ամա, դուն Սերովբէն կը ճանչնա՞ս, Սէն Միշէլի հայ նպարագաճառը: Հա՛ նաելըմ, Սերովբէն...: Է՛յ, ի՞նչ տեսակ հայ ես դուն, ժամ չե՛ս երթար, մեր նպարագաճառը չե՛ս ճանչնար, Հետո չե՛ս խօսիր...:

Տղան կը ժպտէր թեթեւ մը եւ մտիկ կ'ընէր գլուխը կախ:

— Չե՛ս հարցներ, — ըստաւ քիչ վերջ հայ մայրը, — չե՛ս հարցներ ֆի ի՞նչ է ծրարիդ մէջինը: Բսեմ նէ վրաս պիտի խնդաս: Բայց էն առաջ դուն ինծի սա ըսէ, տեղ մը յարմար, աժանկեկ ափարքման մը կը ճանչնա՞ս: Երկու սենեակ՝ խոհանոց մը ըլլայ: Աս ի՞նչ դժուար բան է: Քաշածս միայն Տէրը կիտէ: Նայէ՛, ծրարիս մէջինը խալի է: գիտնաս՝ ինչե՛ր քաշեցի ասոր ձեռքէն:

Եւ սկսաւ պատմել, թէ ինչե՛ր քաշած է իր այս թրքական գորգին ձեռքէն: Ամէն բանէ առաջ ուզեց

Նկարագրել իր տունը : Բսաւ, թէ իր երկու մանչերուն հետ կը բնակի հին աշտարակի պէս տան մը ո՞չ թէ գաղաթը, այլ զաղաթին զաղաթը : Թէ անկարող է մէկ շունչով վեր բարձրանալ : Երեք անդամ կը նստի սահդուխներուն վրայ եւ կ'ըսէ . «Մեղա՛յ Ամենասուրբ Երրորդութեան» Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ» : Խօ՞սք է ըրածդ . սիրտը վե՛ր կ'ելլէ : Իսկ յարկաբաժինը ... Աստուած թշնամիխ չցուցնէ : Առաստաղը ցած է եւ ծուռ : Հո՞ս ծուռ, հո՞ն ծուռ : Ճշմարիտ ուղղի կոնակ : Այնքան որ մարդ կը կարծէ, թէ կոխած տեղն ալ ծուռ է : Ամառը շատ տաք կ'ընէ, տանիքին ճիշդ տակը գտնուելուն համար, եւ Եպրաքսէ հանրմին աշքերէն չողի կ'ելլէ : Սենեակներն ալ զրպանի շափ են : Պոլիս եղած ասեն Եպրաքսէ հանրմ ասոնցմէ մեծ որմագարան ունէր : Չորս հատ որմնագարան, որոնց յարդը չէր զիտեր եւ անոնց մէջ սո՞խ կը կախէր, սերկեւիլ կը կախէր :

Եւ յետոյ, սպատուհանները վոքը ու նեղ ըլլալուն համար, հայ մայրը ոչինչ կրնայ թօթուել : Իր օծիքն անդամ չի կրնար թօթուել : Եւ Աստուած զիտէ, թէ ո՞րքան բան ունի մաքրելիք, քանի որ ծխնելոյցներուն մուրը ուղղակի ներս կու գայ:

Հիմա զանք սս թրքական զորդին : Դո՞ւն ըսէ, ի՞նչպէս զայն թօթուէ եւ ո՞ւր թօթուէ : Սկիզբները կ'իջնէր երկու յարկ վար եւ սանդուխին վրայի մէկ պատուհանէն կը թօթուէր : Բայց իր զէմը ելան նոյն յարկի երկու ջատուկները, ինչպէս նաև գոնապանուհին : Իրեւ թէ Եպրաքսէ հանրմ ծայրայեղութեան տարած է եղեր մաքրասիրութիւնը : Ճշմարիտ խենթ մըն է եղեր : Իրեւ թէ ամէն օր եւ օրն ի բուն ջուր կը վաղցնէ, տախտակ կը շփէ եւ լան կը թօթուէ եղեր .

— Ծո ասչափ տարուան իմ կատա նո՞ր պիտի փոխէմ :

Ո՞չ, իր ասչափ տարուան ապրելակերպը, նիստ ու կացը նոր պիտի չփոխէ Եպրաքսէ հանրմ : Ինք այսպէս չէ վարժուած : Առաջ Եպրաքսէին տունը դայիր եւ տեսնէիր ... ձիւնի պէս ... լզէ՛, ուր որ կ'ուզես լզէ՛ : Ծօ՛, մենք ասանկ վարժուած ենք : Հիմակ ալ իր տղաքը ու կսեր են արդելք ըլլալ մաքրութեան : «Մըներ, մայրիկ» կ'ըսեն : «Ֆրանսացիները մի նեղացներ» կ'ըսեն : Ծօ՛ խելքիս պիտի գայ . ինչո՞ւ կը նեղանան : Բայց պիտի ըսես, որ աստուն կանուխ վար իջիր եւ դրան առջեւ թօթուէ : Էյ չէ՛ իջտէ, չըլլար կոր : Ամէն բան իր սրբան ունի . ինձի շաշբթիշ մընէք :

Անտարակոյս պէտք չէ մայրիկը շփոթեցնել : Առաւոտեան այդ ժամուն ուրիշ բաներ կ'ընէ ան : Պատիկ մանը ուշ զործի կը մեկնի, եւ Եպրաքսէ հանրմ անոր շուրջը կը զառնայ : Իր զիտուն եթէ ձգես՝ վերարկու չհագած զուրս կ'ելլէ «անառակ»ը : Եւ ահա բազմաթիւ օրերէ ի վեր մայրիկը կը նայի իր գորդին վրայ ու սիրու կը հատնի : Հիմակ զուրս ելած տակն նորէն միտքը ինկաւ եւ արիւնը զլուխը խուժեց : Իրեն այնպէս թուեցաւ, որ սիրու աքծաններու մէջ առին : Տեղն ու տեղը եթէ չմաքրէր, վրան դէշութիւն պիտի գար : Ճանլամ, ինչո՞ւ չկարենամ, դո՞ւն ըսէ, ինչո՞ւ ունիմ շունիմ մէկ խալի մը ունիմ : Աս խալին ալ թօթուել պիտի չձգեն, եկածն ալ ակում օրեր են :

Ես ալ ի՞նչ ըրի . ծրարելուն պէս հետո առի : Հիմա Սմբատեաններուն կ'երթամ կոր Գլամառ ... Զե՞ս ձանշնար Սմբատեանները . ամուսինը քրիփոյի զործ կ'ընէ . շտա շնորհքով մարդ է : Քանի որ հոն պիտի երթամ, հետո կը տանիմ իրենց պարտէլլը կը թօթուեմ, լաւ մը կը մաքրեմ ըսի ... Տանողը ես չե՛մ եա, թրամվայն է, ճիշտ առջեւը կ'իջնէ : Ինչո՞ւ պիտի չընեմ եղեր ... իմին անունս Եպրաքսէ է ... Անչափ հեռուներէն հոս բերելէս վերջը ...

Բայց որովհետեւ տղան բան մը չէր ըսեր, լռեց,  
ծուռ մը նայեցաւ եւ քիչ յետոյ հարցուց.

— Ան չէ ամա, ասանկ օրով դուն ինչո՞ւ չես աշ-  
խատիր:

— Քիչ մը տկար եմ — պատասխանեց երիտա-  
սարդը:

— Տկա՞ր ես մի: Ի՞նչ ունիս, ո՞ւրտեղդգութիւնները կարմիր չէ մնացեր. ի՞նչպէս մէկ անդա-  
մէն չտեսայ... պազ առած ըլլալու ես: Սա լեզուդ  
դուրս հանէ նայիմ... հանէ՛... Ծօ հանէ՛ կ'ըսեմ կոր  
քեզի: Եյ չէ՛, գլուխուդ ալ շատ տաք չէ... Ասանկ բա-  
րակուկ բաներ կը հագնիք. ա՛խ նահիլութիւն... բուր-  
դէ՛, բուրդէ՛ փանելա կ'ուզես... Մօրուքդ ալ մատ  
մը եկեր է. ինչո՞ւ թրաշ չես ըլլար կոր... փարա՞ չու-  
նիս... սո՛ւտ ես. ցուցուր նայիմ սա փարադ. պարապ  
իսուք չ'ուզեր, շուտով տուն պիտի երթաս, պիտի  
պառկիս ու քրտնիս... Ա՛խ, ի՞նչ ըսեմ ձեզի, որ բուր-  
դէ հագուստ հագնիլը մեղք կը սեպէք...

Լոեցին: Հանրակառքը ճռնչեց, կանգ առաւ, կըր-  
կին ճամբայ ելաւ սովորական սոյլէն ետք, եւ հայու-  
հին աւազեց.

— Ա՛խ, ասանկ զայիփ զիւյիփ տղաքը փողոց-  
ներն են մնացեր... վրանին մայր չկա՞յ քի... Ծօ՛  
տղայ, մօտս ալ չես, որ գամ վեց հատ շիշէ քաշեմ եւ  
փիր ու փաք ըլլաս: Փանի՞ տարեկան ես... աչքս ել-  
լայ... .

Երիտասարդը պնդեց, թէ եղածը մեծ բան մը չէ,  
թէ չ'արժեր այլքան մտահոգուիլ: Եպրաքսէ հանրմ  
բարկացաւ, բայց լռեց շուտով: Տղան կրկին մնաց  
զլուխը կախ ու մտածկոտ: Հայ մայրը «ա՛խ, աշ-  
խարհ» ըսաւ քիթին մէջէն եւ արցունք մը սրբեց:

ԾԱՀԱՆ ԾԱՀՆՈՒՐ

### ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Մութլախա. — Թուրքերէն բառ. կը նշանակէ անպատճառ: Օտար բառեր են նաեւ կասո՛ սովորութիւն, ապրելակերպ, շաշը-  
միշ ընել՝ շուտաբցնել, շփոթեցնել, զայիփ զիւյիփ՝ նիւար, փիր  
ու փաք ըլլալ՝ առողջանալ:

Որմնադարձ. — Որմ (պատ) եւ դարան բառերէն. պատի  
մէջ փորուած դարան, պահարան:

Ավծան. — Գամ քաշելու գործիք, տեսակ մը ունելի. կը  
գրուի նաեւ աքցան:

Ակրամ օրեր. — Տօնական օրեր:

Աւագել. — Ափսոսալ, ցաւիլ, խղճալ:

ԾԱՀԱՆ ԾԱՀՆՈՒՐ. — Բուն անոնել՝ Շահնուր Քերեսէ-  
նեան: Ծնած է Սկիւտար (Պալիս), 1903ին: Նախնական ուսումը  
քաղային վարժարանին մէջ ստանաէ եռք կը յանախէ Պէրպէրեան  
վարժարան, զոր կ'աւարտէ 1922ին: Այդ բուսկանին կը հեռա-  
նայ Պոլսէն եւ կը հաստատուի Ֆրանս, ուր կը գրադի լուսանը-  
կարչութեամբ: Երկար ատենէ ի վեր հիւանդ է եւ կը դարմանուի  
բարժարանի մը մէջ, ֆրանս:

Գլխաւոր երկերը. — «Նահանջը առանց երգի» (Վէպ), «Յա-  
րակներու դաւանանութիւններ» (պատմուածքներ), «Թերքիս կի-  
րակնօրեայ թիւը», «Ազան Կոմիտաս», «Բաց տոմարը», «Զոյգ  
մը կարմիր տետրակներ», «Կրակը կողէիս»: Ումի տպաւած եւ ան-  
տիպ ուրիշ երկեր ալ, հայերէն եւ ֆրանսերէն:

Շահան Շահնուր մեր նոր գրականութեան ամենէն տարան-  
դաւոր ներկայացուցիչներէն է: Մշակած է առաւելարար վիպա-  
կան սեռը: Իր առաջին վէպը, «Նահանջը առանց երգի», կը ներ-  
կայացնէ երէ ոչ ամբողջ սերունդի մը, զոնէ անոր մէկ մասին  
եղական դիմագիծը: Իր մէջ ուշագրաւ է մշակումի նորութիւ-

նը, նաեւ յանդգնութիւնը, որ երբեմն ծայրայեղութեան տարուածէ սակայն: Խնձնատիպ ոնք, սուր ու խայրող հեզմանքը, արագ-ընթաց ու սլացիկ լեզուն, մտածումի փայլը, դիտելու և դատելու կարողութիւնը կը մնան վաւերական շնորհները Շահան Շահնորիք: Կրած է ազդեցութիւնը ֆրանսական գրականութեան, բայց կրցած է պահել իր անձնական դրոշմը:

Շահան Շահնորի մէջ տիրական է դժգոհութիւնը: Աւելի շատ կը ԺԽուէ, քան կը հաստատէ: Բայց իր ԺԽուումները բացարակ ուրացումներ չեն, այլ միայն արտայայտութիւնն իր խոր դժգոհութեան:

**ՄԱՏԵՆԱԳՐԱԿԱՆ ԾԱՆՈԹՈՒԹԻՒՆՆԵՐ.— Մեր կտորը առաջին մասն է Շահան Շահնորի երկար մէկ պատմուածքին, որ գետեղուած է «Յարալէզներու գաւաճանութիւնը պատմուածքներու ժողովածուին մէջ: Այս Հատորէն դուրս կը մնան իր քանի մը ուրիշ պատմուածքներն ու արձակ էցերը, որոնք գրուած են աւելի ուշ և առանձին հատորով հրատարակուած չեն:**

**ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ.— Շատեր սխալմամբ կը գրեն ջնջին. ուղիղ ձեւն է չնչին: Ունինք ջինջ եւ ջունջ արմատ բառ մը, որմէ կը կազմուի ջնջել բայց: Զնչինին արմատն է ինչ, սկիզբը չ ժխտականը առնելով եղած է չինչ, որ կը նշանակէ ոչինչ. այս չինչին վրայ աւելցուած է ին մասնիկը, եւ այս ձեւով ունեցած ենք չինչին — չընչին — չնչին բառը:**

Զեղջ կամ զիղջ բառը գոջակ բային արմատն է եւ կը գրուի ջ-ով: Զեղջը կամ զիղջը կապ չունի զեղջ բառին հետ, որ զեղջել բային արմատն է եւ կը նշանակէ պակսեցնիլ: Շատեր այս երկու բառերը կը շփորեն իրարու հետ եւ երկուքն ալ կը գրեն ջ-ով կամ չ-ով:

## 78. ՕՐԵՐ

Օրերն անդարձ, խոստրմնադրուժ համբորդմեր են, Որոնք, նրանք աւելիշներու, բոկուն, անձայն, Ժամանակի անձայր նամբեն կ'անցնին, կ'երթան:

Զեռքերուն մէջն իրենց ունին քազ ու աստղիք, Եւ շըրքներուն՝ իմաստութիւն, վիշտ ու ծիծառ, Մեծ իղթերու անոնք մեռելաբազ:

Ոչինչ մընաց: Անցեալի դուռն է յաւէտ փակ: Եւ մանկութիւնն՝ հեռու պարտէզ կախարդական... Մեկնող օրեր խարեցին զիս ու ետ չեկան:

Բայց կը սպասեմ ես տակաւին իրենց համբուն, Հնդուներու խոստումն անոյշ, որ կ'ուշանայ, Մինչ երկինքը կ'ըլլայ օրուան դագաղն անհուն:

ԵՂԻՎԱՐԴ

## 79. ՄԱՏԵԱՆՆ ԱՅՍ ՎԵՐՁԻՆ

Դու զիսես, որ քո մատեանն այս վերջին Ո՛չ թէ օրերի համար ես գրըել, Այլ տարիների՝ հեռակայ ու զինջ, Եւ գուցէ, անգամ, դարերի նորեկ:

Քանզի քո դարում ինչ որ կար իզգաստ,  
Ե՛ւ յուզումնաւոր, ե՛ւ խորունկ, ե՛ւ վեհ,  
Դըրել ես անմեռ մատեանում քո այս,  
Եւ այս է քեզ քափ ու թրախչք տրւել:

### ԵՂԻՇԵ ԶԱՐԵՆՑ

Ի՞նչ է ՎէՊԸ.— Վէպը արուեստի գործ մըն է, որուն նիւքը կրնայ առնուիլ իրական կեանիք եւ կամ ստեղծուիլ երեւակայութեամբ: ԺԶ. դարուն է, որ իհմը դրուեցաւ վէպին: Շտապըն է եւ Սերվանտսն եղան անոր իիմանդրները: Վիպական գրականուրինը ամենէն աւելի ծաղկեցաւ ֆրանսայի մէջ: Վիպագիրը կը ներկայացնէ իր ժամանակին բարքերը, համբային ձգումները, բարոյական ըմբռումները, ըմկերային կեանիքը, համաճայն իր դարու ոգիին: Գրական սեներուն մէջ ամենէն շատ մշակուածն է վէպը թէ՝ օտարներուն եւ թէ՝ մեր մէջ: Վէպին գլխաւոր ճեւերն են փիլիսոփայական, գիտական, պատմական, երգիծական, հոգեբանական, ոստիկանական եւայլն: Ամենէն աւելի ընդհանրացած են պատմական եւ հոգեբանական վէպերը:

### ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Աներգ:— Երդ չունեցող, առանց երգի:

Տէրվիշ:— Պարսկերէն բառ: Մահմետական կրօնաւոր, ընդհանրապէս թափառական: Տէրվիշները առհասարակ կ'ապրին հանրային ողորմութեամբ: Փոխաբերաբար կը նշանակէ թափթփած, անհոգ, անփոյթ, ընդունուած կանոններու եւ արդուզարդի կարեւորութիւն շտուող:

Հեռակայ:— Հեռուն գանուող, հեռաւոր:

Զգաստ:— Խելքը գլուխը, խելացի, խոհեմ, զգօն:

Յուզումնաւոր:— Յուզումով լցուն, յուզում պատճառող:

Թափ:— Ռւժնութիւն, սաստկութիւն:

ԵղիվԱՐԻ:— Բուն նունով՝ Եղիշէ արք. Տէրուերեան: Ծնած է Վան, 1910ին: Ուսումը ստացած է նախ Արարատեան որբանցին, ապա Երևանադէմի ժառանգաւորաց վարժարանին մէջ: 1932ին վարդապէտ ձեռնադրուած եւ վարած է ուսուցչի պաշտօն Երևանադէմի ժառանգաւորաց վարժարանին եւ Ընծայարանին մէջ: 1951ին եպիսկոպոսական աստիճան ստացաւ: «Ներկային» Երևանադէմի պատրիարք:

Գլխաւոր Երեկը:— «Մագդաղինէն մեղրամոմէ», «Խորտակման գիշերներ», «Անցորդը», «Աերան վրայէն», «Ակեղղաման», «Սուրբ Մեսրոպ», ինչպէս նաև ուսումնասիրութիւններ Նարեկացիի եւ Հայաստանիաց Եկեղեցիի մասին: Խըմբագիրն է Երուսաղէմի Պատրիարքանի պաշտօնաբերը «Միոն»ի, ուր գրած է բազմաթիւ արձակ եւ շափածոյ էջեր գրական, Եկեղեցագիտական նիւքերու շուրջ:

Եղիվարդ հարուստ խառնուածքով բանաստեղծ մըն է: Անձիսնելի է իր մէջ Երբեռողական զգայուրանին ներկայութիւնը: Մշակած է առաւելաբար աստուածաշնչական դէմքեր ու պրուազներ, առանց մոլորելու բարոյախօսութեան մէջ: Կը բերէ նիւքի, յղացիի, անփի նորութիւններ: Ուշադիր է եւ հետամուռ՝ լեզուի մաքրութեան ու գեղեցկութեան: Ոնք պատկերալից է, արագ, տափ ու գունագեղ, թէեւ նուազ երաժշտական: Ունի կրկնութիւններ, բայց նաև պատկերի եւ արտայայտութեան նորութիւններ ո՛չ միայն իր շափածոյ, այլև արձակ էջերուն մէջ:



## 80. ՄԵԾԱՐԱՆՔ ՄԵԾ ՎԱՐՊԵՏԻՆ

Կառքերը վերադարձան քաղաք, իսկ արհեստաւորները սփոռց բաց տրեցին մի հով ուսունաւ ստուերում։ Զուրը հոսում էր սփոռցի մօտով, թրջելով նրա արեւուածայրը։

Դառւլ-զուռնաչիների նստելու համար դժուն բերեցին երեք քար։ Նրանց առջև գրեցին ուստելիք, օղի եւ բաժակներ։ Իսկ իրենք բոլորուեցին սփոռցի շուրջը ծալապատիկ։ Ուստա Մկրտչին յատկացրին ամենալաւ տեղը սփոռցի դլիսին, ծառի բնի տակ։ Նրա կողքերին նստեցին 0-նէսն ու Կարոն, սփոռցի մի կողմում՝ թագրատն ու Սարդին, միւս կողմում՝ Աւետիքն ու Աղապին։ Շարեցին եօթը բաժակ, օղի լցրեցին։ Ուստա Մկրտչի բաժակի մօտ դրեցին խորովածի եւ այլ խորոսիկների ամենալաւ պատառները։ Մնացին լուս, դլիսահակ։ Գլխահակ լսեցին դառւլ-զուռնայի լացող եղանակը, ապա, երբ նուազի վերջին հնչիւնները մարուեցին ծառերի դով սաղարթներում, Աղասին վերցրեց իր բաժակը, խիեց ուստայի բաժակին եւ ասաց։

— Ամմէն անգամուայ պէս՝ առաջի կենացը կենացդ էղնի, աղի՞դ… Կեանքն էնքան երկան էղնի,



ինչքան որ, ափսո՞ս, մահն է երկան… :

Օնէսը նոյնպէս բաժակ վերցրեց.

— Մշտական մեր սուփրի դլիսին նստած էղնիս, ա'խալէր։ Զէններո կարենք, լսենք քեղի, լսենք ու չկշտանանք…

Կարոն նոյնպէս բաժակ վերցրեց.

— Կեանքի մէջ մեղմէն մենծը դուն եղար, Մկրտիչ։ Մահուան մէջ էլ մեղնէն մենծը դուն եղար։ Կենացդ։

Բոլորը բաժակի բաժակի տուեցին ուստայի բաժակի հետ եւ օղի խմեցին։ Յետոյ Աւետիքը վերցրեց ուստայի օղին, շորտեց նուիրական դետը։ Զուրն օղին տարա:

Բաժակները նորից լցրեցին։

— Ախալէրտինք, — զիմեց Սարդիսը նուազողներին, — ուստիս սիրական երդը երդէք։ Եւ նորից խոնարհուեց բաժակի վրայ։

Շուրջը, գետնի վրայ, բուրում էր զով կանաչը։ Հեռուն, տրեխ տակ, ջուրն էին մտել թուխ երեխաներ։ Երբ նուազը լոեց, ինչ որ տեղից լսուեց թոշունի երազիոտ կանչը եւ խոկոյն մարուեց։ Հօ՞-ազօ…

Ե'րբ էլ նայէիր նուիրական դետին, ջուրը զնում էր ու զնում անկանգ, անվերադարձ։ Երբեմն նա իր հետ բերում էր մի կանաչ տերեւ, երբեմն այնտեղից դուրս էր նետուում մի պապզացող, փոքրիկ ձուկ եւ նորից ընկնում յետ։ Դիմացի ափից մի ծառ իր ասուերը կախել էր ջրի մրեւու հոսանքին վրայ։

Բազրատը նորից օղի լցրեց եւ լուռ մնաց։ Խօսք վերցրեց Աւետիքը, որի կեանքն անցել էր կամուրջներ կառուցելով.

— Ես էլ, Մկրտիչ ջան, քեղի պէս նովատակ էլ դրէ, որ կեանքիս մէջ տասներկու կարմունջ պիտի չլնեմ։ Էղ բանը քեղի էլ է յայտնի, էս ախարտանցն էլ

... Հիմի տասնըմէկը շինել եմ, հըմը տասներկուսին  
ձեռքս չի երթայ... Ախըր կեանքն անոյշ է, էս վերջի  
կարմունջն ի՞նչըդ շինեմ...

Բոլորը լուսմ էին անձայն, քարացած:

— Էս ափի վրայ կեանքն է: Ես գիտեմ, թէ էն մէ-  
կէլ ափի վրայ ի՞նչ կայ ընձի հըմար: Կարմունջն որ  
շինեմ, ուզեմ թէ չուզեմ առաջի անդամ ես պիտի անց-  
նեմ վրայէն...

Նա շփեց ճակատը եւ շարունակեց.

— Էղիկ իմ հին սովորութքս է, Մկրտիչ ախալէր:  
Առաջի կարմունջս որ շինեցի, հէջ մարդ չվստահացաւ  
անցնի: Գերդաստան նստեցուցի կարմնջի տակը, ես  
էլ Փայդոն նստած՝ անցայ վրայէն: Տասնըմէկ կար-  
մնջի վրայէն ինդումով անցայ, հըմը էս վերջինը  
սիրտս մահուան դող է դցէ...

Նա անակնթարթ նայում էր օդուն.

— Հըմը ի՞նչ էնես, կարմունջ է հարկաւոր: Զը-  
րանցքն եկել է արտերով կ'անցնի: Կտրել է սելերու  
ձամբէն: Ին օրն էլի եկան քովս, ինդրեցին, զարմա-  
ցան... Էս ընչի՞ չես շինէ, ուստա՛. Էս ընչի՞ ես կանդ  
առէ: Էս մէկն էլ շինէ, էլ հարկաւոր չէ: Էս մէկն էլ  
որ շինես, վաստակի հերիք կը հաշուենք: Զեռքներէս  
եկած փողը կու տանք, սրտներէս անցած պատիւը, որ  
նստիս, քու սորվեցուցած աշկերտներուդ գործը տես-  
նիս՝ ուրախանաս...

Աւետիքը թախիծով ժպտաց.

— Աշեցի երեսներուն, ձէն չհանեցի: Ի՞նչ գիտնա-  
յին, որ կարմունջն ուզելով՝ գերեզմանս կ'ուզէին:  
Աշեցի, աշեցի ու խօսք տուի...

Նա վերցրեց բաժակը.

— Հիմի, Մկրտիչ ջան, դուն ընձի օրինակ էղ-  
նիս, որ սրտի հանգստութունով էս վերջի կարմունջն  
էլ վերջացնեմ...

Բոլորը նորից խմեցին եւ վարպետի օդին նորից  
յանձնեցին նուիրական ջրին:

Զուռնաչիներն սկսեցին կիսաձայն նուագել, գա-  
ռուչին դառւլը կամացուկ խփեց եւ սկսեց երգել մի  
երգ, որ խրախճացողները լսել էին իրենց երիտասարդ  
հասակում, իրենց պատանի հասակում...

Հեռուում, արեւի տակ, դեռ լողանում էին երեխա-  
ները:

\* \* \*

Երբ Բաղրատը նայեց վեր՝ դէսի աննկատելիօրէն  
բարձրացող դաշտը, նրա բարձրում ձգուած բլուրի  
կտրուածքում երեւացին խրախճացողների համար վե-  
րագարձող երկու կառքերը:

Ազասի բաժակների մէջ լցրեց վերջին օդին.

— Ամէն անդամուայ պէս՝ վերջին կենացը կե-  
նացդ էղնի, աղիկ՝: Ո՞վ գիտէ, մէկ էլ սեղան կը նըս-  
տէ՞նք էսպէս օխտը հոգով: Ինչքան որ մեր ճակուի  
վրայ քրտինք կար՝ տուինք աշխարքին: Հիմի մեր եր-  
թըլու էսօր — էգուցն է: Էսօր վեց բաժակ կը վերցը-  
նենք քու կենացդ, հըմը կրնայ էղնի, որ էգուց էգուր  
կէսն էլ չմնայ: Քանի որ հըմը սաղ ենք ու կենացնի,  
կենացդ, աղիկ՝, քառասուն ախպուրներուդ կենացը, որ  
պիտի վազգեն հուր աւիտեան:

## ՄԿՐՏԻՉ ԱՐՄԵՆ

ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Հով. — Այստեղ կը նշանակէ զով:

Խորակի. — Ընափեր կերպակուր, համագամ:

Սաղարք. — Մասի ճիւղ, աերեւներու ամբողջութիւնը. Կը  
գրուի նաեւ սաղարդ:

Հըմք. — Բայց, սակայն:

Ինչը՞ղ. — Ի՞նչողէս:

Սովորութիւն. — Սովորութիւն. այս եւ նման բառեր կը դործածուին Ալեքսանդրապոլի (այժմ՝ Լինինական) գաւառաբարբառին մէջ:

Ֆայդոն. — Օտար բառ չորս անիւով կառք, որուն կը լծեն մէկ կամ երկու ձի:

Մել. — Թուրքերէն բառ. կը նշանակէ ջուրի հոսանք:

Աշել. — Նայիլ, դիտել, մտիկ ընել:

Էզուց. — Վազր, էսօր-էդուց՝ այսօր վազը:

ՄԿՐՏԻՉ Ա.ՐՄԵՆ (1906-1972). — Ծնած է Լինինական (նախկին Ալեքսանդրապոլ), 1906ին: Խախմական և միջնակարգ ուսումք ստացած է ծննդավայրին մէջ: Հետեւած է հաեւ Մոսկուայի արաւեստագիտական դպրոցին, ապա՝ շաքմապատկերի գիտական հաստատութեան գասթեացքին: Մեռած է Երևան, 1972 Դեկտեմբեր 26ին:

Գլխաւոր երկերը. — «Երեւան», «Ալագին պատկումներ», «Ալաւոտ № 89», «Պատմուածքներ», «Գագար Անդրի», «Հեղմար ադրիւր», «Հասուա», «Պատուիրեցին յանձնել ձեզ», «Ժիրայր Գրինց»:

Մկրտիչ Արմեն իր սերունդին ամենէն տիրական ու արժեքաւոր դեմքերէն է: Մշակած է գլխաւորաբար վիպական սեռը: Տնաւած է քաք, զիւղի կեանք եւ տիպարներ: Օժուուած է վառ երեւակայութեամբ: Ունի առոյգ ու աշխոյժ լեզու, պատմելու հանելի ձեւ, ինքնատիպ ու կենդանի ոճ: Իր վէպը՝ «Հեղմար ադրիւր», որմէ առնաւած է մեր կտորը, Հայաստանի նոր գրականութեան գագար Անդրին է:



## 81. ՄԱՆԿՈՒԹԻՒՆ ԵՒ ՊԱՏԱՆԵԿՈՒԹԻՒՆ

Քաղաքը, որի մասին զրեցի ես եւ ուր անցաւ իմ մանկութիւնը, աշխարհազրական քարտէզների վրայից չի անհետացել: Նա կայ, նա ապրում է. նրա վորոշներում գուցէ այս բովէիս էլ մանուկներ են խաղում:

Քաղաքը, որի մասին զրեցի ես եւ ուր անցաւ իմ մանկութիւնը, յաճախ, շատ յաճախ դառնում է ուղեղիս մէջ մշուշային գիծերով, ժպտում է, պարզում, ուզում է խօսել ու խօսում է:

— Դու յիշո՞ւմ ես ինձ, — Հարցնում է նա:

— Ցիշում եմ, — պատասխանում եմ, — յիշում եմ ո՛չ թէ նրա համար, որ աշխարհիս Երեսին գոյութիւն չունի քեղանից աւելի գեղեցիկ քաղաք, օ՛ ոչ, յիշում եմ, որովհետեւ դու միակ քաղաքն ես, ուր անցաւ իմ անկորնչելի մանկութիւնը, եւ նա էր, այն դանդրահեր մանուկը, որ գեղեցիկացրեց քեզ... .

Ցեսոյ Հարցնում է նա:

— Ո՞ւր է աստիկդ. Նրան դու մայրիկ էիր ասում, իսկ նա քեզ՝ «Զամբիլ-Փլուզ» էր պատմում:

— Նա կորաւ զաղթի ճանապարհին, — պատասխանում եմ ես, — նրանից յետոյ գեռ մինչեւ հիմա էլ երբ ես հանդիպում եմ պառաւ մուրացիկուհիների, մի



րոպէ կանգնում եմ եւ ուշադրութեամբ զննում նրանց դիմագիծը. զուցէ, մտածում եմ; ապրում է իմ տառիկը, յոյսը կարել է, որ մեղ կը գտնի եւ մուրացկան է դարձել... Ես գիտեմ, նա չատ ուրախ կը լինի ինձ տեսնելով: Ես նրան կը նուիրեմ իմ գրքերից մի-մի օրինակ եւ կը խնդրեմ, որ նա մի անգամ էլ պատմի «Զամբիլ-Փրու»ը, տեսնենք կարո՞ղ է ինձ լացացնել...

Եետոյ չքաւոր գիւղացիներն են հեծեծում անցեալի կապոյտ մշուշում: Անցեալի կապոյտ մշուշը չի խանգարում սակայն, որպէս զի ես տեսնեմ նրանց դէմքերի վրայ մտրակի կապոյտ երիզներ: Քինոյի յուղարկաւորութեան կոչնակների ձայնն եմ լսում. երիտասարդ ջուլհակը կանգնել է՝ ձեռքին բռնած երկու արձին սպիտակ կտու, յետոյ ջուղհականոցի կարմիր բոցերը կարմիր են ներկում անցեալի կապոյտ մշուշը:

Անցեալի կապոյտ մշուշից իջնում է քեռիս. նա կանգնում է «մեռած քաղաք»ի աւերակների վրայ եւ ծեծում է կուրծքը...: Փոքրիկ տասս շտապ-շտապ գուլպայ է հիւսում. բարձրահասակ բարտիները խըշ-խըշում են այգու դրան առաջ, իսկ փոքրիկ Շնորհիկը նայում է իր գիմացը փռուած սպիտակ ճանապարհին:

Մանկութիւն, հեռաւոր օրերի ոսկի զի՞րք, հեռաւոր օրերի մրգաստա՞ն, ահա փակում եմ քո դռնակը, ահա փակում եմ քեզ: Ես պատահի դարձայ մի զիշերուայ մէջ. քնեցի մի օր մանուկ եւ զարթնեցի պատահի, որպէս մահիկ ննջեցի եւ արթնացայ որպէս լիալուսին:

\* \* \*

Գարունը բացւում է, իսկ ես գրում եմ իմ պատանեկութեան մասին:

Զիւնհայն է մանկութիւնը, ապա՝ ձնծաղիկն ու մանուշակը, իսկ պատանեկութիւնը վարարած գա-

րունն է, վարարած կանաչները, վարարած ծաղիկներն ու վարարած արեւը:

Եթէ մանկութիւնը չոյում է, ապա ծափ է տալիս պատանեկութիւնը. եթէ մանկութիւնը ժպտում է, ծիծաղում է պատանեկութիւնը: Մանկութիւնը կապոյտն է, իսկ պատանեկութիւնը կապոյտն է ու ոսկին:

Իմ ծափ ու ծիծա՞ղ, իմ կապոյտ ու ոսկի՛ պատանեկութիւն. Կիմա նա պայծառ է ու հմայիչ, եւ այն ինչ որ եղել է նրա մէջ զառնութիւն, արցունք ու սեւ, լողում է իմ յուշերի արծաթ ու յստակ ջրերում...

Արծաթ ու յստակ ջրերում սուզուեց իմ մանկութեան ոսկէ մակոյկը, եւ ես գուրս եկայ իմ պատանեկութեան ափը:

### ԳՈՒՐԳԻՆ ՄԱՀԱՐԻ

#### ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Անկորենի. — Զկորսուող, անկորուստ:

Զուլիհակ. — Բուրդի կամ բամպակի թելէ կտաւեղէններ գործող, ոստայնանի:

Բարտի. — Ռւունիներու կարգին պատկանող բարձր ծառ, նեղ ու սրածայր գագաթով:

Վարարած. — Յորդահոս, ափերէն գուրս եկած, ճոխ, առաս:

## 82. ԱՐՀԱՄԱՐԴԱՆՔ

Յաւիս խորերէն, տե՛ս, ձակատագի՛ք,  
Անսահման ծիծաղ մ'ունիմ քեզի դէմ.

Գիտցիր, որ նորէն քեզ կ'արհամարհեմ,  
Զըկարծես, թէ ա՛լ զիս կործանեցիր...

Ի գուր կը քափես՝ մոխիր սրբտիս վրայ,  
Ճառագա՞յթ կայ հոն՝ իշած անհութէն...  
Զոհերն հարուածիդ լոկ ոսկորներս են,  
Անոնց պէտք չունի միտքըս, որ սուրայ...

Պայծառ է ճակատս արշալոյսի պէս.  
Հոգիս՝ միշտ աղուոր, միշտ հըպարտ, ժըպտուն՝  
Դեռ կը սաւառնի՛ անհութէ անհուն...

Ի գուր սրբտիս վրայ մոխիր կը քափես.  
Ասուածնե՞ր կան հոն՝ իշած երկրթէն.  
Յաւիս խորերէն, տե՛ս, անոնք կ'երգե՞ն...

## ՄԱՍԹԵՈՍ ԶԱՐԻՖԵԱՆ

## 83. Դ Ա Կ Ի Թ

Արդ՝ դառնամիք մեմիք Դաւրին, քաջաց քաջին Սասնայ,  
Այդ պարզամիտ հովուին, շուար շաղգամակեր,  
Հարկահանեներին, որ պատուհասեց անահ  
Եւ հօր կապան հագաւ, կապեց զրահ-զէնիքներ:

Ահա հեծել է բոց Քուոկիկ Զալալին նա,  
Զենքին Թուր կայծակին, որպէս անդաւ ընկեր:  
Ահա շարի դաւավ հորի մէջ է ընկել,  
Ահա բարձրացել է, որ նոր կոռուի գնայ:

Դաւիքը ընդվզող ո՛ւժն է ժողովրդի,  
Նրա սիրտն ու հոգին, նրա կամքը անկոր.  
Բացելով ասպարէց մի տիարկու մարտի՝  
Նա կոռուի է կանչում Մելիբին նենգ ու գոռ,  
Այդ վիշապին՝ սեւ օճ:

Դաւիքը — իմ հրզօր ժողովուրդն է հայոց:

## ՍՈՂՈՄՈԽ ՏԱՐԾՈՒՑԻ

ՎիՊԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹԻՒՆԵՐ.— Վիպագրութեան մէջ զիխտոր ուղղութիւնները կամ «գպրոց»ները երեք են, — վիպապաշտ, իրապաշտ եւ բնապաշտ: Վիպապաշտները կ'ախորդին տխուր, մելամաղանու զգացումներէ ու երազներէ: Կեանքը չեն քացարեր առարկայական վերլուծումով, այլ կը տարուին իրենց ներշնչումն: Իրապաշտները իրականութենէն կ'անեն իրենց նիւրը եւ կը հետեւին վերլուծական մերսութին: Բնապաշտ ուղղութեան հետեւողները համբարտ ու համբերասար ոգիսկ կը շաման պատկերացնել քնուրիւնը, կեանքը եւ մարդկային հոգին:

## ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆԵՐ

Շաղգամակեր.— Շաղգամ կամ շողդամ բողկի նման բանջարմըն է, որուն արմատը կ'ուտուի: Շաղգամակեր՝ շաղգամ ուտոց: Այս անունը կը արուի ընդհանրապէս սասունցիներուն: Հարկահան.— Հարկ, տուրք գանձող: Պատուհասել.— Պատժել: Անկար.— Զծուղ, չխոնարհող, հականիշը՝ կորակոր:

## 84. ՏԱՓԱՆ ՄԱՐԳԱՐ

Վերջալոյսին՝ բոլոր բանուորներուն հետ գիւղ վերադարձանք:

Ճամբու փոշիներուն խառնուած էր արջառներու բառաշը, բոժոժներու ճայնը. կովերը տուն կ'արտուրային, կը փայլիլային խոփերը փայլուն, կը լուռէին հնչիւնները խոփերուն: Վերջալուսային այս խառնիճաղանձին մէջէն, բլուրի ճամբուն վրայ, առանձինն տեսայ Տափան Մարգարը:

Արտի չափ իր կռնակը մեղի դարձուցած, բահը ուսին՝ գիւղ կ'իջնէր:

Ցածախ կը տեսնէի զինք: Անգամ մը, իրիկնաղէմին, իր ջուխտ գոմէշներուն հետ գիւղ կը մտնէր ու ճամբուն վրայ իր խոշոր, ծանր կօշիկներէն արտերուն հողը կը մաքրէր, դըք դըք ծառին զարնելով: Է՛հ, ի՞նչ կօշիկ: այնքան մեծ, որ նապաստակ մը հոն շատ դիւրութեամբ կրնար իր տունը տեղաւորել: Ուրիշ անդամ մը տեսայ, որ շարվարէն չանչուլի պէս կախուած դաշտի սէղերուն հետ եկեղեցի կը մտնէր:

Կ'անցնէին տարիներ: Տափան Մարգար միեւնոյն էր, երկու գոմէշներով, միշտ բահը ուսին. կարծես միեւնոյն ձեւով եւ միեւնոյն տարապով ծնած լլլար:

Շատ անդամ կը զարմանայի թէ ինչո՛ւ թռչուններն անոր բահին վրայ չէին թառեր:

Տափան Մարգար ունէր արեւէն այրուած դիմագիծ մը: Քիթը, այտերը երկար ու փոքրիկ անկիւններով՝ կարծես պղինձէ շինուած լլլային: Ճակատը միշտ փոթ-փոթ, ինչպէս հերկուած արա մը: Ունէր տափանի չափ լայն, սերմնացանի թեւեր: Ան միշտ

լուռ էր. եթէ պէտք ըլլար, շատ կարճ կը խօսէր: Դիւղացիները մեծէն պղտիկ, կը յարգէին զինք, իր խորհուրդին կը դիմէին: Այս արտին մէջ ցորե՞ն պէտք է ցանել թէ բամպակ, Տափան Մարգարին կը հարցընէին: Սերմնցու ցորենները անոր կը ցուցնէին: Երբ մանաւանդ անվարժ ցուլ մը պիտի կրթէին, Տափան Մարգարը կը կանչէին: Ան գիտէր, թէ ականջներուն ո՛րտեղը պէտք էր չփել, որ ցուլը գառնուկի պէս հանգարտէր:

Ան կը սիրէր իր գոմէշները, անոնց հետ կ'ապրէր, անոնց հետ կը խօսէր սրտանց:

Ամէն գարունի Տափան Մարգար իր գոմէշներուն հետ դաշտ կ'ելլէր: Հոն գոմէշներն իրենց պնչածակերը կը լայնցնէին, թեթեւ փոթորիկի պէս անցնող հովերն ամբողջութեամբ կը չնչէին, եղջիւրներով թումբեր կը փորէին, հպարտ գլուխնին վեր բռնած կը վազէին, կը հեւային, ինչպէս հսկայ շողեմեքնաներ: Ո՞րքան մեծ հաճոյք էր Տափան Մարգարին համար:

Ան հոն, արտերուն մէջ էր միշտ, քարերը կը հաւաքէր, նոյնիսկ կոչկոռ հողերը ձեռքով կը փշրէր, տեսակ մը փայփայանք արտերուն: Քմայքոտ հովերը, փոքրիկ, չարաճճի մանուկներու նման, անոր հետ կը կատակէին եւ սուլելով, քրքչալով ցորեաններուն մէջ կը պահուէին: Վերէն անցնող թռչուններ ուսերն ի վար կը ծրտէին:

Ամէն իրիկուն, երբ դաշտերէն տուն կը վերադառնար, տան խոնչան շոկած՝ իրեն կը սպասէին. տան միւս աշխատաւորները վաղուց վերադարձած կ'ըլլային. ուշ մնացողը ինքն էր միայն:

Կերակուրէն վերջ Տափան Մարգար նըղարան կը փաթթէր եւ, պահ մը բարձին կոթնած, հանդիստ կ'առնէր: Եւ ի՞նչ հանդիստ: Անոր մէջ դաշտի բովանդակ անհանգստութիւնը կար:

Տափան Մարդար այս անգամ վաղուան հազար ու  
մէկ գործերուն մասին կը մտածէր։ Կը մտածէր, որ  
ակերուն քովի արտին կաւառները պէտք է շոկել,  
որովհետեւ վաղը գիշեր ջուրին օրն է։ Առուն պէտք է  
աւելի խորունկցնել։ Յետոյ քաղաք երթալ պէտք է։

Ճըդարան դեռ չլմնցած՝ ծանր ծանր կ'ելլէր տե-  
ղէն, տան աշխատաւորներուն ամէն մէկին վաղուան  
գործերը կը բաժնէր ու կ'իջնէր վար, գոմէչներուն  
քով։

Օր մը, գարնան կապուտակ առաւօտ մը, Տափան  
Մարդար, ժամուն բակը մէկ քանի ծունկ ազօթք ընե-  
լէ ետք, իր գոմէչներուն հետ դաշտ իջաւ։ Է՛հ, ի՞նչ  
զարմանք, իրմէ կանուխ դաշտ իջողներ եղած էին։

Արեւն իր առէջները առաջին անգամ Տափան Մար-  
դարի թաղիքէ գլխարկին նետեց։ Արշալոյսի այլազան  
գոյները, գոմէչներու փայլուն սեւութիւնով օծուն,  
լայն կոնակին վրայ սկսան փողփողիւ։ Առաջին ան-  
գամ լեմոնագոյնը, յետոյ պղնձագոյնը, բաց նարըն-  
ջագոյնն ու ոսկեգոյնը արշալոյսը հետզետէ կը ճեր-  
մըկնար արծաթի գոյնով, հեռուն, բլուրին վրայ ճե-  
ւելով Տափան Մարդարի ու գոմէչներուն յաղթ ըստ-  
ուերները։

Երկնքին վրայ ամպի կոսորները շատցան ու իրա-  
րու մօտ հակայ վիզերու երամակ մը կապմեցին։ Ամ-  
պերը մուրճով վարնուած պղինձի պէս հնչեցին։ Յետ-  
օպի թափեցան շատ խոշոր անձրեւի մէկ քանի կաթիլներ։  
Դաշտի բանուորներէն շատեր տուն շատեցին։ Յան-  
կարծակի սկսաւ տարափ մը, յորդ ու միանուագ։  
Ամպերը կը դղրդային, կայծակը, շեղքի պէս սուր,  
երկնքի, կուրծքը կը պատէքր։ դաշտերուն մէջ շփոթ,  
իրարանցում մը կար։ Դաշտի անլեզու կենդանիները  
հոս հոն կը վաղմզէին աղաչաւոր բառաչներով։

Նախիրը ահազարհուր գիւղ կը վազէր։ Մառերը

ճեղքուեցան, տերեւներու ներքեւ ապաստանով թըռ-  
չունները հատիկ հատիկ վար թափեցան թաւալգլոր։  
Այս սարսափը հաղիւ կէս ժամ տեւեց։ Ամպերը հան-  
դարտեցան, տարափը գաղթեցաւ յանկարծ։ Ու նորէն  
արեւ, նորէն դարուն։

Գիւղացիներն իրենց ծածկուած տեղերէն դուրս  
ելան, իրարու ձայն տուին։ Լուրը տարածուեցաւ գիւ-  
ղին մէջ։ Տափան Մարդար կայծակին զարնուած էր։  
Զոյլ գոմէչները ինկած էին անկենդան։ Մէկին եղջիւ-  
րը կոտրած էր, միւսինը գետնին մէջ խրած։ Անոնց  
ճիշդ ետեւը կաղնիի մը պէս շրջուած էր Տափան Մար-  
դար։

Կայծակը շեշտ գոմէչներուն զարկած էր։ Տափան  
Մարդար, ծանր կերպով շանթուած, տակաւին կը  
շնչէր։ Գիւղացիները սայլի մը վրայ դրած տուն տա-  
րին զայն։

— Դժուար թէ ապրի, — կ'ըսէին շատեր։

Մահիճին շուրջ հաւաքուած գրացիները նկատե-  
ցին, որ մահամերձը իր կանակին վրայ աւելի շտկուե-  
ցաւ։ Իր այլանդակ ու այրուած դէմքի շարժումով մէ-  
կը կը փնառէր։ Զեռքը անկողինէն գուրս հանեց, ապա-  
կենման աչերով իր շուրջ հաւաքուզները գիտեց։

— Ո՞վ կ'ուզես, Մարդար աղբար, — հարցուց իր  
եղբայրը։

— Մա՛րտիկ, էսօր գոմէչներուն գուն նայիր։ Էդ  
արտը կիսատ մնաց, ևս վաղը կ'երթամ աէ կը թամամ-  
ցնէմ։

Խուեցաւ Տափան Մարդար դողդոջ ու գրեթէ ան-  
հասկնալի բառերով։

Ան իր կիսատ թողուցած արտը այլեւս պիտի  
չկրնար լմնցնել……

ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Ճափան. — Երկրագործական գործիք մը հողակաշերը փշելու եւ արտերուն երեսը յարդարելու համար։ Այստեղ բառը գործածուած է իրեւ վերադիր։

Արշառ. — Խոշոր եղջիւրաւոր կենդանի (կով, գոմեչ, եղ, զորթ)։

Ջուխտ. — Զոյդ։

Բոժոժ. — Փոքրիկ զանգակ։

Չանչուլ. — Բացուած ձեռք, բուռ։

Սէզ. — Բարակ ու կանաչ խոտ մը, որ իրեւ կը կը տրուի անասուններուն։

Կոշկոռ. — Կոշտ, կարծր կտոր՝ հողի կամ ցեխի։ Վէրքի վրայ գոյացած չոր կեղեւ։

Խոնճայ. — Փայտէ կլոր սեղան՝ ճաշի համար։

Կաւառ. — Զրաբերան, ջուրի ճամբար։ այն կէտը, ուր առուէն կը բաժնուի ջուրը եւ կ'ուղղուի դէպի արտը կամ այդին։

Ալէչ. — Աստանի երկարութեամբ ձգուած թելերու շարքը, բարակ թել. փոխարեարար՝ շող, ճառագայթ։

Տարափ. — Առատ անձրեւ, կ'ըսուի նաեւ տեղատարափ։

Ահազարիուր. — Սաստիկ վախցած, զարծուրած, սարսափած։

ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ. — Յարաշեշտ կը կոչուին այն բառերը, որոնիք երկու վանկ ութին եւ որոնց առաջին վանկին վրայ կը դրուի շեշտը. օրինակ՝ ա'յսպէս, ա'յնպէս, ա'յսչափ, ո'քչափ, ա'յսքան, նո'յնիքան, ո'քան, գրե'քէ, պէտ'ապէս եւն.։ Այս յարաշեշտ բառերը շեշտուր բառէ մը եսու կը նորսմցնեն իրենց շեշտը. օրինակ՝ ո'չ այդպէս, մի' այսչափ, մի' այսպէս եւն.։

ՇԱՐԱԴՐՈՒԹԻՒՆ. — 1. Գիւղացի մը իր արտին մէջ. 2. Ճամբորդութիւն մը դէպի գիւղ. 3. Հայ գիւղը եւ հայ գիւղացին. 4. Գիւղը հայ գրականութեան մէջ. 5. Անձեւու օր մը արտերուն մէջ. 6. Համաստեղ իրեւ գիւղացիր։

85. ՀԱՒ ՄԸ Կ'ԵՐԳԷՐ

Փարիզի բանուորական խաղաղ մէկ թաղին մէջ, փողոցին անկիւնը, ճամբուս վրայ, այսօր հաւ մը կ'երգէր, արեւէն գինովցած։

— Կա'կա'կա'...

Կանդ առի եւ խօսեցայ.

— Զո՞ւր է, հաւո՞ւկ, զո՞ւր է. այդ ճայնովդ դուն չես կրնար մտնել ֆոնսերվաթուար։

Հաւը գլուխը ծուեց նարդիսի մը պէս եւ ինծի նայեցաւ մէկ աչքով, ճիշդ ինչպէս մարդ մը, որ մէկ աչքով կը նայի, երբ հեղնել ուզէ։ Յետոյ շարունակեց իր երգը, արեւէն գինով։

— Կա'կա'կա'...

Ի՞նչ մեղքս պահեմ, անո՞յշ էր հաւուն եղանակը եւ մտերիմ։ Հին ճայն մըն էր, որ կը փրթէր հոգեւոյս խորերէն։ Լար մըն էր, որ կը թրթուար յիշատակներուս անտառին մէջէն։

Բանաստեղծութիւն մըն էր, որ կու գար հայրենի գիւղէս։

\* \* \*

Ահա', մէր լեռներն են, պարուրուած՝ մշուշի մը մէջ։

Ահա', մէր ջուրերն են, որ ջահերու նման կը փրթուին բլուրներն ի վրա։

Ահա', մէր լուս-աղբիւրներն են, որ կ'երգեն իրենց փղոսկրեայ սրինգներուն մէջէն, այդիներուն վերեւ։

Մէր գիւղերը, իրենց գլխուն վրայ դրած արեւա-

փառ ժամ մը իբրեւ չաթալ-թագ, տեսէք ի՞նչպէս  
այդիներու եւ մրգաստաններու մէջ կանդնած, ի՞նչպէս  
կ'օրհնեն լիութիւնը դաշտերուն եւ արտերուն:

Մեր տունե՛րը, ճերմակ ծեփերով եւ կարմիր տա-  
նիքներով, վարդաշտ փեղկերով ու առատողկոյց  
սարփինայով, մեր տունե՛րը մանանայի պէս սպիտակ  
ծուխով եւ երկնքի պէս կանանչ գոտիով, մեր տուները  
կարծես սեղան են նատեր զմբուխտ պարտէզի մը մէջ:  
Ողջո՞յն քեզ, հայրենի՛ աշխարհ, կարօտով անուշ-  
ցած եւ յաւիտենապէս սիրելի:

Ողջո՞յն քեզ, Հայաստան, մէկ հատիկ ներշնչա-  
րան, աշխատանքի հանդիսարան, աստուածներու օրո-  
րան, փառքի վկայարան, ազատութեան ազօթարան,  
երկի՛րդ իմ արմէնեան, ողջո՞յն, ողջո՞յն, անդամ մը  
եւս ողջոյն:

Ի՞նչ լոյս է աս եւ ի՞նչ խաղաղութիւն:

Անտառներդ ազօթք մը ըսելու ձեւով մտամփոփ-  
ուած են, հողերդ երկունքի մը պատրանքով իրենց ըն-  
դերքը կը պատուեն: Իւզի գունդերու նման պտուղը կը  
կախուի ծառերէն, եւ ոսկեղէն թիթեռնիկներու նման  
հասկերը կ'ալեհոսին արտերուն մէջ: Ամրարները կը  
լեցուին մեղրով, պաստեղով ու ցորենով, եւ սենեակ-  
ները կը բուրումնաւէտուին խնձորի, սերկեւիլի եւ գի-  
նիի հոտով:

Ի՞նչ հրաշք է այս երկի՛րդ իմ հայրենի:

Ո՞վ է այն, որ կը վարէ եւ կը տնօրինէ: Ո՞վ է այն,  
որուն կը հպատակին ջուրերը, կենդանիները եւ դաշ-  
տերու հողը: Ո՞վ է այն, որուն շունչը կը ծփայ աշ-  
խատանքի եւ ստեղծագործութեան այս աննման հա-  
մայնապատկերին վրայ:

Տարինե՛ր ու տարինե՛ր, հայ գիւղացին է կայներ  
այս հրաշք երկրին մէջ, իր շունչովն է հասցուցեր  
ամրան բերքը, լեցուցեր մառանները, յետոյ հրճուեր

ու պարեր Է՝ աշխատանքի երգով մը շրթները թըր-  
թըռուն, ստեղծագործութեան տենչով հողին յորդուն:

\* \* \*

Կար ժամանակ մը, Երբ իրականութիւն էր այս  
ամէնը:

Ո՞վ էր այն, որուն շունչը չորցուց այսքան կեն-  
դանութիւն: Ո՞վ էր այն, որուն ոտքի կոխան դարձան  
մարդիկ եւ անասունները, դիւղերն ու շէները:

Ո՞վ խլեց մեղմէ այս հրաշալի կեանքը:

Ինչո՞ւ չկան հիմա կալի աշխատանքները, պարի  
երգերը, հայրենի բնանկարները: Եւ անոնց կարօտով  
կոկծուն՝ մեր հողին կ'արենայ յիշատակներով ու մեր  
դպայարանքները կը լուսավառին պղտիկ զրգիւներէ,  
ինչպէս այժմ ամրող ներաշխարհն լեցեր է մեր զան-  
դակներուն զօղանչիւնով, մեր ամառնային զիժելնե-  
րուն որնդահարութեամբ եւ մեր անտառներուն սոսա-  
փիւնով: Աչքերս ահա լեցեր են մեր արշալոյներուն  
պատկերներով, ուունդերս լեցեր են մեր մրգաստաննե-  
րուն անուշահոտութեամբ, մինչ քիմքս կը դինովցնէ  
զիս մեղրի եւ մահանայի քաղցրութեամբ:

Պիտի չմոռնա՞նք քեզ, երկի՛րդ իմ հայրենի, դուն  
մեր դպայարանքներուն մէջ ես, մեր արեան կրակին  
մէջ, մեր հողւոյն շողերուն մէջ: Պիտի չմոռնա՞նք քեզ,  
Հայաստան, դուն մեր երազն ես եւ ամէն օր կ'երեւիս  
մեկի, մենք կ'ապրինք ու պիտի ապրինք հին փառքերը,  
հին օրերը, հին ուրախութիւնները:

Աննշան յիշատակ մը բաւական է զինովնալու հա-  
մար քու անունովք:

Հայրենի՛ք, հայրենի՛ք, հայրենի՛ք...

ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Քոնսերվարուար.— Ֆրանսէրէն բառ՝ Conservatoire.  
բարձրագոյն երաժշտական դպրոց, ուր ձայնական եւ գործիական  
երաժշտութիւն կ'ուսուցանեն։ Քոնսերվաթուարը հիմնուած է  
Փարիզի մէջ, 1795ին։

Զարալ-քազ.— Երկինուզ, ծայրը երկնիւղուած թազ, զոր  
եպիսկոպոսները իրենց գլուխը կը դնեն պատարագի ատեն։

Սարքինայ.— Նեցուկ, որուն վրայ կոթնելով կամ փաթ-  
քըւելով կը բարձրանայ խաղողին տունկը. արի։

Արմէնեան.— Ըստ պատմութեան՝ արմէնները Ուրարտու ար-  
շաւեցին եւ ընիկները նուաճելով ձուլուեցան անոնց մէջ. այս  
ձուլումէն առաջ եկան Հայերը։ Արմէնեան՝ Հայկական. երկիր  
արմէնեան՝ Հայաստան։

Հնդերք.— Երկրին խորերը։

Աւենուիլ.— Բառական իմաստով՝ ալիքի պէս հոսիլ. հաս-  
կերուն ալիքի պէս շարժիլ։

Կսկծում.— Կսկծու. սաստիկ ցաւ գդացող։

ՈՒՂՂԱԳԻԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ.— Ինչ, ուր, երբ բա-  
ներուն մէջ հարցական նշանը կը դրուի ի-ին, ո-ին եւ  
ե-ին վրայ. բայց երբ այս բառերը ածանցուին, հար-  
ցական նշանը կամ պարոյկը կը փոխէ իր տեղը եւ կը  
դրուի վերջին վանկին վրայ։ Այսպէս՝ սխալ է գրել ի՞ն-  
չու, ի՞նչէն, ո՞ւրիէ, ե՞րբէն ի վեր։ Ըստ կանոնի՝  
պէտք է գրել ինչո՞ւ, ինչէ՞ն, ուրիէ՞, երբէ՞ն ի վեր։

Բայերուն երամայականները շեշտ կ'առնեն. օրի-  
նակ՝ երկո՞ր հոս, թե՞ր ինծի եւն., բայց եթէ հոս եւ  
ինծի բառերը բայերէն առաջ դնենք, շեշտը պէտք է  
դրուի հոս-ին եւ ինծի-ին վրայ. այսպէս՝ հո՞ս եկուր,  
ինծի՞ թեր եւ ոչ թէ հոս եկո՞ր, ինծի թե՞ր։

88. ՀԱՅԵՐԷՆ ԵՐԳ

Գիւղամիջից բարձրախօսի ձայն է զալիս,  
Ու փուում է ալիք-ալիք դաշտովը մէկ.  
Դու ես նորից մերը ծիծադրում ու մերը լալիս,  
Դու մեր ներինո՞ւն, դու մեր փխրուն հայերէն երգ։

Մօր կարի հետ դու իմ մէջ ես լցուել համակ,  
Բայց քըւում է նո՞ր եւ միայն ես ֆեզ զգում  
Այսան խորո՞ւնկ, այսքան մերնաւած ու ներդաշնակ  
Քարի՞ն, հողի՞ն, շրջապատի՞ն, մարդու հոգո՞ւն։

Ասես հողի՞ց ես բարձրանում գոլորշու հետ,  
Ասես կարում ես խաղողի լացող որքից,  
Ասես հիւսում շաղից, շողից, առաւօսից,  
Ու ծառերին ասես ծաղկո՞ւմ ես ֆեշարերը։

Մերը քըւում է ընկուզենի ես ծիծադկոս,  
Մերը էլ շիկնած դեղձենի ես՝ նազանենկ լի,  
Մերը արմատով խոր ու խոհուն խաղողի որք,  
Մերը՝ ճամբէքի եզրին քեժուած սըխուր ուլի։

Ու լըցուո՞ւմ ես, ու փըւում ես քումբունի պէս,  
Ու քըւում է ալիքները ոչ թէ թերում,  
Ալիքները այստեղի՞ց են հաւաքում ֆեզ,  
Ու տանում են ֆեզ երեւա՞ն, տանում հեռո՞ւ...

## 87. ՄԱՍԻՄԻ ՄՕՏԻԿ

Դու այսօր այնպէս մաքո՞ւր ես, Մասիս,  
Գոյներըդ այնպէս ջի՞նց են, երբերա՞նգ,  
Ասես չես նիւքուած քար ու աւազից,  
Այլ շըրամերկով գծուած ես քարակ:

Այնպէս խաղաղ ես աշխարհին նայում,  
Եւ այնպէս մե՞րն ես, մօտիկ, մըսերի՞մ,  
Ասես չեն բերել քեզ դաւ ու արիւն,  
Քեզ չեն քաժանել քո որդիներից:

Ասես Արաքսը՝ գայրոյթից գունատ՝  
Խմ ու քո միջեւ չի սառել այսպէս,  
Ու քէ այս նամբով մի ֆիչ էլ գընամ,  
Մի ֆիչ էլ քայլեմ՝ հասնելու եմ քե՞զ...

## ՍԻԼՎԱ. ԿԱՊՈՒՏԻԿԵԱՆ

ՎԵՊԸ ՄԵՐ ՄԵԶ — Մեր առաջին վկան է, գրուած Քանաքեռի  
քարրառով, Խաչատուր Արքևանի «Վերք Հայաստանի»ն: Արեւե-  
լահայ գրականութեան մէջ յիշատակելի են Թերն Պրօշեանի, Ղա-  
զարս Ազայեանի եւ Շափիի վկանը: Արեւմտահայ գրողներէն  
միայն Ծերենցն է (Յովսէփ Շիշմանեան), որ գրած է պատմական  
վկանը: Դարձեալ արեւմտահայ գրողներէն Տիգրան Կամսարական  
առաջին անգամ մշակած է իրադարձ վկանը («Վարժապետին աղջի-  
կը»): Վիապական սեռը հիմա ամենէն աւելի կը մշակուի Հայաստա-  
նի մէջ:

## ԲԱՌԵՐ ԵՒ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Ներկուն. — Հմուտ, բանիմաց, գիտուն, քաջավարժ:

Մերուած. — Բայց՝ մերեւ կամ մէրեւ մակարդեւ, իրար  
խառնեւ, շաղախեւ նաեւ՝ ամբանալ, պնդանալ:

Նադ. — Յօզ, թեթեւ անձրեւ: Շաղ տալ՝ ցրուեւ, սփռեւ:

Շիկնած. — Շէկ՝ գեղինով եւ կարմիրով խառն գոյն. շիկ-  
նած՝ կարմրած, ամօթխած, ամօթէն կարմրած:

Նրբերանգ. — Նուրբ երանգ (գոյն) ունեցող:

Զրաներկ. — Զուրի մէջ լուծուած ներկ, այդ ներկով պատ-  
րաստուած նկար:

Սիլվա ԿԱՊՈՒՏԻԿԵԱՆ. — Ծնած է Երեւան, 1919ին, վաճեցի  
ծնողնեւ (հայրը ուսուցիչ էր  
Վանի մէջ): Եալավորու-  
թիւնը եւ միջնակարգ ուսու-  
մը սուցած է Երեւան, ուր  
կ'ապրի այժմ եւ կը զրազի  
գրականութեամք:



Գլխաւոր երկերը. — 1945ին  
հրատարակուեցաւ քերպ-  
ւածներու իր առաջին ժո-  
ղովածուն՝ «Օրերի հետ», ա-  
պա 1947ին՝ «Զանգուի ա-  
փին»: իր միւս գործերն են  
«Այս իմ երկիրն է», «Իմ հա-  
րազաւոները», «Սրտարաց զբ-  
րոյց», «Բարի երը», «Եօր  
կայարաններ», «Կարաւանները քայլում են»:

Սիլվա Կապուտիկեան, պարգևեատրուած սրախմեան մրցա-  
նակով, գերազանցօրէն բնակերգակ բանաստեղծ է: Օժտուած՝ հա-  
րուստ խանուած էն նուրբ զգայնութեամբ, առաւելապէս եր-  
գած է հայրենիքը, սէրը եւ անձնական ապրումներ: Աւմի տա-  
շունչ, համակող զերմութիւն եւ մաքուած լիզու:

# ՆԻՒԹԵՐՈՒ ՑԱՆԿ

ԴԱՍ	ՀԵՂԻՆԱԿ	ԷՋ
1 Վահագնի ծնունդը	—	5
2 Հողին ուժը	Փ. Բուզանդ	8
3 Մ. Մահմակի եւ Մ. Մեսրոպի մահը	Մ. Խորենացի	15
4 Հայրէն	Ն. Քուչակ	21
5 Լեզուն	Խ. Արովեան	25
6 Աշուղ Մուշօ	Խրիմեան Հայրիկ	30
7 Լուսնկան գերեզմանաց հայոց	Հ. Դ. Ալիշան	36
8 Փարիզ եւ Լոնտոն	Գրիգոր Օսեան	41
9 Մայրը	Բաֆֆի	47
10 Վաթա՞ն, վաթա՞ն	Խ. Արովեան	56
11 Բիւրապատիկ	Գար. Խան. Մրուանանց	59
12 Գրիգոր Արծրունի	Յակոբ Պարոնեան	66
13 Քաջորդույն թաղումը	Մ. Պէշիկը աշխան	74
14 Անհրաժեշտ գերքը	Ռ. Յ. Պէրպէրեան	78
15 Մեր Պոսփորը	Ե. Տէմիրմիպաշխան	83
16 Տրտունջք	Պետրոս Դուրեան	90
17 Մեր լեռնականը	Մինաս Զերազ	95
18 Հայաստանի բնութիւնը	Բաֆֆի	103
19 Քառեակներ	Յովհ. Թումանեան	108
20 «Հոսկոսի ճևառեար»էն	Յակոբ Պարոնեան	113
21 «Ռուկի գրիչիդ մատաղ»	Շիրվանզադէ	116
22 Մեր պատմիչները եւ մեր գուսանները	Աւ. Խսահակեան	122
23 Մրտի յաղթանակը	Արփ. Արփիարեան	126
24 Արփիար Արփիարեան	Գրիգոր Զօհրապ	133
25 Մուրը Մեսրոպ	Արտ. Յարութիւնեան	139
26 Ռոկիամայր դիցուցին	Արտ. Յարութիւնեան	140

ԴԱՍ	ՀԵՂԻՆԱԿ	ԷՋ
27 Ա. Բ. Գ. ի դասը	Եղիշէ արք. Գուրեան	143
28 Ի՞նչ է զիտութիւնը	Հրանտ Ասատոր	149
29 Ներբողական	Միամանքօ	155
30 Ճիտին պարտքը	Գրիգոր Զօհրապ	160
31 Կահանց մարզրիւաը	Միայիլ	168
32 Գեղօն Սոսեաց անտառին	Վահան Թէմիեան	174
33 Հովուի եկեղեցին	Աւ. Ահարոնեան	178
34 Կասակին իղձը	Տ. Կամսարական	185
35 Ճան	Դ. Վարուժան	191
36 Նոր զգեստը	Լ. Բաշալեան	195
37 Օթար Խայեամի վէճը	Ա. Խահակեան	203
Աստծու հետ	Աւ. Խսահակեան	206
38 Հրաժեշտի գագէլ	Վահան Տէրեան	207
39 Ինձ թաղէք...	Վահան Տէրեան	210
40 Կայսր	Լեւոն Շանք	215
41 Ծաղլվարեան նամականի	Երուանդ Օսեան	221
42 Լուսաւորչի կանթեղը	Վահան Թէմիեան	223
43 Առջի մայրիկը	Եր. Սրմաբէշխանեան	229
44 Մ. Յակորի աղբիւրը	Աւ. Ահարոնեան	234
45 Խաչըռուռ	Դ. Վարուժան	236
46 Տեսիլ	Արշակ Զօպանեան	242
47 Հայրէնական սաղը	Ռ. Զարդարեան	250
48 Կիրակմուտք	Միսաք Մեծարենց	254
49 Հայըլ	Դեր. Դեմիրմեան	259
50 Արթին ամուճան	Զավել Եսայեան	266
51 Երկու աւելակներ	Մատթ. Զարիֆեան	269
52 Տօգսանը	Յակոբ Զշական	277
53 Քարիսէզճին	Եր. Սրմաբէշխանեան	283
54 Գովք Հայաստանի	Եղիշէ Զարենց	287
55 Կոռնկը	Բուրեն Մեւակ	292
56 Մարդը չէր մեռներ	Ռ. Զարդարեան	299
57 Տաւրոս	Սար. Սահակեան	302
58 Հայըլ եւ Հայաստանը	Կաստան Զարեան	

59. Նախերգանք	Ստ. Զօրեան	308
60. Իրիկուան իշք	Միսով Մեծարենց	311
61. Մեծարենց իր մտերմութեան մէջ	Գ. Բարսեղեան	313
62. Երանոս աղբար	Համաստեղ	318
63. Խորհուրդ	Գեղամ Սարեան	323
64. Ծիրանի փողը	Ակսել Բակունց	325
65. Մաշած աւել	Բ. Նուրիկեան	331
66. Երևանին	Գուրգեն Մահարի	337
67. Մաերմութիւն	Գուրգեն Մահարի	337
68. Մեր գիւղին լճակը	Շաւարչ Նարդունի	339
69. Երկու մահերդ	Բ. Թաշեան	343
70. Հայկ	Սողոմնի Տարօնցի	347
71. Վարդան Մամիկոնեան	Սողոմնի Տարօնցի	347
72. Վանեցին	Ե. Պէշիկը-աշլեան	350
73. Ուխտի օր մը	Կոստան Զարեան	354
74. Խաչքարերը	Յովիկ. Շիրազ	357
75. Ես որ մեռնեմ...	Յովիկ. Շիրազ	357
76. Իմ մահը	Արամ Հայկազ	357
77. Պէտք մը անոյշ սիրա	Շահան Շահնուր	359
78. Օրեր	Եղիվարդ	366
79. Մատեանն այս վերջին...	Եղիշէ Զարենց	373
80. Մեծարանք մեռած վարպետին	Մկրտիչ Արմեն	373
81. Մանկութիւն եւ պատանեկութիւն	Գուրգեն Մահարի	376
82. Արհամարդանք	Մատթ. Զարիփեան	381
83. Դաւիթ	Սողոմնի Տարօնցի	384
84. Տաման Մարգար	Համաստեղ	384
85. Հաւ մը կ'երգէր...	Շաւարչ Նարդունի	386
86. Հայերէն երդ	Ս. Կապուտիկեան	391
87. Մասիսին մօտիկ	Ս. Կապուտիկեան	395

1.	ՀԱՅԿԱՐԱՆ, Նախապատրաստական	.	.	.	.	.	10
2.	ՀԱՅԿԱՐԱՆ, Ա.	տարի	.	.	.	.	10
3.	ՀԱՅԿԱՐԱՆ, Բ.	տարի	.	.	.	.	10
4.	ՀԱՅԿԱՐԱՆ, Գ.	տարի	.	.	.	.	12
5.	ՀԱՅԿԱՐԱՆ, Դ.	տարի	.	.	.	.	14
6.	ՀԱՅԿԱՐԱՆ, Ե.	տարի	.	.	.	.	16
7.	ՀԱՅԿԱՐԱՆ, Զ.	տարի	.	.	.	.	18
8.	ՀԱՅԿԱՐԱՆ, Է. Բ.	տարի	.	.	.	.	20

ԳԻՆ՝ 20 Լ. Ռ.

Կեղրոնատեղի

LIBRAIRIE HAMASKAINE  
10, Rue Hussein Beyhoun  
Zokak el Blatt  
Beyrouth — Liban